



Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ատեղծագործական համայնքերը  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենն և տարածել նյութը ցանկացած ձևացափով կամ կրիչով

ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format


Adapt — remix, transform, and build upon the material



820


9(45)  
2-85

44666  
1864



V


2K





ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ի Տ Ա Լ Ի Ա Յ Ի

A handwritten signature in black ink, appearing to read "Հայկ Վահագին".

20/6  
1960

Գ(95)  
Հ-85

# ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

## Բ Տ Ե Լ Բ Ա Յ Բ

Ի Ս Կ Ջ Բ Ա Խ Ե

Մ Ի Ն Չ Ե Ւ Մ Ե Ր Ո Ր Ե Ր Ը

Գ Ր Ե Ց

Յ. Պ Ո Ղ Ո Ս Վ. Յ Ո Վ Ա Ն Ա Խ Ա Ն

Մ Ի Ն Չ Ե Ւ Մ Ե Ր Ո Ր Ե Ր Ը


2004

Վ Ի Է Ն Ն Ե

Մ Ի Ն Չ Ե Ւ Մ Ե Ր Ո Ր Ե Ր Ը

Ո Չ Ժ Գ . 1864

41100-шн.



24638-61

## Յ Ա Ռ Ո Ջ Ա Բ Ե Ն

Ի Տ Ա Վ Ա Ը Ք Ո Ղ Ո Ր Ե Վ Ր Ո Պ Ա Ս Յ Ի Մ է ջ ի ր բ ն ա կ ա ն գ ե ղ կ ու թ ե ա մ բ ն ու բ ա ր ե բ ե ր ու թ ե ա մ բ ն ա ռ ա ջ ի ն տ ե ղ ն ու կ ա ր գ ն ու ն ե ն ա լ է ն զ ա տ՝ Հ ռ ո մ է ա կ ա ն ա շ խ ա ր հ ա կ ա լ պ ե տ ո ւ թ ե ա ն կ ե ն դ ր ո ն ն ը լ լ ա լ ո ւ ն՝ ի ր ք ա ղ ա ք ա յ ի ն պ ա տ մ ո ւ թ ի ւ ն ն ա շ խ ա ր հ ք ի ս ը ն դ հ ա ն ո ւ ր պ ա տ մ ո ւ թ ե ա ն ա մ ե ն է ն ն շ ա ն ա ւ ո ր ու գ լ խ ա ւ ո ր մ ա ս ե ր ո ւ ն մ է կ ը կ ր ն ա յ ս ե պ ու ի լ ։ Ա ս ի ա յ է ն գ ու ր ս ու ե տ ք ը ՝ հ ի ն Ե ւ ր ո պ ա ց ի պ ա տ մ ո ւ թ ի ւ ն ը ս կ ս ո ւ ա ծ ա տ ե ն՝ ա մ ե ն տ ե ղ ե ր է ն ա ռ ա ջ ի տ ա լ ի ա մ ե ր բ ո լ ո ր մ տ ա դ ր ո ւ թ ի ւ ն ը կ ը գ ր ա ւ է ։ Ա ս մ ե ծ թ ե ր ա կ զ զ ի ն խ է լ մ ը ա տ ե ն մ ա ս ն ա կ ա ն կ ա ռ ա վ ա ր ո ւ թ ի ւ ն ն ե ր ո ւ տ ա կ ա յ լ ե ւ ա յ լ բ ա խ ա տ ե ր ու ն ե ն ա լ է ն ե տ ք ը ՝ Հ ռ ո մ ա յ ե ց ւ ո ց ա շ խ ա ր հ ա կ ա լ պ ե տ ո ւ թ ե ա ն ս կ ը զ բ ն ա կ ա ն ս տ ա ց ո ւ ա ծ ն ու ա յ ր ո ւ ն ի կ ա լ ո ւ ա ծ ն ե ղ ա ւ ։ Թ է պ է տ ե ւ ա ս ո ն ց ա տ ե ն ը կ ա ր ք ե ր ո ն ա ց ւ ո ց ե ւ ու ր ի շ ք ա ն ի մ ը ա ղ գ ե ր ո ւ գ ն դ ե ր ն ու բ ա ն ա կ ն ե ր ն ի տ ա

լիայի երկրին մէկ կամ մէկալ կողման՝ մինչեւ նոյն  
իսկ մայրաքաղքին տէրութիւնը գրաւելու համար  
մեծ մեծ պատերազմներ ըրին. սակայն Հռոմէական  
արծիւն ամենուն գլուխը կոխեց, իր իշխող թեւերը  
բոլոր Խոտալիայի վրայ տարածած պահելէն ետքը՝ ան-  
կից դուրս ալ շատ գաւառներ ու երկիրներ իր հո-  
վանւոյն տակն առաւ:

Ի՞այց Հռոմէական աշխարհակալ պետութիւնը  
դարերու պտղատին մէջ ընկղմելէն ետքը՝ Խոտալիա ե-  
տեւէ ետեւ ուրիշ իշխողներ եկան ու այլ եւ այլ  
ազգեր մտան, մէկ տէրութիւնը մէկ քանիի բաժնե-  
ցին: Մանաւանդ թէ չէ թէ միայն թերակղղին այլ  
եւ այլ նահանգները, հապա այլ եւ այլ գաւառնե-  
րը՝ նոյն իսկ քանի մը քաղաքներն իրենց պղտիկ  
սահմաններովն առանձին տէրութիւններ կամ իրարմէ  
բաժնուած ու անկախ հասարակապետութիւններ ե-  
ղան: Անկից ետեւ այլ եւ այլ միապետութիւններ  
կամ թագաւորութիւններ հաստատուեցան: Աերջա-  
պէս երբեմն աշխարհաց մայրաքաղաք ըլլող Հռո-  
մայի հայրապետն իբրեւ կաթողիկէ եկեղեցւոյ գլու-  
խը նոյն յաւիտենական քաղքին վրայ աշխարհական  
իշխանութիւն ընդունելէն ետեւ՝ բարեպաշտ վեհա-  
պետաց պարգեւատուութեամբը նաեւ թերակղղւոյն  
մէկ մասին ալ տէրն եղաւ: Այսպէս Խոտալիայի 24  
միլիոնի չափ բնակիչքը՝ միալեզու եւ գրեթէ միակրօն  
ազգ մ'ըլլալով՝ քանի մը տէրութեանց տակ իրարմէ

բաժնուած ու առանց իրարու դաշնակից ըլլալու կը  
կառավարուէին :

Այսկայն ութեւտասներորդ դարուն վերջերը  
գաղղիացւոց մեծ Յեղափոխութեան փոթորիկները  
թերակզզւոյն բոլոր քաղաքային հանգամանքը կեր-  
պարանափոխ ըրին : Նշյն ժամանակները դրուած յե-  
ղափոխական կառավարութիւնները վերջանալէն ետքը՝  
երկրին այլ եւ այլ կողմերն ըստ մասին հին վեհա-  
պետները հաստատուեցան, ըստ մասին ալ նոր վե-  
հապետներ դրուեցան : Բայց ետքի ատեններս նոր  
փորձերու ձեռք զարնուեցաւ աս բաժանուած տէ-  
րութիւնները միացընելու, մէկ երկիրն ու մէկ ազգը  
միակ թագաւորութիւն ու միապետութիւն ընելու:  
Աս' կէս մը յաջողած փորձին կատարեալ յաջողու-  
թիւնն իտալացւոց յուսալի՛ իսկ օտարաց շատ տա-  
րակուսելի ըլլալով, իտալիա ալ դեռ իր վերջնական  
քաղաքային հաստատուն վիճակը գտնելու կը սպասէ :

Իտալիայի հանգամանքն աս ու այսպիսի ըլլա-  
լով՝ մենք անոր ընդհանուր պատմութիւնն ըստ կարի  
համառօտելով գրած ատեննիս՝ անոր վրայ մեր Աղ-  
դայնոց կատարեալ տեղեկութիւն մը տալու համար  
իր մէջն եղած գլխաւոր փոփոխութիւններն ու կա-  
ռավարութեանց յաջորդութիւնները նշանակեցինք:  
Իր սկզբնական պատմութեան համար, մանաւանդ  
Հռոմայեցւոց ստոյգ պատմութիւնները սկսելէն ա-  
ռաջ, հին մատենագրաց վաւերական վկայութիւննե-

բուն հետեւեցանք։ Անկից ետքը Հռոմայեցւոց Խտա-  
լիայի մէջ ըրածներն՝ ընդարձակ Հռոմեական պատ-  
մութենեն իբրեւ արդէն Ազգերնուս ծանուցեալ տե-  
ղեկութիւններ՝ գրեթէ բոլորովին լուութեամբ անցնե-  
լով, ետքի դարերուն դէպքերը ճշդիւք բայց համա-  
ռօտիւ քաղեցինք։ Խսկ վերջին ատեններու (60—70  
տարւան) պատմութիւնն՝ եղած դէպքերն ընդհանուր  
Եւրոպայի վրայ քիչ շատ ազգեցութիւն ունենալինուն  
ու աւելի հետաքրքրական ըլլալնուն՝ քիչ մը ընդար-  
ձակ գրելը պատշաճ համարեցանք։ Կը յուսանք որ  
առաջիկայ աշխատութիւննիս, զորն որ առանց կողմնա-  
սիրութեան հաւատարիմ աղբերաց համեմատ գրելու  
ջանացինք, ազգային ընթերցողաց հաճելի ու ընդու-  
նելի ըլլալով՝ մեր փոքր աշխատութիւնն իր նպա-  
տակին կը հասնի։

Պ Ե Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ի Տ Ա Լ Ի Ա Յ Ի Ւ

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՈՒ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

Տ Ե Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն

Անոնք, Սահմանը, Ճարածութիւն:

Հ Ա Մ Ա Կ Ո Ւ Բ Ա Ն Խ Մ Ի Ա Վ Ա Մ Ա Կ Ո Ւ Բ Ա Ն Խ Մ Ի Ա Վ Ա Մ  
Հարաւային հրուանդանին կամ լեզուին հարաւային  
ծայրը միայն՝ (այսինքն Հռոմայեցւոց ատենը Պրուդ-  
դիում կամ Պրուդդիա ըստած կտորը, ուր է հիմայ  
Անդիի Կաղաքրիա, Գալլոպրես Ուլուէքորէ,) ի սկզբան  
անդ Խտալիա անունն ունէր, զորն որ առած էր Խոռոչ  
ըստող ժողովրդէն, որոնք հոն Սիլէ լերան բոլորտիքն  
արջառ. (Էտալօս=ցուլ. եզ. կամ յատկապէս Էտալօս =  
որթ) արածելու յարմար գետնին վրայ կը բնակեին ու  
հովուական կեանք կ'անցընէին: Քիչ մը ետքը (իբր 400  
տարի Ք. Ա.) նոյն հարաւային հրուանդանին դէպ իներ-  
սերը կամ հիւսիսային կողմը բնակող Ենոսորիացիներուն  
(Oenodrii) երկիրն ալ Խտալիա անուանեցաւ: — Հռո-  
մայեցիք յամաքակղզւոյն մեծ մասն իրենց իշխանութեան  
տակ առնելէն ետքը (իբր Քրիստոսէ 260 տարի յառաջ)  
Խտալիա անունը տալու սկսան երկիրն հարաւային ծայրէն  
դէպ ի հիւսիս մինչեւ Տիերիս եւ պղտիկ Ուուբիկոն \*

\* Ուստի աղտիկ գետի մը անուն էր Հռոմայեցւոց ժա-  
մանակը, որն որ Աղբիական ծովը կը մտնէր, Այսրալպեան  
ԻՏԱԼԻԱ

գետը հասնող մասին։ Աերջապէս Օդոսառոս կայսեր աւտենները՝ բոլոր ցամաքակղզին մինչեւ Ալպեան լեռները խտալիա ըսուելու սկսաւ, եւ նոյն սահմաններու մէջ նոյն անունը միշտ պահէց ու կը պահէ։ — Յցները զիտալիա երբեմն Հետուերէ (Երկիր Արեւմտից) կ'անուանէին, որ անուան մէջ նա եւ Սպանիա կը բովանդակէր. Երբեմն ալ կը կոչէին Ստորառանիս։ Երբեմն նա եւ անոր այլ եւ այլ մասանց վրայ գտնուող ժողովրդոց անուամբ կ'անուանէին Ենոտրէս, Աւառնիս, Տիւռնիս։ Աս ետքի երեք անունները առնուած էին՝ խտալիայի հարաւային հրուանդանին վրայ բնակող Ենոտրէսցիներէն, ասոր հիւսիսային արեւելեան կողման վրայ բնակող Աւառնացիներէն, զորոնք Հռոմայեցիները Աւառնացիներէն։ Աս անունները ետքէն Հռոմայեցի պւետներն ալ կը դործածէին։ Թերակղզւոյն հարաւային արեւելեան մասը կ'անուանէր Յապէտէ (Յապէտիս = Գաբոյ ու Լեռնա)։ —

Գաղղիայի ու բուն կամ Միջին խտալիայի մէջ տեղը։ Աս դետին բուն անունն ու որոշ սահմաններն ալ հիմոց գրեթէ բոլորովին անծանօթ է. բայց ըստ ոմանց հաւանական կը համարուի թէ հիմակուան Բիշտէլը ըսուած պղոտիկ գետին հետ նոյն ըլլայ, որն որ Հռոմայի երկրին մէջ Զեզենա քաղքին մտները կը բղնէ ու Ռիմֆնի քաղքէն տասնութէկ մշոն հեռու գէպի հիւսիսային կողմը՝ Ադրիական ծովը կը թափի։ Ըստ այլց՝ Բիզադէլլայէն իր 100 քայլ գէպի ի հարաւ ըլլոց Լեռնայ գետակը հին Ռուբիկոնին հետ նոյն կը համարուի։ — Հին պատմութեանց մէջ Ռուբիկոն գետը մասնաւոր նշանաւորութիւն մ'ունի անոր համար՝ որ Հռոմայեցւոց մէջ Խիստ օրէնքով մը արգելուած էր՝ ձեռքը զէնքով աս գետին վրայէն անցնիլը. եւ սակայն Յուլիոս կայսրը (49. Ք. Ա.) աս օրէնքը բանի տեղ շդնելով՝ իր զօրքովն ու զէնքերովն նոյն գետէն անցաւ, գէպի հ Հռոմ երթալու ճամբան բռնեց, ու այն հոչակաւոր քաղաքային պատերազմը սկսաւ, որուն վրայ տես Ռուլէն, Պատր. Հռոմ. Ե. Եր. 611 — 663.

Արաւային Եւրոպա երեք մեծ թերակղղիներ ունի, արեւելեան կողմն է՝ Տաճկի Եւրոպան, որն որ մեծ թերակղղի մը կը կազմէ. արեւմտեան կողմն է Պիւրենեան թերակղղին (Սպանիա ու Բորտուգալ). իսկ ասոնց մէջ տեղն է Խոտալիա, կամ Խոտալիայի թերակղղին: Աս ետքինը կը տարածի հիւսիսային արեւմտեան ուղղութեամբ դէպ ի արեւելեան կողմը իբր 180 գերմանական մղոն տեղ երկայնութեամբ մինչեւ Միջերկրական ծովը, որն որ իր այլ եւ այլ մասերով (Ադրբեյջան, Տաւուրեան կամ Տէնեան ու Ադրբեյջան ծովերով,) երեք կողմանէ Խոտալիա պատելով՝ անոր բնական ծովային սահմանները կը կացուցանէ, ուստի եւ միայն հիւսիսային ու ըստ մասին արեւմտեան կողմերէն Եւրոպայի բուն ցամաքին հետ կպած ըլլալով, աս կողմանէ Ալպեան լեռներն իր բնական ցամաքային սահմանները կ'ըլլան: —

Արդ բոլոր աս՝ Խոտալիա ըստող ցամաքակղղին մինակ՝ 4674, իսկ իր մէկ քանի մեծ (Սարդինիա, Ափիկիլիա, Գորսիքա) ու պղտիկ կղղիներով մէկտեղ՝ 5840 գերմ. քառակուսի մղոն տարածութեամբ երկիր ունի. ու կ'իշնայ 38 ու 46 աստիճանաց հիւսիսային լայնութեան եւ 23 ու 36 աստ. երկայնութեան տակ: Ըստ քաղաքային կարգաց՝ իր սահմաններն են՝ արեւմուտքէն Գաղղիա (Սավոյայով մէկտեղ), հիւսիսէն՝ Հելուետիա, Տիրոլ ու Լիւրիկէի (Իլլիրիայի) մէկ մասը, արեւելքէն՝ Լիւրիկէի հարաւային մէկ մասն ու Ադրիական ծովը. իսկ արեւմուտքէն Միջերկրական ծովը:

Հերիննը, Քուրինը:

Խոտալիայի ցամաքին հիւսիսային ու ըստ մասին արեւելեան սահմանապահները՝ ինչպէս ըսինք՝ Ալպեան լեռներ՝ կամ Ալպեր՝ են, բոլոր Եւրոպայի գլխաւոր լեռները:

ները, զորոնք հոս քիչ մը ընդարձակ կը ստորագրենք։ Ասոնք հարաւային արեւմտեան կողմանէ՝ երեք շղթայ բաժնուած, այսինքն Արեւմտեան, Մէջին ու Արեւելեան Ալուտ, կ'երթան կը տարածին դէպի ի հիւսիսային արեւելեան կողմը։ Արեւմտեան շվերան՝ Շահային Ալուտ անուամբ՝ Նիսայի (Նիցցա) քովերը միջերկրական ծովուն եզերքէն սկսելով՝ Գաղղիայի ու Սարդինիայի մէջ տեղէն կ'անցնի կ'երթայ դէպի ի հիւսիս։ իր խիստ բարձր կատարը՝ Մոնտէ Բելլոյ՝ 9342 սուք է։ Ասոնց շարունակութիւնն են Կոտորեան Ալուտ, որոնք նոյն ընթացինք կ'երթան մինչեւ Գաղղիայի ու Սավոյայի սահմանը։ իրենց խիստ բարձր կատարը, որ Գաղղիայի մէջ կ'իյնայ ու անոր ամենաբարձր լեռն է, Բելլու ու Վալու-իւ ըստուած, 14,044 սուք բարձրութիւն ունի, իսկ Սարդինիայի մէջ կ'իյնայ իրենց 11,800 սուք բարձր կատարը Մոնտէ Վէլլոյ։ Ասոնց կը յաջորդեն Գրայեան կամ Գուշլ Ալուտ, որոնք Խտալիայի մէջ կոստեան Ալպերէն սկսեալ դէպի ի հիւսիսային արեւելեան կողմը կ'երթան Սարդինիայի ու Սավոյայի մէջ։ իրենց բարձր կատարներն են Խոլուտան՝ 12,456 սուք, Պարտէ Ս. Բենետորդ՝ 9000 սուք, ու Գուրինի եւ Կէնֆի (Ճինէվրայի) մէջ տեղը Մոն Սէնք 8916 սուք։ — Մէջին կամ Կեդրոնական շվերան կը բովանդակէ Պէննինեան կամ Վալլունչան Ալուտը, որոնք արեւմտեան շիտկութեամբ Հելուետիայի սահմանին վըսյ յառաջ կ'երթան, որոնց բարձր գագաթներն են՝ Եւրոպայի ամենէն բարձր լեռը Մոն Պլան (Ճերմուի լեռ) 15,668 սուք՝ Սավոյայի մէջ, ու Մէծ Ս. Բենետորդ (Մոն եւ Վան) 10,400 սուք՝ Հելուետիայի մէջ։ Ասոնց շարունակութիւնն են Լեպոնուտեան Ալուտ, որոնք հիւսիսային արեւելեան կողմէն Սարդինիայի ու Հելուետիայի սահմաններուն վըսյ կը յառաջանան։ իրենց բարձր կատարներն են՝ Սարդինիայի մէջ Մոնբուզ կամ Մոնտէ Ուուլ (Վարդէն)

լեռն) 15,527 (ըստ ոմանց՝ 14,200) ստք. իսկ Հեռուետիայի մէջ՝ Ավագլուն՝ 11,730 ստք, ու Ա. Գողթորդուն՝ 11,300 ստք։ Լեպոնտեան Ալպերուն կը յաջորդեն արեւելեան կողմանէ Ռետեան Ալուն, որոնք գլխաւորապէս Տիրոլի մէջ իշխալնուն՝ նա եւ Տիրոլեան Ալուն, որուսին, իրենց ամենէն բարձր գագաթն է Որդէս՝ 13,065 ստք։ — Իսկ Արեւելեան Ալուն կը բովանդակէ Ալպեան լերանց այն ամէն մասերը, որոնք Տիրոլեան Ալպերէն սկսած Պաւիէրայէն, Գարինտիայէն ու Գրանիայէն կ'անցնին ու կ'երթան մինչեւ Ագրիական ծովը՝ Սուբէրիան, Գարինուեան ու Յուլիան կամ Գրանիուն անուամբ։ իրենց խիստ բարձր կատարներն են՝ Ալխոպուրկի սահմանին վրայ՝ Կրոս - Կլուներ՝ 12,000 ստք. Պավիէրայի մէջ՝ Վայուն 9150 ստք, Գարինտիայի սահմանին մօտ՝ Դէրիլուն՝ 10,194 ստք ու Թրիէստի մօտ Մնենիւն (Զէնուլեռն) 6996 ստք։ Իրեւ Յուլիական Ալպերուն շարունակութիւնն են Գինուեան Ալունեւ, որոնք Խրուագաստանի վրայէն անցնելով մինչեւ Օսմանեան տէրութեան սահմանը կը հասնին, ու անկից ետքը իրենց գէպ ի արեւելք գացող ճիւղը՝ Պալդան (Հեմոս) լեռները կը դիմաւորեն, որոնք զատ լերանց կարգ մըն են։ Գինուարեան Ալպերուն խիստ բարձր կատար՝ Գարուր՝ նա եւ Խուն ըստած՝ Պոսնիայի մէջ կ'իշխայ ու 9000 ստք է։

Արդ Ալպեան լերանց այսշափ ճիւղերը Խոտալիս բոլորած ըլլալով՝ իրենց Ծովային ու Կոտտեան մասերը զանիկայ Գաղղիայէն կը բաժնեն, Պեննինեաններն ու Լեպոնտեանները՝ Հելուետիայէն, ու Ռետեանները՝ Գերմանիայէն։ Իսկ Գրայեան կամ Գորշ Ալպերը միայն Խոտալիայի մէջ կը տարածին, որոնք քանի որ գէպ ի հարու յառաջ կ'երթան՝ կը ցածնան, մինչեւ վերջապէս շիտակ գետին կ'ըլլան։ Անկից ետքը Լուսուրեան խո-

րունկ ու ընդարձակ դաշտը կը սկսի տարածիլ, որն որ  
շատ տեղ գէպ ի Ադրբիական ծովին այնչափ ցած է՝ որ  
ծովեղերաց մօտ ճահիճներ գուրս ելելով, հարկ կ'ըլլայ  
թումբերով պաշտպանուիլ: Իսկ երկրին հարաւային ա-  
րեւելեան կողմը նորէն սկսելով բարձրանալ Աղեննին  
կամ Աղեննինեան լեռը, կամ լերանց գոտին իր գլուխը  
կը վերցընէ, որն որ Խտալիայի մէկ հատիկ սեպհական  
լեռն է: Ասիկայ Նիսայի (Նիցցա) մօտերը իրո Ծովաչայն  
Ալղերուն շարունակութիւնը սկսելով, գրեթէ 170 մզոն  
երկայնութեամբ տեղ հիւսիսէն գէպ ի հարաւ յառաջ  
կ'երթայ. կը ու աւազաքարէ բաղադրուած (ատեն մը բո-  
լորովին անտառներով ծածկուած,) լերանց շղթայ մըն է,  
որն որ երեք մաս կը բաժնուի՝ հիւսիսային, միջին ու հա-  
րաւային, ու բոլոր Խտալիա երկու մաս կը բաժնէ՝ հիւսի-  
սային - արեւելեան ու հարաւային - արեւմտեան: Իր ըն-  
թացքին վրայ Խտալիայի այլ եւ այլ մասերուն մէջ այլ  
եւ այլ անուններ կ'առնու, այսինքն Վիկուրեան, (որոնց  
բարձր գագաթը Մոտենայի մէջ Մոնտէ Չիննէ՝ 6780  
ոտք է,) — Ետրուրեան, — Հռոմէական, (որոնց բարձր  
գագաթը՝ Մոնտէ ոչ Սէպէլլ՝ 7037 ոտք է,) ու Կետ-  
պոլսեան Ապեննինք: Հիւսիսային մասը կ'ըսուի Աբրու-  
սեան (Ապրուցին) լեռներ, որոնց Մոնտէ Գործայ, կամ  
կուռն Սոսսոյ ո՛ՒՊԱԼէս (Մեծ ժայռ Խոսլվայ) բառած  
մասը՝ 9577 ոտք բարձրութեամբ՝ Ապեննինեանց ամենէն  
բարձր կատարն է: — Ապեննինեանց արեւմտեան եզրը-  
ները հրաբիսական կազմութիւն ունին, որն որ չէ թէ  
միայն Հռոմայի վիճակին մէջի մարած խառնարաններէն  
յառաջ եկող լճերէն, եւս՝ Պոնտինեան ճահիճներէն,  
Տոսկանայի երկրին մէջ ծծումբի շոգի հանող ճահիճնե-  
րէն (Տարէ մաս), ու մանաւանդ Կետպոլսոյ երկրին մէջ յա-  
ճախ կրակ ու բոց ցայտող՝ 3700 (բատ այլոց՝ 3922) ոտք

բարձր Ալեսուկ հրաբուղիս լեռնէն, հապա նա եւ խտա-  
լիայի՝ մանաւանդ կաղաբրիայի մէջ յաճախ հանդիպող  
գետնաշարժերէն կ'իմացուի: — Երկրին արեւելեան կողմը  
անուանի է Աղուլեան ընդարձակ ու բերրի դաշտը: —

Խտալիայի մէկհատիկ գլխաւոր մեծ գետն է Բոյ  
(Պարսս), որն որ կոտտեան Ալպերուն վերաբերող Ախղց  
լերանց ձիւնապատ գագամթներուն վրայ կը բղիսէ, առաջ  
դեպ ի արեւելք՝ ետքը դեպ ի հիւսիս Սարդինիայի մէջ  
կը յառաջէ, իր ընթացքին վրայ 30 հատ՝ ըստ մեծի  
մասին Ալպերէն ու ըստ փոքր մասին Ապեննիներէն իջ-  
նող՝ պղտիկ գետեր իր մէջը կ'առնէ, ու 88 մղոն տեղ  
քալելէն ետքը՝ 7—8 բերնով Ագրիական ծովուն Աենե-  
տական ծոցը կը թափի: Երկրորդ նշանաւոր գետն է Ա-  
ռէնէ (Էջ), որն որ Տիրոլի մէջ Ռետեան Ալպերուն Որդէն  
լերան մօտերը կը բղիսէ, ըստ մեծի մասին Աենետական  
երկրին մէջ 48 մղոն տեղ քալելէն ետքը՝ Բոյի բերան-  
ներուն հիւսիսային դիէն Ագրիական ծովը կը մտնէ: Իսկ  
մնացած ամէն գետերը մեծ չեն ու չեն կրնար մեծնալ  
եւ երկայն բնթացք ունենալ, ինչու որ Ապեննինեան լե-  
րանց ձիւզերը Ագրիական ու Միջերկրական ծովերուն մօտ  
ըլլալով՝ անոնցմէ իջած գետերը երկրի վրայ պտըտելու  
երկայն տեղեր չեն գտներ, ուստի կարճ ճամբայ մ'ընելէն  
ետքը՝ այն երկու ծովերուն մէկը մտնելու կը պարտաւո-  
րին: Աս երկրորդական գետերուն մէջ նշանաւոր են՝ Գո-  
լամենդոյ, Բէմբէ ու Պաբէնդո, որոնք Ռետեան Ալպերէն  
կ'իջնան, Լոմբարտեան - Աենետական երկրին մէջ կը  
քալեն ու աղրիական ծովը կը թափին. Աբոյ, որն որ  
Ապեննինէն կ'իջնայ, Տոսկանայի երկրին մէջ կ'ընթանայ  
ու Տիրուենեան ծովը կը մտնէ. Տէբէրէ (Դէմբէրէ), որ Ա-  
պեննինէն կու գայ, Հռոմայի երկրին մէջ կը քալէ ու Ներ-  
եւ Դէմբէրանէ գետերը մէջն առնելէն ետքը Տիրուենեան

ծովը կը թափի. Կորէլենոյ, որ Հռոմայի Երկրին մէջ կը բղեսէ, դեպ ի Նէապոլոյ Երկրոր կ'Երթայ ու հօն Կաեւայի ծոցը կը մանէ. Ալլուսունոյ, որ Ապրուսեանց վրայ կը բղեսէ, Նէապոլոյ Երկրին մէջ միայն կ'ընթանայ, ուրուն եւ գլխաւոր գետն է, ու Կաեւայի ծոցը կը մանէ: Մէկալ պղտիկ գետերէն յիշատակի արժանի Են՝ Տուրո, Ալուս, Դէլինոյ (Դէլին), Արտո, Օլեոյ, Ալինոյ (Ալին), Դրէուղիս, Դուրոյ, Բէսէսորո, Ալեւիս, Բանարոյ, եւ այլն: —

Խտալիայի մէծ լճերն Են՝ Լուսոյ Առաջնորե (Լ. Պէրպանոս, Ալեծ լիճ), որն որ Հելուետիայի, Լոմբարտիայի ու Սարդինիայի սահմաններուն մէջ կ'իյնայ. Գումայ ու Խոչոյ լճերը՝ Լոմբարտիայի Երկրին մէջ. Կարտո, Նոյնպէս Լոմբարտիայի մէջ, միայն իր հիւսիսային ծայրը կամ եզերքը Տիրուի մէջ կ'իյնայ. ասոր վրայ շոգենաւեր կը քալեն. Բէլունիայի լիճը՝ Հռոմայի Երկրին մէջ է ու մինչեւ Տուրկանայի սահմանին կը հասնի. Պուլենայի լիճն ալ Հռոմայի Երկրին մէջ է. իսկ Զելանոյ լիճը՝ Նէապոլոյ Ապրուսեան գաւառին մէջ կ'իյնայ: Նա եւ Հելուետիայի Լուսոնոյ լճին հիւսիսային արեւելեան ծայրը Լոմբարտիայի սահմանին վրայ կու գայ: —

Հանգային՝ ծծմբային տաք ու պաղ ու առողջարար ջրեր, ուստի եւ բնական բաղնիքներ Խտալիայի գրեթե ամէն մասին մէջ կը գտնուին ու կը գործածուին: Ալենետական Երկրին մէջ անուանի Են՝ Ուիշուսորոյի, Գուլակէրոյի, Աղանոյի (Բաստուա քաղքին մօտերը) ու Զեներոյի ջրերը, — Լոմբարտիայի մէջ՝ Առաջնոյի, Պորտոյի (Ա. Պ. Պ.) կամ Ա. Մորուինոսի ու Դրէսէսորը (Պէրկամոյի մօտերը) բաղնիքները. — Բիէմոնդի մէջ՝ Ալուտիէրէն, — Սալոյայի մէջ՝ Շանուէրէն ու Ա. Ճէսլաննի (Ա. Ժան ու Մօրէն), — Սարդինիայի մէջ՝ Աբգուսէն, Սարդինիա կղզւոյն վրայ՝ Ասրուրայի, — Տոսկանայի մէջ՝ Ա-

բեցցոյի մօտ գիտականոյն կամ Մանդեքսունչոյն ջրերը, ու Մանդեքառնելի (Բիստոյայի ու Բեշիայի մօտերը) բաղնիքները, որոնք քանի մը հատ են ու շատ ազդու ջրեր ունին: Բիզայի բաղնիքներն ալ շատ նշանաւոր են ու յաճախեալ. Լուքքայի երկրին մէջ Պանելի աւանին ու Պանելոյ ալլա Ավելլա եւ Բոնդէ և Սերալոյ գեղերուն մէջ ըլլող բաղնիքներն անուանի են. Հռոմայի երկրին մէջ Դիլովի ջրերը նշանաւոր են:

Հոդ ու թերք. Օդարածին ու Թղ:

Խտալիայի գետինը կամ հողը թէպէտ եւ իր այլ եւ այլ մասանց ու հիւսիսային եւ հարաւային կողմերուն նկատմամբ այլ եւ այլ բնական հանգամանք ունի. բայց ըստ մեծի մասին մշակուելու յարմար՝ ու շատ տեղեր մանաւանդ աղեկ ջրարբի կողմերը արտաքոյ կարգի բերրի ու պտղաբեր է. մինչեւ՝ հարաւային մասերուն մէջ խիստ ընտիր ու աղնիւ բերքեր ալ յառաջ կը բերէ: Իր անտառները, որոնք առաւելապէս լեռնային տաք կողմերը կը գտնուին, ուրիշ հասարակ ծառերէն զատ՝ նա եւ բարձր նոճի, ընտիր դաքնիի, պիտուակի (Քը-Ռը), առատ շագանակի ու նուշի ծառերով զարդարուած են: Կան՝ կիտրոն, նարինջ, թուզ, տեղ տեղ նա եւ՝ արմաւ, (որն որ շատ ցանցառ կատարեալ կը հասուննայ,) ու ընտիր ձիթենի, մանաւանդ՝ Տոսկանայի մէջ: Ընդհանրապէս Խտալիայի քանի մը տեղերուն ձէթը՝ աղնուութեան, մաքրութեան ու համին կողմանէ ուրիշ երկիրներու մէջ յառաջ եկածին ամենէն ընտիրներուն կարգը կը դասուի: Թթւենին առատ է, որուն համար ալ շերամ (մետաքսի թրթուր) շատ կ'ըլլայ: Շատ տեղ կ'ելլէ քթան, գիտոր (Տառը), քըքում, մատուտակ (Թյան + էօֆէ-), ծխախոտ, նա եւ՝ առանձինն Սիկիլիա ու Մալթա կղզիներուն վրայ՝ բամբակ

ու շաքարի եղէդ : Շագանակն այնչափ առատ է՝ որ ստորին ու աղքատ ժողովրդեան հասարակ հացի տեղ կը ծառայէ : Նոյնպէս եղջիւր (Քէնք Պույնուլու) Նէապոլոյ երկրին մէջ այնպէս առատ է՝ որ հացին պակսութիւնը կը լեցընէ : Բրինձը՝ շատ կողմեր մանաւանդ Բոյ գետին քալած ձորերուն մէջ՝ յառաջ կու գայ, բայց Լոմբարտիայի մէջ շատ առատ է : Արմտիքը մանաւանդ ցորենը, որն որ առաւելապէս վերին իտալիայի ու Տոսկանայի մէջ առատ է, հազիւ երկրին կարօտութեան բաւական կ'ըւլյա : Ասոր պակսութիւնը կը լեցընէ սիմինտրը՝ կամ եղիպտացորեանը, որն որ ամէն տեղ առատութեամբ յառաջ կու գայ : — Իսկ խաղողն ու գինին չէ թէ միայն առատ ու ընտիր է, հապա քանի մը՝ ուրիշ տեղեր շգրտնուող՝ խիստ ազնիւ տեսակներ ալ ունի . ինչպէս՝ Նէապոլոյ մօտ Վեսուվ լեռան ստորոտները յառաջ եկող՝ Արտուրուն + Քրիստոն (Lacrimae Christi) նա եւ Յունակն գին (Vino greco) ըստած՝ շատ ազնիւ գինին, նոյն երկրին՝ Ապուլիա ու Կաղաքրիա գաւառներուն արտաքյ կարգի զօրաւոր ու առատ գինիները . Տոսկանայի մէջ Մոնդեբուլինոյի հաշակաւոր գինին . Հռոմայի երկրին մէջ՝ Մոնդեֆիառոնէի ընտիր գինին . Լոմբարտիայի Պրէշիա գաւառին՝ ինչպէս նա եւ Վենետիկի Վիչենցա գաւառին մէջ Ալինոյ սանդոյ (Ասորը գին) ըստած անոյշ գինին . Ելապա կղզւոյն շատ համեղ կարմիր (Վերմոն, Զէլլուտէ+ոյ) գինին, եւ այլն : — Վայրենի ու ընտանի կենդանիներուն մէջ յիշատակի արժանի են՝ երեքուկէս միլիոն արջառը, (Եզ, կով,) որոնց մէջ շատ մըն ալ գոմէշ կան . Բատուայի մօտերը ու Տոսկանայի մէջ ընտիր ունար, նա եւ մանր ուղտ, բազմաթիւ եշ ու ջորի . Նէապոլիս՝ շատ ընտիր տեսակ ձի . եւ այլն : Աենդանեայ կարգին մէջ իտալիայի ամենէն ընտիր ու առատ բերքն է

մետաքսի թրթուրը, որ թէպէտ Սարդինիայի մէջ շատ  
կը յաջողի, բայց առանձինն Հռոմայի երկրին Ուրպինոյ  
կուսակալութեան Գոսսոմպրոնէ գեղին մօտերը յառաջ  
եկողներէն ելած մետաքսը՝ չէ թէ միայն բոլոր Եւրո-  
պայի մէջ՝ հազար բոլոր երկրի վրայ գտնուող մետաքսին  
ամենէն ընտիրն է : Միայն Լոմբարտիայի մէջ տարւէ տա-  
րի 24,000 կենդինար ու Վենետիկի երկրին մէջ 15,000  
կենդինար մետաքս կ'ելլէ : — Մեղու ալ առաս  
է, ուստի եւ մեղը ու մեղրամոմ առատութեամբ  
կը ժողվուի : — Վնասակար մանր կենդանիներ ալ  
շատ կան, մանաւանդ քարք (Էնիքէ+ Ելլոնը), կարիճ,  
անհամար մուն (առաւելապէս ծովալիճներու ու ճա-  
հիճներու մօտիկ տեղեր), ու տարենտական սարդ (ta-  
rentule) ըսուող տեսակ մը խոշոր մամուկ, որ բոլոր Նե-  
ապոլսյ Ապուլիա ու Կաղաքրիա գաւառներուն մէջ խիստ  
շատ կ'ըլլայ : — Վայրենի կամ որսի կենդանիներէն ու-  
նի եղջերու, այծեամն, տեսակ մը վայրենի ոչխար՝ Մո-Ք-  
լն ըսուած . կինճ, նա եւ ողնի, աղըեան մուկ (Պուլ Ա-  
լանը), Ալպեանց վրայ արջ ու դայլ : Թուչնոց կարգին  
մէջ ամենէն շատ է աղաւնի . նա եւ համեղ սարիկ (Պ-  
ռաճ Քու-Ղու) ու արտղտ (Հայք Քու-Ղու) : — Ծովու բեր-  
քերուն մէջ քանի մը տեսուկ ընտիր ու առատ ձուկերէն  
զատ, նա եւ բուստ (Ջերճուն) Սարդինիայի, Տոսկանայի ու  
Սիկիլիայի ծովեղերաց մօտ կը հանուի : —

Հասարակ ու ազնիւ հանքերու կողմանէ իտալիա  
հարուստ չէ : Նեապոլսյ երկրին մէջ ազնիւ մետաղ-  
ներ կը գտնուին, բայց զանոնք գործելու եւ հանելու  
այնշափ հոդ չիտարուիր : Սարդինիա ու Տոսկանա ունին  
քիչ արծաթ : Երկաթ՝ կ'ելլէ գրեթէ միայն Ելպա  
կղզւոյն վրայ (տարին՝ իբր 200,000 կենդինար) ու Լոմ-  
բարտիայի մէջ (տարին՝ իբր 260,000 կենդինար) : Տեղ-

տեղ՝ կապար (տարին՝ իբր 2000 կենդ.), պղինձ, սընդիկ. Հռոմայի երկրին, Տուկանայի ու Նէապոլսց մէջ՝ պաղեղ (շառ), ծծումք՝ գլխաւորաբար Սիկիլիա կղզւոյն վրայ ու Հռոմայի երկրին մէջ. առատ աղ. Վենետիկի երկրին մէջ՝ արուրաքար (calamine=բէ-բէտ), ուսկից անագ կ'ելլէ: Տուկանայի երկրին մէջ կ'ելլէ տեսակ մը աղ՝ Պօրտու (Borax) բառած, որն որ բոլոր Եւրոպայի մէջ ուրիշ տեղ չիգտնուիր. իսկ Ասիայի մէջ միայն Ճենաստան, Դիմիկեդ ու Քիշ մ'ալ Պարսկաստան կ'ըլլայ: Կը գտնուին քանի մը տեսակ ստորին կարգի ազնիւ քարեր. Սիկիլիա կղզւոյն վրայ՝ սաթ: Կան նա եւ ընտիր քարահանքեր, սպիտակ կուճ (առ Աբաներ=albâtre), հանքային ածուխ. Հռոմայի ու Նէապոլսց երկրին մէջ ընտիր հողի տեսակ մը՝ Բուշարաւալնեան հող ըստած. Հրաբուղիներէն յառաջ եկած կրափրփուր (լուս) ու չեշաքար (Քօմշա Բուշա): Բայց Խտալիայի ամենէն ընտիր ու առատ հանքն է ազնիւ մարմարէն, որ թէպետ իր քանի մը մասերուն մէջ կը գտնուի, բայց ամենէն ազնիւն ու ընտիրը՝ Մօտենայի երկրին Գարրարա վիճակին մէջ կ'ելլէ ու ամեն տեղ գառը բուրէն մարմարէն անուամբ հոչակուած է: — —

Խտալիայի օդաբաժնին (Էլէմային) կամ ընական եղանակին նկատմամբ կրնանիք ըսել՝ որ իր քանի մը լեռնային կտորները դուրս հանելով՝ Եւրոպայի խիստ բարեխառն ու զուարձալի եղանակին ունի: Հարտային ու ծովեղերեայ տեղերուն վրայ գրեթէ հաստատուն գարուն մը կը տիրէ. Նաեւ հիւսիսային կողմերն ալ ձմեռը կարծ տակար կ'ըլլայ: Խտալիայի եղանակին բարեխառնութեան ու անուշութեան համար՝ իրեն Լոմբարտեան մասը՝ “Եւրոպայի պարտէզը”, իսկ Տուկանայի երկրին մէջ Փլորենտիայի շրջանակը՝ “անոր Պրախտը”, կ'անուանուի: —

Բոլոր երկիրն իր օդաբաժնին նկատմամբ չորս գրւ-  
խաւոր մաս կամ նահանգ կը բաժնուի. Ա. Աշերէն  
Իտուլքա, 46<sup>1/2</sup> ու 43<sup>1/2</sup> աստ. լայնութեան տակ, Ա-  
պեննինեան լերանց հիւսիսային դին, ուր ձմեռը Ալպեան  
լեռներէն փչող հիւսիսային հողմերուն պատճառաւ  
ցուրտ կ'ըլլայ, ձիւնը շատ հեղ օրերով գետնի վրայ կը  
մնայ, Յունուար ու Փետրուար ամիսներուն մէջ երբեմն  
սառոյց ալ կ'ըլլայ. Ագրիական ծովէն կազմուած ճահիճ-  
ները սառուցով կը ծածկուին, եւ ընտիր պտուղները՝  
միայն շատ յարմար տեղեր ազատ օդի մէջ յառաջ կու  
գան. բայց թթենին կը յաջողի ու բրինձ ալ յա-  
ռաջ կու դայ: Բ. Մէջն Իտուլքա, որ Գենուայի մօտերը  
43<sup>1/2</sup> աստիճանէ լայնութեան կը սկսի ու դէպի հաւ-  
րաւ մինչեւ 41<sup>1/2</sup> աստ. լայն. կ'երթայ. ուր բուն ձմեռ  
միայն լեռներու վրայ կ'ըլլայ, ձորերու մէջ ձիւն շատ  
ցանցառ կը կենայ ու ձիթենի եւ կիտրոն ազատ օդի  
մէջ կը յաջողին: Գ. Մոռըն Իտուլքա, որ 41<sup>1/2</sup> աստի-  
ճանէ լայնութեան սկսած մինչեւ 39 աստ. լայն. կ'եր-  
թայ. ուր ձիւն խիստ ցանցառ կու դայ եւ երկրի վրայ  
չիմնար, անանկ որ ձմեռը՝ աւելի դէպի հիւսիս ըլլող  
երկիրներուն դարնան կը նմանի. ուր եւ հալուէ եւ ուրիշ  
շատ ընտիր բերքեր ազատ օդի մէջ ձմեռուան ամիսներն  
ալ անվաս կը մնան: Գ. Նէապոլայ հարաւային մասը  
կամ ծայրը, ու Սիկիլիա եւ Մալդա կղզիները, 39 աստի-  
ճանէն մինչեւ 36 աստ. լայնութեան տակ. ուր ջերմաշափին  
անդիկը գրեթէ երբեք սառուցի կէտէն կամ զրոյէն (0—)  
վար չի՞նար. ուստի եւ կազի կամ հնդիկ թզենի, ար-  
մաւենի ու շաքարեղէգ՝ ինչպէս նա եւ բամբակ յառաջ  
կու գան: Ամարուան մէջ երկինքը միշտ յստակ ու պայ-  
ծառ է. եւ ծովային հովերը սաստիկ տաքը կը բարե-  
խառնեն. բայց շատ հեղ երաշտութիւն կամ չորու-  
հաւալիս

թիւն կը տիրէ, ու Շքրութոյ ըստած հարաւային տապանառն հողմը ամարուան մէջ շատ նեղութիւն կու տայ: Աս հողմէն աւելի վեասակար են առողջութեան՝ Երկրին քանի մը գիերը՝ մանաւանդ Տոոկանայի ճախճախուտները (Պալւութելը), Հռոմայի Երկրին Գամբեանեա ըստած մէկ մասին մէջ եւ հասարակաբար Միջին ու Ստորին Խոալիայի շատ ծովեզերեայ տեղերը՝ գետնէն վեր ելլող էն օդ (Խալարիս) անունով ծանօթ գործոցիքը: Ստորին Խոալիայի մէջ եւ Սիկիլիա կղզւոյն վրայ յաճախ Երկրաշարժերն ու հրաբուղիներուն բորբոքիլը շատ վեաս ու նեղութիւն կը պատճառեն:

### Վաճառք . Վաճառականութիւն:

Խոալիայի բնակչաց վրայ խօսելէն առաջ հոս իր վաճառներուն ու վաճառականութեան վրայ խօսելնու գլխաւոր պատճառն ան է՝ որ աս վաճառքը գրեթէ միայն Երկրին բնական բերքերն են ու վաճառականութիւնն ալ նոյնպէս միայն աս բերքերով կ'ըլլայ, ուստի եւ նոյն բերքերը նշանակելէն ետքը նոյներուն գործածութիւնն ու շահն ալ անընդմիջաբար աւանդելը պատշաճ կ'երեւայ:

Վաճառականութեան նկատմամբ Խոալիայի բնական բերքերը կրնանք Երկու կարգի բաժնել. առջի կարգին մէջ անոնք են, որոնք հազիւ Երկրին բնակչաց կարօտութիւնը լեցընելու բաւական կ'ըլլան, ուստի եւ Երկրին մէջ կը գործածուին, կը ծախուին ու կը սպառին, եւ չեն կրնար իբրեւ վաճառք գրսի Երկիրներ խաւրուիլ: Աս կարգին կը վերաբերին գլխաւորաբար արմտիքն առ հասարակ, որոնք՝ թէ որ գետինն ամէն տեղ իր բերրիութեան համեմատ խնամքով ու ջանքով մշակուելու ըլլար, գուցէ բնակչաց կարօտութիւնը լեցընելէն զատ, նա եւ իբրեւ վաճառք օտար տեղեր կրնային խաւրուիլ: Աս ա-


սանկ չըլլալով՝ Խտալիա իրեն պակուած արմտիքն՝ առաւ-  
և լապէս ցորենը՝ Եղիպտոսսէն Աղեքսանդրիայի վրայով  
ու Ռուսիայէն Օտեսսայի վրայով կ'ընդունի։ Աս վա-  
ճառքներուն ու անոնց առուտուրին համար Խտալիայի ա-  
մէն ծովեղերեայ քաղաքներէն աւելի Տուկանայի տէրու-  
թեան Լիվորնոյ քաղաքին ու Սարդինիայի տէրութեան  
մէջ գենուայի նաւահանգիստները մեծ գործունեութիւն  
կը ցուցընեն ու շատ բանուկ են։ Ասոնցմէ ետքը կու դան՝  
Նիուայի (Նիցցա), Վիլաֆրանգայի (Սարդինայի մէջ), Ան-  
գոնայի, Զիվիդավէքքիայի (Հռոմայի երկրին մէջ), Կե-  
ապոլոսյի, Ռէժճիոյի, Սալերնոյի, Կաէդայի, Կալիբրոլիի,  
Մեսսինայի ու Բալէրմոյի (Կէապոլոսյի տէրութեան մէջ)  
նաւահանգիստները։ Առանձինն Վենետիկյ ազատ նաւա-  
հանգիստը ամէն տեղերու հետ ըլլող վաճառականու-  
թեան համար շատ բանուկ ու գործունեայ է։ — Իսկ երկ-  
րորդ կարգի մէջ ըլլող բերքերն անոնք են, որոնք չէ թէ  
միայն իրենց առատութեամբը հապա նա եւ իրենց ազ-  
նուութեան ու պատուականութեան պատճառաւ բուն  
տեղացւոց բաւական ըլլալէն զատ իբրեւ վաճառք ամէն  
դիաց կը փնտուուին ու ամէն երկիրներ՝ մինչեւ Ամերիկա  
կը խաւրուին։ Աս կարգի բերքերը շատ են, որոնց մէջ  
գլխաւորներն են մետաքս, (միայն Լոմբարտիայէն տարին  
17,500 կենգինար, իսկ Վենետիկի երկրէն՝ իբր 900 կեն.  
գործուած մետաքս դուրս կը խաւրուի.) — առատ ձեթ  
ու բրինձ. ազնիւ պտուղներ՝ ըստ մասին թարմ, ինչ-  
պէս՝ կիտրոն, նարինջ, նուռ, եւ այլն, ու ըստ մեծագոյն  
մասին չորյած, ինչպէս, շագանակ, թուզ, չամիչ, նուշ,  
Սիկիլիայէն՝ եղջիւր (Քւաշունուղու), եւ այլն, նա եւ  
առատ շաքարամիրդ (Հւերլամէ), որն որ առանձինն Սի-  
կիլիա կղզիէն Ամերիկա կը խաւրուի։ Դարձեալ՝ աղնիւ  
մարմարիսն, մանաւանդ Գարրարեան մարմոր, գինի, քր-

քում, մատուտակ, դխտոր, դաբնի, կանեփ, բամբակ, ընտիր ծծումք (աւելի՝ Նեապոլսոյ ու Հռոմայի երկիրներէն), աղ, Տոսկանայի երկրէն առանձինն՝ ոչըստու բուստ, եւ այլն։ Նա եւ շատ ասր կամ բուրդ գուրս կը խաւրուի. միայն Լոմբարտիայի մէջ ելած ասրին տասը հազար կենդինարը, իսկ Վենետիկի երկրին մէջ ելած տասուերկու հազար կենդինարէն աւելի ասրին մեծ մասն իբրեւ վաճառք ուրիշ երկիրներ կը խաւրուին։ —

Խտալիայի արտաքին վաճառականութիւնը գրւ խաւրաբար ծովով՝ ու երկրորդաբար ցամաքով կ'ըլլայ՝ առանձինն Հելուետիայի, Գաղղիայի, Գերմանիայի եւ ուրիշ քանի մը տէրութիւններու հետ. իսկ ասոր ներհակ՝ ներքին՝ այսինքն ընդհանուր Խտալիայի այլ եւ այլ տէրութեանց իրարու հետ ըրած վաճառականութիւնը գրւ խաւրաբար ցամաքով կ'ըլլայ, որուն հիմայ շատ կ'օգնեն երկաթուղիները, առանձինն Լոմբարտիայի, Վենետական երկրին, Սարդինիայի ու Տոսկանայի մէջ, ու երկրորդաբար ծովով։ Վերը յիշեցինք այլ եւ այլ տէրութեանց քանի մը գլխաւոր նաւահանգիստները. հոս կը նշանակենք անոնց սեպհական առեւտրական նաւերուն գործունեութիւնն ու իրենց երթեւեկը։ Աս կտորիս մէջ, այսինքն սեպհական նաւերով տարուած ու բերուած վաճառքներուն ու եղած վաճառականութեան մէջ գլխաւոր ու առաջին տեղն ունի Տոսկանայի տէրութեան Լիվորնոյ քաղաքը Միջերկրական ծովուն եղելքը, որուն պամշելի նաւահանգիստը երկու մաս կը բաժնուի, արտաքին ու ներքին։ Արտաքինը հաստատուն քարաշէն թումքով մը ամէն ալեաց կատաղութեան դէմ կը կենայ ու կը պաշտպանուի. հոս կը կենան չէ թէ միայն օտար տէրութեանց յաճախ եկող գացող պատերազմական նաւերը, հապանա եւ Արեւելքէն եկող վաճառականի նաւերը՝ քառասն-

օրեայ զգուշութեան (Քարանինս) ժամանակին առջի  
կեսն անցընելու համար : Ներքինին մէջ կայ մեծ նաւարան՝  
կամ նաւ շինելու գործատուն մը, որուն մէջ շատ ընտիր  
պատերազմական ու վաճառականութեան նաւեր կը շի-  
նուին : Հոս կը կենան վաճառականութեան նաւերն ու  
իրենց վաճառքները կ'ընդունին ու կը հանեն : Աս նաւա-  
հանգիստը չէ թէ միայն ազատ ըլլալուն, հապա նա եւ  
բոլոր իտալիայի ու Արեւելքի մէջ ըլլալ վաճառականու-  
թեան ու առեւտրական գործողութեանց միջակէտը սե-  
պուելուն՝ արտաքոյ կարգի բանուկ է, ու շատ մեծ ու ըն-  
դարձակ առուտուր, ինչպէս նա եւ երեւելի գրամական  
գործողութիւններ կ'ընէ . անանկ որ երբեմն տարին 100  
միլիոն ֆրանգի վաճառք միայն ներս բերուած է : Կշա-  
նաւոր է նա եւ Լիվորնոյէն Արեւելքի հետ՝ գլխաւորա-  
բար Հրեէից ձեռքով՝ ըլլալ գրավաճառութիւնը, որն որ  
տարին չորս հինգ միլիոն ֆրանգի ստակ շրջանի մէջ կը  
դնէ : Աս նաւահանգիստին, ինչպէս նա եւ Ելզա կղզւոյն  
նաւահանգիստին մէջ Տոսկանայի տէրութեան վաճա-  
ռականները 1855ին 172 հատ մեծ ու 761 պղտիկ վա-  
ճառականաց նաւեր ունեին : Իսկ ներքին վաճառականու-  
թեան համար երեւելի է Փլորենտիա քաղաքը :

Արտաքին վաճառականութեան համար Լիվորնոյէն  
ետքը Սարդինիայի տէրութեան գենուա քաղքին ազատ  
նաւահանգիստը շատ անուանի է . հոս՝ ինչպէս նա եւ  
քանի մը ուրիշ նաւահանգիստները՝ դեռ քանի մը տարի  
առաջ 3153 մեծ ու պղտիկ Սարդինիայի վաճառականաց  
նաւեր կային . որոնք թէ Արեւելքի ու թէ Իտալիայի եւ  
օտար երկիրներու վաճառք բերելու եւ բուն երկրին վա-  
ճառքը տանելու կը բանէին . անկից ետքն ալ աս թիւը  
տարւէ տարի աւելցած է : Մօտիկ տարիներուն մէկուն մէջ  
միայն՝ բոլոր տէրութեան նաւահանգիստներուն մէջ մտնող



ազգային եւ օտարական վաճառականի նաւերուն ու շո-  
գենաւերուն թիւը՝ 12,678, իսկ ելողներուն թիւը՝ 13,345  
հատ էր։ Իսկ մէկ տարւան մէջ դրաէն մանող վաճառնե-  
րուն գինը՝ յիսուն միլիոն ֆր. ու գուրս ելողներուն գի-  
նը՝ յիսուն եւ երեք միլիոն ֆրանդի հասաւ. միայն գե-  
նուայի նաւահանգիստը երբեմն տարին 6000 նաւէն ա-  
ւելի կը մանէ։ “Ներքին վաճառականութեան համար գրւ-  
խաւոր քաղաքներն են՝ Դուրին, Աղեքսանդրիա, Շան-  
պերի, Սուզա, Կովարա, եւ այլն. որոնց շատը երկաթու-  
ղիներով իրարու հետ կապակցած են։ Սակայն ամէն  
հաշիւները կը ցուցընեն որ Սարդինիայի տէրութեան՝ իր  
խաւրած վաճառքներուն, գլխաւորաբար՝ մետաքսին, մե-  
տաքսեղէնին, ձեթին ու բրինձին դէմ ուրիշ տեղերէն  
ընդունած վաճառքներուն գինը հասարակօրէն քանի մը  
միլիոն ֆրանդ աւելի է։ Ամենէն մեծ առուտուրը ար-  
մտիքով ու մետաքսով կը լլայ. 1843ին եկող գացող  
նաւերուն բոլոր վաճառքին գնոյն, այսինքն 75 միլիոն  
ֆրանդին կէսը՝ միայն արմտեաց համար էր։ Սարդինիայի  
Արեւելքէն՝ մանաւանդ Եգիպտոսէն առած գլխաւոր  
վաճառքները՝ արմտիք ու բամբակ են։ Ետքի տարիները  
առանձինն Սարդինիա կղզւոյն ցորենի, առջառի, ոչ-  
խարի ու ձեթի առուտուրը Ճեղայիրի հետ շատ յառա-  
ջադիմութիւն ըրաւ։

Տարմայի ու Մոտենայի տէրութեանց վաճառակա-  
նութիւնը այնպիսի վիճակի մէջ է՝ որ ներսէն դուրս խաւ-  
րուած վաճառքներուն գնոյն հետ դրաէն ներս մտածնե-  
րուն արժէքը դրեթէ հաւասար կու գայ։

Հռոմայի տէրութեան մէջ վաճառականութիւնը՝  
երկրին բերքերն ու նպաստաւոր հանգամանքը՝ մա-  
նաւանդ երկու (Միջերկրական ու Ադրիանան) ծովերու  
մէջ ըլլալը նկատելով, կընայ ըստիլ՝ որ այնչափ ծաղ-

կեալ վիճակի մէջ չէ. Հասարակօրէն ներս բերուած վաճառքներուն գինը դուրս տարուածներուն գնէն աւելի է. օրինակի աղադաւ, տարի մը՝ յիսուն միլիոն ֆրանգի արժէքով վաճառք ներս մտած է, ու նշն տարին քառասունուվեց ու կէս միլիոն ֆրանգի արժէքով վաճառք դուրս խաւրուած է. միայն տարւոյ մը մէջ (1852) բացառութիւն մը կը տեսնուի, որովհետեւ ան տարին դուրս ելած վաճառքը՝ ներս մտածէն  $1\frac{1}{4}$  միլիոն ֆրանգ աւելի էր: Խր գլխաւոր նաւահանգիստները վաճառականաց նաւերուն համար՝ Անգոնա ու Զիվիդավէքքիա են. որոնց մէջ տարին 2300 նաւէն աւելի կը մտնեն կ'ելլեն. Հասարակօրէն ասոնց եւ ուրիշ ամէն նաւահանգիստներուն մէջ մէկտեղ տարին եօթը հազար նաւէն աւելի կը մտնեն. որոնց մէջն միայն իբր հազար հատը բուն տէրութեան հպատակ ըլլող վաճառականաց է: Դուրս խաւրուած գլխաւոր վաճառքներն են՝ արմտիք (գէպ ի Խոալիայի ուրիշ երկիրները), տակառի տախտակ, բուրդ, ծծումք, եւ այլն: Ներքին վաճառականութեան համար գլխաւոր քաղաքներն են Պոլոնեա ու Սինիկալիա:

“Եւապոլսոյ տէրութեան վաճառականութեան հանգամանքը շատ աղէկ վիճակի մէջ չէ. գլխաւորաբար՝ իր առուտուրն ըստ մասին օտարականաց՝ Անգղիացւոց, Գաղղիացւոց եւ ուրիշ ազգաց ձեռքով ըլլալուն. որով եւ թէպէտ դուրս խաւրուած վաճառքներուն գինը ներս մտածներուն արժէքէն (երբեմն 7—8 միլիոն ֆրանգ) աւելի կ'ըլլայ, բայց աս շահն աւելի օտարականները կ'ընեն քան թէ բուն երկրին բնակիչքը: Դուրս խաւրուած վաճառքները՝ որ են երկրի բերքերը՝ առաւելապէս Սիկիլիա կղզիէն ելածները՝ շատ տեսակ են, որոնք ծովով ու ցամքով ամէն երկիրներ մինչեւ Ամերիկա կը խաւրուին: Քանի մը տարի առաջ բուն տէրութեան վաճառականաց

նաւերը .քիչ էին. բայց տարւէ տարի աւելնալով՝ հիմայ տասը հաղարի կը համնին : Իր գլխաւոր նաւահանգիստները վաճառականաց նաւերու համար են՝ (վերը յիշուածներէն զատ) Պարի, Գարանդոյ, Պարլէդդա, Ակոսդա, Գագանիա, Ճիրճէնդի, Դրաբանի, եւ այլն : Իսկ ներքին վաճառականութիւնը նէապոլսոյ ցամաքին ու Սիկիլիա կղզւոյն հետ շոգենաւերով կ'ըլլայ, եւ երկրին մէջ գրւխաւոր առուտուրի .քտղաքներն են՝ Կէապոլիս, Գօճճիա, Ալդամուրա, Վէքքէ, Աւելլինոյ, Գամբոյ Պասսոյ եւ այլն : Սալերնոյի ու Գօճճիայի տօնավաճառները շատ յաճախած են, ու ներքին առուտուրին մեծ օգուտ եւ յառաջադիմութիւն կու տան :

### Հիմ ու Նոր բաժանում :

♦ոռմայեցիք բոլոր Խտալիա՝ իր հիմակուան տարածութեամբը (կղզիները դուրս թող տալով, ինչպէս վարը պիտ' որ գրենք,) կը բաժնէին՝ Ա. Այսրազպեան (Ալպեան լերանց ասդիի կամ հարաւային կողման) Գրադիա, (հիմայ՝ Վէրէն իտալիա). Բ. Բուն իտալիա (հիմայ՝ Մէջէն իտալիա) ու Գ. Միհծ Բոննաստան (հիմայ՝ Առունէն իտալիա):

Այսրազեան գուղլէոյն մէջ իրենց ատենները կը բովանդակեին ա. Վէրէնէն (հիմակուան գենուայի գըքսութեան երկիրը). Բ. Բոլոր Պադոս (Բյ) գետին գաշտավայրը կամ ձորը, այսինքն նոյն գետին հիւսիսային գին, որ եւ կ'ըսուէր Անդրդոդունեան (Պադոսի անդիի կողման) գուղլէն (հիմայ՝ Լոմբարտիայի երկիրը), նոյն գետին հարաւային գին ըլլող երկիրը, որ կ'ըսուէր Այսրազպեան (Պադոսի ասդիի կողման) գուղլէն (հիմայ՝ Բարմայի ու Մոտենայի երկիրներն ու Հռոմայի տէրութեան հիւսիսային մասը) ու գ. Վէնետիցացոց երէքը (հիմայ՝ Վէնետից ցամաք երկիրը) : Հռոմայեցւոց Խտալիայի առ մասին

(Այսբառնեան) գուլը և անուն տալուն պատճառը՝ չէ թէ միայն բուն Գաղղիայէն Ալպեան լեռներով միայն բաժնուած ու իբր անոր մէկ կտորը սեպուիլն էր, հապա նա եւ ան որ աս մասին շատ կողմերը գրաւած ու բռնած էին կեղտք, այսինքն հին Գաղղիացւոց այլ եւ այլ ցեղերը, Ինսուրբացիք, Տաւրինացիք, Սաղաստացիք (Ալպեանց լեռնաբնակ ժողովուրդը), Բորացիք, Լինգոնացիք, Սենոնացիք, եւ այլն, որոնց եւ հին քաղաքներն էին աս մասին մէջ՝ Մեդիոլանոն (Միլան), Բրիլսիա, Մանտուա, Պարմա, Մուտինա, Բրոնոնիա (Պոլոնեա), Աենոգաղիա, եւ այլն:

Իսուն Իտալիայի արեւմտեան մասին մէջ էին ու. Ետրունին (հիմակուան Տոսկանայի մեծ գքառութեան երկիրը), թ. Լոտինա \* , որուն մէջ կ'իյնար Հռոմ քաղաքն իր սահմաններովը. գ. Կամպանիա (հիմայ՝ Դելբու ու Լոտունյ), որուն երկիրն աշխարհքիս խիստ գեղեցիկ ու

\* Լատինի երկիրը, զորն որ Հռոմայեցիք Հին ու Նոր Լատինի բաժնած էին, քանի մը պատիկ լեռներով միայն ընդհատած ընդարձակ գալաք մըն էր, որուն զլանաւոր մասը Դալմատիա Անտոռի Հռոմայի (Ager romanus—Campagna di Roma) կ'ըսուէր: Հինը Տիբերիս գետէն մինչեւ կ'իրկէի (2իրշելլոց) հրուանդանը Դերրաչինայի մօտ կ'երթար, ուր կ'իյնան (հինդ մըն երկայն ու իբր երկու մըն լսյն) Պալատինէան հոճինները. (Paludi Pontine): Խոկնորը՝ մինչեւ Լիբրիս (Կարիլիանոյ) գետը գեզ ի հարաւ կ'երթար, որով եւ բոլոր Լատինն Տիբերիս ու Անիոյ (Դեկվերոնէ) գետերուն, Ազգիդոս լեռնային անտառին ու Տիբունէան ծովուն մէջտեղը կ'իյնար: Հոս Ազգիտոս պզտիկ լեռան սառորոտն էին անուանի Ազգանեան ու Նեմորեան ծովալճերը, որոնց մէջտեղն էր՝ Քրիստոսէ 1163 տարի յառաջ շինուած Ազբալզոնդա (Ալպա Լոնկա) հին զլանաւոր քաղաքը: (ուր է հիմայ Ալպանոյ քաղաքը Հռոմայէն երեք մըն հեռու), իսկ միւս երեւելի հին քաղաքները, բաց ի եօթը բլուրներու վրայ շինուած Հռոմ քաղքէն, էին՝ Տիբուր (Դիվոլի) Հռոմայեցւոց ամենէն սիրական գեղադնացութեան տեղը. Պրենեսուրէ, Տուսկուլոն (Ֆրասկադի), Ոստիա, Աեղիսուրէ (Աէլլէդրի), Տարրակինա (Դերրաչինա), Արպինոն (Ափկերոնին, ծննդեան քաղաքը), Լաւրետոն (Լորէդույ), եւ այլն: Աս երկրին մէջ կը բնակէին՝ Հռոմայեցւոց պատմութեան մէջ յաճախ յիշուած՝ քանի մը հին ցեղեր, Եկուացիք, Հեռնիկացիք, Ռուտուղացիք, Վողսկացիք, եւ այլն:

զուարձալի կողմերուն մէկն է, ու իր պտղաբերութեանը համար նոյն իսկ Խտալիայի շտեմարանն ու պտղանոցը կրնայ սեպուիլ. ընտիր գինիք բերող լեռներով զարդարուած, ուր կ'իյնայ նա եւ Աեսուվ հրաբուղիս լեռը: Իր գլխաւոր քաղաքն էր Սալերնոյ. իսկ միւս երեւելի քաղաքներն էին՝ Նէապոլիս (Պարթենոպէ), Կոլա, Կապուա, եւ այն: Հռո էին նա եւ Հերկուլանոն ու Պոմպէիք (Հերքուլանում, Բոոմբէի) քաղաքները, որոնք (79 Ք. Ե.) Աեսուվ լերան յանկարծ բորբոքելովն անոր մսխրոյն տակ ծածկուեցան, ու հիմակ իրենց մնացորդները գետնի տակէն ամբողջ ու անարատ կը հանուին: — Իսկ արեւելեան մասին մէջ էին, դ. Ուժբէտ, որուն մէջ կ'իյնան հիմակուան Ռիմինի ու Սինիկալիա քաղաքները, և. Պիէնիան (Բիչէնում), որուն մէջն է Անդոնա, ու զ. Սանկտ (Սունկուս), որուն գլխաւոր քաղաքն էր Բենելենտոն (Պենելենտ), ուր կ'իյնան Ապրուսեան լեռները, նա եւ Հռոմայի երկրին Ռիեդի եւ ուրիշ քանի մը քաղաքները:

Իսկ Մեծ Յունաստանի (Ստորին Խտալիայի) մէջ էին՝ ա. Լուկանիս, որուն մէջ կ'իյնային Սիպարիս ու Հերակլիս քաղաքները, թ. Բրուտուսին (Հիմայ՝ Անդիէ Կուտորէտ), ուր էին Հռեգիսն, Գոնսենտիս, Կրոտոն, եւ այլն, քաղաքները. զ. Առուլիս ու դ. Կառուլիք (Հիմայ՝ Անդիէ Կուտորէտ). աս ետքինին մէջն էին Յունաց գաղթականութեան անուանի քաղաքը Տարենտոն, ինչպէս նա եւ Բրունտուզիսն (Պլինտիզի) ու Գաղիպոլիս (Կալլիբոլի): — —

Հոռմայեցւոց ատեններէն եռքը Խտալիայի 180 մզոն երկայնութեամբ երկրը՝ ինչպէս վերը նշանակեցինք՝ իր գրիցը համաձայն երեք մաս կը բաժնուէր. այսինքն՝ Ա. Վերին Խտալիա, Բ. Միջին Խտալիա ու Գ. Մատրին (Եերբին) Խտալիա: — Աերին Խտալիայի մէջ են հի-

մայ՝ 1. Սարդինեայի տէրութեան, 2. Լոմբարտեան - Ալե-  
նետական թագաւորութեան, 3. Բարմայի եւ 4. Մո-  
տենայի զքոսութիւններուն երկիրները։ Միջին Խտալիայի  
մէջ են՝ 1. Տոսկանայի մեծ զքոսութեան, 2. Հռոմայի  
տէրութեան ու 3. Ա. Մարինոյ պղտիկ հասարակագե-  
տութեան երկիրները։ Աս մասին կը վերաբերի Գորսիդա-  
կղզին, որն որ Գաղղիայի իշխանութեան տակ է։ Իսկ ստո-  
րին Խտալիայի մէջ է՝ Նէապոլսոյ կամ երկու Սիկիլիայի  
(ցամաքին ու կղզւոյն) թագաւորութեան երկիրը։ Աս  
մասին մէջ կ'իյնայ Սարդինիայի տէրութեան տակ  
ըլլող Սարդինիա կղզին։ Նոյնպէս աս մասին կը վե-  
րաբերի նա եւ Մալդա կղզին, որն որ Անգղիացւոց իշ-  
խանութեան տակն է։

Բ. առ այսմ տեսութեան մինչեւ հիմակ Եւրոպայի  
տէրութեանց մէջ առ հասարակ ընկալեալ կարգաց հա-  
մաձայն, (հիմակուան գեռ տիրող ու շարունակող շփո-  
թութեանց ու յեղափոխութեանց միտ շդնելով, որոնց  
կատարածն ու վերջնական ելքը գեռ անորոշ է.) բոլոր  
Վերին, Միջին ու Ստորին Խտալիա՝ հետեւեալ տէրու-  
թեանց տակ այսպէս կը բաժնուի.

Ա. Մարդինիայի թագաւորութիւնը՝ Լոմբարտիայի  
գլխաւոր մէկ մասովը։

Բ. Խոմիարտեան - Վենետիական թագաւորութիւնը  
Աւստրիայի կայսեր իշխանութեան տակ, որ է Լոմբար-  
տիայի հիւսիսային - արեւելեան մէկ մասը ու Վենետիկի  
ցամաքն ու կղզիները։

Գ. Բարմայի դրսողթիւնը։

Դ. Մոտենայի դրսողթիւնը։

Ե. Տոսկանայի մեծ դրսողթիւնը։

Զ. Հռոմայի Քահանայապետիա տէրութեան եր-  
իրու։

Է. Մարինոս հասարակապետութիւնը :

Ը. Ներկայություն, կամ Երկու Սիկիլիայի թագա-  
նորութիւնը :

“Առերս՝ Մավոյայի երկիրն ու նիստ (նիցցա)՝  
քաղաքը՝ Սարդինիայի տէրութենէ գաղղթայի կայսրու-  
թեան անցաւ :

Խուալիայի կղզիները :

Հռոմայեցիք իրենց ատենը Խուալական կղզիները,  
Սիկիլիա, Մարդինիա, Գորսիգա, Ելպա, Մալդա եւ  
ուրիշ քանի մը պղտիկները, Խուալիայի մէջ չէին հա-  
մարիք. Հապա իբրեւ անկից դուրս ըլլող նահանգներու  
մասեր կը սեպէին: Սակայն իրենց դիրքն ու բնական  
հանգամանքը զանոնք Խուալիայի հետ կապակցած ըլլա-  
լով, բնակիչքն ալ Խուալական ցամաքին բնակչացը հետ  
ցեղակից ու ազգակից գտնուելով, պէտք է որ Խուալիայի  
մասերը սեպուին. ինչպէս հիմակ առ հասարակ կը սե-  
պուին:

Վարդ՝ աս կղզիներուն մէջ ամենէն մեծը՝ Սիկիլիա  
(ըստ հին անուանն՝ Աբիանէա), որն որ ցամաք երկրէն  
Մեսսինայի նեղ կիրճովը կը բաժնուի, իր անունն առած  
է՝ շատ հին ատեններ Խուալիայէն հոս գաղթող Սիկու-  
ղայիներէն կամ Սիկանացիներէն: Ասկից ի զատ կ'ըսուի  
նա եւ Տրինակիռէա (երեքծագեան), երեք սուր ծայրով  
ձեւ մ'ունենալուն համար, որ են իրեն երեք հրուան-  
գանները, այսինքն՝ հիւսիսային արեւելեան դին Բելորոն  
(Գլուխ Փարոսի), հարաւային դին Բաքինոն (Գլուխ Բաս-  
սարց) եւ արեւմտեան դին՝ Լիլիբէոն (Գլուխ Պոերա),  
որուն հետ է նա եւ Դրեպանոս (Գլուխ Դրաբանի): —  
Բոլոր կղզւցն տարածութիւնը 498 քառակուսի մղոն է.  
Երկայնութիւնը 40 մղոն ու լայնութիւնը 26 մղոն: Իր

մէջէն՝ իբր հարաւային (Նէապոլսեան) Ապեննինեանց շարունակութիւնը՝ գլխաւոր Երանց կարգ մը Արեւելքէն գէպ Արեւմուտք կը քալէ, ըստ հնոց՝ Հերէեան կամ Յունանեան լըրին+ ըսուած, որն որ Գրեպանոս հրուանդանին մօտերը 2170 ոտք բարձր երիւքս (Մ. Ճուլիանոց) լեռան հետ կը միանայ: Կղզւոյն արեւելքան ծովեղերաց մօտերը կատանիաքաղլքէն քիչ մը վերով՝ մինակուկ կը բարձրանայ 10,800 ոտք բարձրութեամբ, հին ատեններէն իր զարհուրելի բորբոքմունքներովը հռչակուած հրաբուղիս լեռը Ետնա (Մ. Ճիուկլայ), որուն ստորոտին բոլորտիքը 20 մլն է, ու թէպէտ եւ հրափրփուրի (լալա) հեղեղներու անթիւ հետքեր ունի, սակայն արտաքոյ կարգի պտղաբեր՝ ու բազմաթիւ գեղերով ծածկուած է:

Կղզւոյն ծովափանց վրայ շատ հին ատեններէ սկսած Փինիկեցի գաղթականութեանց քաղաքներ կը գտնուէին, ինչպէս հիւսիսային արեւմտեան դին Պանորմաս (Բալերմոյ), արեւմտեան դին՝ Լիլիրէոն հրուանդանին վրայ՝ Լիլիրէոն (Մարսալա) քաղաքը, ասոր հիւսիսային դին՝ Գրեպանոս (Գրաբանի): Ետքէն՝ Քրիստոնէ առաջ՝ 750 ու 640 տարիներուն մէջ՝ յունական գաղթականք նոյն տեղերը նուաճեցին առին ու առջի բնակիչները երկրին ներսերը քշեցին: Ասոնցմէ ետքը տիրեցին Կարքեղոնացիք, զորոնք Հռոմայեցիք (212. Ք. Ա.) հոսկից վլոնտեցին: Արեւմտեան Հռոմէական պետութեան կործանելէն ետքը կղզին նախ արեւելքան Գլթաց, ետքէն Բիւղանդեան կայսերաց ձեռքն անցաւ: Յամի 842ին Արաբացիք տիրեցին, որոնցմէ առին զանիկայ Նորմանք յամի 1061ին, անկից ետքն ալ Սիկիլիա Նէապոլաց տէրութեան բախտին հետ հասարակ բախտ ունեցաւ: Հոստեղաց հին յունական քաղաքներուն մէջ աւելի անուանի ըլլողներն էին՝ Սիրակուղա, Գեղա (Գէրրա Կուռ-ԻՏԱԼԻԱ

վաստակիր), Ագրիգենտոսն (յն՝ Ագրակաս, իս, Ճերմենդի), Աեղինոս, Կատանիս (Գաղանիս), Մեսսանա (Մեսսինա), Աեգեստա ու Խմերա:

Սիկիլիայի հիւսիսային դին կ'իյնան՝ իրենց վուլկանեան կազմութեան պատճառաւ հին ատեններէն ի վեր հոչակուած՝ Եսովը ան հիմայ Լէուրեան (13) կղզեաց խումբը ու արեւմտեան դին՝ Երադեան կղզիները՝ Նեապոլսոյ ծովածոցին բերանն են պղտիկ կղզիները՝ Բարուխա, Խշտակամ Խստեա (ըստ հնոց Ենարքի), որ ունի համբային առողջարար ջրեր. Նիշտառ, որ աղուոր պարտէզ մը կը նմանի, ու Կառքեա (հիմայ՝ Գառքը), ուր Տիբերիս կայսրը իր տէրութեան վերջի եօթը տարիները ամէն տեսակ զեղիսութեամբ ու անառակութեամբ անցուց: —

Խակ Մալլաս (Մեղիսէ), Կոցցոյ (Գաւզոս), Գոմինոյու (անբնակ) Գոմինոդրոյ կղզեաց խումբը Սիկիլիա կղզւոյն հարաւային՝ արեւմտեան ու Ափրիկէի հիւսիսային ծովեղերաց մէջ կ'իյնայ, ու Սիկիլիայի հիւսիսային ծայրէն միայն 12 մըն հեռու է: Ամենը մէկտեղ 10 քառակուսի մզնն երկիր ունին, ըստ մեծի մասին կրային ժայռերէ կազմուած. միայն Մալլայի ու Կոցցոյի դետինը բարեբեր հողով ծածկած է: Զուրը շատ նուազ է. գետեր շկան, անձրեւ ալ ցանցառ կու դայ. սառոցց ամենեւին չ'ըլլար: Եղանակը շատ բարեխառն ու զուարձալի է. ամարուան տաքն ալ ծովային հողմերով կը բարեխառնի: — Մալլա, որուն սկզբնական անունը Խոկէրէս էր, ու ետքէն Յունացմէ Մելէտէ ըսուեցաւ, խակ Արաբացիք Մալլա անուանեցին, ի սկզբան անդ Փեակեցւոց ձեռքն էր, ետքէն Փիւնիկեցիք եկան զանոնք հոսկից վանաեցին. բայց իրենք ալ քիչ ատենէ ետքը Յունաց դաղթականներէն վուրնուեցան: Յունաց ձեռքէն Կաբքեդոնացիք առին, ասոնցմէ ալ հռոմայեցիք. մինչեւ յամի 818ին Արա-

կինոսք կամ Արաբացիք եկան կղզւոյն տիրեցին։ Իբր հարիւր տարի ետքը (1090) սիկիլիացի Նորմանները անոնցմէ առին։ անկից ետեւ ալ բոլոր առ կղզեաց խումբը Սիկիլիացւոց կամ Նէապոլոյ տէրութեան իշխողներուն ձեռքը մնաց։ Կարոլոս Ե. կայսրը յամի 1530ին Մալդա կղզին Հռովդոսէն հալածուած Յովհաննիսէան առպետներուն պարզեց, որոնք եւ Մալդայէան առողջութ անուանեցան։ Քանի մը փոփոխութիւններէն ետքը յամի 1800ին Անգղիացիք տիրեցին, ու մինչեւ հիմայ իրենց ձեռքն է։ —

Մարդինիա կղզին Ստորին Խտալիայի արեւմտեան կողման դիմացը՝ 430. քառ. մղոն երկիր ունի, ուր հիւսիսէն գէպ ի հարաւ լերանց կարդ մը կընթանայ։ Գետինը բերրի, բայց օդը վատառողջ է \*։ Իր բիրտ բնակիչքը՝ Լիբիացի գաղթականներու հետ խառնուելով՝ Մարդք կամ Սարդոնիացի անուամբ ծանուցուած ժողովուրդն էին, որոնց վրան աւելցան ետքէն՝ Կարքեդոնացւոց հոս տիրած ատենը՝ նա եւ Իբերացիք։ Երկրին մէջերն ըլլող լեռնաբնակները ոչ Կարքեդոնացիք եւ ոչ Հռոմայեցիք՝ (238 Ք. Ա.) հոս տիրելէն ետեւ՝ կրցան նուածել։ Քրիստոսէ ետքը յամի 720ին Արաբացիք բոլոր կղզւոյն տիրեցին, որոնց ձեռքէն առին զանիկայ Բիզացիք 1050ին. ասոնցմէ անցաւ Սպանիացւոց, ետքը Աւստրիայի տէրութեան, ուսկից փոփոխութեամբ մը Մարդինիայի տէրութիւնն առաւ։

\* Կղզւոյն ծովեցերը Ընդարձակ ճահիճներ կան, որոնց արտաշնչութիւնը վասնգաւոր չերմեր կը պատճառէ։ Անոր համար Հռոմայեցիք աս տեղս անանկ անարդ կը սեպէին՝ որ միայն մեծ յանցաւորները հոս կ'աբսորէին։ Բայց ան ատեններն ալ եր գետնին բերրիութեանն ու արմտեաց առատութեանը համար ցորենի շտեմարան մը կը սեպուէր։ Հիմակ ալ նոյն բերրիութիւնն ունի, բայց աղէկ մշակուած չէ. նա եւ իր ընդարձակ անտառները շատ օգուտ չեն ըներ, որովհետեւ անոնցմէ կտրուած փայտերը ծովի իջեցունելու յարմար ճամբաններ չկան։ Իր գլխաւոր բերքն է Մա-ֆլոն ըսուած վայրի ոչխարը։

Արդինիա կղզւոյն մօտ է Դամբելսրա կամ Պոռվին պղտիկ կղզին, որուն վրայ շատ վայրի այծ կը գտնուի՝ արտաքոյ կարդի մեծութեամբ ու համեղ մասվ։ — Հիւսիսային ծայրին մօտ է Մատուցնա 12 հատ կղզեաց խումբը, որոնց գլխաւորն է Մատուցնա, ու իր վայրի այծերուն բաղմութեան համար երեւելի ըլլող Գոբերեա կղզին։ Ասոնց բնակիչքը շատ վարպետ են նաւավարութեան մէջ։ Սարդինիայի տէրութեան կը վերաբերի նաև Գոբերայո կղզին, որն որ Գորսիկայի հիւսիսային ծայրին արեւելեան դին ու Լիվորնոյէն ինը մզոն հեռու է, ուր շատ վայրի այծեր կան։ —

“Եշանակելու արժանի է նա եւ պղտիկ կղզին Ելպա (Իլուս, Խնալքա), Գորսիկա կղզւոյն ու Խտալիայի ցամաքին մէջ՝ Տոսկանայի իշխանութեան տակ, որուն վրայ Նաբոլէոն Ա. կայսրը (1814. Մայ. 4 — 1815. Փետր. 26.) իբրեւ կղզւոյն անկախ իշխողը բնակեցաւ։ Գլխաւոր քաղաքն է՝ Բուրդոյ Ֆերրայոյ։ — Տոսկանայի տակ են նա եւ առ կղզիները։ Բժիշկութան, որն որ շատ անուշ օդ ու բերրի գետին ունի. ձիթենին առատ է։ Հոս քշեց Աւգուստոս կայսրն իր թոռը Ագրիպպա Պոստհումոսը, զորն որ ետքը Տիբերիոս կայսրը հոս սպաննել տուաւ։ Մոնտէ Քրիստոյ կղզին միայն ձկնորս բնակիչներ ունի. Աջանուութիւն ու Ճիւռա կղզիներն ընտիր մարմարին ունին։ —

Գորսիկա (Գիւնոս, Գորս), Սիկիլիայէն ու Սարդինիայէն ետքը Խտալիային ամենէն մեծ կղզին, որն որ միայն Ա. Վանէտաբիոսի նեղուցով Սարդինիա կղզւոյն հիւսիսային ծայրէն բաժնուած է, ունի 178 քառ. մզ. ընդարձակութեամբ երկիր. երկայնութիւնը 25 մզ. ու լայնութիւնը 11 մզ. է։ Իր բերքերուն մէջ նշանաւոր է շոն կամ սարց ծառին մէկ տեսակը՝ Բարձրաբերյալ սարց (Pinus altissima) ըստուած, որն որ բուլոր և բուսպայի հողին վրայ բուսնող

ծառերուն մէջ ամենէն բարձրն է: Իր մարմարիոնն ու երկաթի հանքն ալ առատ է. ունի նա եւ վայրի ոչխար (Հոռիշլն): Աստեղաց սկզբնական բնակիչքն էին իրեւրացիք, Լիդուրացիք, Տիւռենացիք ու Փոկեացիք, ետքէն Կարքեղոնացիք տիրեցին ու գաղթականներ դրին: Հռոմայեցիք (238—230 Ք. Ա.) զանիկայ իրենց իշխանութեան տակ առին: Բայց զկզեցիները կամ Գորսիկացիներն իրենց բիրտ բարուցը համար շատ կ'արհամարհէին, ուստի եւ իրենց մէջ Գորսիկա պքսորուիլը խիստ մեծ պատիժ կը սեպուէր: Արեւմտեան հռոմէական տէրութեան վերջանալէն ետքը՝ կզզւոյն վրայ իրարու եւտեւէ տիրեցին՝ Վանդալք, Գութք, Լոմբարտացիք, Բիւզանդեանք ու Արաբացիք: Աս ետքիններուն ձեռքէն առին զանիկայ Գենուացիք յամի 806ին: Մետասաներորդ գարուն մէջ Բիզացիք տիրեցին. Բայց 1284էն ետքը Գենուացիք նորէն առին: Ետքէն բուն կզեցիք ապրուտամբելով՝ 1735ին իրենց զատ թագաւոր դրին. Բայց Գենուացիք զանիկայ հանգիստ շմողուցին՝ եւ շատ շփոթութիւններէն ետքն իրենք ալ շկրնալով Գորսիկացւոց հետ հաշտութիւն ընել ու խաղաղութեամբ տիրել՝ բոլոր կզզին 1768ին Գաղղիացւոց տուին, որոնք մինչեւ հիմայ հոս կը տիրեն: Ետքի ժամանակները Գորսիկա նշանաւոր եղաւ Նաբոլէոն Ա. կայսեր հայրենիքն ըլալուն, որն որ յամի 1689ին աստեղաց գլխաւոր քաղաքը Այաւալոյ (Արեւալուս) ծնաւ: —

Խտաճիայի կզզիններուն կարգը պէտք է դնել Վենետիկ, որն որ Ադրիական ծովածէրուն (Laguni) մէջ 136 հատ պղտիկ կզզիններէն 450 կամուրջներով միացած է, որոնց մէջէն 134 հատ ջրմուղներ կամ ջրանցքներ կ'անցնին: Աս ծովալճերուն կազմութիւնը հետեւեալ կերպով եղած է: Ադրիական ծովն իր արեւմտեան եղերաց կողմը՝

սաստիկ հոսանքներու կամ յորձանքներու, տիրող հողմերու եւ ուրիշ տեղական հանգամանաց զօրութեամբ հարիւրաւոր տարիներու մէջ արտաքյ կարդի առատութեամբ տիղմի զանգուածներ գիզած ու ասանկով անչափընդարձակութեամբ ճահիճմը կազմած է. ի վերայ այսր ամենայնի ասլայնածաւալ ճահիճին մէջն քանի մը գետեր (Աիլէ, Պրէնգա,) բանութեամբ իրենց ճամբայ բացած կը քալեն ու ծովը կը թափին: Իսկ մարդկային հնարագիւտ ճարտարութիւնը միջոցներ գտած է աս ահագին ճահիճը՝ գետերէն կազմուած ու արհեստով յօրինուած ջրմուղներով այլ եւ այլ մասերու բաժնել ու անանկով բազմաթիւ կունէներ կազմել, եւ ահա աս ծովալճերն (Laguni) են, որոնց մէջն ու վրան համբաւաւոր Վենետիկ կը կենայ ու կը տիրէ: Աս ծովալճերուն սահմաններն են ծովու կողմանէ խել մը աւազէ կոյտերու կամ կղղիներու շարք, որոնք սեպհական անուամբ Վետէ (ափունք) կը սուին: Աս աւազի կղղիներուն հետ միացած՝ գրեթէ կէս մզոներկայնութեամբ՝ քարաշէնթումբ (Murazzi) մը ծովին ցամաքը սաստկութեամբ զարնուիլն ու կոխելը կ'արգելու: Աս ըսածներնէս կ'իմացուի՝ որ Վենետիկ ի բնութենէ կազմուած կղղի մը չէ, հապա արհեստով յօրինուած կամ արհեստական կունէ մը: — Իր բոլորտիքը նոյն ծովալճին մէջ ըլլող միւս պղտիկ կղղեաց նշանաւորներն են՝ Ս. Պալատ, 150 տարիէ ի վեր՝ Մեծին Միիթարայ հաստատած Միիթարեանց վանքովն անուանի. Ս. Սերուլյ, մէծ հիւանդանոցով մը. Գորչէլլոյ, որուն եպիսկոպոսարանն աս կղղիներուն վրայ եղած եպիսկոպոսարանաց մէջ ամենէն առջինն էր. բայց հիմայ միայն քանի մը աղքատ բնակիչք ունի. Ս. Քրիստոֆոր, ուր է Վենետիկի գերեզմաննոցը. Բովլլուս, ուր է նոր արգելանոցը ժանտախտի համար (Լուչին). Քենճիս կամ Քիոշ-

շա, որն որ քարաշէն կամուրջով մը Պըտիոռույ կղզւոյն հետ միացած է. Պոստանոյ, Մոստանոյ, եւ այլն։ Դարձեալ՝ վերը յիշուած աւազէ կղզիներուն երեւելիներն են՝ Մուստանոյ, Սոդումունինո, Բելլումունինո, եւ այլն։

Հին ու նոր թնակիչք։

Ա. Հին թնակիչք։

Մինչեւ հիմակ ամէն հնախօսք ու պատմիչք իրենց երկայն ու զգուշաւոր քննութիւններով չեն կրցեր որոշակի գտնել ու հաստատել՝ թէ Խտալիայի բուն առաջին կամ սկզբնական ու ամենէն հին ժողովուդը որն էր եւ աս ժողովուրդը երկրին որ կողմը կը բնակէր։ Ար յիշուին այս Աբորիգինացին (Aborigines=Անտօχտան) այդքենածին անուամբ սկզբնական բնակիչք բայց ասոնց վրայ ստոյգ ու ճիշդ տեղեկութիւն մը չկայ թէ Խտալիայի մէջ այնչափ անչափ անուններով յիշուած ժողովուդներէն որը՝ կամ որոն նախահարքն էին \*։ —

Ըստ հաւանական կարծեաց՝ աս Աբորիգինացիք ըսուած ու բուն տեղացի սեպուած բնակիչքը յունական ցեղ մըն էր, որն որ Թեսաղիայէն Խտալիա դաշինեցաւ, Լատիոնի երկրին մէջ Ապեննինեանց ստորոտները Ռեադէի՞ կամ հիմակուան Որիշէի քաղքին մօտերը իրեն բնակութիւնը հաստատեց։ Աս գաղթականութիւնը ողէտք է որ Ենէասայ ու Տրովադացւոց հոս գալէն առաջ եղած ըլլայ. Ինչու որ ըստ Լիւիոսի (Գի. Ա. Գ. 1.) Ենէաս ու իր ընկերները հոս եկած ատեննին ասոնց հետ պատերազմելու պարտաւորեցան, մինչեւ որ Ենէաս Լատիոնի Լատինոս թագաւորին հետ բարեկամանալով, հոն հաստատուեցաւ, ուր եւ ետքէն իր որդին Ասկանիոս Ազբազնոնաց (Ալլա լոնկա) քաղաքը չինեց։ — Ետքէն Աբորիգինացիք իրենց սահմանակից ըլլող Սիկուղացւոց (Լատինացւոց) հետ պատերազմի բռնուելով՝ Պեղասդացի Յոյներն իրենց օգնութեան կանչեցին ու ասոնցմով Սիկուղացւոց մէկ մասը Լատիոնի երկրէն ու կամպանիայէն վանտեցին. որով եւ աս հալածուած Սիկուղացիք պարտաւորեցան Խտալիայի ցամաքը թողուլ ու Սիկիլիա կղզին անցնիլ ուր եւ հաստատուեցան մացին։ Աս պատերազմներէն ետքն ալ Աբորիգինացւոց անունը իրրեւ Խտալիայի մասնաւոր ժողովուդէան յիշատակը պատմութեանց մէջէն անհետ կըլլայ։ Հռոմայեցիք զԼատին-

Ոմանք կը կարծեն՝ թէ Ախուրացի ժողովուրդն Խտալի-  
այի սկզբնական ժողովուրդն կամ այդքէնածիններն ըւ-  
լայ, որովհետեւ ամենէն հին պատմութիւնները կը յի-  
շեն՝ թէ հոստեղաց շատ հին ժողովուրդները տեղացի  
Ախուրացւոց գէմ պատերազմներ ըրին։ Բայց նոյն պատ-  
մութեանց մէջ աս ալ կը յիշուի՝ թէ աս Ախուրացւոց  
բնակած երկիրը նա եւ Աւմբրացիք կը բնակէին, զորոնք  
ոմանք Խտալիայի ամենէն հին բնակիչքը կը սեպեն։ Աւ-  
րիշներն ալ՝ Սիկանացինները, որ են Սիկուղացիք, Ախու-  
րացիններէն հին կը համարին։ Աս ամենայն նկատելով  
հնախօսք ու պատմիչք՝ Խտալիայի ամենէն առջի ու պիզ-  
բնական ժողովուրդը ճշգիւ որոշելը իբր անհնարին կը սե-  
պեն։ Ասոր համար միայն շատ հին ժամանակներէ սկսած  
դրսէն Խտալիա գաղթող այլ եւ այլ ցեղերուն մէջ ա-  
մենէն առջինները իբրեւ սկզբնական բնակիչք՝ հին Յոյն  
ու Լատին պատմագրաց ու աշխարհագրաց տուած տե-  
ղեկութիւններուն համաձայն՝ հաւանական կարծեօք կը  
նշանակեն։ —

Խտալիայի գեղեցիկ ու գրախտանման երկիրը՝ շատ  
հին ու պատմութեանց մէջ միթութեան քօղով ծած-  
կուած ատեններէ սկսեալ՝ Արեւելքէն այլ եւ այլ ճամ-  
բաններով գէպ ի Եւրոպայի արեւմտեան կողմերը դաղ-  
թող ազգերն ու ժողովուրդները իր ձորերուն ու ծովե-  
ղերեայ գաշտերուն վրայ բնակութիւն հաստատելու  
հրաւիրած ու քաշած է։ Ասոր համար Հռոմայեցւոց  
սկզբնաւորութենէն շատ դարերով յառաջ աս երկիրն իր  
բարձրագոյն մշակութիւնն ու յառաջադիմութիւնը սկը-  
սած է, որոնք հիւսիսէն ու արեւելքէն գաղթած ժողո-

ները աս Աբորիգինացւոց սերունդը կը սեպէին, որպէս զի՝ ի-  
րենք ալ Լատինացւոց սերունդն ըլլալով, նոյն՝ տեղացի կամ  
բուն սկզբնական բնակչաց հարազատ յաջորդներն ըլլալին  
պարձանօք հաստատեն։

վուրդներու արդիւնքն են: — Աս ժողովուրդները կրնան  
երեք գլխաւոր ցեղերու մէջ բովանդակիլ. Ա. Հեղեճնական  
ու Հեղեճական - լիրիկեան, Բ. իրերական - կեղտեան,  
ու Գ. ջիռենական - Պեղասգեան = Ետրուսկեան ցեղե-  
րու մէջ: Մենք՝ մեր թերթերուն ներածին շափ՝ աս  
ցեղերուն գլխաւոր ու պատմութեանց մէջ յաճախ յի-  
շուած ճիւղերը կը նշանակենք:

Ա. Շատ հին ատեններ (Քրիստոսէ առաջ՝ 1700  
ու 1000 տարիներուն մէջ,) Հեղեճնը լիրիկեցոց, ժոն-  
սադացոց ու ծպիրացոց հետ խառն՝ երկրիս հիւսի-  
սային - արեւելեան ու արեւելեան կողմերէն իտալիա ե-  
կան: Ասոնցմէ ոմանք Վէնետոցի կամ Վէնետէան + ա-  
նուամբ Բոյ գետին բերաններուն մօտ իրենց բնակու-  
թիւնը հաստատեցին: Ըստ Լիւիոսի \* աս ետքիններն ըստ  
մասին Տրովագայի պատերազմէն ազատած ու Պափղագո-  
նիա փախած եւ հոն բնակող Տրովագացիներն ու նոյն  
Պափղագոնիայի մէջ ըլլող Հենետոցիներն էին, որոնք ի-  
րենց Անտենոր գլխաւորին առաջնորդութեամբը Ասի-  
այէն ելան ու Ագրիական ծովուն վերջին ծոցը եկան,  
հոն Ալպեան լերանց եւ ծովուն մէջտեղի երկիրը բնակող  
եւ գոնացիները վանտեցին ու հոն բնակեցան: “Ան տեղը,  
ուր որ ասոնք նախ առաջին ցամաք ելան, Տրովագ կա-  
նուանի, կ'ըսէ նոյն Լիւիոս, ուր եւ Տրովագ անուամբ  
գեղ մ'ալ կայ: Եւ բոլոր աս նոր եկող ցեղը՝ Վէնետոցի  
կ'անուանուի,: — Ասոնցմէ ետքը եկաւ Ենէաս իր Տրո-  
վագացիներովն եւ ուրիշ ընկերներով ու Լատիոնի եր-  
կիրը բնակեցաւ, ինչպէս ետքը պիտ'օր յիշենք: — Իսկ  
ուրիշ՝ Յունաստանէն հոս գաղթող՝ Հելլենները դէպ ի  
Միջին ու Ստորին իտալիա յառաջ գացին: Աս ետքին-  
ներուն կը վերաբերին հաւանականաբար վերը միշուած

\* Գի. Ա. Գլ. 1:

Կունական գունական ցեղերը առաւելապես Ստորին Խոտալիայի (Հիմակուան Նէապոլաց Երկրին ու Հռոմայի տէրութեան մէկ մասին մէջ) բնակել նուն, նոյնը Մեծ Յունաստան ըստեցաւ։ Մեծ ըստելուն պատճառն ան էր՝ որ աս յունական գաղթականութեանց Խոտալիայի մէջ բռնած տեղերն ան ատենուան բուն Յուներուն ունեցած երկրէն կամ Յունաստանէն աւելի ընդարձակ էր։ Ասոնք հոս Ստորին Խոտալիայի մէջ անուանի յունական քաղաքները՝ Տարենտոն, Սիրաբիս, Կրոտոն, Բրունդիզիոն, Նէապոլիս (Պարթենոպէ), Հռեգիսն, եւ այլն, հիմնեցին։ Աս քաղաքներուն մէջ՝ Երբոր գեռ Հռոմայեցւոց անոնքը լուսելու նոր սկսած էր, արդէն չէ թէ միայն զինուորական հրահանգաց ու փառաւոր գործքերու, հապա նա եւ աւելի բարձրագոյն քաղաքականութեան շարժումն ու յառաջադիմութիւնը երեւելի քայլեր ըրած էր, անանի որ ասոնց դիմացը բռն Յունաստանի մտաւոր ու քաղաքական գործունէութիւնն իր սկզբնական բարձրութենէն խոնարհելու պէս կ'երեւար։

Աս յունական գաղթականաց մէջ պէտք է դնել Ենոտրէտցիներն ու անոնց հետ Պետէղցիներն ալ, որոնց սկզբնահարց վրայ գրուածները թէպէտ եւ անստոցդ զրուցաց ու առասպելաց կարգին կամ ժամանակին կը վերաբերին, բայց բուն իրենց գոյութեանն ու Յունաստանէն կամ Արկադիայէն հոս գաղթելուն ստուգութեան ցոյցերը կան։ Մանաւանդ որ շատ հին ատեններէ ի վեր ասոնց բնակութեան տեղերը պատմութեանց մէջ կը նշանակուին. Պետէղցացւոց բնակութեան տեղն էր Ստորին Խոտալիայի ծովեղելքը. իսկ Ենոտրիացիները կը բնակէին թերակղզւոյն հարաւային ծայրերը, որ ըստ Հնոց Պրուդդիում ու Լուկանիա կ'ըստէր, ու ետքէն կաղաքիա ըստեցաւ։ Դիսոնիսիոս Հաղիկառնացին կը

կարծէ՝ որ ասոնք Խտալիայի Աբորիգինացւոց կամ սկըզբնական բնակչաց նախահարքն ըլլան։ Բայց ըստ այլ ստուգագոյն տեղեկութեանց աւելի հաւանական կերեւայ՝ որ Արկադիացի Յունաց գաղթականք էին։ —

Լիւիոսին յիշած Եւգենաց-ոց վրայ Պլինիոս առանձինն կը գրէ \* թէ Գրայեան Ալպեանց բնակիչքն էին, ու իրենց բարուց ազնուութեան համար այսպէս Եւգենացի+ (իբր Եւգենիտացիք=εὐγενίται, այսինքն ազնուատոհմի) անուաննեցան։ Աս անուննէն կը տեսնուի թէ ասոնք Տրովագացիներէն առաջ հոս գաղթող հելլենական ցեղերուն մէկէն յառաջ եկած են, թէպէտ ոմանք կը կարծեն՝ թէ Լիւրիկեցւոց ցեղերուն մէկն ըլլան, Արդ Եւգանացիք Ալպեան լեռներէն մինչեւ Ադրիական ծովն ըլլող տեղերը բռնած էին. ըստ Պլինիոսի (Գլ. 19.) Վերոնա՝ Եւգանացւոց գլխաւոր քաղաքն էր, որոնք նա եւ ուրիշ 33 աւաններ ունէին։ Իրենց անուան յիշատակը նոյն կողմերը մինչեւ հիմայ մնացած է, որովհետեւ Բատուայի հարաւային արեւմտեան դին բլուրներու կարգ մը Եւգենեան+ (Euganei) կամ Եւգենեան լըրին+, ինչպէս նա եւ Հռոմեացեալ կամ Պատուային լըրին+ (Monti isolati, Padoani) կ'անուանուին, որոնց ստորոտն է իր սաստիկ տաք ու առողջարար ջրերովը հռչակուած՝ Ապանց աւանը։

Խակ լիւրիկեցի գաղթականք՝ առանձին անուամբ Լիքուրացի+ ըստած՝ ըստ Հերոդոտոսի Անդնետացւոց մօտ կը բնակէին, Ադրիական ծովուն հիւսիսային եղերքը։ Մէկ մասն ալ դէպ ի արեւմուտք Ատիճէ գետին բերնին ու Վիչէնցայի մօտերը Պաքքիլիսնէ գետին մէջ տեղն ըլլող երկիրը կը բնակէր։ Դանէացի կամ Դանէացի ըստած ցեղն ալ Լիւրիկեցիք էին, ու իրենց բնակութեան

\* Բն., Պատմ., Գի., Գ., Գլ. 20։

Երկիրը Ապուլիայի եւ Պերկեղացւոց Երկրին մէջ տեղն էր : —

Բ. Իրերական (Վերիական) - կեղտեամ ցեղը : Իրերացիք, որոնք շատ հին ժամանակներ Ասիայի Խթերիայէն (Վրաստանէն) Սպանիա ու Գաղղիայի հարաւային կողմերը գաղթած էին, ու Գաղղիայի մէջ Ավորութիւններու կամ Կելտիբերացին (Celtiberi) կ'անուանէին \* , աս իրենց արեւմտեան Երկրորդ հայրենիքէն դէպ ի հարաւաշուեցան . իրենց մէկ քանի ճիւղերը դէպ ի խտալիա ու անոր կղզիները ցրուեցան ու ան տեղերը հաստատուեցան, ինչպէս հին յօն ու լատին պատմիչք կը վկայէն : Առ Իրերական - կեղտ ցեղերուն ճիւղերն են խտալիայի

Յ Յոյները շատ հին ատեններ Սպանիայի Երկիրը Խթերէն (Վերին) կ'անուանէին . ինչպէս Պլինիոս (Բն. Պատմ. Գլ. Գ. Գլ. 3.) ու Ապակիանոս (Վերան Պատմ. Սպան. Գլ. Ա. Է. Հ. Հ. Հ.) կը վկայէն : Հոն՝ ըստ հին յիշատակաց՝ կը բնակէր ժողովուրդ մը, որն որ Խթերէն կ'ըսուէր : Աս Իրերացւոց անուամբը նոյն Երկրին մէջ գետ մ'ալ Խթերու (Էդրոյ) կ'ըսուէր : Ըստ յօն ու լատին պատմագրաց աս Իրերացի ժողովուրդը չէ թէ միայն Սպանիա, հասկա նաև եւ հարաւային Գաղղիայի մէկ մասին մէջ կը բնակէր : Եւ աս ետքինները կ'ըսուէին Կելտիբերացին : այսինքն Կելտ + Խթերէնցին : Ինչպէս յայսնին ու առ հասարակ ծանուցուած է, բուն Իրերացի կամ Վերիացի = Ալբրետ պղին Երկիրը Ասիայի մէջ կաւկասու ստորոտները՝ Հայաստանի հիւսիսացին սահմանին վրայ է, ուր եւ ըստ Պլինիոսի (Բն. Պատմ. Գլ. Զ. Գլ. 10.) Իրերոս անուամբ գետ մը կայ, որն որ Կուր գետը կը մտնէ : Արդ ըստ հին ստոյգ զրուցաց, Սպանիայի մէջ Ըլւոդ Իրերացինները շատ հին ժամանակներ Ասիայի Իրերացիններէն գաղթած ու Եւրոպայի արեւմտեան - հարաւային ծայրը Սպանիա եկած, իրենց ընակութիւն հաստատած ու Երկրին իրենց անոնը տուած են : Ասոնք, ինչպէս Վարրոն (Առ Պլինի. Բն. Պատմ. Գլ. Գլ. 1.) կը վկայէ՝ դրսէն Սպանիա եկող ամենէն հին ժողովուրդներուն մէկն են : Կա եւ Ապակիանոս (Վերան Պատմ. Միհրդ. Է. Արտ. Հոյն.) կ'ըսէ թէ ըստ ոմանց Ասիացի Վերբ կամ Իրերացի Եւրոպայի Իրերացւոցմէ գաղթած են, իսկ ըստ ոմանց՝ ասոնք անոնցմէ, որով կը ցուցընէ՝ թէ հինք Կաւկասու եւ Սպանիայի Իրերացիններուն մի եւ նոյն ազգ ըլլալուն վրայ տարակայս չունէին : Հիմակ աս Իրերացւոց բուն սերունդները կամ յաջորդները կը սեպուին Սպանիայի Պատեան գաւառներուն մէջ եւ Գաղղիայի հարաւային կողմերը ընակող Պլինիաց՝ հին Իրերացւոց լեզուին հետ նոյն է :

մէջ Սէկուլացի (Սէկուլացի), Ուժբաշի, Սաբեռացի ու  
Ուժացի ըսուած ժողովուրդները կամ ցեղերը:

Այսուղիւն կամ Սէկուլացիւն առաջ Լատինի ու  
հարաւային Ետրուրիայի (Տուսկիայի) կողմերը դրաւեցին:  
Ետքէն Սաբեղացիներուն ստիպելովը Սաբինեան լեռնե-  
րէն վար իջնող կապերը կամ Աբորիգինացիք (սկզբնա-  
կան տեղացիք) ասոնց մէկ մասը չէ թէ միայն դէպ ի  
հարաւ յառաջ քշեցին, հապա նա եւ իրենց իշխանու-  
թեան տակ նուաճեցին. բայց վերջապէս անոնց հետ մի-  
անալով կամ իրարու խառնուելով՝ Լոռինացի կամ Լո-  
ռին ըսուած ցեղը կազմեցին, որ անունն ինչպէս կը կար-  
ծուի՝ Սիկուղացիք յառաջագոյն կը կրէին: Իսկ Սիկուղա-  
ցւոց մէկ մասն ալ նոյն Աբորիգինացւոց կամ Սաբեղա-  
ցւոց հարստահարութիւններէն ստիպուելով, յառաջ  
գացին ու իրենց անուամբն անուանուող Սիկիլիա կղզին,  
ելան, հոն բնակեցան ու բազմացան:

Ուժբաշիւն, որոնք ըստ Պլինիոսի (Բն. Պատմ. գլ.  
Գ. Գլ. 14.) ու Փլորոսի՝ Խտալիայի ամենէն հին ժողո-  
վուրդը կը սեպուին, կամ աւելի ճիշդ խօսելով՝ ամենէն  
հին ժողովուրդներէն մէկն էին, ի սկզբան Ետրուրիայի,  
այսինքն՝ Տիբերիս գետին, Ագրիական ծովուն, Այսրալ-  
պեան Գալլիայի կամ Ուուրիկոն գետին մէջ տեղն ըլլող  
երկիրը կը բնակեին: Իրենց գլխաւոր քաղաքը Ամերիա՝  
Հռոմի շինութենէ 380 տարի առաջ կար ու իրենք շատ  
զօրաւոր ու բազմամարդ էին. վերը յիշուած տեղերէն  
գուրս ալ տարածուեցան, ու այլ եւ այլ քաղաքներ,  
Գորտոսիա, Պերուզիա եւ այլն, հիմնեցին: Բայց թշնա-  
միներ ալ շատ ունեցան. յառաջ Սաբինացիք զիրենք  
հալածեցին, Ետքէն Ետրուրացիք մինչեւ Աղրիական ծո-  
վուն ու Բոյ գետին սառին կողմերը քշեցին:

Սաբեռացիւն կամ Սաբելլան ցեղերը, որոնք՝ աղնուա-  
ի ՏԱԼԻՒԾ

պետական կամ յատկապէս նահապետական կարգաց համեմատ՝ ցեղերու գլխաւորներուն կամ ծերագոյններուն առաջնորդութեամբը կը կառավարուեին, երկրագործութեան ու խաչնաղարմաննութեան պարապելնուն համար բաց տեղեր ու պղտիկ աւաններու մէջ կը բնակեին: Ասոնց մէջ Սաբէնացի+ կամ Սաբէնեան+, (որոնք իրենց Սաբինոս առաջնորդին անուամբն այսպէս կը կոչուին,) ու Սահինացի կամ Սահիգեան ժողովուրդները՝ բարդական ու ֆիզիքական զօրութեամբ ու գործունեութեամբ եւ իրենց ընտիր կարգերուն պատճառաւ անուանի եղան: Սաբեղացւոց ցեղակից էին նա եւ Լուիսնացի+: — Ոսկացի+ կամ Ոսկեան+ հաստատուն ու ամրոցաւոր քաղաքներու եւ բերդերու մէջ կը բնակեին ու աւելի պատերազմասէր էին: Աս Սաբեղացի (առանձինն Սամնիացի ու Ոսկացի) ցեղերը Յոյնք նա եւ Ոսկէնեան կամ Ոսկացի կ'անուանէին: — Ոսկացւոց ցեղակից էին Վաղուիացի+, Ռուսիացի+, Ասոնացի+ (Արռնեկոցի+) ու Եկոնացի+: —

Խբերական - Կեղոց ցեղերուն մէկն էին նա եւ Լէտուրացի+, որոնք ծովու մօտ Ալպեան լերանց վրայ կը բնակեին ու յանդուգն, գործունեայ, բայց ծովահէնութեան հակամէտ մարդիկ էին: — —

Գ. Ճիկրէնեան - Պէղագացի ցեղ կամ իտրոսակացիր՝ վերը միշտած ցեղերէն առաջ Խտալիս եկած են: Ասոնց Յոյները Տէւենացի կամ Տէւսէցի անուն կատային, իսկ Հռոմայեցիք առաջ Տուրուիացի ետքէն Տուրուիացի անուն տուին: Ասոնց Եղուն՝ հնչման ու քերականական կազմութեան կողմանէ՝ Խտալիայի միւս բնակչաց Եղուն շատ տարբեր էր. նա եւ աջէն դէպ ի ձախ կը գրէին: Աս հանգամանիքն ինչպէս նա եւ ուրիշ քանի մը սեպհականութիւններն առիթ տուին քննչաց ասոնց սկիզբն ասիսկան համարելու. անանկ որ շատ ատեն

Ետրուսկեան արձանագիրներու քննիչները առ լեզուին մէջ ոչ յունական ու ոչ լատինական լեզուաց հետ աղդակցութիւն կամ նմանութիւն մը կրցան գտնել։ Մինչեւ նոր ատեններս Գերմանացի քաջ քննիչներէն մէկը Յով. Կուստ. Ծդիքքէլ՝ երկայն քննութիւններէն Ետքը հաստատուն հիմամբք կը ցուցընէ կամ կը ջանայ ապացուցանել՝ որ Ետրուսկացիք փոքր Ասիայէն՝ յատկապէս Լիւդիայէն գաղթած իտալիա եկած են, ըստ որում Հերոդոտոսի պատմութենէն ալ՝ ասոնց ու Լիւդացւոց մէջ եղած սովորութիւններու, կրթութեան, արհեստական յաջողակութեան, խաղերու՝ մանաւանդ կաքաւի կերպերու, նուագարաններու, հանդիսական զգեստներու փառաւորութեան, մեռեները թաղելու կերպին, եւ ամենէն աւելի արհեստի մէջ եղած ազգակցութիւնն ու միաբանութիւնը յայտնի կը տեսնուի։ Ուստի եւ Դիոնիսիոս Հաղիկառնացւոյն ասոնց համար բուն իտալիայի բնիկը կամ իտալացի են ըսելուն չիհաւանիր առ քննիչը։

Արդ՝ Ետրուսկացիք կամ Ետրուրացիք վերին իտալիայի մէջ Տիւռեննեան ծովէն մինչեւ Ադրիական ծովը սփռեցան, եւ նախ իրենց անուամբը Ետրուրիա կամ Տուսկիա (հիմայ՝ Տոսկանա) ըստած երկիրը բնակեցան, ու հօնկից Ումբրիացիները դէպ ի Իտալիայի արեւելեան կողմը քշեցին, նա եւ իրենցմէ գաղթականներ դէպ ի հիւսիս՝ Բոյին քովերը ու դէպ ի հարաւ՝ Կամպանիայի երկիրը խաւրեցին, եւ ասկից զնուկերը դէպ ի վար քշեցին։ Իրենց տասուերկու վիճակներէն մէկ եղած գաշնակցութեան ամէն մէկը մէջ մէկ գլխաւոր քաղաք ունէր, Տարկուինիա, Վոլագերրա, Արրետիոն, Պերուզիա, Վելագի, Կորտոնա, Կլուսիոն, Վետուզոնիոն, Ռուսեղղիք, Վողունիա, Փաղերիք ու Ագիւզզա (Աերէ), որոնց սահմանին մէջ կը բովանդակէին ու անոնց գատաստանին տակը

կ'իյնային ուրիշ պղտիկ քաղաքները, աւանները, եւ այլն:  
Ասոնց կրօնական ու քաղաքական սովորութիւններէն  
Հռոմայեցիք շատ բան առին: Կա եւ շատ պատերազմնե-  
րէն ետքը, անոնց տասուերկու քաղաքներուն տիրեցին  
ու հոն գաղթականներ խաւրելով անոնց հետ միացան:

Հիւսիսային Ապեննինեանց միւս կողմը՝ Բոյ գե-  
տին երկու եղերքը գաղթած (հիւսիսական) Ետրուսկա-  
ցիները՝ հոն տեղը բնակող Լիգուրացիներն եւ Ումբրա-  
ցիները վանտեցին դուրս հանեցին. եւ անկից Տիկինս  
(Գիշինոյ) գետին ու Վենետիկյ երկրին (Բոյի բերաննե-  
րուն մէջի երկրին եւ Ալպեան ու Ապեննինեան լեռանց  
ոտորոտները) տասուերկու (Մելոնն, Վերոնա, Մանտուա,  
Պրիբուա, Մուտինա, Բարմա, Ֆելիպինա [Պոնտիա], Գե-  
զուլէ, Լուքքա, Լունա, Բիզա ու Ամրիա) քաղաքներէ  
միաբանած դաշնակցութիւն մը կազմեցին՝ իրենց մայր  
երկրին կամ գլխաւոր ցեղին կարգերուն համաձայն: Սոյն-  
պէս եւ դէպի հարաւ գաղթող (հարաւական) Ետրուս-  
կացիք կամպանիայի բարեբեր երկրին վրայ՝ հոն բնակող  
Սամինիացի (Որիկեան) բնակիչքը հալածելէն ետքը՝ Տի-  
բերիս ու Սիլարոս գետերուն մէջ տեղը հաստատուեցան,  
ու իրենք ալ տասուերկու քաղաքներէ միաբանած դաշ-  
նակցութիւն մը կազմեցին, որոնց երկուքին միայն (Վոլ-  
գուոնում ու Կոլա) անունները յայտնի են: Բայց առ ետ-  
քի դաշնակցութիւնը երկայն տեւողութիւն չունեցաւ,  
որովհետեւ Սամինիացիք զանիկայ շուտով քայլայեցին: —

Ատոյդ է որ Ետրուսացիք առ հասարակ իրենց  
զարգացման ու զօրութեան առջի ժամանակները Խտալի-  
այի մէջ շատ ընդարձակ տեղեր բռնած ու շատ տարա-  
ծած էին: Բայց տարիներ անցնելով իրենց առջի ուժէն  
ինկան ու կամաց կամաց դրացի ցեղերէն յաղթուելով  
աւելի ամփոփեցան ու միայն Ետրուսիա (հիմակուան Տոռ-

կանայի երկիրը ու Հռոմայի տէրութեան քանի մը գաւառները) իրենց սեպհական տեղն ու ժառանգութիւնը մնաց: Աւրջապէս աս ալ Իտալիայի ուրիշ ցեղերուն կալուածներուն պէս Հռոմայեցւոց տէրութեան տակ ինկաւ ու անոր հետ բոլորովին մէկ եղաւ:

Բ. Նոր բնակիչք:

Իտալիայի հիմակուան բնակիչքը, այսինքն իտալացիք առ հասարակ հին Հռոմայեցւոց սերունդներն ու յաջորդները կը սեպուին, բայց չիկրնար որոշակի նշանակուիլ, թէ Իտալիայի այլ եւ այլ կողմանց բնակիչներէն որո՞ք շիտկէ շիտակ Հռոմայեցիներէն սերած՝ յառաջ եկած են: Հին ատենուան Յունական, Իբերական-Կեղու (Գաղղիական), Ետրուսկական եւ ուրիշ դաղթական ցեղերուն վրայ Փիւնիկեցիք նա եւ Կարբեդոնացիք աւել-նալավ, նոյն խակ հին ցեղերը կամաց կամաց իրարու հետ խառնուեցան: Դարեր անցնելէն ետքը Նորմանք, Լոմ-բարտացիք, Գութք, Գերմանացիք ու Արաբացիք Իտալիայի այլ եւ այլ կողմերը գրաւելով ու տիրելով, ըստ մեծի մասին առջի բնակիչներուն խառնուեցան, եւ այս-պէս բոլոր Խտալիայի բնակիչքն այլ եւ այլ աղջաց խառ-նուրդ մը եղաւ: Բայց ըստ գլխաւոր հանգամանաց ա-մէնքն ալ մէկտեղ իբր մի ժողովուրդ, մէկ ազգ ու ա-ռանձինն՝ մի միայն գլխաւոր լեզուան ու զօրաւոր միու-թեամբ իրարու հետ կապուած՝ իբր մէկ սկիզբէ յառաջ եկող ցեղ մը կը կազմեն. անանկ որ իրենց մէջ հիմայ ցեղերու տարբերութիւն կամ այլեւայլութիւն չիգըտ-նուիր: Եւ որովհետեւ իրենց ընդհանուր իտալական լեզուան՝ մահաւանդ գրոց մէջ՝ Հռոմայեցւոց կամ Լատինական լեզուին մէկ բարբառը, կամ նոյնին աշխարհաբար հարաբեր է, անոր համար Հռոմանեան (Հռոմական) ըստած աղջե-

բուն մէջ միայն Խտալացիք՝ տեղւով, լեզուաւ ու՝ գոնէ ըստ մասին՝ սերնդեամբ հին Հռոմայեցւոց յատուկ յաջորդները կրնան համարուիլ\* : Ստոյգ է՝ որ Քիւզանդեան կայսրութեան ժամանակիները Ատորին Խտալիայի մէջ նոր յունական գաղթականներ դրուած էին. բայց ասոնք ըստ մեծի մասին ընկճելով՝ կամաց կամաց տկարացան, քիչցան, եւ հիմայ իրենց մնացորդներէն յառաջ եկած ու ետքի ատեններն ալ հոս եկող ու բնակող Յոյներուն թիւը 80,000 կը համարուի, որոնց գրեթէ ամէնն ալ Նէապոլսոց տէրութեան մէջ են, քանի մը հազար ալ Տոսկանայի տէրութեան Վիվորնոց քաղաքը կը բնակին: — Խտալիայի այլ եւ այլ քաղաքները կան շատ Հրեաներ ալ: Իսկ Եւրոպայի ուրիշ ազգերէն հոս գտնուողները ստարականք կը սեպուին եւ հաստատուն բնակչաց կարգը չեն դրուիր:

Ի՞ոլոր Խտալիայի տէրութեանց եւ անոնց սահմանակից ըլլող տեղերուն (Խտորիայի, Խտալական Տիրովի, Հելուետիայի Դեսին ու Արաւպիւնդտէն կամ Կոփզն գաւառներուն, ինչպէսնա եւ Գորսիկա ու Մալդա կղզիներուն) մէջ բնակող Խտալացւոց բոլորական թիւը, ինչ-

\* Գրոց մէջ գործածուած մաքուր իտալերէն լեզուին հիմն անտարակոյս Հռոմայեցւոց կամ լատինական լեզուն է. բայց Խտալիայի այլ եւ այլ կողմերու ժողովրդոց խօսած լեզուն շատ խառն է ու իր մէջը հին ցեղերու լեզուներէն շատ մնացորդներ կը նշանաբուին. ուստի եւ ըստ այլ եւ այլ գաւառաց, որոնց մէջ այլ եւ այլ կերպով կը խօսուի, զանազան բարսաներու կը բաժնուի, եւ ասոնց մէջ միայն Տոսկանացւոց ու Հռոմայեցւոց բարբառներն ամենէն աւելի գրոց լեզուին մօտ ու մաքուր են: Սավլյայի մէջ, որն որ Խտալիայի կը վերաբերի ու բնակիւրն ալ Խտալացիք են, բայց մեծի մասին Գաղղիերէն կը խօսուի: Իսկ Մալդա կղզունց վրայ աւելի Արաբերէն քան թէ իտալերէն կը խօսուի. քաղաքներու մէջ բնակողները իտալերէն լեզուն կը գործածեն. իսկ գեղացիք ու ռամֆիզ շատ մը յունարէն, իտալերէն ու գաղղիերէն բառերով խառնուած Արաբերէն կը խօսին: Աև կղզին Անդղիացւոց իշխանութեան տակ ըլլալուն, Անդղիարէն լեզուն (1823էն սկսած) հրապարակական ու պաշտօնական գործոց մէջ գործածուելու համար սահմանուեցաւ:

պէս նոր Խտալացի վիճակագրի մը հաշուէն կը տեսնուի,  
գրեթէ 28 մրկօնի կը հասնի: Նոյն վիճակագիրը աս բո-  
լորական թիւը այլ եւ այլ տերութեանց բնակիչներէն  
հետեւեալ կերպով կը դանէ.

Սարդինիա	ունի	.	.	5.532,590	բնակիչ
Լոմբարտիա	ու	Անետիկ	,	5.324,998	"
Բարմա		,	,	501,185	"
Մոտենա		,	,	608,991	"
Տոսկանա		,	,	1.811,234	"
Մոնագոյ		,	,	8,010	"
Հռոմայի Երկիրը		,	,	3.260,163	"
Ա. Մարինոս		,	,	6,031	"
Նէապոլիս		,	,	9.279,604	"
Գործիկա		,	,	240,000	"
Մալդա		,	,	130,000	"
Իստրիա		,	,	549,629	"
Խտալական Տիրու		,	,	559,223	"
Գեորին		,	,	120,847	"
Կրաւպիւնդտէն (Կորիզոն)		,	,	15,263	"
				27.947,768	

Խտալացիք՝ հասարակաբար խօսելով՝ սրամիտ են  
ու թափանցող, բայց արիւնին տաք ու բնաւորութիւն-  
նին վառվուն ըլլալուն՝ ծանրակշիռ նիւթերու վրայ ա-  
ւելի թեթեւութեամբ կը մտածեն, քան թէ երկայն  
քննութեամբ անոր վրայ խորունկ զննութիւններ ընելու  
կաշսատին: Բնութեամբ ճարտարախօս են, ուստի եւ ի-  
րենց խօսքին ու գրուածոց մէջ աւելի վայելութիւն,  
քան թէ բանագատութիւն ու հիմնական պատճառա-  
բանութիւն կը նշանաւի: Խրենց քանի մը բարի բարի  
հանդամանաց հետ նա եւ քանի մը նշանաւոր պակասու-  
թիւններ ունին, մանաւանդ կասկածութիւն, վըէժ-

խնդրութեան փափագ, անդժութիւն, նախանձոտութիւն ու կեզծաւորութիւն։ Քաղաքավարութեան կամ կենակցութեան մէջ մասնաւոր ջանքով մը բարակութիւն ու վայելութիւն կը ցուցընեն եւ զուարձախօսութեամբ ընկերութիւնը կը զուարթացընեն։ Տնային կենաց մէջ առ հասարակ պարզութիւն ու անզարդութիւն կ'ուզեն, առանց ճիշդ կարգերու եւ մաքրութեան վրայ մէծ հոգ ունենալու, բայց արտաքուստ զգեստի ու ծառայից փառաւորութեան ու շքեղութեան մասնաւոր ջանքով հետամնուտ կ'ըլլան։ Թէպէտ եւ առ հասարակ ծով չեն, բայց հիւսիսային ազգաց պէս ալ աշխատասէր ոժիր չեն եւ հանգիստ կեանիքը կը սիրեն։

Ճարտարութեան ու այլ եւ այլ արհեստներու մէջ մինչեւ միջին դարուն ետքերը (750—1500) Խոտալացիք Եւրոպայի ուրիշ ամէն ազգերէն աւելի յաջող ու յառաջադէմ էին։ Հիմայ ալ թէպէտ եւ աս նկատմամբ յառաջացեալ գլխաւոր ազգերուն՝ Անգղիացւոց, Գաղղիացւոց, Գերմանացւոց, Բնչպէս նա եւ հիւսիսային Ամերիկացւոց չեն կրնար հաւասարիլ, սակայն քանի մը ճիւղերու մէջ ուրիշ ամէն ազգերէն վեր ու յառաջադէմ կրնան սեպուիլ։ Առանձինն Լոմբարտեան - Վենետիկան մասին, բայց եւ Վերին ու Միջին Խոտալիայի բնակիչքը, նա եւ Նետապոլսեցիք ըստ այսմ մասին քաջ ու յաջողակ են։ Լոմբարտացւոց մետաքսի գործարաններուն նշանաւորութիւնն անկից յայտնի է, որ միշտ 80,000 գործարանոք անոնց մէջ զբաղում կը գտնեն եւ տարւէ տարի 80 միլիոն ֆրանգի արժէքով մետաքս կը հանեն. սոյնպէս եւ մետաքսեղէն կերպասագործութիւնը շատ յառաջացած է ու տարին 16 միլիոն ֆրանգի արժէքով մետաքսեղէն կերպասներ Միլանի ու Գամբի գործարաններէն կ'ըլլեն։ Աս կտորիս մէջ նա եւ շատ յառաջադիմութիւն կը տես-

նուի ԱԵՆԵՏԻԿՈՂ, Սարգինիսիցի, ՆԵԱՊՈԼՍՈՂ ու Տուկանայի  
մէջ։ Ասկից ետքը շատ յառաջացած է՝ առաւելապէս  
Միլանի մէջ՝ կաշեգործութիւնը, ու շատ ընտիր ու աղնիւ  
կաշի ձեռքնոցներ կը յօրինուին հոս ալ, ինչպէս նա եւ  
ՆԵԱՊՈԼԻՍ, ԳԵՆՈՎԱ, Լուքքա ու Հռոմ ալ։ Այնպէս եւ  
շուխայագործութիւնը, խաղախորդութիւնը, թղթա-  
գործութիւնը, երկաթագործութիւնը մանաւանդ զէնք  
շինելը՝ քանի մը տեղեր, մանաւանդ Միլան, Պէրկամոյ,  
Պրեշիա, Գուրին, Գենովա, Նիցցա, Հռոմ, Լուքքա,  
Պոլնիսեա, եւ այլն, մասնաւոր ջանքով կը մշակուին։ Ա-  
ռանձինն Միլանի պղինձ թափելու գործատունը յիշա-  
տակի արժանի կը սեպենք, որն որ բոլոր Եւրոպայի մէջ  
Փարիզի մէկ երկու գործատուններէն ետքը՝ ամենէն մեծն  
է։ Տուկանայի, ՆԵԱՊՈԼՍՈՂ, ԳԵՆՈՎԱՅԻ, Նիցցայի ու Գու-  
րինի մէջ շատ ընտիր յարգէ գլխարկներ կը շինուին. ա-  
ռանձինն Փլորենտիա շինուածները շատ աղնիւ, յար-  
գի ու հռչակուած են։ Խոկ արծաթեգործ ու սոկեգործ  
յօրինուածներու, ինչպէս նա եւ ակնագործութիւնը,  
միւսիննէ ու բուսուէ (ԱԵՐՃԱՆ) զարգերու ճարտարու-  
թիւնը շատ մեծ քաղցրներու մէջ մեծ փութով յա-  
ռաջ կը տարուի։ ԱԵՆԵՏԱԿԱՆ գաւառներու մէջ մաս-  
նաւորապէս ապակեգործութիւնը, թափծու մարգարիտ  
ինչպէս նա եւ սոկի ու արծաթի բարակ զարգեր ու հայ-  
ելի յօրինելու ճարտարութիւնը հին ատեններէ ի վեր  
համբաւաւոր է։ Արեւելեան գլխարկի (ՔԵՆՔ) գործա-  
տունները՝ առանձինն ԳԵՆՈՎԱՅԻ ու Տուկանայի բրադոց  
քաղքին մէջ՝ շատ բանուկ են. միայն ԳԵՆՈՎԱՅԻ մէջ տա-  
րին 200,000 հատէն աւելի կը գործուին։ —

Գիտութեանց այլ եւ ճիւղերուն մէջ ընդհան-  
րապէս Խառլացիք թէպէտ եւ յետնեալ շեն, բայց մեծ  
համբաւ մը շունին. քանի մը մեծ քաղաքներու՝ Փլորեն-

տիայի, Միլանի, Հռոմի, Պատուայի, եւ այլն, մէջ ուստի մունք աղեկ կը մշակուին ու յառաջադէմ կ'ըլլան, սակայն բոլոր երկրին մէջ չեն տարածուած ու հասարակաց կրթութիւնն ալ այնչափ մշակելու փոյթ չ'երեւար. միայն Լոմպարտեան - Աենետիկի, Տուկանայի ու Բարմայի սահմաններուն մէջ ասոր վրայ աւելի խնամ կը տարուի: Ի վերայ այսր ամենայնի կրնայ ըսուիլ հաստատութեամբ՝ որ ինչպէս անցած դարերու մէջ՝ նոյնպէս հիմայ ալ գեղեցիկ արտեսանները (նկարչութիւնն, անդրիազործութիւնն, երաժշատութիւնն,) Խտալիայի մէջ ուրիշ տեղերէն աւելի յառաջադէմ են, որոնց համար Խտալացիք առ հասարակ ամէն ազգերէն աւելի մէծ սէր ու յաջողակութիւն ունին: Նոյնը կ'ըսենք նա եւ ճարտարապետութեան համար: —

Խտալացիք առ հասարակ կաթողիկէ - հռոմեական կրօնն ունին. միայն Սարդինիայի տէրութեան քիէմնդ նահանգին ձորերուն մէջ կը բնակին Վալդենեան կամ Վալդուեան ըսուած աղանդաւորները, որոնց սկզբնահայր եղաւ երկոտասաններորդ դարուն մէջ Վալդոս անունով Գալլիայի Լիոն քաղքին հարուստ քաղաքացիներուն մէկը: Ասոնք կաթողիկէ եկեղեցիէն զատուեցան, իրենց ըմբռնմանը համաձայն միայն սուրբ գիրքին ու Քրիստոսի սկզբնական եկեղեցւոյն հետեւելու եռանդ ու ջանք ցուցընելավ, որով եւ բողոքականաց գրեթէ յառաջընթացներն ու կարապետները եղան, եւ հիմայ իրը անոնց մէկ ճիւղը կը սեպուին: Խոկզբանէ հետէ եկեղեցիէն դատապարտուելէն ու ամէն տեղերէն հալածուելէն ետքը, վերջապէս միայն քիէմննդի մէջ հաստատուն մնացին, ուր եւ 1848ին Սարդինիայի տէրութենէ հրաման ընդունեցան իրենց կարգերը ազատութեամբ բանեցընելու եւ ամէն բանի մէջ կաթողիկէականաց հետ հաւասար իրաւունք ունենալու:

Ա.

Ի սկզբանէ մինչեւ Հռոմէական - Արեւմտեան Պետութեան  
կատարածը :

Իբր 1500 Քր. Առ. մինչեւ 476 Քր. Ետ.

ԽՏԱԼԻԱՑԻ հին կամ սկզբնական անցից պատմութիւնը հոն գաղթող այլ եւ այլ աղքերու կամ ցեղերու մթին ու շվոթ յիշատակներէն ետքը (զորոնք նախընթաց Տեսութեան մէջ յիշատակեցինք,) Հռոմայեցւոց պատմութենէն կը սկսի, զորն որ հոս համառօտիւ կ'աւանդենք :

Աիկուղացիներէն ու անոնց յաղթող կապերէն կամ Աբորիգինացիներէն (այդրէնածիններէն) յառաջեկած Լատին ցեղին հետ՝ ըստ զրուցայ՝ ետքէն (Քրիստոսէ 1193 տարի առաջ) եկան խառնուեցան Տրովագացի փախստականք, որոնց գլուխն էր Ենէաս, որն որ հոս Լատինի Լատինոս թագաւորին Լաւինիա դստեր հետ կարգուեցաւ ու ետքէն իր աներոջը գահն ելաւ: Ենէասայ ցեղը որդւոց որդի Լատինի մէջ տիրեց: Երենց գլխաւոր արքայանիստ քաղաքն էր Ալպա Լոնկա, զորն որ Ենէասայ որդին Ասկանիոս հիմնեց: Աս ենէական - Լատինական ցեղին թագաւորներէն հնգետասաներորդ թագաւորին Նումիտորին Ուէա Սիլուիա դստերէն ծնան Հռոմայեցի անուամբ հռչակուած ժողովորդեան սկզբնահարքը կամ նահապետները Հռոմուլս ու Հռեմոս: Եւ որովհետեւ Նումիտոր իր Ամուլս եղբօրը հնարքներովն իր աթոռէն վար ձգուած էր, իր թռոնները Հռոմուլս ու Հռեմոս մեծնալէն ետքը զինքը նորէն իր գահը նատեցուցին: Նումիտոր ասոր փոխարէն անոնց

Հրաման տուաւ որ Լատինի երկրին մէջ իրենց համար սեպհական քաղաք մը շինեն. որուն շինութեան չէ թէ միայն միջոցներ մատակարարեց, հապա նա եւ Ալպա Լոն-կային բնակչաց մէկ մասը տուաւ, որպէս զի ան նորաշէն քաղաքը շուտով բնակիչներ ունենայ ու ծաղկի: Աս կերպով Քրիստոսէ 753 տարի առաջ՝ Տիրերիս գետին ձախակողմեան եղեցքը Պաղատինեան բլրոյն, կամ յատկապէս եօթը բլուրներու վրայ հիմնեցաւ այն աշխարհահռչակ քաղաքը, որն իր իր հիմնադրին (Հռոմուլոսին) անուամբը Հոռոմ՝ անուանեցաւ, ուսկից ալ այն ժողովուրդը, որն որ կամաց կամաց բոլոր Խտալիայի տէր եղաւ, իր Հոռոմայեցի անունն առած է:

**Այսպէս** աս համբաւեալ քաղաքը հիմնուելն ետքը, գլխաւոր հիմնիչը Հռոմուլոս անոր քիչ ատենուան մէջ բնակիչներ գտնելու համար, զանիկայ ամէն յանցաւորներու պատսպարան ու ապաստանելու տեղի ըրաւ: Եւ յիրաւի շուտ մը մօտիկ ու հեռաւոր տեղերէն փախըստականներ, հովիւներ, աւազակներ ու հաստատուն տեղ չունեցողներ կու գային հօն կը ժողվէին: Ասանկով օրէ օր այն՝ ի սկզբան պղտիկ ու անշուք գեղի նման բաց ու անպարիսապ՝ քաղքին բնակիչքը շատնալով, սահմանը կ'ընդարձակէր եւ ուժը կ'աւելնար: Ինչպէս ինք Հռոմուլոս, նոյնպէս իր յաջորդներն ալ մէկ կամ մէկալ պատճառներէ շարժելով՝ դրացի ու մօտաւոր ժողովուրդներու հետ կը կրուեին, անոնց կը յաղթէին, իրենց իշխանութիւնն ու սահմանները կ'աւելցընէին կը տարածէին: Հռոմուլոս իր ժողովը գետան պատերազմական հոգի մը տուած էր ու անոնք իբր թէ միայն պատերազմելու, առապատակելու կրթած էր, որոնց օգնութեամբը ասդին անդին աւարելով, գերելով ու նոր տեղեր առնելով՝ իր իշխանութիւնը հաստատեց: Ամենէն առաջ Սաբինացւոց

մէկ մասը Հռոմուլոսի հպատակաց հետ կռուելէն ետքը՝  
անոնց հետ միաբանեցաւ ու անոր իշխանութեան տակ  
մտաւ :

Հռոմուլոսին՝ իր նոր տէրութեան համար ըրած  
օգտակար ու իմաստուն կարդաւորութեանց մէջ գրեթէ  
ամենէն երեւելին էր այն հռչակեալ խորհրդանոցը կամ  
խորհրդոյ ատեանը հաստատելը, որն որ ժիերակոյտ (Se-  
natus) ըսուեցաւ, որուն պաշտօնն ու պարտքն էր՝ կա-  
ռավարութեան գործքերուն մէջ խորհրդով թագաւորին  
օգնել. ինչպէս նա եւ թագաւորին մեռնելէն ետքը՝ մին-  
չեւ նոր թագաւորի մը ընտրութեան ատենը՝ տէրու-  
թիւնը կառավարել։ Ասոր անդամ ըլլալու համար՝ ինք  
Հռոմուլոս ընտրեց ամէն ազնուականներուն մէջէն մէկը,  
որն որ թագաւորին Հռոմայի սահմաններէն հեռու գրա-  
նուած կամ պատերազմի դացած ատենը՝ քաղաքին վրայ  
պիտ' որ հսկէր. ուստի եւ ասիկայ անուանեցաւ Քողուա-  
կեր կամ Ոստիկան +տունի (Praefectus Urbis): Ետքը  
հրաման տուաւ որ ամէն մէկ ցեղ (tribus) իր մէջը գրա-  
նուող իմաստուն ու ընտիր ազնուականներէն հարիւրա-  
կան հոգի նցյն ժողովին համար անդամ ընտրէ։ Եւ որով-  
հետեւ ան ատենները Հռոմայի տէրութեան մէջ ու Հռո-  
մայեցոյ իրաւունք ունեցող երեք ցեղ կային, այսինքն  
Ա. Լոտինուիան (բուն Հռոմէական) ցեղը (Ramnes). Բ.  
Սոբինեան ցեղը (Tities) ու Գ. Ետրուրուիան ցեղը (Luce-  
res), անոր համար բոլոր ծերակուտին անդամներուն  
թիւը՝ քաղաքապետն ալ մէկ տեղ՝ 300 եղաւ։ Կը կար-  
ծուի՝ որ աս խորհրդանոցին Ծերուիոյ, այսինքն ծերերու  
ժողով ըսուելուն պատճառը՝ չէ թէ իր ամէն անդամնե-  
րուն ծեր ըլլալն էր, հապա ծանրաբարոյ, իմաստուն ու  
փորձ մարդիկ ըլլալը։ —

Հռոմուլոսին անմիջական յաջորդը կամ Հռոմայի  
ԻՏԱԼԻԱՆ

Երկրորդ թագաւորը՝ Կումանա Պամպիլիսոս՝ Հռոմայեցւոց  
կրօնական կարգերուն հիմնադիրն ու յօրինիչն եղաւ, ու  
աւելի ջանք ցըցուց իր ունեցած տեղերուն մէջ քաղա-  
քային ու կրօնական բարեկարգութիւններ ընելու քան  
թէ երկրին սահմաններն ընդարձակելու: — Ասոր յա-  
ջորդը Տուղղոս Հռոտիղիս գոռ պատերազմող ըլլալով,  
իր ժողովուրդը միշտ նոր պատերազմներու կը զբաղեցր-  
նէր: Ինք՝ Հռոմի հիմնուելուն պատճառ կամ յառաջա-  
ցոցիչ ըլլող Ալպա Լոնկա քաղաքը կործանեց ու բնա-  
կեցքը Հռոմ բերաւ բնակեցուց: — Ասոր յաջորդեց  
Անկոս Մարտիս, որն որ տէրութեան սահմանները նոր  
աշխարհակալութիւններով ընդարձակեց. Տիբերիս գե-  
տին բերաններուն մօտ ըլլող Ոստիա քաղաքն առաւ,  
ըստ պյուղ՝ նոր շինեց. Լատինի գլխաւոր քաղաքները  
նուածեց ու անոնց բնակիչները Հռոմ բնակեցուց: — Իր  
յաջորդին՝ Տարկուինիս Պրիսկոսին ջանքովը Հռոմի ուժն  
ու անունը շատ մեծցաւ. ինք Լատինացւոց, Սաբինացւոց  
ու Տուսկիացւոց յաղթելով, անոնց երկիրներն ալ  
նուածեց: — Տարկուինիս յաջորդեց Աերուիս Տուղ-  
ղիսոս, որն որ յաճախ պատերազմներով այլ եւ այլ տե-  
ղեր առնելով՝ անոնցմէ հանած մարդիկներով Հռոմայի  
գեռ անբնակ մնացած մասերը շէնցուց: Բոլոր Հռոմայի  
բնակչաց մէջ նոր կարգ ու բաժանումներ խոթելով եւ  
ուրիշ օդտակար նորոգութիւններ ընելով ժողովրդեան  
շատ սիրելի եղաւ: Բայց իր դուստրը Տուղղիս ու իր փեսան  
Տարկուինիս Առողերբոս (բռնաւոր, ամբարտաւան) իրեն  
թշնամի ըլլալով զինքը սպաննել տուին, ու թագաւորու-  
թիւնը նոյն Տարկուինիս առաւ: Ասիկայ քաջ պատերազ-  
մող ըլլալով՝ Խտալիայի հին ժողովուրդներէն շատերը,  
առանձինն Վոլսկեան ու Հեռնիկեան ըստածները ստիպեց  
Հռոմի լուծին տակ խոնարհելու. ետքէն նա եւ ուրիշ

քաղաքներ ու ժողովուրդներ ալ նուաճեց։ Երբոր  
Ռուսուղեանց գլխաւոր քաղաքը Արդէա պատերազմաւ  
առնելու վրայ էր, լսեց իր Սեքստոս տղուն Հռոմ ըրած  
խայտառակ գործքին համար Հռոմայեցւոց մէջ ելած  
խռովութիւնը։ Ծուտ մը պատերազմը թողուց քաղաք  
գարձաւ, բայց թէ ստորին ժողովուրդն ու թէ աղնուա-  
կանք արդէն իր վրայ գոհ չըլլալով եւ իր որդւոյն անօրէն  
գործքին պատճառաւ ալ սաստիկ կատղած ըլլալով,  
զինքը չընդունեցան ու փախչելու ստիպեցին. եւ անկից  
ետքը ալ թագաւոր չուզեցին. հապա (Ք. Ա. 510.  
Հռոմի շինութենէն 244 տարի ետքը) Հասարակապե-  
տոհթիւն մը հաստատեցին, որն որ իսկզբան երկու Պրե-  
տորներոն՝ ետքէն երկու Հինդատներոն գլխաւորու-  
թեամբ կը կառավարուէր, որոնց իշխանութիւնը միայն  
մէկ տարեկան էր ու իրենք միշտ ծերակուտէն կ'ընտրու-  
էին։ Ասկից ետքը Հռոմ իր մերժած Տարկուինիոս թա-  
դաւորին գրգռելովն իր վրայ խաւրուած թշնամիներուն  
հետ կռուելու սկսաւ։ Նախ Տուսկիայի Վէյի քաղքին  
բնակիչքը կամ Վէյացիք, որոնք սկզբանէ հետէ Հռո-  
մայեցւոց սիերիմ թշնամիքն էին, իրենց վրայ պատե-  
րազմի ելան. բայց Հռոմայեցիք սաստիկ պատերազմելէն  
ու մեծ կոտորած կրելէն ետքը վերջապէս անոնց յաղ-  
թեցին։ Ետքը նոյն Տարկուինիոսէն գրգռուած ուրիշ  
ահաւոր թշնամի մը՝ այսինքն Տուսկիացւոց կլուզիոն եր-  
կրին ու քաղքին թագաւորը Պորսենա պատերազմի ե-  
լաւ ու մինչեւ Հռոմ քաղքին մօտերը հասաւ, անոր՝  
Տիբեր գետին միւս կողմն ըլլող՝ տասը թաղերուն տի-  
րեց, ու բոլոր Հռոմ առած ու նուաճած կ'ըլլար, թէ որ  
Լատինք Հռոմայեցւոց օգնութեան չհասնէին ու ան  
հզօր թշնամին իր երկիրը չվանտէին։ Ասկից ետքը (496  
Ք. Ա.) Հռոմայեցիք նորէն զօրանալով, սկսան իտալիայի

ուրիշ ժողովուրդներուն հետ պատերազմիլ. առաջ Սարբինացւոց՝ իրենց սկզբնական թշնամեաց՝ հետ կռուի եւլան, որուն վերջ եղաւ երեւելի Սարբինացւոյ մը՝ (Առտա Կղաւզոս) Ապագիոս Կղաւդիոսի 5000 Սարբինացիներով Հռոմայեցւոց կողմն անցնելովը, որով քաղքին ու տէրութեան շատ մեծ օգուտ եղաւ։ Աս Կղաւդիոսին ցեղը Հռոմի մէջ շատ մեծցաւ, ինքն եղաւ այն Կղաւդեան աղդատոհմին սկզբնահայրը, որմէ շատ մեծ անձինք ու կայսրներ ելան, որ եւ Կղաւդիոս կայսեր Բրիտանիկոս որդւոյն մահուամբը վերջացաւ։ Քիչ մը ետքը՝ բոլոր Լատիննի քաղաքներն ու ժողովուրդները՝ Պրենեստէ քաղքէն զատ՝ զՀռոմայեցիք մեծ պատերազմի մը գրգռեցին։ Երկու դիաց սաստիկ կատաղութեամբ կռուելէն ետքը, թէպէտ յաղթութիւնն անորոշ մնաց, բայց Լատինք վհատելով ետ քաշուեցան ու իրենց երկիրը գարձան։ Ասոնցմէ ետքը քանի մը ուրիշ Խտալիայի ժողովուրդներուն, Վոլսկեանց, Եկուացւոց, Տուսկիացւոց եւ ուրիշներուն հետ կռիւներ եղան։ որոնցմէ Հռոմայեցիք ուրիշ շահ մը չէին ունենար, բայց եթէ ամարուան քանի մը ամիսները պատերազմելով անցրնելէն ու թշնամեաց արտերն ու պարտէզներն աւրբատըկելէն ետքը քիչ աւարով իրենց տեղը դառնալ։ Մանաւանդ թէ աս պղտիկ պատերազմները Հռոմայի վնասակար հետեւութիւններ ունեցան, ինչու որ ստորին ժողովուրդն իրենց արտերն անխնամ թող տալով պատերազմ երթալու կը ստիպուէին, ու անկից դարձած ատենին չէ թէ միայն վաստակ մը ունեցած չէին ըլլար, հապա իրենց արտերուն բերքերէն ալ զուրկ մնալով՝ ապրուստնին ճարելու մեծ դժուարութիւն կը կրէին։ Ասոր համար ալ սոսկականաց ու աղնուականաց մէջ՝ (աս ետքինները բոլոր պատերազմին աւարները վայելենուն պատճառաւ) խռովութիւն ու

կոխներ անպակաս կ'ըլլային։ Առ երկու կարգաց մէջ հաշտութիւն ու խաղաղութիւն պահելու համար ջրիդունք (ցեղասպէտք) ժողովրդեան անուամբ պաշտօնատէրներ ընտրուեցան, որոնք ի սկզբան երկու, ետքէն հինգ, վերջապէս տասը հատէին։ Ասոնց անձերն անբռնաբարելի էին ու իրենք չեն թէ միայն ազնուականաց հապա նաեւ ծերակուտին ու անոր որոշմանը դէմ ժողովրդեան իրաւոնքը կը պաշտպանէին, ասով ժողովուրդը չէ թէ միայն իր ունեցած իրաւոնքները պահելու կարող եղաւ, հապա շատ աւելի իրաւոնքներ ալ ստացաւ։

Առ ատենները Հռոմայի մօտ ու հեռու Խոտալիայի շատ քաղաքները, ինչպէս Աէյի, որն որ Հռոմէն միայն վեց մղոն հեռու էր, եւ ուրիշ քանի մը հատ ալ, աղէկ ամրացած ու բազմաթիւ բնակիչներով զօրացած ըլլալով, իրենք իրենց գլխուն տէր էին ու մէկը մէկալին հպատակ ըլլալ չեր ուզեր եւ միշտ իրենց անկախութիւնը պաշտպանելու համար գրեթէ անդադար զէնքերնին ձեռքերնին կռուելու պատրաստ էին։ Հռոմայեցիք ասոնց հետ ատեն ատեն պատերազմի ելլելու կը ստիպէին, ու շատ հեղ բան մը չկրնալով գլուխ հանել՝ կամ յաղթուած կամ պղտիկ յաղթութեամբ մը ետ կը դառնային։ Մասնաւորապէս՝ Աէյացւոց հետ քանի մը մեծ ու պղտիկ պատերազմներ տալէն ետքը, երկայն ատեն չկրցան անոնց բուն քաղքին վրայ յարձակիլ ու ինչպէս կը բաղձային անիկայ կործանել ու ջնջել։ Բայց ամէն հնարքը բանեցրնելով՝ իրենց Փուրիսս Կամբոզոս անյաղթ զօրապետին հրամանատարութեան տակ տասը տարի պատերազմելէն ու պաշարելէն ետքը, վերջապէս (396 Ք. Ա.) նոյն գլխաւոր քաղաքը Աէյի առին ու իրենց իշխանութեան տակ ձգեցին։ — Այսպէս անդադար պատերազմելով մէյ մը Խոտալիայի մէկ ժողովրդեան ու ազատ քաղ-

քին ու մէջ մը մէկալին հետ, այսինքն, Սամնիացւոց, Կամպանիացւոց, Տուսկիացւոց, Սաբինացւոց, Հենրիկացւոց, Վողսկացւոց, Եկուացւոց, Ռուտուղացւոց ու Սիկիզիացւոց հետ, Հռոմայի շինութենէն գրեթէ 500 տարի ետքը (իբր 250 Ք. Ա.) բոլոր Խտալիա նուաճեցին ու իրենց իշխանութեան տակ առին:

Հռոմայեցիք՝ ինչպէս այս միջոցներուն մէջ Գաղղիացւոց ու Կարքեղոնացւոց հետ թէ Հռոմայի մօտերը ու թէ Խտալիայի ուրիշ կողմերը մեծ մեծ պատերազմներ ունեցան, նյոնպէս ասկից ետքն ալ տարւէ տարի զօրանալով, գրսի երկիրներու մէջ ալ այլ եւ այլ ազգերու ու տէրութիւններու հետ պատերազմներ ընելով ու գրեթէ ամէն դի յաղթող ըլլալով՝ այն ընդարձակածաւալ ու մեծահռչակ Հոռոմէական Պետողիթիւնը հաստատեցին: Առ աշխարհակալ պետութեան զարգանալուն, ետքէն կամաց կամաց տկարանալուն, անշքանալուն, Հասարակապետութենէ կայսրութեան դառնալուն, վերջապէս Մեծին Կոստանդիանոսի՝ իբրեւ ինքնակալ Հռոմէական դահը ելլելովն ու Քրիստոնէութիւնը իր բոլոր պետութեանը՝ առանձինն Խտալիայի մէջ՝ տիրող կրօնք ընելովը, նոյն պետութեան նոր կերպարանիքի մէջ մտնելուն պատմութիւնը մեր նպատակին սահմանէն դուրս ըլլալուն՝ զանց կ'առնենք, ու բուն մեր սահմանին մէջ մնալով՝ Խտալիայի անցից յաջորդութեան պատմութիւնը յառաջ կը տանինք: —

Կոստանդիանոսի յաջորդներէն վեցերորդը՝ այսինքն մեծն թէոդոս (369—395) իր մահուրնէ առաջ բոլոր Հռոմէական պետութիւնն իր երկու անչափահաս որդւոցը՝ Արկադիոսին ու Ոնորիոսին բաժնեց, առաջինին տուաւ Արեւելքի տէրութիւնը, իսկ երկրորդին՝ Արեւմուտքի տէրութիւնը, ուստի եւ բոլոր Խտալիա աս ետ-

քինին ինկաւ։ Արկադիոսին վրայ՝ Ռուփինոս գաղղիացի սպարապետը, իսկ Ոնորփիոսին վրայ՝ Ստիլիքոն վանդալ զօրապետը խնամակալու կարգուած էին, որոնք եւ թէուդոսի մահուընէ ետքը (395) իբրեւ խնամապետք տէրութեան՝ իւրաքանչիւր իր սանին անուամբը՝ սկսան անոնց երկիրները կառավարել։ Բայց աս երկու պաշտօնատեարց իրարու հետ միաբան չըլլալը պետութեան թըշնամիներուն գիւրութիւն տուին ոտք ելլելու եւ անոր սահմանները կոխելու։ Երբոր բարբարոս ազգերը սկսան Հռոմէական պետութեան երկիրները խուժել, Ռուփինոս, որն որ չարաբարոյ ու խռովասէր մարդ մըն էր, այնպէս ճամբայ ու հնարքներ բանեցուց, որ թշնամիները իրենց արշաւանքն ու ասպատակութիւնը գէպէրէն ու ասպատակութենէն ազատ մնան, եւ միանգամայն Ստիլիքոն միշտ թշնամեաց հետ կռուելու պարտաւորի։ Ստիլիքոն՝ որ իր խնամապետութեան տակ ըլլող երկիրները շատ իմաստութեամբ կը կառավարէր, երբոր Արեւմտեան Գութք իրենց Ալարիկոս թագաւորին առաջնորդութեամբ իտալիա խուժեցին, կայսերական զօրքերով անոնց գէմ գնաց ու Վերոնայի մօտերը զիրենք զարկաւ ու վանտեց։ Բայց քանի մը տարի ետքը (400) Ալարիկոս երկրորդ անգամ աւելի եւս բազմութեամբ իտալիա մտաւ, երկայն ատեն մէջ մը իտալիա, մէջ մը Լիւրիկէ կը քալէր, կ'ասպատակէր, մինչեւ վերջապէս (409—410) եկաւ Հռոմը քաղաքն առաւ, որն որ 600 տարիէ ի վեր իր մօտերը թշնամի չէր տեսած, եւ ուր 800 տարիէ ի վեր թշնամի մ'ալ չէր մտած։ Ալարիկոսի զօրքը քաղքին մէկ մասն երեցին, մէկն մասն ալ կողոպտեցին ու աւրըշտըկեցին։

Այսպէս տկար Ոնորիոսին բոլոր կայսերութեան  
ատենը Արեւմուտք՝ ուստի եւ Խտալիա թշնամեաց  
կամ բարբարոս ազգերու սրէն ու ասպատակութենէն  
կը նեղուէր ու կը տկարանար։ Երբոր Ոնորիոս յամի  
423ին անորդի մեռաւ, իր Յովհաննէս ատենագպիրը  
յանդգնեցաւ կայսրութեան պատիւն իրեն յափշտակել.  
բայց երկու տարի եաքը Փոքր Թէոդոսին զօրքէն յաղը  
թուելով՝ անարդական մահուամբ սպաննուեցաւ, ու  
Վաղենտիանոս Գ. Ոնորիոսին քեռորդին Արեւմուտքի  
կայսր եղաւ (425—455)։ Ասոր ատենները Վանտալերն  
իրենց Գենաերիկոս թագաւորին առաջնորդութեամբ  
Աֆրիկէն ի զատ նա եւ Խտալիայի մէջ Սարդինիա ու  
Գորսիկա կղզիներն առին ու հոն հաստատեցան։ Ասկից  
ետքը (450) Ատափղա Հոնաց թագաւորը, որն որ զի՞նքն  
“Աստուծոյ խարազանը, կ'անուանէր, Լոնդոնարդացւոց,  
Աւարներուն, Արեւելեան Գութերուն եւ ուրիշ բարբա-  
րոս ազգաց գլուխն անցած՝ անհնարին ուժով ու շուտու-  
թեամբ յառաջ քալելով, արեւմտեան կայսրութեան  
շատ գաւառները ասպատակելէն ետքը, յամի 451ին  
եկու Խտալիա մոտաւ։ Հոս Ագուիլէա, Բատուա, Ալ-  
չենցա ու Վերանա քաղաքները կործանեց, Միլան ու  
Բաւիա քաղաքները աւարեց անշքացուց ու յառաջ  
քալեց մինչեւ Հռոմայի մօտերը հասաւ։ Բայց Լեւոն Ա.  
քահանայապետն իր զօրաւոր խօսքերովն ու աղաշան-  
քովը զի՞նքը համոզցուց՝ միայն ուզած դրամը կամ ա-  
զատութեան գինն ընդունել ու Հռոմ քաղքին վնաս  
մը շընելով ետ դառնալ։ Քիչ մը ատենէն ետքը (453)  
Ատափղա մեռնելով՝ Խտալիա իր աս ահաւոր թշնամիէն  
աղատեցաւ։ Յամի 455ին Վաղենտիանոս Գ. իր անձնա-  
պահ զօրքէն սպաննուելով՝ նցն զօրաց գլուխը Պետրոնիոս  
Մաքսիմոս կայսր ընտրուեցաւ, որն որ թէպէտ եւ ու-

զեց Վաղենտիանոսի այրին բոնութեամբ իրեն կին առնուլ, բայց ասիկայ չուզելով՝ զգենսերիկոս Աանտալ-ներուն թագաւորը գաղտուկ Հռոմ կանչեց, որն որ շատ զօրքով եկաւ քաղաքը պաշարեց, որ ատեն Մաքսի-մոս սպաննուեցաւ ու քաղաքը յաղթող Գենսերիկոսին առջեւն իր դռները բացաւ։ Աանտալք ներս մտան ու 14 օր՝ դիշեր ու ցորեկ բոլոր քաղաքն աւրեցին, աւարեցին ու կողոպտեցին, միայն Լեւոն Ա. քահանայապետին աղա-չանացը զիջանելով Գենսերիկոս իր զօրացը թող չտուաւ քաղաքն երելու եւ անզէն ու անվեաս մարդիկը մեռցը-նելու։ Հռոմէն ի զատ բոլոր իր շրջակայ տեղերը, առան-ձինն կամպանիա աւեր անապատ դարձաւ, կապուա քաղաքը բոլորովին կործանեցաւ։

Ասկից ետքը Խտալիա շատ ժամանակ հանգիստ ու խաղաղութիւն չունեցաւ։ Վաղենտիանոս Գ. ին սպան-նուելէն ետքը մինչեւ արեւմտեան կայսրութեան կատա-րեալ կործանումն ու վերջանալը՝ այսինքն քսան տարիի շափ ամէն դեպքերը յայտնի կը ցուցընէին՝ որ պետու-թիւնն իր կատարածին ու բոլորովին վերջանալուն կը մօ-տենայ։ Ամէն դի նորէ նոր ապստամբութիւններ կ'եւ-լէին, զօրաւոր ըլլողը իր կողմնակցաց օգնութեամբը կայսր կ'ըլլար. զօրաւորագոյն մը զանիկայ յաղթելով՝ կայսրու-թիւնն ինքը կ'առնէր։ Յամի 457ին Ովրեստէս զօրավարը՝ Յուղիոս Նեպոս կայսրը գահէն վար առնելէն ետքը՝ թե-պէտ զօրքը կ'ուզէր որ ինք կայսր ըլլայ, բայց ինք յանձ չառաւ, հապա իր Ռոմուլոս Աւգոստուզոս որդին գահը նստեցուց։ Բայց ասիկայ անփորձ ու տիրելու անյաջող երիտասարդ մը ըլլալով, տարիէ մը ետքը իր իշխանու-թիւնը թողուց ելաւ, կամ Ոդոսիէր իշխանը, զորն որ չողընս Նեպոս Պատրիկ անուանած ու Խտալիայի կա-ռավարիչ կամ կուսակալ դրած էր, զԱւգոստուզոս գա-

հեն վար առաւ, եւ ուրիշ կայսր չդրաւ, հապա ինքը սկսաւ իբրեւ պատրիկ՝ Հռոմայեցւոց վրայ, եւ իբրեւ թագաւոր՝ Գերմանացւոց վրայ, կամ ըստ այլոց՝ իբրեւ իտալիայի թագաւոր իշխանութիւնը վարել։ Այսպէսով վերջացաւ Արեւմտեան - Հռոմէական պետութիւնն ու անով բուն Հռոմէական կայսրութիւնը, որն որ իր սկիզբէն կամ առաջին Կայսրէն (Ոկտափանոս Աւգոստոսէն) մինչեւ իր առ վերջին կործանումը՝ 510 տարի տեւեց. որ է Հռոմայի շինութենէն 1234 տարի։

¶.

Հռոմէական-Արեւմտեան պետութեան վերջանալէն մինչեւ Արեւմտեան կայսրութեան սկիզբը։

476—776.

Ասկից ետքը Իտալիայի անցից պատմութեան համար մասնաւոր Շրջաններ կը սկսին։ Առաջին Շրջանը կը բովանդակէն Հին Արեւմտեան - Հռոմէական պետութեան վերջանալու ժամանակէն մինչեւ Նոր Արեւմտեան կայսրութեան հիմնուելուն ժամանակը, որ է յամէ Տեառն 476 մինչեւ ցամ Տեառն 774։ — Ոգոակէր՝ որ իբրեւ պարզ թագաւոր եւ ոչ իբրեւ կայսր Հռոմ ու Իտալիա կը կառավարէր, երկայն ատեն չկրցաւ իր իշխանութիւնը վարել։ Ինչու որ իբր տասը տարի անցնելէն ետքը՝ Արեւելեան Գ.թագաց Թակոսորիկ Մեծ թագաւորը յամի 493ին Իտալիա մտնելով ու Ոգոակէրին հետ պատերազմելով անոր յաղթեց ու սկսաւ բոլոր Իտալիայի վրայ, Ալպեան լեռներէն սկսած մինչեւ Սիկիլիա, իբրեւ անկախագաւոր տիրել։ Ասոր հիմնած թագաւորութիւնը իւ անիսուի սկզբան աղեկ յառաջ կ'երթար, բայց քիչ ատենուան

մէջ ներքին ապականութեանց պատճառաւ տկարանալու սկսելով, բիւզանդեան պետութեան քաջ զօրապետներուն՝ բելիսարիոսին ու Հայկազն Աւրուեսին՝ Գթաց վրայ ըրած յաղթութիւնները նոյն տէրութեան վերջը բերին, ու Խտալիա նորէն բիւզանդեան կայսերաց իշխանութեան տակ ինկաւ, որն որ Ռաւեննաքաղքին մէջ դրած կուսակալի մը ձեռքով անիկայ կառավարել կու տար, Բայց շատ շանցաւ Լոնգորարտացիք իրենց Գերմանական յաղթող գնդերովը հոն մատան ու յամի 568ին իրենց Ալպուան կամ Ալպոին զօրապետին տակ՝ գրեթէ բոլոր վերին Խտալիայի, Միջինին մէկ մասին ու Ստորինին ալ մեծ մասին վրայ տիրեցին։ Այսպէս Լոնգորարտացւոց իրենց պետութիւնն աս տեղերը հաստատած ատենը՝ Խտալիայի ուրիշ կողմերը, ինչպէս Ռումաննեա ըսուած մասը, (որ հիմայ Ռավեննայի ու Ֆորլիի կուսակալութիւնները կը բովանդակէ), ան ժամանակները Պենտապոլիս անունով նշանակուած հինգ ծովեղերեայ քաղաքները, Ռիմինի, Բեզարց, Ֆանոյ, Սինիկալիա ու Անգոնա, դարձեալ՝ Ստորին Խտալիայի ծովեղերաց մէկ մասը, (ուր Ամալֆի ու Կաէդա քաղաքներն առանձին յոյն դուքսերու իշխանութեան տակ էին,) ինչպէս նա եւ Սիկիլիա ու Հռոմ քաղաքն իր շրջակայ տեղերովը՝ բիւզանդեան կայսերաց տկարացեալ իշխանութեան տակ մեաց։ Ուրիշ կողմանն ալ՝ Եւրոպայի մէջ ասդին անդին մտնող տարածուող հիւսիսային ազգերէն փախչողները բազմութեամբ եկան Աղրիական ծովուն ծովալճերուն վրայ Վենետիկի հասարակապետութեան հիմք դրին։ Ութերորդ դաւան սկիզբները՝ երբոր Լեւոն Խսաւրացի պատկերամարտ թիւ ուր պաշտօնէից ձեռքովը պատկերաց պաշտաման զատճառաւ Խտալացւոց սիրտը դառնացուց, Խտալիայի շատ քաղաքները կայսերական պաշտօնեաները վռնտե-

ցին ու իրենք իրենց վրայ հիւպատոսներ ու ծերակցադնելով՝ հին Հռոմայեցւոց պէս սկսան իրենք զիրենք կառավարել: Նոյն ատենները Հռոմք քաղաքը իր քահանայապետներուն վրայ աշխարհական կառավարութիւն մը չէր ճանչնար, բայց անոնց հայրական իշխանութիւնը աշխարհական գործքերու մէջ ալ սկսաւ գործածել տալ: Աակայն շատ չանցաւ քահանայապետները Լոնգոբարտացւոց հետ գժտելու սկսան, առաւելապէս ետքիններուն արիուեան աղանդը պաշտպանելուն համար: Եւ որովհետեւ Փրանկաց (հին Գաղղիացւոց) թագաւորները Հռոմայի քահանայապետներուն վրայ մեծ սէր ունէին, անոր համար ասոնք ալ անոնցմէ Լոնգոբարտացւոց դէմ օգնութիւն ու պաշտպանութիւն խնդրեցին: Ասոնց մէջէն Բերինոս կամ Բիրինոս Փոքր կամ Կարճ, զորն որ Ստեփանոս Բ. (Գ.) քահանայապետը Փրանկաց թագաւոր օծելէն ետքը՝ նա եւ Հռոմէական Պատրիկ ու դերագոյն պաշտպան քահանայապետական գահին անուանած էր, Լոնգոբարտացւոց դէմ պատերազմի ելաւ ու Ռաւեննայի մարզպանութեան երկիրն անոնցմէ առաւ եւ քահանայապետին պարգեւեց: Ասով Հռոմայի քահանայապետաց երկրի տէր ըլլալու եւ աշխարհական իշխանութիւն ունենալու սկիզբ եղաւ: Ասկից ետքը Բերինոսին որդին Մեծն Կարոլս Խտալիայի մէջ Լոնգոբարտացւոց տէրութիւնը բոլորովին ջնջեց, ու յամի 774ին անիկայ Փրանկաց տէրութեան հետ միացուց: որով եւ յատկապէս Արեւնունեան կայսրութեան հիմք դրուեցաւ ու կղզնաւորութիւնն եղաւ:

Կարոյինկեանց իշխանութեան ու աւատային տիրապետութեան ժամանակը:

774—961.

Առ 774 տարիէն կը սկսի Խտալիայի պատմութեան կամ գէպքերուն իրկրորդ շրջանը, որն որ մինչեւ 961 կ'երթայ, եւ կը բովանդակէ կարոյինկեանց իշխանութեան ու անոր ետեւէն եկող միջանկեալ իշխանութեան ժամանակը, որ է աւատային տիրապետութեան խիստ զօրաւոր եղած ատենը՝ Խտալիայի իշխանութեան՝ Փրանկաց թագաւորներուն անցնելը մասնաւորապէս անոր համար նշանաւոր եղաւ, որ անով հռոմէական կայսրութիւնն Արեւմուտքի մէջ նորոգուեցաւ, կամ անով նոր հռոմէական-արեւմուեան կայսրութիւնը սկսաւ, որով եւ Հռոմայի Քահանայապետաց աշխարհական իշխանութեան հիմք դրուելէն զատ՝ միանգամայն նա եւ հաստատուեցաւ։ Բայց Մեծն կարողոս թէպէտ եւ Հռոմայեցւոց կայսր կամ ինքնակալ օծուեցաւ, սակայն չկրցաւ բոլոր Խտալիայի վրայ տիրել։ Իր ամէն ջանքն ու պատերազմները՝ զոր Բենեւենտի դքսութեան ու Ստորին Խտալիայի հասարակապետութեանց գէմ ըրաւ, պարապի ելան։

Լուդովիկոս Ա. Հեղ (Débonnaire), Մեծին կառողոսի որդին, որն որ յամի 814ին անոր ընդհանուր կայսրութիւնը ժառանգեց ու մինչեւ 843 տիրեց, յամի 817ին իր ընդարձակածաւալ տէրութիւնն իր երեք որդւոց մէջ բաժնելու ատենը՝ Խտալիայի տէրութիւնը իր Լոթարիոս որդւոյն տուաւ։ Իր Բենարդոս եղբօրորդին, որ Խտալիայի թագաւոր էր, ինք զինք աս բաժանման մէջ իբր երեսէ ձգուած կամ արհամարհուած սեպելով, կայ- 1811.18

սեր դէմ ապստամբական շարժումներ ընելու սկսաւ։ Լուգովիկոս զի՞նքը հնաբքով մը ձեռք ձգեց ու աչուր-ները կյրցուց։ Աը կարծուի որ աս բռնաւորական գործ-քին համար խիղճը զի՞նքը շարշարելով՝ իբր ըրած անփ-րաւութեան դէմ հատուցում մ'ընելու համար՝ հո-գեւոր պարգեւաբաշխութիւն մը մտածեց։ Եւ այս պար-գեւաբաշխութիւնն ան եղաւ՝ որ նոյն (817) տարին հրո-վարտակ մը հրատարակեց, որուն նիւթն է՝ Հռոմ քա-ղաքն իր շըջակայ սահմաններովն ու քանի մը գաւառնե-րովը իբրեւ մշտնջենաւոր ժառանգութիւն Ա. Պետրոսի այսինքն անոր յաջորդաց կամ Հռոմայ քահանայապե-տաց պարգեւել ու զանոնք նոյն տեղերուն վրայ տէր ու իշխան ընել։ Հրովարտակն ան ատենուան Պասկաղիս (Յարութիւն) Ա. քահանայապետին ուղղուած է, զորն որ հոս քաղելով կը դնենք։

“Աս, Լուգովիկոս կայսր, աս մեր հաստատութեան թղթով կը սահմանեմ եւ կու տամ քեզի, Առաքելոց իշխանին Պետրոսի եւ Քեզի համար Քու տեղակալիդ, Քահանայապետին (պապին) եւ իր յաջորդացը՝ ի մշտն-ջենաւոր ժամանակ՝ Հռոմ քաղաքը, անոր դքսութեան (Երկրին), իր սահմաններուն ու բոլոր անոնց կալուածնե-րուն ու գետիններուն հետ մէկտեղ, ամէն ծովեզելքն ու նաւահանգիստները, ամէն քաղաքները, ամրոցները, աւաններն ու գեղերը . . . . . , ինչպէս որ Դուք զա-նոնք Զեր նախորդներուն ատենէն մինչեւ հիմայ Զեր իշ-խանութեան ու վերագոյն տէրութեան տակ ժառանգե-ցիք ու կառավարեցիք։

“Աս ամէն գաւառները, եւ այլն, ինչպէս նա եւ Քու եկեղեցւոյդ ժառանգութեան բաժինը կը հաստա-տենք Քեզի, Առուրբ առաքեալդ Պետրոս, ու Քու միջնոր-դութեամբդ Քու տեղակալիդ, մեր հոգեւոր Հօրը, Քա-

Հանայապետին ու իր յաջորդներուն մինչեւ ցկատարած աշխարհի, որպէս զի ամէնքն ալ անոր իրաւանց, իշխանական տէրութեան ու հրամանին տակ մնան . . . : Եւ Մեր կողմանէ աս Մեր հաստատութեան վճռովը կը սահմանենք՝ որ ոչ Մենք ու ոչ Մեր որդւոց ու յաջորդաց մէկը հնարքով ու պատճառով մը Զեր իշխանութեան որպիսի եւ իցէ մասը տկարացընելու, պակասեցընելու կամ Զեղմէ ու Զեր յաջորդներէն վերը յիշուած սահմաններուն, քաղաքներուն, եւ այլն, մէկը ետ առնելու կարող ըլլանք, եւ եթէ մէկն առնել ուզէ՝ հաւանինք, հապա կը խոստանանք որ սուրբ Պետրոս առաքելոյն եւ անոր գահին վրայ մինչեւ ցվախճան աշխարհի յաջորդողներուն Եկեղեցւոյն ամէն գաւառները, քաղաքները, եւ այլն, մեր կրցածին չափ պաշտպանել . . . : —

Լուդովիկոս Ա. կայսրն աս կարդաւորութիւններն ըրած ատենք՝ Ստորին Խտալիայի մէջ քանի մը ազատ քաղաքներ կամ հասարակապետութիւններ, առանձինն նէապոլիս, Ամալֆի ու Կաէդա իրենց նաւագնացութիւններովն ու առուտրովը մեծ հարստութեան տէր կ'ըւլային, միանգամայն Հռոմէն զատ՝ ուրիշ քանի մը ազատ քաղաքներու հետ ամէն հնարքը կը բանեցընեին Բիւղանդեան կայսրութեան հետ հաստատ միացած մնալու, որով աս կայսրութեան ուժը Ստորին Խտալիայի մէջ նորէն աւելցաւ: Խոկ Խտալիայի մնացած մասերը՝ Փրանկաց տէրութեան հպատակ երկիրներն ու մասերն եղան, եւ ասիկայ տեւեց մինչեւ 843, որ տարին Վերտէօն քաղաքն ըլլոյդ դաշանց զօրութեամբ՝ Լուդովիկոս Ա. կայսեր 817ին ըրած կարդաւորութիւններն ի գործ դրուելու սկսելով, նա եւ Խտալիա՝ կայսերական իշխանութեան ու Լոթարինկիայի երկրին հետ մէկտեղ՝ Մեծին կարողոսի թռոան՝ Լոթարիոս Ա.ին տրուեցաւ: Յամի 850ին Լո-

թարիսս Ա. Խտալիայի տէրութիւնն ու կառավարութիւնը իր որդւոյն Լուդովիկոս Բ.ին տուաւ, որուն 875ին մեռնելէն ետքը՝ Խտալիա Կարոլինկեան ցեղին մէջ երկպառակութիւններու եւ կռիւներու ասպարէզ եղաւ, մինչեւ որ 880ին Կարոլոս Յոյր (Գէր) անոր վրայ տիրեց, բայց միայն քանի մը տարի կրցաւ իր տէրութիւնը բռնել: Յամի 887ին իր իշխանութիւնը կորսրնցուց, ու անկից ետքն ալ սկսաւ Խտալիայի մէջ ամէն անկարգութեանց ու ներքին կամ քաղաքային կռիւներու դժբախտ ժամանակը: Բերենգար Փրիոլի գուքոր, Գուիդոն Սպուլետոյի գուքսն ու Խվրէայի սահմանակալ կոմնը Խտալիայի թագին վրայ իրարու հետ կռուեցան, մինչեւ 888ին Գուիդոն Խտալիայի թագաւոր եւ 891ին կայսր ընտրուեցաւ, որուն մահուրնէ ետքը 894ին իր որդին Լամբերդոս իշխանութիւնն առաւ: Ասիկայ 898ին մեռաւ. իր մահուրնէ առաջ 896էն սկսեալ՝ Կարոլինկեան ցեղէն Առնոլֆոս Գերմանացւոց թագաւորը՝ Խտալիայի թագաւորութեան ու կայսերութեան վրայ ունեցած իրաւունքը բանեցընելու կ'աշխատէր. բայց չկրցաւ Երկայն առեն իր իշխանութեան մէջ մնալ: Առոր՝ 899ին մեռնելէն ետքը՝ Խտալիայի տէրութեան վրայ կռուեցան Փրիոլի Բերենգար Ա. գուքոր, որն որ յամի 994ին արդէն Խտալիայի թագաւոր պսակուած էր, Ստորին Բուրգունտիայի Լուդովիկոս թագաւորը, զորն որ Բենեդիկտոս Դ. քահանայապետը յամի 901ին Խտալիայի կայսր պսակած էր, ու վերին Բուրգունտիայի Հռուդոլֆոս Ա. թագաւորը: Երկայն կռիւներէ ետքը վերջապէս Բերենգար Ա. զանիկայ ընդունեցաւ ու յամի 915ին իբրեւ կայսր պսակուեցաւ: Բայց տէրութիւնը ներքուստ ապականած ու տկարացած ըլլալուն՝ 890էն ի վեր Խտալիայի վրայ աւարառութեամբ արշաւող Սարակինոսներուն եւ 899էն

Ետքը եկող Հունգարացիներուն դէմ իր Երկիրը չկըրցաւ պաշտպանել։ Յամի 924ին Բերենկար Ա. սպանուելէն ետք՝ Աերին Բուրգունդիայի Հռուդովիոս Բ. թագաւորը մինչեւ 930 իր Խտալիայի վրայ ունեցած իրաւունքը բանեցուց. բայց նոյն տարին Բրովանսի Հուկոն կոմսէն՝ Արելատեան տէրութիւնն ընդունելով՝ Խտալիայի վրայ ունեցած իրաւունքն անոր տուաւ։ Հուկոն ջանացաւ արիւնհեղութիւններով ու բռնաւորութեամբ իր դողդողացող դահը հաստատել, սակայն իր Բերենգար Բ. եղբօրորդին Խվըէայի սահմանակալ կոմսը, որն որ իր հօրեղբօրը կերպ կերպ դաւադրութիւններէն ազատ ըլլալու համար յամի 940ին Գերմանիայի Ոթոն Ա. կամ Մեծ կայսեր քովին ապաւինած էր, շատ մը փախտականներ գլուխը ժողված՝ Խտալիա դարձաւ ու յամի 945ին իր Հուկոն հօրեղբայրը դահէն վար ձգեց։ Ասոր Ետեւէն դահ նստաւ իր որդին Լոթարիոս, որ իր հօրը վարմանց չհետեւելուն՝ ժողովրդեան սիրելի եղաւ, եւ իր Բերենգար հօրեղբօրորդին ալ իրեն խորհրդական առաւ։ Յամի 950ին Լոթար՝ ըստ ոմանց Բերենգարէն թունաւորուելով՝ մեռաւ, ու Բերենգար ուզեց անոր Աղելհայդէ այրին, որուն գեղեցկութիւնը հռչակեալ էր, իր որդւոյն Աղելըերտին հետ ամսունացընել, եւ որովհետեւ Աղելհայդէ աս բանս ոչինչ կերպով յանձն կ'առներ, անոր համար Բերենգար զինքը շատ չարչարելէն ետքը բանտ գրաւ. բայց յաջողակ տիկինը հնարք գտնելով՝ բանտէն փախաւ ու Մտսենայի դըսութեան Ռէճճիոյ քաղքին մօտ Գանոսսայի ամսուր Բերդին մէջ պահուեցաւ։ Բերենգար բանն իմանալով՝ եւ կու բերդը պաշարեց. իսկ Աղելհայդէ ծածուկ դեռպանաց ձեռքով Ոթոն Ա. կայսրէն օգնութիւն իննդրեց։ Ոթոն իր զօրքովին Ալպեան լեռներէն անցաւ եկաւ տի-

կինը ազատեց, 951ին Բաւիա առաւ ու Լոնդոնարտացւոց թագաւոր պսակուեցաւ։ Բերենգարին ճարը հատնելով՝ ինք զինք Աթոնին իշխանութեան տակ ձգեց, ու Խտալիայի տէրութեան բալլեքը՝ Փրիոլի սահմանակալ կոմսութիւնն անոր տուաւ, զորն որ Ոթօն իր եղբօրը Հենրիկոսին պարզեւեց, եւ զբերենգար իբրեւ իրեն հարկատու իշխան կամ աւատառու՝ Խտալիայի ուրիշ կողմերուն կառավարութեան մէջ թողուց։ Բայց երբ որ քանի մը տարիէն ետքը Խտալիայի մեծամեծները Բերենգարի դէմ ծանր ամբաստանութիւններով Ոթօնին դիմեցին, 961ին եկաւ զանիկայ իշխանութենէն վար ձգեց, եւ ինք զինք Խտալիայի թագաւոր ու 962ին կայսր անուանեց ու կայսերական թագը դրաւ։ Աս ատենները ու բոլոր աս շրջանին մէջ Ստորին Խտալիայի հասարակապետութիւնները՝ Նէապոլիս, Կաէդա ու Ամալֆի իրենց անկախութիւնը Լոմբարտիայի Բենեւենու դքսութեան ջանից ու հնարքներուն դէմ կը պաշտպանէին ու կը պահէին։ Աս բանիս մէջ նոյն հասարակապետութեանց մեծ օգնութիւն ու շահ կ'ըլլար Բենեւենուի ներքին շփոթութիւնները, եւ միանգամայն թէ Բենեւենուի դքսութիւնն ու թէ յիշեալ հասարակապետութիւնները Խտալիայի հասարակաց թշնամիններուն՝ Սարակինոսներուն դէմ պատերազմի մէջ էին, զորոնք իրենք շատ տարիններէ յառաջ (830) Սիկիլիայէն կանչած էին՝ իբրեւ օգնական ու վարձկան զօրք իրարու դէմ գործածելու համար, որոնք եւ Նէապոլոյ արեւելեան մասին վրայ Ագրիական ծովուն քովիերը Ապոլիա նահանգին մէջ իրենց հաստատուն կայան ու բնակարան գտած մնացած էին։ Եւ թէպէտ Լուդովիկոս Բ. կայսրն ու բիւզանդեան կայսրը Բասիլոս (Վասիլ Հայկազն) իրարու օգնելով 866ին Սարակինոսաց ուժն ու իշխանութիւնը տկա-

բացուցած էին, ի վերայ այսր ամենայնի Լուդովիկոս  
չկրցաւ Ստորին Խտալիայի մէջ իր իշխանութիւնը բանե-  
ցընել: Բայց բիւզանդեանք կամ Յոյները աւելի եւս յա-  
ջողակ գտնուելով՝ Ստորին Խտալիայի մէջ հաստատուե-  
ցան մնացին, Սարակինոսներէն առած տեղերնէն մաս-  
նաւոր նահանգ մը կազմեցին, որն որ Լուիսը ուեան թէ՛ք  
ըսուեցաւ, ու Ապուլիայի Պարի բերդաքաղաքը նստող  
ընդհանուր կուսակալի (Ք-Դ-Ֆ-Ն-ի) մը ձեռքով հարիւր  
տարիէն աւելի անիկայ կառավարեցին ու անոր տէրու-  
թիւնը պահեցին: Ոլժոն Ա. կայսրը շատ աշխատեցաւ  
զասոնք Խտալիայէն բոլորովին հեռացընելու եւ բոլոր  
Ստորին Խտալիա իր իշխանութեան տակ առնելու, բայց  
չկրցաւ ուզածը կատարեալ գլուխ հանել:

¶.

Գերմանական կայսերական իշխանութեան ժամանակը:

961—1056.

Ոլժոն Ա.ին կայսերական թագն ընդունելով՝  
կայսերական պատիւր կամ կայսրութիւնը Գերմանացւոց  
թագաւորներուն անցաւ. ուսկից Խտալիայի պատմու-  
թեան Երրորդ Ծրչանը կը սկսի, որ Գերմանական կայ-  
սերաց պետութեան ամենէն նշանաւոր ժամանակն է,  
թէպէտ եւ նոյն ժամանակին մէջ այլ եւ այլ հարկատու  
կամ աւատառու իշխաններ ու քաղաքներ զօրանալու  
սկսան, սակայն միշտ կայսերական զօրութենէն ճնշուելով  
ու յաղթուելով: Աս շրջանը կը բովանդակէ բոլոր Սա-  
քսոնեան ցեղէն նստող կայսերաց ու Փրանկեան ցեղէն  
կայսրներէն ալ մինչեւ Հենրիկոս Գ.ին մահն անցնող  
ժամանակը. այսինքն 961էն մինչեւ 1056: Ոլժոն Ա. ի-

տալիսի հարկատու կամ աւատառու իշխանաց երկիր-ները Գերմանացւոց տուաւ, եւ Խտալիսի քաղաքներուն քանի մը արտունութիւն չնորհեց, որոնցմով անոնց ապագայ ազատ սահմանադրութեանց, ինքնօրինութեանց կամ անկախութեան ու զօրութեան հիմը դրուեցաւ, եւ Երկրին մէջ տիրող անկարգութեանց ու անիշխանութեան օգնութեամբը չէ թէ միայն հաստատուեցաւ հապա շուտով աւ յաջողելու ճամբայ բռնեց։ Ոժոն Ա. շատ աշխատութիւն կրեց առանձինն Հռոմայի մէջ ըլլող անկարգութիւններն ու ապստամբութիւնը զապելու։ Ասոնք հանդարանալէն եաբք՝ Հռոմայի մէջ Տուսկուլոնի կոմսերը կայսեր հեռու եղած ատենն անոր անուամբը կարեւոր կարգաւորութիւններ ընելու կը ջանային։ Ասոնց դէմ 980ին Հռոմայեցի ազնուականներէն Կրեսկենտիոս բդեշիր ոտք ելաւ ու փորձ փորձեց՝ Հռոմայի հին ազատութեան գոնեայ մէկ մասը նորոգել։ Ոժոն Բ. Ոժոն Ա.ին որդին (973—983) Ստորին Խտալիսի մէջ նոր աշխարհակալութիւններու զբաղած ըլլալով, (որոնք իրեն բաղձանաց համեմատ չյաջողեցան,) Կրեսկենտիոսին ջանքն ու յառաջադիմութիւնն արգելելու ժամանակ կամ հոգ չունեցաւ։ Բայց Ոժոն Գ. (983—1002) Կրեսկենտիոսին հնարքներուն ու ապստամբութեան յաղթեց վերջ ըրաւ ու Հռոմայեցիները զսպելու եւ հանդարտ պահելու հնարքը դտաւ։ Ասոր (1002ին) մեռնելէն եաբք Խտալացիք համարելով որ Գերմանական կայսրութեան հետ ունեցած կապերնին ու կապակցութիւննին ալ բոլորովին լուծուած է, Խվրէայի Հարտուին սահմանակալ կոմու Խտալիսի թագաւոր ընտրեցին, որն որ բաւիս քաղաքին մէջ իր թագադրութեան հանդէսը կատարեց։ Մի եւ նոյն ժամանակուան մէջ ուրիշ կողմնակցութիւն մը՝ Գերմանացւոց Հենրիկոս Բ. թագաւորը Խտալիսի

թագաւոր անուանեց : Ասոր հետեւութիւնն եղաւ ի-  
տալիայի մէջ ներքին կամ քաղաքային պատերազմ մը,  
որուն մէջ ամէն տեղերէն աւելի բաւիայի ու Միլանի  
ժողովուրդները իրարու գէմ սաստկութեամբ կը կռու-  
էին . վերջապէս Հենրիկոս Բ. յաղթող ըլլալով՝ Խտալի-  
այի թագաւորութիւնն ու կայսրութիւնը վարեց (1002—  
1024) : Իր թագաւորութեան ու կայսրութեան յաջորդը  
Փրանկեան ցեղէն Կոնրատ Բ. (1026—1039) շատ ջա-  
նաց ապստամբ ու խոռվարար աւատառու իշխաններան  
եւ քաղաքներուն՝ մանաւանդ ամենէն աւելի Միլանի՝  
յաղթելով, խաղաղութիւնն ու բարեկարգութիւնը Խտա-  
լիայի մէջ ամենայն հնարինք հաստատել : Սակայն իր ա-  
մէն ջանքն ու բանեցուցած միջոցներն ու զօրութիւնը  
դրեթէ ամենեւին օգուտ մը չունեցան : Քաղաքներն ու  
եկեղեցական մեծերն օրէ օր աւելի զօրանալով՝ Ազնուա-  
կանաց գէմ, ասոնք ալ իրենց հպատակներուն գէմ ան-  
դադար ու անհանգիստ կը կռուէին : Հռոմայի հասարա-  
կապետականները կրեսկենտիսի ցեղէն քանի մը անձանց  
առաջնորդութեամբը թէ Հենրիկոս Բ. ին, թէ Կոնրա-  
տոս Բ. ին ու թէ քահանայապետներուն իրենց գէմ  
բանեցուցած ամէն միջոցները պարապի հանեցին : Հեն-  
րիկոս Գ. (1039—1056) Կոնրատոս Բ. ին որդին ու յա-  
ջորդը 1046ին Խտալիա եկաւ ու այլ եւ այլ հնարքնե-  
րով ու հաստատուն միջոցներով ամէն ապստամբու-  
թեանց յաղթեց ու մինչեւ իր մահը Խտալիայի վրայ ու-  
նեցած իշխանութիւնը Ոթոն Ա. ին պէս չէ թէ միայն  
հաստատութեամբ պահեց, հապա նա եւ յաջողակու-  
թեամբ բանեցուց :

## Ե.

Գերմանական առանձինն Հոհենշդատֆեան ազգատոհմին կայսերութեան ու իտալական ազատ քաղաքներուն իշխանութեան ժամանակը:

## 1056—1259.

Հենրիկոս Գ. ին մահուամբը կը սկսի Խտալիայի պատմութեան Չորրորդ Շրջանը, որ է 1056էն մինչեւ 1259։ Աս շրջանը կը բովանդակէ բոլոր ան ժամանակը, որուն մէջ կայսերը Հռոմայի քահանայապետներուն հետ՝ գերագոյն իշխանութեան համար, իսկ խտալական քաղաքներուն հետ՝ Խտալիայի տէրութեան համար կոռեցան. ընդհանրապէս աս շրջանին մէջ կ'իյնայ Հռոմէական - Խտալական սկզբունքն՝ աւատական - գերմանական սկզբանց դէմ յաղթող ընելու կամ վերանորոգելու ջանից ժամանակը։ Հենրիկոս Գ. կայսեր (1056—1106) բոլոր անշափահասութեան ատենը (1056—1065) Հռոմայի քահանայապետներուն յաջողեցաւ իրենց աշխարհական իշխանութիւնը հաստատել ու զօրացընել։ Աս բանիս շատ մեծ օգուտ ու օգնութիւն եղաւ Նորմաններուն ան ատենները Ստորին Խտալիայի մէջ իրենց հաստատուն բնակութիւն դնելը. ինչու որ ասոնք քահանայապետներուն՝ կայսերական իշխանութեան դէմ ըրած պատերազմներուն մէջ շատ օգնեցին։ Այսպէս հարապին Խտալիայի մէջ պղտիկ պղտիկ տէրութիւնները կամ վիճակները մեծ տէրութիւն մ'ըլլալու ճամբայ բռնած ատենը՝ հիւսիսային Խտալիայի մէջ եղող թագաւորութիւնը քայքայելու եւ պղտիկ տէրութիւններու կամ վիճակներու բաժնուելու վրայ էր։ Աս միջոցիս մէջ Լոմբարտիայի քաղաքները՝ Փրիու, Մանդուա, Սուզա, եւ այլն, անկախ դքսութիւններ ու սահմանակալ կոմսու-

թիւններ եղան։ Վենետիկ, գենուա ու Բիզա արդէն  
մեծ, զօրաւոր ու ծաղկեալ հասարակապետութիւններ  
եղած էին։ Հենրիկոս Դ. շատ շփոթութիւններէ,  
կորիւններէ ու պատերազմներէ ետքը հաղիւ կրցաւ  
(1093) իր Կոնբատոս երեց որդին Խտալիսյի թագաւոր  
ընել. բայց երբոր ասիկայ (1101ին) մեռաւ՝ իր Հենրիկոս  
եղբայրը իրենց հայրը Հենրիկոս Դ. կայսրը կայսերական  
իշխանութենէն վար ձգելէն, ու անոր մահուընէ ետեւ  
(1106) Հենրիկոս Ե. անուամբ կայսերական գահն ելլե-  
լէն ետեւ՝ քանի մը տարի Հռոմայի քահանայապետաց ու  
Խտալական իշխանաց հետ բարեկամութեամբ գնաց, որ-  
պէս զի խաղաղական ճամբով Խտալիսյի մէջ իր թա-  
գաւորական իշխանութիւնն ընդունել տայ ու բանեցընէ։  
Բայց երբ որ աս ճամբով չկրցաւ գլուխ ելլել, զօրաւոր  
բանակով մը Խտալիս մտաւ (1110), եւ Վերին Խտալի-  
սյի քաղաքներն իրեն հնազանդեցընելէն ետքը՝ մինչեւ  
Սուդրի յառաջ գնաց, ու այլ եւ այլ բանակցութիւն-  
ներէն ետքը Հռոմ առաւ, ուր քանի մը ամիսէն ետքը  
(1111, Ապր. 9) Պասկալիս (Յարութիւն) Բ. քահա-  
նայապետը զի՞նքը կայսերական թագով պատեց։ Ասկից  
ետքը Գերմանիա դարձաւ. բայց իր հօրը կենդանութեան  
ատենէն սկսած Դուկանայի այրի սահմանակալ կոմուն-  
հւոյն Մաթիլտէին՝ Հռոմայի քահանայապետաց (1079)  
պարգեւած երկիրներուն համար եղած կորիւններն ու պա-  
հանջմունքները՝ նոյն Մաթիլտէին (1115) մեռած ա-  
տենը՝ զի՞նքը (Հենրիկոս Ե.) ստիպեցին նորէն Խտալիս  
մտնելու (1116), նոյն երկիրներն իր իշխանութեան տակ  
առնելու կամ ժառանգելու համար։ Սակայն խել մը նոր  
խոռվութիւններէ ու կորիւններէ ետքը՝ դեռ ուզածը  
չկատարած՝ Գերմանիայի մէջ իրեն դէմ ըլլող ջանքերէն  
ստիպուելով՝ Խտալիսյէն ելաւ (1119) ու աճապարեց

Գերմանիա դարձաւ, ուր քանի մը տարի ետքը (1125) մեռաւ. բայց Մամիլակին պարզեւած երկիրներուն ժառանգութեան կոփեները դեռ շատ տարիներ շարունակուեցան։ Աս միջոցիս՝ 1060էն սկսած՝ հարաւային Խտալիայի մէջ Նորման կամ Նորմանդիայի մեծանուն Դանկրետին տասուերկու քաջ որդիներէն երկուքը՝ Ռոգեր Ա. ու Ռոգերդոս Գուիսկարդ իրենց աշխարհակալութիւններովը երկու Սիկիլիայի թագաւորութեան հիմքը դրին։ Առանձինն Ռոգեր Ա. որ Սիկիլիայի կոմն էր, իր եղօրը Ռոգերդոսին մահուընէ ետքը, որ Գալաքրիայի վրայ կը տիրէր, բոլոր Նորմաններուն գլուխին անցած (1085) Խտալիայի մէջ յառաջ գնաց. նա եւ Մալդա կղզին իր իշխանութեան տակն առաւ։ Իր մահուընէ ետքը (1101) երբ որ իր որդին Ռոգեր Բ. Աբուլիան ու Գալաքրիան ալ (1127) իր իշխանութեան տակ առաւ, Սիկիլիայի կոմն անունը՝ Սիկիլիայի Ռոգերը վոխեց. ու յամի 1130ին Բալերմոյի մէջ թագաւոր օծուեցաւ ու պսակուեցաւ։ Ասանկով՝ Խտալիայի քանի մը ազատ քաղաքներէն, ատեն մը Յունաց կայսրութեան վերաբերող երկիրներէն ու Լոմբարտեան թագաւորութեան մասերէն աս Սիկիլիայի նոր թագաւորութիւնը յօրինեցաւ։ Այսպէս հարաւային (Ստորին) Խտալիայի մէջ նոր թագաւորութիւն մը կամաց կամաց հիմնուելու ատեն՝ հիւսիսային (Վերին) Խտալիայի մէջ գանուող պղտիկ պղտիկ ազատ տէրութիւնները կամ իրարմէ անկախ վիճակներն այլ եւ այլ պատճառներէ գրգռուելով՝ իրարու հետ կը կուսէին ու կը պատերազմէին։ Աս կոփեներուն հետեւութեանց մէջ յիշատակելու արժոնի են՝ յամի 1111ին Լոտի ազատ քաղքին Միլանցիներուն զինուքը բոլորովին կործանիլն ու Լոմբարտիայի ամէն քաղաքներուն զօրաց Գոմզ քաղաքը տառի (1118—1128)

պաշարելն ու վերջապէս առնելը։ Աս քաղքին նուառնումը զՄիլան բոլոր Լոմբարտիայի մէջ առաջին ու ամենէն հզօր քաղաքն ու վիճակն ըրաւ, որուն հետ սահմանակից քաղաքներուն շատերը գաշնակցեցան ու միացան. իսկ մէկ քանին ալ Միլանի սոսին ըլլող բաւիայի հետ միացած՝ զատ գաշնակցութիւն մը կազմեցին։ Ետքէն Միլանի ու Գրեմոնայի մէջ ծագած կոփիւները նոյն երկու գաշնակցութիւնները (1129ին) իրարու դէմ առաջին պատերազմը բանալու ստիպեցին։ Աս պատերազմին շարունակած ատենը՝ կոնրատոս Գ.ին, որն որ Գերմանիայի Հռենուսունքեան ազգատոհմէն առաջին կայսրն եղաւ (1138—1152) ու Լոթարիոս Բ.ին մէջ կայսերական իշխանութեան ու թագին համար ելած կոփիւները իտալացւոց իրողութիւններուն ուրիշ ուղղութիւն կամ ընթացք մը տուին։ Աս ժամանակներէն սկսելով՝ այն երկու կողմնակցութիւնները, որոնք Կոռելէտեանց ու Ալուելլեանց անուամբ շատ հռչակուած են, իտալիա եւ ուրիշ տեղեր եղած թշնամութիւններուն ու կոփիւներուն սաստկանալուն ու նոր խռովութիւններ ելելուն պատճառ, գլուխ ու յառաջացուցիչ եղան։

Աս կուելփիեան (Վէլփիեան) ու կիպելլեան անուններուն սկզբնաւորութեան վրայ այլ եւ այլ կարծիքներ կան, որոնք հոս մանրամասն աւանդելը մեր վախճանէն դուրս ըլլալուն՝ զանց կ'առնենք ու միայն իրենց իտալիայի նկատմամբ ու իտալիայի մէջ գործածներուն վրայ կարեւոր եղած տեղերը՝ յիշատակութիւն կ'ընենք։ Հոս հարկ կը սեպենք ծանուցանել որ աս երկու կողմնակցութեանց ծագելուն եւ զօրանալուն պատճառ տուին կոնրատ Գ. կայսեր ու անոր հակառակորդներուն մէջ եղած պատերազմները։ Կիպելլեանները՝ կայսեր կողմնակիցներուն, իսկ կուելփիեանները՝ անոր հակառակորդներուն մէկ հՏԱԼԻԱ

մասն էին, ու իրարու դեմ սաստիկ պատերազմներ կը նեին։ Պաւիերայի Կուելփոս կամ (բատ բուն հնչման) Վէլփ Զ. գուքոր, որ իր հօրը Խտալիայի մէջ ունեցած ժառանգական երկիրներուն պատճառուաւ՝ հոն իշխանական իրաւունք ունէր, յամի 1154ին՝ իր անձնական զօրացն ու կողմնակիցներուն գլխուն անցած՝ Փրիդերիկով Ա. (Պարպարոսսա) կայսեր առաջին հեղ հզօր բանակով մը Խտալիա արշաւելու ատենք՝ անոր ընկերացաւ ու Խտալիա մտաւ։

Աս ատենները Խտալիայի աղատ քաղաքներուն կամ պղտիկ վիճակներուն շատը իրարու հետ անդադար պատերազմելով ու մէկը մէկալէն ճնշուելով, կը տեսնեին որ այսպիսի ազատութեան տեղ՝ աւելի աղեկ ու օգտակար է կայսերական իշխանութեան տակ մտնել ու անոր զօրաւոր պաշտպանութեամբն իրենց շահը յառաջ տանիլ։ Փրիդերիկով Ա. կայսրն Խտալացւոց աս զգածումներուն եւ խորհուրդներուն տեղեակ ըլլալով, միանդամայն միտքը գրած ըլլալով Խտալիայի մէջ կամաց կամաց անշքացած կայսերական զօրութիւնն ու իշխանութիւնը նորոգել, սկսաւ ահեղ բանակ մը պատրաստել Խտալիայի վրայ երթալու եւ անիկայ նուաճելու համար։ Ինք աս պատրաստութեան մէջ եղած ատեն՝ Լոտի ազատ քաղաքին գլխաւորները, զորն որ՝ ինչպէս ըսինք՝ Միլանցիք իրենց դաշնակիցներուլը կործանած էին, կայսեր եկան եւ զՄիլանցիներն աս թշնամութեան համար ամբաստանեցին։ Կայսրը Միլանցոց հրովարտակ մը խաւրեց՝ որ Լոտիցիներուն դեմ ըրած բռնութիւններնին ու անիրաւութիւններնին դագրեցընեն եւ անոնց հատուցում ընեն։ Բայց հապարտ ու յանդուգն Միլանցոց գլխաւորները կամ բղեշխները չե թէ միայն կայսեր հրամանին չհնազանդեցան, հապա անոր հրովարտակն արհամար-

Հանգը պատուեցին նետեցին։ Ասոր վրայ Փրիդերիկոս Ա. իր պատրաստ բանակաւը՝ ինչպէս ըսմէնք՝ 1154ին Ալպեան լեռներն անցաւ Խոտալիա մտաւ ու Լոմբարտիայի մէջ Ռոնդալեա աւանը մեծ աւագաժողով մ'ըրաւ, ուր եկան Միլանցոց պատգամաւորներն ալ՝ խոնարհած ու ամէն բան ընդունելու պատրաստութեամբ, եւ կայսեր վճռած պատժոյն ամենայն հպատակութեամբ գլուխ ծռեցին։ Ասկից ետքը կայսրը միւս ապստամբ վիճակներուն դէմ յառաջ երթալով, Սարդինիայի երկրին մէջ Ասդի ու Գորդոնա քաղաքներն առաւ, եւ ուրիշ ամէն ապստամբ վիճակներն ու քաղաքներն ահաբեկ ընելու համար՝ նոյն Գորդոնա քաղաքն այրեց մոխիր դարձուց։ Այսպէս յաջողութեամբ յառաջ երթալով՝ նոյն տարի Բաւիա քաղաքին մէջ Լոմբարտիայի թագով իբրեւ Խոտալիայի թագաւոր պատակուեցաւ։ Տարի մը ետքը Յունիսի 18ին Հռոմայի մէջ Ադրիանոս Պ. քահանայապետին ձեռքէն ընդունեցաւ կայսերական թագը։

Երբ որ կայսրը Խոտալիայի ապստամբները նուածելէն ետքը Գերմանիա դարձաւ, Խոտալացիք մանաւանդ Լոմբարտական քաղաքները առանձինն Միլան քաղաքը շատ չանցաւ սկսան նորէն ապստամբութեան դրօշը կանգնել ու կայսեր տուած խոստումներնուն դէմ՝ իբրենց ուղածին պէս կառավարութիւն ընել։ Աս նոր ապստամբութենէն ստիպելով Փրիդերիկոս Ա. յամի 1158ին նոր բանակով մը Խոտալիա մտաւ ու ապստամբած վիճակներուն ու քաղաքներուն հետ պատերազմելու սկսաւ։ Ամենէն առաջ Պիեռը կայսեր քաղաքը յաղթուեցաւ. անկից ետքը Միլան երկայն պաշարմանէ ու սովէ ստիպելով՝ դաները յաղթող կայսեր բացաւ, եւ չէ թէ միայն նուածած Գոմոյ ու Լոտի քաղաքներուն ազատութիւն տալու, հապա նաեւ կայսեր հաւատարմութեան երդում՝

ընելու եւ ժողովրդէն ընտրուած բդեշխները կայսրմէ հաստատել տալու բռնադատեցաւ։ Աս յաղթութիւններէն ետքը կայսրը նորէն Լոմբարտական աւագաժողով մը գումարեց Ռոնդալեայի մէջ, որուն Խտալիայի ամէն մեծ աւատառու իշխաններն ու ամէն մէկ քաղաքէն երկ երկու բդեշխ իբր պատգամաւոր գալու պարտաւորեցան։ Աս մեծ աւագաժողովոյն մէջ, որուն անդամները միայն Խտալացիք ու անոնց պատգամաւորներն էին, կայսրը չորս Պոլոնիացի անուանի իրաւագէտներուն՝ իր կայսերական իրաւունքները, ինչպէս նաև Խտալիայի քաղաքաց ու աւատառու իշխանաց իրաւունքները քննել տուաւ, եւ նոր գործածուելու սկսուած Յուստինիանիոն իրաւանց սահմաններուն համաձայն որոշեց, որ անկից ետքը ամէն մաքսերն ու հարկերը կայսեր կ'իյնան, թէ պէտք է որ ազատ կամ ինքնօրէն քաղաքներուն վարչութիւնը կայսրմէ դրուած քաղաքապետի կամ դատաւորի (Podestà) մը ձեռքն ըլլայ, եւ թէ անկից ետքը քաղաքներուն եւ վիճակներուն իրարու դէմ ունեցած վէճերն ու կոիւները դադրին։ Այսպիսի խիստ վճիռներուն քանի մը ազատ քաղաքներ հնազանդիլ չուզելով, սկսան զէնքով իրենց ազատութիւնը պաշտպանել. բայց մէկ քանին կայսեր հզօրագոյն զէնքերէն յաղթուելով՝ պատիժնին ընդունեցան, ինչպէս Գրեմա քաղաքը, զորն որ կայսրը երկայն պաշարմանէ ետքը 1160ին նուաճելով՝ Դորդոնա քաղաքին ըրածին պէս այրեց մնխիր դարձուց։ Խոկ քանի մը քաղաքներն ալ, ինչպէս Միլան, զինուց յաջողութեամբ իրենք զիրենք երկայն ատեն կայսեր դէմ պաշտպանեցին։

Կայսրը Գերմանիայի գործքերէն ստիպելով՝ նոյն տարի Խտալիայէն հեռացաւ. բայց հետեւեալ տարին 100,000ի նոր բանակով մ'եկաւ ու ամէն բանէն առաջ

Միլան պաշարելու փութաց։ Գրեթէ երկու տարի սաստիկ պաշարման ու ամէն նեղութեանց հաստատութեամբ դիմանալէն ետքը, վերջապէս սովին չկրնալով դիմանալ, անյաղթելի համարուած քաղաքը 1162ին խոնարհեցաւ ու անձնատուր եղաւ։ Կայսրը Միլանցոց իրեն դէմ ըրած այսչափ յամառ թշնամութեան վրեժն առնելու համար՝ անոնց քաղաքը հիմնայատակ ընել տուաւ, եւ թէպէտ բնակչաց կենացը խնայեց՝ զիրենք սրէ անցընել չտուաւ, բայց հրաման հանեց որ իրենց երկրին չորս տեղը բնակութեան համար չորս աւաններ շննեն։ Աս յաղթութենէն ետքը՝ ալ կայսրն ինք զինքը կամ իր իշխանութիւնը Խտալիայի մէջ ապահովցած կը համարէր։ Բայց Գերմանիա գառնալու ատենը՝ խստաբարոյ Հռայնոլդոս արքեպիսկոպոսը Խտալիայի կուսակալ կամ կայսերական փոխանորդ եւ կամ փոխարքայ դրաւ, որուն հրամանին տակ մասնաւոր դատաւորներ կարգեց։ Ասոնք բնակչաց հետ արտաքոյ կարգի խստութեամբ կը վարուէին, անոնց վրայ ծանր ծանր տուքեր կը դնէին ու երկիրը սաստիկ կը նեղէին։

Բնական բան մըն էր որ կրակոտ Խտալացիներն այսչափ ու այսպիսի նեղութիւններուն, տառապանաց ու բռնութեանց երկայն ատեն լուութեամբ ու հանդարտութեամբ պիտ' որ չկարենային գլուխ ծռել, ինչպէս իրօք ալ յայտնի ըրին։ Յամի 1167ին շատ քաղաքներ մէկ եղած՝ նոր Լոմբարտական դաշնակցութիւն մը կազմեցին՝ իրենց իրաւունքները պաշտպանելու համար, կործանած Միլան քաղաքը նորէն շինելու սկսան, Լոտի քաղաքն ալ իրենց դաշնակցութեան մէջ մտնելու ստիպեցին ու Բիւզանդեան կայսեր հետ բարեկամութեան դաշինք դրին։ Այս ամենայն զՓրիդերիկոս Ա. ստիպեց շորորդ անդամ զօրաւոր բանակով մը Խտալիա մտնելու։ Թէպէտ

եւ աս արշաւանքին սկիզբը իր հակառակորդներուն յաղթելով՝ ամէն բան կարգի դնելու կը փութար . բայց սաստիկ ժանտամահ՝ մը իր զօրացը մէջ սոսկալի ջարդ ընելու սկսելուն՝ հարկադրեցաւ սկսածն անկատար թողովու աճապարել գերմանիա դառնալ, մեծ դժուարութեամբ իր թշնամիներուն դարաններէն ու հնարքներէն անվնաս ազատելով : Սակայն քանի մը տարի ետքը՝ Գերմանիայի կարեւոր դործքերը կարգի դնելէն ետեւ՝ 1174ին հինգերորդ անդամ բազմաթիւ զօրքով Խտալիա մտաւ : Աս հեղ իր կոփւները Խտալացւոց հետ երկու տարիի մօտ՝ կէս մը յաջողութեամբ կէս մը անյաջողութեամբ յառաջ տանելէն ետքը, երբ որ վերջին որոշիչ պատերազմ մը տալու վրայ էր, հետոն իբրեւ օգնական եկող Հենրիկոս Առիւծ Պաւէիերայի ու Սաքսոնեայի կուելփիեան դուքսը իր սեպհական զօրքովը զկայսրը թողուց ու չուզեց իրեն օգնել : Ասով նոյն պատերազմը կայսեր համար շատ դժբախտ ելք ունեցաւ . յամի 1176ին Մայ, 29ին Միլանի մօտ Լէնեանոյի քով եղած կոռույն մէջ Լոմբարտացւոց մեծագոյն զօրութեան դէմ բաւական զօրութիւն չունենալով՝ յաղթուեցաւ, եւ ստիպեցաւ ապստամբած քաղաքներուն հետ վեց տարւան զինադադարի դաշն դնել, նաեւ անոնց դաշնակցութեան իր հաւանութիւնը տալ : Ասկից ետքը Գերմանիա դարձաւ, ուր եւ իրեն անհաւատարիմ ու իր պարտութեան պատճառը ըլլող կուելփիեան Հենրիկոս դուքսը պատժելով, Գերմանիայի մէջ կողմնակցութիւնը կամ իշխանութիւնը ջնջեց :

Վերը յիշուած վերջին պատերազմէն ետքը Խտալիա քանի մը տարի խաղաղութեան մէջ մնաց : Կայսրը թէ ազատ քաղաքներուն հետ եւ թէ Հռոմայի քահանապետաց՝ մանաւանդ Ուրբանոս Գ.ին հետ (1185—

1187) չէ թէ միայն խոստացած խաղաղութիւնը հապանաեւ բարեկամական յարաբերութիւնը պահեց։ Մանաւանդ թէ վեց տարեկան զինադադարին ժամանակը լրանալէն ետքը՝ յամի 1183ին կոստանդիա (Գոսդանց) քաղաքին մէջ Լոմբարտական քաղաքներուն հետ հաշտութեան դաշն դրաւ, որուն զօրութեամբ թէպէտ եւ անոնց ազատութիւն ու իշխանութիւն կը տրուէր՝ իրենց գլխաւորներն ուղածնուն պէս ընտրելու եւ իրարու հետ նոր դաշնադրութիւններ ընելու, բայց եւ իրենց վրայ պարտք ալ կը դրուէր՝ կայսեր վերին իշխանութիւնն ու քանի մը տուրքեր դնելու համար ունեցած իրաւունքը ճանչնալու եւ հաստատ պահելու։ Ասոնք հաստատուելէն ետքը կայսրը 1184ին վեցերորդ անդամ իտալիա անցաւ, բայց աս հեղ իրեւ բարեկամ եւ ոչ իրեւ թշնամի, ուստի եւ առանց զէնքի ու զօրքի։ Աս գալուն գլխաւոր պատճառն էր իր Հենրիկոս որդին Հռոմայի քահանայապետին ձեռօքը իտալիայի թագաւոր օծել տալ եւ Ապուլիայի ու Սիկիլիայի Ռոգերոս Նորման թագաւորին մէկհատիկ կոստանդիա աղջկան ու թագաւորութեան ժառանգին հետ ամուսնացընել։ Լոմբարտիայի ամէն քաղաքները զինքը մեծ պատուով եւ ուրախութեամբ ընդունեցան։ Թէպէտ եւ կայսեր մտածած ամուսնութիւնը յաջողեցաւ ու կատարուեցաւ, բայց թագաւոր օծուիլը չյաջողեցաւ, որովհետեւ քահանայապետը Փրիգերիկոսին դիտաւորութեանց վրայ տարակոյաներ ունենալով ու վստահ չըլլալով, միանդամայն անոր որդւոյն՝ Սիկիլիայի ժառանգուհւոյն հետ ամուսնանալուն վրայ տժգոհ ըլլալով, չուզեց զՀենրիկոս թագաւոր օծել։ Ի վերայ այսր ամենայնի կայսրը միայն աս ամուսնութեամբ ալ գոհ եղաւ, որովհետեւ ամենայն ապահովութեամբ կը յուսար՝ որ անով իր տէրութիւնն ու իշ-

խանութիւնը Խտալիսյի մէջ հաստատելու խորհուրդն ու փափագը անշուշտ կը կատարուի: Բայց յաջորդ դիպուածները ցուցրցին որ աս ամուսնութեամբ իր որդւցն ստացած իրաւունքը՝ չէ թէ միայն բոլոր Խտալիսյի վրայ, հապա նոյն իսկ Սիկիլիսյի գահին վրայ ալ՝ ոչ հաստատուն ու ոչ ապահով էին:

Փրիդերիկոս Ա. մեռնելէն ետքը յամի 1190ին իր որդին՝ Հենրիկոս Զ. անուամբ իրեն յաջորդեց, կայսր եղաւ, ու երբ որ հետեւեալ տարին Սիկիլիսյի թագաւորին մահուամբը նոյն տեղաց թագաւորական գահը առանց յաջորդի մնաց, կայսրը իր կնոջը կոստանդիպոյին միջնորդութեամբը նոյնին վրայ ունեցած յաջորդութեան իրաւունքը բանեցընելու եւ Սիկիլիսյի թագաւորութիւնը վարելու կը պատրաստուէր: Մէյ մ'ալ ինք գեռ Գերմանիա եղած ատեն՝ լուր առաւ որ Սիկիլիսյի կարգաժողովը նոյն գահը նստեցուցեր է Լեքքայի Դանկրէտ կոմար, որն որ կոստանդիպոյին եղօրն անհարազատ որդին էր: Աճապարեց Խտալիա անցաւ, ուր իր իմաստուն վարմունքովը Լոմբարտեան ազատ քաղաքներն իր կողմը շահեցաւ, ինչպէս նաեւ Հռոմայեցիներուն սիրտն ալ իրեն քաշեց, եւ կեղեստինոս Գ. քահանայապետին ձեռքէն կայսերական թագն ընդունեցաւ: Անկից ետքը գնաց Ապոլիս ու Նէապոլսց թագաւորութիւնը նուածեց. միայն Նէապոլիս քաղաքն իրեն գէմ կեցաւ. եւ որովհետեւ նոյն ատենները ան կողմերը սաստիկ ժանտամահ մը մեծ կոտորած կ'ընէր, անոր համար կայսրը ստիպեցաւ սկսած գործքն անկատար թողուլ ու Գերմանիա գառնալ: Ասանկով Դանկրէտ մինչեւ 1194 Սիկիլիսյի գահին վրայ իբրեւ թագաւոր մնաց. բայց երբ որ նոյն տարին ինք մեռնելով՝ իր որդին Գուլիելմոս Գ. իբրեւ անոր յաջորդը իր մօրը ինամակալութեան տակ

տիրել սկսաւ, կայսրն աճապարեց Խտալիա մտաւ։ Աս  
անդամ՝ Նէապոլիս իր դռները բացաւ զինքն ընդունե-  
ցաւ, եւ ուրիշ քաղաքներն ու Սիկիլիա կղզին ալ իրենք  
զիրենք հպատակելու պատրաստ ցուցընելով, կայսրը  
նոյն (1194) տարին Նոյեմբերի 30ին յաղթանակաւ Բա-  
լերմոյ մտաւ։ Եւ թէպէտ Գուլիելմոս եւ իր մայրն իրենց  
իրաւունքէն հրաժարեցան՝ այսու թէութեամբ որ կայսրը  
Լէքքա ու Գարենդ քաղաքներն իրենց իշխանութեան  
տակ թողու. բայց կայսրն աս ինդիքը չկատարելէն զատ՝  
զիրենք պատժեց, բոլոր իրենց կողմնակիցներն ալ սպան-  
նել տուաւ, եւ այսպէս իր իշխանութիւնը Սիկիլիայի  
տէրութեան մէջ ապահովընելէն ետքը Գերմանիա դար-  
ձաւ։ Ետքէն Սիկիլիայի մէջ ելած ապստամբութիւնը  
Գերմանիայի քանի մը իշխանաց օգնութեամբը զապեց,  
կապուա ու Նէապոլիս քաղաքներուն պարիսպները կոր-  
ծանել ու երկրին մեծամեծներէն շատերը սպաննել  
տալով՝ խաղաղութիւնը հաստատեց։ Բայց յամի 1197ին  
Սիկիլիայի Մեսսինա քաղաքը գտնուած ատենը՝ ըստ  
հասարակ կարծեաց թունաւորուելով՝ մեռաւ ու Բա-  
լերմոյ քաղաքը թաղուեցաւ։

Հենրիկոս Զ.ին իշխանութեան ժամանակը կարծ  
ըլլալուն ու Սիկիլիայի տէրութեան շփոթութիւնները  
զինքը բոլորովին զբաղեցընելուն, իր մտադրութիւնն ու  
հոգը Խտալիայի մնացած կողմերուն վրայ տարածելու ա-  
տեն չունեցաւ։ Ասոր համար Վերին Խտալիայի մէջ ան-  
իշխանութիւնն ու կուէլիիեան եւ Կիպրէլեան կողմնակցու-  
թիւնները քանի մը մեծամեծաց առաջնորդութեամբը  
յառաջ կ'երթային ու նորանոր խռովութիւններ կը հա-  
նէին։ Հենրիկոս Զ.ին որդւոյն ու յաջորդին, այսինքն  
Փրիդերիկոս Բ.ին (1209—1250) անչափահասութեան  
ատենը՝ իննովիկենստիոս Գ. (1198—1216) անոր խնա-

մակալութիւնն ընելով, առիթ ունեցաւ Հռոմայի գահին՝ Բիբինոսէն սկսած մինչեւ Մամիլտէ դքսուհւյն պարզեւած երկիրներուն վրայ քահանայապետաց ստացած աշխարհական տէրութեան իրաւունքը հաստատելու եւ ապահովցրնելու։ Խօկ Դոսկանայի ու առանձինն Փլորենտիայի մէջ այն երկու կողմնակցութեանց կռիւներն այնչափ սաստկացան ու տարածեցան, որ Խտալիայի ուրիշ ամէն ազատ քաղաքներն ալ մէկ կամ մէկալ կողման հետ միաբանելով, խռովութիւններն ու կռիւները օրէ օր աւելի եւս կը բորբոքէին ու կը զայրանային, եւ շատ տարիներ Խտալիայի շատ կողմերը տակնուվրայ կ'ընէին։ Աս միջոցներուն՝ Փրիդերիկոս Բ., իր հակառակորդին՝ Ոթոն (Դ.) կայսեր մեռնելովը, Գերմանիայի մէջ ապահովցած ու Գերմանիայի եւ Սիկիլիայի թագերն ու իշխանութիւններն իր վրայ ունենալով, բոլոր Խտալիա իր իշխանութեան տակն առնելու խորհուրդը մոքին մէջ հաստատելէն ետքը, Գոլոնիայի Ենգելբերտ Ա. արքեպիսկոպոսը Գերմանիայի մէջ իրեն փոխանորդն անուանեց, ու ինք յամի 1220ին Խտալիա գնաց։

Ի սկզբան Լոմբարտացիք իրեն գլուխ չծուեցին, չուզեցին Լոմբարտիայի թագաւորութեան երկանի նորին իրեն տալ։ Փրիդերիկոս ասիկայ մեծ բանի մը տեղ չդնելով, շխտակ Հռոմ գնաց, ուր Ոնորիոս Գ. քահանայապետէն կայսրութեան թագով պսակուեցաւ. եւ շուտ մը իր ժառանգական թագաւորութեան երկիրը՝ Սիկիլիա անցաւ, անտեղաց գործքերը կարգի գնելու համար, ուր եւ նոր օրինաց գիրը մը յօրինել տուաւ ու (1224ին) Նէապոլսց մէջ համալսարան մը կանգնեց։ Ասկից ետքը Լոմբարտացիներուն իր կայսերական իշխանութիւնն ընդունել տալու համար հրաման հանեց՝ որ Գրեմնա քաղաքն աւագաժողով մը գումարուի, ուր

Միլանցիներն աւ առանձինն հրաւիրեց։ Բայց ասոնք չէ թէ միայն չհնազանդեցան ու ժողովի չեկան, հապա նա եւ (1226ին) Խտալիայի ուրիշ քանի մը ազատ քաղաքներուն հետ յառաջուան Լոմբարտական դաշնակցութիւնը նորէն հաստատեցին, եւ կայսեր գերմանական զօրաց յառաջ քալելուն եւ անոր հետ միանալուն զէնքով կ'ընդդիմանային։ Փրիդերիկոս ասոնց դէմ պատերազմի պատրաստուած ատենը՝ Հռոմայի քահանայապետին հրամանէն ստիպելով՝ հարկադրեցաւ Խտալիա թողովու ու Խաչակրաց գլուխն անցնելով (1229ին) Արեւելք ու Երուսաղէմ երթալ։ Հոն քիչ ատենուան մէջ քանի մը յաղթութիւններ ու նոր կարգաւորութիւններ ընելէն ետքը, արտորնօք Խտալիա դարձաւ. իր հեռաւորութեան ատենը Սիկիլիայի տէրութեան մէջ ելած խռովութիւնները զսպեց ու երկիրը հանդարտեցուց։ Միայն Լոմբարտական դաշնակցութեան քաղաքները, մանաւանդ Միլան, Վենետիկ ու Պրեշիա, չէին ուզեր խաղաղիլ ու կայսեր հետ հաշտուիլ, մանաւանդ թէ անոր դէմ իրենց զէնքը գործածելով, անոր Հենրիկոս որդւոյն՝ Ռաւեննա քաղաքը կայսեր հրամանաւը գումարուած աւագաժողովն երթալու ճամբանները կը գոցէին։ Ասոր վըայ Փրիդերիկոս զայրանալով՝ յամի 1234ին պատրաստեցաւ աս ապստամք քաղաքներուն դէմ իր զօրութիւնը ցուցընել, բայց իր նոյն Հենրիկոս որդւոյն իրեն դէմ բռնած ընթացքովը մտադրութիւնն ու զօրութիւնը Գերմանիայի վըայ դարձընելու ստիպելով, Խտալիայի պատերազմն առ ժամն թողուց Գերմանիա գնաց, եւ զնոյն Հենրիկոս պատժէն ետքը՝ զկոնրատ երկրորդ որդին Հռոմայի թագաւոր անուաննեց։

Ասոնք կատարելէն ետքը յամի 1236ին զօրաւոր բանակով մը Խտալիա մտաւ, ուր իրեն դաշնակից ըլլող

Կիպելլեան կողմնակցութեան զօրքն ալ իր զօրացը հետ  
միացընելով՝ ապստամբաց դէմ պատերազմի սկսաւ, եւ  
հետեւեալ տարին Կոյեմբերի 26—27ին Օլեոյ գետին  
քովերը Գորդէնուովայի մօտ փառաւոր յաղթութիւն մը  
ստացաւ, որուն վրայ ամէն Լոմբարտական քաղաքները,  
Միլանէն, Պոլոնեայէն, Բիաչենցայէն ու Պրեշիայէն  
դատ, իրեն գլուխ ծռեցին ու հպատակեցան։ Աս չորս  
քաղաքներն ալ ուզեցին կայսեր իշխանութիւնը ճանչ-  
նալ, բայց այնպիսի թէութիւններով, զորոնք կայսրը  
չուզելով ընդունել՝ անոնց դէմ պատերազմը շարունա-  
կեց։ Երկայն ատեն այս յիշեալ քաղաքներուն ինչպէս  
նաեւ Բարմայի եւ Վերին Խտալիայի ուրիշ քանի մը քա-  
ղաքներուն դէմ սաստիկ պատերազմելով ու մէջ մը մէկ  
դին մէջ մը մէկալ դին յաջողութիւն ունենալով, թշնա-  
մութիւնները մինչեւ 1250 տեւեցին։ Կոյն տարին կայ-  
սեր զէնքերը յաջողութիւն գտնելով, կ'երեւար թէ  
վերջապէս պիտ'որ յաղթէ։ բայց ինք Գիորենդինց քա-  
ղաքին մէջ կարձ հիւանդութենէ ետքը (Դեկտ. 13)  
մեռնելով, իր որդին Կոնրատոս Դ. իբրեւ կայսր ու Հռո-  
մայի թագաւոր իրեն յաջորդեց (1250—1254)։ Ասիկայ  
Խտալիայի մէջ ծնած ըլլալով՝ նոյն երկրին մէջ իր հօրն  
ու պապերուն սկսած գործքը, այսինքն անոր վրայ կայ-  
սերական ու թագաւորական իշխանութիւնը բանեցընե-  
լու խորհուրդն ի գործ դնելու համար ամէն հնարք  
բանեցուց։ Յամի 1251ին Խտալիա մոտաւ, Սիկիլիայի տե-  
րութեան մէջ Ապուլիա ու Կէապոլիս, որոնք նորէն ա-  
պստամբած էին, նուաճեց ու հանդարտեցուց (1253ին),  
բայց իր եկեղեցական ու աշխարհական թշնամիները Խ-  
տալիայի մէջ շատցած ու զօրացած ըլլալով, իր ու իրեն  
նախորդներուն խորհուրդը կատարելու համար երեք տարի  
ի զուր աշխատելէն ետքը՝ (1254ին) մեռաւ։

Խնչպէս մինչեւ նոյն ատեն՝ նոյնպէս անկից ետքն ալ մինչեւ 1259, խտալիայի այլ եւ այլ ազատ քաղաք-ներուն կամ պզտիկ հասարակապետութիւններուն գլու-խը՝ այլ եւ այլ իշխաններ անցնելով, առանձինն Ափել-լեանց ու Կուէլփիեանց իրարու դէմ ըլլող թշնամու-թիւնները ամէն կերպ բռնութեանց նիւթ տալով, նոյն քաղաքներուն ազատութիւնն օրէ օր աւելի կը ճնշուէր ու կը կապուէր։ Ամէն դի բռնաւորներ գլուխ կը վերցընէին ու ժողովուրդները եւ հասարակապետութիւններն իրենց կը ծառայեցընէին։ Կոյն իսկ յոխորտ ու անխօնարհելի Միլան քաղաքը՝ Լոմբարդիայի մէկ մեծ մասովը՝ Տելլո Գորը (Գուռան և Գուտովիս) ազգատոհմին ժառանգական բաժինն եղաւ։ Միայն ծովեղերեայ հասարակապետու-թիւնները (Գենուա, Վենետիկ, ) ինչպէս նաեւ Փլորեն-տիա իրենց ազատութիւնը կրցան պահել։

Իսածներնէս կը տեսնուի՝ որ Կոնբասոս Գ. ին մա-  
հուամբը Հոհենշտավֆեան Գերմանական կայսրութեան  
վերջանալովը՝ նոյն ազգատոհմէն ըլլող կայսերաց Խոտա-  
լիայի տէրութիւնը ձեռք ձգելու համար ցուցըցած եր-  
կու հարիւր տարեկան (1056—1254) ջանքն առանց  
մնայուն հետեւութիւն մը ունենալու՝ Խտալիայի համար  
բոլորովին դադրեցաւ, որով եւ Խտալիայի անցից պատ-  
մութեան շորորդ շրջանն ալ (1056—1059) կը գոցուի։

## 9.

Հոհենշդաւֆեան կայսերական ազգատօհմին իշխանութեան վերջանալէն մինչեւ Խտալիայի նոր տէրութեանց կազմուիլը :

1259—1539.

Խտալիայի պատմութեան Հինգերորդ Շրջանին սկիզբը նշանաւոր է Հոհենշդաւֆեան ցեղէն կոնրատոս Դ.ին որդւոյն Կոնրատիկին (Կոնրատինոս) կամ Կոնրատոս Ե.ին Մանֆրէտ հօրեղբօրը իր աս եղբօրորդին Սիկիլիայի գահը նստեցընելու ջանքը : Կոնրատոս Դ.ին մահուրնէ ետքը Հռոմայի քահանայապետը իբրեւ աւատատէր վերին իշխան Սիկիլիայի թագաւորութեան՝ չուզելով որ Հոհենշդաւֆեան ազդատոհմն իր իշխանութիւնը նոյն գահին վրայ շարունակէ, ամենայն կերպիւ ջանաց Գաղղիայի Ա. Լուդովիկոս թագաւորին եղբայրը Անժուի Կարոլոս իշխանը հաւանեցընել որ նոյն գահը թագաւոր նստի : Կարոլոս՝ իր եղբօրը Ա. Լուդովիկոսին կամացը դէմ, որն որ աս նոր իշխանութիւնն իր եղբօրն ու իր տան համար շատ պատուաւոր բարձրութիւն մը չէր սեպեր, իրեն մատուցուած թագն ընդունեցաւ. յամի 1265ին մեծ բազմութեամբ Գաղղիացւոց Խտալիա անցաւ ու շիտակ Հռոմ գնաց : Հռոմ քահանայապետին առջեւը՝ աւատառու իշխանի մը սովորական ըլլող հաւատարմութեան երդումն ընելէն ետքը՝ Սիկիլիայի ու Ապուլիայի աւատային իշխանութիւնն ու թագն ընդունեցաւ, խոստանալով որ տարւէ տարի՝ իբր աւատական տուրք՝ քահանայապետին 800 ունկի ոսկի վճարէ : Նոյն ատեն Խտալիայի մէջ Կուելիիեանց ու Կիպրութեանց կողմանակցութիւնները նորէն գլուխ վերցուցին, առջինները Կարոլոսին ու Գաղղիացւոց

կողմը կը բռնէին, իսկ ետքինները՝ անոնց հակառակորդ-ներն էին։ Մանֆրէտ իշխանը իր կոնրատիկ եղօրորդւցն իրաւունքը պաշտպանելու համար կարոլոսին դէմ զէնք առաւ, բայց Սպանիայէն յուսացած զօրքն ատենին չհաս-նելով ու փոփոխամիտ իտալացիք ալ՝ որոնք ի սկզբան իր կողմը կը բռնէին, զինքը մինակ թող տալով, յաղ-թուեցաւ ու պատերազմի դաշտին վրայ ինկաւ. ուստի եւ կարոլոս աս կողմանէ աղքատելով, ընդունած նոր գահն ելաւ իբր Սիկիլիայի ու Ապուլիայի թագաւոր։ Բայց իր Գաղղիացիներուն խորհրդովն ու գործակցութեամբն այնպիսի խիստ ու բռնաւորական կառավարութիւն մը սկսաւ ընել, որ իր վրայ եղած տժգոհութիւնը քիչ ա-տենէն բոլոր երկրին մէջ ընդհանուր տարածուեցաւ։ Վերջապէս բաներն ան աստիճանի հասան՝ որ ամէն հպա-տակները կը փափագէին նորէն Գերմանացւոց կայսեր իշխանութեան տակ մտնել, եւ որովհետեւ կայսերական կողմն ըլլող Կիպելլեանց կողմնակցութիւնը բաւական զօ-րութիւն ունէր, անոր համար կոնրատիկին գաղտուկ գեսպաններ խաւրեցին՝ որ դայ իր հարց գահը նորէն ժառանգէ, որուն համար իրենց կողմանէ ամէն կերպ օգ-նութիւն կը խոստանային։ Խեղճ կոնրատիկ փութաց աս հրաւերին հետեւելու. շուտ մը 10,000 զօրքով 1267ին իտալիա անցաւ։ Իրեն ընկերացաւ իր մտերիմ բարեկամը Փրիդերիկոս Պատենի իշխանը, եւ յաջողու-թեամբ մտան Կէապոլոյ երկիրը։ Հօն կարոլոս թա-գաւորն իր զօրքովն ասոնց դէմ պատերազմի ելաւ ու ի-րենց յաղթեց։ Կոնրատիկ իր քանի մը երեւելի բարե-կամներով հազիւ կրցաւ թշնամոյն ձեռքէն փախչիլ ու ասդին անդին պահուըտելով՝ կը ջանար Գերմանիա անց-նիլ։ Բայց մատնութեամբ ինքն ալ Փրիդերիկոս իշխանն ալ անգութ կարոլոսին ձեռքն ինկան, որն որ ոչ ազգաց

իրաւանց ու ոչ մեծամեծներուն աղաջանացը նկատում  
ընելով, երկուքին գլուխն ալ կտրել տուաւ :

Կարոլոս ու իր Գաղղիացիները անկից ետքն ալ  
իրենց բռնաւորական ընթացքը չփոխեցին. որով եւ Սի-  
կիլիացիները երթարով առելի եւս անոնց դէմ կը կատ-  
ղէին : Քիչ ատենուան մէջ թշնամութիւնն ան աստիճա-  
նի հասաւ, որ բոլոր Սիկիլիայի ժողովուրդն իրենց բռո-  
նաւորներէն վրէժ առնելու խորհուրդներ մտածել սկսան,  
որ եւ վերջապէս սոսկալի կոտորածով մը կատարեցաւ :  
Յամի 1282ին զատկի իրիկունը Բալերմոյ քաղաքին ժո-  
ղովուրդը երեկոյեան ժամին ատենը զբօսանաց համար  
քաղաքին գրան առջեւը ժողովեցան, որոնց հետ Գաղ-  
ղիացիք ալ խառնուած ըլլալով, առանձնական դէպքէ  
մը կուիւ փրթաւ : Մէկ քանի հոգի լիրք Գաղղիա-  
ցւոյ մը մէկ անկարգ գործքէն գրգռելով, զինքը զարկին  
մեռցուցին : Նոյն վայրկենին հազարաւոր Սիկիլիացիք  
իրենց դաշյններովը Գաղղիացւոց վրայ թափեցան ու  
անխնայ կը սպաննէին . անանկ որ անոնց մէջէն ոչ կին մը  
եւ ոչ տղայ մը աս կոտորածէն կրցաւ ազատիլ : Զէ թէ  
միայն Բալերմոյ, հապա բոլոր Սիկիլիա կղզւոյն այլ եւ այլ  
քաղաքները՝ ուր աս կոտորածին լուրը կը հասնէր, ամէն  
Գաղղիացիք Սիկիլիացի դաշյններուն ու սրերուն կը հան-  
դիպէին . միայն Գաղանա քաղաքին մէջ՝ 8000, իսկ  
Մեսսինայի մէջ՝ 3000 Գաղղիացիք՝ ինչպէս նաեւ փո-  
խարքան ալ սպաննուեցան : Աս սոսկալի կոտորածը  
Պատմութեանց մէջ Սիկիլիայի երեխոյեան պաշտօն (Vêpres  
Siciliennes) անուամբ նշանաւոր եղած է : Կարոլոս թա-  
գաւորը Սիկիլիացիներէն վրէժ առնելու համար իր զօր-  
քովը Մեսսինա քաղաքը պաշարեց : Բայց Արակոնիայի  
Պետրոս թագաւորը, որն որ Սիկիլիացի փախստական աղ-  
նուականի մը օգնութեամբը Սիկիլիայի դահը ժառան-

գելու մտօք նոյն ատենները իր նաւերովի ու զօրքովը այն կողմերը կը գտնուէր, Մեսսինացւոց օգնութեան աճապարեց : Կարոլոս չկրնալով այսշափ թշնամեաց դէմ դնել, արտորնօք Նէապոլիս գարձաւ, եւ իր իշխանութիւնը միայն Նէապոլոց տէրութեան վրայ կրցաւ պահել . իսկ Սիկիլիա կղզւոյն վրայ Արակոնիայի տիրող ցեղեն թագաւոր նստեցաւ, եւ Հռոմայի քահանայապետներն ալ քանի մը տարի առ բանիս հակառակելէն ետքը՝ վերջապէս լուեցին : — Առ խոռվութիւններն ու պատերազմները Ստորին Խտալիայի, այսինքն Նէապոլոց մէջ երկայն ատեն շարունակելէն զատ, նաեւ բուն Գաղղիայի ու Սպանիայի տէրութիւններն առ գեղեցիկ երկիրներուն իշխանութիւնն իրենց ձեռքը բերելու համար, նորանոր կոփւներ, վէճեր ու պատերազմներ կը յարուցանէին :

Միջին Խտալիայի մէջ Հռոմայի քահանայապետաց աշխարհական իշխանութիւնն օրէ օր աւելի մեծ հակառակութիւններու կը հանդիպէր : Աս մասին՝ բայց առաւելապէս Վերին Խտալիայի մէջ, գերմանական կայսերաց ուժը կոտրելէն ետքը՝ զանազան կողմեր հետզետէ պղտիկ պղտիկ Հասարակապետութիւններ կազմուած էին : Ասոնցմէ մէկ քանին, մանաւանդ Գենուա, Վենետիկ ու Բիղու իրենց վաճառականութեամբը շատ հարստացան ու զօրացան : Ամենէն աւելի Գենուայի հասարակապետութիւնն իր ուժն ու ծովու վրայ անեցած յաջողակութիւնը կը ցուցընէր, եւ առանձինն իրբեւ միւս երկու հասարակապետութեանց նախանձորդն ու հակառակորդը՝ ամէն առթի մէջ անոնց զօրութիւնն ու ազդեցութիւնը նուազեցընելու կը ջանար : Աս պատճառաւ յամի 1261ին՝ երբոր Միքայէլ լ. Պալէոլոկ բիւզանդեան կայսրը՝ Կոստանդնուպոլիս Վենետացւոց ձեռքէն առ-

նելու համար պատերազմի կը պատրաստուէր, գենուացիք իրենց նաւերովն ու զօրքովը անոր օգնութեան հասան, Աբենետացւոց յաղթեցին, մայրաքաղաքն առին, կայսեր յանձնեցին։ Ասկից ետքը յամի 1284ին նոյն գենուացիք Բիզայի հասարակապետութեան ծովային զօրութիւնը բոլորովին խորտակելով, ու 1298ին Աբենետից հասարակապետութեան նաւերուն ու զօրաց վրայ մեծ յաղթութիւն մ'ալ ընելով, բոլոր Միջերկրական ծովուն վրայ գրեթե միակ տիրող եղան։ — Փլորենտիայի հասարակապետութիւնը յամի 1282ին ազնուականաց դէմ մեծ յաղթութիւն մը ընելով, ռամլապետական իշխանութիւնը հաստատեց, եւ նոյն ատեն հոն կուէլփեանց կողմնակցութիւնը թէպէտ եւ քանի մը բարեկարգութիւններ ընելով՝ օրէ օր աւելի կը զօրանար ու կը հաստատուէր, բայց իր մէջը նոր երկպառակութիւններ ելլելով՝ բոլոր կողմնակցութիւնը երկու կուսակցութեան բաժնուեցաւ. առ կուսակցութեանց մէկը՝ Սե-, մէկալը՝ Ճերմակ անուաննեցաւ. որոնց վէճերն ու կուիւնները իսել մը ատեն զայրանալէն ետքը՝ վերջապէս ճերմակներուն յաղթուելովն ու հալածուելովը հանդարտութիւն եղաւ։

Լոմբարտիայի մէջ գրեթե քայլ առ քայլ իսպառ շիջաննելու մօտիկցող ազատութիւնը հեղ մ'ալ իր գլուխը վերցըննելու պէս կ'երեւար։ Յամի 1302—6 Լոմբարտական քաղաքներուն շատին ժողովուրգները՝ իրենց գլուխ ըլլող բռնաւորներուն իրարու դէմ ըրած անվերջանալի պատերազմներէն ձանձրանալով՝ ոտք ելան ու զանոնք վռնտեցին։ Հաղիւ թէ ասոնք պակուցան՝ մէջ մ'ալ Հենրիկոս Ե. Գերմանիայի կայորը (1308—1313) փորձ փորձել ուղեց, իտալիայի մէջ իսել մը տարիներէ առաջ շիջած կայսերական իշխանութիւնը նորէն հաս-

տատելու : Թէպէտ եւ իր արշաւանաց սկիզբները քանի  
մը յաղթութիւններ ըրաւ ու իր խորհուրդը կատարելու  
յաջողութիւն գտնելու պէս կ'երեւար , որովհետեւ Լոմ-  
բարտիայի քաղաքները նուաճելէն ետքը՝ յամի 1311ին  
Լոմբարտական երկաթի թագով պսակուեցաւ , եւ յա-  
ջորդ տարին ալ Հռոմ դնաց՝ քահանայապետին ձեռ-  
քէն կայսերական օծութիւնն ու թագն ընդունեցաւ . ի  
վերայ այսր ամենայնի իր յաղթութիւնները կարծածին  
եւ յուսացածին պէս յառաջ չգացին : Բոլոր Խտալիայի  
թագաւորութիւնը ձեռք ձգելու խորհուրդը պարապի  
հանելու ամենէն աւելի Փլորենտիայի հասարակապետու-  
թեան հաստատուն ջանքն օգնեց : Աս քաղաքը նոյն  
ատենները Խտալիայի մէջ ան զօրութիւնն ու ազգեցու-  
թիւնն ունէր , զորն որ քանի մը տարի առաջ Միլան ու-  
նեցեր էր . եւ իր հասարակապետական կարգաւորեալ  
միութեամբն ու իշխանութեամբը մասնաւոր զօրութիւն  
մը բանեցրնելով , (Վերին Խտալիայի ազատ քաղաքները  
իրենց բռնաւոր գլուխներուն լժոյն տակ ընկճած ատեն-  
նին ,) նոյն հասարակապետութիւնն ամէն հնարքներով  
կ'աշխատէր որ Խտալիայի եւ ոչ մէկ մասին մէջ միապե-  
տական իշխանութիւն հաստատուի :

Վ երին Խտալիայի ազատ քաղաքներուն կամ վի-  
ճակներուն մէջ՝ ինչպէս ըսինք՝ իրենց գլուխը լուսուր  
անձանց կամ գերդաստաններու մէջ խռովութիւնք ան-  
դադար կը շարունակէին : Ասոնք մէկը մէկալին իշխանու-  
թեան գէմ կուտելով , իրար կը վռնտէին , կը մեռցը-  
նէին ու իշխանութիւնը մէկը մէկալին իրեն ու իր տոհ-  
մին կամ գերդաստանին ձեռքը կը ձգէր : Բիզա քա-  
ղաքը , որն որ բոլորովին Կիպելլեանց կողմնակցութեան  
հետ միացած էր , Հենրիկոս Է . կայսեր մահուընէ ետքը՝  
1314ին Ուկուչչոնէ տէլլա Գամճուոլա գերդաստանին

իշխանաց ձեռքն անցաւ. Լուքքա քաղաքին վրայ 1316էն գասդրուչչ Գասդրագանի տոհմին իշխել սկսաւ. Բատուա՝ 1318ին Գարրարա տոհմին ձեռքն ինկաւ. Աղեքսանդրիա, ինչպէս նաեւ 1315ին Դորդոնա ու 1322ին Գրեմոնա քաղաքները, Միլանցի Վիսդոնդի գերդաստանին հպատակեցան: Մանդուա, ուր 1275էն սկսեալ՝ Պոնագոսսի տոհմը կ'իշխեր, 1328ին Կոնցակայ գերդաստանին ձեռքն անցաւ: Ֆերրարայի մէջ Էսդէ գերդաստանը շատ տարիներ մեծամեծ հակառակութիւններ կրելէն ետքը՝ վերջապէս 1317ին գլխաւոր իշխանութիւնը ձեռք անցուց: Ռաւեննայի մէջ 1273էն սկսեալ՝ Բոլենդա գերդաստանն իր պէսպէս հնարքներով ստացած իշխանութիւնը ձեռքը կը բռնէր: Վերոնայի ու անոր մօտ ըլլող քանի մը քաղաքներուն մէջ երեքտասաներորդ դարուն սկիզբէն (1200) վեր Սքալա տոհմը կ'իշխեր. Պոլոնեայի վրայ 1335էն սկսեալ՝ Բերովի գերդաստանը կը տիրէր: Խակ մնացած ազատ կամ հասարակապետական քաղաքներուն վրայ ուրիշ իշխաններ կը բռնանային, եւ ասոնց վիճակն այնչափ աւելի աղէտալի ու անտանելի կ'ըլլար, որչափ որ նոր տիրողներ կամ բռնաւորներ իրարու գէմ գլուխ վերցընելով ու քաղաքացիքը մէկուն կամ մէկալին կողմը խոնարհելու ստիպելով, իրարու հետ կը կռուէին, մէկմէկ կը ջարդէին:

Աս կողմերը նշյն աղէտալի շփոթութիւնները շարունակած ատենը, Ստորին Խտալիայի մէջ ալ Կէտպուս Ռոբերդու թագաւորը, զորն որ Հռոմայի քահանայապետն Խտալիայի թագաւորութեան փոխանորդ կամ փոխաքայ անուանած էր, կը ջանար իր իշխանութիւնը տարածել ու մեծցընել: Բայց չէ թէ միայն վերը միշտած քաղաքներուն պղտիկ պղտիկ իշխանները Ռոբերդոսին աս ջանքերուն յաջողելուն արգելք ու խափանիչ

կըլլային. Հասպա նաեւ ուրիշ գիաց իրեն դէմ նոր հակառակորդ մ'ալ ելաւ։ Լուդովիկոս Դ. Գերմանական կայսրը (1314—1347) յամի 1327ին յանկարծ Խտալիա մտաւ, Միլանի մէջ Խտալիայի թագաւորութեան թագով պսակուեցաւ, անկից Հռոմ անցաւ՝ Հռոմէական կայսրութեան թագն ընդունեցաւ ու սկսաւ Սիկիլիայի տէրութեան նաւատորմիզովը Փլորենտիայի հասարակապետութեան ու Նէապոլսոյ թագաւորին դէմ պատերազմիլ, միանգամայն Կուէլֆիեանց ուժը տկարացընելու աշխատիլ։ Սակայն ինք աս պատերազմին մէջ դտնուած ատենը՝ Հռոմայի մէջ մեծ ապստամբութիւն մը ելլելով ու Խտալիայի ուրիշ կողմերն իրեն դէմ այլ եւ այլ վտանգաւոր շարժումներ սկսելով, միանգամայն իր զօրաց թիւն ալ մահացու հիւանդութիւններէն քիչցած ըլլալով, ստիպեցաւ սկսած գործքն ու պատերազմը թող տալ, 1330ին Գերմանիա դառնալ։ Իր Խտալիա մտնելուն մի միայն օգտակար հետեւութիւնն ան եղաւ՝ որ Կուէլֆիեանց ու Վիպելլեանց կողմնակցութիւնները հասարակաց ազատութեան շահը յառաջ տանելու համար՝ իրարու քիչ մը մօտեցան, այսինքն իրենց սաստիկ կուիւները դադրեցուցին։

Հազիւ թէ Լուդովիկոս Դ. կայսրն Խտալիայէն ելած էր, նոյն (1330) տարին Պոհեմիացւոց Յովհաննէս թագաւորը, որուն նոյն Լուդովիկոս Խտալիայի թագաւորութեան փոխանորդութիւնը տուած էր, յանկարծակի իր զօքըով Խտալիա մտաւ։ Պրեշիացիք, որոնք զինքը գաղտուկ հրաւիրած էին, անոր մեծ ընդունելութիւն ըրին, ոյնպէս Հռոմայի քահանայապետն անոր գալուն վրայ իր հաճութիւնը յայտնեց։ Լուքքացիք ալ զինքն իրենց դլուխ ընտրեցին։ Յովհաննէս այսպիսի ընդունելութիւն գտնելով, կը ջանար իրեւ միջնորդ ու խա-

դաղարար՝ երկրին այլ եւ այլ կողմանց խռովութիւնները դադրեցրնել, ու անով բոլոր Խտալիայի թագաւորութիւնն իր ձեռքը անցրնել: Եւ դուցէ իր աս ջանքը կը նար յաջող ելք ունենալ, թէ որ Փլորենտացիք, Միւլանի իշխողներէն Մասդինոյ տէլլա Աքալա ու Նեապոլսց Ռորերդոս թագաւորն իրեն դէմ ելլելով իր ամէն ջանքը պարապի չհանէին: Բայց թէպէտ եւ աս հակառակ կողմանք Յովհաննէս թագաւորին ջանից դէմ իրենց խորհուրդը յաջողցուցին ու զինքը վորնտեցին. սակայն անկից ետքը նոյն Մասդինոյ՝ որն որ Լոմբարտիայի ու Լուկքայի կէսին վրայ կը տիրէր, սկսաւ բոլոր Լոմբարտիայի ազատութիւնը նուաճել ամէն դի բռնանալ: Փլորենտիա պարտաւորեցաւ քանի մը ազատ քաղաքներ իւրեն հետ միացընելով՝ Մասդինոյին դէմ դաշնակցութեան պատերազմ մը սկսիլ. որուն վախճանն ուրիշ բան չեղաւ՝ բայց եթէ ամէն մէկ հասարակապետական քաղաքներուն ազատութիւնն ըստ մասին ապահովցընել:

Առ միջոցին՝ Հռոմայի մէջ խռովութիւններն ու երկպառակութիւնք կը շատնային, մանաւանդ 1347էն սկսեալ՝ Գոլա Ռիէնցի տաքգլուխ իրաւագիտի մը գըրդուելով, որն որ կը ջանար Հռոմայի մէջ հասարակապետական կառավարութիւն հաստատել: Թէպէտ եւ աս մարդն իր զօրաւոր խօսքերովը ժողովուրդը ոտք հանեց, ազնուականները Հռոմայէն հալածեց, ու ուամկապետական իշխանութիւնը յառաջ կը տանէր. սակայն քանի մը ամիս ետքը սպնուականները զօրանալով՝ զինքը ստիպեցին Հռոմայէն փախչելու: Բայց ասով ալ սկսած խռովութիւններն ու կոփւները շվերջացան. մանաւանդ որ քանի մը քահանայապետներ կղեմէս Ե.Էն սկսեալ մինչեւ Գրիգոր թ. եօթանասուն տարիի շափ (1309—1377) իրաբու ետեւէ գաղղիայի Աւինեռն քաղաքը կը

նստէին, Հռոմ չէին կրնար երթալ, որով Հռոմայի մեծերն աւելի եւս առիթ կը գտնէին ստորին ժողովրդեան հետ գժտելու եւ կռուելու : —

Ինչպէս ուրիշ քանի մը հասարակապետութիւններու, նյոյնպէս առանձինն գենուայինին մէջ քանի մը Կիպելլեան ու Կուէլփիեան ազգատոհմներու կամ գերդաստաններու իրարու դէմ գլխաւոր իշխանութեան համար հանած ու արծարծած շփոթութիւններն ու կռիւները գենուացւոց բոլոր հանդիսան ու գործքերուն յառաջադիմութիւնը տակն ու վրայ կ'ընէին : Մամնաւորապէս Կիպելլեան կողմնակցութեան դին ըլլող Սպինոլա ու Տորիա ազգատոհմներուն եւ Կուէլփիեանց կողմն ըլլող Կրիմալտի ու Ֆիէպի ազգատոհմներուն վէճերն ու կագերը ժողովուրդը վերջին աստիճանի կատաղընելով, զանիկայ ստիպեցին յամի 1339ին աս գերդաստաններն իրենց երկիրներէն վոնտելու եւ իրենց առաջին Դուքսը (Տոմէ) Սիմոն Պոքքանեկրա՝ հասարակապետութեան գլուխ դնելու, որով եւ գենուայի դքսական (Տոմի) իշխանութեան սկիզբ եղաւ, որուն դուքսն ի սկզբան բոլոր կենաց համար կ'ընտրուէր, բայց իբր երկու դար ետքը (1528ին) նոր սահմանագրութեամբ մը իր իշխանութեան ժամանակը միայն երկու տարւոյ կոպարաւորեցաւ :

Աս քաղաքային շփոթութեանց պատճառաւ միշտ նեղութեանց ու տառապանաց մէջ գտնուող խեղճ Իտալացւոց ուրիշ աւելի ծանր ու սոսկալի աղէտներ եկան հասան : 1347էն սկսած արտաքոյ կարգի մեծ սով մը ամէն դի թշուառութիւնը տարածած ատենը՝ յաջորդ 1348 տարիէն սկսեալ աւելի եւս սոսկալի արկած մը, այսինքն Աւո մահ ըսուած զարհութելի ժանտախտը բոլոր երկրին մէջ տարածուելով, բնակչաց երեք մասին երկուքը կոտրեց մեռցուց : Աս աղէտներն ալ բաւական չըլլա-

լով՝ դարձեալ քաղաքային ժանտ մը երկիրը կը տառապեցընէր. այսինքն՝ այլ եւ այլ կողմնակցութեանց պատերազմները դադրելէն ու քիչ մը ատեն խաղաղութին բլալէն ետքը՝ մէկ կամ մէկալ ազնուականը, եղած կարգաւորութեանց վրայ գոհ չըլլալով, գլուխը խել մը սրիկաններ՝ իբր վարձկան զօրք կը ժողվէր, ու այլ եւ այլ աւազակաց գնդեր կազմելով՝ ամէն դի աւազակութեամբ կ'ասպատակէր, կը կողոպտէր, կ'այրէր, կ'աւրէր ու բըռնական հարկահանութեամբ տկարները կը տառապեցընէր։ Աս աւազակախումբ գնդերուն մէջ նշանաւոր եղան 1348ին Վեռներ կոմսին ձեռաց տակն ըլլաղ սրիկայից խումբը, ու 1354ին Մոնրէալ ասպետին առաջնորդութեան հպատակող գունդը։

Այսպէս բոլոր խտալիա, կայսերական իշխանութիւնն իր վրայէն բոլորովին վերցուելէն ետքը, չորեքտասաններորդ ու հնդետասաններորդ դարերուն մէջ տարւէ տարի նոր ու մեծ մեծ խովովութեանց ասպարէղ ըլլալով, կ'անշքանար, կը տկարանար ու կ'աւրուեր։ Զարմանալին ան է՝ որ բոլոր երկիրն այսպէս ըստ քաղաքային կարգաց քայքայելու եւ այսպիսի անիշխանութեան մէջ ամէն բարոյական կապերն ու կարգերը թոյնալու եւ քակուելու ժամանակը՝ արհեստները, ճարտարութիւնը, գիտութիւններն ու վաճառականութիւնը չե թէ միայն չէին խափանուեր, հապա կը ծաղկէին ու յառաջադէմ կ'ըլլային։

Արշագի որ ընդհանուր անիշխանութիւնը կամ քանի մը ազնուական ազգատոհմներու բռնաւորական իշխանութեան անկարգութիւնները բոլոր երկրին մէջ երկպառակութիւնն ընդհանուր տարածած էին. ի վերայ այսր ամենայնի այլ եւ այլ կողմնակցութեանց մէջ հինգ դլխաւոր ու իբր հաստատուն միջակէտեր կամ ամուր

դաշնակցութիւններ կային, որոնց մէկուն կամ մէկալին առաջնորդութեան տակ ուրիշ կողմակցութիւնները կերպով մը կը կառավարուեին: Աս հինգ գլխաւոր կէտերն էին՝ Ստորին Խտալիա, քահանայապետին Երկիրը, Տոսկանայի Երկիրը կամ Փլորենտիայի հասարակապետութիւնը, Միլան՝ Վիսդոնդի ազգատոհմին տակ ու Վենետիկ, որոնց ամէն մէկն իր ջանից ու նպատակներուն համեմատ նոր ու սեպհական կարգերով կամ հնարքներով իր իշխանութեան տակ ունեցած Երկիրները պահելու եւ կառավարելու կ'աշխատէր:

Առնց այսպէս Խտալիայի այլեւայլ կողմանց վրայ իշխած առենը՝ Կարոլոս Դ. Գերմանիայի կայսրը (1346—1378) վերը յիշուած Պոհեմիայի Յովհաննէս թագաւորին որդին՝ Լուդովիկոս Դ. կայսեր նոյն Յովհաննէսին տուած Խտալիայի փոխարքայութեան իրաւանց համեմատ գործելու ձեռք զարնելով, սկսաւ փորձ փորձել՝ կայսերական իշխանութիւնը Խտալիայի մէջ նորոգելու եւ հաստատելու: Յամի 1354ին զօրքով Խտալիա մտաւ, յառաջ գնաց ու քիչ ժամանակուան մէջ բոլոր Տոսկանայի Երկիրը նուաճեց: Բայց իր աս յաղթութեան արդիւքը Երկարատեւ չեղաւ, որովհետեւ նոյն Երկիրին Սիէնա ու Բիզա քաղաքներուն բնակչաց՝ իրենց ազատութեան համար ցուցցած ջանքով՝ կայսեր ամէն ըրածները քիչ մը ետքը պարապի ելան ոչնչացան: Յաջորդ տարին՝ Վիսդոնդի գերդաստանին Լոմբարտիայի մէջ գրաւած իշխանութիւնը կամայ կամ ակամայ հաստատելէն ետքը՝ Միլանի մէջ Լոմբարտիայի թագաւորութեան Երկաթի թագովը, ետքն ալ Հռոմայի մէջ (իրմէ խնդրուած Երդումներն ընելէն վերջը) կայսերական թագով (քահանայապետին փոխանորդութիւնն ընող Պերդրանտի կարդինալէն) պատկուեցաւ: Սակայն մէկ կողմանէ ինք Խտալիան:

լացւոց ըրած խոստմանց վրայ հաստատ չկենելուն՝ անոնց ատելի ըլլալով, միւս կողմանէ ալ կուէլփեանց ու կպելլեանց թշնամութիւններէն ստիպուելով՝ հազիւ իր կենաց դէմ գրուած դարաններէն պրծաւ ու 1356ին Գերմանիա դարձաւ։ Բայց Ախագոնդի գերգաստանին իշխաններուն Խտալիայի մէջ ըրած բռնաւորութիւններն ու առանձինն եկեղեցւոյ դէմ բանեցուցած ստակալի եղեռնագործութիւնները քանի մը տարի ետքը պարտաւորեցին Ռուրբանոս Դ։ Քահանայապետը (որուն նախորդին Խննովկենտիոս Զ.ին ատենը բոլոր եկեղեցւոյ կամ քահանայապետին Երկիրները բռնաւորներուն ու ապստամբներուն ձեռքէն ազատած էին) նոյն կայսեր դիմել ու անոր աղաչել որ Խտալիա մտնէ ու նոյն բռնաւորները զսպէ։ Կարոլոս Դ. աս աղաչանքն ընդունելով՝ յամի 1368ին առաջուընէ աւելի զօրաւոր բանակով մը Երկրորդ անգամ Խտալիա արշաւեց։ Ախագոնդի իշխանները կայսեր զօրութիւն ընէ, խոստանալով որ տուգանքի համար իրենցմէ պահանջած ստակը կը վճարեն։ Կայսրն անոնց աղաչանաց զիջաւ, եւ չէ թէ միայն անոնցմէ առած ստակով, հապա նաեւ Խտալիայի ուրիշ տեղերէն՝ կէս մը իրեւ ըրած ապստամբութիւններնուն տոյժն ու կէս մը իրեւ պարգեւ՝ ժողված գանձով հարուստցած՝ Գերմանիա դարձաւ։ Բայց Խտալիայէն Ելլելէն առաջ՝ Հռոմ իր չորրորդ ամսւսինն ալ իրեւ կայսրուհի Հռոմայեցւոց պսակել տուաւ։

Ուէպէտ եւ կայսեր Խտալիա գալովը՝ Հռոմայի իշխանութեան Երկիրները հանդարստած էին, բայց անոր Գերմանիա դառնալէն Ետքը՝ նոյն Երկրին այլեւայլ գաւառներուն ու քաղաքներուն կուսակալաց (Legati) ըրած Խիստ կառավարութեան ու բանեցուցած խրաեցուցիւ

միջոցներուն պատճառառաւ շատ քաղաքներու բնակիչնքը յոդիս ապաստանած՝ նորէն ապօտամբեցան, եւ Փլորենտիայի հասարակապետութենէն օգնութիւն գտնելով՝ յամի 1370ին ամէնքն ալ քահանայապետաց իշխանութենէն իրենք զիրենք ազատ ըրբն, որով եւ շատ ատեն իրենց կամ մանաւանդ իրենց վրայ տիրող պղտիկ իշխաններուն իշխանութիւնն անկախ յառաջ գնաց :

Աս տեղերէն աւելի՛ Վերին Խտալիայի մէջ Վիսդոնդի գերդաստանին իշխաններուն նոր նոր վիճակներու եւ քաղաքներու վրայ բռնանալու եւ նոր տեղեր իրենց ձեռքն անցընելու ջանքն ու աս վախճանաւ ըրած պատերազմներն ու պատճառած կոտորածները՝ գրեթէ բոլոր Խտալիայի բնակիչները կը գրդուէին ամենայն զօրութեամբ անոնց դէմ կռուելու եւ անոնց լծէն ազատ ըւլալու։ Արդէն 1353ին Գենուայի հասարակապետութիւնը քանի մը փորձերէն ետքը զՅովէ. Վիսդոնդի իրեն դլուխ ճանչնալու պարտաւորուած էր։ Բայց նոյն բռնաւորին Տոսկանայի Երկիրը ձեռք ձգելու համար ցուցրած ամէն ջանքերը՝ նոյն Երկրին քանի մը հասարակապետութեանց միարան ու հաստատութեամբ իրեն դէմ ելլելովը՝ պարապի ելան։ Նոյն Յ. Վիսդոնդիին դէմ Վենետիկիցիք Լոմբարտիայի քանի մը պղտիկ տիրապետներուն հետ միացած՝ յամի 1354ին դաշնակցութիւն մը կազմեցին, եւ շատ տարիներ շատ ու արիւնահեղ պատերազմներ ընելէն ետքը, երբ որ ոչ մէկ կողմն ու ոչ մէկալ կողմը կատարեալ յաղթութիւնը մը կրցաւ ստանալ եւ թշնամնոյն զօրութիւնը կոտրել, իրարու դէմ պատերազմելէն ետ կեցան. սկսան Վենետիկիցիք եւ իրենց դաշնակից բլլող Լոմբարտացիք ալ Վիսդոնդիներուն պէս իրենց իշխանութեան սահմանները նոր տեղեր նուածելով ընդարձակել։

Յամի 1395ին Ճանկալէցցոյ Վիսդոնդի Աենկես լաւոս կայսրէն (1378—1400), 100,000 ռակի դրամ վճարելով՝ Միլանի վրայ աւատային դուքս գրուեցաւ. եւ կամաց կամաց զօրանալով՝ 1399ին Սիէնայի հասարակապետութիւնը, իսկ 1400ին Բերուձիա ու Պոլոնեա նուածեց, իր իշխանութեան տակ առաւ. միայն Փլորենտիա շատ մեծ դժուարութիւններու յաղթելով՝ կարող եղաւ նոյն բռնաւորին ջանից դէմ կենալ ու իր աղատութիւնը պահել: Ճանկալէցցոյ 1402ին մեռնելէն ետքը՝ իր որդւոյն անշափահասութեան ատենը իր նուածած ու գրաւած երկիրներուն մեծ մասն իր իշխանութեան տակէն ելաւ:

Նոյն ատենները Նէապոլոյ Լատիոլաւոս կամ Լանսուցյ թագաւորը՝ Հռոմայի քահանայապետաց իշխանութեան նկատմամբ քանի մը տարիէ ի վեր (1378—1417) տիրող շփոթութիւնները, որոնք Մէծ Աէքչուն անուամբ պատմութեանց մէջ հռչակուած են, ինչպէս նաև Հռոմայի մէջ զայրացող Կուելֆիեանց ու Կիպելլեանց վէճերն իրեն յարմար առիթ գտնելով, 1407ին յանկարծ հասաւ ու Հռոմ մտաւ. քանի մը տարի կռուելէն ետքն ալ 1409ին բոլոր Հռոմայի տէրութեան երկիրները դրաւեց: Ասոր դէմ ալ միայն Փլորենտիայի հասարակապետութիւնը կարող եղաւ իր զօրութիւնը բանեցրնել եւ անոր լուծին տակ չմտնել: Ասկայն Լատիոլաւոսի աշխարհակալութիւնը երկայն տեւողութիւն չունեցաւ. ինչու որ Վիսդոնդի իշխանները հոն ալ հասան, ու 1414ին Լատիոլաւոս թունաւորուելով՝ մեռնելէն ետքը, իրենք սկսան չէ թէ միայն ան կողմերն ալ իրենց ոտնկուիւ փնտուել եւ իշխանութիւննին բանեցընել, հապա՝ Փիլիպպոս Մարիամ Վիսդոնդի դուքսը չորս տարիի շափ (1416—1420) ամէն հնարքներն ի գործ դնելով

Հոմբարտիայի մէջ իր ունեցած գաւառները նորէն ձեռք անցուց . ասկից զատ 1421ին նաեւ գենուայի հասարակապետութիւնները Սակայն Փլորենտիայի ու Վենետիկի հասարակապետութիւններն իրարութեամբ անոր դէմ ելան, եւ բոլոր մինչեւ Ատտա գետն ըլլող երկիրներն անոր ձեռքէն առին, եւ 1428ին Գերարաք քաղաքն ըլլող դաշնադրութեան զօրութեամբ հաստատուն պահեցին : Կոյն տարիները (1416 մինչեւ 1430) երկու տեղ ալ մեծամեծ շփոթութիւններ ելան . Պրաչչիոյ տա Մոնդոնէ իշխանը Բերութիայի ազատ քաղաքին վրայ տիրելէն ի զատ՝ նաեւ բոլոր Ռւմբրիա ինչպէս նաեւ քիչ մը ատեն չոռոմ ալ իր իշխանութեան տակ առաւ : Բեղրուչչի գերդաստանէն իշխան մ'ալ Սիէնայի հասարակապետութիւնը նուաճեց ու անոր վրայ իշխաղ տէր եղաւ :

Յաւպէտ եւ Փլորենտացւոց ու Վենետացւոց դաշնակցութեամբ Միլանի Փիլ . Ախագոնդի դքսին ուժը կոտրելով, եւ ուրիշ դիաց ալ Անժու եւ Ըրագոնեան ազգատոհմներուն՝ իրարու զօրութեան յառաջ երթալը Նէապոլսոյ ու Սիկիլիայի մէջ զսպելով՝ Խոտալիայի մէջ ալ վտանգաւոր ընդհանուր իշխանութիւն կամ տիրապետութիւն մը չէր մնացեր . ի վերայ այսր ամենայնի երկիրը ամէն խռովութիւններէն ու կուներէն ազատ չէր : Առանձինն երկու իշխաններ կամ բռնաւորներ, այսինքն վերը յիշուած Պրաչչիոյ տա Մոնդոնէ ու Ադդենտոլց Սֆորցա, իւրաքանչիւր մէյ մէկ կողմնակցութիւն կաղմելով ու ամէն մէկը վարձկան զորքեր պահելով, որոնք իւրենց անուամբը Պատագիւնք ու Սֆորցեսք կ'անուանէին, ոկսան Լոմբարտիայի մէջ եւ ուրիշ կողմեր նորանոր խռովութիւններ ու պատերազմներ յարուցանել :

Աֆորցա անուամբ մեծ համբաւ ունեցող ազգաւ-  
տոհմին գլուխը կամ նախահայրն եղաւ Մուցիս Ադեն-  
տոլց անունով՝ Ռոմանեայի Գոդինեովա գեղէն գեղացի  
մը, որն որ իր սուր մտօքն ու քաջասրտութեամբը իտա-  
լիայի մէջ խիստ զօրաւոր տիրապետող ըլլալու չափ յա-  
ռաջ գնաց ու բարձրացաւ: Ինք իսկ իր գեղջկական վի-  
ճակին մէջ կարծես թէ ներքուստ համոզուած ըլլալով՝  
որ ինք իր բնաւորութեամբն ու ձիբքերովը նոյն վիճակին  
մէջ մնալու յարմար չէ, հապա բարձրագոյն աստիճան-  
ներու ելլելու կարողութիւն ունի, ըստ այնմ սկսաւ գոր-  
ծել: Աս խորհրդով գլուխը խել մը ստահակ ու զօրաւոր  
մարդիկ ժողվեց, եւ անոնց առաջնորդ (condottiere) ըլ-  
լալով, Խտալիայի քանի մը իշխողներուն կամ բռնաւոր-  
ներուն տակ ծառայելէն ետքը, վերջապէս Նէապոլոյ  
թագաւորին ծառայութեան մէջ մտաւ: Քիչ ատենուան  
մէջ նոյն տէրութեան իր քաջութեամբն ու յաջողակու-  
թեամբը այնպիսի օգտակար ծառայութիւններ ըրաւ, որ  
նոյն գահուն նեցուին ու միակ յոյսը կը սեպուէր: Ալ-  
պերիկոյ Պարտիանոյ կոմսը, որն որ Խտալիայի մէջ վարձ-  
կան զօրքերուն առաջնորդ (condottiere) ըլլողներուն  
սկզբնաւորիչը կամ պարագլուխն եղաւ, աս քաջ Ադ-  
դենտոլցին Սէորց մականուն տուաւ, որն որ բռնադրուէն  
կամ յառնահարու կը նշանակէ: Աս Ադդենտոլց Սփոր-  
ցային որդին էր Փրանկիսկոս Սփորցա (ծն. 1401), որն որ  
հօրը պէս քաջ ու յաջողակ էր, եւ անոր առաջնորդած  
վարձկան զօրաց առաջնորդութիւնը յառաջ տանելով՝  
Խտալիայի ամէն վիճակները կը դողացընէր, բայց միան-  
գամայն իր ձիբքերովը կառավարելու կարողութիւն ու-  
նենալն աւ յայտնի կը ցուցընէր: Ախտոնդի ազգատոհմին  
հետ խնամացաւ, նոյն ազգատոհմին Փիլիպպոս վերջին  
Դուքսին դստերը հետ կարգուելով, եւ որովհետեւ իր

յաջողակութեամբը Միլանի, Վենետիկութեամբը Միլանի, Վենետիկութեամբը Փլորենտիայի հասարակապետութեանց շատ օգտակար ծառայութիւններ ըրած էր, անոր համար բոլոր իտալիայի մէջ մեծ համբաւ ստացաւ ու սիրելի եղաւ, եւ երբ որ վերը յիշուած Փիլիպպոս դուքսը 1447ին առանց արու զաւկի մեռաւ ու անով Վիստոնդի ազգատոհմին արական յաջորդութիւնը վերջացաւ, Փրանկի. Սֆորցա ամէն հնաբըր բանեցընելով՝ յամի 1450ին Միլանի տէրութիւնն իր ձեռքն անցուց։ Իրեն դէմ Վենետուացիք քանի մը ուրիշ խալացի իշխաններու հետ դաշնակցելով, սկսան իր նոր ստացած իշխանութիւնն իրմէ հանելու ջանալ։ Փ. Սֆորցա ասսնց ջանից յաղթելու համար Փլորենտիայի հասարակապետութեան հետ դաշնակցեղաւ, որուն մէջ ան ատենները Մետիչի (Մեդիկեան) ազգատոմն իմաստութեամբ ու հարստութեամբ անուանի ըլլալու սկսած էր, եւ անանկով նոյն իշխանութիւնը չէ թէ միայն անկորուստ պահեց, հապա իր մեռնելէն ետքն ալ իր ազգատոհմը նոյնին մէջ շատ տարիներ իրեն յաջորդութիւնը շարունակեց։

Խնչպէս ըսինք, աս հնգետասաններորդ դարուն մէջ առաւելապէս Փլորենտիայի՝ բայց եւ բոլոր իտալիայի մէջ մեծ համբաւ հանելու սկսաւ Մեդիկեան կամ Մետիչի ազգատոհմը, որուն վրայ հոս քանի մը խօսք գրելը կարեւոր կ'երեւայ։ Աս ազգատոհմին անունը Փլորենտիայի պատմութեան մէջ արդէն երեքտասաններորդ դարուն սկիզբները կը յիշուի։ Նոյն ատեններն իսկ իբրեւ շատ հարուստ ու նշանաւոր գերդատատան մը ծանուցուած էր, բայց այնպէս՝ որ յաջողակ վաճառականութեամբ գեւ նոր հարուստցած՝ երեւելի ըլլալու սկիզբ ըրած ըլլալը յայտնի կ'իմացուի։ Անկից ետքը սկսաւ կամաց կամաց Փլորենտիայի մէջ քաղաքային ու ազգային իրողու-

թեանց նկատմամբ նշանաւորութիւն ու մեծ անուն ստանալ . Եւ իր գլխաւոր անդամոց իմաստուն վարմունքովը ան գերդաստաններուն կարգն անցաւ, որոնք Փլորենտիայի քաղաքացեաց Սակաւագետութեան (Oligarchie) խումբը կը կազմէին : Մասնաւորապէս 1342էն ետքը սկսան Մետիկեանք իրենց յաջողակութիւնը քաղաքային գործոց մէջ ցուցընել : Այսպէս տարւէ տարի իրենց աղդեցութիւնն ու առաւելութիւնը Փլորենտիայի հասարակապետութեան մէջ ամէն կերպով յայտնի ընելով, եւ իրենցմէ մէկ քանին ծերակուտին (Ախենքէ) անդամ (Առնֆուլոնիէնէ) ըլլալով՝ համբաւնին երթալով կը մեծար ու կ'աւելնար, մինչեւ եկաւ հասաւ նոյնին խիստ նշանաւոր ժամանակը, որն որ կը սկսի կողմաս Ա.Էն : Ասիկայ յամի 1416ին նոյն ծերակուտին անդամ եղաւ . իսկ քանի մը տարի ետքը հասարակապետութեան կամ Փլորենտիայի տէրութեան գլուխ գրուեցաւ . Եւ իր անբաւ հարստութիւնն ազնուական ու իմաստուն առատաձեռնութեամբ ժաղովրդեան մէջ բարի ու օգտակար գործքերու համար գործածելով, զամէնքն իր կողմը կը շահէր, եւ անով նոյն տէրութեան մէջ գտնուող այլեւայլ վնասակար կողմնակցութիւնները կը տկարացընէր : Ամենեւին իր անձնական կամ ընտանեկան փառաւորութեան համար մեծ ծախքէր չընելով, իր հարստութեան գանձը բացաձ՝ Փլորենտիայի մէջ հասարակաց օգտին համար մեծամեծ շէնքէր ու հրապարակական տեղէր շինելու կու տար, վարպետ արհեստաւորներն ու դիսնական անձինքն առատ վարձքով յառաջ կը քաշէր, եւ ասանկով իր տէրութիւնն ու Փլորենտիա ամէն կերպով կը ծաղկեցընէր : Կաեւ արտաքուստ, այսինքն օտար տէրութեանց, մանաւանդ Վենետիկ, Միլանի ու Կապուայ հետ իր իմաստութեամբը խաղաղութիւնը կը պահէր,

որուն շատ նպաստ կ'ըլլային իր ամէն դի տարածուած առեւտուրի գործքերն ու ամէն տեղ ունեցած մեծ ու հաստատուն վարկը կամ բարի անունը (Crédit) : — Կոսմասէն ետքը աս Մետիչի գերդաստանին իշխաններէն անուանի ու առանձին յիշատակի արժանի է Լորենցոյ Մ., որն որ 1469էն սկսած՝ Փլորենտիայի հասարակապետութեան գլուխ եղաւ : Աս ալ Փլորենտիա հոյակապ շէնքերով զարդարեց, եւ իր առատաձեռնութեամբը բարակ արհեստներու եւ գիտութեանց աւելի եւս պայծառանալուն եւ յառաջադիմութեան պատճառ եղաւ : — Աս Մետիչի գերդաստանին Նորոպայի մէջ մեծ անուն ու համարում ունենալուն մէկ ապացոյցն ալ աս է, որ իր տիկիններէն քանի մը տէրութեանց թագուհիներ տուաւ. ինչպէս Գաղղիայի Հենրիկոս Բ. թագաւորին ամուսինը կատարինէ, ու Հենրիկոս Դ. թագաւորին ամուսինը Մարիամ աս Մետիչի ազգատոհմէն էին :

Դառնանք ընդհանուր իտալիայի պատմութեան : Հնդետասաններորդ դարուն կէսէն ետքը Միլան՝ ուր Սֆորցա ազգատոհմն իր իշխանութիւնն օրէ օր աւելի կը հաստատէր, Վենետիկի հասարակապետութիւնը՝ որն որ Լոմբարտիայի կէս մասին վրայ կ'իշխէր, Փլորենտիայի հասարակապետութիւնը՝ որուն Լորենցոյ Մետիչի իշխանն իմաստութեամբ կ'առաջնորդէր, Հռոմայի երկիրը՝ որն որ ըստ մեծի մասին քահանայապետաց իշխանութեան տակ հանդարտած ու հնազանդած էր, եւ Կէապոլսոյ տէրութիւնը՝ որն որ թէպէտ հանդարտած էր, բայց բաւական ուժ չունէր դրացի տէրութիւններուն վրայ յարձակելու եւ զանոնք անհանդիստ ընելու, աս ամէն տէրութիւնները բոլոր իտալիայի իշխանութեանց մէջ հասարակութիւնն ըստ կարի հաստատ պահելու օգնեցին : Անանկ որ՝ թէպէտ եւ աս տէրութիւններն ատեն ատեն

իրարու գէմ թշնամութիւններ կ'ընէին, բայց եւ ոչ  
մէկը միւսին անկախութեան վտանգ ու վնաս մը կրնար  
հասցընել: Աս հաւասարակշռութեան մէջ Խտալիայի  
տէրութիւնները յառաջ գացած ատենը յամի 1494ին  
Գաղղիայի կարոլոս Ը. թագաւորը՝ ատեն մը Անժու գեր-  
դաստանին վերաբերող Նէապոլայ ու Սիկիլիայի տէրու-  
թիւնները նորէն նուաճելու համար բանակով մը Խտալիա  
մտաւ ու թէպէտքիչ ատենուան մէջ Նէապոլիս իր զինուց  
զօրութեամբն առաւ: բայց աս իր յաղթութիւնը շատ ա-  
տեն չկրցաւ վայելել, որովհետեւ Արագոնիայի Ալֆոնսոս  
Բ. թագաւորը նոյն երկիրը նորէն ետ առաւ: Սոյնպէս  
եւ կարոլոս Ը.ին յաջորդը Լուդովիկոս ԺԲ. Նէապոլիս  
նուաճեց, բայց ասոր ձեռքէն ալ յամի 1504ին Արագո-  
նիայի Փերդինանդոս կաթողիկեան թագաւորը զանիկայ  
առաւ: Աւելի բախտաւոր եղաւ նոյն Լուդովիկոս ԺԲ.  
Միլանի գէմ բացած կռուոյն մէջ, զորն որ նուաճեց ու  
իրեն հնազանդեցուց, իր ամուսնոյն միջնորդութեամբը  
նոյնին վրայ ունեցած ժառանգական իրաւանց վրայ հաս-  
տատուն կենալով:

Ա եշտասաներորդ գարուն սկիզբները Յուլիոս Բ.  
Քահանայապետը (1503—1513) Հռոմայի տէրութեան  
քանի մը երկիրները, որոնք օտարի ձեռք անցած էին,  
նորէն ստանալէն ետքը՝ յամի 1508ին Մաքսիմիլիանոս  
Ա. կայսեր, Փերդինանդոս կաթողիկեանին ու Լուդովի-  
կոս ԺԲ.ին հետ Գամպրէի հռչակաւոր նիզակակցու-  
թեան գաշնը (Ligue) հաստատեց՝ Վենետիկի հասարա-  
կապետութեան Խտալիայի մէջ նոր աշխարհակալութիւն-  
ներ ընելու ջանքը պարապի հանելու համար: Բայց Վե-  
նետացիք իրենց խորագիտութեամբն ու հնարքներով  
աս զօրաւոր ու մեծ վնասներ սպառնացող դաշնակցու-  
թիւնը շուտով քակեցին ու քայլայեցին: Քահանայա-

պետն աս առջի նիզակակցութենէն Իտալիայի համար  
մեծ օգուտ մը շտեմանելէն Ետքը՝ 1509ին Վենետացւոց,  
Սպանիացւոց ու Հելուետիացւոց հետ՝ Գաղղիացիներն  
Իտալիայէն վանտելու հանելու վախճանաւ՝ Սուրբ նիզա-  
կակցութիւն ըսուած դաշնադրութիւնն ըրաւ. բայց ան  
նիզակակցութիւնն ալ նոյն ատեն իր նպատակին չհասաւ  
ու օգուտ մը չցըցուց, եւ Գաղղիացիք երկայն ատեն Ի-  
տալիայի մէջ մնացին. որոնց գէմ ի սկզբան Սֆորցա գեր-  
դաստանին իշխանները եւ Ետքէն Կարոլոս Ե. կայսրը  
Միլանի տէրութեան վրայ միօրինակ կռուեցան, մինչեւ  
վերջապէս յամի 1525ին Գաղղիայի Փրանկիսկոս Ա. թա-  
գաւորին Բաւիայի մօտ կրած կոտորածովն ու պարտու-  
թեամբը՝ Միլանի իշխանութիւնը նորէն Փրանկ. Սֆորցա  
իշխանին անցաւ. կայսրն ալ բոլոր Իտալիայի վրայ մեծ  
զօրութիւն ու իշխանութիւն ստացաւ: Նոյն կայսրը քանի  
մը տարի Լեռոն ժ. (1513—1521) ու Կղեմէս Է. (1525  
—34) Հռոմայի քահանայապետաց հետ գժտելով, ո-  
րոնք Մետիչի ազգատոհմէն ըլլալով՝ նոյնին ազգեցու-  
թիւնն ու զօրութիւնը Իտալիայի մէջ աւելցրնելու կ'աշ-  
խատէին, յամի 1527ին զօրքով Հռոմ մտաւ ու շատ  
վնաս հասցուց. բայց Ետքէն Կղեմէս Է. քահանայապե-  
տին հետ հաշտուելով՝ (1530ին) Մետիչի ազգատոհմին  
իշխանական պատիւ ու տիտղոս շնորհեց: Փլորենտիայի  
հասարակապետութիւնը քանի մը տարիներէ ի վեր իր  
ներքին անկարգութիւններուն պատճառաւը ազատու-  
թեան սէրն ու Եռանդը կորարնցուցած ու իրօք Մետիչի  
իշխաններուն բացարձակ կառավարութեան տակ մնացած  
էր, որ եւ նոյն ազգատոհմին Աղեքսանդր Ա. իշխանին ա-  
տենը հասարակապետութիւն ըլլալէն բոլորովին դա-  
դրեցաւ ու բացարձակ իշխանապետութիւն կամ իշխա-  
նական արձակապետութիւն եղաւ:

## Է.

Խտալիայի մէջ բուն Խտալացի իշխաններուն տկարանալէն ու օտար իշխաններ հոն տիրելու սկսելէն մինչեւ Գաղղիայի մեծ Յեղափոխութեան ժամանակը :

**1539—1789.**

Խտալիայի պատմութեան վեցերորդ Ծրջանը կը բովանդակէ՝ գրեթէ 250 տարւոյ միջոցին մէջ՝ չէ թէ միայն բուն Խտալական ազատ հասարակապետական կառավարութեանց բոլորովին տկարանալուն ու Խտալացի իշխանաց պակսելուն ու տիրելէն գաղցրելուն, հապանա եւ օտար իշխանաց Խտալիայի այլեւայլ մասանց վրայ իշխելուն կամ տիրող ըլլալուն ժամանակը : Մոնֆերրայի իշխանական կամ սահմանակալ կոմսական տան արու յաջորդները ըմբնալով՝ կարոլոս Ե. կայսրը առ տեղաց իշխանութիւնը 1536ին Մանդուայի կոնցակա իշխանին պարգեւեց : Բարմայի ու Բիաչենցայի երկիրներն ալ նոյն կայսրը յամի 1556ին իբրեւ աւատական կալուած Ոկտակոս Ֆառնեզէին տուաւ : Նոյնպէս եւ Միլանի ու Նէապոլույ տէրութիւնները նոյն կայսրը յամի 1553ին իր որդւոյն՝ Սպանիայի Փիլիպոս Բ. թագաւորին տուաւ որով եւ գրեթէ մէկ ու կէս դար բոլոր Խտալիայի վրայ աւատրիական - սպանիական ազգեցութիւնը զօրացաւ : Յամի 1631ին Փերդինանդոս Բ. կայսրը Մանդուայի ու Մոնֆերրայի երկիրներուն իշխանութիւնը՝ Գաղղիայի պաշտպանութեան տակ ըլլով՝ կարոլոս Ռեւէր իշխանին իբրեւ աւատային կալուած տուաւ : Յամի 1706ին Աւտորիա իր իշխանութեան տակ առաւ Միլան, Մանդուա ու Մոնֆերրա, որոնց առաջին երկուքն իբեն պահեց, իսկ երրորդը՝ այսինքն Մոնֆերրա Սաւոյայի իշխանին տուաւ : Յամի 1714ին Ուգրեխտի խաղաղութեան գաշանց զօ-

րութեամբ Սարդինիա կղզին ու Նեապոլիս Աւստրիայի ինկաւ. իսկ Սիկիլիա կղզին՝ Սաւոյացի իշխանին տրուեցաւ, զորն որ նցն իշխանը Ետքէն Աւստրիայի տուաւ, անոր տեղ անկէց Սարդինիա կղզին ընդունելով։ Երբ որ 1731ին ֆառնեզէ ազգատոհմին արու յաջորդութիւնը լմբնցաւ, նցն տեղաց իշխանութիւնը Սպանիայի Կարոլոս իշխանին (Էնքանդ) անցաւ։ Յամի 1733ին Սաւոյացի Կարոլոս Էմմանուէլ իշխանը պատերազմաւ Միլան առաւ, բայց յամի 1738ին Վիէննա ըլլով խաղաղութեան դաշին զօրութեամբ զանիկայ նորէն Աւստրիայի ետ տուաւ, միայն անոր Երկու քաղաքները՝ Կովարա ու Գորդոնա՝ իրենց սահմաններով իրեն մնացին։ Երբ որ Բարմայի Կարոլոս դոքոր Նեապոլսոյ ու Սիկիլիայի կամ Երկու Սիկիլիայի վրայ թագաւոր եղաւ, Բարմա ու Բիաչենցա Աւստրիայի իշխանութեան տակ մտաւ։ Յամի 1737 Մետիչի ազգատոհմին արու յաջորդները լմբննալով՝ Լոթարինկիայի (Լորենայի) Փրանկ. Ատեփան դուքսը՝ Վիէննայի խաղաղութեան դաշնաց զօրութեամբ Տոսկանայի տէրութիւնը կամ Մեծ դքսութիւնն ընդունեցաւ. ու Երբ որ ինք 1745ին Աւստրիայի կայսր եղաւ, Տոսկանայի Երկրին իշխանութիւնը Աւստրիական - Լոթարինկեան կայսերական ազգատոհմին Երկրորդ արու զաւակին ժառանգական կալուած ըրաւ։ Յամի 1745ին Սպանիայիք պատերազմաւ Միլան առին, բայց Սաւոյացի Կար. Էմմանուէլ իշխանը զիրենք վուճնտեց ու Միլան անոնց ձեռքէն ազատեց, որուն շնորհակալութեան համար Մարիամ թէրեզիա կայսրուհին Լոմբարտիայի Երկրէն քանի մը տեղ պարգեւեց։ Մասսայի ու Գալլարայի Երկիրներուն տէրութիւնը 1743ին ժառանգութեամբ ընդունեցաւ Մոտենայի իշխանը, որն որ Լոթարինկեան ցեղէն էր։ Սպանիայի Փիլիպպոս իշխանը (Էնքանդ) Բարմայի ու Բիաչենցա.

շենցայի երկիրները պատերազմաւ նուաճեց . զորն որ թէ-  
պէտ եւ քիչ մը ետքը ետ տալու ստիպեցաւ , բայց յամի  
1748ին Ագուիսդրանայի (Ախէնի) խաղաղութեան դա-  
շանց զօրութեամբ իրեւ ժառանգական դքսութիւն նո-  
րէն ընդունեցաւ : Այսպէս բոլոր ութեւտասներորդ դա-  
րուն մէջ Լոթարինկիայի , Պուրալոնի ու Սաւոյայի ազգա-  
տոհմները՝ Խտալիայի այլեւայլ տէրութեանց ու հա-  
սարակապետութեանց երկիրները , բաց ի Հռոմայի , Մո-  
տենայի ու քանի մը կանգուն մնացող հասարակապե-  
տութեանց երկիրներէն , իրենց մէջը բաժնեցին , իրենց  
ցեղերէն նոյն թերակղզւոյն այլեւայլ տեղերուն իշխող-  
ները կարդելով :

## ¶.

Խտալիայի մէջ դաղղիական մեծ յեղափոխութեան ա-  
տենէն սկսեալ պատահած դէպքերը , նոր կառավարու-  
թիւններն ու 1848ին յեղափոխութիւնն իր հետեւանքովը :

**1789—1850.**

## Ա · Մ ի Զ Ա Յ Ց

**1789—1815.**

Խտալիայի Պատմութեան իօթներորդ Շրջանը կը  
բովանդակէ՝ Գաղղիայի մեծ Յեղափոխութենէն (1789)  
մինչեւ 1850 անցած ժամանակը , որուն մէջ Խտալացիք  
ու Խտալիա ի սկզբան Գաղղիական նոր հասարակապե-  
տութեան գննքերէն շատ մեաս կրեցին : Քանի մը տարի  
շարունակող պատերազմներէն եւ առանձինն Կարոլէն  
Պոնարարդէին սպարապէտութեամբը մեծ յաղթու-  
թիւններ կատարուելէն ետքը , Խտալիայի մէջ այլեւայլ  
(առ երեւոյթու անկախ) հասարակապետական կառավա-  
րութիւններ հիմնուեցան : Առնցմով Խտալացւոց մոտաց  
մէջ հին առենուան Խտալիայի ազատութեան գաղափար-

ները սկսան արթը ըննալ, որոնցմով տողորուած ու լցուած՝ նոր անկախութիւն ու նոր ազգային կենդանութիւն մը ստանալու համար պարապ տեղ այլեւայլ փորձեր ըրին. ինչպէս բոլոր աս շըջանին պատմութեան մէջ պիտի տեսնենք:

Գաղղիական նոր հասարակապետութեան զօրացը արտաքին տէրութեանց դէմ պատերազմելու սկսած 1792 տարին՝ առաջին տեղերուն մէկը, ուր իրենց զէնքերը հասուցին ու մտան, եղաւ իրենց բնական դրացին Սաւոյա, ինչպէս նաեւ ծովեզերեայ քաղաքը Նիսա (Նիցցա), որոնք Սարդինիայի թագաւորին իշխանութեան տակ էին: Աս թագաւորին դէմ Գաղղիացւոց թշնամանալու սկզբնաբար պատճառ տուած կրնայ սեպուիլ՝ Գաղղիացի փախստականաց (émigrés) շատերուն, մանաւանդքանի մը երեւելի անձանց դուրինի մէջ ժողվիլն ու անկից Եւրոպայի տէրութիւնները գրգռելը՝ որ Գաղղիայի մէջ յեղափոխութիւնը Ճնշելու եւ վերջացընելու համար զէնքով միջամուխ ըլլան: Ասկից ի զատ աս ալ կայ՝ որ Սարդինիայի թագաւորը (Վիկտոր Ամադէոս Գ. ), ինչպէս նաեւ Խտալիայի ուրիշ իշխողները, Հռոմայի քահանայապետը (Պիոս Զ.), Տուկանայի մեծ դուքսը, եւ այլն, մեծ տէրութեանց, Աւատրիայի, Անդղիայի ու Պրուշի դաշնակցութեան մէջ մտնելով, Յեղափոխականաց դէմ կամ յայտնապէս թշնամութիւն ընելու եւ կամ չեղոք կենալու ճամբայ կը բռնէին:

Ամենէն առաջ Սարդինիայի թագաւորը Վիկտոր Ամադէոս Գ. յամի 1792ին Ըստորիայի հետ նիղակակացութեան դաշն դրաւ Գաղղիացւոց դէմ միաբան դործելու: Անոր համար Գաղղիացիք մէկ անգամ Սաւոյա առնելէն ու քիչ մը ետքը կորսընցընելէն ետեւ, նորէն եկան նոյն գաւառն առին ու Բիէմոնդի մէջ յառաջ գա-

յին։ Այսպէս Գաղղիացւոց զօրքերն Խտալիայի մէջ Աւոտրիայի եւ ուրիշ խտալական տէրութեանց զօրքերուն դէմ կարճ կամ երկայն միջահատութեամբ՝ պատերազմը կը շարունակէին։ — Նոյն 1792 տարւոյն վերջերը Գաղղիայի նաւատորմղին այլեւայլ նաւերը բոլոր Միջերկրական ծովուն մէջ տարածուած էին. մէկ քանին գենուայի առջեւը, մէկ քանին ալ Կէապոլսոյ առջեւը հասնելով, կը ջանային Գաղղիայի նոր հասարակապետութիւնն ամէն տեղ իբրեւ օրինաւոր տէրութիւն ընդունել տալ։ Եւ իրօք ալ Կէապոլսոյ տէրութիւնը քիչ մը ատեն ընդդիմանալէն ետքը Գաղղիացւոց թնդանօթներուն ազգեցութիւնը չկրնալով տկարացընել, նոյն հասարակապետութիւնն իբրեւ օրինաւոր տէրութիւն ճանշցաւ, ու անոր հետ բարեկամական յարաբերութեան մէջ մտաւ։ — 1793 տարւոյն մէջերը Գաղղիայի զօրաց ու զինուորական գործողութեանց համար Խտալիայի՝ առանձինն Բիէմնդի մէջ ու Կիսայի մօտերը մեծ մեծ դժուարութիւններ սկսան երեւալ։ Զէ թէ միայն նոյն զօրաց թիւը քիչ ու իրենց վիճակը զգեստուց եւ ուտելեաց կողմանէ գէշ էր. հապա նաեւ Սարդինիայի զօրաց՝ ցամաքի կողմանէ, իսկ Անդղիացւոց նաւատորմղին, (որն որ 37 մեծ նաւերով Հուտ ծովապետին հրամանին տակ Միջերկրական ծովուն մէջ ու Խտալիայի եզերքը կը քալէր,) ծովու կողմանէ զիբենքը պաշարելովը, բոլորովին կորսուելու եւ առած տեղերնին կորսընցընելու վտանգի մէջ էին։ Բայց Գելլերման զօրապետը Գաղղիացւոց տկարացած գնդերուն նոր զօրքով օգնութեան հասնելով, Սարդինիային առնուած տեղերը կրցան պահել։ Յամի 1794ին Սարդինիացւոց 40 հազար զօրաց հետ Աւատրիայի ութը հաղարի չափ օգնական զօրքը միացած՝ պատերազմը Բիէմնդի մէջ կը շարունակէին։

Խակ Խտալիայի միւս տէրութիւնները թէպէտ և ըստ իմիք կամ ներքուստ մեծ տէրութեանց դաշնակցութեան մէջ էին, բայց դեռ չէին համարձակեր Գաղղիացւոց դէմ յայտնապէս թշնամութեան դրօշը կանգնել, հապա կը ջանային չէզոքութիւն պահել, թէ եւ ասով ալ հանգիստ ու ապահովութիւն չէին գտներ: Տոսկանայի մեծ դուքսն ամենէն առաջ հասարակապետութեան հետքարեկամական յարաբերութիւնները դադրեցընելու սկիզբ ըրաւ, Փլորենտիա նստող Գաղղիայի դեսպանին անցագիրը տալով ու անոր հետ պաշտօնական հաղորդակցութիւնը կտրելով: Նէապոլսոց թագաւորը՝ որն որ Գաղղիացւոց նաւատորմղին թնդանօթներէն ստիպելով, ինչպէս վերը ըսինք, հասարակապետութիւնը ճանչցած ու ընդունած էր, Անգղիացւոց նաւերն իր երկրին ծովեղերաց մօտ երեւնալու սկսելէն ետքը՝ Գաղղիայի դէմ թշնամական լեզու բանեցընելու ճամբայ բռնեց, եւ Սարդինիայի տէրութեան տասն'ութը հազար հոգի օգնական զօրք խաւրելու խօսք տուաւ: Հռոմայի տէրութիւնն իր զօրաց քիչութեան ու իր զօրութեան տկարութեան նայելով՝ անդործութեան մէջ կը կենար ու չէր կրնար յայտնի թշնամութեան ցոյց մը տալ: Վենետիկյ ազնուապետական հասարակապետութիւնը՝ թէպէտ եւ Գաղղիայի նոր ռամկապետական հասարակապետութեան բռնած ընթացքին վրայ այնչափ հաճեալ չէր, սակայն չէր ուզեր անոր դէմ յայտնապէս թշնամութեան ու կուոց մէջ մանել, ու իր հեռաւութեամբը զինքն անոր զէնքերէն ապահով սեպելով՝ կը յուսար ու կը ջանար չէզոքութիւն պահել: Գորսիկա կղզին, որն որ շատոնցուընէ Գաղղիայի հետ միացած ու անոր իշխանութեան տակ էր, յեղափոխութեան սկսելէն ետքը դլուխ վերցուցած, հասարակապետութեան դէմ

իր դառնար ու բաւովի զօրապետին օգնութեամբը (1794, Յունիս.) գրեթէ բոլորովին Անդղիացւոց իշխանութեան տակ մտած էր, եւ միայն Պատողիա ու Գալվի քաղաքները Գաղղիացւոց հաւատարիմ մնացին:

Հասարակապետութիւնն ուրիշ դիեր իր զօքք մաս մաս Սպանիացւոց, Անդղիացւոց, Բրուսիացւոց ու Աւստրիացւոց զօրքերուն գէմ ըլլող պատերազմին համար բաժնած ըլլալով, Խտալիայի բանակը չէր կրնար այնպէս շուտով զօրացընել ու ընտիր զօրապետներու յանձնել: Վերջապէս աս բանակին գործողութիւնները յաջողցընելու համար գտնուեցաւ ու որոշուեցաւ այնպիսի զօրապետ մը, որն որ իր յաջողակութիւնն ու զինուորական տաղանգները գեռ նոր մէկ քանի երեւելի առիթներու մէջ ցուցըցած ու իր ապագայ յառաջադիմութեան ու մեծութեան նշանները տալու սկած էր: Ասիկայ էր Գորսիկացի Կաբոլէոն Պանաբարդէ, (Ճն. Գորսիկայի Այաչչիոյ քաղաքը յամի 1769. Օդոստ. 15.) որն որ իր զինուորական յաջողակութեամբը Դուլըն քաղաքն Անդղիացւոց ձեռքէն ազատեց ու անոր վարձ ընդհանուր զօրապետ անուանեցաւ: Քիշ մը ետքը՝ 1794ին Ապր. 6ին Խտալիա գտնուող զօրաց մէկ բաժնին վրայ հրամանատար գրուելով, ուրիշ քանի մը զօրապետներու հետ 14 հազար նոր զօրքով Ալպեան լեռներն անցաւ եւ Սարդինիացւոց ու Աւստրիացւոց միացեալ զօրքերուն վրայ մէկ ամսուան մէջ քանի մը յաղթութիւններ ընելով, Գաղղիացւոց մինչեւ ան ատեն Սարդինիայի տէրութեանէն առած երկիրներն ու ծովու կողմանէ իրենց նաւերուն երթեւեկը՝ մանաւանդ զօրաց պաշարի ու պիտոյից համար՝ ապահովուց:

Ե՞ս յաղթութիւններէն ետքը քանի մը ամիս Գաղղիայի զօրքը թէ Խտալիայի մէջ ու թէ անոր սահ-

մանները Ալպեան լերանց վրայ անդորձութեան մէջ մնաց . մինչեւ Հոկտեմբեր ամսոյն մէջ՝ Աւստրիայի ու Անդղիայի զօրքը յառաջ քալելով , փորձ մը փորձեցին Սաւոյայի վրայ յարձակիլ , եւ միանդամայն Գաղղիացւոց գենուայի հետ ունեցած հաղորդակցութիւնը կտրել , որովհետեւ գենուայի հասարակապետութիւնն աս ատենները չեզոքութիւն պահելով՝ Գաղղիայի զօրաց ծովու կողմանէ հարկաւոր եղած պաշարն ընդունելու մեծապէս օգնական կ'ըլլար : Աւստրիայի զօրաց Գոլորետոյ հրամանատարը իրը տասը հաղար զօրքով յառաջ կը քալէր , բայց այնպիսի գանդաղութեամբ , որ Գաղղիացիք բաւական ժամանակ ունեցան՝ իրենք զիրենք անոր յարձակման դէմ պաշտպանելու համար՝ հարկաւոր պատրաստութիւնները տեսնել : Այսպէս պատրաստուելէն ետքը՝ նոյն Պոնաբարդէին հրամանատարութեամբն Ալպեան լեռանց մէջները Աւստրիայի զօրաց վրայ յարձակեցան , որոնք ութ հարիւր հոգի կորսընցընելէն ետքը՝ ամօթով ետքաշուեցան , Անդղիացիներուն վրայ տրտունջ ընելով՝ որ ատենին օգնութեան չհասան , ինչպէս որ Անդղիացիք ալ իրենց կողմանէ Աւստրիացւոց անյարմար ատեն Գաղղիացւոց հետ կուռոյ բռնուելուն վրայ կը արտնջէին : Այսպէսով Գաղղիացիք իրենց գենուայի հետ ունեցած հաղորդակցութիւնը պահեցին ու իրենց զօրքը մինչեւ ան ատեն բռնած տեղերուն մէջ հաստատ մնաց :

Հասարակապետութեան թնամի ըլլող քանի մը տէրութիւնները ինել մը ատեն պատերազմն անոր զօրաց հետ երբեմն յաջողութեամբ ու երբեմն ձախողութեամբ շարունակելէն ետքը , 1795ին առանձինն ու մէկտեղ այլ եւ այլ ամիսներ ու մէջքինադադարի ու խաղաղութեան դաշինք գնելու ստիպեցան : Աս խաղաղութեան՝ ամենէն աւելի խտալիայի այլնւայլ տէրութիւնները կը բաղձային ,

մանաւանդ անոնք՝ որոնք տկար ըլլալով, Գաղղիացւոց  
դէմ միշտ թշնամութեան մէջ մնացած ատեննին՝ ետ-  
քէն գլուխնին գալու չարիքն ու կրելու վնասնին յառա-  
ջուընէ կրնային զուշակել։ Սարդինիայի տէրութիւնը  
մինչեւ ան ատեն խել մը տեղ կորսընցուցած ու իր առ-  
ջի զօրութենէն ալ ինկած ըլլալով, չեր ուզեր ու չեր  
համարձակեր նորէն զէնք առնուլ ու կոռուց մէջ մտնել։  
Տոսկանայի մեծ դաւքսը, որն որ Անդղիացւոց նաւատոր-  
մղին սպառնալէքէն ստիպեալ՝ ակամայ իր չէզոքութիւ-  
նը թող տուած ու Գաղղիացւոց դէմ յայտնի թշնամա-  
նալու սկսած էր, միշտ կը բաղձար ու կը ջանար իր ա-  
ռաջուան չէզոքութեան վիճակը դառնալ, մանաւանդ  
Գաղղիացւոց գենուայի մօտ հաստատուն դիրք մը բռնե-  
լէն ետքը։ Ասոր համար սկսաւ հասարակապետութեան  
հետ բանակցութեան մէջ մտնել ու վերջապէս (1795.  
Փետր. 9.) երկու տէրութեանց մէջ խաղաղութեան ու  
բարեկամութեան դաշինք հաստատուեցաւ. որուն զօրու-  
թեամբ Տոսկանա Գաղղիացւոց ետ տուաւ այն ամէն ցո-  
րենեղէնը, զորն որ թշնամութիւնները սկսելէն ետքը՝  
անոնց համար իր նաւահանդիսոնները մտնող նաւերէն  
առած էր։ — Վենետիկոյ հասարակապետութիւնը, որն  
որ իր գեսպանը Գաղղիայէն ետ կանչած էր, փութաց  
ծանուցանել՝ որ անոր տեղ ուրիշ մը անուանած է եւ  
քիչ ատենուան մէջ Փարիզ պիտօր խաւրէ՝ բարեկամա-  
կան յարաբերութիւնները նորէն յառաջ տանելու հա-  
մար։ Եւ իրօք Ապրիլի մէջ թէ Վենետիկոյ ու թէ Տոս-  
կանայի նոր գեսպանները Փարիզ հասան ու դաշնաժո-  
ղովոյն գահէրեցին ներկայացան։ — Սոյնպէս եւ Հռո-  
մայի գահլիճը իր երկրին մէջ Գաղղիացւոց դէմ եղած  
թշնամական դէպքերուն վրայ իր տհաճութիւնը յայ-  
անեց։ Միայն նէապոլսց տէրութիւնը, որուն թագու-

հին մասնաւոր թշնամութեան հոգի մը ստացած էր Գաղղիացւոց դէմ, Անգղիացւոց յորդորանքին ու հնարքներուն հետեւելով՝ չէր ուզեր ամենեւին խաղաղութեան վրայ խօսիլ, ու կը խօստանար մեծ տէրութեանց Գաղղիայի դէմ ըրած գաշնակցութեան ու նիզակակցութեան կրցածին շափ օգնութիւն ընել:

Ծծէպէտ եւ մէկ կողմանէ Խտալիայի քանի մը տէրութիւնները, ինչպէս նաեւ անկից դուրս ուրիշ մէկ քանի տէրութիւններ ալ հասարակապետութեան հետ բարեկամական յարաբերութեան մէջ կը մտնէին, սակայն ուրիշ կողմանէ թէ պաշարի պակասութեան ու թէ դասալիք զինուորներուն թիւն օրէ օր շատնալուն պատճառաւ, գաղղիական զօրաց՝ մանաւանդ Խտալիայի մէջ ու անոր սահմանները Ալպեան լերանց վրայ գտնուող երկու բանակներուն՝ վիճակը միշտ տկարանալու եւ գէշնալու վրայ էր։ Աս երկու բանակներուն վրայ Գելլերման զօրապետը հրամանատար դրուած էր, ու հասարակապետութիւնը նոյն բանակներուն տկարացած վիճակին ամենեւին նկատում ընելով, յանդգնական որոշում մ'ըրած էր յանկարծ Հռոմայի երկրին վրայ յարձակիլ, պատճառ բերելով՝ որ հոն Գաղղիայի հպատակ մը անծանօթ մարդէ մը սպաննուած էր։ Աս խորհրդով Դուլոն կեցող նաւատորմղին մէկ մասին վրայ տասը հազար զինուոր դնել տուաւ ու կ'ուզէր զանոնք Տիբերիս գետին բերանը խաւրել, ուսկից զօրքը ցամաք ելլելով՝ յանկարծ պիտ' որ երթար Հռոմայէն այն անիրաւութեան համար տուգանք պիտ' որ պահանջէր ու նորէն իր նաւերը պիտ' որ դառնար։ Բայց նոյն զօրքը ծովու վրայ Անգղիացւոց նաւերուն հանդիպելով ու ծովային պատերազմէ մը մեծ վնաս կրելով, գեռ Հռոմայի երկրին ծովեղերքը չհասած՝ ստիպեցաւ ետ դառնալ։ — նոյն տարին հարկ եղաւ Խտա-

լիայի ու Ալպեան բանակներուն մէկ բաժինն ուրիշ տեղ  
խաւրել, որով եւ Գաղղիայի զօրութիւնը Խտալիայի մէջ  
տկարացաւ, իսկ Աւստրիացւոց բանակը տասը հազար նոր  
զօրք ընդունելով՝ շատ զօրացաւ: Գելլերման զօրապետն  
աս մեծագոյն զօրութեան դէմ կենալու բաւական ուժ  
չունենալով, ստիպեցաւ ետ քաշուիլ, եւ միայն Ալպեան  
լերանց կողմերն իր զօրութիւնը ժողվելով՝ դէպ ի Գե-  
նուա բռնած տեղերը թողուց որով եւ Գենուայի կող-  
մանէ ծովով զօրաց պաշար ընդունելու յոյսը կը կորսուէր,  
թէ որ թշնամին յառաջ երթար ու նոյն տեղերը բռնէր:  
Աս բանիս ճար մ'ընելու համար Նոյեմբեր ամսոյն մէջ  
բաժին մը ընտիր զօրք Օժբրոյ զօրապետին հրամանին  
տակ եկաւ Գելլերմանին զօրաց թողուցած տեղերը յա-  
ռաջ քալեց: Աս օդնութեամբ Խտալիայի գաղղիական  
բանակը զօրանալով, եւ Գելլերման զօրապետին տեղ  
Շերէր յաջողակ ու քաջ զօրապետը զօրաց հրամանա-  
տարութիւնն առնելով, Նոյեմբեր ամսոյն 23ին իր 36  
հազար զօրքով յանկարծակի Աւստրիայի ու Սարդինիայի  
միացեալ բանակին, այսինքն 45 հազար զօրաց վրայ  
յարձակեցաւ. ի սկզբան Սարդինիացիք մեծ քաջու-  
թեամբ Գաղղիացւոց յարձակման դէմ դնելով, անսնց  
ամէն ջանքը պարապի հանեցին. բայց երիրորդ օրը Շե-  
րէր ամէն հնարքը բանեցընելով, եւ թէ թշնամեայ  
միացեալ զօրութեան ու թէ օդոյն խառնակութեան ու  
փոթորկին դէմ իր զօրքը յառաջ վարելով՝ ցանկացած  
յաղթութիւնը ստացաւ: Աս յաղթութիւնը, որն որ  
Գաղղիայի զինուց փառքն աւելցուց, Լոանոյ քաղաքին  
սահմաններուն վրայ կատարուած ըլլալուն, Լոանոյի պա-  
տերազմ ու յաղթութիւն կ'անուանի: Ասոր վրայ չէ թէ  
միայն Սարդինիայի տէրութիւնը, հապա բոլոր Խտալիա  
զարհուրած՝ ինք զինքը բոլորովին Գաղղիացւոց իշխանու-

թեան տակ ինկած կը սեպէր։ Եւ թէպէտ եղանակին անյարմարութիւնն ու օդին խառնակութիւնը թող չտուին որ Գաղղիացիք աս յաղթութենէն ետքը Խտալիայի մէջ յառաջ քալեն, սակայն ինչպէս Թիկը կ'ըսէ՝ աս յաղթութեամբ Խտալիայի գոները Գաղղիայի առջեւը բացուեցան, որ եւ անկից ետքը ալ քիչ աշխատութեամբ անոր մէջ իր զինուքը կրնար յառաջանալ։ Ի վերայ այսոր ամենայնի նոյն յաղթութենէն ետքը զօրքը՝ թշնամիէն առած աւարովը միայն իր ուտելեաց պաշարը կրցաւ ճարել, իսկ զդեստուց եւ առանձինն կօշկաց պակասութեան պատճառաւ, եւ հասարակապետութիւնը դրամոց նեղութիւն ունենալով՝ աս պիտոյից համար հարկաւոր ստակը հոգալ չկրնալուն, Խտալիայի բանակը շատ աղէկ վիճակի մէջ չէր գտնուեր, ուստի եւ ինչպէս նոյն Թիկը կ'ըսէ, յիշեալ յաղթութիւնն աս նկատմամբ անօդուտ եղաւ։ Աս պատճառին համար Շերէր զօրապետը Վերակացուաց ժողովոյն (Directoire) աշքէն իյնալով, իբր թէ նոյն յաղթաթենէն յուսացուած օգուտը ձեռք բերելու անհոգ եղած էր, որոշուեցաւ որ զինքը հրամանատարութենէ հանեն ու իր տեղն աւելի յաջողակ ու համարձակ զօրապետ մը գնեն։ Աս ատենները Նարուէնն Պոնաբարդէին անունն ու յաջողակութիւնը՝ թէ Խտալիայի մէջ եւ թէ ուրիշ տեղեր կատարած երեւելի գործքերովը՝ ծանուցուած էր եւ նոյն հասարակապետութեան նեղքին զօրաց հրամանատարութիւնն ունէր։ Ուստի ժողովը զինքը յարմար գտաւ Խտալիայի բանակին վերին հրամանատար կարգել ու անմիջապէս Շերէրին տեղը խաւրել։ Պոնաբարդէ աս հրամանն ընդունածին պէս՝ առանց ժամանակ կորսընցընելու եւ մեծ հաճութեամբ Գաղղիայէն ելաւ Խտալիա անցաւ ու շխտակ նիսա գնաց (1796. Մարտ. 26)։

Պոնաբարդէ Խտալիա եկած ու հոն ըլլող Գաղղիայի բանակին հրամանատարութիւնն առած ատենը՝ ուրիշ բան չգտաւ, բայց եթէ 30 հազարի չափ սոված, մերկ ու ամէն կարեւոր պարենէ զուրկ զինուորներ. ինչպէս նաեւ առանց ձիու ձիաւորներ : Աս կարօտութիւններն ըստ կարի շուտով լեցընելու համար՝ հասարակապետութիւնը նոր հրամանատարին քիչ մը պատրաստ ստակ ու մէկ միլիոն ֆրանգի ստակ փոխ առնելու համար ալ թղթեր տուած էր : Յաջողակ ու եռանդուն երիտասարդը շուտ մը այսչափ նեղութեանց ճար մը ընելու համար՝ Գենուայի հասարակապետութեան հետ մասնաւոր դաշնիք ըրաւ՝ զօրաց կարեւոր ըլլող պարէնը տալու . նաեւ Գաղղիայցոց մէկ նաւուն, նոյն հասարակապետութենէն՝ բռնած չեղոքութեան հակառակ՝ տրուած վնասին դէմ, պահանջեց որ կափ բերդը Գաղղիայցոց յանձնուի, որն որ Գենուայէն Միլան երթալու ճամբուն պաշտպանութեան ու ապահովութեան համար հարկաւոր էր :

Պոնաբարդէ իր ձեռքը տրուած զօրքին անչափ կարօտութեան մէջ լքած ու տկարացած հոգին զարթուցանելու եւ յօժարութեամբ նոր պատերազմներու սրտապնդելու համար, անոնց առջի կարօտութեանց դարման ընելէն ետքը՝ զօրաւոր խօսակցութեամբ մը եռանդնին ալ վառեց : Ետքը իր հրամանին տակ ըլլող քանի մը զօրապետներուն, որ էին Մատենա, Օժբրոյ, Լահար, Պերթիէ, եւ այլն, 43 հազարի զօրաց այլեւայլ բաժինները յանձնելով՝ տրուելու պատերազմին յատակագիծը շինեց ու կարգերն որոշեց : Սարգինիացւոց զօրաց թիւը ան ատենները իբր 22 հազարի կը հասնէր Գոլլի զօրապետին հրամանատարութեան տակ . իսկ Աւստրիայի զօրաց թիւն էր՝ 36 հազար, որոնց հրամանատար էր եօ-

թանասունուերկու տարւան քաջ ու հմուտ Պոլիէօ զօրապետը: Թէպէտ աս երկու բանակներուն զօրաց թիւը Գաղղիացւոց զօրքէն աւելի էր, բայց երկու հրամանատարներն իրարու հետ միաբան չէին իրենց բռնելու դիրքին վրայ. Գոլլի կ'ուզէր այնպիսի որից մէջ կենալ՝ որ Բիէմնդէի երկիրը կարող ըլլայ պաշտպանել. իսկ Պոլիէօ կ'ուզէր անանկ դիրք մ'ունենալ, որ Գենուայի ու Անգղիացւոց (Նաւատորմղին) հետ հազորդակցութեան մէջ մնայ: Ի՞նչ եւ իցէ երկու դիաց կարեւոր պատրաստութիւններն ըլլալէն ետքը, Ապրիլի 11ին երկու թշնամի բանակները Գենուայի մօտերը ծովու քով իրարու դիմաց ելան. Պոլիէօ՝ Լահարբին հրամանին տակ դէպ ի Գենուա յառաջացող Գաղղիացւոց զօրաց բաժնին դէմ շարժելով՝ զանոնք ետ վորնաեց: Օժը զօրապետը՝ որ Գաղղիացւոց բանակին կենդրոնին հրամանատար էր, Աւստրիացւոց բանակին դէմ խաւրեց Ռանքոն հազարապետը, որն որ Մոնդէնոդէի քով այնպիսի հաստատութեամբ նշյն բանակին վրայ յարձակեցաւ, որ Աւստրիացիք վայրկեան մը տեղի տալու պէս կ'ըլլային, բայց նորէն յառաջ քալելով՝ Ռանքոնին գունդը մեծ նեղութեան մէջ ձգեցին, որուն անհնարին քաջութեամբ ու յուսահատութեամբ կռուած ատենը՝ Պոնաբարդէ իր զօրաց աս բաժնին ասանկ վտանգի մէջ դանուիլն իմանալով, շուտ մը օգնութեան հասաւ ու ամէն հնարքը բանեցընելով՝ ցանկացած յաղթութիւնը ստացաւ: Բայց ասով գոհ չեղաւ, հապա ուզէց Աւստրիացւոց զօրքը Սարդինիացիներէն բոլորովին զատել, զորն որ երկրորդ օրը (Ապր. 13.) Բիէմնդէի Միլլեզիմյ աւանին մօտերը յաջողցուց: Այսպէս երկու դաշնակից բանակներն իրարմէ բաժնուելէն ետքը՝ Պոլիէօ զօրապետն իր Աւստրիացիներով Լոմբարտիա քաշուեցաւ: Ասոր վրայ Պոլիէօ ՏՏԱԼԻԱ

նաբարդէ իր բոլոր ուժը Սարդինիացւոց դէմ դարձոց, որոնց վրայ (Ապր. 20. 21.) Զեւս ու Մոնտովի քաղաքներուն մօտ փառաւոր յաղթութիւն մ'ընելէն ետքը՝ մտաւ Քերասագոյ քաղաքը, որն որ միայն տասը մզոնով Դուրինէն հեռու է:

Սարդինիայի Վիկտոր Ամադեոս թագաւորն այս ամենայն լսելով ու թշնամնոյն այսպէս իր թագաւորանիստ քաղաքին մօտ ըլլալը տեմնելով, մեծ անձկութեան մէջ էր: Անգղիայի ու Աւստրիայի գեսպաններն իրեն խորհուրդ կու տային որ Գուրինի մէջ աղէկ մը ամրանալէն ետքը՝ մնացած զօրքը Բոյին միւս կողմն անցընէ, եւ չըլլաց որ Գաղղիացւոց հետ բարեկամանալով՝ իր առջի դաշնակիցներէն զատուի, վասն զի Գաղղիացիք իրենց յեղափոխական հնարքները Բիէմոնդէի մէջ բանեցընելով՝ բոլոր երկիրն ապատամբեցընելու եւ թագաւորին դէմ գլուխ վերցընել տալու պիտ' որ աշխատին, կ'ըսէին: Կառ խորհուրդ կու տային՝ որ Գորդոնայի, Աղեքսանդրիայի ու Վալենցիայի բերդերը Պոլիէցին յանձննէ, որ անոնց մէջ ամրանալով՝ բոլոր երկիրը կարող ըլլայ պաշտպանել: Թագաւորն աս խորհուրդներուն անուալու շէր յօժարեր, մանաւանդ ետքի խորհուրդին, որով կը կարծէր որ Աւստրիայի կայորը՝ Լոմբարտիայի մէջ աւելի եւս զօրանալով՝ իրեն վնասակար ըլլայ: Ինք ասանկ մոքի վրայ եղած ատեն՝ Գոստա կարդինալը Գաղղիացւոց զօրութիւնն ու Պոնաբարդէին քաջութիւնն ու յաղթող բանակով մը ամէն վայրկեան թագաւորական քաղաքին վրայ հասնելքը յիշեցընելով, զինքը համոզցուց որ իր առջի դաշնակիցներէն զատուի ու Գաղղիացւոց հետ խաղաղութիւն ու բարեկամութիւն ընէ: Թագաւորն աս խորհուրդին հետեւելով, Գոլլի զօրապէտին հրաման ու լիակատար իշխանութիւն տուաւ Պոնաբարդէին հետ խաղա-

զութեան դաշինք դնելու : Հրամանատարը Աերակացուաց ժողովքէն խաղաղութիւն դաշինք դնելու իշխանութիւն չունենալով, որովհետեւ ժողովը կ'ուղէր որ բոլոր Բիեմնդէի երկիրն առնուի ու Գաղղիայի հետ միանայ, յանձն առաւ միայն առ ժամն զինագաղաքարի դաշն դնել, որն որ (Ապր. 28.) կատարուեցաւ քանի մը պայմաններով, որոնք չէ թէ միայն Սարդինիայի տէրութեան նախատական ու վասակար էին, հապա նաեւ Գաղղիացւոց Խտալիայի առ մասին մէջ ազատ գործելու եւ Աւստրիայի զօրաց դէմ դիւրաւ պատերազմելու շատ նպաստաւոր էին : Քիչ մը ետքը (Մայ. 15.) հասարակապետութիւնը Սարդինիայի թագաւորին հետ բուն խաղաղութեան դաշն հաստատեց, առ պայմաններով՝ որ Սաւոյա ու Նիսա բոլորովին Գաղղիացւոց տրուին, Սարդինիայի վեց ամրոցները Գաղղիացւոց զօրապետին ձեռոքը մնան, ու Սարդինիայի թագաւորը Գաղղիացւոց իբր պատերազմի ծախք մեծ տուգանք վճարելէն ի զատ, անոնց զօրաց իր երկիրներէն անցնելու թշլ տայ, նաեւ անոնց հարկաւոր պարէնը հոգայ եւ Գաղղիայի թշնամեաց հետ չդաշնակցի :

Պոնաբարդէի յաղթութեան ձայնը բոլոր Խտալիայի մէջ տարածուելով, ահն ու դողը ամէն դի տիրեց . ինքն ալ աս բանիս վրայ ապահով, քանի մը օր հանդչելէն ետքը՝ իր գործողութիւնները շարունակելու փութաց : Ամէն բանէն առաջ իր զօրքն ու զէնքերը նորէն Աւստրիայի զօրաց դէմ դարձնելով՝ սկսաւ դէպ ի Լոմբարտիա յառաջ երթալ : Երբ որ Սարդինիայի երկրէն ելաւ ու Բարմայի զքսին երկիրը մտաւ, դուքսն իրեն լիակատար իշխանութեամբ պատգամաւորներ խաւրեց, աղաշելու համար որ իրեն հետ ու իր երկրին մէջ ինայելով վարուի : Պոնաբարդէ անոր խնդիրքը յանձն առաւ կատարել, բայց հետեւեալ պայմաններով, որ դուքսը Գաղ-

զիացւոց բանակին երկու միլիոն ֆիորին, 1600 ձի, շատ մը ցորեն ու վարսակ տայ, նոյն զօրաց իր երկրին մէջն ազատութեամբ անցնելուն չհակառակելէն զատ, երկրին այլեւայլ տեղերը հիւանդանոցներ որոշէ ու անոնց մէջ իր ծախքովը Գաղղիացւոց վիրաւորեալ ու հիւանդ զի՞նուորները խնամէ: Ասոնցմէ ի զատ Պոնաբարդէ ուրիշ ծանր պահանջում մ'ալ ըրաւ ու ընդունեցաւ. այսինքն իտալիայի վարպետ նկարչաց հռչակաւոր նկարներէն քսան հատ՝ առանձինն գործակալներու ձեռքով ընտրեց ու առաւ Փարիզ խաւրեց \*:

Ասկից ետքը Պոնաբարդէ իր զօրքը յառաջ քալեցընելով, Մայիսի 6ին Բոյ գետին քովերը հասաւ, ուր Աւստրիացւոց Պոլիէօ սպարապետն իր բանակովն անոր կը սպասէր: Հօն թշնամւոյն բանակին դիմացը գետէն անցնիլը խոհեմութիւն չսեպելով, զօրացը մէկ մասը գետին քովերէն առաջ տարաւ ու երկրորդ օրը Բիաչենցա հասաւ. ճամբուն վրայ իր ձիաւորները գետին եզելը որչափ որ նաւակ գտան յառաջ վարեցին մինչեւ Բիաչենցա: Աս քաղաքին քովը Գաղղիացւոց զօրքը Բոյին ձախ գին անցաւ ու սկսաւ Աւստրիացւոց բանակին իրեն գէմ քալող մասն ետ վորնտել: Ուրիշ քանի մը կուիւներէ ետքը Պոնաբարդէ (Մայ. 9.) իր զօրքը Լոտի քաղաքին քովը Աստա գետին վրայէն անցուց, գնաց Գրեմնա, Բաւիա ու Գաստանա առաւ. Հօն տեղերն իր զօրաց մէկ մասը թող տալով՝ մնացածովը սկսաւ գէպ ի Միլան առաջ երթալ: Ինք հօն մօտեցած ատենը՝ Աւստրիացիք

\* Պատգամաւորները Պոնաբարդէին աղաչեցին որ Ս. Յերոնիմոսի մէկ պատկերին համար, որն որ այն որոշուած քսան նկարներուն մէջն էր, մէկ միլիոն ֆիորին վճարեն ու զանիկայ չտան: Բայց Պոնաբարդէ, թէպէտ եւ իր բանակը նոյն ատեններն աս դբամին կարօտութիւն ունէր, չուզեց զանիկայ ընդունել, հապա իր առջի պահանջման վրայ հաստատ կենալով՝ նոյն նկարն առաւ ու մէկալնոնց հետ Փարիզ խաւրեց:

քաղաքը թողուցին ու բնակչաց մէկ մասին հետ գեպ ի Տիրու սկսան հեռանալ։ Խոկ քաղաքին երեւելիները, որոնք Գաղղիացւոց վրայ առանձին սէր ունէին, անոնց գալովն իրենց հին ազատութեան յոյսը սրտերնուն մէջ վառուելով՝ Պօնաբարդէին պատղամաւորներ խաւրեցին ու զինքն իր յաղթող զօրքովն ընդունելու եւ իրեն հապատակելու պատրաստութիւննին յայտնեցին։ Ասանկով Պօնաբարդէ Մայիսի 15ին մեծ փառքով թագաւորի մը պէս՝ իրեն համար կանգնուած յաղթութեան կամարին տակէն անցնելով՝ Միլան մտաւ։ Բայց երիտասարդ զօրապետին միտքը հոն մնալ չէր, հապա Լոմբարտիայի այլեւայլ տեղերուն վրայ առժամանակեայ կարգաւորութիւններ ընելէն ետքը՝ յառաջ երթալ, մինչեւ Տիրու ու Ալպեան լեռներէն անդին անցնիլ, Աւստրիայի սահմաններուն մէջ մտնել էր։ Միլանցոց հետ թէպէտ եւ անուշութեամբ վարուեցաւ ու իրենց հայրենասիրութիւնն աւելի գրգռելու համար ազատութեան յոյսերնին պարապի հանել շուղեց։ սակայն իրենց ցուցուց որ գեռանկախ չեն կրնար ըլլալ, հապա այն անկախութիւնը ստանալու համար պէտք է որ ամէն հնարքով Գաղղիացւոց օգնեն՝ որ Խտալիա ի մշտնջենաւորս Աւստրիացւոց ձեռքէն բոլորովին հանուի։

Այսպիսի խօսքերով Միլանցոց սիրտն ըստ մասին շահելէն ետքը՝ սկսաւ իր բանակին պիտոյքը հոգալու միջոցներուն ձեռք զարնել։ Աս վախճանին համար Լոմբարտացւոց վրայ պարտք դրաւ 20 միլիոն ֆրանք՝ իբրեւ զօրաց թոշակի կամ պահպանութեան օգնութիւն մը՝ վճարել։ որով թէպէտ եւ բնակչաց վրայ մեծ ծանրութիւն մը աւելցաւ, բայց անոնք իրենց ապագայ ազատութեան յոյսէն յորդորուելով՝ աս ծանրութիւնն առանց յայտնի հակառակութեան յանձն առին։ Մոտե-

նայի դուքսը, որն որ Գաղղիացւոց Խտալիա մտած ու իր երկիրներուն մօտենալու սկսած ատենը՝ երկրին վրայ իր տեղը փոխանորդներ դնելով՝ ինք իր դանձերովը Աւետիկ տիկ քաշուած էր, ուզեց Պոնաբարդէին հետ խաղաղութեան դաշն դնել՝ անոր պահանջմունքները կատարելով։ Պոնաբարդէ՝ ինչպէս ըսինք՝ Աւրակացուաց ժողովէն խաղաղութեան դաշն դնելու իշխանութիւն չունենալով, միայն զինադադար ընելը յանձն առաւ, զօրն որ վերոգրեալ դքսին հետ հաստատեց, անկից 10 միլիոն ֆրանք, բանակին հարկաւոր ըլլող այլեւայլ պիտոյքը, նաեւ շատ մը ձի ու քանի մը ընտիր ու թանկագին նկարներ ընդունելով։

Պոնաբարդէ աս կարդաւորութիւններն ընելէն ետքը՝ իր բանակովը Միլանէն ելաւ (Մայ. 21.) ու Խտալիայի ուրիշ պզտիկ տէրութեանց վրայ հոգ չընելով, Լոմբարտիայի մէջ սկսաւ Աւստրիացւոց զօրաց դէմ իր ընթացքը շարունակել։ Բայց հազիւթէ (Մայ. 23.) Լոտի քաղաքը հասած էր, լսեց որ թէ Միլանի մէջ ու թէ Բաւիայի եւ Լոմբարտիայի ուրիշ շատ գեղերուն մէջ գեղացիք ու Աւստրիացւոց կողմն ըլլող ժողովուրդները՝ Գաղղիացւոց դէմ գլուխ վերցուցեր, զէնք առեր՝ ասդին անդին մնացած զօրքերուն դէմ կը պատերազմին։ Առանց ժամանակ կորարնցը նելու՝ իր զօրաց մէկ մասովը Լոտիէն ելաւ, ապստամբած տեղերուն վրայ սկսաւ քաւել, քանի մը տեղ ապստամբներուն շատով յաղթեց, բայց Բաւիայի քով զօրաւոր հակառակութիւն դանելով՝ մեծ դժուարութեամբ հօն ալ բանը յաջողակի լինցաց։ Աս միջանկեալ արշաւանքէն ետքը նորէն ճամբայ ելաւ, իր բանակը դարձաւ, որն որ արդէն Օլեոյ գետին քովը հասած էր, եւ Աւենետկոյ հասարակապետութեան երկիրը մտնելու կը պատրաստուէր։ Աւենետկոյ ծերակոյտը

Գաղղիացւոց բանակին՝ այն յաղթող զօրապետին հրամանին տակ՝ իր երկիրը մօտենալուն գոյժն առածին պէս՝ խորհրդի նստաւ։ Ի սկզբան մեծերէն ոմանք խորհուրդ տուին որ Աւստրիացւոց հետ միանան, հասարակապետութիւնն Աւստրիայի տէրութեան յանձնեն։ Իսկ ծերակուտին ուրիշ անդամները խորհուրդ կու տային՝ որ բոլոր երկիրը զէնք առնու եւ ամէն զօրութեամբ Գաղղիացւոց գէմ պատերազմի, զանոնք մերժէ։ Բայց քանի մը ծանրագլուխ խորհրդականներ վտանգին մեծութիւնն ու մերձաւորութիւնը մտածելով, խորհուրդ տուին որ Գաղղիացւոց հետ բարեկամութեան գաշն գնեն։ Սակայն ծերակոյտը միջին ճամբայ մը բռնել ու զելով՝ որոշեց որ Պոնաբարդէին առաջարկուի որ Վենետիկի երկիրները իբրեւ չէզոք տէրութիւն սեպուին ու Գաղղիացիք ան հասարակապետութեան գէմ թշնամութիւն ու պատերազմ չընեն։ Աս խորհուրդն ընդունելի ըլլալով, անոր համեմատ երկրին մէջ ծանուցում եղաւ ու Պոնաբարդէին պատգամաւորներ խաւրուեցան, որն որ առաջարկութիւնն ընդունեցաւ, որովհետեւ ինքն ալ արդէն առ հասարակապետութեան գէմ թշնամանալն առ այժմ Խտալիայի մէջ Գաղղիայի զինուց յաջողութեան վնասակար սեպելով, կը խորհէր երկրին վնաս չտալով՝ անոր մէջէն անցնիլ ու Աւստրիացւոց վրայ քալել։ Աս միջոցիս Աւստրիացւոց Պոլիէօ սպարապետը հնարքով մը Վենետիկի երկրին մէջ Մինչիոյ գետին վրայ ըլլող բեպիէրա բերդաբաղաքը մտած բռնած էր։ Պոնաբարդէ իր զօրքն այլեւայլ զօրապետներու հրամանին տակ մաս մաս Մինչիոյ գետէն անցընել տուաւ, Աւստրիացւոց բանակին այլեւայլ մասերուն յաղթեց ու բեպիէրայի մօտեցաւ։ Հոնկից ալ զՊոլիէօ վռընտելով՝ քաղաքն առաւ։ Եւ թէպէտ Վենետիկցոց խստացած էր իրենցմէ

տեղ մը շառնել շրոնել. բայց Բեսքիերա՝ իբրեւ Աւա-  
տրիացւոց ձեռքէն առնուած բերդ մը՝ պահելէն ու հոն  
պահապան զօրք դնելէն ի զատ, սկսաւ իրենցմէ ուրիշ  
պահանջմունքներ ընել, պատճառ բերելով՝ որ իրենք  
Աւատրիացւոց թոյլ տուած էին՝ Բեսքիերա մտնելու եւ  
հոնիից Գաղղիացւոց զօրքին յառաջ քալելն արգելելու:  
Թէպէտ եւ ծերակոյտն ինք զինքն արդարացընելու ջա-  
նաց. բայց Պոնաբարդէ չզիշանելով՝ ընթացքը յառաջ  
վարեց ու Վերոնա քաղաքն ու բերդն առաւ: Ծերակոյ-  
տը հոն իրեն նորէն պարզամաւորներ խաւրեց, զինքը  
հաշտեցընելու եւ հասարակապետութեան երկիրներուն  
խնայել տալու համար: Պոնաբարդէ Բեսքիերայէն ի զատ՝  
Վերոնա առնելով՝ իր վախճանին հասած էր, այսինքն  
աս երկու բերդերը ձեռքն ունենալով՝ Ատիճէ (Էջ) գե-  
տին եղերացը վրայ աղատ եղած էր ու Աւատրիացւոց  
դէմ դիւրութեամբ իր զօրքերը կրնար քալեցընել եւ  
յաջողութեամբ պատերազմիլ: Ուստի եւ աս հեղ պատ-  
գամաւորներուն խնդիրքին զիշաւ ու հասարակապետու-  
թեան վրայ զօրաց պարէնը հոդալու պարտք դնելէն ետ-  
քը՝ յանձն առաւ որ առ այժմ Վենետիկ իր չէզոքու-  
թեան մէջ թողու եւ ետքն ալ անոր հետ բարեկամու-  
թեան կամ նիզակակցութեան դաշն դնէ: — Աս ա-  
տենները (1797. Յուլ.) Անգղիացիք ալ Գաղղիացւոց  
Խտալիայի մէջ զօրանալը տեմնելով, ստիպեցան Գորսիկա  
կղզին թողու ելլել ու Ելպա կղզին քաշուիլ:

Այսպիսի յաջողութեամբ Գաղղիացւոց զէնքերը  
Խտալիայի մէջ յաղթանակներ կանգնելով ու Աւատրիա-  
ցւոց զօրքը տկարացընելով եւ Ատիճէ գետէն անդին  
վռնտելով, դէպ ի Տիրու յառաջ կը քշէին: Միայն  
Մանդուայի զօրաւոր բերդը Աւատրիացւոց ձեռքը մնա-  
ցած էր: Պոնաբարդէ ասոր պաշարումը յաջողցընելու

համար՝ ուզեց յառաջագոյն ուրիշ տեղերն առնելէն ետքը՝ անոր վրայ քալել. բայց եւ իր փութար որ Աւստրիացիք նոր ու զօրաւոր բանակով մը իտալիա գալէն առաջ նոյն հզօր բերդն ալ առնու: Ուստի իր զօրաց մէկ մեծ մասը (Յունիո. 3.) խաւրեց՝ անիկայ պաշարելու սկիզբ ընել տուաւ: Քանի մը կուիւներով ու փորձերով խել մը ատեն անցնելէն ետքը՝ Աւստրիացւոց Վուրմսէր ծերունի ու քաջ զօրապետը նոր բանակով մը իտալիա մտաւ, բայց ինք աս բանակը մաս մաս բաժնելով՝ Տիրոլի լերանց կիրճերէն իտալիա խոթելու ատենը, տեղ տեղ՝ ինչպէս Լոնադոյի ու Գասդիլեոնէի քովերը (Օգ. 3—5.) Աւստրիացիք յաղթուելով՝ դէպ ի Տիրոլի լեռները ետքաշուեցան: Ի վերայ այսոր ամենայնի ծերունի զօրապետը վիհատելով՝ քանի մը հեղ ալ իր զօրքովն ետ դարձաւ, եւ թէպէտ գաղղիացիք երկու հեղ անոր վրայ զօրացան, բայց վերջապէս Վուրմսէր Պասսանոյի քով յաղթուելէն ետքը Լոմբարտիայի մէջէն իր բոլոր զօրքովն անցաւ ու գնաց Մանդուա մտաւ: Ասոր վրայ Պանաբարդէ նոյն բերդին պաշարումն իտալիայի մէջ իր գլխաւոր գործքն ըրաւ, Աւստրիայի կողմանէ ալ ամէն ջանքն ի գործ դրուեցաւ աս զօրաւոր պատսպարանը ձեռքէ չհանելու: Պաշարման ատենը շատ մը նոր աւստրիացի զօրք Ալվինցի զօրապետին հրամանին տակ իտալիա մտան, ու քանի մը արիւնալից կուիւներ եղան՝ թէ աս նոր բանակին ու թէ Վուրմսէրի զօրացը հետ Ռովերետոյ, Պասսանոյ ու Գալտերոյ քաղաքներուն մօտ, որոնց մէջ Գաղղիացիք այնշափ յաջողութիւն շունեցան: Բայց քիչ մը ետքը Աբքուլէի քով տրուած երեքօրեայ (Կոյ. 15. 16. 17.) մեծ պատերազմին մէջ Պանաբարդէ շատ զօրք կորսընցընելէն ետեւ՝ նշանաւոր յաղթութիւն մ'ընելով, ստիպեց զԱլվինցի իր զօրքովը Պրենդայի ետեւը քաշուիլ: Հոն Ալ-

վինցի քիչ ատենուան մէջ նորէն իր զօրութիւնն աւելշընելով, Մանդուայի օգնութեան եկաւ։ Սակայն Աւատրիացիք իրենց ամէն ջանքովն ու քաջութեամբ չկրցան Պոնաբարդէին ու անոր զօրաց հաստատութեան յաղթել ու Մանդուա պաշարմանէ աղատել։ Յամի 1797 Յունու. 16ին Ռիվոլի քաղաքին քովն ըլլող մեծ ճակատին մէջ Պոնաբարդէ արտաքոյ կարգի հնարքներ բանեցընելով՝ կատարեալ յաղթութիւն ստացաւ։ Աւատրիայի բանակին մէկ մասը, որն որ մինչեւ Մանդուայի բերդին մօտերը հասած էր, Գաղղիացւոց ձեռքը գերի ինկաւ. որուն վրայ Վուրմնէր ա'լ բերդին պաշտպանութիւնն անկարելի սեպելով, որովհետեւ բերդապահ զօրաց պաշարը բոլորովին սպառած ու սովոր զանոնք ջարդելու սկսած էր, որոշեց պատուաւոր գաշինքով մը յաղթողին անձնատուր ըլլալ ու բերդն անոր թողուլ։ Եւ այսպէս ամէն բան կարգի գրուելէն ետքը (Փետր. 2) նոյն ծերունի զօրապետը իր զօրքովն ու վեց թնդանօթով բերդէն ելաւ Տիրու գնաց։ Մանդուայի բերդը Գաղղիացւոց ձեռքն իյնալով՝ գրեթէ բոլոր Խտալիա իրենց ձեռքը կը սեպուէր, որով եւ իրենց բանակին ու անոր զօրապետին (Պոնաբարդէին) աս արշաւանքը Խտալիայի երկու գլխաւոր տէրութեանց՝ Սարդինիայի ու Աւատրիայի՝ վրայ ստացած կատարեալ յաղթութեամբ հիմակու հիմայ լմբնցած էր։

Հոս մտադրութիւննիս քիչ մ'ալ Խտալիայի ու թիշ կողմերը դարձընենք, ուր Գաղղիացւոց զօրքն ու զէնքը, կամ ճիշդ խօսելով Պոնաբարդէին յաջողակութիւնն աս միջոցիս մէջ քանի մը նշանաւոր գործքեր կատարեց։ Վերակացուաց ժողովը քանի մը ամիսէ ի վեր Պոնաբարդէէն ամէն ճշդութեամբ ու խստութեամբ կը պահանջէր՝ որ Գաղղիայի հասարակապետութեան զօրու-

թիւնը Հռոմայի քահանայապետին ու Նէապոլսոյ թագաւորին զգալի ընէ։ Պանաբարդէ՝ ինչպէս ըսինք՝ քանի մը կուիւներէ ետքը՝ մեծ դժուարութիւններու յաղթելով, Աւրին Խտալիայի մէջ Ատիճէ գետին եղեցքը կամ գիծը 20 հազար զօրքովը բռնած ապահովուցած ըլլալով, իր գլխաւոր զօրութիւնն անկից հեռացընել չէր ուզեր։ Բայց աս կողմանէ ապահով ըլլալէն ետքը, միանգամայն Մանդուայի պաշարման եւ Միլանի պահպանութեան համար օրոշուած 15 հազար զօրքն ալ չտկարացընելով, ուզեց միայն Բոյ գետին միւս կամ աջ կողման երկրին վրայ քանի մը գունդ զօրք տարածել ու բոլոր Խտալիայի թերակղզին ահու դողու մէջ ձգել ու գաղղիացւոց գլուխ ծռել տալ. առանձինն Հռոմայի քահանայապետն ու Նէապոլսոյ թագաւորը կամ մանաւանդ թագուհին, որն որ Գաղղիացւոց դէմ արտաքոյ կարգի մեծ ատելութիւն ունէր, հասարակապետութեան կամաց ու պահանջմանց խոնարհեցընել։ Ուստի (1796) Յունիս ամսոյն մէջ Օժըրոյ զօրավարին հրամանին տակ զօրաց բաժին մը Բոյ գետն անցնիլ ու քահանայապետին երկրին մէջ Պոլոննեա քաղքին վրայ քալել տուաւ. նաեւ Առպոս զօրավարին հրամանին տակ հինգ հազար զօրք ալ գեպի Մոտենայի երկիրը քալեցուց։ Առ զօրքերուն այսպէս յառաջ քալելուն լուրը Նէապոլսոյ տէրութիւնը մեծ վախի մէջ խոթեց. ուստի եւ շուտ մը Պանաբարդէին պատգամաւորներ խաւրեց բարեկամութեան դաշինք խնդրելու համար։ Պանաբարդէ մտածելով որ իր ունեցած զօրքովն առ այժմ Նէապոլսոյ վրայ քալելը խոհեմութեան դործ չէ, միանգամայն վախնալով ալ որ Աւստրիացիք իրենց զօրքն Խտալիայի միւս կողմերը շատցընելով, զինքը Ստորին Խտալիայի մէջ ազատ դործելու շթողուն, յօժարութեամբ յանձն ա-

ուաւ Նեապոլսոյ հետ զինադադարի դաշն դնել. որուն  
համար առանց դրամական պահանջում մ'ընելու, ինչ-  
պէս ուրիշ պղտիկ տէրութեանց ըրած էր, միայն թէու-  
թիւն դրաւ՝ որ Նեապոլսոյ նաւահանգիստները Գաղղի-  
այի նաւերուն բաց ու ազատ ըլլան, Անգղիայի օգնու-  
թեան համար խաւրած նաւերը ետ առնուին ու Աւո-  
տրիացւոց բանակին համար տրուած 2400 ձիաւոր զօրքը  
ետ կանչուի եւ Գաղղիացւոց դիտողութեան տակ մնայ,  
որ թշնամութեան գործ մ'ընելու կամ պատերազմելու  
ըլլայ անսոնց գերի ինկած սեպուի: Պոնաբարդէ աս դա-  
շնիքը սուորագրելէն ու հաստատելէն ետքը, ատեն չան-  
ցուցած՝ իր զօրքովը Բոյ գետն անցաւ, Օժըրոյի ու  
Վոպույի զօրացը հետ միանալու եւ քահանայապետին  
երկրին մէջ յառաջ երթալու համար: Յունիսի 19ին  
Մոտենա հասաւ, որ օրն որ Օժըրոյ ալ իր զօրքովը Պո-  
լոնեա մտած էր. եւ որովհետեւ Մոտենայի դքսին հետ  
ինչպէս վերը պատմեցինք՝ զինադադարի դաշն դրած էր,  
անոր համար անոր երկրին ու իշխանութեան վնաս մը  
չհասցընելով, ճամբայ ելաւ Պոլոնեա երթալու: Քահա-  
նայապետին երկրին մէջ ամէն տեղերէն առաջ Ուրպինոյ  
ամրոցին պահապանները ստիպեց անձնատուր ըլլալու եւ  
ամրոցն իրեն յանձնելու. մէջի 60 հատ մեծ թնդանօթ-  
ներն անմիջապէս Մանդուա պաշարով զօրաց խաւրեց:  
Երբ որ Պոլոնեա հասաւ, բնակիչքը քահանայապետին  
ապստամբելու պատրաստութիւնին իրեն յայտնեցին  
ու մի եւ նոյն ատեն թէ Պոլոնեայի ու թէ Ֆերրա-  
րայի կուսակալութեանց պատգամաւորներն իր առջին  
դալով՝ խնդրեցին որ իրենց երկիրները Գաղղիացւոց  
պաշտպանութեան տակ ազատ հրատարակէ: Պոնաբար-  
դէ քահանայապետին իրաւանց ամենեւին նկատում չը-  
նելով՝ ապստամբաց ինդիրը կատարեց ու իրենց առժա-

մանակեայ անկախութիւն տուաւ, խօստանալով որ խաղղութեան դաշինք դրուելու ատեն՝ նոյնը քահանայապետին հաստատել կու տայ: Անոնց աւելի ապահովութիւն մ'ալ տալու համար Այսբառագութեան (Բոյ գետին ասդիի կողման) անուամբ հասարակապետութիւն մը հաստատեց, որուն մասերը պիտի սեպուէին Պոլոնեա ու Ֆէրրարա գաւառներէն զատ՝ Մոտենա ու Ռեճճիոյ ալ: Նոյն ատեն նաեւ Անբառագութեան (Բոյ գետին անդիի կողման) անուամբ ուրիշ հասարակապետութիւն մ'ալ հրատարակեց, որուն մէջ էին Լոմբարտիայի քանի մը գաւառները, ինչպէս նաեւ Վենետիկոյ Երկրին քանի մը մասերը:

Աս դէպքերն ու Գաղղիացւոց զօրաց յառաջ քալելը Հռոմայի մէջ մեծ շփոթութիւն պատճառեցին. ծերունի քահանայապետը Պիոս Զ. Գաղղիացւոց ու մանաւանդ անոնց զօրապետին դիտումն աղէկ ճանչնալով ու եկեղեցւոյ ստացուածներուն բոլորովին թշնամեաց ձեռքն իյնալու վտանգի մէջ գտնուիլը յայտնի տեսնելով, փութաց իր կարդինալներուն հետ խորհուրդ ըրաւ ու Հռոմ նատող Սպանիայի Ազարա գեսպանը՝ որն որ Գաղղիացւոց բարեկամ էր, իբրեւ միջնորդ՝ Պոնաբարդէին պատգամաւոր խաւրեց: Ազարա զՊոնաբարդէ Պոլոնեա գտաւ ու Պիոս Զ.ին խաղաղական միտքն անոր յայտնելով, խնդրեց որ Գաղղիայի զօրքերը Հռոմայի երկրին մէջ թշնամութեան գործքերէն ետ կենան ու քահանայապետին իշխանութեան վեսա բերելու հնարքներ չբանեցընեն: Պոնաբարդէ, որն որ Խոտալիայի աս կողմերուն գործքերը շուտով լմբնցընել ու Աւստրիացւոց դէմ անձամբ գործելու համար Վերին Խոտալիա ու Մանդուա գաւառալ կը փութար, Ազարայի միջնորդութիւնն ընդունեցաւ ու քահանայապետին դէմ պատերազմ չընել ԻՏԱԼԻԱ

խոստացաւ. բայց պահանջեց որ նախ, Պոլոնեայի ու ֆերարայի կուսակալութիւններն ազատ ու անկախ մնան, երկրորդ, Անգոնա Գաղղիացի պահապան դրուի. Երրորդ, քահանայապետը Գաղղիացւոց քսան ու մէկ միլիոն ֆրանք տուգանք վճարէ. ու չորրորդ, բանակին պիտոյից համար ցորեն կամ արմտիք ու եղ կամ միս տայ. ասկից ի զատ նա եւ հարիւր հաստիք նկարներ կամ արձաններ Գաղղիայի պարգեւէ: Պատգամաւորը յանուն քահանայապետին աս պայմաններն ընդունեցաւ ու Պոնաբարդէ (Յունիս, 26) Հռոմայի երկրէն Ելաւ Տոսկանա անցաւ: Եւ որովհետեւ հոնտեղաց մէծ դուքսին հետ Գաղղիացիք ան ատեն թշնամութիւն չունէին, անոր համար հոն բարեկամութեամբ վարուեցաւ, բայց այնպէսով ալ Լիվոռնոյ քաղաքը պահապան զօրք թողուց, որովհետեւ աս քաղքին կուսակալը Գաղղիացւոց դէմ քանի մը թշնամութեան դործքեր ըրած էր. միանգամայն քանի մը դաղղիացի դործակալներ անուանեց, որ Լիվոռնոյ գըտնուող այն ամէն ստացուածներն ու վաճառքը՝ որոնք Անգղիայի, Աւստրիայի ու Ռուսիայի տէրութեանց կամ հպատակաց կը վերաբերէին, ժողվեն առնեն: Այսպէս քանի մը օրուան մէջ ու քանի մը հազար զօրք Բոյի աջ կողմն անցընելով, Պոնաբարդէ Ստորին Խտալիայի մէջ այս ամէն դործքերը կատարելէն ետքը՝ աճապարեց Մանդուա դարձաւ, ուր ինչպէս նաեւ Ատիճէ գետին գծին վրայ, Յուլիոի վերջերը բոլոր իր զօրաց թիւը (ըստ Թիերի) քառասունուերկու հազարի չափ ըլլալով, վերը պատմուած պատերազմներն ըրաւ ու վերջապէս Մանդուա առաւ, որն որ ինչպէս գրեցինք, 1797ին սկիզբներն եղաւ:

Պոնաբարդէ Մանդուայի քով պատերազմը լմինցընելէն, Առևմղէրին հետ ըլլալու բանակցութեան ու

անոր պատուաւոր կերպով բերդէն ելլելուն եւ Աւստրիայի երկիրն անցնելուն պայմաններն որոշելէն ետքը, անոնց գործադրութիւնը Սերիւրիէ զօրապետին յանձնեց ու ինք աճապարեց նորէն քահանայապետին երկրին վրայ քալեց. որովհետեւ առջի անդամ (1796. Յունիո.) ան կողմերն ըրած կարգաւորութիւնները հաստատ պահուած չէին: Վերակացուաց ժողովը թէպէտ եւ կը բաղձար աս անդամ Հռոմայի քահանայապետին հետ առանց նկատման վարուիլ եւ անոր աշխարհական իշխանութեան վերջ տալ, բայց Պոնաբարդէին վրայ աս բանիս համար ստիպիչ պարտք չդրաւ, հապա իրեն ազատութեան թողուց ըստ պարագայից ու իր խոհեմութեան պատշաճ երեւցածին համեմատ գործելու: Պոնաբարդէ իր կողմանէ կ'ուզէր աս հեղ ալ նոյն կողման գործքերը շուտով լմբնցընել, միայն քահանայապետին երկիրներէն քանի մը գաւառ ալ գրաւելով՝ զանիկայ իր աշխարհական իշխանութենէն բոլորովին զրկելու շաշխատիլ: Ինչու որ նախ՝ չէր ուզեր Վերին Խոտալիայէն երկայն ատեն դուրս մնալ, որովհետեւ Աւստրիացւոցմէ միշտ վախ ունէր եւ միանդամայն կ'ուզէր հոնկից Աւստրիայի երկիրը մնանել ու դէպ ի Վիեննա առաջ քալել: Երկրորդ, չէր ուզեր քահանայապետին իշխանութեան դէմ շիտկէ շետակ գործելով՝ կրօնական պատերազմ՝ մը պատճառել ու բոլոր հռոմեական եկեղեցւոյ հպատակ ըլլող տէրութիւնները Գաղղիայի դէմ թշնամի ընել. մանաւանդ Նէապոլսոյ տէրութիւնը, որ թէպէտ Գաղղիայի հետ քիչ մը առաջ բարեկամութեան դաշն դրած էր, բայց միշտ պատրաստ էր անոր թշնամի դառնալու: Այս ամենայն մտածելով խորագէտ Պոնաբարդէ շիտակ Պոլոնէա գնաց, եւ հոն Գաղղիացի զօրաց ինչպէս նաեւ Խոտալիայի մէջ ժողված զօրքերուն գլուխն անցած՝ սկսաւ դէպ ի Հռոմ

յառաջ քալել։ Քահանայապետական կառավարութիւնն աս գոյմն առածին պէս՝ սկսաւ ըստ կարի պատերազմի պատրաստութիւն տեսնել, Նէապոլսոյ թագաւորէն եւ ուրիշներէն կաթուղիկէ եկեղեցւոյն անուամբ օդնութիւն խնդրեց, եկեղեցականաց ձեռքով ժողովուրդն ու գեղացիները յորդորելով՝ Եկեղեցւոյ տէրութեան գէմ պատերազմի եկողները վռնտելու համար զէնք առնել տուաւ։ Ասանկով քանի մը (7—8) հազար կանոնաւոր զօրք ու շատ մ'ալ զէնքով ու գաւազաններով պատրաստուած գեղացիք Գոլի զօրապետին հրամանին տակ Գաղղիացւոց յառաջ քալով զօրացը գէմ սկսան երթալ։ Պոնաբարդէ (1797. Փետր. 4.) իր զօրաց մէկ մասը յառաջ քալեցուց։ Ամսիոյ գետին քովերը քահանայապետական զօրաց մէկ մասին յազմելով՝ նոյն գետն անցաւ, Ֆաէնցա քաղաքն առաւ, եւ բոլոր Երկրին մէջ ծանուցում ըրաւ որ Գաղղիացւոց միտքը՝ զիտալացիները ջարդել, կրօնի ու քահանայապետին գէմ պատերազմիլ չէ, հապա անոր քովին ըլլող չարամիտ խորհրդականները հեռացընել ու իրեն հետ եւ իր Երկրին մէջ բարեկամութեամբ վարուիլ։ Աս ծանուցումն ետքը Ֆաէնցայէն ելաւ, առանց հակառակութիւն կրելու՝ յառաջ գնաց, Փորլի, Չեղենսա, Ռիմինի, Բեսսարոյ ու Սենեկալիս քաղաքներն առաւ։ Աս միջոցիս Գոլի զօրապետն իր ձեռացը տակ մնացած երեք հազար քահանայապետական կանոնաւոր զօրքով Անգոնայի քով աղէկ դիրք մը բոնած, թշնամեաց դալուն կը սպասէր։ Պոնաբարդէ հասաւ, աս զօրքը ըրջապատեց, մեծ մասը գերի ըրաւ, բայց ամենուն ալ աղատութիւն տուաւ՝ իրենցմէ խոստում առնելով որ Գաղղիացւոց գէմ թշնամութիւն չընեն չպատերազմին։ Ասկից ետքը յառաջ քալեց, Լուրեդիս քաղաքը մտաւ, ուր է Ս. Աստուածածնայ համ-

բաւաւոր տունը, որուն գանձերը քահանայապետին հրամանաւ ըստ մեծի մասին ուրիշ տեղեր փոխադրուած էին. ուստի Պանաբարդէ մէկ միլիոն ֆրանգի չափ արծաթ ու ոսկի գտնելով՝ կողոպտեց առաւ ու Ա. Աստուածածնայ արձանն ալ Փարիզ խաւրեց: Ասկից ելաւ ու դէպի ներս ցամաքը յառաջելով՝ (Փետր. 13.) Գոլենդինց քաղաքը հասաւ, ուր քանի մը օր մնաց դիտելու եւ իմանալու համար որ իր առանկ յաղթութեամբ շուտ շուտ դէպի Հռոմ յառաջ քալելն ու ամէն տեղ բռնած գերինեւ րուն ազատութիւն տալը հոն ինչ ազգեցութիւն կ'ընէ, ինչ հետեւութիւն կ'ունենայ: Նոյն ատեն նաեւ ան քաղաքն ըլլող Կամալդուլեան արեղաներուն ընդհանուր առաջնորդը, զորն որ Պիոս Զ. շատ կը սիրէր ու կը յարգէր, իբրեւ պատգամաւոր Հռոմ խաւրեց, որ քահանայապետին իր բարեկամական դիտումն ու պատուաւոր խաղաղութիւն մ'ընելու փափագը յայտնէ: Աս պատգամաւորը Հռոմ հասած օրն արդէն քահանայապետը պատրաստուած էր կառք նստելու եւ Հռոմայէն ելլելու, որպէս զի Գաղղիացիք Հռոմ հասնելէն առաջ՝ իր երկրին հեռաւոր մէկ քաղաքին մէջ ապահովութիւն գտնէ: Պատգաւորը Պանաբարդէին կամքն ու առաջարկութիւնը քահանայապետին յայտնելէն ետքը զինքը համոզեց որ Հռոմ մնայ: Պիոս Զ. Պանաբարդէին շուտ մը պատգամաւորներ խաւրեց Գոլենդինոյ, իրենց լիակատար իշխանութիւն տալով որ անոր հետ խաղաղութեան դաշն գնեն, բաւական որ կրօնի դէմ բան չպահանջէ: Եւ ուրովիշետեւ Պանաբարդէ նոյն ժամանակ ամենեւին ասանկ պահանջմանք չէր ըներ, անոր համար խաղաղութեան դաշնքը (Փետր. 19) հետեւեալ պայմաններով հաստատուեցաւ. Ա. քահանայապետը մինչեւ ան ատեն Գաղղիայի դէմ ուրիշ տէրութեանց հետ ըրած դաշնա-

կցութիւններէն ետ կը կենայ, Գաղղիական հասարակապետութիւնը կը ճանչնայ ու անոր հետ խաղաղութիւն ու բարեկամութիւն պահել կը խոստանայ: Բ. Հին ատեններէ վեր Գաղղիայի մէջ Աքնեսէնի ու Աւենեսնի վրայ ունեցած իրաւունքէն կը հրաժարի \*: Գ. Պոլնեայի ու Ֆերրարայի կուսակալութեան երկիրները, ինչպէս նաև Ռոմաննեա գաւառը, Այսրպադոսեան հասարակապետութեան կը թողու: Դ. Անգոնա քաղաքն ու բերդը Գաղղիացւոց ձեռքը կը մնան մինչեւ ընդհանուր խաղաղութիւն հաստատուելու ժամանակը: Ե.

\* Աշնեւին ու Ա-ինիւն մէկտեղ հիմոյ Գաղղիայի Առզիւզ նահանգը կը կացուցանեն: Ալքնեսէն ի սկզբան զատ կոմսութիւն մըն էր. իսկ Աւինեռն մասնաւոր քաղաք մէկ էր՝ իր շրջակայ պղղոփկ սահմանովը. երկուքը մէկաեղ Գուլուզի կոմսներուն անցան: Ասուցմէ Աւինեռն ժառանգութեամբ Անժու ազգաստհիմն անցաւ, եւ Նեապոլուց Յովհաննա Ա. իշխանուհին, որն որ նոյն ազգաստհիմն էր, յամի 1348ին Աւինեռն քաղաքն իր սահմանովը Հռոմայի քահանայապետին 80,000 սոկի դահեկանով ծախսեց: Ալքնեսէն դքսութիւնն անկից իր եօթանասուն տարի առաջ քահանայապետաց ժառանգութիւնն եղած էր. որովհետեւ Փիլիպպոս Գ. Գաղղիայի թագաւորը, որն որ ժառանգութեամբ նոյնին տէրութիւնն ստացած էր, զանիկայ (1273ին) Գրիգոր Ժ. քահանայապետին տոււաւ: Յամի 1305ին, երբ որ գեռ Աւինեռն քահանայապետաց ստացուածը չէր եղած, կղեմէս Ե. Հռոմայի մէջ ըլլոզ խռովութիւններէն ստիպելով՝ իր աթոռը նոյն քաղաքը հաստատեց, ուր եւ իրմէ ետքը 70 տարիի շափի իր յաջորդները նստեցան (Տե՛ս Էջ 94.), եւ բոլոր աս ատենները Գաղղիայի թագաւորներուն ազգեցութեան տակ մնացին: Երբ որ քահանայապետաները խել մը տարիներէ ի վեր Աւինեռն նստելէն դադրեր էին ու Հռովդի կը նստէին. նոյն թագաւորները երեք հեղ, 1622ին, 1688ին ու 1768ին Աւինեռն ու Ալքնեսէն իրենց իշխանութեան տակ ամին, այլեւայլ թշնամութեանց պատճառներով քահանայապետներէն վլէժ առներու համար. բայց հաշտութիւն ըլլոլէն ետքը նորէն իրենց օրինաւոր տէրանց թողուցին: Վերջապէս Գաղղիայի վերջին մեծ յեղափոխութեան սկիզբները յեղափոխականք (1791ին) առանց պատճառի ու մասնաւոր ազգարարութեան՝ նոյն երկիրներն առին եւ Գաղղիայի ուրիշ մասանց հետ միացուցին: Ասիկայ անփոփոխ պահելու համար՝ Պոնարարդէ Դոլենդինայի գաշանց պայմաններուն մէկն ըրաւ, քահանայապետն՝ Աւինեռնի ու Ալքնեսէնի վրայ ունեցած հին իրաւունքէն հրաժարել տալ:

Ուրպինոյ ու Մաշերագա դքսութեանց երկիրները, զուրոնք Գաղղիացիք բռնած էին, քահանայապետին ետ կը տրուին. բայց ինքն ալ ասոր դէմ Գաղղիացւոց 15 միլիոն ֆրանդ կը վճարէ: Զ. Քանի մը ամիս առաջ Պոլոնեայի մէջ եղած զինադադարին ատենը խոստացուած դումարը՝ որն որ դեռ վճարուած չէր, անյապաղ կը վճարուի ու նոյն ատեն որոշուած ճարտարարուեստ դործուածներն ու հին ընտիր ձեռագիրները շուտ մը Փարիզ կը խաւրուին: Աս գումարներուն երեք մասին երկուքը միայն՝ պարզ դրամով կը վճարուի, իսկ մնացած մէկ մասն ադամանդով կամ պատուական քարերով: Ասոնցմէ ի զատ քահանայապետին վրայ պարտք կը դրուէր՝ Գաղղիացւոց ճիւռորներուն համար 800 ձի, բեռ կրելու եւ կառք քաշելու համար ալ 800 ձի տալ. ինչպէս նաեւ շատ մը գոմէշ եւ ուրիշ՝ զօրաց հարկաւոր ըլող պաշարներ մատակարարել. դարձեալ, Պատվիլ դեսպանական քարտուղարին Հռոմայի մէջ սպանուելուն համար՝ անոր ժառանգներուն եւ նոյն պատճառով վեաս կրողներուն 300,000 ֆրանդ տուդանք վճարել: Աս դաշնիքը հաստատելէն ետքը Պոնաբարդէ Վերին Խտալիադարձաւ ու սկսաւ կարեւոր պատրաստութիւնները տեսանել դէպի ի Ալպեան լեռները քալելու, որ անոնց վրայէն անցնելով՝ Աւստրիայի մայրաքաղաքին վրայ երթալու ճամբան բռնէ: Բայց զիտալիա իր կոնակը թող տալէն ու անկից դուրս ելլելէն առաջ՝ հոն ըրած յաղթութիւններուն պտուղը չկորսընցընելու համար՝ քանի մը հարկաւոր զգուշութիւններ ի գործ դնելու փութաց:

Պոնաբարդէ գիտէր կամ կրնար հաստատութեամբ մտածել՝ որ ինք Գաղղիայի զօրաց մեծ մասովն Խտալիայէն գերմանիա անցածին պէս՝ Խտալիայի տէրութիւնները, գենուայի ու Վենետիկյ հասարակապե-

տութիւնները, Տոսկանա, Նէապոլիս, Արդինիա եւ  
Հռոմայի տէրութիւնը իրենց մօտն ու սահմաններուն  
վրայ Գաղղիացւոց ազգեցութեամբը երկու նոր հասարա-  
կապետութիւններ, այսինքն Այսրպագոսեան ու Անդր-  
պագոսեան ռամկապետական իշխանութիւններ կանգ-  
նուելովն իրենց երկիրներուն մէջ գրգռուած յեղափոխա-  
կան շարժմունքը խափանելու համար՝ ամէն մէկը զատ զատ  
կամ իրարու հետ միաբանելով՝ Գաղղիացւոց դէմ գլուխ  
վերցընելու եւ անոնց հետ թշնամութեամբ վարուելու  
պիտ'որ սկսին: Ասքանիս ըստ կարի արգելք դնելու համար  
յառաջատես զօրապետը, յիշեալ տէրութիւնները նոր դա-  
շինքով Գաղղիայի հետ կապելու աշխատեցաւ: Արդինիայի  
Կարոլոս Խմանուել Պ. թագաւորին հետ (որուն հայրը  
Անդրեա Ամատէոս 1796. Հոկտ. 16ին մեռած էր,) դաշն  
դրաւ Գաղղիայի նիղակակից ըլլալով՝ թէ իրար պաշտ-  
պաննելու եւ թէ որպիսի եւ իցէ թշնամոյ դէմ պատե-  
րազմելու համար: — Նէապոլսց տէրութեան տկարու-  
թիւնը ճանչնալով՝ անոր միայն սպառնալիք ըրաւ՝ որ ե-  
թէ Գաղղիացւոց հետ դրած բարեկամութեան դաշինքը  
խախտելու փորձ մ'ընէ, հասարակապետութիւնն իրեն  
հետ ամէն խստութեամբ վարուելու միջոցներ կը գտնէ: —  
Վենետիկի հասարակապետութիւնն ալ այլեւայլ  
հնարքներով ու խոստմունքներով հաւանեցընելու աշ-  
խատեցաւ, որ ալ Գաղղիայի նկատմամբ չէղոքութեան  
մէջ չկենայ, հապա մասնաւոր նիղակակցութեան ու  
բարեկամութեան դաշն դնէ: Աս առաջարկութիւնն  
ընելն անոր համար աւելի հարկաւոր սեպեց, որ Վենե-  
տիկի տէրութիւնը քանի մը ամսէ վեր ներքին խռովու-  
թիւններէն զանազան վախեր ունենալով՝ մեծ պատ-  
րաստութիւններ կը տեսնէր ու նոր զօրք կը ժողվէր:  
Քայց հոս իր ամէն ջանքը պարապ եղաւ. Վենետացիք

իրենց չեղոքութեան մէջ հաստատ մնացին: — Քահանայապետին Երկրին մէջ Պոնաբարդէին հրամանաւը քիչ մը Գաղղիացի զօրք մնաց Ախկառը զօրավարին տակ՝ մինչեւ որ Դոլենդինոյի գաշին համեմատ որոշուած գումարը վճարուի եւ ուրիշ խոստմունքն ամբողջ կատարուին: Այսպէս Դոսկանայի ու Բարմայի հետ ալ եղած կարգաւորութիւնները նորոգելով ու ամրացրնելով, առանց ատեն կորսրնցրնելու՝ զօրքը յառաջ քալեցուց գեպի Աւստրիայի սահմանը, ուր Մարտի սկիզբները սկսաւ կարոլոս արքիդքսին հրամանին տակ ըլլով Աւստրիացւոց բանակին դէմ պատերազմելու:

Հազիւ թէ Պոնաբարդէ Խոտալիայի մէջ ըլլով Գաղղիական զօրաց մեծ մասովը նոյն Երկրէն գուրս ելած էր, Վենետիկի հասարակապետութեան տակ գտնուող ցամաք Երկրին այլեւայլ քաղաքներուն մէջ շատոնցուրնէ վեր վախցուած յեղափոխական շարժումները յայտնուելու եւ զայրանալու սկսան: Աս խռովութիւններուն Գաղղիայի յեղափոխականաց գրգռութեամբը շուտ կամ ուշ ծագելիքին վրայ ծերակոյտը տարակոյս չունենալով՝ ինչպէս յառաջագոյն ըսինք՝ իր պատրաստութիւնները ատենին տեսնելու սկսած էր: Արդ՝ Վենետիկի տէրութեան տակ գտնուող Պերկամոյ, Պրեշիա, Սալոյ ու Գրեմա քաղաքներուն մէջ շատ ազնուական ու հարուստ գերգաստաններ կային որոնց, ինչպէս նաեւ քաղաքացւոց կարգէն շատ երեւելի գերգաստաններու եւ անձինքներու, ծերակուտին հին ազնուապետական խիստ օրէնքներն ու կարգերը օրէ օր աւելի դառն ու անտանելի կ'երեւային: Ամենէն աւելի Պերկամոյի ու Պրեշիայի մէջ գրգռութիւնը զայրացած էր, առաւելապէս Միլանի մէջ Պոնաբարդէին ձեռքով իտալական ազատութեան յուսերուն հաստատուիլն իմանալով: Պերկամոյիք ամենէն

առաջ ապստամբութեան դրօշը բացին (1797. Մարտ . 12.), ծերակուտէն դրուած քաղաքապետը վանտեցին , շուտ մը Միլան պատգամաւորներ խաւրեցին ու Լոմբարդացիներէն իրենց աղատութեան յաջողելուն համար օդնութիւն խնդրեցին : Հոն բորբոքած ապստամբութեան հրդեհը արտաքոյ կարգի շուտութեամբ տարածուելով՝ Պրեշիա եւ ուրիշ մօտաւոր քաղաքները հասաւ : Պրեշիայի քաղաքապետը չկրնալով ապստամբութիւնը զապել , քաղաքը թողուց ելաւ . սոյնպէս ուրիշ քաղաքներէն ալ ծերակուտէն դրուած պաշտօնատէրներն ելան հեռացան : Աս քաղաքներուն մէկ քանիին մէջ Պոնաբարդէին դրուած Գաղղիացի պահապան զօրքերը թէպէտ չեզոք կը կենային , եւ ոչ մէկ կողման կ'օդնէին , սակայն ապստամբք անոնց անգործութիւնն ու անհոգութիւնը տեսնելով՝ յշսերնին կ'աւելնար ու աւելի համարձակութեամբ իրենց խորհուրդները յառաջ կը տանիէին : Իսկ ծերակոյտը ապստամբութեան մասնակից չըլող գեղացիներն ու լեռնաբնակները իր պաշտօնատեարց ու եկեղեցականաց ձեռքովը յորդորելով ու զինելով , ապստամբաց դէմ կը խաւրէր . եւ որովհետեւ Պոնաբարդէին նոյն ատենները Աւստրիացւոց հետ Ալպեան լերանց միւս կողմը սաստիկ կռուոյ մէջ ըլլալը յայտնի էր , անոր համար ծերակոյտն անկից վախ շունենալով՝ իր զինեալներուն հրաման տուաւ որ չէ թէ միայն ապստամբաց դէմ , այլ եւ պէտք եղած տեղ նաեւ վենետիկի Երկրին մէջ գտնուող Գաղղիացւոց դէմ իրենց զէնքերը բանեցընեն : Ասկից ի զատ նաեւ իր կանոնաւոր զօրքը դէպ ի Մինչիոյի քովերն ըլլող քաղաքներն երթալու եւ զանոնք ապստամբաց դէմ պահանելու ճամբայ հանեց : Ասոր վրայ Պոնաբարդէին Խտալիա ձգած Գիլմէն զօրապետը՝ ծերակուտին զօրաց դէմ իր պատրաստութիւնները տես-

նելէն ետեւ՝ շուտ մը ապստամբութեան ու ծերակուտին բռնած ընթացքին վրայ Պոնաբարդէին տեղեկութիւններ խաւրեց. միանդամայն քահանայապետին Երկիրները գտնուող Վիկտոր զօրավարին ալ հրաման խաւրեց որ իր զօրքովը փութայ Մինչեսի քովերը գայ: Մի եւ նոյն ատեն ծերակոյտը Գաղղիայի վերակացուաց ժողովշն կարծիքը Վենետիկ նստող գեսպանին ձեռքովն իմանալ ուզեց՝ թէ աս ապստամբութեան նկատմամբ Գաղղիա ինչ ընթացք պիտ'որ բռնէ: Դեսպանը նոյն ժողովէն ընդունած հրահանդին համեմատ՝ պատասխանեց որ Գաղղիա իր խոստման համեմատ պատրաստ է Վենետիկի հասարակապետութեան՝ արտաքին թշնամեաց դէմ օդնելու, բայց անոր բուն հպատակաց պահանջմունքէն կամ ապստամբութենէն զինքը պաշտպանելու համար խոստում չէ ըրած, հապա խորհուրդ տուած է ու կուտայ՝ որ հին խիստ կարգերուն մէջ փոփոխութիւններ ընելով ու նոր սահմանադրութիւն մը հաստատելով՝ զանոնք զապէ ու հանդարատեցընէ, որուն մէջ Գաղղիա իրեն կ'օգնէ: «Ծերակոյտը աս պատասխանն ընդունելէն ետքը խորհուրդի ժողովուեցաւ, որուն մէջ խորհրդականներուն մեծագոյն մասին կարծիքն եղաւ հին սահմանադրութեան մէջ շատոնցուընէ հարկաւոր երեւցող փոփոխութիւններն ընել: Ասոր վրայ հաստատուն որոշում մը շեղած՝ ծերակոյտը Պոնաբարդէին պատգամաւորներ խաւրեց՝ անոր միաքը Վենետիկի Երկիրին մէջ եղած գէպքերուն վրայ իմանալու եւ անոր օգնութիւնը խնդրելու համար:

Նոյն ժամանակ Պոնաբարդէ այլեւայլ յաղթութիւններով յառաջ գացած, Աւստրիայի Երկիրներուն մէջ Կորիցիա հասած էր ու Թրիեստի յանձնուելուն եւ Գաղղիացւոց արուելուն դորձքին կը զբաղէր: Մի եւ նոյն

ատեն հասան իրեն՝ թէ Գիլմէն զօրապետին խաւրած տեղեկութիւններն ու թէ ծերակուտին պատգամաւորները, զորոնք եւ (Մարտ. 25.) պատուվ ընդունեցաւ ու իրենց հասկըցուց՝ որ եթէ ծերակոյտն իր հին սահմանագրութիւնը կը փոխէ ու Գաղղիայի պէս իր հպատակացը քանի մը ազատական կարգեր ու նոր սահմանագրութիւն մը կու տայ, ան ատեն ինքն ալ պատրաստէ երկրին մէջ ելած խռովութիւնները դադրեցընելու համար կարեւոր նպաստները տալու։ Պատգամաւորներն աս խորհուրդին չհաւանեցան, մանաւանդ թէ Պոնաբարդէին յայտնի ցուցուցին՝ որ ծերակուտին անկէց պահանջած գլխաւոր օգնութիւնն ան է՝ որ Պերկամցի, Պրեշիայի ու Աերոնայի ամրոցներուն մէջ զգուշութեան համար դրած գաղղիացի զօրքը ետ կանչէ ու գեղացիներուն եւ հաւատարիմ մնացող ժողովուրդին՝ ապստամբներուն դէմ զէնքով գործելը չարգելու։ Կաեւ աս ալ իմացուցին՝ որ Խտալիա գտնուող գաղղիացի զօրաց համար մինչեւ ան ատեն տուած պարէննին՝ ալ չեն կրնար տալ։ Աս խօսքերն ու պահանջմունքները Պոնաբարդէին բարկութիւնը սաստիկ գրգռեցին. ուստի եւ պատգամաւորներուն հասկըցուց՝ որ ինք ծերակուտին բռնած ընթացքին ու Գաղղիացւոց դէմ Աենետիկի երկրին մէջ ըրած թշնամական գործքերուն վրայ կարեւոր տեղեկութիւններն ընդունած է, եւ կրնայ՝ ինք Խտալիայէն դուրս դանուելով ալ՝ Լոմբարտիայի մէջ ունեցած զօրքովը աներկրին մէջ Գաղղիայի զէնքերուն ուժը միշտ բանեցընել։ Ասկից ետքը Պոնաբարդէ ուրիշ հեղ մ'ալ նոյն պատգամաւորներուն հետ տեսնաւելով՝ երբ որ տեսաւ որ անոնք իրենց պահանջմանց ու թշնամական խօսքերուն վրայ հաստատ կեցած են, զիրենք ծանր սպառնալիքներով արձակեց։

Աս միջոցիս Վենետիկի երկրին մէջ ապստամբութիւնը շուտ շուտ կը յառաջանար ու քաղաքէ քաղաք կը հազորդէր. Պերկամցէն, Պրեշիայէն ու Սալոյէն ետքը (Մարտ. 28) Գրեմայի մէջ սաստկութեամբ սկսաւ: Նշն օրերը Գաղղիացւոց զօրաց մէկ մասը հոն մոտաւ, առանց ապստամբներուն դէմ թշնամութեան ցոյց մ'ընելու, որոնք անով աւելի համարձակութիւն ստանալով, ծերակուտին դրուած քաղաքապետը վոնտեցին: Ծերակուտին գործակալացը ձեռքով զինած լեռնականներն ու գեղացիք սկսան ապստամբած քաղաքներուն վրայ քալել: Գիլմէն ասոնց դէմ քանի մը գնդեր խաւրեց ու քանի մը կուիւներ եղան, քանի մը գեղեր այրեցան: Գեղացիք աւելի եւս կատղելով՝ կը սպառնային Գաղղիացոցմէ վրէժ առնուլ, եւ իրօք տեղ տեղ շատ Գաղղիացիներ ալ սպաննեցին: Վերցիշեալ քաղաքներն իրարու օդնելով եւ Լոմբարտիայէն եկող Խտալացի ու փախստական Լեհերու գնդերէն օդնութիւն գտնելով, լեռնականներն ու գեղացիները հեռացընելու կաշխատէին: Բայց ծերակուտին զօքըն ու կողմնակիցները անոնցմէ շատերը սպաննեցին, շատերն ալ, ինչպէս նաեւ ամէն Գաղղիացւոց կողմնակիցները գերի բռնելով՝ Վենետիկի խաւրեցին, որոնցմէ ոմանք գաղտնի մահուամբ պատժուեցան, ոմանք ալ բանտ գրուեցան: Ծերակցան աս թշնամական գործքերն ըրած ատենը՝ Պոնաբարդէին բարկութենէն միշտ վախ ունենալով, զանիկայ խաբելու եւ սիրաը շահելու համար անոր պահանջած մէկ միլիոն ֆրանգն ամէն ամիս վճարելու յանձն առաւ: Սակայն նշն միջոցին նաեւ Գիլմէն զօրապետը՝ ծերակուտին հրամանաւն ու թոյլտուութեամբը Գաղղիացւոց ու անոնց կողմնակցաց դէմ եղած թշնամութեան լուրը՝ Պոնաբարդէին հասուցած ըլլալով, ասիկայ ծերակուտին

սպառնալից թուղթ մը խաւրեց, որուն մէջ կը պահանջէր՝ որ Եռնականները զէնքերը թողուն, բռնուած գերիներն ազատուին ու մինչեւ նոյն ատեն եղած պահանջմանքները շուտ մը կատարուին։ Վենետիկ նստող Գաղղայի գեսպանին ալ հրաման խաւրեց, որ Եթէ ծերակցուն աս պահանջմանքները կատարելու դանդաղի, ինք հոնկից դուրս ելլէ՝ յայտնելով որ Գաղղիա Վենետիկ դէմ պատերազմ հրատարակած է։

Խտալիայի մէջ ու անոր նկատմամբ աս դէպքերն եղած ատեն՝ Պոնաբարդէ Կարինդիայի ու Ստիրիայի մէջ իր յաղթութիւնները յառաջ տանելով, Լէոպէն Քաղաքին մէջ Աւստրիայի տէրութեան հետ խաղաղութեան դաշանց նախակարգ կամ յառաջնթաց գլխաւոր պայմանները հաստատելու կը զբաղէր, որոնք եւ Ապրիլի 18ին երկու դիաց ստորագրուեցան։ Աս պայմաններուն մէկ քանին Խտալիայի հանգամանաց վրայ էին. Ա. Աւստրիա մինչեւ ան ատեն իր իշխանութեան տակ ըլլող բեղդիայի երկրէն ու Լոմբարտիայի մէկ մասէն կամ Օլիոյ գետէն անդին ըլլող տեղերէն հրաժարելուն համար՝ Խտալիայի մէջ կ'ընդունի՝ ցամաք երկրին վրայ Վենետիկի ունեցած տեղերէն Օլիոյ ու Բոյ գետերուն եւ Ադրիական ծովուն մէջտեղն ըլլող երկիրները, Խտրիայով ու Լիւրիկէի մէկ մասովը, կամ գրեթէ բոլոր Վենետիկի ցամաք երկիրը։ Բ. Վենետիկի հասարակապետութիւնն իր անկախութիւնը կը պահէ. Նաեւ Յոնիական կղզիներն իր տակը կը մնան, միանգամայն իր կորօրնցուցած տեղերուն հատուցման համար Խտալիայի մէջ Գաղղիայի տրամադրութեան տակ ըլլող գաւառներէն քանի մը տեղերը (Պոլոնեա, Ֆէրրարա ու Ռոմանեա) կ'ընդունի։ Սակայն ինքն ալ իր հին խիստ աղնուապետական սահմանադրութեան մէջ քանի մը փոփոխութիւններ ու շա-

փառորութիւններ պիտ'օր ընէ։ Կ. Աւստրիայի կայսրն Ի-  
տալիայի մէջ հաստատուած կամ հաստատուելու հա-  
սարակապետութիւնները կ'ընդունի։ Դ. Վենետիկի  
նկատմամբ ըլլալու ուրիշ ամէն կարգաւորութիւնները  
Գաղղիայի ու Աւստրիայի տէրութեանց միաբան հաւա-  
նութեամբը կ'որոշուին ու կը հաստատուին։ Ե. Բուն  
խաղաղութեան դաշինքը հաստատուելէն ետքը՝ Ման-  
դուայի բերդն ու երկիրը, ինչպէս նաեւ Բալմանովայի ու  
Բեպիկրայի բերդերն Աւստրիայի իշխանութեան տակ  
կը մտնեն։

Պօնաբարդէ Աւստրիայի հետ խաղաղութեան դա-  
շանց նախակարգ պայմաններուն վրայ խօսած ատենր՝  
Վենետիկի երկրին մէջ ծերակուտին կողմնակցաց ու զօ-  
րաց եւ ապստամբներուն ու Գաղղիացւոց մէջ կոփւները  
կը շարունակէին։ Ծերակոյան Խոտալիայի սահմանագլուխ-  
ներուն վրայ ըլլող Գաղղիայի զօրաց Աւստրիայի զօրքե-  
րէն վոնտուելով դէպի Ալերոնայի ու Բալմանովայի բեր-  
դերը քաշուելինին, ինչպէս նաեւ Պօնաբարդէին զօրաց  
տկարանալուն վրայ խառն կամ սուտ լրեր լսելով, աւելի  
համարձակութիւն կը ստանար Գաղղիացւոց դէմ թշնա-  
մութեան ցոյցերը յառաջ տանելու։ Եւ թէպէտ Ալե-  
նետիկ նստող Գաղղիայի դեսպանը կը ջանար ծերակու-  
տին ցուցընել՝ որ Գաղղիացւոց զօրաց մէկ մասին ետ  
քաշուիլն աննշան բան մըն է ու Պօնաբարդէին զօրաց  
տկարանալուն վրայ տարածուած լրերը սուտ են, սակայն  
ծերակոյտն աս աղղարարութիւններուն ականջ չէր կա-  
խեր, եւ Վենետիկի երկրին մէջ Գաղղիացւոց թշնամի  
ըլլող կողմն օրէ օր աւելի կը զօրանար ու գլուխ կը  
վերցընէր։ Աս թշնամական կողմնակցութիւնն ամէն տե-  
ղէն աւելի Ալերոնայի մէջ ու մօտերը սաստկութեամբ ա-  
ռաջ կ'երթար, ուր եւ թէ հասարակապետութեան կա-

նոնաւոր Խտալացի եւ Ալաւ զօրքը եւ թէ իր կողմը  
զինեալ լեռնականներն ու գեղացիները մէկանց քսան  
հազարի չափ եղած՝ աս տեղս Գաղղիացւոց ձեռքէն ա-  
զատելու համար ամեն ճիգն ի գործ կը դնէին։ Գաղղիա-  
ցւոց բերդապահ զօրապետը Պալան այսչափ զօրութեան  
գէմ բերդէն դուրս ելլելն ու պատերազմելը խոհեմու-  
թիւն չսեպելով, Վերօնա գտնուող զօրաց մէծ մասը  
բերդին մէջ ժողվեց։ Ծերակուտին կողմակիցներն ա-  
մէն կողմ բռնելով՝ նոր Գաղղիացի գնդերուն հոն մո-  
տենալու թող չէին տար։ Քաղաքին մէջ ալ ամեն դի  
տարածուելով՝ չէ թէ միայն ասդին անդին պահապան  
դրուած գաղղիացի զինուորները, հապա նաեւ դիմացնին  
եկող զինեալ ու անզէն Գաղղիացիներն անխնայ կը  
սպաննէին։ Բերդին մէջ երթալ ապահովալ չկըցող  
Գաղղիացիները քաղաքին գլխաւորին պաշտօնարանը կը  
փախչէին։ Եւ ծերակուտին պաշտօնատէրները զանոնք  
կատաղեալ բազմութեան սրերէն կը պաշտպանէին, ո-  
րով կ'ուզէին յայտնի ընել թէ իրենք ու ծերակոյտն այդ  
սպանութեանց հաւանեալ ու մասնակից չեն։ Ասկից ի  
զատ աս պաշտօնատէրները բերդապահ զօրապետին հետ  
բանակցութեան մէջ մտնելով՝ կատղած բազմութեան  
ու Գաղղիացւոց մէջ հաշտութիւն ընել եւ արիւնհեղու-  
թիւնը դադրեցընել կը ջանային։ մանաւանդ որ նոյն  
զօրապետը քաղաքը գնդակոծել կը սպառնար։ Բայց  
քաղաքապետին ու պաշտօնատեարց ջանքը պարապի ել-  
լելով ու բանագնացութիւնն ալ արդիւնք մը չունենա-  
լով՝ գնդակոծութիւնը (Ապր. 18.) սկսաւ, ու քաղաքին  
մէկ քանի կողմը հրդեհ ելաւ։ նոյն ատեն լեռնականք  
ու գեղացիք ալ իրենց սպանութիւնները կը շարունա-  
կէին։ ջարդն ու կոտորածը քաղաքին մէջ ու մոտերը  
կը տարածէր։

Ա երջապէս այսշափի խռովութեանց լուրը Գիլմէն զօրապետին հասաւ, որն որ շուտ մը այլեւայլ գնդերուն հրաման խաւրեց դէպ ի Աւերոնա քալելու, որոնք ծերակուտին զօրացը հետ քանի մը հեղ սաստիկ զարնուելէն ետքը՝ եկան քաղաքը պաշարեցին։ Ապրիլի 20էն մինչեւ 24 քաղաքին մէջ ըլլող Խոտալացիք քանի մը փորձեր ալ ընելէն ետքը՝ վերջապէս անձնատուր եղան։ Գիլմէն չանաց քաղաքը զինուորաց աւարառութենէն աղատ պահել, բայց չկրցաւ. ինք միայն ձեռքերնին զէնքով բռնուած Խոտալացիները սպաննել տուաւ. քաղաքին վրայ ալ զօրաց պահպանութեան համար քիչ մը տուրք դրաւ. քաղաքին մօտերն ըլլող զինեալ գեղացիները վանտելու եւ ցրուելու համար իր ծիաւոր զօրքը խաւրեց, եւ կարգն ու հանդարտութիւնը քաղաքին մէջ հաստատելու համար կարեւոր հրամանները տալէն ետքը, Պոհաբարդէին ամէն դէպքերուն վրայ ճիշդ տեղեկութիւններ խաւրեց։ — Որովհէտեւ վերը յիշուած սպանութիւնները Աւերոնայի մէջ զատկի տօնին երկրորդ օրը սկսան, անոր համար նոյն խռովութիւններն ու արիւն հեղութիւնները Խոտալացի պատմութեան մէջ Աւերոնական Զատիկի կ'անուանին։

«Օ երակոյտը մի եւ նոյն ժամանակ՝ թէ Աւերոնայի մէջ եղած արիւն հեղութեանց, թէ նոյն քաղաքին բոլորովին Գաղղիացւոց ձեռքն իյնալուն եւ թէ Պոհաբարդէին իր յաղթութիւններէն ետքը Աւստրիայի հետ խաղաղութեան նախակարգ պայմաններուն վրայ դաշն գնելուն լուրերը առաւ։ Առ ետքի գոյժը բոլոր Վենետիկի հասարակապետութիւնը մանաւանդ ծերակոյտն ահ ու դողու մէջ խոթեց. որովհէտեւ չէին կրնար տարակուսիկ՝ որ յաղթող Պոհաբարդէ իրենց երկրին մէջ ու գրեթէ իրենց կամօքն ու գիտութեամբը Գաղղիա-

ցւոց դէմ ցուցուած թշնամութեան ու անոնց եղած կոտորածին համար մեծ խստութեամբ վրէժ առնելու պիտ'որ աշխատի: Ուստի շուտ մը երկու պատգամաւորներ խաւրեցին իրեն, ցուցընելու համար որ եղածները՝ տէրութենէ ապատամբողներուն դէմ էր, եւ Գաղղիացւոց կոտորածը, ինչպէս նաև Ախտոյի առջեւ (Ապր. 23.) Գաղղիայի նաւերուն դէմ հասարակապետութեան թքնդանօթներէն պատճառած վնասը, ծերակուտին գիտութեամբն ու հրամանաւը եղած չեն: Աս պատգամաւորները (Ապր. 25.) զՊոնաբարդէ Ստիրիայի Կրաց քաղաքը գտան: Պոնաբարդէ իսկզբան իր բարկութիւնը յայսնի շընելով՝ զիրենք բարեկամաբար ընդունեցաւ. ու անոնց ջատագովութեան խօսքերը հանդարտութեամբ մտիկ ընելէն ետքը, մէկանց սկսաւ իրենց հասկըցընել որ ինք ամէն եղածներուն ստոյգ լուրերն առած է. անկից ետեւ ալ Աենետիկի հետ քաղցրութեամբ ու բարեկամական կերպով վարուելու ատենն անցած է: Ծերակոյտը մինչեւ ան ատեն իր (Պոնաբարդէին) բարեկամական խորհուրդներուն մտիկ շըրաւ, իր հին խիստ կարգերուն կամ սահմանադրութեան մէջ՝ առաջարկուած կարեւոր փոփոխութիւններն ընել չըրեց, որով եւ այնպիսի ապատամբութիւն ելլելու եւ այնչափ արիւնհեղութեանց պատճառ տուաւ: Ինք այնուհետեւ զօրաւոր բանակով Աենետիկի երկիրը գալով՝ այն հին խիստ կարգերը վերցընել պիտ'որ տայ: Ծերակուտին հետ դաշնագորութիւն ընելու պիտի չաշխատի, հապա անոր հրամաններ ու օրէնքներ պիտ'որ տայ: Պատգամաւորները ջանացին այլ եւ այլ խոստմունքով Պոնաբարդէին բարկութիւնը հանդարտեցընել ու միտքը գրածէն ետ գարձընել. բայց հնար չեղաւ: Ուստի եւ (Մայիս 2.) զիրենք խօսքերով արձակելէն ետքը՝ Աենետիկի հասարակապե-

տութեան գէմ յայտարարութիւն մը հրատարակեց, ուրով յայտնի կ'ընէր որ անկից ետքը Գաղղիայի ու Աենետիկի մէջ թշնամութիւնն ու պատերազմը սկսած է: Նոյն ատեն նաեւ Վենետիկ նստող Գաղղիայի դեսպանին ալ գրեց որ հոնկից ելլէ: Անմիջապէս հրաման խաւրեց Խտալիա ըլլող Գիլմէն հրամանատարին որ զօրաց մէկ մասը Վենետիկի վրայ խաւրէ: Առ ատենները Աենետիկ թէպէտ եւ արտաքուստ թէ ծովու եւ թէ ցամաքի կողմաննէ աղէկ ամրացած ու պաշտպանուած էր. սակայն ներքուստ՝ ազնուապետական կարգերու խիստ նախանձախնդրութիւնն ու ազնուականաց, քաղաքացւոց եւ հասարակ ժողովրդեան (արհեստաւորաց ու նաւաստեաց) մէջ եղած այլեւայլ զգածմունքն ու գժութիւնները վերջի աստիճանի բորբոքած ըլլալով, իրենք զիրենք միաբանութեամբ արտաքին թշնամիներէն պաշտպանելու ոչ զօրութիւն ու ոչ եռանդ ունեին:

Իրերն աս վիճակին մէջ գտնուելով ու Պոնաբարդէ ալ արդէն Խտալիա անցած ու իր զօրքովը Վենետիկի մօտերը հասած ըլլալով, տէրութեան գահերէցը (բուժէն), ծերակցյան ու ամէն խորհրդականք յուսահատած՝ սկսան խորհուրդ խորհրդի վրայ ընել ու առ գժուարին ճգնաժամուն մէջ իմաստուն ու օգտակար ուրոշում մը փնտուել: Վերջապէս տէրութեան մեծ խորհուրդը ժողվուելով՝ գահերեցին առաջարկութեան համեմատ որոշուեցաւ՝ Պոնաբարդէին երկու պատգամաւոր խաւրել ու իրեն հետ հաշտութեան վրայ բանակցութիւն ընել, ծանուցանելով որ ծերակցյար սահմանադրութեան մէջ քանի մը կարեւօր փոփոխութիւններ ընելու պատրաստ է: — Պատգամաւորներն առանց առեն կորսընցընելու ճամբայ ելան եւ զՊոնաբարդէ Վենետիկի ծովալճերուն վրայ ըլլող Մալկէրա բերդին մօ-

տերը գտան, ուր իր զօրքերն արդէն սկսած էին բերդին թնդանօթներուն դէմ իրենց թնդանօթները բանեցընել։ Երբ որ իրենց յանձնուած առաջարկութիւնը Պոնաբարդէին ըթին, շուտ մը հարցուց թէ Չեզմէ առաջ ինձի եկող ծերակուտին պատգամաւորներուն տուած հրամաններս կատարեցան, եւ առանձինն հասարակապետութեան երեք գլխաւոր քննիչներն ու Վիտոյի հրամանատարը մահուամբ պատժուեցան թէ չէ. մինչեւ որ աս եւ ասոր նման հրամաններս ի գործ չեն դրուիր, ծերակուտին հետ խաղաղութեան վրայ խօսք մ'ալ չեմ ուզեր խօսիլ։ Պատգամաւորները հազիւ մեծ աշխատութեամբ իրմէ վեց օրուան զինագագարի ու մտածելու ժամանակ ընդունեցան, եւ հրաման առին աս միջոցին մէջ ամէն իր առաջարկութեանց ընդունուելուն լուրը բերելու։ Պոնաբարդէ Վենետիկ ասանկ վախցընելն առժամն բաւական սեպեց եւ չուզեց իրօք պատերազմելով՝ խնդիրը դժուարցընել կամ Աւստրիայի հետ նորէն դժուարելու պատճառ ըլլալ, որովհետեւ խաղաղութեան նախակարգ պայմաններէն մէկուն համաձայն՝ Վենետիկի նկատմամբ ըլլուելու ամէն կարգաւորութիւնները գաղղիայի ու Աւստրիայի միաբան հաւանութեամբը պիտի սահմանուէին։ Ուստի պատգամաւորներուն իր հաստատուն կամքը յայտնելէն ետքը՝ ինք ելու Մանդուա, հոնկից ալ Միլան գնաց, ստոյգ գիտնալով որ Վենետիկի գլխաւորները ալ չեն կրնար իրեն դէմ դառնալ ու իր կամացը կը խոնարհին։

Եցրկու պատգամաւորները դարձան ու Պոնաբարդէին կամքը ծերակուտին յայտնեցին. գահէրէցը նորէն (Մայ. 4.) մեծ խորհրդեան ժողովը գումարեց ու առհեղ ամէն բան աղէկ մը մտածուելէն եւ ժողովրդեան աղնուականաց դէմ ունեցած վտանգաւոր խորհրդներն

ալ աղեկ մը կշռելէն ետքը, սահմանուեցաւ որ Պոնաբարդէին՝ լիակատար իշխանութեամբ դործակալներ խաւրուին, որոնք անոր հետ՝ առանց ամենեւին պայման մը գնելու՝ խաղաղութիւնը հաստատեն, եւ նոյն ատեն նաեւ երեք յանցաւոր քննիչներուն ու Կիտոյի հրամանատարին գատաստանը սկսի:

Երբ որ հին սահմանադրութեան վոխուելու խորհուրդը յայտնի եղաւ, Վենետիկի մէջ ազնուականք՝ որոնք աս փոփոխութիւնը կ'ուզէին, սկսան իրենց ուրախութիւնը յայտնի ցուցընել. իսկ ստորին ժողովուրդը՝ որ կառավարութեան կողմն էր, գիտնալով որ ան փոփոխութեամբ իրենց օգուտ մը չ'ըլլար, սկսան ազնուականաց դէմ կատղիլ ու ոտք ելլելու նշաններ տալ: Կա եւ Դաղմատիայէն բերուած վարձկան Սլաւոն զօրքն իմանալով որ աս փոփոխութեամբ իրենք Վենետիկի մէջ իրենց գործքն ու վարձքը պիտի կորսընցընեն, վախ կուտային ժողովուրդեան հետ միանալով՝ արիւնհեղութեանց ձեռնտու ըլլալու: Գահերէցն ու խորհրդականք առաջիկայ վտանգին մեծութիւնը տեսնելով՝ Գաղղիայի զօրաց հրամանատարին խորհրդովը Սլաւոն զօրքին վարձքը վճարելով՝ զանոնք նաւերը դրին Դաղմատիա խաւրելու համար: Անկից ետքը (Մայ. 12.) մեծ խորհուրդը ժողովուելով՝ որոշուեցաւ որ հին սահմանադրութիւնը կամ ազնուապետական կառավարութիւնը դադրի, գերազոյն իշխանութիւնը Վենետիկան ազգին տրուի, քաղաքային կամ քաղաքականաց խորհրդանոց մը ու Վենետիկի ամէն վիճակներուն կամ գաւառներուն պատգամաւորներէն կազմուած առժամանակեայ կառավարութիւն մը դրուի: Ուրիշ քանի մը որոշումներէն զատ՝ սահմանուցաւ որ Գաղղիայի զօրքը Վենետիկ մտնէ պահպանէ: Աս որոշումները հրատարակուածին պէս՝ ժողովուրդեան մէկ

մասը ոկոտ իր կատաղութեան ցցցերը տալ. քանի մը  
երեւելի ազնուականաց տները կողոպտուեցան, ամէն դի  
շփոթութիւնն ան առտիճանի հասաւ՝ որ սոսկալի արիւն-  
հեղութեանց մօտ ըլլալը յայտնի կը տեսնուէր: Բայց  
բնակչաց մէկ մասը գալու չարեաց առջեւն առնելու հա-  
մար մալդացի զօրապետի մը առաջնորդութեամբ զինած՝  
խովարարներուն վըսյ յարձակեցան ու կարծ կոռուէ մը  
ետքը, հանդարտութիւն եղաւ. եւ նոյն ատեն 4000  
դաղղիացի զօրք ալ առանց հակառակութիւն կրելու  
Վենետիկ քաղաքը մտնելով՝ (Մայ. 16.) ամէն կողմ  
խաղաղացաւ:

Ասոնք Վենետիկի մէջ եղած ատեն՝ ծերակուտին  
պատգամաւորները կամ գործակալները Միլան Պոնա-  
բարդէին առջեւն ելլելով՝ իրենց առած լիակատար իշ-  
խանութեան համաձայն՝ անոր հետ վերը յիշուած որո-  
շումներուն համեմատ դաշնիքը հաստատեցին: Աս դա-  
շանց մէջ քանի մը գաղտուկ հատուածներ ալ գրուե-  
ցան. Ա. Վենետիկ իր գաւառներէն մէկ քանին պիտի  
թողու եւ անոնց տեղ՝ իրեն ուրիշ երկիրներ պիտ'որ  
տրուին. (ինչպէս որ Լէոպէնի դաշանց մէջ որոշուած էր.)  
Բ. Գաղղիացւոց երեք միլիոն ֆրանքի ստուկ պիտ'որ վճա-  
րէ. Գ. Երեք միլիոն ֆրանքի արժէքով ծովային պաշար  
պիտ'որ տայ. Դ. Չորս մեծ պատերազմական նաւ ու եր-  
կու ալ կրկնայարկ նաւ պիտի տայ: Ահաւասիկ աս պատ-  
ճառներով ու այսպիսի որոշմանց ու նոր դաշանց զօրու-  
թեամբ՝ Վենետիկի հին ու անուանի ազնուապետական  
հասարակապետութիւնը՝ ըստ իր գլխաւոր հիմանցը բո-  
լորովին խախտեցաւ կամ ռամկապետական կառավարու-  
թեան վոխուեցաւ, ու միայն առերեւոյթ տկար անկա-  
խութիւն մը պահեց, զորն որ քիշ ատենէն բոլորովին  
պիտի կորսրնցընէր:

Պրոնաբարդէ վերսցգրեալ կերպով ու երկրին մէջ ելած ապստամբութեան օգնելով՝ աս հզօր հասարակապետութիւնը տկարացընելէն ու խոնարհեցընելէն ետքը, (զորն որ քիչ մը ետքը Եւրոպայի անկախ տէրութեանց կարդէն բալրովին ջնջելու խորհուրդը միտքը հաստատած էր,) Աէոպէնի դաշանց մէջ որոշուած պայմանները չնկատելով, շուտ մը Գաղղիայէն քանի մը նաւ բերել տուաւ, եւ Վենետիկի նաւերուն հետ միացընելով խաւրեց՝ Յունիական կղղիները (Գորֆու, Զանդա, Քեֆալոնիա, Ա-Մաւրա, Զերիկոյ, Բաքսոս ու Թէաքի), որոնք Վենետիկի իշխանութեան տակն էին, Գաղղիայի համար գրաւել տուաւ։ Նաեւ Վենետիկի մէջ իր սովորական աւարառութեան կարդը պահելով՝ չէ թէ միայն քաղաքին զինարանին մէջ դտնուող զէնքերն առաւ Գաղղիայի զօրաց բաժնեց, հապա նաեւ Եկեղեցիներուն շատին գանձերն ու զարդերը կողսպտեց, ու թանգարաններուն մէջէն ճարտարարուեստ գործուածներն առաւ։

Առ այժմ թողունք աս դժբախտ հասարակապետութիւնը Խտալիայի ուրիշ կողմերն ալ՝ Գաղղիացւոց ու առանձինն Պրոնաբարդէին ազգեցութեան տակ ու անոնց օգնութեան յուսովը՝ յեղափոխութիւնը գաղտնի ու յայտնի իր ընթացքը կը շարունակէր ու գրեթէ ստոյգ կ'երեւար որ բոլոր Վերին Խտալիա Գաղղիայի նոր հասարակապետութեան նման ռամկապետական հասարակապետութեան մը պիտի դառնայ։ — Գենուայի ազնուապետական հասարակապետութիւնը՝ թէպէտ եւ Վենետիկի պէս անկարգ ու տկար շէր, բայց ինքն ալ անոր շափ յամառ էր հին կարգերն ու առաւելութիւնները պահելու ջանքին մէջ։ Գաղղիացիք, ինչպէս վերը գրեցինք, յառաջագոյն ասոր վրայ քիչ մը իրենց ազգեցութիւնը ցուցըցած էին, քանի մը պահանջմանըներ ընելով ու ընդունելով։ Հոն

ալ ռամկապետական գաղափարներով ու փափագներով  
լցուած խել մը տաքդլուխ մարդիկ՝ Մորանստի անունով  
մէկու մը առաջնորդութեամբ զօրաւոր կողմնակցութիւն  
մը կազմելով, գահերեցին (բոհե) աղերսագիր մը տուին՝  
որ ծերակցոր երկրին հին սահմանադրութեան մէջ քա-  
նի մը փափոխութիւններ ընէ: Ծերակցոր գեռ որոշում  
մը շըրած՝ գենուայի բնակչաց մէկ մասն ու խել մը երի-  
տասարդներ իրենց մէջ այլեւայլ խորհուրդներ ընելով՝  
կը պատրաստուեին զէնք առնուլ եւ ազնուականաց վրայ  
յարձակիլ: Աս ետքիններն ալ եկեղեցականաց օգնու-  
թեամբ ստորին ժողովրդեան ու գործավարաց մէկ մասը  
զինելով, մէկանոնց դէմ պատրաստ կը կենային: Գաղ-  
զիայի գենուա նստող գեսպանը ոչ մէկ կողման եւ ոչ  
միւս կողման ազգարարութիւն մը կ'ընէր խաղաղութիւնը  
չշփոթելու: Երբ որ (Մայ. 22.) ամէն դի ծանուցուեցաւ  
Գաղզիացւոց ազգեցութեամբ Վենետիկի հասարակապե-  
տութեան մէջ անցածները, Մորանստեանք առ հասարակ  
զինաւորած՝ դուրս յարձակեցան ու կ'ուղեին քաղաքին  
գլխաւոր տեղերը բռնել: Իրենց հակառակորդները կամ  
ստորին ժողովրդեան մեծ մասը վրանին հասան, իրենց  
աղեկ կոտորած մ'ըրին. եւ որովհետեւ Գաղզիացւոց ա-  
նոնց օգնական ըլլալը գիտէին՝ անոնցմէ ալ շատ անձինք  
զարկին մեռցուցին, նոյն իսկ Գաղզիայի գեսպանը միայն  
գահերեցին պահապաններուն պաշտպանութեամբը ժո-  
ղովրդեան կատաղութենէն կրցաւ ազատ մնալ:

Պահաբարդէ աս դէպքերուն լուրն առածին պէս՝  
շուտ մը իր օգնական զօրապետը հոն խաւրեց ու սաստ-  
կութեամբ պահանջեց՝ որ բռնուած Գաղզիացիներն ա-  
զատ թողուին, իրենց եղած անիրաւութեան համար հա-  
ստոցում ըլլայ, ու ժողովրդեան ձեռքը զէնք տուող ե-  
րեք գլխաւոր պաշտօնեայք բանտարկուին: Ասով Մորան-

տեանք եւ ուրիշ ապստամբները սիրտ առնելով, նորէն մէկ եղան զօրացան ու ծերակուտէն բռնութեամբ պահանջեցին՝ որ Վենետիկի ծերակուտին ըրածին պէս՝ բռլորովին լուծուի, այսինքն ազնուապետական կառավարութիւնը քակուի վերջանայ: Աս ըլլալէն ետքը՝ առժամանակեայ նոր կառավարութիւն մը դրուեցաւ ու անմիմիջապէս Պոնաբարդէին պատգամաւորներ խաւրուեցան՝ որ անոր հետ Գենուայի հասարակապետութեան տրուելու նոր ազատական սահմանադրութեան վրայ խորհուրդ ու որոշում ընեն:

Աս միջոցին Պոնաբարդէ Միլան նստած, չէ թէ միայն ասանկ Խտալիայի մասնաւոր տէրութեանց ու հասարակապետութիւններուն յեղափոխութեան կ'օգնէր եւ զանոնք ուղածին պէս կը կարգադրէր, հապա նաեւ ընդհանուր Խտալիայի կարգերը բոլորովին կերպարանափոխ ընելով՝ նոր կառավարութիւն մը հաստատելու խորհուրդներ ու հնարքներ կը մտածէր: Խտալացւոց ազատութեան փափագը ճանչնալով ու աս վախճանաւայլեւայլ տեղեր ելած յեղափոխութիւնները հաճութեամբ տեսնելով, իր գլխաւոր հոգը չէ թէ միայն անոնց նպաստել, հապա նաեւ մասնաւոր կարգաւորութեամբ մը Խտալիայի կառավարութիւնը Գաղղիայի նոր կառավարութեան այսինքն հասարակապետական յօրինաւորութեան փոխել էր. բայց միշտ Գաղղիայի ու մանաւանդ իր (Պոնաբարդէին) աղդեցութեան տակ պահելու ջանքով: Աս խորհուրդը մոքին մէջ հաստատելէն ետքը, Վենետիկի հասարակապետութիւնը, որն որ արդէն կերպարանափոխ եղած, իր երկիրներուն մէծ մասը՝ ուստի եւ իր զօրութիւնն ու վտանգաւորութիւնը բոլորովին կորսրնցուցած էր, առ այժմ իր անկախութեան մէջ թողուց, սոյնպէս եւ Գենուայի կերպարանափոխ եղած ԽՏԱԼԱՑ.

Հասարակապետութիւնն ալ՝ նոր ազատական սահմանադրութիւն մը տալէն ետքը՝ ազատ ձգեց։ Իսկ ասոնցմեջ դուքս Աւրին ու Միջնի Խոտալիայի՝ մանսաւանդ Լոմբարտիայի ու Վենետիկի ցամաք երկրին, ինչպէս նաև Հռոմայի քահանայապետին մասէն առնուած՝ գաւառներէն ամբողջ հասարակապետական կառավարութիւն մը յօրինելու որոշեց։ Ուստի ան ատենուան Լոմբարտիայէն, Մոտենայի ու Ռէժիոյի դքսութիւններէն, Պոլոննեայի ու Ռուեննայի կուսակալութիւններէն, Ռումաննեա նահանգէն, ու Պերկամյոյի, Պրեշիայի եւ Մանդուայի վիճակներէն, մինչեւ Ատիճէի եզերքը, որոնց մէջ շատ ընտիր ամրոցներ, նաւահանգիստներ ու երեք միլիոն վեց հարիւր հազար բնակիչչք կային, առանձին եւ ուրիշ Խոտալական տէրութիւններէ բաժնուած Հաստրակապէտութիւնն մը կազմեց, Այսբալթեան անուամբ, որուն բոլոր երկիրը 11 բաժին կամ նահանգ կը բաժնուէր ու գլխաւոր քաղաքն էր Լոմբարտիայի Միլան քաղաքը։ Պոնաբարդէ կ'ուղէր աս Այսբալթեան Հասարակապետութեան համար բոլորս նոր սահմանադրութիւն մը յօրինել. բայց Փարիզի Վերակացուաց ժողովէն ստիպելով՝ Գաղղիայի նոր սահմանադրութիւնն աս Խոտալական հասարակապետութեան ալ յարմարցուց։ Աս սահմանադրութեան համեմատ Խոտալացւոց ազգը Գաղղիացւոց պէս իրենց հասարակապետութեան հինգ վերակացուներն (directeur) պիտի ընտրէր. բայց Պոնաբարդէ հոս ալ իր անձնական իշխանութիւնը բանեցընելով՝ աս առջի հեղ միայն՝ նոյն հինգ վերակացուներն ինք ընտրեց. նոյնպէս եւ երկու սենեակներուն այսինքն Ա. 80 Դրերոց ու Բ. 160 Երիտասարդաց խորհրդութեաններուն անդամներն ինք որոշեց ու անուանեց։ Ասոնք ասանկ հաստատուելէն ետքը՝ Խոտալացիք Պոնաբարդէին ազդեցութեան տակ, մա-

նաւանդ իր ու Գաղղիայի խտալական բանակին հոն գըտ-նուած ատենը, օրէ օր աւելի պատերազմական ողի ստա-նալ եւ պատերազմական արուեստին մէջ ըստ պատշաճի կրթուիլ կը ջանային։ — Աս Այսրալպեան Հասարակա-պետութեան հաստատութիւնն ու կարգաւորութիւնը եղաւ 1797. Յուլիս ամսոյն մէջ ու Սեպտեմբեր ամսոյն մէջ Գաղղիայի Վերակացուաց ժողովը զանիկայ ընդունե-ցաւ ու հաստատեց, ինչպէս նաեւ Աւստրիա ալ Լէոպէ-նի գաշանց նախակարգ պայմաններուն համեմատ անոր իր հաւանութիւնը տուաւ։

“Եղն ատենները Պոնաբարդէ նաեւ Գենուայի Հա-սարակապետութեան համար ալ քանի մը կարգաւորու-թիւններ ըստ : Առջի խոռվութիւններուն վրայ (որոնք Մայիս ամսոյն մէջ եղած էին) քանի մը ամիս անցնելէն ետքը, ուրիշ աւելի մեծ խոռվութիւն մ'ալ ելաւ, որն որ բոլոր հասարակապետութեան կործանման պատճառ-պիտ'որ ըլլար : Բայց մօտերն ըլլով Գաղղիայի զօրքը մէջ մտնելով՝ խաղաղութիւնը հաստատեցին . որոն վրայ Պոնաբարդէ նոյն իսկ Գենուացւոց խնդրելովն իրենց նոր սահմանադրութեան մէջ քանի մը փոփոխութիւններ ըրաւ, ազնուականաց ու եկեղեցականաց քանի մը մաս-նաւոր իրաւունքներ թող տալով, որպէս զի դոհ ըլլան ու նոր (ռամկապետական) հասարակապետութեան հաս-տատ մնալը շարգելեն։ Ասանկով Պոնաբարդէին ազդե-ցութեամբը Գենուա նոր սահմանադրութեամբ իր հասա-րակապետական կարգաց մէջ հաստատելով՝ նոր անուամբ Լէուուրեան Հասարակապետութեան անուանեցաւ։

Մինչեւ հիմայ Խտալիայի համար Պոնաբարդէին ըրածներն ըստ մասին Լէոպէնի գաշանց նախակարգ պայ-մաններուն համեմատ, ըստ մասին ալ անոնցմէ դուրս էին։ Ուստի երբ որ (1797) Սեպտեմբեր ամսոյն սկիզբ-

ները Փրիուլի Ուտինէ քաղաքին մէջ Պոնաբարդէ եւ  
Աւստրիայի կայսեր դեսպանները՝ Գաղղիայի եւ Աւստրի-  
այի մէջ դրուելու խաղաղութեան դաշանց համար ժող-  
վուեցան, ու երկայն խորհուրդներէն ետքը վերջապէս  
(Հոկտ. 17.) դաշնիք հաստատեցաւ, Խոտալիայի նկատ-  
մամբ ալ հետեւեալ յօդուածները կամ որոշմունքները  
դրուեցան։ Ա. Աւստրիայի կայսրը թէ Խոտալիայի մէջ ու  
թէ անկից դուրս Գաղղիայի թողուցած երկիրներուն  
տեղը կ'ընդունի Վենետիկի կղզին, իր ուրիշ փոքր կղզի-  
ներովը, ինչպէս նաեւ նոյն հասարակապետութեան տակ  
ըլլող Խոտալիայի ցամաքը մինչեւ Մանդուա ու Ատիճէ,  
(նաեւ՝ Գաղմատիա իր կղզիներովը, Խոտրիա, Փրիուլ ու  
Պոդգա տի Գաղարրոյ)։ Բ. Նոյն կայսրը կը ճանշնայ ու  
կ'ընդունի Այսրալպեան հասարակապետութիւնը, որն  
որ կը բովանդակէ բաց ի վերը (158) յիշուած տեղերէն՝  
նաեւ Վէլտին կամ Վալդրլին նահանգը։ Գ. Նոյն կայ-  
սրը կը խոստանայ Մոտենայի գքաին Խոտալիայի մէջ կոր-  
սընցուցած դքսութեան երկիրներուն տեղը Գերմանիայի  
Պրայզեւնահանդը տալ։ Դ. Վենետիկի հասարակապե-  
տութենէն առնուած Յոնիական կղզիները Գաղղիայի իշ-  
խանութեան տակ կը մնան։ Աս խաղաղութեան դաշն-  
քը, որն որ Ուտինէ քաղաքին մէջ դրուեցաւ ու անկից  
քիչ մը հեռու ըլլող Վենետիկի վերջին դահերեցին բառ-  
սերիանոյ ըսուած պալատին մէջ, ուր Պոնաբարդէ կը  
բնակէր, ստորագրուեցաւ, պատմութեանց մէջ Գանձոյ  
Ֆորմոյի Խաղաղութեան բառին+ կ'անուանի։ Գամբոյ Ֆոր-  
մոյ Ուտինէ քաղաքէն իբր մէկ մղոն հեռու գեղ մըն է.  
Եւ ան ատեն Գաղղիացւոց ու Աւստրիացւոց բանակնե-  
րուն ըստ ամենայնի մէջտեղն իյնալուն՝ աս երկու տէրու-  
թեանց մէջ դրուող առաջին դիմաւոր դաշնաքին նոյն  
դեղին անունը տրուեցաւ։

Գաղղիայի Աերակացուաց ժողովն աս խաղաղութեան դաշինքը, զորն որ Պոնաբարդէ իր առանձին իշխանութեամբը հաստատած էր, վաւերացրնելէն ետքը, զնոյն Պոնաբարդէ Անդղիայի դէմ խաւրուելու բանակին ընդհանուր սպարապետ անուանեց ու Խտալիայէն Գաղղիա կանչեց։ Պոնաբարդէ զիտալիա չթողուցած՝ քանի մը կարգաւորութիւններ ալ ըրաւ։ Նոր կանգնուած Այսրալպեան հասարակապետութեան վրայ հսկելու համար մասնաւոր պայմաններով՝ 30 հազար Գաղղիացի զօրք թողուց Պերթիէ զօրապետին հրամանին տակ։ Աենետիկի մէջ գտնուող գաղղիացի զօրքը հանեց ու անիկայ Աւստրիացւոց աւանդեց։ Աենետացւոց ան մասին, որոնք իրենց հասարակապետական անկախ տէրութեան իր ձեռքովն իյնալուն վրայ արտաքոյ կարգի տրտմած ու զայրացած էին, միփթարութիւն ու իբր հատուցում տալու համար հրաման տուաւ, որ Այսրալպեան հասարակապետութեան երկիրն երթան, ու Աւստրիայի տէրութեան ալ միջնորդ եղաւ՝ որ ասոնց թոյլ տայ իրենց կալուածները ծախելու եւ անոնց գինը հետերնին առնելու։ Ասոնցմէ զատ ուրիշ քանի մը կարգաւորութիւններ ալ ընելով՝ նոյեմբեր ամսոյն մէջ մեծ փառքով Խտալիայէն ելաւ ու Հելուետիայի վրայէն Փարիզ գարձաւ։

Պոնաբարդէին դեռ Խտալիա եղած ատենն ալ, բայց աւելի եւս անոր հեռանալէն ետքը՝ (1797 Սեպտ. Գեեկտ.) երկրին հին ու նոր տէրութեանց ու կառավարութեանց մէջ շփոթութիւններն ու յեղափոխութեան անկարգութիւնները պակաս չէին ըլլար։ Գենուայի Լիգուրեան հասարակապետութիւնը թէպէտ արտաքուստ աղէկ ու հանդարտ կ'երեւար, բայց ներքուստ եւ ի ծածուկ ազնուականաց ու ստորին ժողովրդեան կամ ռամ կապետականաց իրարու դէմ ունեցած շափազանց պա-

Հանջմունքը՝ կառավարութեան յաջողութեամբ առաջ երթալուն արգելք կ'ըլլային : — Այսրալպեան հասարակապետութեան մէջ անկարգութիւններն ու շփոթութիւնները շատ աւելի սաստիկ եին . որոնց գլխաւոր գըրգուիչները շափազանց ռամկապետականք Գաղղիայի զօրաց ռամկապետական հոգւցն ու ազդեցութեան հետեւելով ու անոր ապաւինելով՝ իրենց ուղածը յառաջ տանելու կ'աշխատէին ու միշտնորէ նոր շփոթութիւններ կը հանէին : Գաղղիայի հասարակապետութիւնն իր ասնոր հասարակապետութեան իբրեւ անկախ տէրութեան հետ ունենալու յարաբերութիւններն որոշել ուղելով, բարեկամութեան դաշնագիր մը յօրինեց ու նոյն հասարակապետութեան ծերոց սենեակը խաւրեց որ զանիկայ ընդունելով՝ երկու տէրութեանց յարաբերական կապն ու կարգը հաստատուի : Աս դաշնագրին բովանդակութիւնն էր, երկու հասարակապետութիւնները՝ Գաղղիականն ու Այսրալպեանը՝ իրարու հետ կը դաշնակցին զիրար պաշտպանելու եւ իրարու համար պատերազմելու պայմանաւ : Քանի որ Այսրալպեան հասարակապետութիւնը կարգաւորեալ զօրք ու բանակ չունի, Գաղղիա անոր 25 հազար զօրաց բանակ մը կու տայ հետեւեալ թէութիւններով՝ որ Այսրալպեան հասարակապետութիւնն ան զօրաց պատշաճական զօրանոցներ, մթերանոյներ, հիւանդանոցներ եւ թոշակի ու պարենի համար տարին տասը միլիոն ֆրանք տալու պարտաւորի : Պատերազմի ատեն նոյն հասարակապետութիւնը կը պարտաւորի արտաքց կարգի դրամական օգնութիւն մ'ալ տալ : Գաղղիա կը թողու նոյն հասարակապետութեան մինչեւ ան ատեն թշնամիներէն առնուած թնդանօթները, որպէս զի իր ամրոցները զօրացընէ : Ծերոց ժողովոյն մէջ շատերն աս պայմանները իբրեւ շափազանց պահանջ-

մունքներ սեպելով՝ նոյն դաշնագիրը չընդունեցան ու չհաստատեցին։ Ասոր վրայ Պերժմիկ զօրապետը նոյն ժողովոյն աւելի յամառ անդամները դուրս հանեց, անոնց տեղ չափաւոր (Գաղղիայի բարեկամ) անդամներ ընտրեց, ու նորէն նոյն դաշնագիրը ժողովոյն ներկայացուց, որն որ զանիկայ առանց հակառակութեան ընդունեցաւ ու հաստատեց։ Առ դործողութիւնն ամէն դիմանաւանդ Աւտորիայի տէրութեան մէջ Գաղղիայի դէմ օրինաւոր տրտունջներ պատճառեց. որովհետեւ ասով՝ Գամբոյ Փորմիցի դաշնաց դէմ՝ այս նոր հասարակապետութեան բոլորովին անկախ տէրութիւն չըլլալը, հապահքը Գաղղիայի նահանգ մը սեպուիլը կը տեսնուէր։

Սարդինիա՝ որուն հետ Գաղղիայի հասարակապետութիւնը դաշնակցած էր, ամէն կողմանէ հասարակապետական կառավարութիւններէ, այսինքն Սավոյայէն, (որն որ Գաղղիայի հետ միացած էր,) Այսրազեան ու Լիգուրեան հասարակապետութիւններէն, իր միապետական կառավարութեամբը շատ նեղութիւններ կը քաշէր։ Սոյնպէս եւ Բարմայի ու Տոսկանայի տէրութիւններն այն երկու սահմանակից Խտալական հասարակապետութեանց օրինակովն իրենց ժողովորդոց մէջ այլեւայլ յեղափոխական շարժմանց ծագելէն ապահով չէին։ Նոյն հանգամանքը նաեւ Նէապոլսոյ ու Հռոմայի տէրութիւններն անհանդիստ կ'ընէին։ Նէապոլսոյ տէրութիւնը Գաղղիացւոց ազդեցութիւնն իր տէրութեան մէջ խափանելու համար ամէն կերպ խիստ միջոցները կը բանեցընէր. մինչեւ նոյն իսկ Գաղղիայի գեսպանին հետիստութեամբ կը վարուէր. բայց, (Եթէ Թիէրին ըսածին հաւատալ կ'ուզենք,) Գաղղիա՝ Խտալիայի մէջ նոր պատերազմ մը սկսիլ չուզելով՝ իր գեսպանին կ'ապսպրէր որ զդուշ կենայ ու յեղափոխականաց ձեռնտու չըլլայ։

Հռոմայի տէրութեան մէջ, ուր Պիոս Զ. քահանայապետն իր խորին ծերութեան ատեն Խտալիայի ամէն կողմերը հանդիպած անհաճոյ գէպքերուն լուրերն առնելով՝ իր օրերը տառապանօք կ'անցընէր, մեծամեծ շփոթութեանց ու մեծ յեղափոխութեան նշանները քանի մը ատենէ ի վեր երեւնալու սկսած էին։ Ամէն տեղերէն առաջ Անգոնայի մարզին կամ սահմանին (Marcia) մէջ Այսրալպեան հասարակապետութեան գրգռելովն ու Գաղղիացւոց ազդեցութեամբը յեղափոխութիւնը փրթաւ ու իր նպատակին հասաւ, ուր եւնոր կառավարութիւն մը կազմուեցաւ, Անդոնական հասարակառութեան անուամբ։ Հոնկից սկսան ռամկավարականք յեղափոխութեան բոցերը բոլոր Հռոմայի տէրութեան մէջ տարածել։ Ասոնք ամէն դի ժողովրդոց մէջ ընդունելութիւն կը գտնէին, որովհետեւ ամէն դի տէրութեան դէմ տժգոհութիւնը սաստկացած էր։ Աս տժգոհութիւնն առաւելապէս կը պատճառէր Դոլէնդինոյի դաշանց համեմատ՝ Գաղղիացւոց վճարուելու 30 միլիոն ֆրանքի տուդանքին պատճառաւ՝ ամէն բնակչաց վրայ դրուած նոր ու ծանր տուրքերէն, ինչպէս նաեւ նոր ելած թղթադրամներէն։ Հռոմայի աշխարհական մեծերն ու հարուստները՝ ամէն դի տիրող նոր յեղափոխական հոգիէն մղուելով, քիչ մալ ութեւտաներորդ դարուն փիլիսոփայական սկրզբունքէն տոդորուած ըլլալով, եկեղեցականաց իշխանութեան վրայ կերպ կերպ տրտունջներ կ'ընէին։ Կաեւ հասարակ քաղաքացեաց ու ստորին ժողովրդեան մէկ մասն այլեւայլ պատճառներէն շարժելով, ոմանք մեծերուն հաճոյ ըլլալու փափագով, ոմանք նոր յցսերէ յորդութուելով, ուրիշները՝ մեծ կարօտութենէ ու նեղութենէ ազատելու բաղձագով, վերջապէս խել մը մարդիկ ալ ըրած շարիքներնուն պատժէն ազատ մնալ յուսալով,

յեղափոխութեան ձեռնտու կը լլային։ Թէ պէտ եւ քահաւ նայապետական կառավարութիւնն աս վտանգաւոր մարդկան շատերը բռնեց բանտ դրաւ, բայց Պոնաբարդէին միջնորդութենէն ստիպելով՝ ազատ թողաւց։ Ասկից զատ՝ Այսրալպեան հասարակապետութիւնն ալ նոյն կառավարութեան այլեւայլ նեղութիւններ կը պատճառեր, որովհետեւ ասիկայ չէ թէ միայն նոյն հասարակապետութիւնն իբրեւ օրինաւոր չէր ուզեր ճանչնալ ու ընդունիլ, հապա նաև իր երկիրներէն նոյնին մէջը մտած տեղերուն իրաւոնքէն հրաժարիլ յանձն չէր առներ։ Նոյն ատեն Պոնաբարդէին Յովսէփ եղբայրը, որն որ իբրեւ Գաղղիայի գեսպան Հռոմ կը նստէր, աս հակառակութիւնը, զորն որ հոն գտնուող Գաղղիացիներն օրէ օր աւելի սաստկացընելու կ'աշխատէին, իր շրջահայեցութեամբը լւեցուց ու Այսրալպեան հասարակապետութեան զօրաց քահանայապետական երկրին մէջ յառաջ երթալն արգելեց։ Ի վերայ այսր ամենայնի ռամկապետական գրգռութիւններն այնչափ զօրացած էին՝ որ ամէն յեղափոխականք (1797. Դեկտ. 28.) միաբանած ժողվուեցան ու իրենց խորհուրդներն ի գործ դնելու առաջին փորձին ձեռք զարկին։

Նոյն (Դեկտ. 28) օրը յեղափոխականաց մեծ մասը զինեալ գիմեցին Գաղղիայի գեսպանին (Յովս. Պոնաբարդէին) պալատին մօտերը ու սկսան իրենց ապստամբական խորհուրդները յայտնել։ Կառավարութիւնը շուտ մը գունդ մը զօրք խաւրեց ասոնք ցրուելու եւ գլխաւորները բռնելու համար. ասոնք նոյն ապստամբները ցրուած ատենին՝ գեսպանին պալատէն գաղղիացի Տիւֆոյ զօրապետին առաջնորդութեան տակ մեծ բազմութիւն մը ձեռուընին սուր գուրս վազեց ու պապական զօրքը շըմապատեց. եւ կ'ուզէր արգելու որ յեղափոխութիւն ու-

դող Գաղղիայի բարեկամները, ինչպէս նոյն իսկ Գաղղիայի պատմիչք կը գըեն, չարգելուն եւ չկոտրեն: Քահանայապետին զօրքէն տասնապետ մը՝ քանի մը հեղաղդեցութիւն ընելին ետքը՝ իր հրացանը կը պարպէ ու Տիւֆոյ զօրապետը կը մեռցընէ: Ասոր վրայ թէ առջի ապստամբներն ու թէ պալատէն ելած բաղմութիւնը կը յաղթուին ու կը ցրուին, ու ամէն բան կը լմբնայ ու կը հանդարտի: Բայց Յովլս. Պոնաբարդէ՛ որուն քենւոյն (Պուտըլին) հետ Տիւֆոյ նոյն օրերը պիտ'որ կարդուեր, եղածներուն վրայ սաստիկ զայրանալով, ոչ քանի մը դեռ պաններուն աղաչանաց ու ոչ տէրութեան քարտուղար կարդինալին առաջարկութեան ու պատճառներուն մոիկ ընել ու զիջանիլ ուզելով, նոյն գիշերը Հռոմ թողուց ու Տոսկանայի երկիրը գնաց: Ասով Փարիզի վերակացուաց ժողովը պատրուակի մը գտաւ Դոլենդինոյի դաշինքը լուծուած սեպել ու անմիջապէս քահանայապետական կառավարութեան դէմ պատերազմ հրատարակել: Ճռու մը Իտալիա գտնուող գաղղիական զօրաց Պերթիէ հրամանատարին հրաման խաւրեց որ Հռոմայի վրայ քալէ: Պերթիէ թէպէտ եւ սկսաւ Հռոմայի վրայ երթաւ, բայց կամաց կամաց կը յառաջէր, չէր ուզեր ահաւոր թշնամոյ մը պէս Հռոմ մտնել: Վերջապէս (1798. Փետր. 10) իր զօրքովը քաղաքին քովերը հասաւ բանակեցաւ: Հռոմայի յեղափոխականք նոյն ատեն Գաղղիացւոց օդնութեան ապաւինելով՝ ազատութեան ծառը Կապիտուլիոնին վրայ տնկեցին ու վեց բգեշխներէ կազմուած առժամանակեայ կառավարութիւն մը հաստատեցին, որուն առաջին գործն եղաւ Գաղղիայի զօրքը ներս հրաւիրել: Ասոր վրայ Պերթիէ իր զօրքովը (Փետր. 15.) յաղթանակաւ Հռոմ մտաւ ու յայտարարութիւն մը կարդաց, որով Հռոմայեցւոց ազատութիւն կը խոստացուեր. սա-

կայն ժողովրդեան մեծ մասը հասկրնալով որ աս առեւրեւոյթ ազատութեան տակ՝ Գաղղիացւոց իշխանութիւնը կ'իմացուէր, իրենց լուութեամբն այն յայտարարութեան վրայ գոհ չըլլալնին յայտնեցին։ Ասոնց վախցածը շատ օր չանցած եկաւ ելաւ, որովհետեւ զերթիէ նոյն իսկ առջի օրերը Հռոմ քաղաքին վրայ վեց միլիոն ֆրանք, իսկ բոլոր Հռոմայի երկրին վրայ երեսուն միլիոն ֆրանք պատերազմի ծախս կամ հարկ դրաւ, եւ որոշեց որ Գաղղիացւոց զօրաց պարէնն ու վեց հազար ձի Հռոմայի նոր հասարակապետութիւնը տայ։ Քիչ մը ետքը Գաղղիայի գործակալները սկսան Հռոմայի մէջ ըլլող ամէն Անգղիացւոց ու Գաղղիացի փախստականաց ինչքն ու ստացուածները ժողվել ու Գաղղիայի համար դրաւել։ Նաեւ բոլոր հասարակաց թանգարաններուն մէջ գրտնուած ճարտարարուեստ գործուածքները ինչպէս նաեւ եկեղեցեաց դանձերը՝ իբրեւ պատերազմաւ առնուած յաղթանակներ, դրաւեցին Փարիզ խաւրելու համար։

Հռոմայեցիք աս բռնական գործքերը տեսնելով, միանգամայն Գաղղիայի զօրքին ու զօրավարաց մէջ եղած գժտութիւնն իմանալով, երբ որ Պերթիէին տեղ Մասսենա զօրապետն ու քիչ մը ետքը Տալրմաներ եկաւ եւ Գաղղիացւոց զօրքին մէկ մասն ալ Հռոմայէն Անգոնա փոխադրուած էր, նորէն սուք ելան ու նոր խռովութիւններ հանեցին. բայց Գաղղիացի զօրապետները մէջերնին միաբաննելով՝ աս նոր խռովարարները ցրուեցին, զէնքերնին առին ու քաղաքը հանգարտեցուցին։ Քանի մը շաբաթ ետքը (Մարտ 20.) Գաղղիայէն որոշուած գործակալները Հռոմայի կամ քահանայապետական աշխարհական տէրութիւնը վերջացուած ու նոր Հռոմէական հաստրակագութեան մը հրատարակելէն ետքը, նոյնին համար նոր սահմանադրութիւն մը հաստատեցին ու դուրս

տուին։ Առ սահմանադրութիւնը Հռոմայեցւոց հին կարգերուն ու պաշտօնէից անուններուն համաձայն կը սահմանէր՝ 32 անդամներէ կազմուած ծերակցյա մը՝ իբր օրէնսդիր իշխանութիւն, հինգ հիւպատներէ կամ բգեշխներէ միացած գործադիր իշխանութիւն մը, եւ 72 անդամներէ կազմուած ցեղապետական (տրիբունական) իշխանութիւն կամ ատեան մը։ Բայց աս ամեն իշխանութիւններուն տուած օրէնքները՝ Գաղղիայի Հռոմ նստող հրամանատարէն չհաստատուած՝ պիտի չկարենային գործադրուիլ։

Գաղղիայի զօրաց Հռոմ մօտեցած ատենը՝ ծերունի քահանայապետը Պիոս Զ. իր կարդինալներովը Վատիկանի պալատին մէջ գոյուած՝ ահու գողու մէջ, բայց առաքելական հաստատութեամբ կը կենար։ Գաղղիացիք Հռոմ մանելէն ետքը՝ երբ որ Հռոմէական հասարակապետութիւն մը հաստատելու խորհուրդն որոշուեցաւ, Գաղղիացւոց գլխաւորները գացին իրմէ պահանջնեցին որ իր աշխարհական իշխանութենէն հրաժարի։ Իսկ քահանայապետը արիութեամբ ու հաստատութեամբ պատասխանեց որ ինք չիկրնար այնպիսի բանէ մը հրաժարիլ որ իրենը չէր, հապա առաքելական յաջորդութեան իրաւունքն էր, ուստի եւ իբրեւ աւանդ իր ձեռքը տրուած ըլլալով՝ իր ձեռքէն չէր կրնար հանուիլ։ Ասոր վրայ զօրաց հրամանատարները հրամայեցին որ Պիոս Զ. գիշերանց Վատիկանի պալատէն հանուի ու Տոսկանայի երկրը խաւրուի։ Հոն Փլորենտիայի մօտ կարթոււսեան աբեղայից մէկ վանքին մէջ ծերունի քահանայապետը քիչ մը ատեն խաղաղութեամբ բնակեցաւ։ Բայց նոյն տեղւոյն իր երկրէն բաւական հեռու չըլլալն ու ամեն դիաց իր նկատմամբ ցուցուած կարեկցութիւնն ու բարեկամական զգածմունքը՝ Փարիզի Վերակացուաց

ժողովշն կասկածելի երեւալով, զինքն խտալիայէն դուրս հանել տուին ու հարաւային Գաղղիայի Վալանս քաղաքը խաւրեցին։ Վուզէին զինքը հոնկից ալ հանել ու աւելի հեռու Տիժոն քաղաքը խաւրել կամ աքսորել, ինչու որ իր լսէին թէ Վալանս ալ երեմն ճամբորդները քահանայապետին այցելութիւն կ'ընէին ու զինքը կը մեծարէին. բայց (1799. Օգոստ. 29.) խաղաղական մահ մը զսուրբ ծերունին աշխարհքէս հանելով՝ կրելու նոր աղէտներէն ազատեց։ Իր քովն եղած քանի մը արժէք ունեցող ստացուածքները, որոնք իրեն հաւատարիմ մնացող ծառաները պիտի ժառանգէին, կառավարութիւնները յափշտակեց առաւ։ Քահանայապետին մարմինը քանի մը ամիս անթաղ մնաց, մինչեւ Նաբոլէօն Պոնաբարդէ իբրեւ առաջին հիւպատոս կառավարութեան գլուխ ըլլալէն ետքը, (Դեկտ. 30.) նշնը պատշաճ կերպով թաղելու հրաման տուաւ։

Կարդինալաց վիճակն ու բախտը քահանայապետին վիճակէն աւելի գէշ եղաւ. ասոնցմէ ոմանք նախ բանտարկուեցան, ետքը զանազան տեղեր աքսորուեցան, ու կարդինալ Պորձիա ցոկանաւի (galère) դատապարտուեցաւ։ Գաղղիայի հասարակապետութիւնն իր կանգնած Հռոմէական նոր հասարակապետութեան ձեռքով առ ու ասոնց նման բռնաւորական գործքերը կաթողիկէ եկեղեցւոյն գլխոյն դէմ ու մայրաքաղքին մէջ անարգել յառաջ վարած ատենը, ուրիշ կաթողիկէական տէրութիւններն ու ժողովուրդներն իրենց առանձնական տառապանքէն ու վախէն ընկճած, կամ ինչպէս իմաստուն պատմիչ մը կ'ըսէ, ժամանակին հոգիէն շփոթած, գրեթէ անտարբեր ու անհոգ կը կենային, եւ այսչափ անիւրաւութեանց ու անկարգութեանց դէմ զեկեղեցին ու ԽԾԱ. Ի. Ա.

անոր գլուխն ու պաշտօնեաները պաշտպանելու ըստ  
պատշաճի չեին աշխատեր:

Իտալիայի, առանձինն Հռովմայի տէրութեան ի-  
րերն աս հանդամանքի մէջ եղած ատեն, Գաղղիացիք Ն.  
Պանաբարդէին հրամանատարութեան տակ (1798. Մայ.  
19.) գէալ Արեւելք ու մասնաւորապէս Եզիպտոս իրենց  
հռչակաւոր արշաւանքը սկսան: Աս ատեն՝ Եւրոպայի մեծ  
ու պղտիկ տէրութիւններուն շատը Գաղղիացւոց այսչափ  
տարածուելէն ու ամեն դի հանած շփոթութիւններէն  
շարժելով, իրարու հետ նոր (Երկրորդ) գաշնակցութիւն  
մը ըրին, այսինքն (1798 Հոկտ. — 1799. Յունու. 21.)  
Արուսիա, բարձրագցն դուռը, Անդիա, Աւստրիա, Բոր-  
դուկալ ու Իտալիայի տէրութիւններէն Կէապոլիս, Գաղ-  
ղիական հասարակապետութեան գէմ միացեալ զօրու-  
թեամբ պատերազմելու գաշնք դրին: Կէապոլսոյ կամ  
Երկու Սիկիլիայի տէրութիւնը՝ ինչպէս յառաջ ըսինք,  
Գաղղիայի հետ (1796ին) ակամայ ու ժամանակին պա-  
րագաներէն ստիպած՝ բարեկամութեան գաշն դրած էր:  
Բայց քիչ մը ետքը, առաւելապէս Գաղղիացւոց զէնքե-  
րուն եւ իշխանութեան բոլոր Իտալիայի մէջ զօրանալն ու  
Հռոմէական հասարակապետութեան հաստատուիլը տես-  
նելով՝ իր կործանման վտանգին ալ մօտ ըլլալն իմա-  
ցած էր: Փերդինանդոս Ա. Ժագաւորը տկար մարդ  
մ'ըլլալով՝ ժամանակն որսորդութեամբ, ձինորսութեամբ  
ու զքօսանքով կ'անցընէր, եւ իր ժողովրդեան Լոծծութունի  
ըսուած ստորին մասին հաւատարմութեան վրայ ա-  
պաւինած՝ անհոգ կը կենար: Իսկ ասոր գէմ Մարիամ  
Կարոլինա թագուհին, որն որ Գաղղիայի ահակալութեան  
ատեն սպանուած Մարիամ Անտոնիա թագուհւոյն քոյրն  
ըլլալով, Գաղղիայի գէմ ներքին ատելութիւն ու հա-  
կառակութիւն ունէր, չէ թէ միայն անոր ըլլածներէն

դալու վնասը կը գուշակէր, հապա նաեւ իր սրատես մտօքն ու արթնութեամբը կ'իմանար՝ որ Նէապոլսոյ հպատակաց միջին ու վերին կարգերուն մէջ բոլոր Խտալիա տարածուած յեղափոխական հոգին կ'եռայ ու օրէ օր աւելի խմորելու ճամբայ կը բռնէ: Ուստի տէրութեան առաջին պաշտօնէին ձեռքովը, զորն որ բոլորովին իր կողմը շահած ու իր խորհուրդներուն խորհրդակից ըրած էր, ամէն կասկածելի անձինք մանաւանդ աղնուականներն ամէն կերպով կը նեղէր, կը պատժէր ու սանձելու կը կը ջանար: Աերջապէս երբ որ Անդղիացւոց Նելսոն ծովագետը Եգիպտոս գացող Գաղղիացւոց նաւատօրմիջին վրայ (1798. Օգոստ.) մեծ յաղթութիւն մ'ընելէն ետքը, հոնկից գարձած ատենը՝ Նէապոլսոյ նաւահանգիստը հասաւ, թագուհին Գաղղիացւոց կրած պարտութեան վրայ անչափ ուրախութիւն ցուցընելէն ի զատ, յաղթող Նելսոնին փառաւոր ընդունելութիւն ըրաւ, որով եւ թէ իրեն ու թէ ժողովրդեան Գաղղիացւոց դէմ ունեցած հակառակութիւնն ու թշնամական զգածմունքը յայտնի եղաւ: Աս թշնամութեան առաջին ցոյցն եղաւ չէ թէ միայն Նէապոլսոյ տէրութեան միւս տէրութեանց Գաղղիացւոց դէմ ըրած դաշնակցութեան մէջ մտնելը, հապա մանաւանդ ամենէն առաջ իր բանակը՝ Գաղղիայի դէսպանին ազդարարութեան դէմ՝ պատերազմական վիճակի մէջ խոթելն ու միանգամայն ժողովուրդն ալ յորդորելը որ ամէն ճգամբ ու դրամով Գաղղիացւոց դէմ տրուելու պատերազմին օգնեն:

Այսպէս պատրաստուելէն ետքը՝ Աւստրիայէն խաւրուած Մաք զօրապետին վերին հրամանատարութեան տակ 60,000ի բանակ մը (Նոյ. 23.) դէպի ի Հռոմայի երկիրը յառաջ քալել ոկսաւ, որովհետեւ Նէապոլսոյ թագաւորը յայտարարութիւն մը հանած ու Գաղ-

ղիացւոց ծանուցած էր որ Հռոմէական հասարակապետութիւնը վերջացընել ու իշխանութիւնը երկրին օրիրինաւոր տիրոջը՝ քահանայապետին դարձընել կ'ողէ։ Նէապոլսոյ զօրքը Հռոմ մօտեցած ատենը՝ Գաղղիացւոց Շանբիոնէ զօրապետն իր զօրքովը քաղաքը թողուց եւ լու , որով (Նոյ . 29.) Նէապոլսոյ թագաւորը յաղթանակաւ Հռոմ մօտաւ ու ժողովուրդէն ուրախութեամբ ընդունուեցաւ։ Բայց աս յաղթութիւնը շատ կարճ ատեն քշեց . վասն զի Գաղղիացւոց զօրապետը նոր զօրք ընդունելով՝ ետ դարձաւ Նէապոլսեցւոց զօրքը զարկաւ։ Թագաւորը փութաց (Դեկտ . 12.) Հռոմ թողուլ ու իր մայրաքաղաքը դառնալ , եւ բոլոր իր զօրքն ալ Հռոմայի երկրէն արտօրնօք ետ դարձան ու Գաղղիացիք (Դեկտ . 15.) նորէն Հռոմ մօտան։ Նէապոլսոյ ժողովուրդը զօրաց պարտութեան ու ետ քաշուելուն եւ թագաւորին այնպէս նախատելի կերպով ետ դառնալուն վրայ կատղելով՝ զէնք առաւ ու սկսաւ ապստամբական կերպով պահանջել որ Գաղղիացւոց դէմ պատերազմը շարտնակուի։ Աս խառնակութեանց մէջ թագաւորն իր անձն ու տունը վտանգի մէջ տեսնելով , շուտ մը մեծ պայլաներուն ու թանգարաններուն մէջ գտնուած հաղուագիւտ ու թանկագին բաները եւ 20 մլիոն ֆրանգի ալ ստակ առած՝ իր ընտանիքովը գիշերանց Անդղիացւոց նաւերովը Նելսոնին հրամանին տակ Սիկիլիա կղզին քաշուեցաւ , նաւահանդիսուէն ելած ատենն իր նաւատորմիզին մէկ մասը , զորն որ չէր կրցեր իրեն հետ Սիկիլիա տանիլ , այրել ու ընկղմել տալով։

Ժողովուրդը երբ որ թագաւորին փախչիլն ու նաւերուն այրին իմացաւ՝ անոր իր տեղը փոխանորդ դրած Բինեագելլի իշխանին չէր ուզեր հնազանդիլ ու իր դրւխուն ժողովներ ընելով՝ յայտնի ապստամբութիւն կը

յուցընէր։ Մաք զօրապետն ալ իր ձեռքը մնացած զօրքովը Գաբուայի բերդը քաշուած էր. եւ երբ որ Գաղղակացւոց զօրքը Շանբիոնէ զօրապետին տակ յառաջ գալով՝ բերդն առնելու կը սպառնային, զինադադար խրնդրեց։ Շանբիոնէ զինադադարը յանձն առաւ աս պայմաններով՝ որ Նէապոլսոյ տէրութիւնը 14 օրուան մէջ Գաղղիացւոց 11 ու կէս միլիոն ֆրանդ տուգանք վճարէ, Գաբուայի, Աչերրայի ու Պենեւենդի ամրոցներէն զօրքերը հանէ ու Գաղղիայի զօրաց պատշաճական բնակարաններ տայ։ Աս պայմաններն ընդունուելով, (1799. Յունու. 11.) զինադադարը հաստատեցաւ. բայց Նէապոլիս քաղքին ստորին ժողովուրդն ասիկայ մատնութիւն է, կը պոռար. իսկ յեղափոխութիւն ուզողները, որոնք շատոնցուրնէ գաղտուկ կը գործէին, սկսան ամէն միջոցները բանեցընել իրենց նպատակին հանելու համար։ Աս միջոցին երբ որ Գաղղիացւոց գործակալը քաղաքը մտաւ՝ որոշուած տուգանքին մէկ մասն ընդունելու համար, ուամիկը՝ մանաւանդ Լածծարոնիները սկսան գունդ գունդ ասդին անդին աղաղակներով խռովութիւն հանել, զինուորներն ալ ասոնց հետ միացան. Քինեադէլի ու Մաք հազիւ փախչելով կատաղիներուն ձեռքէն աղատեցան։ Ասոր վրայ Շանբիոնէ իր զօրքը դէպ ի քաղաքը յառաջ քալեցուց, (Յունու. 22.) զանիկայ յարձակմամբ առաւ. բայց Լածծարոնիներուն մէկ մասը քաղքին մէջ քանի մ'օր ալ Գաղղիացւոց հետ պատերազմեցան. ու իրենցմէ 10,000 հոգի ինալէն ու միայն Շանբիոնէէն ապահով խռատում առնելէն ետքը՝ որ Ս. Յանուարիոսին (Գենարիոսին) մարմնոյն ամենեւին վնաս մը չիհամնիր, անձնատուր եղան, զէնքերը թողուցին։ Եղյն ատեն յեղափոխականաց կամքն ալ կատարեցաւ, որովհետեւ Շանբիոնէ Գաղղիայի վերակացուաց ժողովոյն հրամանին

Համեմատ (Յունու. 24.) հրատարակեց՝ որ ‘Նէապոլսոյ մէջ թագաւորական իշխանութիւնը դադրած է, ու Պոր- Ռինողէան հասարակութիւննեան անուամբ ռամկապետա- կան կառավարութիւն հաստատուած է։ Աակայն առ կարդաւորութիւնն ըլլալէն ետքն ալ Շանքիոնէին թոյլ- տուութեամբը Գաղղիայի գործակաները յառաջադրյն որոշուած տուգանքը ժողվելու համար հասարակաց ու առանձնական ստացուածոց վրայ կը բռնանային ու զա- նոնք կը կողոպտէին։ Ասոր համար Շանքիոնէ ժողովը- դեան տտելի եղաւ ու Գաղղիայի կառավարութիւնը հարկադրեցաւ զինքը Նէապոլսէն հանել ու պատժել։

‘Նէապոլսոյ տէրութեան գործքերուն այսպիսի ձախող ելք ունենալը Սարդինիայի ու Տոսկանայի տէ- րութեանց համար ալ վեասակար հետեւանք ունեցաւ։ Սարդինիայի Կարոլոս Էմմանուէլ Դ. թագաւորը՝ Նէա- պոլսոյ օգնութեան վրայ յցս ունենալով, սկսած էր զօր- քը շատցընել ու Գաղղիացւոց դէմ գործելու գաղտուկ պատրաստուիլ։ Եւ թէպէտ Գաղղիայի տէրութիւնն ասիկայ իմանալով՝ նոյն պատրաստութիւններէն ետ կե- նալու հրամայած էր, եւ խեղճ թագաւորը նոյն հրա- մանին չէր ընդդիմացեր, ասկայն եւ այնպէս Գաղղիան երբ որ ‘Նէապոլսական զօրաց յաջողութեամբ Հռոմայի երկիրը մտնելը լսեց, Աէրին իտալիայի մէջ գաղղիացի զօրաց հրամանատար ըլլող ժուպէր զօրապետին հրաման խաւրեց՝ որ Սարդինիայի թագաւորը գահէն վար առնէ։ Ժուպէր (1798 Դեկտ. 8.) աս հրամանն ի գործ դրաւ՝ պատրուակ բերելով որ Սարդինիայի ու Նէապոլսոյ տէ- րութիւններն իրարու հետ միաբանած ու դաշնակցած են։ Թագաւորն աս անիրաւ գործոյն դէմ չկրնալով բան մընել, ստիպեցաւ գրով իր գահէն հրաժարիլ, իր զօր- քը Գաղղիայի յանձնել ու ինքն իր ընտանիքովը Սարդի-

նիս կղզին քաշուեցաւ։ Ասկից ետքը Գաղղիա հոս առանձին հասարակապետութիւն մը չկանգնեց, ինչպէս ուրիշ տեղեր ըբած էր, հապա միայն երկրին աղատութիւն աւետելով, աղնուականաց կարգերը վերջացրնելով ու Սարդինիայի զօրքը Գաղղիայի զօրաց մէջ խառնելով, զանիկայ իբր Գաղղիայի մէկ մասը կառավարել կու տար։

Տոսկանայի տէրութիւնն ալ Սարդինիային բախտին նման ձախող բախտ ունեցաւ։ Նէապոլսոյ տէրութիւնն ասոր ալ օգնութիւն խոստանալով՝ զինքը Գաղղիայի Ընէն դուրս ելլելու յորդորեց։ Աստեղաց մեծ դուքսը Փերդինանդոս Գ. Նէապոլսոյ զօրաց մէկ մասը Լիվոռնոյ բարեկամաբար ընդունած ըլլալով, Գաղղիայի կառավարութիւնն իր ան կողմերն ըլլու զօրաց հրամանատարին հրաման խաւրեց՝ որ նոյն դուքսին իշխանութիւնը դադրած հրատարակէ ու անոր երկիրը Գաղղիայի հասարակապետութեան տակ առնու եւ կառավարել տայ (Մարտ 25.)։

Այսպէս գըեթէ բոլոր իտալիա, բաց ի Վենետիկի երկրէն ու Լոմբարտիայի մէկ մասէն, որոնք նոյն տաեն (1799. Մարտ.) Աւատրիայի տակ էին, Գաղղիայի իշխանութեան տակ մտածի պէս էր. ու քանի մը հասարակապետութիւններ ալ, Այսրալպեանը, Լիգուրեանն ու Պարմենոպեանը, անոր վերին իշխանութեան ու աղղեցութեան տակ կը գործէին ու կը շարժէին։ Ասկից ետքը եկաւ երկրորդ դաշնակցութեան պատերազմները Գաղղիայի գէմ, որոնք նախ առաջին Վերին իտալիայի ու միեւնոյն ատեն նաեւ գերմանիայի մէջ կամ Ռենոսի քովերը սկսան։ Իտալիայի մէջ պատերազմին սկիզբ ընելու համար Ռուսաց բանակը Սուվարով զօրապետին հրամանատարութեան տակ յառաջ քալած ատենը՝ Աւստրիայի զօրքը Գրէ (Գրայ) զօրապետին տակ Գաղղիացւոց

Ծերէր զօրապետին զօրացը հետ Լոմբարտիայի մէջ զար-  
նուելու ստիպեցան, եւ (Մարտ 26. — Ապր. 5.) Լե-  
նեանոյի, Ռոմնդոյի, Մանեանոյի ու Վերոնայի քով եղած  
ճակատներուն մէջ նոյն զօրաց վրայ փառաւոր յաղթու-  
թիւններ ըրին։ Անկից ետքը երբ որ նոյն Գրէ զօրապե-  
տը Մանդուա պաշարած էր, Սուվարով Ռուսիայի բա-  
նակովը խտալիա մտաւ ու միաբանեալ զօրաց վերին հրա-  
մանատարութիւնն առաւ։ Նոյն ատեն Գաղղիայի զօրաց  
Ծերէր հրամանատարն իր պաշտօնէն վար առնուելով՝ իր  
տեղը Մորոց զօրապետը Գաղղիացւոց խտալական բանա-  
կին վրայ հրամանատար եղաւ։ Սուվարով շուտ մը իր ա-  
մէն զօրութեամբը Մորոցին վրայ քալելով, Ատտայի ե-  
զերաց վրայ Գասսանոյի քով (Ապրիլ 5.) անոր յաղ-  
թեց, Ատտայէն անցաւ եւ զթշնամին անդադար յառաջ  
քշելով (Ապր. 27.) մինչեւ Աղեքսանդրիա ու ետքը Գոնի  
(Քիէմոնդէի մէջ) փախցուց։ Անկից ետքը Քեսքիէրա,  
Քիցցիկէդոնէ, Գաղալէ, Ֆէրրարա ու Միլան յաղթուե-  
լով անձնատուր եղան։ Սուվարով (Ապր. 29.) յաղթա-  
նակաւ Միլան մտաւ, ու ինչպէս քանի մը տարի առաջ  
Պոնաբարդէ Միլանցոց մէկ մասէն իբրեւ ազատիչ փա-  
ռաւոր ընդունելութիւն գտած էր, նոյնպէս հիմայ ալ  
Սուվարով մէկ ուրիշ մեծ մասէն նոյն փառաւորութեամբ  
ընդունուեցաւ ու գովուեցաւ։ Հոն քանի մը օր կենալէն  
ու Այսրալպեան հասարակապետութեան վերջացուիլը  
հրատարակելէն ետքը՝ իր զօրքովը նոր յաղթութիւնն-  
երու սկսաւ, քանի մը ամսուր տեղեր ալ Գաղղիացւոց  
ձեռքէն առաւ, զՄորոց իր ամրացած տեղէն քանի մը  
կռիւներէն ետքը քշեց հանեց ու (Մայ. 29.) Դուրին  
առաւ։ Այսչափ պարտութիւնները ստիպեցին զՄագ-  
տոնալ, որ Ծանբիսնէին տեղ Ստորին խտալիայի մէջ ըւ-  
լող Գաղղիացի զօրաց հրամանատար եղած էր, Պարթե-

նոպեան հասարակապետութիւնն իր բախտին թողուլ,  
Վերին Խոտալիա փութալ ու իր զօրքն ան տեղաց զօրքին  
հետ միացընել։ Բայց հաղիւ թէ Գրէպիա գետակին  
քովերը հասած էր, Սուվարով իր զօրքովն անոր դիմացն  
ելաւ ու երեքօրեայ սաստիկ պատերազմէ մը ետքը ստի-  
պեց զանիկայ իր զօրաց մնացած մասովը դէպի ԳԵՆՈւԱՅԻ  
առհմանը փախչիլ ու Մորշի զօրացը հետ միանալ եւ այս-  
պէս բոլոր Լոմբարտիա (Յունիս 19.) դաշնակցաց ձեռքն  
անցաւ։ Մանդուայի բերդին մէջ ըլլող Գալլիացիք ալ-  
չկրնալով զանիկայ պաշտպանել, (Յուլ. 28.) դաշնակցաց  
յանձնեցին ու դուրս ելան։

Մագտոնալ իր զօրքովը Նէապոլսոյ երկրէն դուրս  
չելած, արդէն Գալլապրիայի մէջ ժողովուրդը՝ որն որ թա-  
գաւորին կողմն էր, ոտք ելած ու նոր հասարակապետու-  
թեան դէմ գլուխ վերցուցած էր։ Աս շարժման առաջ-  
նորդ եղաւ կարդ. Ռուֆֆոյ, զորն որ թագաւորն իրեն  
տեղակալ անուանած էր, ու անոր առաջնորդութեամբը  
նոյն շարժումը Ապուլիա գաւառն ալ անցաւ ու տարա-  
ծեցաւ։ Իսկ Մագտոնալ Նէապոլէն ելլէլն ետքը՝ առ  
ոտք ելած գաւառներուն բնակիչքը Լածծարոնիներուն  
հետ միանալով՝ մէկանց 25,000ի բանակ մը կազմեցին,  
ու Անգղիացւոց, Օսմանցոց ու Ռուսաց միացեալ նաւա-  
տորմիղներէն օգնութիւն դտնելով՝ սկսան հասարակա-  
պետականաց հետ Նէապոլսոյ մէջ ու քովերը տասն օր  
(Յունիս 13—22.) անդադար պատերազմիլ։ Հասարա-  
կապետականք տեսնելով՝ որ ալ իրենց բանը լմբնցած է,  
կար. Ռուֆֆոյին հետ զինադադարի դաշն դրին (Յունիս  
23.) ու զէնքերը թողուցին։ Բայց Փերդինանդոս թա-  
գաւորն աս դաշին իր հաւանութիւնը չտալով, իր զօրքն  
ու կողմնակիցքը նորէն սկսան Նէապոլսոյ մէջ հասարա-  
կապետականները ջարդել ու Անգղիացւոց Նէլուն ծո-

վապետն ալ իր կողմանէ աս կոտորածին ձեռնտու եւ դաւ: Նաեւ թագաւորը Սիկիլիա կղղիէն (Յուլ. 10.) Նէապոլիս դառնալէն ետքը՝ բոլոր հասարակապետականաց կողմնակից ու ձեռնտու՝ մանաւանդ գլուխ ըլլողները նոր պաշտօնէից հրամանաւ անխնայ սպաննուեցան: Այս չափ կռիններէն ու արիւնհեղութիւններէն ետքը՝ Նէապոլսց յեղափոխութեան վերջ եղաւ ու թագաւորական իշխանութիւնը նորէն հաստատեցաւ:

Խոկ Հռոմայի տէրութեան մէջ՝ Նէապոլսց զօրքը յաղթուելէն ու իրենց երկիրը դառնալէն ետքը, ինչպէս վերը պատմեցինք, հռոմէական հասարակապետութիւնը քիչ մը ատեն ալ իր կենդանութիւնը պահելու կարող եղաւ. բայց դաշնակցաց միացեալ զօրութիւնն իրեն ալ կործանումն ու վերջը բերին հասուցին: Ինչու որ Փարիզի վերակացուաց ժողովն Խոտալիայի մէջ Գաղղիայի զօրաց ու զինուց յաճախ պարտութիւններով տկարանալն իմացածին պէս, հոն նոր զօրք խաւրեց ու Ժուպէր զօրապետը բոլոր զօրաց վրայ վերին հրամանատար անուանեց: Ասիկայ Խոտալիա մտածին պէս՝ Ն. Պոնաբարդէին օրինակին հետեւելով, անմիջապէս դաշնակցաց զօրաց վրայ յարձակեցաւ ու (1799. Օգոստ. 15.) Լոմբարտիայի Կովիլքաղքին մօտ մեծ կռիւ մը սկսաւ, որուն սկիզբներն ինք Ժուպէր մեռնելով՝ Մորոց անոր տեղ հրամանատար դրուեցաւ: Պատերազմն ինը ժամ արտաքոյ կարգի սաստկութեամբ յառաջ երժալէն ետքը՝ երբ որ դեռ յաղթութիւնը տարակուսելի էր, Սուվարով իր զօրքով Աւտոմրիացւոց զօրաց օգնութեան հասնելով՝ Գաղղիայիք 16,000 մեռած, վիրաւորած ու գերի ինկած զօրք կորունցընելէն ետքը՝ բոլորովին յաղթուեցան: Աս պարտութիւնն Խոտալիայի մէջ ըլլով Գաղղիացի զօրքն ու զօրապետներն անանկ լքուց ու վախցուց, որ Հռոմայի

մէջ Գաղղիացւոց կառնիէ զօրապետը, որն որ մինչեւ ան ատեն Հռոմէական տկար ու դողդողացող հասարակա- պետութիւնը կը պաշտպանէր, շուտ մը գալնակցաց (Նէապոլսեցւոց ու Անդղիացւոց) զօրաց հետ մասնաւոր դաշնադրութիւն կամ պայմանադրութիւն ընելով՝ Հռոմ ու Զիփիդա Վէքքիա անոնց յանձնեց։ Ասոր վրայ Պուր- քարտ զօրապետը (Սեպտ. 30.) յաղթանակաւ Հռոմ մտաւ։ Նոյն ատեն աւստրիացի, ուուս ու օսմանայի զօր- քերէն միացած բանակ մը Գրէօլիս զօրապետին հրամա- նին տակ Անքոնա պաշարեց ու Գաղղիացւոց Մոնիէ զօ- րապետը զանիկայ քաջութեամբ պաշտպանելէն ետքը՝ վերջապէս (Նոյ. 13.) յաղթուելով անձնատուր եղաւ։ Ասանկով Գաղղիացւոց ազգեցութեան տակ ու գրեթէ անոնց զինուց օգնութեամբ քահանայապետին աշխար- հական իշխանութիւնը Հռոմայի տէրութեան մէջ քանի մը ամիս իրբեւ դադրած սեպուելէն ու (անուանեալ) Հռոմէական հաստրախողետունիւն մը անցաւոր իշխանու- թիւն մը բանեցընելէն ետքը՝ այլեւայլ ազգաց միացեալ զօրաց զէնքերովը նոյն քահանայապետական-աշխար- հական իշխանութիւնը նորէն հաստատեցաւ։ Բայց ո- րովհետեւ Պիոս Զ. քահանայապետը քանի մը ամիս առաջ մեռած էր, ինչպէս վերը պատմեցինք, ու գեռ իր յաջորդը չէր ընտրուած, անոր համար աշխարհական կառավարութիւնը փոխանորդներու ձեռքը մնաց \*։ Այս- պէս Գաղղիացիք Խտալիայի ուրիշ դիերէն մերժուելով, 1799ին վերջերը միայն Սալյա ու Նիսա առ ժամս իրենց ձեռքը մնաց, եւ գենուայի մէջ իրենց զօրքը Մասսենա

\* Հազիւ յաջորդ 1800 տարին Մայիս 14. Անենետիկ քաղաքը Աւստրիայի պաշտպանութեան տակ երեսունէն աւելի կար- դինալներ մէկտեղ ժողվուելով՝ Քեարամօնդի կարդինալը, որն որ իմացի եպիսկոպոսն էր, քահանայապետ ընտրեցին, որ եւ կոչուեցաւ Պիոս Լ. ու իր ընտրութենէն քանի մը ամիս ետքը Հռոմ մտաւ եւ իր գահը նստաւ։

զօրապետին հրամանին տակ քիչ մը ատեն ալ իրենք զիրենք պաշտպանելու կը ջանային:

Կոյն 1799 տարւոյն վերջերը Գաղղիայի կառավարութեան մէջ Երեւելի փոփոխութիւններ եղած էին: Ա. Պոնաբարդէ Եգիպտոսէն դարձած ու վերակացուաց ժողովը (directoir) վերջացուելէն Ետքը՝ ուրիշ Երկու ընկերներով հիւպատոս կամ հասարակապետութեան կառավարիչ եղած էր: Երկրորդ տարին (1800ին) մեծ տէրութիւններուն շատերը (Խուսիայէն զատ) դաշնակցած ըլլալով, Գաղղիայի զօրութեան դէմ միաբան զօրութեամբ գործելու կը պատրաստուէին: Արդէն, ինչպէս ըսինք, Նէապոլոց թագաւորն իր Երկիրները բոլորովին ստացած՝ նոյն դաշնակիցներուն զէնքով օգնելու պատրաստ էր. Գաղղիայիք գրեթէ բոլոր Խոտալիա կորսընցընելէն Ետքը՝ անոր միայն մէկ պղտիկ կտորին մէջ զօրք ունէին. իսկ բոլոր մնացած մասերն Աւստրիայի ձեռքն էին: Արդ Աւստրիացւոց բանակը, որ 140,000 զինուոր ունէր, Մելաս զօրապետին հրամանին տակ Խոտալիայի մէջ թշնամույն հետ զարնուելու պատրաստ կեցած էր: Առ զորքը (Ապր. 18.) Մասսենա զօրապետին հրամանին տակ Գենուայի Երկիրը գտնուող գաղղիացի զօրաց դէմ յառաջ քալելով՝ Վելլրի քաղքին քովերը զանոնք զարկին ու ստիպեցին զՄասսենա իր զօրաց ձախ թեւովը դէպ ի Գենուա փախչիլ: Հոն Գաղղիայիք ծովու կողմանէ Անգղիացւոց նաւատորմղէն պաշարուելով, նաեւ իրենց պատերազմի պաշարն ալ նուազած ըլլալով, իրենք զիրենք Երկայն ատեն պաշտպանելու եւ հաստատուն մնալու բաւական ոյժ չունէին: Աւստրիացւոց հրամանատարը Մելաս՝ Օթթ զօրապետին հրամանին տակ զօրաց բաժին մը խաւրեց Գենուա պաշարելու համար, իսկ ինք Գաղղիացւոց բանակին աջ թեւը Բիեմնողէի մէջէն դէպ ի

Ալպեան լեռներ յառաջ քշելու սկսաւ . (Մայ. 7.) Կիսա-  
սա ու (Մայ. 11.) Սաւոնա քաղաքներն առաւ : Գաղղի-  
ացիք կամուրջով մը Վար գետէն անցնելով՝ բուն իրենց  
երկրին սահմանին վրայ հասան , Մելաս նոյն կամուրջն  
աղեկ պատպահնուած գտնելով՝ չկրցաւ իրենց ետեւէն  
յառաջ քալել , բայց զանազան պատրաստութիւններ  
ընելու սկսաւ ուրիշ կողմանէ նոյն գետին վրայէն անցնե-  
լու եւ դէպ ի Գաղղիա յառաջ երթալու համար :

Աս միջոցին Ն. Պոնաբարդէ իբրեւ առաջին հիւ-  
պատու՝ Գաղղիացւոց Խտալիայի մէջ ըրած կորուսանե-  
րուն գարման ընելու եւ իրեն նոյն երկրին մէջ գաղղիա-  
կան զինուց զօրութեամբ ստացած փառքը նորէն պայ-  
ծառացընելու համար , որոշեց զօրաւոր բանակով մը Ալ-  
պեան լեռներն անցնիլ ու Խտալիա մտնել : Եւ երբ որ  
Աւստրիացւոց բանակին Մելաս զօրապետը դէպ ի Գե-  
նուա ու անկից Գաղղիայի երկիրը (Քրովանս) յառաջ  
քալելու պատրաստութիւններ կը տեսնէր , ինք Պոնա-  
բարդէ իր նոր բանակովը Ա. Բեռնարդոս լեռն անցնե-  
լով՝ ետեւի կողմանէ անոր վրայ հասնելու փութաց :  
Անհնարին դժուարութիւններու յաղթելով (Մայ. 16—  
20) նոյն լեռն անցաւ ու սկսաւ Խտալիայի մէջ իր զօրքը  
յառաջ տանիլ : Մելաս աս չուին լուրն ընդունելով՝ Վար  
գետին եզերը թողուց ու սկսաւ դէպ ի Դուրին յառաջ  
քալել , համարելով թէ Պոնաբարդէ Ալպեան լեռներն  
անցածին պէս՝ ընթացքը դէպ ի նոյն քաղաքը կ'ուզ-  
ղէ : Բայց Պոնաբարդէ յառաջատեսութեամբ ամէն բան  
աղեկ կշռած ըլլալով՝ իր չուն դէպ ի Միլան ուղղած էր ,  
ուր եւ (Յունիս 1.) յաջողութեամբ հասաւ ու անմիջապէս  
հրատարակեց որ Այսրալպեան հասարակապետութիւնը  
նորէն հաստատուած է : Իր աս յանկարծական գալուստն  
ու այսպիսի հաստատուն ու համարձակ կերպով խօսիլն  
է ՏԵՇԱՒՐԱ

ու գործելն իմանալով՝ Գաղղիացւոց կողմը բռնող ամէն  
իտալացիք նորէն սիրտ առին ու իրեն օգնելու կը փռ-  
թային։ Ասանկով քանի մը օրուան մէջ գրեթէ բոլոր  
Լոմբարտիա Աւստրիացւոց ամէն պատերազմի պաշարնե-  
րովն ու շտեմարաններովն իր ձեռքն անցան. իսկ Մելաս  
այսպիսի անակնկալ դէպքերէն ստիպուելով՝ Աղեքսան-  
դրիայի բերդը մտնելն առ ժամս պատշաճ դատեց։ Նոյն  
օրերը Մասսենա Գաղղիացւոց զօրապետը, որն որ ինչ-  
պէս վերը յիշեցինք, Գենուայի մէջ Աւստրիացւոց Օթթ  
զօրապետին տակ ըլլոյ զօրքէն պաշարուած էր, ուտե-  
ւեաց պակասութենէն ստիպուելով, (Յունի. 4.) նոյն  
տեղը թշնամոյն յանձնեց ու դուրս ելաւ։ Եւ որովհե-  
տեւ նոյն ատեն Օթթ իր վերին հրամանատարէն հրա-  
ման ընդունած էր պաշարումը թողուլ, Գենուա առնե-  
լէն ետքը իր զօրքովը գնաց գլխաւոր բանակին հետ մի-  
անալու համար։ Բայց բանակը հասնելէն առաջ՝ ճամ-  
բան Գաղղիացւոց մէկ զօրաբաժնին հանդիպելով, որուն  
հրամանատար էր Լանն, (Յունիս 9.) Մոնղեպէլոյի քով  
սաստիկ պատերազմի մը բռնուեցաւ ու մեծ կորուստ  
ընելէն ետքը գլխաւոր բանակին հետ գնաց միացաւ։ Աս  
միջոցիս Մելաս իր բանակովը բոլոր Լոմբարտիայէն բաժ-  
նուած մնալով, միանգամայն գաղղիական զօրաց ուրիշ  
մէկ մասն ալ Սիւշէ զօրապետին հրամանին տակ ետեւէն  
իր վրայ հասնելու սպառնալով, որոշեց զօրաւոր կռուսով  
մը իր փակարանէն կամ պաշարմանէն ազատիլ դուրս ել-  
ել ու զօրքը յառաջ քշել։

Պանաբարդէ արդէն իր բանակովը Մարդինիայի  
երկիրը հասած էր. ուստի Մելաս իր զօրքը կարդաւորեալ  
ընթացքով յառաջ տանելով, (Յունիս 14.) Աղեքսան-  
դրիայի ու Գորդոնայի մէջտեղն ըլլոյ Մարենից գեղին  
քովի դաշտին վրայ Գաղղիացւոց բանակին վրայ յարձա-

կեցաւ. պատերազմը սկսաւ առտուանց ու քանի մը ժամ  
քշելէն ետքը՝ Աւստրիացիք գրեթէ յաղթած, Մարեն-  
կոյ գեղը յարձակմամբ առած, Գաղղիացւոց ճակատը  
պատուած անցած էին, անանկ որ Գաղղիացիք ամէն  
կողմերէն փախչելով՝ արտորնօք ետ կը քաշուէին։  
Մելաս ութմանամեայ ծերունի հրամանատարն ամէն  
բան լմբնցած ու յաղթութիւնը կատարեալ ստա-  
ցած սեպելով, ինքն ալ արտաքոյ կարգի յոգնած ու  
տկարացած ըլլալով, փախչողներուն ետեւէն քալելն ու  
դեռ պատերազմով քանի մը գաղղիական գնդերը ցրուելն  
իր երկրորդական հրամանատարին՝ այսինքն Յախ զօրապե-  
տին յանձնեց ու ինք Աղեքսանդրիա գնաց։ Բայց հոն  
հասնելէն քիչ մը ետքը՝ երբ որ յաղթութեան ուրա-  
խութիւններովը կը զուարձանար ու նշնին ուրախական  
լուրը կայսեր հասցենելու կը պատրաստուէր, պատերազ-  
մի դաշտին վրայ իրերն ուրիշ կերպարանքի փոխուեցան։  
Գաղղիացւոց Տըսէքս քաջ զօրապետը, զօրն որ Պոնա-  
բարդէ Մարենկոյի ճակատը սկսելէն յառաջ 10,000 զե-  
նուորով գենուայի վրայ խաւրած էր, Աւստրիացւոց  
յանկարծական յարձակման լուրն առնելով, արտորնօք  
ընթացքը դարձուց ու իր զօրքը յառաջ քշելով՝ Գաղ-  
ղիացւոց բանակը հասաւ, երբ որ ամէն բան գրեթէ լմբն-  
ցած ու Գաղղիացիք ցրուելու վրայ էին։ Ինք հասածին  
պէս՝ կուիւը նորէն սկսաւ, Գաղղիացիք այսպիսի քաջ զօ-  
րավարի մը ներկայութեամբն ու օրինակովը սիրտ առնե-  
լով՝ սկսան առիւծի պէս թշնամոյն դէմ վազել։ Տը-  
սէքս իր զօրքովն ու Գելլերմանին ձիաւոր զօրաց օգնու-  
թեամբը յառաջ քալեց, Յախ զօրապետին կեցած տեղը  
հասաւ, զինքն իր հունգարացի քաջ գնդովը պաշարեց  
գերի ըրաւ. եւ թէպէտ ինք քաջ զօրապետը Տըսէքս  
պատերազմի խառնուրդին մէջ ինկաւ մեռաւ, բայց Գաղ-

զիացւոց զօրքը մինչեւ գիշեր պատերազմելով՝ անհնարին կոտորածէն ետքը կատարեալ յաղթութիւն ստացան:

Աս յանկարծական պարտութենէն ետքը Մելաս պատշաճ չհամարեցաւ պատերազմը նորէն սկսիլ. ուստի շուտ մը Գաղղիացւոց բանակը պաշտօնակալ մը խաւրեց՝ զինադադարի առաջարկութիւն ընելու համար: Պռնաւարդէ աս զինադադարին կարեւորութիւնն իր բանակին համար աղէկ ճանչնալով, զանիկայ յօժարութեամբ ընդունեցաւ եւ (Յունիս 15.) Աղեքսանդրիայի մէջ՝ Լէռապէնի գաշանց պայմաններուն համեմատ որոշուեցաւ որ հիմակու հիմայ՝ Գենուա, Պորդոնա, Աղեքսանդրիա եւ Սարդինիայի ուրիշ ամէն ամրոցները, ինչպէս նաև Միւլանի ամրոցը տասնուչորս օրուան մէջ Գաղղիայի զօրաց յանձնուին. Աւստրիայի զօրքն Իտալիայի մէջ երեք մաս բաժնուած դէպ ի Մանդուա քաշուին. ու նոյն Մանդուայի ամրոցը, ինչպէս նաև Բենքիերա, Պորկոֆորդէ, Բյին ձախ եզերքը, Անդոնա, Ֆերրարա ու Տուկանա իրենց ձեռքը մնան: Իսկ Քիէզայի ու Մինչիոյի մէջտեղն ըլլող երկիրը չեզոք սեպուի: Աս զինադադարէն ետքը Պռնաբարդէ Իտալիա թողուց Փարիզ դարձաւ եւ քանի մը ամիս Իտալիայի մէջ պատերազմ չեղաւ: Բայց Աւստրիայի ու Գաղղիայի մէջ խաղաղութիւնը չկրնալով հաստատուիլ, երկու տէրութեանց մէջ պատերազմը գերմանիայի մէջ կը շարունակուէր. ու վերջապէս (1800. Դեկտ. 3.) Գաղղիացիք Աւստրիացւոց վըայ մէծ յաղթութիւն մը ընելէն ետքը, զինադադար եղաւ ու տարւոյն վերջերը երկու կողմանք ալ խաղաղութիւն ընել կ'ուզէին:

Գերմանիայի պատերազմները դրգուած ատենը Իտալիայի մէջ ըլլող բանակներն ալ իրարու հետ զարնուելու սկսան. ու Գաղղիացիք Պախէն զօրապետին հրամանին տակ Մինչիոյ դետէն անդին անցնելով ու Աւստրիա-

ցւոց Պելլեկարտ զօրապետին հրամանին տակ պատերազմող զօրաց վրայ նշանաւոր յաղթութիւն մ'ալ ընելով, (1801. Յունու. 16.) առժամանակեայ զինադադարի դաշնադրութեամբ Բեսքիերայի, Վերոնայի, Ֆերրարայի, Անգոնայի ու Մանդուայի ամրոցներն իրենց տրուեցան, Դալեամենդոյ ու Խզոնցոյ գետերն ալ իբրեւ երկու բանակներուն սահմանները դրուեցան։ Անկէ ետեւ թշնամութիւնները դադրելով, Լոթարինկիայի (Լորենայի) Ախնեւիլ քաղաքը (Փետր. 9.) Գամբոյ Ֆորմիոյ եղած դաշնաց հիման վրայ՝ Աւստրիայի ու Գաղղիայի մէջ խաղաղութեան նոր դաշնք դրուեցաւ։ Աս դաշնաց զօրութեամբ հաստատեցաւ Գամբոյ Ֆորմիոյի դաշնաց մէջ եղած որոշումը՝ որ Աւստրիա Ստորին նահանգներուն ու Լոմբարդիայի երկիրներէն հրաժարելով՝ Վենետիկի հասարակապետութեան երկիրներուն մինչեւ Ատիճէ գետը տէր կ'ըլլայ, նաեւ Խտալիայի մէջ հաստատուած Ախուրեան (Գենուայի) ու Այորալպեան հասարակապետութիւնները կը ճանչնայ։ Տոսկանա՝ որուն մեծ դուքսը մինչեւ ան ատեն Աւստրիայի կայսերական ցեղէն իշխան մըն էր՝ Բարմայի իշխանին կը տրուի. իսկ Տոսկանայի մեծ դուքսն Խտալիայի մէջ կորսընցուցած երկրին տեղ՝ Գերմանիայի մէջ ուրիշ երկիրներ կ'ընդունի։ Այսպէսով՝ Գամբոյ Ֆորմիոյի ու Ախնեւիլի դաշնաց որոշմանքներով Աւստրիա Գերմանիայի մէջ կորսընցուցած 540 քառ. մղ. իսկ Խտալիայի մէջ կորսնցուցած 140 քառ. մղ. երկիրներուն դէմ՝ ընդունեցաւ Խտալիայի մէջ 500 քառ. մղ. ու Գերմանիայի մէջ 92 քառ. մղ. երկիր. իսկ Տոսկանայի մեծ դուքսն Խտալիայի մէջ կորսնցուցած 410 քառ. մղ. դքսական երկիրներուն տեղ՝ Գերմանիայի մէջ 200 քառ. մղ. երկիր (Ալցապուրկ, Պերխողոլսկատէն ու Բասսաւի երկրին մէկ մասն) ընդունեցաւ։

Ղիւնեւիլի խաղաղութեան դաշանց մէջ ոչ Նէապոլսոյ ու ոչ Հռոմայի տէրութեան իրողութեանց վրայ յիշատակ եղած էր : Նէապոլսեցիք (1800. Դեկտ.) քիչ մը զօրացած ըլլալով, Տոսկանայի երկիրն արշաւելու համարձակած էին . բայց հոնտելերն ըլլող Գաղղիացւոց զօրքը վրանին դալով (1501. Յունու. 14.), Հռոմայի երկիրը փախչելու եւ ապաւինելու ստիպեցան : Ետքէն Գաղղիացիք Հռոմայի երկիրն ալ հասնելով, Նէապոլսեցիք մեծ նեղութեան մէջ ինկան ու միայն Ռուսիայի միջնորդութեամբը, որն որ նշն ատեն Գաղղիայի բարեկամացած էր, Գոլինեղի մէջ (Փետր. 18.) զինադադարի դաշինք դրին : Քիչ մը ետքը աս զինադադարին ժամանակը լմիննալով, երբ որ Գաղղիացիք զօրաւոր բանակով մը Նէապոլսոյ սահմանը մտնելու կը պատրաստուէին, տէրութիւնը փութաց իրեն առաջարկուած պայմանները յանձն առնելով՝ Գաղղիայի հետ խաղաղութեան դաշն դնել : Աս դաշնադրութիւնն եղաւ (1801 Մարտ 28.) Փլորենտիայի մէջ, որուն զօրութեամբ Նէապոլսոյ տէրութիւնը Գաղղիացւոց կը թողուր Էլապա կղղին, Բիոմպինոյի իշխանական երկիրն ու Սուստոյ ու Էլլէ Բրեսկուէ ըստուած վիճակը, եւ կը խոստանար իր նաւահանգիստներն Անգղիացւոց ու Օսմանցոց նաւերուն գոց պահել եւ Ապուլիայի Օդրանդոյ քաղքին մէջ գաղղիացի զօրաց մնալուն հաւանիլ : Երբ որ Անգղիա (1802. Մարտ 27.) Գաղղիայի հետ Ամիենի մէջ խաղաղութեան դաշինք դրաւ, հաստատուած պայմաններուն մէկն ալ աս էր՝ որ Գաղղիացիք իրենց զօրքը թէ Նէապոլսոյ եւ թէ Հռոմայի տէրութեանց երկիրներէն հանեն : Ասով աս երկու տէրութիւնները նշն ատեն Գաղղիայի լուծէն դրեթէ բոլորովին աղատեցան, թէպէտ եւ Գաղղիայի կամ մանաւանդ առաջին հիւպատոսին՝ այսինքն Պոնաբարդէին

ազդեցութիւնը, ինչպէս Խտալիայի ուրիշ մասերէն՝ նոյնպէս առ Երկու տէրութեանց վրայէն ալ պակաս չեղաւ:

Տոսկանա՝ որն որ Լիւնեւիլի խաղաղութեան դաշնաց մէկ պայմանին համեմատ՝ Գաղղիայի ձեռքը մնացած էր՝ Բարմայի Փերդինանդոս դքսին տրուելու համար, Պոնաբարդէին կարգաւորութեամբը (1801. Մարտ 21.) նցն դքսին Լուդովիկոս որդւոյն տրուեցաւ՝ Թուքարունիւն Ետրուրիայ անուամբ, ուստի նցն իշխանը (1801. Մայ.) իբրեւ թագաւոր Ետրուրիայ՝ իր կառավարութիւնն սկսաւ: Նցն ատեն որոշուեցաւ որ Փերդինանդոս դուքսը մեռնելէն Ետքը՝ Բարմաս ու Բիաչենցա գաւառները Գաղղիայի իշխանութեան կամ տրամադրութեան տակ մնան: Բայց առ Ետրուրիայի թագաւորութեան ու թագաւորի անունը կեղծեալ տիտղոսի մը պէս էր, որովհետեւ Լուդովիկոս թագաւորն իր երկիրը մննելէն Ետքն ալ՝ Գաղղիացւոց զօրքը հօն մնացին ու Ետրուրիա գրեթէ իբրեւ Գաղղիայի գաւառ մը կը կառավարուէր :

Խոկ Սարդինիայի տէրութեան վիճակը Խտալիայի ուրիշ տէրութեանց վիճակէն աւելի խեղճ եղաւ: Արդէն վերակացուաց ժողովոյն կառավարութեան ատենը Բիեմնադէի Երկիրը Սարդինիայի տէրութենէն դուրս հանուած ու իբր Գաղղիայի մէկ գաւառն եղած էր՝ առժամանակեայ առանձին կառավարութեամբ մը. այսպէս մնաց նաեւ Պոնաբարդէի հիւպատոսութեան ժամանակին ալ: Եւ թէպէտ Ռուսիա առանձին խնամքով միջնորդութիւն կ'ընէր ու կը ջանար Բիեմնադէն Սարդինիայի թագաւորին յանձնել տալու. բայց Պոնաբարդէ իւլ մը ատեն խնդիրն անորոշ ու առջի վիճակին մէջ թող տալէն Ետքը, վերջապէս (1802. Աեպտ. 11.) ճարպկու-

թեամբ մը Ռուսիայի դահլիճը խարելով՝ զբիեմնդէ բուլըրովին Գաղղիայի հետ միացուց։ Եւ որովհետեւ Ռուսիա միշտ կը պնդէր ու կը ստիպէր որ գոնէ Բիեմնդէ տեղ՝ Սարդինիայի թագաւորին Խտալիայի մէջ ուրիշ երկիրով մը հասուցում ըլլայ, ու նոյն առենները Բարձայի Փերդինանդոս գուքսը մեռնելով՝ իր երկիրը (Բարձա, Բիաչենցա ու Կուսագալլա) Գաղղիայի տրամադրութեան տակ մնացած էր, անոր համար Պոնաբարդէ Ռուսիայի տէրութիւնը նոր հնարքով մը լռեցուց, խոստանալով որ Բարձայի երկիրը Սարդինիայի թագաւորին տալու կը ջանայ։

\* Այն (1802) տարին Յունուար ամսոյն մէջ Պոնաբարդէ Այսրալպեան հասարակապետութեան հրաման խաւրած էր՝ որ Գաղղիայի Լիոն քաղաքը քանի մը պատգամաւորներ խաւրեն, որպէս զի իրեն հետ իրենց հայրենեաց համար նոր սահմանադրութիւն մը շինելու վրայ խորհուրդ ընեն։ Հոն Պոնաբարդէին առաջնորդութեամբն ու ազդեցութեամբը նոր սահմանագրութիւն մը յօրինուեցաւ, որուն մէջ այլեւայլ հնարքներով հաստատուած որոշմունքներն Խտալիայի հարուստ հողատէրներուն, ուստիմնականաց ու վաճառականաց զանազան բաղձանքներուն ու պահանջմունքներուն ըստ կարի համեմատ կ'երեւային։ Ըստ այսմ սահմանադրութեան՝ կառավարութեան գլուխը Գահերէց մը պիտ'որ ըլլար։ Արդ՝ ժողովականք աղասեցին Պոնաբարդէին, որ հոն ներկայ էր, աս պաշտօնն ինք յանձն առնելու, որովհետեւ Խտալացւոց մէջ այնպէս յարմար ու յաջողակ անձ մը չենք կրնար գտնել, կ'ըսէին, որ աս բարձր պաշտօնը վարելու կարող ըլլայ։ Հիւպատոսը քանի մը ընդհանուր խոպերով յանձն առաւ նոյն պաշտօնը վարելու՝ առանց Գահերէցի անուան ու տարեկան թո-

շակի<sup>\*</sup>: Երբ որ նոր սահմանադրութիւնը բոլոր ժողովականաց առջեւը պիտ' որ կարգացուէր, ժողովին մէջ ընդհանուր շնչոց մ' ելաւ ու շատերը սկսան առաջարկել որ տէրութեան անունը Այսրալպեան հասարակապետութեան տեղ՝ իտալիան հասարակապետունիւն ըլլայ: Աս առաջարկութիւնը գրեթէ բոլոր իտալիայի ժողովոց փափագը կը սեպուէր, որովհետեւ առհասարակ կ'ուզուէր որ ամէն իտալացիք իբր մէկ տէրութեան անդամներ սեպուին: Պոնաբարդէ աս առաջարկութիւնն իր ներքին խորհուրդներուն ու փափագներուն համեմատ գտնելով՝ նոյնին վրայ իր հաճութիւնը ցըցուց, եւ ժողովն արձակեցաւ:

Ասկից առաջ Պոնաբարդէ Լիգուրեան (Գենուայի) հասարակապետութեան ալ՝ գաղղիական սահմանադրութեան նման նոր սահմանադրութիւն մը տուած էր. ըստ որոյ հասարակապետութեան գլուխը դուքս (առժ) մը պիտ' որ ըլլար երկու ընթերականերով կամ խորհրդականներով, դարձեալ՝ ծերակոյտ մը ու օրէնսդիր ժողով մը պիտ' որ ունենար: — Այսպէս Պոնաբարդէ՝ իբրեւ առաջին հիւպատոս կամ գլուխ գաղղիական հասարակապետութեան՝ իտալիայի այլեւայլ մասանց իրողութեանց ու կառավարութեան վրայ ուղածին պէս կը կարգադրէր. ու կրնայ ըստուիլ որ բոլոր երկրին վրայ իբրեւ վերին տիրող կ'իշխէր. մինչեւ 1804 Մայ. 20.

\* Ըստ գաղղիական սահմանադրութեան՝ Պոնաբարդէ չէր կը նար իտալիայի հասարակապետութեան գահերէց ըլլալ, ինչու որ Գաղղիայի քաղաքացւոյ մը թոյլ տրուած չէր օտար երկրի մը մէջ պաշտօն կամ ծառայութիւն մը վարել: Բայց ճարպիկ հիւպատոսը գահերիցութիւնը յանձն առաւ չէ թէ իբրեւ պաշտօն կամ ծառայութիւն մը, հապա միայն այնչափ ատեն իտալիայի մէջ իշխելու կամ իտալական հասարակապետութիւնը կառավարելու՝ մինչեւ որ նոյնն իր քաղաքացիներուն կամ անդամներուն մէջն մէկը գտնէ, որն որ ասարձը ու գժուարին պաշտօնը վարելու արժանաւորութիւն ու կարղութիւն ունենայ:

Նաբոլէնն Ա. անուամբ Գաղղիայի կայսր անուանելով, աւելի եւս իշխանութեամբ Խտալիայի վրայ իր ազդեցութիւնը բանեցրնելու սկսաւ։ Կոյն (1804) տարի՝ առանձինն Ուուսիայի տէրութիւնը Կաբոլէնին՝ ինչպէս ուրիշ գործքերուն՝ նոյնպէս Խտալիայի մէջ իբրեւ վերին իշխան ըրած կարգաւորութեանց, մանաւանդ Սարդինիայի թագաւորին Բիէմոնդէի տեղ խոստացուած հատուցումը չկատարելուն եւ Կէապոլսոյ երկիրը դաղղիացի զօրքով բոնելուն վրայ վշտանալով, Գաղղիայի հետ բարեկամական յարաբերութիւնները կտրեց։ Ասոր վրայ Աւատրիա ու Ռուսիա (1804. Կոյ. 4.) դաշինք դրին՝ միատեղ 350,000 զօրաց բանակ մը կազմելով, Կաբոլէնին օտար երկիրներու, մանաւանդ Խտալիայի մէջ ինքնիշխան գործելն արգելելու, եւ Սարդինիայի թագաւորը, Տոսկանայի մեծ դուքսն ու Մոտենայի դուքսը նորէն իրենց կորսնցուցած երկիրներուն եւ գահերուն գարձրնելու։ Կաեւ Անգղիայի տէրութիւնը (1805. Յունու. 14.) Կաբոլէնին յայտարար գրով մը ծանոյց որ ինք ալ չիկրնար Եւրոպայի միւս տէրութեանց միաբանութենէն զատուիլ, եւ անոնց գէմ Գաղղիայի հետ խաղաղութեան ու դաշնակցութեան մէջ մնալ։ Կաբոլէնն աս ամէն ազգարարութիւններն ու վշտանգներն արհամարհելով ու չսեպելով, առաւելապէս Խտալիայի նկատմամբ մեծագոյն համարձակութեամբ սկսաւ գործել։ Կոյն տարի (Մարտ 17.) խտալական հասարակապետութեան խորհրդականները Փարիզ կանչելով՝ զինքն Խոտալիայի Շաֆառոր անուանել առւաւ. ու երկու ամիս ետքը անձամբ Խտալիա գնաց եւ (Մայ. 26.) Միլանի մայր եկեղեցւոյն մէջ Խտալիայի Երիտրիա Շաֆառ գլուխը դրաւ, որով որ հին ատենները Գերմանիայի կայսրները՝ իբրեւ Լոմբարտիայի թագաւոր կը պակուէին։ Կոյն թագը գլուխը դրած ատենն աս

խօսքերն ըստաւ, “Աստուած աս թագն ինծի տուաւ .  
վայ ան մարդուն, որն որ անոր ձեռք դպյընել կ'ուզէ,,.  
որով կը հասկըցըներ թէ իր աս գործքն Աւստրիայի ու  
Ռուսիայի կայսրներուն անտարբերութեամբ շընդունելն  
աղէկ կը ճանչնար ու գիտէր, բայց վախ չունէր: Թէ-  
պէտ եւ Խտալիայի թագաւորութիւնը հաստատուած  
ատենն որոշուեցաւ որ Գաղղիայի կայսրութիւնն ու Խ-  
տալիայի թագաւորութիւնը միեւնոյն իշխողի տակ ըրլ-  
լան. բայց Նաբոլէոն հոս ալ հնարք մը գտաւ՝ ըսելով  
որ նոյն ատենները Խտալիայի Գաղղիայէն զատուիլն ու  
առանձին թագաւոր ունենալը խիստ վտանգաւոր է.  
ուստի եւ հիմակու հիմայ ինք Խտալիայի ալ թագաւոր  
կը մեայ, բայց կը ջանայ նոյն թագն ու պատիւը յաջողակ  
երիտասարդի մը տալ: Եւ իրոք քիչ մը ետքը (Յունիս 7.)  
իր ժողէֆին ամուսնոյն առջի երկանէն ունեցած եւգի-  
նէսս Պոհառնէ որդին իրեն յաջորդ անուանեց եւ Խտա-  
լիայի փոխարքայ դրաւ:

Փարիզի մէջ՝ Խտալիայի թագաւորութեան հաս-  
տատուիլը հրատարակուած օրը Նաբոլէոն նոր հրովար-  
տակով մը Բիոմպինոյի իշխանական երկիրը, (որն որ  
Պուռնդոմբանեի ազգատոհմին ժառանգութիւնն էր ու  
Նէապոլոյ թագաւորն անոր վերին իշխանութիւնը (1801) խաղաղութեան դաշնաց ատենը Գաղղիայի տա-  
լու ստիպուած էր,) իր Ելիզա քրոջն իբրեւ ժառանգա-  
կան կալուած պարզեւեց, սահմանելով որ միշտ Գաղ-  
ղիայի վերին իշխանութեան տակ մեայ: Աս Ելիզա տի-  
կինը Փելիքս Պաչչիոքքի Խտալացի ազնուականի մը հետ  
ամուսնացած էր, զորն որ Նաբոլէոն իշխան (prince) ա-  
նուանեց, ու որոշեց որ անկից ետքը Բիոմպինոյի իշ-  
խանները Գաղղիայի կայսրէն իրենց իշխանութեան մէջ  
հաստատուին ու անոր հաւատարմութեան ու հնաղան-

գութեան երգում ընեն։ Քանի մը ամիս ետքը (Յունիս 23.) նաեւ Լուգքայի փոքր հասարակապետութեան երկիրը նոյն Պաշչիոքքի իշխանին իբրեւ ժառանգական կալուած տրուեցաւ։ Իսկ Գենուա, որն որ 1798էն ի վեր Լիգուրեան հասարակապետութիւն անուամբ անկախ տէրութիւն մը կը սեպուէր, Նաբուլէոնին հնարքովն իբր իր բնակիչներուն բաղձանացը համաձայն՝ (Յունիս 4.) Գաղղիայի անմիջական կառավարութեան տակ մտաւ ու անոր հետ միացաւ։ Նաեւ Բարմայի, Բիաչենցայի ու Կուանդալայի երկիրները, Պարունակ Նաբուլէոն խոստացած էր Սարդինիայի թագաւորին՝ իբրեւ իրմէն առնուած երկիրներուն հատուցում մը տալու, (Յուլ. 21.) Գաղղիայի հետ միացան։

Երբ որ Իտալիայի թագաւորութեան կանգնուելուն, Նաբուլէոնին՝ Իտալիայի թագաւոր անուանուելուն ու իր ըրած այլեւայլ կարդաւորութիւններուն լուրն եւրոպայի մէջ տարածուեցաւ, մեծ տէրութիւնք սկսան աւելի եւս իննամքով, իրարու հետ միանալու եւ միացեալ զօրութեամբ անոր այսչափ համարձակութիւնը զսպելու ջանալով, Երրորդ դաշնայիշտեալ (coalition) հաստատեցին։ Ամենէն առաջ Անգլիա ու Ռուսիա (1805. Ապր. 11.) իուարու հետ դաշնակցելով՝ որոշեցին ուրիշ տէրութիւններու հետ դաշնակցութիւն ընել ու 500,000 զօրաց բանակ մը կազմելով՝ աշխատիլ որ (ուրիշ կարդաւորութիւններէն զատ) Սարդինիայի թագաւորն իր երկիրն ու դահը դառնայ, եւ Իտալիա Գաղղիացւոց լուծէն բոլորովին ազատուի։ Աս դաշնակցութեան մէջ մտան (Օդոս. 9.) Աւստրիա, (Հոկտ. 3.) Շուէտ ու (Նոյ. 3.) Պրուշ։ Աւստրիայի 120,000 զօրաց գլխաւոր բանակը կարուս արքիոքսին հրամանին տակ Իտալիայի մէջ Գաղղիացւոց հետ զարնուելու պատրաստ

կեցած էր : Բայց աս հեղու աս զօրքը Խտալիայի մէջ թշնամւոյն հետ պատերազմելու առիթ չունեցաւ : Վասն զի Գաղղիացիք Գերմանիայի ու Աւստրիայի քանի մը գաւառներուն մէջ դաշնակցաց բանակներուն յաղթելէն ետքը՝ վերջապէս (Դեկտ. 2.) Մորաւիայի Աւստրիաց գեղին քով Նաբոլէոնին ըրած յաղթութիւնն ամէն թշնամութեանց վերջ տուաւ : Անկից ետքը Աւստրիայի կայսրը հարկադրեցաւ նախ զինադադար ընել ու քանի մը օրէն ալ (Դեկտ. 26.) Հունգարիայի Բրեսպուրի քաղքին մէջ Նաբոլէոնին հետ խաղաղութեան դաշինք դնել : Աս դաշինքով Աւստրիա՝ Նաբոլէոնին Լիւնեւիլի խաղաղութենէ ետքն ըրած ամէն կարգաւորութիւնները մանաւանդ Խտալիայի նկատմամբ՝ ընդունելէն եւ ուրիշ քանի մը պայմաններ յանձն առնելէն ի զատ, նաեւ Վենետիկի երկիրը կամ թագաւորութիւնը Գաղղմատիային հետ (իբր 500 քառ. մղ. տեղ երկուք ու կէս միլիոն բնակիչով) Նաբոլէոնին կամ Խտալիայի թագաւորութեան տուաւ եւ զնաբոլէոն Խտալիայի թագաւոր ճանչցաւ :

Աս միջոցիս Նէապոլսոյ տէրութեան մէջ ալ մեծ ու նշանաւոր փոփոխութիւն մ'եղաւ : Վերը յիշուած գէպքերէն քանի մը ամիս առաջ՝ Նաբոլէոն (1805. Սեպտ. 21.) Նէապոլսոյ տէրութեան հետ դաշինք դրաւ, որուն զօրութեամբ բոլոր աս տէրութեան նաւահանգիստները Գաղղիայի թշնամի ըլլող տէրութեանց նաւերուն գոյց պիտոր մնային : Աս դաշինքը հաստատուելէն ետքը՝ Նէապոլսոյ երկրին մէջ դանուող Գաղղիացւոց բանակն անկից դուրս ելաւ ու Վերին Խտալիա գնաց : Բայց նոյն տարի Նէապոլսոյ տէրութիւնն ալ մէկալ տէրութեանց դաշնակցութեան մէջ մոնելով, Նաբոլէոնին հետ դրած դաշինքն աւրեց : Ասոր վրայ ԻՏԱԼԻԱ

(նոյ. 19.) 32,000 Ռուս-Անդղիացի զօրաց բանակ մը նաւերով Նէապոլսոյ ծովեղեռքը եկաւ, ու Նէապոլսոյ թագուհին, որ քիչ մը ատենէ ի վեր արտաքուստ իր Գաղղիայի գէմ ունեցած ատելութիւնը թողուցած էր, բայց ներքուստ նոյնը հաստատ կը պահէր, ան զօրքը չէ թէ միայն առանց ընդդիմութեան՝ հապա նաեւ մեծ ուրախութեան ցոյցերով ընդունեցաւ։ Աս գործքը Նաբոլէսնին բարկութիւնն արտաքոյ կարգի սաստկութեամբ բորբոքեց։ Ուստի Բրեսպուրկի խաղաղութեան դաշանց հաստատուելուն երկրորդ օրը (Դեկտ. 27.) ինք Վիեննայի մօտ Շէօնապրունի կայսերական պալատը գտնուելով, հոնկից հրովարտակ մը հանեց, որուն մէջ ըսելով թէ “Պուրապնեան ցեղը (ուսկից էր ան ատենուան Նէապոլսոյ թագաւորը,) նոյն տէրութեան մէջ թագաւորելէն դադրած է,, թագաւորական իշխանութեան վերջանալը հրատարակեց։ Երբ որ աս հրովարտակն ու Նաբոլէսնին միտքը հրատարակուեցաւ, Ռուս-Անդղիական զօրքը, որն որ թագաւորին օգնելու համար եկած էին, Նէապոլսէն հեռացան։ Անկից ետքը Փերդինանդոս թագաւորն ամէն յշյար կորսնցընելով, (1806. Յունու. 15.) Նէապոլիս թողուց ու իր գանձերով ու բարեկամներով Սիկիլիա կղզին անցաւ. քանի մը շաբաթ ետքն ալ (1806. Փետր. 11.) թագուհին Նէապոլսէն ելաւ, տեսնելով որ Նէապոլսոյ ժողովրդեան ու զօրաց հետ Գաղղիացւոց զօրութեան գէմ դնելու համար ի գործ դրած հնարքներն օգուտ մը չըրին ու պիտ' օր չընեն։ Քանի մը օր ետքը (Փետր. 14.) Գաղղիայիք Նաբոլէսնին Յովակի եղբօրը հրամանին տակ եկան Նէապոլիս մտան ու երկիրը դրաւեցին։ Միայն Կայեգայի ամուր բերդին մէջ Հեսուսին-Ֆիլիբոսթալի իշխանը հինգ ամիսի չափ Գաղղիացւոց գէմ պատերազմելով՝ զանիկայ պաշտպա-

նեց։ Նաեւ Փերդինանդոս թագաւորին հաւատարիմ կողմնակիցները Գալապրիայի մէջ երկայն ատեն Անդղիացւոց օգնութեամբ Գաղղիայի զօրաց նոյն գաւառը մտնելու թող չտուին։ Սակայն աս ամէն տեղերն ալ վերջապէս Գաղղիացիք առին ու բոլոր Նեապոլսց ցամաք երկրին տիրեցին։ միայն Սիկիլիա կղզին Փերդինանդոս թագաւորին իշխանութեան տակ մնաց։

Գաղղիայի զօրաց Նեապոլիս մտնելէն ամիս մը ետքը (Պարտ 30.) Նաբոլէոն նոր հրովարտակով մը իր Յովսէփ եղբայրը Նեապոլսց ու Սիկիլիայի թագաւոր անուանեց, այսու պայմանաւ՝ որ նոյն տէրութեան երկրին մէջ վեց հատ՝ Գաղղիայի կայսեր տրամադրութեան տակ մնալու՝ աւատական իշխանութիւններ կամ կալուածներ որոշուին\*։ գարձեալ նոյն երկրին եկամուտքէն ամէն տարի մէկ միլիոն ֆրանգ առնուի՝ մեծ արդիւնք ունեցող Գաղղիացի զինուորները վարձատրելու համար։ — Յովսէփ թագաւորն իր նոր գահին վրայ հաստատուելէն ետքը ինք զինք զբոսանաց ու զուարձութեանց տուաւ, իսկ երկրին կառավարութիւնն իր երկու պաշտօնեաններուն՝ Սալիչեդդի գորսիգացւոցն ու Ուկօտէրէր գերմանացւոյն ձեռքը թողուց, որոնք հին աւատական կարգերն ու կալուածներու բաժանումները ջնջելով, բոլոր երկիրն այլեւայլ գաւառներու եւ վիճակիներու բաժնեցին, վանքերու կալուածները տէրութեան դանձին գրաւեցին եւ նոր կարգաւորութիւններով կը ջանային ժողովրդեան վատահութիւնը Նաբոլէոնեան կամ նոր թագաւորութեան համար շահելու. բայց ժողովուրդը թէ

\* Քիչ մը ետքը (Յունիս 5.) աս աւատական կալուածներուն մէկը՝ այսինքն զինեւենդի իշխանութիւնը Նաբոլէոնին հրամանաւ Գալերան պաշտօնէին, իսկ Բոնդէ Գորվզի իշխանութիւնը Պեռնատոդ սպարապէտին տրուեցաւ։

թագաւորին ու թէ իր կառավարութեան վրայ միշտ պաղ սրտով ու աչքով կը նայէր :

Նաբոլէոն կայսրն իր Խտալիայի մէջ ըստած կարգաւորութիւնները հաստատելու մոքով՝ (Մարտ 2.) Փարիզի խորհրդանոցին մէջ հրապարակաւ աս խօսքերն ըստ ։ “Բոլոր Խտալիայի թերակղղին (Գաղղիական) մեծ կայորութեան մէկ մասն է ու եօ՛ իբրեւ գերագոյն գլուխ՝ այլեւայլ տիրողներն ու սահմանադրութիւնները, որոնց մով Խտալիայի այլեւայլ մասերը կը կառավարուին, իմ երաշխաւորութեանս տակ առած եմ”։ Աս խօսքերով Նաբոլէոն յայտնի ցըցուց որ բոլոր Խտալիա իր վերին իշխանութեան տակ կը սեպէր ու անոր այլեւայլ մասանց վրայ իշխողներն իր հրամաններուն համեմատ պիտ'որ տիրէին, եւ ինք ամեն տեղ իշխանները կամ թագաւորները գահ պիտ'որ հանէր, գահէն իջեցընէր եւ ուղածին պէս զիրենք պիտ'որ փոխէր։ Աս ընթացից համեմատ Նաբոլէոն քիչ մը ետքը բորդուկալի երկիրը պատերազմաւ առնելէն, թագաւորը գահէն վանտելէն ու բոլոր տէրութիւնը երեք մաս բաժնելէն վերջը, (1807. Հոկտ. 27.) անոր հիւսիսային մասը, որն որ “Հիւսիսային Լուսիտանիայի թագաւորութիւն, պիտի կոչուէր, Ետրուրիայի Կար. Լուգովիկոս Բ. անշափահաս թագաւորին (ուրուն հայրը Լուգով. Ա. քանի մը ամիս առաջ մեռած էր,) տալու որոշեց. որուն գիմացը նոյն Ետրուրիայի թագաւորութեան երկիրը Գաղղիայի կայսեր պիտ'որ տրուէր։ Նոյն տարի (Դեկտ. 10.) Ետրուրիայի թագուհին (Նաբոլէոնին հրամանէն ստիպուելով) իր յիշեալ անշափահաս որդւոյն անուամբը նոյն թագաւորութենէն հրաժարեցաւ ու Գաղղիայի զօրքն եկան զանիկայ գրաւեցին։ Յաջորդ տարին Նաբոլէոն իր Յովուէփ եղբայրը՝ զորն որ նէապոլսց թագաւոր դրած էր, (1808. Յունիս 6.)

Հոնկից հանեց ու Սպանիայի գահը նստեցուց, ուսկից՝ խել մը պատերազմներէն ետքը՝ Փերդինանդոս է. թագաւորը վար առած ու բոլոր Պուրպոնեան - Սպանիական թագաւորական ցեղը յաջորդութենէ զրկած էր: Իսկ նէապոլսց գահին վրայ (Յուլ. 15.) թագաւոր նստեցուց իր Միւրա քեռայրը, զորն որ յառաջադցն (1806. Մարտ 15.) գերմանիայի մէջ Գլեւի ու Պերկի մէծ դուքս ըրած էր:

Նաբոլէոն թէպէտ եւ Խտալիայի ուրիշ տէրութեանց մէջ ուղածին պէս կարգաւորութիւններ ընելով՝ քանի մը վեհապետներ իրենց գահերէն խախտած հանած էր, նաեւ քահանայապետական երկիրներէն առնուած քանի մը մասերն ետ դարձնելու ամենեւին կամք չէր ցուցըներ, ի վերայ այսր ամենայնի Դոլենդինցի խաղղութենէն կամ թէ Պիոս Է. ին քահանայապետական գահն ելլելէն ետեւ՝ անոր հետ յայտնի թշնամութիւն կամ պատերազմ չէր ըրած: Աերջապէս զանազան պատճառանկքներ գտնելով՝ ու իր սովորական հնարքները բանեցընելով՝ աս եկեղեցական - աշխարհական վեհապետին վրայ ալ իր բռնաւորական ու տիրապետական խորհուրդները, մանաւանդ թէ շատոնցուրնէ մորին մէջ հաստատած գաղափարը (զ.քահանայապետն աշխարհական իշխանութենէ զրկելը) ի գործ դնելու ձեռք զարկաւ: Թէպէտ եւ քահանայապետին հետ ըրած գաշնաւորութեան (concordat) համեմատ՝ Խտալիայի եկեղեցական վիճակներուն կամ թէմերուն համար Նաբոլէոն եպիսկոպոսներ պիտ' որ չանուանէր. սակայն ինք այս գաշնիքը բանի տեղ չդնելով, առանց քահանայապետին հարցընելու՝ նոյն վիճակներուն համար եպիսկոպոսներ կ'անուանէր եւ ուրիշ ասոնց նման կարգաւորութիւններ կ'ընէր: Իսկ քահանայապետը, ինչպէս որ իր պարտքն

ու իրաւունքը կը պահանջէին, աս Նաբոլէնին անուանուած եպիսկոպոսներուն ընտրութիւնը չէր հաստատեր: Նաբոլէն (1806—1807) զանազան պատերազմներու զբաղած ըլլալով, երկու երեք տարի աս խնդիրներն առանց հետեւութեան մնացին. բայց երբ որ Դիլսիդի խաղաղութեան դաշնքէն ետքը (1807. Յուլ. 9.) Փարիզ դարձաւ, քահանայապետին հետ աս բաներուս վրայ իր վէճերը սկսաւ ու իր հին հնարքները ձեռք առաւ իր զօրութիւնն անոր ցուցընելու համար: Քանի մը ատենէ վեր իրեն սովորական խօսք մ'ըրած էր՝ թէ միայն Որուսիայի կայսրն ու Անգղիայի թագաւորն իրենց տէրութեանց մէջ բացարձակ տէր են, որովհետեւ իրեն կարծեաց համաձայն՝ աս վեհապետներն իրենց երկիրներուն մէջ ամէն եկեղեցական գործքերուն վրայ ուղածնուն պէս կարգաւորութիւններ կրնային ընել: Ինքն ալ ասանկ իշխանութիւն մը աւելի եւս ընդարձակութեամբ ձեռք բերելու եւ բանեցընելու համար հարկաւոր ու պատշաճ համարեցաւ եւ որոշեց՝ հռոմէական գահը բոլորին վերջացընել: Եւ աս բանս ընելու պատճառանք ու պատրուակ մը ցուցընելու համար՝ քահանայապետին առաջարկեց որ իրեն հետ գաշն գնէ՝ Գաղղիայի թշնամեաց դէմ յարձակողական ու պաշտպանողական պատերազմ ընելու: Աս գաշն հաստատութեան համար ալ իբրեւ գլխաւոր պայման պահանջեց՝ որ քահանայապետը Նաբոլէնին թշնամի ըլլող ամէն տէրութեանց գեսապանները Հռոմայէն հեռացընէ ու իր նաւահանգիստներն Անգղիացւոց նաւերուն գոյէ: Ասոնք առաջարկելէն ետքը՝ սպառնալիք ըրաւ որ եթէ քահանայապետը նոյները կատարել շուզէ, ինքն ալ Անգոնայի երկիրը կամ մարդը (marche) կը գրաւէ:

Աս առաջարկութեանց ու սպառնալեաց դէմ քա-

Հանայապետն իր ժողովովը մէկտեղ հաստատութեամբ պատասխան տուաւ թէ առանց իր պարտուցը կատարման վրայ արատ բերելու եւ խղճմտանաց դէմ գործելու եւ առանց ուրիշ ամէն տէրութեանց ատելութիւնն ու թշնամութիւնը պարապ տեղ գրգռելու՝ չիկրնար Նաբուլէնին առաջարկած դաշինքն ընդունիլ ու հաստատել եւ անով մշտնջենաւոր պատերազմի պատրաստ կենալ, մանաւանդ Անգղիացւոց դէմ պատերազմ հրատարակել, որոնցմէ մինչեւ ան ատեն ամենեւին թշնամութեան ցոյց ու գործ մը չէր տեսած։ Բայց որպէս զիցուցընէ թէ իր ձեռքէն եկածն ու խղճմտանքին թշլտուածը կատարելու պատրաստ է՝ կ'ուզէ ու իր հաւանի որ իր նաւահանգիստներն Անգղիացւոցնաւերուն գոց ըւլան ու իր երկրին ծովեղերքն իր զօրքը պահպանեն։

Կարուլէն ասանկ պատասխան մը ընդունելէն ու քահանայապետին անխախտելի հաստատութիւնը տեսնելէն ետքը, ալ երկայն ժամանակ անգործ կենալը՝ իրը թէ քահանայապետէն բանադրանք մը ընդունելու վախունենալէն յառաջ եկած տկարութիւն սեպուելիքը գիտնալով, Հռոմայի դէմ իր թշնամութեան գործքերը սկսաւ։ Յամի 1808 (Փետր. 2.) 6000 գաղղիացի զօրք Միունիս զօրապետին հրամանին տակ (որն որ իսկզբան Հռոմայի երկիրէն անցնելու եւ Նէապոլիս երթալու հրաման խնդրած ու ընդունած էր,) եկան Հռոմ մտան, ու պատճառ բերելով որ նոյն քաղաքն ու իր երկիրը նէապոլսեցի աւազակներէն պաշտպանելու համար հօնմալ կ'ուզեն, քաղքին մէջ բնակութիւն ընդունեցան ու մնացին։ Քանի մը որ ետքը (Փետր. 4.) Կարուլէն յայտարարութեամբ մը ծանոյց որ իր զօրքն անոր համար Հռոմ մտան ու մնացին՝ վասն զի Պիոս Է. իր պահանջումները շուղեց կատարել։ Անկից ետեւ ալ

Գաղղիացիք ոկտան Հռոմայի մէջ իրենց բռնաւորական գործքերը կատարել. քահանայապետին զօրքերը դաղշղական զօրաց մէջ խառնեցին, հելուետիացի պահապան զօրքը քահանայապետին պալատէն վռնտեցին, քանի մը պաշտօնակալներ, մեծամեծներ ու կարդինալներ բանտարկեցին ու աքսորեցին: Երբ որ քահանայապետական տէրութեան պաշտօնեայ կազրիէլլի կարդինալն առ բռնաւորական գործքերուն վրայ (Ապր. 3.) Գաղղիացւոց գեսպանին տրտունջ ըրաւ, գեսպանը պատասխանեց թէ այս ամենայն միայն Նաբոլէոնին ըրած առաջարկութիւններուն՝ քահանայապետին կողմանէ ընդունելութիւն չգտնելուն հետեւանձնն են. քահանայապետը զանոնք չընդունելով՝ կայսեր դէմ պատերազմ հրատարակեց: Արդ՝ առ պատերազմին առաջին հետեւութիւնը պիտ'որ ըլլայ Հռոմայի Գաղղիացցոյմէ գրաւիլը, իսկ ասոր ալ հետեւանքը պիտ'որ ըլլայ քահանայապետին աշխարհական իշխանութեան դադրիլը, որն որ այնուհետեւ միայն Հռոմայի եպիսկոպոս պիտ'որ մնայ: Այսպիսի եւ ասոր նման պատճառառնքներով, ինչպէս նաեւ Պիոս Է.ին իր գեսպանը Փարիզէն ետ կանչելն ամէն թշնամութեանց սկիզբ ու պատճառ բերելով, կայսեր ընթացքը կ'արդարացընէր ու ամէն յանցանքը Հռոմայի կառավարութեան վրայ կը ձգէր: Այսպիսի զրպարտութեանց դէմ քահանայապետին կողմանէ բարեկամական ու իմաստուն խօսքերով ծանուցագիր մը գրուեցաւ նոյն գեսպանին, յայտնի ընելով՝ որ Գաղղիացւոց զօրացը Հռոմ մտած ատենը քահանայապետը ջանաց որ ժողովը գերդեան կողմանէ աղեկ ընդունելութիւն գտնեն. Նաբոլէոնին ըրածներուն դէմ մէկու մը տրտունջ չըրաւ. ուստի եւ խիղճը բոլորովին հանդարտ ըլլալով՝ իր գատն Աստուծոյ ու արդարութեան կը յանձնէ ու վստահ է որ

ամէն բան միայն անոր (Աստուծոյ) կամօքն ու իր սահմանած ատենն ի բարին կը կատարուի:

Բայց աս դեսպանական թղթակցութիւնը Հռոմ սկսելէն օր մը առաջ (Ապր. 2.) Նաբոլէոն Փարիզէն հրովարտակ մը հանեց, որով կը վճռէր թէ քահանայապետական երկիրէն Ուրպինոյ, Անգոնա, Մաշերադա ու Գամերինոյ գաւառներն ի մշտնջենաւորս իտալիայի թագաւորութեան հետ միացած ու անոր մասերը պիտ' օր սեպուին: Աս յափշտակութեան պատճառ կը բերուէր՝ Ա. քահանայապետին Անգղիացւոց դէմ պատերազմ հրատարակել շուղելը. Բ. Իտալիայի ու Նէապոլսոյ թագաւորութիւններուն շահը, զոր կ'ունենային աս գաւառներուն իրենցմէ մեկուն տրուելովը, որով իրարու անմիջական սահմանակից կ'ըլլային. ու Գ. աս հանգամանքը՝ որ Մեծին կարողոսի աս երկիրները Հռոմայի քահանայապետին պարզեւելը՝ քրիստոնէութեան օդուտ ընելու եւ ոչ թէ հաւատոյ թշնամիներուն (Անգղիացւոց) նպաստելու համար էր: Պիոս Լ. այս ամենայն իմացածին պէս՝ նախ ընդհանուր յայտարարութեամբ մը Նաբոլէոնին իրեն դէմ ըրածներուն վրայ իր մեծ ցաւն ու անոր հրամաններուն անիրաւ ըլլալը բոլոր աշխարհի ծանոյց: Ետքը առանձինն Նաբոլէոնին ալ թուղթ մը գրեց աս վերնագրով. “Առ սիրելի որդի իմ Նաբոլէոն կայսր Գաղղիացւոց,, եւ թուղթն աս խօսքերով լմբնցուց. “Դուք Զերիշխանութեամբը շարաշար կը վարուիք ու ամէն նուիրական պարտքերը՝ առաւելապէս ի վնաս եկեղեցւոյ՝ ոտքի տակ կ'առնէք: Ասով զմեզ կը ստիպէք՝ որ մենք ալ մեր սրտին խօնարհութիւնը պահելով, ան իշխանութիւնն ի գործ դնենք՝ զորն որ Ամենակալը մեր ձեռքը տուած է: Ամէն շարիքը, որոնք Զեղմէ առաջ կու գան, բոլոր Զերիշխանաց վրայ իյնան,,:

Խոկ Նաբոլէսն այսչափ ազգարութեանց վրայ  
քիչ մը մեղմութիւն ցուցընելու տեղ՝ իր բոնական հրա-  
մաններն աւելի եւս կը սաստկացընէր։ Ասոնց համեմատ  
իր պաշտօնեաները քահանայապետին ներկայութիւնն  
ամեննեւին բանի տեղ չդնելով, Հռոմայի քաղաքապետը՝  
իրենց հրամանները կատարել չուզելուն համար՝ բռնեցին  
ու Ֆինիսդրելլայի բերդին մէջ բանտարկեցին, տէրու-  
թեան պաշտօնեայ Կապրիէլլի կարդինալին բնակարանը  
մտան, պահարանները խորտակելով՝ տէրութեան թըղ-  
թերը յափշտակեցին ու պաշտօնէին հրամայեցին որ իր  
պաշտօնէն ելլէ Սինիկալեա իր վիճակը քաշուի։ Երբ որ  
քահանայապետն անոր տեղ բաքքա կարդինալը տէրու-  
թեան պաշտօնեայ դրաւ՝ Նաբոլէսնեանք զանիկայ Կուի-  
րինեան պալատին մէջ բռնեցին ու հրամայեցին որ Պե-  
նեւենդ երթայ։ Բայց քահանայապետն աս հրամանը  
լսածին պէս՝ անձամբ նոյն կարդինալին քովը գնաց ու  
զանիկայ առաւ իր բնակարանը տարաւ, ըսելով որ ինքն  
ալ կ'ուզէ անոր հետ բանտարկեալ մնալ։ Ասոր վրայ  
քահանայապետին բնակարանին առջեւը գաղղիացի պա-  
հապաններ դրուեցան, որոնք ամէն մտնող ելլողները  
զգուշութեամբ կը քննէին։ Մասնաւոր ատեան մալ  
դրուեցաւ՝ Գաղղիացւոց օրէնքներուն չհնազանդող քա-  
հանայապետական հպատակները մահուան դատապար-  
տելու համար ու իրօք շատերն աս ատենին վճռովը  
սպաննուեցան։ — Այսչափ անիրաւ ու բռնաւորական  
դորձքերուն գէմ չէ թէ միայն քահանայապետն իր ար-  
դար բողզքն ըրաւ, հապա նաեւ բոլոր Հռոմայի ժողո-  
վուրդը՝ իրենց սիրելի հօր ու իշխանին ու եկեղեցւոց գըլ-  
խոյն գէմ եղած անիրաւութեանց վրայ զգացած ցաւեր-  
նին այլեւայլ տրտմութեան ու սգոյ նշաններով յայտնի  
կընէին։

Ամէն բողոքները, արտօւնջներն ու ազդարութիւնները շահ մը չընելով, իրերն այս տխուր վիճակի մէջ առաջ կ'երթային մինչեւ 1809ին սկիզբները։ Նշն տարի Նաբուշոն Աւատրիայի դէմ պատերազմի մէջ գրտնուելով ու երկրորդ անգամ Վիէննա մտած ըլլալով, հոնկից (Մայ. 17.) հրովարտակ մը հանեց, որով կը հրատարակէր թէ Եկեղեցւոյ տէրութեան մնացած երկիրներն ալ Գաղղիայի կայսրութեան տակ մտած ու անոր հետ միացած են. քահանայապետին աշխարհական իշխանութիւնը վերջացած դադրած է ու Հռոմ (գաղղիական) կայսերական ազատ քաղաք է։ Աս վճռյն համեմատ Գաղղիացիք (Յունիս 9.) բոլոր Հռոմ գրաւեցին ու թնգանօթներու ձայներով նոյնը բոլոր աշխարհի հրատարակեցին։ — Պիոս Է. քահանայապետը իրեւ արդար իշխան չէր կրնար ալ լռել ու իր լռութեամբն իբրեւ թէ աս յափշտակութիւններուն հաւանիլ։ Անոր համար ի հարկէ ստիպուած (Յունիս 10.) Եկեղեցական մեծ նզովից վճիռը հրատարակեց այն ամէն անձանց վրայ, որոնք Եկեղեցւոյ ու անոր ժառանգութեան դէմ այս անիրաւութիւններն ըրած էին։ Բայց նոյն վճռով թէ քահանայապետական հպատակներուն ու թէ ամէն ժողովրդոց կ'արգելուր՝ որ չըլայ թէ աս նզովից տակ իյնողներուն ընչից, ստացուածոց ու իրաւանց դէմ ըըռնութիւն մ'ընեն։ Ուրիշ վճռով մը (Յունիս 12.) քահանայապետը ծանոց՝ որ այն ամէն անձինք, որոնք աս նզովից հրատարակուելուն ինչ եւ իցէ կերպով կը հակառակին կամ արգելիչ կըլլան, նոյն նզովից տակ իյնան։

Աս վճիռները դուրս արուելէն Ետքը՝ Նաբուշոն այնպէս կը ցուցընէր որ զահոնք կամ այն նզովքը բանի մը տեղ չիդներ. ի վերայ այսր ամենայնի իր ընթացքէն

յայտնի կը տեսնուէր՝ որ ներքուստ զանիկայ շատ ծանրակշիռ բան կը սեպէր ու անոր հետեւանքն աղէկ կը ճանչնար. ուստի ձեռքէն եկածին շափ ջանաց՝ ուրիշներուն հաւտայցընել որ ան նզովքն արժէք կամ զօրութիւն չունի։ Աս վախճանաւ Մանէնէօր լրագրին մէջ երկայն հատուած մը դնել տուաւ, որով կ'ուզէր ցուցընել թէ դաղղիական եկեղեցւոյն իրաւանց համեմատ՝ քահանայապետն իշխանութիւն չունի Գաղղիայի վեհապետ մը նզովից տակ ձգելու։ Աս ընելէն ետքը՝ Հռոմ իր պաշտօնեաներուն հրաման խաւրեց որ զՊիոս կ. ստիպեն իր տուած նզովքն ետ առնելու։ Քահանայապետն իրեն բլալու բոնութիւնը յառաջուընէ գուշակելով, իր պալատին ներքին կողմը քաշուեցաւ ու գլխաւոր դռները որմով գոցել տուաւ։ Բայց (Յուլ. 5.) գիշերանց սրիկայից բազմութիւն մը դաղղիայի պաշտօնակալներու եւ զինուորներու առաջնորդութեամբ դրափ պատերէն անցնելով ներս մտան, քանի մը տեղ ներսի պատերը փլուցին, եւ Ռատէ զօրապետն ու սրիկայ մը քահանայապետին խուցը մտան, զորն որ իր պաշտօնական զգեստները հագուած, մէկ ձեռքը խաչ մը մէկալ ձեռքը ժամագիրը մը բռնած գտան։ Զօրապետն ահաւոր ձայնով իրեն առաջարկեց որ տուած նզովքն ետ առնու եւ միայն երկու միլիոն ֆրանդ տարեկան թոշակով հանգիստ ապրի, ապա թէ ոչ իրեւ գերի Գաղղիա պիտ' որ տարուի։ Իսկ համբերող հոլիւը հեղութեամբ՝ բայց հաստատութեամբ պատասխանեց թէ ամէն բանի, աքսորանաց ու մահուան իսկ պատրաստ է։ Ան ատեն իրեւ գերի կամ բանտարկեալ առին զինքն ու երկու կարգ զօրաց մէջէն անցընելով՝ կառք մը նստուցին, որուն մէջ մտաւ նաեւ Ռատէ զօրապետը. եւ առանց տեղ մը հանգչելու՝ Փլորենտիա, անկից ալ՝ Դուրին, եւ վերջապէս Գաղղիայի

Արքնոպլը քաղաքը տարին։ Բայց հազիւ թէ հռն հասած էր, (Օդոստ. 9.) հրաման եկաւ որ նոյն գժուարին ճամբորդութեան մէկ մասը նորէն կրկնելով՝ գենուայի հասարակապետութեան Աաւոնա քաղաքը տարուի։ Հռն մնաց Պիոս Է. քահանայապետը դրեթէ երեք տարի (1809. Օդոստ. 19. — 1812 Յունիս) իբրեւ աքսորեալ կամ բանտարկեալ, ուր եւ Կարոլէոնին գործակալները զինքը յաճախ կը յորդորէին որ Հռոմայի իշխանութենէն հրաժարի ու երկու միլիոն ֆրանգ տարեկան թոշակ ընդունելով՝ Փարիզ հանգիստ բնակի։ Իսկ առաջինի քահանայապետը թէ աս ու թէ ուրիշ ամէն առաջարկութիւնները հաստատութեամբ մերժեց։ Աս հաստատութիւնը Կարոլէոնին բարկութիւնը վերջին աստիճանի սաստկացընելով՝ հրաման խրկեց որ անկից ետքը քահանայապետին վրայ ամէն կերպ խստութիւնները բանեցուին, ամէն կերպ կապանքն ու արգելոքը դրուի, մինչեւ եւ ոչ թուղթ, գրիշ ու կաղամար իր խուցը գտնուի։ Քահանայապետն աս գերութեան մէջ գըտնուած ատենը՝ Կարոլէոն անոր սիրտն աւելի եւս վիրաւորելու գործ մ'ալ ըրաւ. այսինքն երբ որ (1811. Մարտ 20.) իր որդին ծնաւ, զանիկայ Հռոմայի թագաւոր անուանեց, յայտնի ընելով որ քահանայապետը նոյն քաղքին վրայ ալ ամենեւին իշխանութիւն չունի ու ինքն է անոր բուն տէրն ու իշխանը։ Ի վերայ այսը ամենայնի սիրտը միշտ անհանգիստ ըլլալով՝ վերջին փորձ մ'ալ ուզեց ընել քահանայապետին հաստատութիւնը խախտելու համար. ուստի (1812. Յունիս) զինքը Փարիզ բերել տուաւ ու Գոնդենպլոյի պալատին մէջ քանի մը դիւրութիւններով բնակեցուց. բայց ասով ալ եր գլխաւոր բաղձանացը կատարման չկրցաւ հասնիլինչպէս ետքը պիտ'որ դրենք։

Իտալիայի ամեն մասերը, պղտիկ ու մեծ տէրութիւնները, Նաբոլէոնին զինուքն ու կամօքը տակնուվը եղած ու պէսպէս փոփոխութիւններ կրած ատեն, մի միայն պղտիկ ու աննշան տէրութիւն մը, Ա. Մարինոսի հասարակապետութիւնը հանդիսատ կամ անվնաս ու անփոփոխ մնաց, իր հին կարգերն ու կառավարութիւնը պահելով ու շարունակելով:

Աս հասարակապետութիւնը՝ որ Եւրոպայի տէրութեանց մէջ ամենէն պղտիկ ( $1\frac{1}{4}$  քառ. մղոն) երկիր ունեցողն է՝ 8000 բնակիչով, Հռոմայի տէրութեան Ուրալինոյ ու Բեղարոյ գաւառներուն սահմանին մէջ կ'իյնայ ու Եւրոպայի ազատ տէրութեանց ամենէն հինն է, զորն որ յամի 469ին Ա. Մարինոս անսապատականը հիմնեց: Աս մարդը, որն որ գաղմատիացի որմնագիր մըն էր, նոյն (469) տարին Գաղմատիայէն հոն եկաւ ու լեռան վրայ ճգնաւորական կեանք վարել սկսաւ: Իր որբութեան համբաւն օրէ օր տարածուելով՝ նոյն լեռան տէրը, որ Փելիկիտաս անունով բարեպաշտ տիկին մըն էր, նոյն տեղն իրեն պարգեւեց: Կամաց կամաց շատ բարեպաշտ մարդիկ իր քովը ժողովուելով՝ իր խորհրդովը սահմանադրութիւն մը յօրինեցին եւ անոր համեմատ անկախ տէրութիւն մը հաստատելով, խաղաղութեամբ կ'ապրէին. իրենց գրացի ըլլող իշխաններն ալ անոնց անկախութիւնը ճանչնալով՝ նոյնը մինչեւ ցայսօր հաստատ մնաց: Այսպիսի հաստատութեան, մահաւանդ Նաբոլէոնին յափշտակող ձեռքէն ազատ մնալուն պատճառը՝ յայտնի է որ աս հասարակապետութեան պղտիկութիւնն ու աննշան ըլլալն է:

Արդ աս աննշան հասարակապետութենէ ի զատ Իտալիայի ուրիշ մասերը բոլորովին Նաբոլէոնին ձեռաց վերին կամ իշխանութեան տակ ըլլալով, իրենց բախտն

ու պատահարները միայն նոյն կայսեր ուրիշ տէրութիւններուն դէմ տուած պատերազմներուն յաջողութենէն ու անյաջողութենէն կախում ունեին կամ անոր բախտին հետ կից կ'երթային։ Յամի 1809 Նաբոլէոն Աւստրիացւոց հետ պատերազմի մէջ էր, ու իր օրդեգիրը Եւգինէսս Պոհառնէ Խոտալիայի թագաւորութեան փոխարքան՝ հին Վենետովական Փրիուլի Սաշելէ քաղցին մօտ իր Խոտալական գնդերովն Աւստրիայի Յովհաննէս արքիդքսին հրամանին տակ ըլլող աւստրիական զօրաց հետ (Ապր. 12.) զարնուելով յաղթուեցաւ։ Բայց քիչ մը ետքը նոյն արքիդքսին իր զօրքովն Աւստրիայի մեծ բանակին օգնութեան երթալու համար ետ քալած ատենք՝ փոխարքան Հունգարիայի մէջ անոր ետեւէն հասաւ եւ Դաղմատիայէն եկող Գաղղիացւոց գնդերէն օգնութիւն գտնելով՝ (Յունիս 14.) Ռաապ քաղցին քով արքիդքսին զօրացը յաղթեց ու գնաց Նաբոլէոնին բանակին հետ միացաւ։ Երբ որ Աւստրիայի կայսրն աս պատերազմէն ետքը (Հոկտ. 14.) Նաբոլէոնին հետ Վիեննա (Շէօնպրուն) խաղաղութեան դաշն դրաւ, ուրիշ շատ պայմաններէն զատ նաեւ ընդունեցաւ Նաբոլէոնին Խոտալիայի մէջ ըրած ու ընելու փոփոխութիւններն ու կարգաւորութիւնները։

Ինչպէս պատերազմներու մէջ սոյնպէս եւ քաղաքային կառավարութեան նկատմամբ թէ՛ Նէտապոլսյ թագաւորը Միւրա ու թէ՛ Խոտալիայի թագաւորութեան փոխարքան Եւգինէսս Նաբոլէոնին կարգաւորութեանց ու հրամանաց համաձայն անոր գործակալներուն ընկերութեամբն ու մասնակցութեամբն իրենց յանձնուած երկիրները կը կառավարէին։ Աս կերպ ծառայական կառավարութեան ատեն՝ Նաբոլէոնին (1812) Ռուսիայի վրայ ըրած մեծ արշաւանքը հանդիպելով ու ամէն դիաց

նոյնին համար զօրքեր ժողվուելով, Խոտալիսի թագաւորութիւնն ու Նէապոլսյ տէրութիւնն ալ իրենց Խոտալական գնդերը՝ Եւգինէոս փոխարքային ու Յովակ. Միւրա թագաւորին հրամանին տակ՝ նոյն արշաւանաց օդնութեան խաւրեցին: Նաբոլէոն ընդհանուր բանակին երկրորդ բաժնին վրայ զԵւգինէոս փոխարքան հրամանատար դրաւ: Ինչպէս աս փոխարքան նոյնպէս Եւ Յովակիմ թագաւորն աս արշաւանքին տաենը իրենց քաջութեամբն ու հաւատարմութեամբը Նաբոլէոնին աւելի եւս սիրելի եղան. անանկ որ նոյն կայսրն՝ արշաւանքին անյաջող ելքէն ետքը արտօրնօք Փարիզ դարձած ատենը, զՅովակիմ իր տեղը բանակին վրայ հրամանատար դրաւ. որ Եւ զօրաց մնացած մասովը, ինչպէս Եւգինէոս ալ, դրեթէ միայն հազար հոգւով աս դըժբախտ արշաւանքէն Գաղղիա դարձան, անկից ալ Խոտալիա մոտան 1813ին սկիզբները:

“Այն 1813 տարին Գերմանացիք՝ մանաւանդ Պրուսիացիք աղդովին ոտք ելլելով, Նաբոլէոնին զօրութիւնը բոլորովին խորտակելու Եւ իրենց աղդային անկախութիւնը կամ ազատութիւնը նորոգելու համար վերջին ճիգն ի գործ գնելու եռանդմամբ զէնք առնուլ սկսան: Աս եռանդման ու բաղձանաց համեմատ նոյն տարւոյն սկիզբէն Եւրոպայի տէրութիւնները սկսան իրարու հետ դաշնակցիլ հասարակաց թշնամին կատարելապէս յաղթելու համար: Որուսիա, Պրուս, Շուետ, Անգլիա, Ետքէն Աւստրիա ալ միանալով՝ (1813. Փետր. 27 — Օդոստ. 13.) ԱԷցերորդ Դաշնակցութիւնը հաստատեցին, որուն յաջողելովն աս հզօր ու ահաւոր աշխարհակալին կատարեալ պարտութիւնն ու անկից Ետքը Եւրոպայի ընդհանուր խաղաղութիւնը հետեւեցաւ: — Ինչպէս այլեւայլ տեղեր՝ ուր Նաբոլէոն Եւ իր դաշնակիցները

բանակ ու զօրք ունեին, գաշնակցաց զօրքերը քաջ զօրապետաց հրամանին տակ պատերազմելու կ'երթային, սոյնպէս եւ Աւստրիայի զօրաց մէկ մասը՝ 80,000 հոգի Հիլլեր զօրապետին հրամանին տակ Վիլիկէ գրաւելէն ետքը՝ Ալպեան Լեռներն անցնելով Խտալիա մտաւ։ Եւ գինեսս փոխարքան, զորն որ Խտալացւոց մեծ մասը՝ իրեն բարի հանգամանաց համար՝ շատ սիրած էին, եւ կը յուսային օր մը անոր ձեռաց տակ անկախ տէրութիւն ունենալ, երբ որ Ռուսիայի արշաւանքէն պարտութեամբ ետ դարձաւ, բոլորովին վհատած ըլլալով, այնպիսի ընթացք մը սկսաւ բռնել՝ որ Խտալացւոց սիրան իրմէ պաղեցուց։ Ինք թէպէտ եւ զիտալացիները կը սիրէր ու բոլոր իր կառավարութեան ատենն իր ձեռաց տակ ըլլող երկիրներն ու բնակիչքը չէ թէ միայն գոհ այլ եւ երջանիկ ընելու կ'աշխատէր. բայց իր խորդ հօրը Նարոլէռնին կամքին գերի եղած էր եւ անոր ակնարկութեան բատ ամենայն նկատմանց հաւատարմութեամբ կը հնազանդէր, անանկ որ շատ հեղ անոր կամաց կատարման համար իր ժողովրդոց շահը զոհելու կը ստիպուէր։ Ետքի ատեններն ամէն կողմանէ անյաջողութիւնք ետեւէ ետեւ վրայ համնելով՝ իր սիրաք կոտրած էին. եւ թէպէտ գիտէր որ անոնց ամենուն պատճառը Նարոլէռն էր, բայց իր նեղութեան ու տժգոհութեան սիրը չկրնալով անկէց առնուլ, բոլոր սրտին դառնութիւնն իր հպատակաց ու զօրաց վրայ կը թափէր, եւ զանոնք աւելի նեղութեան մէջ զնելով՝ չարեաց սկզբնապատճառը գոհ ընելու կը չանար։ Հիմայ որ թշնամին զօրաւոր բանակով մը Խտալիա մտած էր, պէտք էր որ Եւգինեսս իր գլխաւորին հաւատարիմ մնալու համար իր գնդերը զօրացընելով ու մեծամեծ զոհեր ընելով՝ զիտալացիները բազմութեամբ թշնամոյն դէմ հաներ։ Ուստի 80,000 Աւստրիացւոց

գէմ Եւգինէսս Իտալիայի մէջ Մարտի սկիզբները (1813) պատերազմը սկսու, որուն մէջ երբեմն մէկ կողմը երբեմն մէկալ կողմը յաջողութիւն կ'ունենար: Բայց վերջապէս Եւգինէսս նորէն յաղթուելով, հարկադրեցաւ (Կոյեմ.) Ատիճեին վրայէն անցնիլ ու մինչեւ Մինչեյ ետ քաշուիլ. որով նոյն (1813) տարւոյն վերջը Լոմբարդիայի մեծ մասն Աւստրիայի ձեռքն անցած էր: Եւ որովհետեւ չէ թէ միայն ինք Եւգինէսս (1814. Ապր.) Իտալիայի մէջ իր զօրքովը թշնամոյն գէմ պատերազմը շարունակելու անկարող էր, հապա նաեւ ուրիշ տեղեր ալ Նաբուլիոնին զօրքերը դաշնակցաց զօրքերէն կը յաղթուեին, անոր համար պարտաւորեցաւ (Ապր. 16.) Աւստրիացւոց Պելլեկարտ զօրապետին հետ, որն որ Հիլլերին յաջորդած էր, զինագաղաք ընելու եւ Մանդուայի բերդին մէջ մնալու: Սակայն չուզեց ուրիշ տէրութեանց դաշնակցութեան մէջ մտնելով՝ անոնց կամքը Նաբուլիոնին գէմ թշնամութեան դրօշը բանալ, հապա անոր վրայ ունեցած սիրոյն ու հաւատարմութեան մէջ մինչեւ ցվախճան հաստատ մնաց:

Ասոր ներհակ ընթացք մը բռնեց Նաբուլիոնին քեռայրը՝ Նէապոլսյ Յովակի. Միւրա թագաւորը: Ասիկայ Լիբուիայի նշանաւոր պատերազմէն (1813. Հոկտ. 16. 17. 18.) կատարեալ պարտութեամբ իր մնացած զօրքովն իր երկիրը գառնալէն ետքը, մտածելով որ ալ Նաբուլիոնին իշխանութիւնը կորսուած ու օգնելու զօրութիւնը հատած է, անոր կողմն ու դրօշը թողուց ու սկսաւ Աւստրիայի հետ բանակցութիւնը ընել. եւ քանի մը առաջարկութիւններու հաւանելով, (1814, Յունու. 11.) դաշն դրաւ, որուն զօրութեամբ Աւստրիայի կայսրն իրէն կը խոստանար զինքը Նէապոլսյ գահին վրայ հաստատ պահելու ջանալ: Քանի մը որ ետքը Միւրա իրը

յազատութիւն քահանայապետական երկրին իր զօրքովը  
գնաց Հռոմ բռնեց. քիչ մը ետքն ալ Աւստրիայի զօ-  
րացը հետ մէկտեղ Տոսկանա առաւ։ Անդզիացիք Միւ-  
րային հաւատարմութեան ու անկեղծութեան վրայ վրա-  
տահ չըլալով՝ իրեն հետ դաշն դնել չուզեցին. միայն  
Աւստրիայի խորհուրդին հետեւելով (Փետր. 3.) զինա-  
դադար ըրին։ Եւ որովհետեւ դաշնակցաց պատերազմը  
Նաբուլէոնին դէմ դեռ յառաջ կ'երթար, անոր համար  
Միւրա ալ (Փետր. 15.) Գաղղիայի դէմ պատերազմ  
հրատարակեց։ Բայց աս պատերազմին ատենն անհանկ  
ընթացք մը բռնեց՝ որ դաշնակիցք իրեն վրայ ունեցած  
յոյսերնին կորսնցուցին ու հասկրցան որ ինք ներքուստ  
դեռ Նաբուլէոնին կողմը կը հակի։ Սակայն իրենք աս  
կողմանէ շատ վախնալու պատճառ չունեին. արդէն Աւս-  
տրիացւոց զօրքը Միւրիցի ու Բոյի քովերը Խտալիայի  
թագաւորութեան փոխարքային յաղթած ըլլալով,  
Գաղղիացւոց զօրութիւնն Խտալիայի մէջ կոտրած ինկած  
էր։ Ասկից աւելի՝ արդէն իրենց զինուց ետեւէ ետեւ  
ստացած յաղթութիւններովը՝ գլխաւոր թշնամին ալ  
բոլորովին ընկճած էր։ Աման զի իրենց միացեալ զօրու-  
թեան դէմ Նաբուլէոնին ամէն հնարքները պարապի եւ-  
լելէն ետքը՝ աս անխոնարհելի մարդն ի հարկէ խօնարհե-  
ցաւ ու (1814. Ապր. 6.) թէ իր անձին ու թէ իր որ-  
դւոյն համար Գաղղիայի, Խտալիայի եւ ուրիշ ամէն եր-  
կիրներու վրայ ունեցած վեհապետական իշխանութենէն  
հրաժարեցաւ։ Ասոր վրայ Փարիզ ժողված վեհապետ-  
ները (Ապր. 11.) վճիռ տուին ու հաստատեցին որ  
Նաբուլէոն Պոնարդէ կայսր անունը պահելով, Խտա-  
լիայի մէջ Ելպա կղզւոյն վրայ միայն իբրեւ անկախ վե-  
հապետ իշխէ եւ Գաղղիայէն տարեւ տարի երկու միլիոն  
ֆրանդ ընդունի։ Իր ամուսինը Մարիամ Լուիզ՝ կայսրու-

հի անունը պահելով, Բարմայի, Բիաչենցայի ու Կուասդայի դալայի դքսական երկիրներուն վրայ մինչեւ յմահ իշխէ: Իսկ մինչեւ ան ատեն Խտալիայի թագաւորութեան փոխարքայ ըլլող Եւգինէոս Պոհառնէ իշխանին համար դաշնակիցք պատշաճական հաստուցում մ'ընելու խորհին:

“Եաբոլէոն (1814. Մայ. 4.) Ելպա կղզին գնաց ու սկսաւ իր վոքը տէրութիւնը վարել. իսկ Փարիզ ժողված վեհապետները (Մայ. 30.) Գաղղիայի Լուգովիկոս ԺՈ. թագաւորին հետ խաղաղութեան դաշն գնելէն ետքը՝ Եւրոպայի գահերուն ընկճած ու անշքացած իշխանութիւնը միաբան խորհրդով կարգի գնելու համար Վեհեննա գայցին: — Պուրպոնեան ցեղը Գաղղիայի մէջ Եւրոպայի վեհապետաց միաբան հաւանութեամբ թագաւորական գահին վրայ նորէն հաստատուելէն ետքը՝ միայն Կաբոլէոնին կամօքն ու կարգաւորութեամբ Խտալիայի թագաւորութեան վրայ փոխարքայ դրուող Եւգինէոս Պոհառնէ ալ չէր կրնար Գաղղիայի զօրքը՝ զորն որ Եաբոլէոն իրեն տուած էր, Խտալիայի մէջ պահել ու անոնցմով սկսած պատերազմը յառաջ տանիլ: Ուստի Մանդուայի մօտ, ինչպէս ըսինք, Աւստրիայի Պելլեկարտ զօրապետին հետ զինադադար ընելէն քանի մը շաբաթետքը՝ Գաղղիայի զօրքն իրենց հայրենիքը խաւրեց, բայց ինքն ալ անոնց հետ Խտալիայէն դուրս չելաւ, հապա Մանդուայի բերդին մէջ խտալացի զօրքով մնաց: Ինչու որ կը յուսար թէ Խտալիայի թագաւորութիւնը՝ (1805 Գեկտ. 26.) Բրեսպուրկի խաղաղութեան գաշինքէն առաջ ունեցած սահմաններու մէջ՝ դաշնակցաց հաւանութեամբ հաստատուն կը մնայ, եւ ինք Խտալացւոց շատերուն բաղձանացը համաձայն՝ նոյն թագաւորութեան թագը կ'ընդունի: Բայց իրերն իր մտածած էն եւ յուսացածէն շատ տարբեր ընթացք ու ելք ունեցան:

Դեռ Նաբոլէսն Գաղղիայէն չելած՝ Միլանի ծերակուտին Մելցի գահերէցին առաջարկութեան համեմատ՝ ծերակոյտը (Ապր. 20.) սահմանեց որ Փարիզ գըտնուող վեհապետներուն պատգամաւորներ խաւրուին, ուրոնք անոնց թէ Խտալիայի անկախութիւնն ու թէ Եւգինէսս փոխարքային իրենց թագաւոր դրուիլն առաջարկեն։ Ծերակոյտը ներսը աս խորհուրդն ըրածատենը՝ դուրսը փողոցը Եւգինէսսին հակառակ ըլլող կողմանակցութիւնը ժողված՝ ահագին ձայնով կ'աղաղակէր։ «Կեցք հայրենիք զԵւգինէսս չենք ուզեր։ Այսպիսի աղաղակներով ու սպառնալիքով ծերակուտին անդամները զարհուրեցընելով ցրուեցին։ Ետքէն կատաղութեամբ ելեւմտից՝ պաշտօնեայ Բրինային պալատը վաղեցին ու զինքը դուրս քաշելով պյնչափ ծեծեցին՝ որ խեղճը հօն մեռաւ։ Նոյնը կ'ուզեին նաեւ վերսիշեալ Մելցի գահերէցին ալ ընել։ Բայց իր բարեկամներէն մէկը ճարպկութեամբ մը զիրենք արգելեց։ Եւգինէսս Մանդուայի մէջ աս անկարգութեանց գոյժն ընդունելով շատ բարկացաւ, ու Խտալիայի թագաւորութեան յաջողելուն վրայ յուսահատելով՝ Մանդուայի բերդն Աւստրիացւոց յանձնեց ու ինք իր ընտանիքովն ու Խտալիայի մէջ դիզած գանձերովը Պատիերա իր աներոջը՝ Մաքսիմիլիանոս Յովեկի թագաւորին քով գնաց։ Իսկ Միլանի մէջ խորհրդականք մէկտեղ ժողվեցան ու առժամանակեայ կառավարութիւն կամ խնամապետութիւն մը դրին, որն որ շուտ մը Փարիզ ըլլող վեհապետներուն պատգամաւորներ խաւրեց խնդրելու համար՝ որ Խտալիայի թագաւորութիւնն Աւստրիայի կայսերական տան իշխաններուն մէկուն տակ անկախ տէրութիւն մը ըլլայ։ Բայց Աւստրիայի կայսրը Փրանկիսկոս Ա. իրենց պատասխանեց թէ «Ես Խտալիայի եմ. Լոմ».

բարտիա իմ զէնքերովս նուածեցաւ, ես իմ հրամանն ներս ու կարգաւորութիւններս Միլան կը խաւրեմ կը ծանուցանեմ,,,: Ասոր վրայ (Ապր. 28.) Աւատրիայի զօրքը Միլան մտաւ ու (Մայ. 23.) Պելլեկարտ զօրապետը յանուն նոյն կայսեր զանիկայ գրաւեց եւ նոր կառավարութիւնը սկսաւ: Ասանկով Նաբոլէոնին կանգնած իտալիայի թագաւորութիւնը՝ տասը տարիի չափ տեւելէն ետքը՝ վերջացաւ:

Ա Հապետները դեռ Փարիզ գտնուած ատենը՝ իրենց կարգաւորութեամբն ու կամզըը Խտալիայի օրինաւոր իշխանները սկսան իրենց երկիրները դառնալու կառավարութիւննին կարգի դնել: Սարդինիայի կարողս Էմմանուէլ թագաւորը՝ իր երկիրները Գաղղիայիք առնելէն ետքը՝ իր ընտանիքովը Սարդինիա կղզին քաշուած էր, որն որ իր ամէն երկիրներէն միայն իր ձեռքը մնացած էր: Հոն յամի 1802ին իր կամզըը թագաւորութենէ հրաժարելով՝ զանիկայ իր Անկարոր Էմմանուէլ Ա. եղքօրը տուած էր: Ասիկայ մինչեւ 1814 նոյն կղզւոյն վրայ մնաց ու Փարիզի խաղաղութենէ ետքը իր երկիրն ու մայրաքաղաքը Դուրին դարձաւ, կորսընցուցած տեղերը գրեթէ ամբողջ ձեռք բերելով, բաց ի Սաւոյայի մէկ պղտիկ մասէն, որն որ Հելուետիայի անցաւ: — Սցնակէս եւ Տոսկանայի մեծ դուքսը Փերդինանդոս (Աւատրիայի կայսեր եղքայրը) իր երկիրն ու մայրաքաղաքը Փլորենտիա դարձաւ: — Մոտենայի դուքսը Փրանկիսկոս արքիդուքսն իր երկիրը դառնալէն ետքը՝ իր մայրը Էսդէկ իշխանական անէն ըլլալուն՝ իր արքիդքսական անուան հետ նոյն Էսդէ անունն ալ միացուց. անանկ որ անկից ետքը նոյնտեղաց դքսական աղդատոհմին անդամները Աւատրիական - Էսդէեան տիտղոսով կ'անուանին: — Ետրուրիայի թագաւորին որ-

դին, որն որ Բարմայի տէրը կամ գուքսը պիտ'որ ըւշլար, աս դքսական երկիրը Նաբոլէոնին ամուսնդյն՝ Մար. Լուիզ կայսրուհցոյն տրուած ըլլալուն համար՝ ինք անոր տեղը Լուիզքայի դքսութիւնն ընդունեցաւ, Բարմայի դքսութեան վրայ ունեցած իրաւունքը պահելով, զորն որ Մար. Լուիզին մահուրնէ ետքը պիտ'որ ընդունէր: — Գենուա, ուր որ Անգղիացւոց Պենդինք զօրապետը 9000 անգղիացի զօրքով Սիկիլիայէն եկած՝ հասարակապետութիւնը Գաղղիացւոց ձեռքէն ազատած եւ անկախ ընելու խոստանալով՝ Գենուացիներէն ընդունելութիւն գտած էր, առ ժամանակ մի Անգղիացւոց պաշտպանութեան տակ հասարակապետական կառավարութիւն ունեցաւ:

Հռոմայի քահանայապետը Պիոս Է., ինչպէս վերը գրեցինք, երեք տարիի չափ Սաւոնա աքսորուած մնալէն ետքը՝ Նաբոլէոնին հրամանաւը Փարիզ տարուած էր ու Ֆոնդենսպլց կը բնակէր: Հոն երբ որ հեղ մը անոր անձամբ այցելութիւն ընելով քանի մը երկրորդական խնդիրներուն կատարումն ընդունեցաւ եւ (1813. Յունու. 25.) դաշնաւորութիւն մ'ալ ըրաւ, կարծեց որ աւելի առաջ կրնայ երթալ ու ծանրագոյն խնդիրներու ալ կատարումն ընդունիլ: Ուստի եւ աս յուսով խոստացաւ նոյն տարի զքահանայապետն իր երկիրը ու Հռոմ խաւրել եւ իր վերջին հրովարտակէն առաջ քահանայապետին ունեցած տեղերն ետ տալ: Բայց երբ որ Պիոս Է. այրական հաստատութեամբ յայտնի ըրաւ՝ որ ան ատեն ամէն ըան կը լմըննայ, երբ որ Եկեղեցւոյ եւ Հռոմայի քահանայապետին (Ս. Պետրոսի) ժառանգութիւնն ամբողջ իրեն կը տրուի, Նաբոլէոն չուզելով իր հեղ մը առածը կամ յափշտակածը ետ դարձնել, քիչ մը ատեն ալ՝ մինչեւ 1814 տարւոյն սկիզբները քահանայա-

պետը Փարիղ պահեց : 'Նոյն ատեն երբ որ դաշնակցաց զօքքերը սկսան Գաղղիայի Երկիրը մտնել՝ հրաման տուաւ որ քահանայապետն իր տեղը երթայ . բայց աս հեղուալ միշտ գանդաղելով ու պատերազմին ընթացքին յաջողութեան ու անյաջողութեան համեմատ անոր ճամբորդութիւնն ուշացընել տալով : Աերջապէս Նաբոլէռնին իյնալէն քանի մը որ առաջ (Մարտ 20.) Գաղղիայի զօքքն իրենց գերի եղած քահանայապետը Բիաշենցայի մօտ Աւտորիացւոց զօրաց յանձնեցին , որոնց պաշտպանութեան տակ հանդիսատ ճամբայ ընելով , (Մայ. 24.) մեծ հանդեսով ու փառաւորութեամբ Հռոմ մտաւ ու իր կառավարութիւնը նորէն ձեռք առաւ :

Խնչպէս յառաջ պատմեցինք՝ երբ որ (1806) Նաբոլէռն Նէապոլիս առաւ ու հոն իր Յովուէփ եղբայրը թագաւոր դրաւ , Փերդինանդոս Դ . Երկրին բուն թագաւորն իր ընտանեզքը Սիկիլիա կղզին քաշուելով՝ հոն Անդղիացւոց պաշտպանութեան տակ կղզւոյն վրայ իր իշխանութիւնը կը վարէր : Թակապէտ եւ թագաւորն ու առանձինն Կարոլինա թագուհին ի սկզբանէ հետէ Անդղիացիներէն մեծ բարեկամութիւն տեսնելով՝ անոնց վրայ կը վստահէին . բայց կամաց կամաց իբր թէ անոնց լուծէն ձանձրանալով՝ անոնցմէ ընդունած բազմամեայ պաշտպանութիւնն իրենց ծանր ծառայութիւն կ'երեւար : Նոյն ինքն թագուհին՝ որ սրտին մէջ Գաղղիացւոց դէմ մեծ ատելութիւն ունէր , ինչպէս ուրիշ տեղ ըսած ենք , (1811ին) Նաբոլէռնին հետ գաղտնի բանակցութիւն ընելու սկսաւ ու կ'ուղէր Սիկիլիա կղզւոյն նաւահանդիսաներէն Անդղիացիները վոնտելով՝ նոյները գաղղիացի զօրաց յանձնել : Աս խորհուրդը չյաջողեցաւ , որն որ թագուհւոյն շատ մեծ տրամութիւն ու նեղութիւն պատճառեց . բայց իր ատելութիւնն Անդղիացւոց դէմ արտաքոյ

կարգի զայրացաւ, երբ որ անոնց վերին հրամանատարը  
Վէնդինք (1812) զՓերդինանդոս թագաւորը պարտա-  
ւորեց՝ որ Անդղեայի խորհրդանոցին նման Սիկիլիական  
խորհրդանոց մը դնէ ու իր ժողովրդեան նոր սահմանա-  
դրութիւն մը տայ. միանգամայն զինքը համոզեց՝ որ կա-  
ռավարութիւնը քիչ մը ատեն իր (թագաժառանդ) որ-  
դւոյն ձեռքը յանձնէ: Աս գործքերը թագուհւոյն սիրտն  
օրէ օր աւելի դառնացընելով, զինքը կը դրդուէին միշտ  
նոր նոր խոռովութիւններ հանելու. անանկ օր անգղիացի  
հրամանատարը սաստիկ զայրանալով, տէրութիւնը ստի-  
պեց որ զթագուհին Սիկիլիայէն հեռացընէ: Իրաք ալ  
հարկագրեցաւ տիկինը 1813ին ամառը կղզին թողուլ ու-  
դէպ ի արեւելք ճամբորդութիւն ընելով՝ կոստանդնու-  
պոլսց վրայէն իր հայրենիքը Վիէննա գնաց, եւ նոյն մայ-  
րաքաղքին մօտ Հեցէնտորփ գեղին մէջ (1814. Աեպտ.  
18.) 62 տարեկան մեռաւ. որմէ քանի մը ամիս ետքը  
իր էրիկը Վիէննայի արքայաժողովին վճռովն իր բոլոր  
տէրութեան իշխանութիւնը, այսինքն Կէապոլսոյ գահը  
նորէն ստացաւ:

Աս գահին վրայ (1814. Մարտ.) Փարիզի խաղա-  
ղութենէ ետքը գեռ Կաբոլէոնին դրած Յովակիմ Միւրա  
թագաւորը կը նստէր, որովհետեւ Աւստրիայի կայսրն  
անոր թագաւորութեան երաշխաւոր եղած էր, ինչպէս  
յառաջ նշանակեցինք: Բայց արդէն վերջին պատերազմ-  
ներուն ատենն աս դաշնակից սեպուած թագաւորին  
տարակուսական ընթացքը դաշնակցաց անվատահութիւ-  
նը զարթուցած էր. ու Փարիզի խաղաղութենէն ետքը  
աւելի եւս ծանր ու անպատշաճ կ'երեւար իրենց այսպիսի  
անիրաւ գահակալութեան՝ դաշնակիցներուն մէկ մասէն  
(Աւստրիայէն) իրեւ օրինաւոր ճանչցուիլն ու երաշխաւո-  
րութիւն գտնելը: Առաւելապէս Անդղիա ու Գաղղիա  
ԻՏԱԼԻԱ

չէին ուղեր աս երաշխաւորութիւնն ընդունիլ ու հաւանիլ՝ որ Միւրայի պէս աննշան մարդ մը, որն որ գաղցիայի գահոր քաղքին մէջ պանդոկապետի մը որդի էր, Պուրպոնեան թագաւորական ազգատոհմին մէկ ճիւղին վնասովը՝ անիրաւութեամբ ստացած իշխանութեան մէջ հաստատ մնայ: Իսկ Միւրա, որն որ մինչեւ ան ատեն միայն զինուորական կարգերու նախանձախնդիր էր ու պատերազմէն ի զատ ուրիշ բան չէր մտածեր եւ ամէն բան բռնաւորական կերպով առանց քաղաքական օրինաց նկատում ընելու յառաջ կը տանէր, սկսաւ իր ընթացքը փոխել: Իր խօսքերուն մէջ քաղաքական սահմանադրութիւն մը հաստատելու բաղձանքը կը յայտնէր. եկեղեցականաց ու ստորին ժողովրդեան հաջոգործքերը ընելով՝ անոնց միրաբ շահելու կը ջանար. եկեղեցիներու այցելութիւն կ'ընէր ու եկեղեցական հանդէսներու մէջ կը մտնէր: Նա եւ յայտնի կ'ընէր՝ որ ինք նէապոլսյ հաստատուն երկրին կամ ցամաքին տէրութեամբը գոհ է, եւ չ'ուղեր ամենեւին Սիկիլիա կղզին՝ զորն որ Նաբոլէոն իրեն խոստացած էր եւ ուր Փերդինանդոս թագաւորն Անգլիացւոց պաշտպանութեան տակ կ'իշխէր, յառաջուան պէս Նէապոլսյ թագաւորութեան հետ միացընելով իրեն իշխանութեան տակ ունենալ: Բայց միւս տէրութիւնք ինչպէս եւ Փերդինանդոս թագաւորը չէ թէ միայն Սիկիլիա ալ իրեն տալու միտք շունէին, հապա Նէապոլսյ տէրութիւնն ալ իրմէն առնուլ կ'ուղեին, եւ Փերդինանդոս զանիկայ իրաւամբք կը պահանջէր, ինչպէս իրօք ալ Ալիէննայի արքայաժողովին որոշմամբն ընդունեցաւ:

Աս արքայաժողովը սկսաւ 1814ին աշնան (Կց. 1.), երբ որ Եւրոպայի վեհապետներուն շատը՝ Փարիզի առաջին խաղաղութենէն ետքը՝ իրենց գլխաւոր պաշտօ-

նեաներովն Աւստրիայի մայրաքաղաքը ժողվեցան։ Եւ որովհետեւ աս ժողովը բոլոր Եւրոպայի իրողութիւններուն վրայ պիտոր խորհէր ու կարգաւորութիւններ ըներ, անոր համար շատ երկայն ժամանակ քշեց։ Երբ ժողովականքը աս ծանր գործոց մէջ զբաղած՝ իրենց խորհութամբ յառաջ կը տանեին, երեւելի գէպք մը իրենց գործոց ընթացքն արգելեց։ Նաբոլէոն Գաղղիայի մէջ ունեցած բարեկամներուն օգնութեամբն ու գեռ հեղմալ իր բախտին յաջողելով (1815. Փետր. 26.) Ելպակոցին ելաւ ու (Մարտ 1.) Գաղղիա հասաւ. ուր ընդունելով՝ նորէն կայսերական գահն ելաւ ու հոգի-ը օր ալ այլ եւ այլ պատերազմներով Եւրոպայի տէրութիւնները զբաղեցուց։ Բայց վերջապէս դաշնակցաց զէնքերէն բոլորովին յաղթուելով՝ անոնց հրամանով (Յուլ. 31.) արեւմտեան Ովկիանոսին Ս. Հեղինեկոցին աքսորեցաւ, ուր եւ (1821. Մայ. 5.) մեռաւ ութաղուեցաւ։ ԱԵՀապետք Գաղղիան ու Եւրոպան երկրորդ անգամ աս ահաւոր թշնամիէն ազատելէն ետքը՝ նորէն յաղթանակաւ Փարիզ մտան ու հոն (Նոյ. 30.) երկրորդ խաղաղութեան դաշն դնելէն ետքը՝ իրենց սկսած արքայաժողովը յառաջ տարին ու լմինցուցին։ Աս երկրորդ խաղաղութեան դաշնաց ու Աիէննայի արքայաժողովըն որոշմունքներէն ու կարգաւորութիւններէն միայն ան կտորները պիտի յիշենք, որոնք Խտալիայի ու անոր այլ եւ այլ տէրութեանց վրայ եղան։

Աւստրիայի կայսրը Լոմբարտիայէն ի զատ, որն որ Գաղղիայի յեղափոխութենէն առաջ իր իշխանութեան տակ էր, ընդունեցաւ նա եւ ԱԵնետիոյ հասարակապետութեան բոլոր երկիրը, եւ ասոնցմէ կազմուեցաւ Լոմբարտիան։ ԱԵնետական թագաւորութիւնը։ Արքայաժողովն անցած անկարգութիւնները յիշելով՝ Եւրոպայի

Խաղաղութեան համար պատշաճ ու օգտակար դատեց Խտալիայի հասարակագետութիւնները վերջացրնել կամ նորէն չհաստատել: — Միայն Ա. Մարինոսի պզտիկ հասարակագետութիւնը, զորն որ ամէն տէրութեանց հիմքը խախտող Նաբոլէոն իսկ անխախտ թողուցած էր, հիմայ ալ իր հին ժառանգութեան ու կարգերուն մէջ հաստատուն թողուեցաւ: — Գենուայի հասարակագետութիւնը, որն որ Անդղիացւոց Պենդինք հրամանատարին խոստման համաձայն՝ հաստատուն կամ անկախ պիտի մնար, դքսութիւն անուամբ Սարդինիայի թագաւորին տրուեցաւ. որպէս զի անով Սարդինիայի տէրութիւնը զօրանալով՝ սահմանակից Գաղղիացւոց դիրութեամբ Խտալիա մտնելուն կարենայ յաջողակի դէմ կենալ: — Տոսկանայի մեծ դուքսն իր առաջուան երկիրներէն զատընդունեցաւ նա եւ Պահապահոց Հինակ (Stato dei Presidii) ըստած նահանգը Ելպա կղզիով, որոնք (1735էն մինչեւ 1801) Նէապոլոյ տէրութեան տակ էին, իսկ նոյն վիճակին սահմանին մէջ ըլլող Բիոմպինոյի իշխանական երկիրն իր առանձին իշխանն ունէր: Բայց Նաբոլէոն 1801ին նոյն վիճակին մէկ մասն Ետրուրիայի թագաւորութեան տուած, Բիոմպինոյի երկիրը (1804) իր Պաչչիոքքի քեռայրին պարգեւած, Ելպա կղզին ալ Գաղղիայի տակ առած էր: Արքայաժողովն ասոնք բոլոր Տոսկանայի մեծ դքսին տալէն ետքը՝ նա եւ որոշեց որ երբ որ Ա. Լուիզիին մեռնելէն ետքը Բարմայի դքսութիւնը Լուիզքայի դքսին կ'անցնի, Լուիզքայի դքսութիւնն ալ Տոսկանայի մեծ դուքսն առնու: — Հոռոմայի քահանայապետն ալ իր երկրին ամէն մասերը, նա եւ Պոլենդինոյի խաղաղութեան դաշտաց զօրութեամբ կորսնցուցած դաւառները ետ առաւ: Միայն Գաղղիայի մէջ հին առեններէ ի վեր քահանայապետաց ժառանգած Աւի-

նեռն ու Ալբնեղէն քաղաքներն իրենց սահմանովը՝ վերացին գաղղիսական յեղափոխութեան ատեն եղած որոշման համեմատ՝ Գաղղիայի տէրութեան տակ մնացին:

‘Սէապոլսոյ գահին վրայ նստող Յովակիմ Միւրաթագաւորը՝ թէպէտ եւ կը յուսար որ Ախէննայի արքայ աժողովն Աւստրիայի կայսեր միջնորդութեամբ զինքն իր տէրութեան մէջ ու գահին վրայ կը թողու, բայց երբ որ իմացաւ թէ հոն իր վրայ թշնամական խորհուրդներ կը լլան, Փերդինանդոս թագաւորն իր գեսպանին ձեռաքովը իր բոլոր երկիրները ետ կը պահանջէ ու խորհրդականաց մէջ երկպառակութիւն կայ, նոյն իրեն յարմար առիթ սեպելով՝ զինուց զօրութեամբ ուղեց իր իշխանութիւնը ձեռքէն չհանել: Գրեթէ իր բոլոր (70,000) զօրքերը (1815. Փետր.) քահանայապետական երկիրին ան գաւառները խոթեց, որոնցմէ՝ յառաջադրյն հոն եղած զօրքերը Փարիզի առաջին խաղաղութենէն ետքը գեռ չէր հանած: Աս ընելին ետքը՝ Աւստրիայէն թղլտուութիւն խնդրեց՝ որ նոյն զօրքը Աերին Խոալիայէն անցընելով՝ Գաղղիայի դէմ պատերազմելու տանի: Աս պահանջմունքը չէ թէ միայն Աւստրիայի եւ ուրիշ տէրութեանց կողմանէ ընդունելութիւն չդտաւ, հապաշտու մը հրաման ելաւ, որ Աւստրիայի զօրաց թիւն Խոալիայի մէջ մինչեւ 150,000ի հասցուի: Բայց գեռ առ հրամանը չկատարուած՝ Միւրաթ Կաբոլէնին Գաղղիահանին ու նորէն գահ ելլելը լսածին պէս՝ միւս տէրութեանց դէմ թշնամութեան դրօշը յայտնապէս բացաւ: Ամէն բանէն առաջ իր Հռոմ նստող գեսպանին ձեռքովը Պիոս Լ.ին ծանոց՝ որ ինք Կաբոլէնին գործքերն իր սեպհական գործքերը կը սեպէ ու կ'ուղէ ցուցընել՝ որ երբեք անոր հակառակ կամ թշնամի եղած չէ: Աս ընելին ետքը՝ առանց ժամանակ կորսնցընելու քահանայա-

պետական երկիրներուն վրայէն անցյնելով՝ Աւստրիացւոց  
բանակին դէմ յառաջ քալեց։ Որիմինի քաղաքը հասա-  
ծին պէս՝ (Մարտ. 30.) բոլոր իտալիայի ժողովրդոց  
յայտարարութիւն մը հանեց, որով զիրենք կը յորդորէր  
որ իրենց թերակզցւոյն ազատութեան համար ամէնքն  
ալ զէնք առնուն ու երկիրն օտար տիրողներէն մաքրեն.  
որպէս զի անկէց ետքը բոլոր իտալիա միակ տէրութիւն  
ըլլայ ու քսան դարէն (2000 տարիէն) ի վեր բաղձա-  
ցուածը վերջապէս կատարուի։

Ի սկզբան Աւստրիայի զօրքերն ան կողմերը դեռ  
սակաւաթիւ ըլլալուն՝ բազմաթիւ թշնամնոյն դէմ պա-  
տերազմը սկսելու չհամարձակեցան, ուստի մինչեւ Բոյի  
եղերքը ետ քաշուեցան։ Նոյն ատեն նա եւ Տոսկանայի  
մեծ դուքսն ու Մոտենայի դուքսն իրենց երկիրները թո-  
ղացին փախան ու Միւրա ութ օրի չափ պարծելու ա-  
ռիթ ունեցաւ՝ թէ ինք իտալիայի ազատիչը պիտ'որ ըլ-  
լայ։ Սակայն իտալիայի ժողովուրդները, որոնց ինք այն-  
պէս մեծ մեծ խոստումներ կ'ընէր, չէ թէ միայն իտալի-  
այի բուն հին օրինաւոր իշխողներուն դէմ ամենեւին  
տրտունջ ու տհաճութիւն չէին ցուցըներ, հապա նա եւ  
ասանկ խոստումներ ընող յեղափոխական գլխու մը  
նկատմամբ բոլորովին պազ կը կենային։ Այսպէս Միւրա  
իր հնարքներովն ու գոռող խօսքերովը քիչ հետեւողներ  
դանելով ու իր զօրաց թիւը միայն ասդիէն անդիէն  
ժողված խել մը տաքգլուխ երիտասարդներու բազմու-  
թեամբ աւելցընելով՝ սկսաւ Աւստրիացւոց հետ զար-  
նուիլ։ Բայց Բոյի եղերքը Օքքենոպէլլոյ գեղին քով  
տրուած երկօրեայ (Ապր. 8—9.) ճակատին մէջ մեծ կո-  
րուստ ընելէն ետքը երբ որ Աւստրիացւոց Բոյի ետեւը  
ժողված զօրքն ալ սկսան յառաջ քալել, Միւրա ստի-  
պեցաւ իր բոլոր բանակովն արտորնօք ետ քաշուիլ։ Աս-

կից ետքը տեսնելով՝ որ իր զօրաց թիւն օրէ օր կը քիշնայ, զինուորներուն շատերն իր դրօշը կը թողաւն կը փախչին, յուսահատութեան մէջ կյնալով՝ վերջին փորձմաւ ընել ուզեց: Ուստի (Մայ. 2.) Գոլենդինոյի քով մեծ կռիւ մըն ալ սկսաւ, որն որ երկու օր տեւեց. բայց իր ամէն ջանքն ու քաջութիւնը շահ մը չընելով՝ բոլորովին յաղթուեցաւ, տէրութիւնն ու թագն ալ կորսնցուց: Բանակն ըստ մեծի մասին ցրուեցաւ. ու (Մայ. 20.) Գաղալանցիի քով Աւստրիայի զօրաց Պիանքի սպարապետին հետ նէապոլսեցի Գոլեգդա զօրապետը դաշնադրութիւն ընելով՝ տէրութեան ամէն բերդերն ու մայրաքաղաքն անոր յանձնեց իրենց օրինաւոր թագաւորին տալու համար: Միւրա Նէապոլսեցի փախստականներուն յառաջընթաց ըլլալով՝ Նէապոլիս մտաւ, ուսկից երկրորդ օրը Խշիա կղզին, անկից ալ Գաղղիա գնաց, Նաբոլէոնին ձեռաց տակ՝ դաշնակցաց դէմ պատերազմելու համար: Իսկ իր ամուսինը Կարոլինա, Նաբոլէոնին քցըրը, իր զաւկըներովն Անգղիացւոց նաւով մը Թրիէստ գնաց Աւստրիայի կայսեր պաշտպանութեան տակ մտաւ: Նոյն կայսեր զօրքը (Մայ. 22.) յաղթանակաւ Նէապոլիս մտան, ուր Յունիսի սկիզբը Փերդինանդոս թագաւորն ալ եկաւ ու իր գահն ու իշխանութիւնը յաղթող Աւստրիացւոց ձեռքէն ընդունեցաւ, բոլոր իր տէրութեան ազատութեան համար եղած վերջին պատերազմներուն ծախքը վճարելով:

Միւրա այսափ պարտութիւններով իր անմիտ խորհուրդներէն շցգաստանալով՝ երբ որ Նաբոլէոն երկրորդ անգամ գահէն ինկաւ, ուստի եւ ինք անկէց օգնութիւն գտնելու ալ յոյս չունէր, վերջին անմտութեան գործքով մը իր մինչեւ ան ատեն ըրած յանդուգն գործքերը պատկեց: Աւստրիայի կայսրը Փրանկիսկոս Ա.

որուն քովը Միւրայի ամուսինն իր զաւկըներովն ապաւի-  
նած էր, իրեն առաջարկեց որ իր երկիրներուն մէկուն  
մէջ գոյ հանգիստ ապրի իր ընտանիքովը : Միւրա առ  
հրաւերն արհամարհելով՝ Գորսիկա գնաց, հօնկից ալ  
դաղսուեկ քանի մը ընկերներով միայն Գալապրիայի Բից-  
ցց քաղքին մօտ Նէապոլսոյ ցամաքն ելաւ ու սկսաւ ժո-  
ղովուրդը գրդուել՝ որ զէնք առնուն ու իրեն օգնեն իր  
կորոնցացած թագը նորէն ձեռք բերելու: Խոկ ժողո-  
վուրդն անոր քովի մարդկան քիշութիւնը տեսնելով՝ չէ  
թէ միայն իր ուղածը չկատարեցին, հապա զինքը բռնե-  
ցին գաւառին կուսակալին ձեռքը տուին: Կուսակալը  
զՄիւրա նոյն իսկ իրեն (Միւրային) սահմանած պատժա-  
կան օրինաց համաձայն դատելով՝ (Հոկտ. 13.) մահուան  
դատապարտեց ու մեռցընել տուաւ: Այսպէսով խոս-  
լիայի թշնամիներն ու խռովիչները վերջացան, օրինաւոր  
իշխաններն իրենց տեղերը դարձան ու իւրաքանչիւր իր  
տէրութիւնը կառավարել սկսաւ :

# Բ. Տ Ի Զ Ո Յ

1815—1850

Խնչպէս յառաջագոյն ըսինք, Ախէննայի արքայաժողովը, ինչպէս Եւրոպայի ուրիշ տէրութեանց, նոյնպէս առանձինն Խտալիայի այլ եւ այլ տէրութեանց իշխանութիւնը նորոգած ու հաստատած էր, ամէն մէկ տեղոյն մերժուած օրինաւոր իշխանն իր գահը դարձրնելով։ Նոյն ժաղովն աս ըրած ատենը այնչափ միտ չէր դրած ու փոյթ չէր ցուցրցած Խտալացւոց ազգային հոգւոյն ու զգածմանց համաձայն կարգաւորութիւններ ընելու. կամ նոյն թերակղզւոյն վրայ տէրութեանց միութեան կապ մը կամ միապետութիւն մը հաստատելու։ Աս առանկ ըլլալով, Խտալիայի այլ եւ այլ մասերն այլ եւ այլ իշխանութ տակ ու այլ եւ այլ տէսակ կառավարութեամբ իբրեւ իրարմէ բոլորովին զատ ազգաց երկիրներ կը սեպուէին։ Ասկից ի զատ՝ հին իշխանները նոյն արքայաժողովցն որոշմանցը համաձայն իրենց գահերուն վրայ նորէն հաստատուելէն ետքը՝ գրեթէ ուրիշ բանի միտ չէին գներ, բայց եթէ ետքի ատենները Գաղղիացւոց ազգեցութեան տակ դրուած կարգերը չնջելու եւ իրենց հին կարգերը նորէն հաստատելու։ Ասիկայ ալ ուրիշ բան չէր, բայց եթէ այլ եւ այլ ժողովրդոց տրուած քանի մը ազատութիւնները բոլորովին արգելել ու զիրենք խիստ կապանքներու տակ գնել ու խիստ կարգերու հնազանդեցրնել։ Այս ջանքերուն պտուղը ժողովրդոց սիրտը դառնացընելէն ու իրենց ստացած քանի մը ազատու-

թեանց կորուստն աւելի եւս զգալի ընելէն ուրիշ բան չէր ըլլար : Ամէն դի տժգոհութիւնն ու իշխանաց վրայ անվստահութիւնն օրէ օր երկրին մէջ կը տարածուէր ու կ'աւելնար :

Աս զգածմանց աւելի եւս սաստկանալուն ու արմատանալուն ուրիշ պատճառ մ'ալ շատ մեծ նպաստ կ'ընէր : Իտալիայի մէջ ատեն ատեն այլ եւ այլ դաղտնի ընկերութիւններ կազմուած են, երբեմն մասնաւոր երկրի մը իշխանին դէմ, երբեմն ընդհանրապէս քանի մը իշխողներու դէմ : Ասոնց մէջ ամենէն աւելի համբաւ ունեցողն ու աւելի ընդարձակ տարածուածն եղաւ Գորդոնորիս անուանուած ընկերութիւնը : Ասիկայ թէպէտ եւ իտալիայի մէջ շատոնցուընէ սկսած էր ու Գաղղիացւոց հոն եղած ատենն ալ կար, բայց անկից ետքը աւելի եւս զօրացաւ, ընդարձակեցաւ ու հաստատուեցաւ անանկ որ ատեն մը (1819ին) 60,000 անդամէն աւելի ունէր, որոնք ամէն կարգի ու աստիճանի մարգիկ էին, գեղացիներէն սկսելով՝ մինչեւ մեծամեծ իշխաններ ալ իրենց մէջ կը գտնուէր : Աս ընկերութեան գլխաւոր նպատակն ու ջանքը բոլոր իտալիայի ազատութիւնը, անկախութիւնն ու միութիւնը՝ այսինքն մէկ իշխողի տակ, կամ միակ հասարակապետութիւն մ'ըլլալն էր : Յայտնի է՝ որ այսպիսի մեծ ընկերութիւն մը, որն որ բոլոր իտալիայի մէջ տարածուած էր, ու անոր ամէն մասին մէջ իր ժողովներն ու զօրաւոր գործակալներն ունէր, երկրին ամէն մասնաւոր իշխողներուն կարգաւորութիւնները, հրամաններն ու ջանքը պարապի կրնար հանել ու այլ եւ այլ տէրութեանց հպատակներուն իրենց իշխանացը դէմ ունեցած տժգոհութիւնն ու թշնամական խորհուրդները սնուցանել ու սաստկացրնել :

Այսափ զօրաւոր ջանից դէմ խախուտ հիման

վրայ հաստատուած տէրութիւններն ու դողդողացող գահերու վրայ նստող իշխաններն ինչպիսի միջոցներով ու ինչ զօրութեամբ կրնային յաջողակի դործել ու սկսածնին եւ ուղածնին յառաջ տանիլ։ Անոր համար իտալիայի մէջ՝ Աւստրիայի իշխանութեան տակ ըլլող երկիրներէն (այսինքն Լոմբարտիայէն ու Վենետիկի սահմանէն) գուրս՝ միւս տէրութեանց մէջ ոչ կառավարութիւնը յաջողակի առաջ կ'երթար ու ոչ հասարակաց դործքերը խաղաղութեամբ կը կատարուէին. ամէն դի անկարգութիւն ու շփոթութիւն կը տիրէր։ — Նէապոլսոյ Փերդինանդոս Դ. (Ա.) թագաւորը նորէն իր գահը նստելէն ետքը՝ սկսաւ իր առաջուան ընթացքը բռնել, ինք զինքն որսորդութեան ու ձկնորսութեան եւ զրօսանաց տալով՝ կառավարութեան դործքերն իր պաշտօնէից թողուց, որոնց ջանքն եղաւ ամէն հին կարգերը բանեցրնել ու անոնց համեմատ տէրութիւնը կառավարել։ Սիկիլիա կղզւոյն վրայ Անգղիացւոց միջնորդութեամբը 1812ին տրուած սահմանադրութիւնն ու խորհրդանոցը վերցուեցաւ ու հին կառավարութեան կերպերն ու կարգերը նորէն հաստատուեցան։ Թու աս կղզւոյն վրայ ու թէ նէապոլսոյ ցամաքին վրայ ժողովուրդը սկսաւ տէրութեան գէմ իր տհաճութիւնը ցուցընել, Գարպոնարիներն ալ իրենց հնաբքները կը բանեցրնէին գրգռուած սրտերն աւելի եւս գրգռելու։ Տեղ տեղ հին ատենուան պէս աւաղակաց խումբէր կը կազմուէին ու տէրութեան գէմ օրէ օր կը զօրանային. անանկ որ տէրութիւնը կը պարտաւորէր՝ ասոնց հետ իբրեւ օրինաւոր իշխանութեան մը հետ դաշինք դնելու եւ երբեմն իրենց պահանջածը կատարելու։ Աս ամէն տխուր հանգամանաց վրայ ուրիշ վտանգաւոր պարագայ մ'ալ կու գար, այսինքն՝ տէրութեան գանձը շատ գէշ

վիճակի մէջ գտնուելուն, զինուորաց ու պաշտօնակալներուն թոշակները չէին կրնար վճարուիլ: Աւելի դէշն անէր՝ որ Գարպնարիներն աս դրգուիչ համգամանքներն իրենց նպատակին ծառայեցընելով՝ գաղտնի ու յայտնի հնարքներով ապստամբութեան հոդին զինուորաց ու քաղաքացւոց մէջ օրէ օր աւելի կ'արծարծէին: Սպանիայի ու Բորդուկալի մէջ (1820) եղած յեղափոխութիւններուն յաջողիլն ու Սպանիայի մէջ նոր ազատական սահմանադրութիւն մըն ալ դրուիլը \* Նէապոլսոյ տէրութեան մէջ ծանուցուելով, ապստամբութեան դրօշը բանալու վերջին խրախոյսը զարթուց: Ամէն տեղէն յառաջ Սեսսա քաղքին քով ժողվուած բանակին դունդերն ըստ մասին իրենց պաշարին գէշութեան ու ըստ մասին իրենց օտարազգի մը՝ այսինքն Նիւֆան սպարապետք՝ հրամանատար դրուելուն վրայ տժգոհ ըլլալով, յայտնապէս գլուխ վերցուցին: Ասոնցմէ 130 ձիաւորք Մորէլլի պաշտօնակալին առաջնորդութեամբը (1820. Յուլ. 1.) գիշերանց Նոլա քաղքին մէջ Սպանիայի ազատական սահմանադրութիւնը հրատարակեցին: Ետքը դէպի ի Աւելլինց քաղաքը գացին, ուր քաղաքապահ զօրքն իրենց տէ Գոնչիլիիս գնդապետին հրամանին տակ անոնց հետ միացան. որուն վրայ շրջակայ գեղերուն բնակիչքն ու Գարպնարիները բազմութեամբ եկան նոյն զինուորաց մէջ խառնուեցան: Նա եւ կառավարութեան կողմանէ աս ապստամբներուն դէմ խուրուած զօրքին մէկ մասն ամեննեւին անոնց դէմ զէնք չվերցուց. մէկ մասն ալ գնաց բոլորովին անոնց հետ միացաւ: Փերդինանդոս թագաւորն այսպէս իր զօրքին օգնութենէն

\* Աս սպանիական (Գորդէզներու ըսուած) սահմանադրութեան վրայ տես Պատմ. քաղաքական. Եւրոպական տէրութեանց. Հատ. Դ. Երես 54—55 :

զուրկ մնալով՝ ճարը հատաւ ու խոստացաւ ուժ օրէն Նէապոլսոյ տէրութեան համար նոր սահմանադրութիւն մը տալու։ Բայց Կ. Բէբէ զօրապետը, որն որ երկու ապստամբ գնդերու գլուխ եղած էր, գէպ ի Նէապոլիս քաղաքը յառաջ քալելով՝ ճամբէն թագաւորին պատգամաւորներ խաւրեց, յայտնի ընելով որ նոր սահմանադրութիւն մը յօրինելու հարկ չկայ, ամենքը 1812ին Գորդէզներուն գրած սահմանադրութիւնը կ'ուղեն, զորն որ պէտք է 24 ժամու մէջ հրատարակել։ Աս յայտարարութենէն թագաւորն արտաքս կարգի այլայլելով, շուտ մը երկրին կառավարութիւնն իր թագաժառանգ որդւոյն ձեռքը յանձնեց՝ զանիկայ տէրութեան ընդհանուր փոխանորդը կամ տեղակալն անուանելով։ Բայց ասիկայ ընդունելի չըլլալով, հարկադրեցաւ խոստանալ որ նոյն 1812ին սահմանադրութիւնը կ'ընդունի, անոր կը ստորագրէ ու անոր վրայ կ'երդնու, եւ այս խոստումը (Յուլ. 8.) կատարեց։ Երկրորդ օրը Բէբէ 20,000 զօրքով Նէապոլիս քաղաքը մտաւ երեքդունեան (կարմիր, կապոյտ ու սեւ) ծովքերով զարդարուած։ Եւ քաղաքացիներէն ուրախութեան ազաղակներով ընդունուեցաւ։

Երբ որ Սիկիլիայի Բալերմոյ քաղքին մէջ տէրութեան կառավարութեան կերպին փոխուելուն լուրը հրատարակեցաւ, շուտ մը նոր կողմնակցութիւն մը կազմուեցաւ, որն որ առանձին սահմանադրութիւն մը ու Նէապոլսոյ տէրութենէ բոլորովին անկախ ըլլալ կ'ուղէր։ Բայց որովհետեւ քաղաքացւոց շատը, ինչպէս նաև քաղաքապահ զօրքը Նէապոլսոյ նոր սահմանադրութիւնն ընդունած էին, անոր համար երկու կողման մէջ սաստիկ կռիւ մը սկսաւ։ Սիկիլիական զօրքը (1820. Յուլ. 15.) ստորին ժողովրդենէ մեծ բազմութիւն մ'ալ մէկտեղ ժողվուելով ու Ալեցցէ սահմանադրութիւնը, կեցցէ ան-  
1821.1.2.

խակութիւնը,, պոռալով բոլոր բանտերուն դռները բըռ-  
նութեամբ կոտրեցին բայցին ու անօնցմէ ազատած չարա-  
գործներուն հետ մէկտեղ նէապոլսոյ զօրաց վրայ քալե-  
լով, անոնց յաղթեցին. սակայն քաղաքացւոց մէջ կոփուր  
քիչ մը ատեն ալ շարունակեց. անանկ որ 4000 հոգի  
քաղքին ճամբաներուն վրայ ինկած մեռած էին: Ասկից  
եռքը ապստամբները Բալերմոյէն դուրս ելլելով՝ բոլոր  
կղզւոյն վրայ յառաջ կ'երթային, ամէն դի դիմացնին ե-  
կողները զարնելով ու սպաննելով: Դրէքանոյ ու Մեսսինա  
քաղաքներուն բնակիչքը թագաւորական զօրքին օգնու-  
թեամբ՝ ապստամբներուն յառաջ երթալն արգելեցին.  
քիչ մը ետքը նէապոլսէն ուրիշ գնդեր ալ աս երկու  
քաղաքները հասնելով, հոն բուն թագաւորականաց  
հաստատուն ու ամուր տեղն եղաւ: Թագաւորական զօ-  
րաց հրամանատարն էր Բէրէ զօրապետը, որն որ Գալգա-  
նիզէդգա քաղքին քովն ապստամբներուն վրայ առաջին  
մեծ յաղթութիւնն ըրաւ: Երբ որ (Սեպտ. 19.) Դեր-  
մինիի քով երկրորդ անգամ ապստամբները յաղթուե-  
ցան, ալ ժողովրդեան մէջ քիչ մը աւելի հանդարտ ու  
խելացի ըլլովներուն վրայ անանկ մեծ վախ մը ինկաւ  
որ բոլորովին ապստամբներէն զատուեցան: Բալերմոյ  
քաղքին բնակիչներն իրենց վրայ յարձակող զօրաց քա-  
նի մը որ քաջութեամբ գէմ կենալէն ետքը՝ քանի մը  
նպաստաւոր պայմաններով (Հոկտ. 5.) Բէրէ զօրապետին  
անձնատուր եղան: Աս պայմաններուն գլխաւորն էր՝ որ  
Սիկիլիա կղզին նէապոլսոյ կառավարութեան տակ պիտ' որ  
մնար, բայց թէ որ նոր գրուելու խորհրդանոցն ուղելու  
ըլլար՝ իրեն յատուկ օրէնսդիր իշխանութիւն պիտ' որ ու-  
նենար: Բայց որովհետեւ նէապոլսոյ կառավարութիւնն  
աս պայմանը չընդունեցաւ, անոր համար Սիկիլիայի մէջ  
խռովութիւնները չվերջացան: Կոր խորհրդանոցն ալ

Հաստատուելէն ետքը՝ որովհետեւ Սիկիլիայի գանձին մէջ նոր կարգաւորութիւններն ի գործ դնելու եւ բաւական զօրք պահելու համար ստակ չէր գտնուեր, ժողովը գետեան վրայ ալ նոր տուրքեր դնելով ստակ ճարելը նոր խռովութիւններու պատճառ պիտ'որ ըլլար. անոր համար նոյն խորհրդանոցը չէր կրնար ուղածին պէս գործել ու կղզւոյն կառավարութիւնը յառաջ տանիւ: Աս այսպէս ըլլալով՝ տէրութենէ ապստամբ ըլլող կողմնակցութեան յշոր կը մնար Խտալիայի ուրիշ տէրութեանց մէջ ապստամբութեան հրդեհը տարածելով՝ անոնց հետ մէկտեղ նպատակներնուն հասնելու: Աակայն Հռոմայի տէրութեան մէջ ժողովուրդը կառավարութեան վրայ ըստ բաւականին գոհ ըլլալով, իսկ Լուսարտեան - Վենետիական թագաւորութեան մէջ Աւտորիայի զօրաւոր միջոցներուն ուժով Խտալացիք հանդարտ մնալով՝ ապստամբութեան նշան մը չէր երեւար: Միայն Սարդինիայի թագաւորութեան մէջ շատոնցուրնէ ոգիները գրգռելու սկսած ըլլալով՝ վերջապէս ապստամբութեան դրօշը բացուեցաւ. բայց անկից Նէապոլսոյ ապրուտամբներուն ու յեղափոխականներուն օգուտ ու օգնութիւն մը հասնելու ատենն անցած էր, ինչպէս հետեւեալ գէպքերէն կը տեսնուի:

Եւրոպայի վեհապետներն Խտալիայի, առանձինն Նէապոլսոյ մէջ եղած յեղափոխական շարժմանքէն ստիպելով՝ որոշեցին նոր արքայաժողով մը գումարել, զորն որ իրօք ալ սկսան՝ առաջ (1820. նոյ.) աւստրիական Սիլեզիայի Դրոբբաւ քաղքին մէջ, բայց ետքը (1821. Յունու.) Աւստրիայի կայսրութեան Գրանիա նահանգին Լայպցիս (Լուպիանա) քաղաքին մէջ առաջ տարին ու լմբնցուցին. Աւստրիայի ու Ռուսիայի կայսրներն անձամբ եկան, իսկ ուրիշ տէրութիւններն իրենց

Դեսպանները խաւրեցին։ Աս ժողովին Նէապոլսց Փեր-  
դինանդոս թագաւորն ալ հրաւիրուեցաւ, ու թէպէտ  
իր խորհրդականներն անոր հոն երթալն այնչափ շէին  
ուզեր, բայց յուսալով՝ որ ժողովոյն մէջ իր ընդունած ու  
հրատարակած նոր սահմանադրութիւնը կը պաշտպանէ,  
երթալուն արգելք չդրին։ Իսկ թագաւորը Լայպախ հա-  
սածին պէս՝ արքայաժողովին մէջ յայտնապէս ըստ որ  
ինք նոր սահմանադրութիւնը բռնի ընդունած ու ակա-  
մայ անոր վրայ երգուընցած ըլլալով, ինք զինք պար-  
տաւորեալ շխսեպեր զանիկայ հաստատ պահելու։ Միւս  
տէրութիւններն ալ թէպէտ առ հասարակ այս կարծիքն  
ունէին ու նոյնին հաւանեցան. բայց Գաղղիա ու Անդղիա  
հաստատութեամբ յայտնի ըրին որ եղածն եղած պէտք  
է սեպել ու Նէապոլսեցիններուն ազատ թողութիւնց  
թագաւորին հետ տէրութեան գործքերը կարգի դնե-  
լու։ Իսկ միւս երեք մեծ տէրութիւնները, Աւստրիա,  
Ռուսիա ու Պրուշ միաբանութեամբ որոշեցին Փերդի-  
նանդոս թագաւորին օգնելու եւ զէնքով ու զօրքով  
Նէապոլսեցիններն ու Սիկիլիացինները հնազանդութեան  
ստիպելու։ Աս բանիս գործադրութեան համար սահմա-  
նուեցաւ որ Աւստրիայի կայսրը շուտ մը օգնական զօրք  
ուղը հանելով, թէ որ Նէապոլսեցիք իրենք զիրենք  
թագաւորին հնազանդելու պատրաստ ցուցընելու ըւ-  
լան, միայն 10,000 զինուոր ապահովութեան համար  
Նէապոլսց երկիրը խաւրէ. իսկ եթէ հնազանդիլ շուզեն,  
100,000ի բանակ մը հոն քալեցընէ ու ապստամբու-  
թիւնը բոլորովին վերջացընէ։ Ժողովոյն այս որոշումնե-  
րը նախ առանձինն Փերդինանդոս թագաւորն ու ետ-  
քը միւս թագաւորները Նէապոլսեցւոց մասնաւոր յայտ-  
արարութիւններով ծանուցին։

‘Նէապոլսց խորհրդանոցը տէրութեանց որոշման

չհաւանելով, քաղաքացոյմէ պահանջուած հպատակութիւնն ու թագաւորին բացարձակ իշխանութիւնն հնազանդիլը յանձն շառաւ։ Բայց իր յամառութիւնն ու հետութիւնը ի՞նչպէս ու ի՞նչ ուժով պիտ'որ պաշտպանէր։ իր պատերազմական զօրութիւնն ու զօրացը թիւը միայն թղթմի վրայ մեծ ու ահաւոր էր։ Ինչու որ իր քաղաքացի կամ ազատական զինուորներն ամէն զինուորական հրահանգէն ու կարգասիրութենէ զուրկ էին, ըստ մասին նա եւ զէնք ալ չունէին։ իսկ 52,000 ճակատող կամ կրթեալ զօրքէն հաղիւ 30,000 հոգի ըստ պատշաճի զէնք ունէին։ նա եւ զինուորական պաշարներու, ուտելեաց ու ռազմամթերի (munication) պատրաստութեան համար ամենեւին խնամք մը չկար։ Ասկից ի զատ նա եւ յայտնի կը տեսնուէր՝ որ զինուորներն ոչ իրենց ուժին ու ոչ իրենց զօրապետներուն հմտութեան վրայ վստահութիւն ունէին։ շատերն ալ սրտանց կը բաղձային որ շուտով յաղթուին ու կռիւը լմրննայ։ Ահա առ վիճակի մէջ էր Նէապոլսեցւոց յեղափոխական կառավարութիւնը, երբ որ Աւատրիացւոց 80,000 զօրաց բանակը Ֆրիմոն սպարապետին հրամանին տակ (1821, Փետր. վերջերը) Նէապոլսոյ երկրին սահմանը հասաւ։ Նէապոլսեցւոց զօրքն երկու բանակի բաժնուած էր, որոնց մէկը Կ. Բէրէ զօրապետին հրամանին տակ Ապրուցցոյ նահանգին մէջ երկրին սահմանին վրայ կը կենար։ իսկ երկրորդը Գառազգոպա զօրապետին հրամանին տակ՝ Կաէդայի ու Գաբրուայի բերդերուն ապաւինած՝ թշնամեաց յարձակմանը կը սպասէր։ Ապրուցցոյ կեցող բանակին մէջ զօրաց անհաւատարմութիւնն ու մատնութիւններն այնչափ շատցան, որ Բէրէ վախնալով որ չըլլայ թէ կռիւը քիչ մ'ալ ուշանալով՝ խայտառակութիւնը յայսնուի

ու ամէն բան կորսուի, առաջարկեց որ պատերազմք սկսի: Ռիեդի քաղքին քովերը (Մարտ 7.) կռիւը սկսաւ. եւ Աւստրիացւոց քաջութեամբը քանի մը ժամու մէջ յաղթութիւնը որոշուեցաւ: Նէապոլսեցւոց զօրքը բոլորովին պարտուելով՝ առանց կարգի ու արտօրնօք սկսան փախչել, եւ բոլոր երկրին մէջ ցրուելով՝ հասած տեղերնուն մէջ ամէն բնակչաց սիրտը վհատեցուցին: Ասոր վրայ Գարազգողային հրամանին տակ ըլլող զօրքն ալ ապստամբելով, ինքն ալ ստիպեցաւ բերդերուն դռները բանալ. որով արիւնչեղութիւնը դադրեցաւ եւ (Մարտ 24.) ամէն բան լմննալով, Աւստրիացիք բոլոր Նէապոլիս թագաւորին հնազանդեցուցին. եւ մայրաքաղքին ժողովուրդը յաղթութեան դաբնիներով իր ազատիչներն ընդունելով, բոլոր յեղափոխութեան վերջանալը յայտնի ըրաւ: Իսկ Սիկիլիացւոց պարտութիւնն ու խոնարհիլը, միայն 10,000 առարիացի զօրաց գալով, առանց կռուց դլուիս ելաւ:

Նազիւ թէ Աւստրիայի զինուքը Նէապոլսեցւոց ապստամբութիւնը զսպուեցաւ, դեռ հոս կռիւները կատարելապէս չվերջացած՝ Սարդինիայի մէջ Գարպոնաւրիները (Մարտ 9.) ապստամբութեան դրօշը բարձրացուցին ու յեղափոխութիւնը սկսան: Աղեքսանդրիայի, Դորդոնայի ու Ֆոսսանոյի մէջ եղած զօրքը պաշտօնակալներուն հնարքովն ու ջանիւքը տէրութեան դէմ գլուիս վերցուցին, ու երեք օր ետքը (Մարտ 12.) Դուրինի բերդապահ զօրքը Սպանիայի ազատական սահմանադրութիւնը հրատարակեց: Ալիկտոր Էմմանուէլ թագաւորը շուտ մը գահէն հրաժարացաւ, եւ ինք թագաժառանդ որդի չունենալուն՝ իր կարոլոս Փելիքս եղբայրն իրեն յաջորդ անուանեց. բայց որովհետեւ ասալ որդի չունէր եւ նոյն առեն Մոտենա կը բնակէր,

Գարինեանի կարողոս Ալբերտ իշխանը՝ որ նոյն թագաւորական ցեղեն էր, իբրև թագաժառանդ թագաւորութեան՝ տէրութեան խնամապետ ու կառավարիչ դրուեցաւ։ Աս իշխանը շատոնցութեան գարպոնարիներուն միշտ խորհրդակից կ'ըլլար, ուստի երկրին իրական կառավարութիւնն իր ձեռքն անցնելով՝ յեղափոխականք կը յուսային որ իրենց սկսածը յաջողութեամբ յառաջ պիտի երթայ։ Սակայն կարողոս Ալբերտ իր կառավարութեան սկիզբներն անանկ տարակուսելի ընթացք մը բռնեց ու իր հին ընկերակիցներուն հետ անանկ վարուիլ սկսաւ՝ որ ամէնքն ալ հասկրցան թէ ինք իրենց ուղածին պէս պիտ' որ չկառավարէ ու իրենց կարգաւորութիւններուն ու խորհուրդներուն պիտ' որ չհետեւի։ Ասկից զատ գարպոնարիներն իրենց մէջն ալ բռնելու ընթացքներնուն վրայ միաբան չէին. նա եւ բոլոր Սարդինիայի տէրութեան այլ եւ այլ մասանց մէջ ուրիշ ներքին շփոթութիւններ պակաս չէին, որովհետեւ կառավարութեան այսպէս փոփոխուելու ատենը Սարդինիայի մէկ մասը Սաւոյայի հետ կ'ուզէր որ կառավարութեան կերպը՝ բացարձակ թագաւորութիւն կամ արձակապետութիւն ըլլայ, ուստի եւ թագաւորին հաւատարիմ մնացած էր. իսկ գենուա իր հին անկախ հասարակապետական կառավարութիւնը ձեռք բերելու կը բաղձար ու կը ջանար :

Կարողոս Ալբերտ այս ամենայն գիտնալով՝ կառավարութիւնը սկսելէն տասն օր ետքը՝ յառաջագոյն իր պատրաստութիւններն ըրաւ ու (Մարտ 21—22) գիշերանց գաղտուկ Դուրինէն ելաւ, նոյն ճամբով՝ որով քանի մը օր առաջ զօրաց մէկ մասն իր հրամանով յառաջ գացած էր, դէպ ի Լոմբարտիայի սահ-

մանը գնաց։ Ինք հոն հասածին պէս՝ իր զօրաց տէլլա Դորրէ հրամանատարը Նովարա քաղքին քովերը հաւատարիմ դնդերը կարգի դրաւ, որոնց հետ եկան միացան Աւստրիայէն խաւրուած օգնական զօրքերը Պուպնա սպարապետին հրամանին տակ։ Թաէ որ սահմանադրականք Աւստրիայի զօրաց հասնելէն առաջ՝ Կարոլոս Ալբերտին գունդերուն հետ զարնուած ըլլային, գուցէ կրնային յաղթող ըլլալ. բայց յուսալով ու ջանալով տէլլա Դորրէ սպարապետն իրենց կողմը վաստրկիլ, կոիւն ուշացուցին։ Եւ երբ որ (Ապր. 8.) պատերազմն սկսան, Աւստրիացիք արդէն կարոլոս Ալբերտին զօրացը հետ միացած ըլլալով, մէկ օրուան կուռոյ մէջ այնպէս յաղթուեցան, որ բոլոր ուժերնին ու ազդեցութիւննին կորսնցընելով՝ Սարդինիա ալ անոնց կողմնակցութեան հնարքներէն ազատեցաւ։ Պատերազմին երկրորդ օրը՝ Դուռըին, երրորդ օրն ալ՝ Աղեքսանդրիայի հզօր բերդը՝ որ սահմանադրականաց մէկ հատիկ ապաստանն էր, առանց կուռոյ թագաւորականաց ձեռքն անցան։ Սղնպէս Գենուա ալ առանց ընդդիմութեան յանձնուեցաւ։ իսկ Սաւոյա յեղափոխութեան ամենեւին մասնակից եղած չըլլալով, տէրութեան ամէն կողմը յեղափոխութիւնը կամ անոր կոիւները վերջացան։ բայց այսչափ քիչ ատենուան, այսինքն հինգ օրուան մէջ յեղափոխականք տէրութեան դանձը բուլըրովին պարպած էին, 16 միլիոն ֆրանդ անկից յափրշտակելով։ Կոիւր լմբնալէն ետքը Պուպնա սպարապետն աւստրիացի օգնական զօրքով (Ապր. 12.) յաղթանակաւ Դուռըին մտաւ, ուր քաղքին արքեպիսկոպոսը գլխաւոր քաղաքացիներուն հետ զանիկայ դիմաւորելու եկաւ քաղքին բանլիքներն իրեն մատուցանելով։ Առկից ետքը կարոլոս Փելիքս թագաւորն ալ

Մոտենայէն եկաւ իր գահը նստաւ ու յանցաւորներուն, հասարակ զինուորաց ու քաղաքացիներուն ընդհանուր թողութիւն հրատարակեց. միայն պաշտօնակալներն ու ապստամբաց գլխաւորները խստիւ պատժուեցան:

Արդինիայի մէջ Գարպոնարիներուն պատիժն ու հալածումն այսպէս թեթեւ ու կարճ եղաւ: Բայց Նետապոլսոյ տէրութեան մէջ շատ աւելի խիստ կերպով պատժուեցան. եւ որովհետեւ առոնք երկրին ամէն կողմը տարածուած ու իրենց գրգռութիւնները բանեցուցած էին, անոր համար տէրութիւնն ալ իր խստութիւնն ամէն քաղաքներու եւ գաւառներու մէջ ու ամէն կարդի մարդկան վրայ առանց խնայելու բանեցոց: Այլ եւ այլ տեղեր չորս մասնաւոր քննութեան ատեաններ դրուեցան, ու ամէն դի յանցաւոր գտնուողները, կամ Գարպոնարիա ընկերութեան անդամ ու բաժանորդ ըլլողները, — թագաւորական պաշտօնատէրներ, դաստիարակներ, մատենագիրներ, եկեղեցականներ, եւ այլն — բռնուեցան ու պատժուեցան: Տասն'ութը գունդ ոտանաւոր զօրաց ու հինգ գունդ ձիաւորաց զինուորութենէ արձակուեցան ու անոնց տեղնոր զօրք դրաւեցաւ: Քանի մը հրապարակական դպրոցներ բոլորովին գոցուեցան: Տէրութիւնն այս ամէն խիստ միջոցներն առանց արգելքի բանեցընելու համար Աւստրիայի օգնական զօրքը քանի մը տարի իր երկրին մէջ պահեց. որոնք յամի 1826 Սիկիլիա կղզին ու յաջորդ տարին Նէապոլսոյ ցամաքէն իրենց երկիրը դարձան. ամէն տեղ իրենց քաջութեան ու զինուորական կարգասիրութեան համար բոլոր երկրին բնակչաց շնորհակալութիւնն ու գովեստներն ընդունելով:

թռէպէտ եւ Սարդինիայի մէջ, որն որ Լոմբարտիայի սահմանակից էր, այսպիսի խռովով թիւններ ու յեղափոխական խառնակութիւններ եղած էին, սակայն՝ ինչպէս յառաջ յիշեցինք՝ Լոմբարտեան - Վենետուտական թագաւորութեան մէջ յայտնի յեղափոխական փորձեր չեղան, միայն գաղտնի ընկերութիւններ այլ եւ այլ ծածուկ հնարքներ բանեցընելով, հօն ալ ապստամբութեան դրօշը բանալու եւ նոր յեղափոխութիւն մը հանելու կը ջանային։ Բայց ոստիկանութիւնն իր հսկութիւնն ամեն դի աղեկ պահելով, վերջապէս (1821) գաղտնի ընկերութիւն մը գտաւ. բայց ինք վրայ համելքն առաջ անոր անդամներն ատեն ու հնարք գտնելով՝ այլ եւ այլ կողմեր փախան. միայն մէկ քանին ոստիկանութեան ձեռքն անցաւ։ Ասոնց մէջ անուանի են Գոնֆալոնիէրի ու Սիլուիոյ Բելլիքոյ։ Գոնֆալոնիէրին գաղտնի ընկերութեան գլուխներուն մէկն ըլլալուն՝ տէրութիւնն ամեն կերպով աշխատեցաւ որ իրմէն քանի մը կարեւոր գաղտնիք իմանայ, առանձինն (Կարոլոս Ալբերտոս) Գարինեանի իշխանին վրայ, որն որ յառաջ Գարպոնարիա ընկերութեան անդամ եղած էր, ինչպէս ըսինք, որպէս զի ամեն բանն իմանալով, թէ որ նոյն իշխանը յանցաւոր ցուցուելու ըլլայ, Սարդինիայի գահին յաջորդութենէն դուրս ձգուի. բայց Գոնֆալոնիէրիէն գաղտնիք մը իմանալը կարելի չեղաւ։ — Եսկ Սիլուիոյ Բելլիքոյ, որն որ հեղաբարոյ ու բարեպաշտ բանաստեղծ մըն էր, ինչպէս մեր ազգին մէջ ալ իր գրոցը թարգմանութեամբը ծանոցուած է, միայն այլ եւ այլ բանաստեղծական գրուածներով իտալիայի ազատութեան ու անկախութեան վրայ ունեցած արտաքոյ կարգի եռանդը յայտնի ըրած էր։ Ասիկայ իր վերցիշեալ ընկերովը խիստ բանտարգելութեամբ տառապե-

լէն ետքը, մահուան դատապարտուեցաւ. բայց ետքէն մահուան պատիժը մշտնջենաւոր բանտարգելութեան փոխուելով, առաջ Վենետիկի մէջ ու ետքը Մորաւի-այի Պահին քաղքին քովի բերդը բանտ գրուեցաւ: Հոն, ինչպէս կը պատմուի, բարի հանգամանկով ու դովելի համբերութեամբ տասը տարիի շափ ապրեցաւ ու 1830ին իր ազատութիւնն ընդունեցաւ:

Ինչպէս վերը յիշեցինք՝ նէապոլսոյ կամ Աիկիլի-այի ու Սարգինայի յեղափոխական խռովութեանց ատե-նը Հռոմայի տէրութեան մէջ յայտնի ու նշանաւոր խռո-վութիւն մը չէր ելած: Յիրաւի նոյն յեղափոխական շփոթութիւնները (1820) սկսելէն քանի մը տարի առաջ Հռոմայի երկրին Մաշերադա քաղքին մէջ ապստամ-բութիւն մը ելած էր. բայց ան ալ շուտով զսպուած էր ու մեծ հետեւութիւն մը չէր ունեցած: Պիոս Է. քա-հանայապետը գաղղիական աքսորանկին (1814) դառնա-լէն ետքը, մանաւանդ Նաբոլէսն Ա. իշխանութենէ իյնա-լէն, իտալիա Գաղղիացւոց լուծէն ազատելէն ու Վիեն-նայի արքայաժողովը, ինչպէս յառաջագոյն պատմեցինք, իտալիայի այլ եւ այլ տէրութեանց հին իշխանութիւն-ները նորոգելէն ու հաստատելէն ետքը, եկեղեցւոյ տէ-րութեան խախտած կարգերը հաստատելու փոյթ տա-րաւ, Գաղղիացւոց սահմանած կարգերը վերցընելէն ու յեղափոխական գաղղափարներով լցուած եւ կրօնի բա-րեկամ շըլտող աշխարհական պաշտօնատէրները հեռացը-նելէն ետքը, իրեն հաւատարիմ մնացող հպատակներուն բաղձանացը համաձայն աշխարհական կառավարութեան պաշտօնները կարգաւորեց, բոլոր երկիրը տասն'ութը նահանգներու կամ կուսակալութիւններու (Delegazioni) բաժնեց ու (1816) խօսք տուաւ կառավարութեան հին կարգերուն մէջ կարեւոր ու կարելի եղող փոփոխու-

թիւններն ընելու : Աս խոստման գործադրութիւնը այլ եւ այլ դժուարութեանց հանդիպելով՝ չկատարուեցաւ : Աս քահանայապետը խորին ծերութեամբ (1823) վախճանելէն ետքը՝ Լեւոն ԺԲ. իրեն յաջորդելով՝ թէպէտ եւ աշխարհականաց քանի մը դատաստանական առաւելութիւն տուաւ, բայց եկեղեցականաց իշխանութիւնն ու ազդեցութիւնը թէ ատեաններու եւ թէ գպրոցներու մէջ աւելի եւս ընդարձակեց ու հաստատեց :

Խել մը ատենէ ի վեր Հռոմայի տէրութեան մէջ մեծ անհանգստութիւն ու հոգ կը պատճառէին բազմաթիւ խռովարար սրիկաններ (briganti), որոնց գլխաւոր տեղերն էին Հռոմայի երկրին մէջ Ապենինեան լերանց, Պանտինեան ճահիճներուն եւ Ալպանոյ ու Գուսգոլց լեռներուն մէջի երկիրները : Աս տեղերը 1816էն ի վեր Գոլոննա ազգատոհմին ժառանգական կալուածներն ըլլալով, նոյնին իշխանները Որսինի ազգատոհմին եւ Հռոմայի քահանայապետներուն դէմ ունեցած թշնամութիւննին ու ատելութիւննին ի գործ դնելու համար աս սրիկանները զինելով կը զօրացընէին ու կը գործածէին : Գաղղիացւոց ստորին խտալիայի մէջ գտնուած ատենները աս խռովարարները քիչ մը զապուած էին . բայց քահանայապետական իշխանութիւնը նորէն հաստատուելէն ետքը՝ գլուխ վերցուցին ու գրեթէ առաջուրնէ աւելի նեղութիւն կու տային, անանկ որ Հռոմայի ու Նէապոլույ մէջ ըլլող ճամբաններն ու գեղերն ամենեւին ապահովութիւն մը չունէին : Պիոս Է. ին յաջողակ պաշտօնեան Գոնսալուի կարդինալը շատ աշխատեցաւ ասոնք ջնջելու եւ Նէապոլույ տէրութեան հետ աս բանիս մէջ դաշնակցելով՝ ըստ մասին իր ջանքին պառուղը ցըցուց : Սակայն նոյն սրիկանները բոլորովին չջնջուեցան ու Լեւոն ԺԲ. քահանայապետին բոլոր իշխանութեան ատենը

դեռ երբեմն երբեմն տէրութեան մեծ հոգ ու նեղութիւն կը պատճառէին :

Ասոնցմէ զատ Գարպոնարիա ընկերութիւնը իտալիայի մէջ միշտ հաստատ մնացած ըլլալով, թէպէտ եւ յայտնի խոռովութիւններ հանելէն կը զգուշանար. բայց ամէն մարդ գիտէր՝ որ նոյնն իր ծածուկ հնարքները բանեցրնելու զբաղած է՝ իտալիայի ամէն տէրութիւնները, առանձինն՝ Աւստրիայի իտալական տէրութիւնը կործանելու համար։ Աս ընկերութեան ծածուկ ժողովարանը կամ միութեան կեդրոնը՝ աս ատենները Հռոմայի երկրին մէջ էր, որովհետեւ ստորին ու վերին իտալիայի տէրութեանց մէջ 1822էն վեր նոյնին գէմ բանեցուած զգուշութիւններն ու միջոցները՝ ան տեղերն անոր ազդեցութիւնը շատ տկարացուցած, մանաւանդ թէ բոլորովին անզօր ըրած էին։ Կամ նուազ խիստ պատիժներու գատապարտած էր։ Սակայն ասով ընկերութիւնը բոլորովին անզօր ընելու կամ ջնջելու ճամբայ մը չէր բացուած։

Լեռն ԺԲ. (1829. Մայ. 31.) մեռնելէն ետքը՝ իրեն յաջորդեց Պիոս Լ. որուն քահանայապետութեան ատենը շատ կարծ ըլլալով՝ քահանայապետական երկրին հանգստեան համար սկսած քանի մը օդտակար կարգաւորութիւններն անկատար մնացին։ Կամ առ ասդին անդին խլստող խռովարարներուն գէմ զօրաւոր դարման մը չկրցաւ գտնել, մանաւանդ թէ իր մեռած ատենը (1830. Նոյ. 30.) երկրին մէջ, ինչպէս իտալիայի ուրիշ կողմերն ալ յեղափոխական շարժմունքը յայտնի երեւալու սկսած էին։ Օրէ օր չարագուշակ գէպքերը յաճախելով՝ մինչեւ նոր քահանայապետին ընտրութեան ամառալուն:

տեսնը (1831. Փետր. 2.) յեղափոխական խմբումը վերջին աստիճանի հասաւ ու վերջապէս սաստիութեամբ գուրս ելաւ, ինչպէս ըստ կարդի պիտ'օր պատմենք:

Խտալիայի միւս տէրութիւնները՝ 1821ին յեղափոխական շփոթութիւններն ու պատերազմները վերջանալէն ետքը՝ արտաքին խաղաղութեան ու հանդարտութեան մէջ էին: — Աւստրիայի կայսեր իշխանութեան տակ ըլլող Լոմբարտեան-Վենետական թագաւորութեան երկիրներն ըստ անտեսական եւ ուսումնական հանգամանաց կը ծաղկէին. Նա եւ ըստ քաղաքային կարգաց նոյն կայսերութեան հսկող զգուշութեան ու ջանիցը զօրութեամբ յաջողակի կը կառավարուէին: — Սարդինիայի տէրութիւնը ետքի (1821) խռովութեանց առենն ու անկից առաջ կրած վնասները կամաց կամաց բժշկելու եւ ըստ կարի յաջողութեան հանգամանաց մէջ մտնելու կը ջանար: Կարոլոս Փելիքս թագաւորը (1831. Ապր. 27.) առանց արու զաւկի մեռնելով եւ Սարդինիայի թագաւորական ցեղին գլխաւոր կամ ուղիղ գծին մէջ անոր յաջորդ չգտնուելով, թագաւորութիւնը կողմանական գծին, այսինքն Գարինեան ազգատոհմին անցաւ, որմէ էր Կարոլոս Ալբերտոս (Ճնեալ՝ 1798.) օր եւ ըստ կարդի (1831. Ապր. 27.) Սարդինիայի գահը նատաւ\*:

\* Սարդինիայի թագաւորական ցեղը, որն որ Սաւոյացի իշխանական ազգատոհմին յառաջ եկած է, 1630էն ետքը երկու գծի բաժնուեցաւ, առաջինն եր թագաւորական գիծը, որն որ Կարոլոս Էմմանուէլ Ա. Էն սկսաւ. իսկ երկրորդն եր Սաւոյական Գարինեան գիծը, որուն սկիզբն եղաւ նոյն կար. Էմմանուէլին կրասեր եղբօրը Փրանկիսկոս թուվմաս Գարինեանի իշխանին մէկ որդիէն: Աս Սաւոյական Գարինեան ազգատոհմին վերջին իշխանը կամ գուքը Կարոլոս Էմմանուէլ՝ Կարոլոս Ալբերտոսին հայրը՝ 1810ին մեռաւ ու նոյնէն զատ ուրիշ արու զաւակ չունենալով՝ կար. Ալբերտոսին Սարդինիայի գահն ելլելով՝ երկու գիծը՝ ուստի եւ իշխանութիւնը թագաւորական ցեղին վրոյ միացաւ:

Աս իշխանը՝ ինչպէս յառաջադոյն գրեցինք՝ իշխանութեան հասնելէն առաջ յեղափոխականաց, առանձինն՝ գրարպոնարիներուն հետ գրեթէ մի սիրու մի հոգի եղած էր, բայց իշխանութեան հասնելէն ետքը չէ թէ միայն անոնցմէ բաժնուած էր, հապա անոնց դէմ իր տէրութիւնն ապահովընելու համար ամէն ջանքն ու հնարքը կը բանեցընէր։ Ի սկզբան երբ որ թագաւորական գահն ելաւ՝ ահու գողու մէջ էր՝ որ Աւտորիայի տէրութիւնը իր յառաջուան ընթացքին համար իրեն հետ բարեկամութեամբ չվարուի, նաեւ շատ կը վախնար՝ որ յեղափոխականք ալ իրեն գէմ գաղտուկ հնարքներ բանեցընեն։ Բայց իրերն իրեն վախցածին պէս չեղան։ Աւտորիա իր հին բարեկամութիւնը Սարդինիայի տէրութեան հետ հաստատուն պահեց։ իսկ յեղափոխականք ձայն մը չհանեցին, յուսալով որ քիչ մը ատեն ետքը զինքը նորէն իրենց կողմը կը շահին։ Աւտորի եւ Կար. Ալբերտոս հանդարտութեամբ թագաւորելու սկսելով՝ իր տէրութիւնն ըստ պատշաճի կարգի դնելու եւ պայծառացընելու մտադիր կ'ըլլար։ Երկրին գրամական վեճակը լաւագունացընելը, քաղաքային տեսչութեան կարգաւորեալ ընթացք մը հոգալը, ցամաքային զօրաց ու ծովական զօրութեան կամ նաւատորմզին նոր կարգերով լաւագոյն հանդամանաց մէջ մանելը, աստնցմէ ի զատ գենուայի վաճառականութեան կարգաւորուիլն ու ծաղկիլը եւ Նաբոլէոնին օրինագրոց (code) համեմատ օրինաց գիրը մը յօրինելն եւ ուրիշ ասոնց նման կարեւոր բարեկարգութիւններ ընելը Կար. Ալբերտոսին թագաւորութեան առջի տարիներուն գործքերն եղան։ Կա եւ ուսմանց եւ ուսումնարանաց համար՝ առաւելապէս Աւտորիական իտալիայի կամ Լոմբարտիայի մէջ գրաւած կարգերուն համեմատ՝ կարեւոր ու օգտակար կարգեր

սահմանեց : Առանձին խնամք ցուցաց Սարդինիա կղզւյն վրայ, որն որ մինչեւ ան ատեն դրեթէ բոլորպին երեսէ ձգուած էր, թէ անոր մշակական հանգամանքը լաւագունացընելու միջոցներն ու թէ քաղաքային կառավարութեան կարգերը հաստատուն պայմաններով սահմանուեցան . կղզւյն մէջ նոր ճամբաններ շինուեցան ու ցամաք երկրին հետ կարգաւորեալ կապակցութեան մէջ մնալուն համար հարկաւոր ըլլուլ միջոցներն ի գործ դրուեցան : — Կար . Ալբերտոս արտաքին տէրութեանց հետ բարեկամութիւնն ու խաղաղութիւնը պահելու ջանք ունէր . բայց իր թագաւորութեան անկախութիւնը հաստատ պահելու համար արտաքոյ կարգի նախանձախնդրութեամբ հետամուտ ըլլալով՝ շատ անգամ մէկ կամ մէկալ տէրութեան հետ այլ եւ այլ խնդիրներ ունենալու պատճառ կու տար : Առանձինն Գաղղիայի հետ քանի մը հեղ անհամայ վէճեր ունեցաւ : Կա եւ Սպանիայի (Քրիստինէ թագուհւյն) տէրութիւնն անոր վրայ գոհ չէր, որովհետեւ Տօն կարուս իշխանին կողման յառաջ երթալուն եւ անոր ջանիցը յաջողելուն համար Սարդինիացիք ու Կար . Ալբերտոս դրամով եւ ուրիշ օդնութիւններով ձեռնտու ըլլալու կը ջանային :

“Եւսպոլոյ Փերգինանդոս Ա . (Պ.) թագաւորը (1825. Յունու. 3.) մեռնելով, իրեն յաջորդեց իր որդին Փրանկիսկոս Ա . որն որ իր հօրը կենդանութեան ատենէն կառավարութեան գործքերուն մէջ մտած ըլլալով, վերջի (1821) խոռովութիւնները Աւստրիայի օդնութեամբը հանդարտելէն ետքը՝ հին կարգերը յառաջ տանելով՝ քանի մը տարի թագաւորեց ու (1830. Նոյ. 7.) մեռաւ : Իր աթոռը նստաւ իրեն որդին Փերգինանդոս Բ . (Ճնեալ՝ 1810. Յունու. 12.), որն որ իր կառավարութիւնը սկսաւ՝ քանի մը տարիէ ի վեր տէրութեան մէջ գտնուող քա-

ղաքային յանցաւորներուն ընդհանուր թողութիւն հրատարակելով, ու տէրութեան հին վէրքերը բժշկելու համար ըստ կարի օգտակար նորոգութիւններ ընելով։ Նաև ի սկզբան յօժարութիւն ու պատրաստականութիւն կը ցուցընէր սահմանադրական կառավարութեան կերպերը տէրութեան մէջ խորթելու. բայց ասյօժարութեան անդործունեայ ըլլալը քիչ ատենէն յայտնի երեւցաւ։ Տէրութեան խորհրդոյն գահերեցը (1834) յայտարարութիւն մը հանեց, որով կը ծանուցանէր՝ որ թագաւորը հաստատութեամբ միտքը դրած է՝ երկրին հին միապետական կարգին ու օրինաց միշտ հաւատարիմ մնալու, եւ զանոնք փոխելու համար եղած որպիսի եւ իցէ խորհուրդն ու առաջարկութիւնը հաստատութեամբ կը մերժէ։ Ասքանո թէ նէապոլսց կամ ցամաք երկրին ու թէ Սիկիլիա կղզոյն կառավարութեան համար կ'իմացուէր։

Աս Սիկիլիա կղզւոյն յառաջադիմութեան համար թէպէտ եւ թագաւորը մեծ խնամք կը ցուցընէր, նոր դատաստանական իրաւունքնէր, վաճառականաց առանձին դատաստանարաններ ու փաստաբաններու ժողովներ սահմանելով, կառավարութեան ընթացքը կարգաւորելով, առուտուրն ու նաւագնացութիւնն այլ եւ այլ միջոցներով դիւրինցընելով ու յառաջացընելով, նա եւ կղզւոյն վրայ կարգաւորեալ ճամբաններ ու քառասուն եւ երեք հատ կամուրջներ շինել տալով։ Ի վերայ այսր ամենայնի Ալիկիլիացիք տէրութեան վրայ գոհ չէին. որովհետեւ թագաւորական տուքերը չափազանցութեամք աւելցան, աս տուքերէն զատ ալ ուրիշ շատ միլիոններ, զօրմնք կղզեցիք իրենց առուտուրովը կը վատրիէին, Նէապոլիս թագաւորական գանձը կ'երթային։ Թէպէտ եւ սահմանուած էք՝ որ Ալիկիլիա կղզին Նէապոլոյ ցամաք երկրին կառավարութենէն զատուած առ-

անձին օրէնքներով կառավարուի. սակայն իրոք աս օրէնքներուն ամենեւին նկատում մը չէր ըլլուեր: Տէրութեան դլխաւոր ու մեծ պաշտօնէից արծաթսիրութիւնն ու անկարգ գործելը ժողովրդեան սիրտը դառնացընելով՝ սաստիկ տրտունջներու պատճառ կու տար: Եւ թէպէտ թագաւորը գաւառներու մէջ ըրած ճամբորդութեանց ատենը ժողովրդեան ընդհանուր տրտունջները լսելով ու անոնց իրաւացի ըլլալուն վրայ համոզուելով, չարիքը խափանելու կը յօժարէր ու եռանդ կը ցուցընէր. սակայն մեծ պաշտօնեաները՝ ամէն վախն ու սպառնալիքը բանի տեղ չդնելով՝ անհնարին դժուարութիւններ կը հանէին ու երիտասարդ թագաւորը կ'արգելէին իր ուղածն ու իրաւացի դատածն ի գործ գնելու: Այսպէսով խեղճ թագաւորը ժողովրդեան ատելի կ'ըլլար, իսկ անկարգութիւնք նոյն պաշտօնէից չարաշար վարմամբը կը շատնային ու ժողովրդեան տրտունջն ու տժդոհութիւնը օրէ օր կը սաստկանար:

Ինչպէս Սարդինիա ու Նէապոլիս՝ սոյնպէս եւ Իտալիայի մէկալ տէրութիւններն աս ատենները (1821—1830) ամէն կերպով կը ջանային Գարպոնարիներն եւ ուրիշ ծածուկ ընկերութիւնները զսպելու, ջնջելու եւ անոնց հնարքներն անդործ ընելու. սակայն ասոնք իրենց վնասակար ու յեղափոխական խորհուրդները շարունակելու եւ տարածելու միշտ ճամբայ ու միջոցներ կը գտնէին: Դեռ ասոնք որոշ ու իրենց մէջ ընդհանուր ընդունուած նպատակ մը չսահմանած ու յայտնի դրօշ բանալու տեղն ու ժամանակը շրոշած, (1830. Յուլ.) գողովաչք մէջ Յուլիսէ յեղափոխութեանը փրթաւ: Երբ որ հոն ամէն բան յաջողեցաւ լմնցաւ ու նոր սահմանադրութիւնը հաստատուեցաւ, Իտալիայի յեղափոխականներն այլ եւ այլ կողմնակցութեանց կամ կարծեաց բաժնուելով՝ սմանք

կ'ուղէին Սպանիական (1812) սահմանադրութեան համեմատ, իսկ ուրիշները Գաղղիայի նոր սահմանադրութեան համաձայն բոլոր իտալիայի մէջ ընդհանուր կառավարութիւն մը հաստատել. առջինները կ'ուղէին որ իտալիա դաշնակցական կամ դաշնակցաց կառավարութիւն ունենայ, իսկ վերջիններուն փափագն ու ջանկն էր՝ բոլոր իտալիա մի միայն տէրութիւն կամ թագաւորութիւն ընել: Թէպէտ այլ եւ այլ կողմնակցութիւնք՝ կազմուելու նոր կառավարութեան նկատմամբ այսպէս այլ եւ այլ կարծիքներու բաժնուած էին, սակայն ամէնքն ալ մէկ բանի մէջ միաբան էին՝ թէ մինչեւ ան ատեն իտալիայի մէջ ըլլոր կարգերն ու կառավարութիւնները պէտք է վերջացընել, բոլորովին փոխել: Ասոնք ասանկ խորհածու աշխատած ատեննին՝ յոյսերնին բոլորովին նոր Գաղղիայի վրայ դրած էին, ու ինչպէս ամէն ատեն՝ նոյնպէս հիմայ ալ իրենց գործոցը յաջողութիւնն անկից կը սպասէին: Եւ յիրաւի Յուլիսի յեղափոխութենէն ետքը ի սկզբան դեռ Գաղղիայի ժողովուրդը նոր կառավարութեան վրայ մեծ ազդեցութիւն ունենալով՝ բոլոր ռամկապետականք Իտալացւոց օգնելու եւ ան տեղաց յեղափոխականներուն յառաջադիմութեան ձեռնտու ըլլալու յօժարութիւն կը ցուցընէին: Մանաւանդ թէ կերպով մը նոր կառավարութիւնը ստիպել կ'ուղէին որ իտալացւոց ջանից յաջողելուն օգնէ. բայց կառավարութիւնն ու պաշտօնեանները Լուդովիկոս Փիլիպպոս թագաւորին բաղձանաց համաձայն յայտնի ըրին՝ որ Գաղղիայի տէրութիւնն անմիջամտութեան (օտար տէրութեանց ներքին կառավարութեան գործքերուն շխառնուելու) սկիզբ հաստատ պահել կ'ուղէ: Սակայն ոչ աս յայտարարութիւնն ու ոչ Աւստրիայի կայսրութեան հզօր զէնքերուն Բոյի եղերքը պատրաստ կենալը Իտալիայի յեղափո-

խականներուն սիրտը լքուցին, հապա Գաղղիայի ռամկապետականներէն յուսացուցիչ խոստումներ ընդունելով՝ յեղափոխութիւնը սկսելու եւ յաջողցընելու փորձերն ասդին անդին ի գործ դրին:

Վահանապետական երկրին Ռոմաննեայի գաւառներուն մէջ 1831 տարւոյն սկիզբները (երբ որ դեռ նոր քահանապետ չէր ընտրուած,) լուր տարածուեցաւ որ Փրանիիսկոս Գ. Մոտենայի գուքսն Խտալիայի մէջ յեղափոխութեան բաղձացող ու ձեռնտու է: Ասիկայ կրնար սասոյգ լուր մը սեպուիլ, որովհետեւ նոյն գուքսն իր երկրին մէջ ու բոլորտիքը պատրաստուող յեղափոխական շարժմանց աւելի տեղեակ ըլլալու համար՝ ինք զինք յեղափոխականներուն նպաստաւոր ու բարեկամ կը ձեւացընէր ու Գարպոնարիններուն դաշտնի խորհուրդներն իմանալու համար անոնց կարծեկից կը ձեւանար: Առանձինն անոնց Կիւրոս Մենոդորի գլխաւորին, որն որ Մոտենայի ոստիկանութեան գլխաւոր պաշտօնեան էր, քիչ մը ատենէ ի վեր մեծ սէր կը ցուցընէր ու կ'օգնէր: Բայց (1831, Փետր. 3.) գիշերանց՝ երբ որ յեղափոխականաց գլխաւորներէն քառասուն հոգիի չափ նոյն պաշտօնէին տան մէջ ժողվուած խորհուրդ կ'ընէին, գուքոը յանկարծակի տունը զինուորներով պաշարել տուաւ. եւ թէպէտ յեղափոխականք քաջութեամբ դէմ կեցան, բայց թնդանոթներու գնդակները դռները բացին, եւ մէջինները բռնուելով բանտ դրուելով՝ ամէնքան լմնցած կ'երեւար:

Երկրորդ օրը (Փետր. 4.) Մոտենա լուր հասաւ՝ որ Պոլոննեայի մէջ ապստամբութիւնը սաստկութեամբ փըրթեր է ու յառաջ երթալով քովի տեղերն ալ մինչեւ Մոտենա եկած հասած է: Եւ յիրաւի Պոլոնիայի մէջ յեղափոխականք ժողվուրդը ոտք հանելու փորձ մ'ընելով՝ սկսածնին յաջողցուցին, որովհետեւ հոն գտնուող

Քահանայապետական զօրքը չէ թէ միայն ապստամբները զսպելու չաշխատեցան, հապա իրենց մեծ մասն անոնց հետ միացաւ, ու քահանայապետական նուիրակը կամ կուսակալը Գլարելի հրովարտակ մը հանելու ստիպուեցաւ, որով առժամանակեայ կառավարութեան կամ վարչութեան մը դրուիլն ու աղջային զօրաց գնդերու կազմուիլը կը հաստատէր։ Ասոր վրայ ամէն հրապարակական շնչքերուն վրայէն քահանայապետական նշանները վարառնուեցան ու Խտալական երեքգունեան դրօշներտնկուեցան։ Ապստամբութիւնն օրէ օր յառաջ երթալով, չէ թէ միայն բոլոր քահանայապետական երկրին մէջ՝ հապա նաեւ դրացի պղտիկ տէրութիւններուն մէջ ալ տարածեցաւ, անանի որ Մոտենայի դուքսն ու Բարմայի դքսուհին իրենց երկիրները թողուցին փախան։

Մինչեւ աս ապստամբութեան յայտնի դուրս ելլելու օրերուն մօտ գեռ քահանայապետական գահը նոր քահանայապետին ընտրութեան կը սպասէր։ Ամէն դի յեղափոխութեան փրթելու ձայները պտըտած ատենը՝ կարդինալները նոր ընտրութեան համար իրենց գաղտնի ժողովին (conclave) մէջ գումարուած՝ կը ջանային ժամանակին պարագայից պահանջածին համեմատ խոհական անձ մը գահը հանել։ Աերջապէս Հռոմայի մէջ պղտիկ ապստամբութիւն մը սկսելուն ձայնը տարածուած ատենը (1831, Փետ. 2.) կամալդուլեանց կարդինալներ առաջնորդ Մաւրոս Գարբելյարի կարդինալին քահանայապետ ընտրուիլն ու Գրիգոր Ֆ. անուանիլը հրատարակուեցաւ։ Որովհետեւ գեռ յայտնի չէր թէ նոր քահանայապետն ինչ ընթացք պիտ' որ բռնէ, ինչ միջոցներ ձեռք պիտ' որ առնուած խոռովութիւնները զսպելու համար, անոր համար բոլոր երկրին մէջ մեծ ու պղտիկ պաշտօնատէրներն ապստամբներուն դէմ զօրաւոր միջոցներ չեին

քանեցըներ։ Գորլի քաղքին մէջ յեղափոխականք քանի  
մը արիւնհեղութեան փորձեր ընելու սկսան։ բայց ետքը  
քաղաքայիք անոնց հետ միաբանելով՝ կորիւները դա-  
դրեցան։ Անգոնայի բերդին զինուորական հրամանաստարը  
տեսնելով որ խել մը երիտասարդներու բազմութիւն ըստ  
մասին զինաւորած՝ ըստ մասին ալ առանց զէնքի դէպի ի  
բերդը կը դիմեն, առանց դիմադրութիւն ընելու բերդն  
անոնց յանձնեց։ Ուրիշ տեղեր զօրաց հրամանաստարներն  
ապստամբաց գլուխն անցնելով՝ անոնց առաջնորդ կ'ըւ-  
լային, իսկ քաղաքային պաշտօնատէրները կամ իրենց  
պաշտօնները թող առաջ կը փախչէին եւ կամ ապստամ-  
բաց հետ միաբանելով՝ անոնց հրամանովն իրենց պաշտօն-  
ներուն մէջ կը հաստատուեին։ Միայն Որիէդի քաղաքը  
քահանայապետական կառավարութեան հաւատարիմ  
մնալով՝ իր գոները գոյցեց ու ամէն ճգամբ ապստամբնե-  
րուն դէմ կենալու պատրաստուեցաւ։ Բայց ապստամբ-  
ներն ու յեղափոխականք այսպիսի փոքր հակառակու-  
թիւններէն չվախնալով, ուրիշ կողմանէ ալ իբր ապահով  
ըլլալով՝ որ Գաղղիայի կառավարութիւնն ու խորհրդա-  
նոցն անմիջամտութեան սկիզբը պաշտպանելուն՝ մեծ  
տէրութիւնները՝ մանաւանդ Աւատրիա Խոտալիայի մէջ  
պիտ'որ չկարենան իրենց զէնքն ու զօրութիւնը բանեցընել,  
իրենց յեղափոխական խորհուրդներն ու գործքերը յա-  
ռաջ տանելու կ'աշխատէին։ Աս վախճանաւ (Փետր. 26.)  
Պոլնեայի մէջ մեծ ժողով մը գումարեցին, որն որ Հռո-  
մայի տէրութեան այլ եւ այլ նահանգները մէկ իշխանու-  
թեան տակ դրաւ, օրէնսդիր, գատաստանական կամ դա-  
տաղական ու գործադիր իշխանութիւններն իրարմէ բաժ-  
նեց, ամէն մէկուն զատ զատ պաշտօնատէրներ կարգեց,  
Այսինի վասարաբանը պաշտօնէից գլուխ անուանեց։ Աս  
ան Աիշինին է՝ որն որ (Փետր. 3.) Հռոմայի տէրութեան

մէջ յեղափոխութիւնը քիչ մը յառաջ երթալէն ետքը հրատարակած էր՝ որ քահանայապետին աշխարհական իշխանութիւնն անկից ետքը ալ բոլորովին դադրած է:

Յեղափոխականաց այսափ ջանից ու համարձակ գործելուն դէմ գնելու Հռոմայի տէրութիւնն այնչափ քիչ զօրութիւն ու պատրաստութիւն ունէր ու այնպէս շխոթած էր՝ որ եթէ յեղափոխականք միաբանած ու առագ ընթացքով մը Հռոմայի վրայ յարձակած ըլլային, իրենց փորձը կրնար յաջողիւ ու քաղաքն իրենց ձեռքն իյնալ: Գրիգոր ՓԶ. նոր քահանայապետն առնեք գիտնալով ու իր ունեցած զօրքովը յեղափոխութիւնը վերջացընելու կարող չըլլալը հասկրնալով՝ Գաղղիայի ու առաւելապէս Աւստրիայի օգնութեան վրայ իր բոլոր յցոր հաստատեց: Գաղղիա թէպէտ եւ մէկ կողմանէ իր օգնութիւնն անով կը ցուցընէր՝ որ Հռոմայի տէրութեան յեղափոխականներուն պաշտպանութիւն ցցուցընելէն ի զատ՝ անոնց պաշար խաւրեն ալ կ'արգելէր. բայց ուրիշ կողմանէ Աւստրիայի տէրութեան ալ ծանուցագիր տուաւ՝ որ թէպէտ Աւստրիայի կայսրը Մոտենայի ու Բարմայի իշխանութիւնն կրնայ օգնել իր ազգակիցներն ըլլալուն համար. սակայն Հռոմայի տէրութեան երկիրներուն մէջ չիկրնար զօրքով իր օգնութիւնը բանեցընել: Սակայն Աւստրիայի կայորն իր մեծանուն Մեդեռնիկ պաշտօնէին խորհրդեան համեմատ՝ աւելի քահանայապետական երկրին կարօտութեան միտ դնելով, նա եւ իր իտալական գաւառներուն ապահովութիւնն ալ նկատելով, Գաղղիայի ազգարարութեան ու սպառնալեաց ականջ շդրաւ ու իտալիայի մէջ ծնած յեղափոխութիւնը շուտով վերջացընելու փութաց: Աւստի (Փետր. 25.) 800 աւստրիայի զօրաց գունդ մը, որոնք Բիաչէնցայի բերդին պահպանութիւնը կ'ընէին, սկսան յառաջ քալել ու

Բարմայի առժամանակեայ (յեղափոխական) կառավարութեան՝ Գիրենցուոլսյի քով ժողված սակաւաթիւ զօրաց վրայ հասաւ ու զանոնք ցրուեց։ Յեղափոխականք՝ Խտալիայի այլ եւ այլ տէրութեանց, Մոտենայի, Բարմայի ու Հռոմեական դաւառներուն մէջ զատ զատ առանձնական կառավարութիւններու բաժնուած ու իրարմէ անկախ գործելու զբաղած ըլլալով, իրաքանչիւր իր ապահովութեան միջոցները կը փնտուէր ու իրարու զօրքով օգնելու փոյթ չէին ունենար. որովհետեւ ամենքն ալ կը կարծէին որ իրենց շահը, յառաջադիմութիւնն ու յաջողութիւնը՝ միայն անմիջամտութեան սկիզբը պահելով, այսինքն իրարու կառավարութեան գործքերուն չխառնուելով, կրնայ գլուխ ելլել։ Աս սկզբան համեմատ՝ երբ որ Ցուքքի զօրապետը, որն որ Մոտենայի յեղափոխականաց զօրքերուն հրամանատարն էր, Աւստրիացւոց մօտենալն իմացաւ, ետ քաշուելով Հռոմայի երկրին սահմանը հասաւ ու իրեւ բարեկամ կամ դաշնակից կ'ուզէր ներս մտնել, անտեղաց (յեղափոխական) կառավարութիւնն իրեն յայտնի բրաւ՝ որ իր զօրքը զէնքերնին յանձննելէն ետքը սահմանէն կրնան անցնիլ իրենց կողմը գալ։ Ցուքքի ու իր զօրքն աս պայմանը յանձն չառնելով՝ երկու յեղափոխական կողմանց (Մոտենացւոց ու Հռոմայեցւոց) գունդերն երկու սահմանագլուխներու վրայ իրարմէ բաժնուած կը կենային։ Բայց երբ որ Աւստրիացւոց զօրքերն սկսան իրենց մօտենալ, Հռոմայեցիք շուտ մը զՄոտենացիներն առանց պայմանի իրենց զէնքերովն ընդունեցան, իրենց գունդերուն հետ միացուցին ու Ցուքքի բոլոր յեղափոխականաց բանակին հրամանատար եղաւ, որուն մէծ մասն ազատակամ զինուորներ էին, քիչ մաս կանոնաւոր զօրք. ձիաւոր զօրք խիստ քիչ էր, իսկ թնդանոթ ամենեւին չունէին։

Աւստրիացւոց Պոլոնեա մօտեցած ատենը Ցուքքի  
մտածելով որ անսնց դէմ չիկրնար հոն յաջողութեամբ  
պատերազմիլ՝ դէպ ի Ռիմինի ետ քաշուեցաւ։ Աւստրի-  
ացիք (Մարտ 25.) 5000 ոտանաւոր ու 500 ձիաւոր  
զօրքով ու չորս թնդանօթով հոն հասան ու կոփուր  
սկսան, որն որ մինչեւ գիշեր տեւեց։ Խտալացւոց յառա-  
ջապահ զօրաց քաջութեամբը Ցուքքի ատեն վաստր-  
կեցաւ կամաց կամաց դէպ Անգոնա ետ քաշուելու, ուր  
որ դլսաւոր պատերազմը սկսիլ կ'ուզէր։ Անգոնա չհա-  
սած՝ յեղափոխականք յաղթելու յոյս մը չունենալով՝  
առժամանակեայ կառավարութիւնը՝ զՊէնվէնուդի կար-  
դինալը, զորն որ Գրիգոր ԺԶ. ապստամբած նահանգ-  
ները հաշտեցընելու համար Հռոմայէն իրեւ իր գոր-  
ծակալը խաւրած էր ու ճամբան յեղափոխականք զինքը  
իրեւ պատերազմի գերի բոնած կը պահէին, ստիպեցին  
իրենց հետ քանի մը պայմաններով դաշն դնել։ Պայ-  
մաններն ասոնք էին՝ որ իրենք զէնքերնին թողուն ու  
քահանայապետն իրենց ընդհանուր թողութիւն հրա-  
տարակէ եւ ամենէն աւելի յանցաւոր սեպուողներուն  
տէրութեան երկիրներէն դուրս ելլելու արգելք չդնէ։  
Պէնվէնուդի կամայ ակամայ աս պայմաններն ընդունելով՝  
դաշին ստորագրեց ու օտար երկիրներ երթալ ուզողնե-  
րուն անցագիրները տուաւ։ Ասոր վրայ Անգոնայի բերդին  
հրամանատարը բերդէն ելաւ, յեղափոխականաց զօրքը  
զէնքերը թողուցին ու յըրուեցան, եւ Աւստրիայի զօրքն  
առանց կոռուց ներս մտաւ։ Բայց որովհետեւ քահանայա-  
պետը գիտէր թէ բոնութեան տակ ըլլող ու լիակատար  
իշխանութիւն չունեցող անձէ մը բոնութեամբ առնուած  
խոստումն իր վրայ պարտաւորութիւն մը չիդներ, անոր  
համար վերսպեալ դաշը պահէլու հոգ մը շըրաւ։ Ուստի  
եւ Աւստրիայի տէրութիւնն ալ ան դաշին ամենեւին միտ  
ԴՏԸԼՒՏԱ

չդնելով՝ Պէնվէնուգիին անցագրովը նաւ մտնող յեղափօխականաց գլխաւորներուն ետեւէն պատերազմական նաւ մը խաւրեց ու զիրենք բռնեց Վենետիկի մէջ բանտարգել ըրաւ։ Քիչ մը ետքը օտար տէրութեանց հպատակ ըլլողներուն ազատութիւն տուաւ։ իսկ իր Խտալական գաւառներուն բնակիչներէն՝ ապստամբաց գունդերուն մէջ խառնուողները, որոնց մէջն էր նա եւ Ցուքքի զօրապետը, երկայն բանտարկութեան դատապարտեց \*։ Աւստրիայի զօրքը Մոտենայի ու Բարմայի դքսութիւններն ու քահանայապետական երկիրները յեղափոխականներէն մաքրելէն ետքը տեղերնին դարձան։

Ուեպէտ եւ քահանայապետական երկրին մէջ յեղափոխութիւնն Աւստրիայի զինուքն այսպէս շուտով խափանեցաւ ու վերջացաւ. սակայն տէրութիւնները գիտնալով՝ որ նցն երկրին մէջ կառավարութեան վրայ շատ տրտունջներ կային, իրենց գեսպաններուն ձեռքով պատշաճական մեծարանօք քահանայապետին խորհուրդ տուին՝ մինչեւ ան ատեն սովորական եղած կարգերուն նկատմամբ, մանաւանդ այլ եւ այլ ապստամբած ու հաւատարիմ մնացած նահանգներուն եւ նցն իսկ մայրաքաղքին (Հռոմայի) մէջ քանի մը կարեւոր ու պատշաճական փոփոխութիւններ ընել, ու դատաստանական եւ քաղաքային տեսչութեան պաշտօններուն մէջ եկեղեցականներու հետ աշխարհական պաշտօնատէրներ ալ

\* Աս ատեններու Խտալիայի յեղափոխականաց գնդերուն մէջ էին Լուգովիկոս Նարոլէոն Պոնարարդէ՛ Գաղղիայի հիմակուան կայսրն ու իր երեց եղբայրը Նարոլէոն Պոնարարդէ՛ (Նարոլէոն Ա.ին Լուգովիկոս եղբօրն որդիքը), որոնք Խտալիայի ազատութեան համար յանձն առած էին պատերազմիւն։ Նարոլէոն Պոնարարդէ՛ Աւստրիացւոց գնդերէն սպաննուեցաւ. իսկ Լուգ. Նարոլէոն փախչելու հնարք գանելով՝ իր կեանքն առագայ կայսերութեան համար կրցաւ պահել։

գնել։ Առանձինն յիշեցուցին՝ որ արդարութեան կամ դատաստանական գործքերու նկատմամբ ժողովը թեան մէջ եղած տրատունջները դադրեցրնելու համար մէկ հատիկ միջոց է՝ Պիոս Լ։ Քահանայապետին (1816) առնիւթին վրայ ըրած խոստումն ի գործ դնելը։

Քահանայապետական կառավարութիւնը գեսպանաց տուած խորհուրդներուն միայն մէկ մասը կատարեց։ Ամէն յանցաւորներու համար ընդհանուր թողութիւն հրատարակեց, միայն մէկ քանի գլխաւորները (Որիոլի, Մամիանի, Արմանտի, Ֆէրբէդդի, Սերգոննեանի, Վեչենի, Եւ այլն,) գուրս հանելով. բայց նոյն իսկ արձակուած յանցաւորները մասնաւոր հսկողութեան տակ կը պահէր։ Աշխարհականներու քանի մը երկրորդական պաշտօններ տրուեցան. ինչպէս, նահանգներու վրայ աշխարհականներ կուսակալ գրուեցան, բայց բուն կուսակալի (Legato) անուամբ չէ, հապա միայն փոխանակ կուսակալի (Prolegato) անուամբ, որոնք միայն առժամանակեայ կառավարներ ու իրք բուն կուսակալաց տեղակալները կը սեպուէին։ Աահմանուեցաւ (1831. Յուլ. 5.) որ քաղաքներու մէջ քաղաքացւոց ժողովներ գրուին՝ ամէն մէկ նահանգին քաղաքային գործքերն ըստ օրինաց կարգի դնելու համար. բայց աս ժողովներուն գլխաւոր անդամները տէրութիւնը պիտ'որ անուանէր, որոնք ետքէն մնացած ժողովակիցները պիտ'որ ընտրէին, ու ասոնք ալ տէրութիւնը պիտ'որ ընդունէր ու հաստատէր։ Աս ժողովներուն ամէն որոշումներն ու կարգաւորութիւնները գործադրելի ըլլալու համար՝ պէտք էր որ առաջ տէրութեան վճռովը հաստատուէին։ Աս պատճառիս համար աս ժողովներուն մէջ քահանայապետական պաշտօնատէր մը պիտ'որ գտնուէր։ Թէպէտ եւ ասոնք այսպէս սահմանուեցան. սակայն ոչ Հռոմի ու անոր մօտաւոր քաղաք-

ներուն մէջ եւ ոչ նահանգներուն մէջ իրօք կամ ինչպէս որ սահմանուած էր՝ հաստատուն ժողովներ դրուցան։ Քահանայապետն այսպիսի կարգաւորութիւններն եկեղեցւոյ տէրութեան միապետական կառավարութեան հոգւոյն համաձայն չսեպելով՝ ջանաց որ առանց անոնց տէրութեան մէջ խաղաղութիւնն ու բարեկարգութիւնը պահուի։

Ուեկպէտ աս բանս եկեղեցւոյ տէրութեան հպատակաց մէջ հրատարակուած ատենը՝ ամէնը շատ խռովեցան ու ասդին անդին գաւառաց մէջ տժգոհութեան նշաններ ու խռովութեան ցցցեր ալ տեսնուելու սկսան։ Սակայն քահանայապետն իր որոշումներուն եւ հրամաններուն վրայ հաստատ կեցաւ. ու (1832. Յունու. 10.) Ալպանի կարգինալը, որ քահանայապետին արտաքյ կարգի գործակալն էր, արտաքին տէրութեանց ծանուցագիր մը տուաւ, որուն մէջ կը ծանուցանէր՝ որ տէրութեան մէջ պատերազմները բոլորովին դադրած ըլլալով՝ քահանայապետական զօրքերը կը պատրաստուին ամէն կուսակալութեանց կամ նահանգներու մէջ խաղաղութեան կարգերը հաստատել ու խռովութեանց գէմ գնելու համար ամէն կարեւոր ըլլող խիստ միջոցները բանեցրնել։ Աս կարգաւորութեան գրեթէ ամէն տէրութիւնները հաւանելով, անոր գործադրաւթիւնը սկսաւ։ Սակայն ազատ կարգաւորութեանց բաղձացող քաղաքներու մէջ խռովութիւն հանելու փորձերն աւելի կամ նուազ սաստկութեամբ սկսան ու խաղաղութիւնը նորէն տակնուվրայ ընելու կը սպառնային։ Քանի մը քաղաքներու մէջ խռովութիւնները չափէն աւելի զայրանալով՝ կուիներ եղան ու արիւն ալ թափուեցաւ. ամէն տեղերէն աւելի Զեղենա քաղքին մէջ կուիւն ու արիւն հեղութիւնը սաստիկ եղաւ։

Աս շփոթութիւններէն Աւստրիայի տէրութիւնը պատճառ առնելով՝ իր օգնութիւնն եկեղեցւց տէրութեան ցացընելու փութաց. ուստի եւ (Յունու. 28.) իր զօրքը նորէն Ռոմաննեա խոթեց ու խռովութիւնները վերջացընելու ձեռնուտու եղաւ: Հազիւթէ Աւստրիացիք քահանայապետին երկիրը մտած էին, Գաղղիայի տէրութեան երեք պատերազմական նաւեր (Փետր. 23.) եկան Անդոնայի առջեւ խարիսխ նետեցին, ու խել մը զօրք ցամաք ելլելով՝ բերդը մտան ու անոր պահպանութիւնն ընելու սկսան: Աս բանս Լուդ. Փիլիպպոսին պաշտօնեաններն ասանկ ընելու պատշաճ դատեցին, որպէս զի չկարծուի թէ Աւստրիայի տէրութեան Խտալիայի մէջ մինակ դործելու թող կու տան ու իրենք անոր վրայ ամենեւին հոգ չունին: Իսկ քահանայապետը՝ Գաղղիայի կառավարութեան առանց իր հաւանութիւնը խնդրելու կամ առանց իրմէ հրաւիրուելու այսպէս ինքնիշխան իր երկիրը մտնելուն ու կարգաւորութիւններ ընելուն վրայ ի սկզբան շատ այլայլեցաւ ու (Մարտ 3 եւ 10.) յայտնի բողոք ալ ըրաւ. բայց ետքէն (Ապր. 15.) թու տուաւ՝ որ ցորչափ Աւստրիայի զօրքը Ռոմաննեայի մէջ կը մնան, Գաղղիացիք ալ Անդոնայի բերդին պահպանութիւնը շարունակեն: Հօն մնացին Գաղղիացիք մինչեւ 1838. եւ նոյն տարի բերդն ու քաղաքը քահանայապետական զօրաց յանձնելով՝ երկրէն դուրս ելան:

Հոսմայի երկրին մէջ (1831, եւ այլն,) այսպիսի ընդհանուր ու մասնաւոր քաղաքային խռովութիւններ եղած ատենը Սարդինիայի մէջ ալ յեղափոխութեան բաղձացողներն այլ եւ այլ փորձերու ձեռք զարկին խռովութիւն հանելու եւ ընդհանուր ապստամբութեան դրօշը կանգնելով հօն ալ յեղափոխութիւնը սկսելու: Բայց տէրութիւնն ատենին զինուորական խիստ միջոցներ բա-

նեցրնելով՝ ծագելու չարեաց առջեւն առաւ։ Սաւոյայի մէջ Խոտալիայի ուրիշ կողմերէն, ինչպէս նաեւ Լեհաստանէն, Գերմանիայէն ու Գաղղիայէն փախչող յեղափոխականք ժողվուելով (1834.) երկիրը խռովելու սկսած էին. բայց հոն ալ տէրութեան զէնքերը վրայ հասնելով՝ քիչ մը արիւնչեղութենէ ետքը խաղաղութիւնը հաստատեցին։ Յեղափոխականք նոյն ատեններն այսպէս ամէն դիաց զարնուելով՝ ու յաղթուելով՝ հասկըցան որ ուղածնին կատարելու ժամանակը դեռ չէ հասած. ուստի նոյն ատեններէ սկսած՝ գաղտնի ընկերութիւն մը կազմուեցաւ, Երիտասարդ իտալիա անուամբ, որուն սկզբնաւորովն ու գլուխն էր Յովսէփ Մածծինի Գենուացի երիտասարդը \*։ Ասքնկերութիւնը կամաց կամաց արմատանալով՝ ու ճիւղաւորուելով՝ գրեթէ ամէն դի ծանօթացաւ, որովհետեւ իր նպատակն ու ինչ բանի համար աշխատիլը թերթեր տպելով կը հրատարակէր։ Նոյն գրութեանց մէջ ամէն երիտասարդ Խոտալացիններուն սիրտ կու տար ջանք ընելու որ զինուք յեղափոխութիւն մը հանելու եւ Խոտալական անուան պատիւը նորոգելու պատրաստուին. Գարպոնարիններուն հետ միանալով՝ Խոտալի-

\* Աս երիտասարդը տեսնելով՝ որ Կարոլս Ալբերտոս Սարդինիայի գահը նստելէն ետքը՝ յառաջուան խորհուրդները թող տուած է ու յեղափոխականաց կամ Գարպոնարիններուն հետ թշնամութեամբ կը վարուի, անոր զօրաւոր խօսքերով թուղթը մը գրեց, որուն մէջ զինքը յայտնատպէս ու ամենայն համարձակութեամբ կը յորդորէ՝ որ հասարակ թագաւորի մը պէս չկառավարէ, իրմէ առաջ ըլլող թագաւորներուն պէս վախով ու չափով Խոտալայի մէկ մասին վրայ տիրելով գոհ չըլլայ. հապա յիշելով իր երիտասարդութեան ատենը (Գարպոնարիններուն հետ ընկերացած ըլլալով) ունեցած խորհուրդներն ու եռանդը, գեղեցիկ Խոտալային ազատութեան համար ուրք ելլէ ու ջանայ զանիկայ միահեծան տէրութիւն մ'ընելով՝ անոր ազատին անուանուիլ։ Մէկ դի ըրէ զԱւատրիա, կ'ըսէր, մէկ դի ձգէ Գաղ-

ան օտարականաց լծէն ազատեն։ Գլխաւորապէս յայտնի կը ցուցընէր ընկերութիւնը՝ որ պէտք է բոլոր իտալիա մի միայն հասարակապետութիւն ըլլալ, ազնուականաց առաւելութիւնները ջնջուիլ ու ընդհանուր (իտալիայի) ժողովրդեան կամքն ու բաղձանքն ամէն բանէն վեր սեպուիլ։ Կրօնի նկատմամբ ալ ընկերութեան որոշումն ու վճիռն աս էր՝ որ կաթողիկէ կրօնը հինգած ըլլալով՝ պէտք է զանիկայ փոխել ու անոր տեղն ուրիշ կրօն մը հաստատել։ — Աս ընկերութեան ջանիցն ու հնարիցը պտուղը շատ տարիներ ու մինչեւ հիմայ ալ ուրիշ բան չեղաւ՝ բայց եթէ իրեն անդամ ըլլողներուն ատեն ատեն կառավարութեանց ձեռքն իյնալով՝ մահուամբ ու բանտարգելութեամբ պատժուիլը։ Մի միայն իր հիմնիչն ու դլուխը Մածծինի ամէն ատեն ու գրեթէ ամէն տէրութեանց հնարքներուն դէմ ինք զինքն ապահովընելու ճամբայ ու հնարք գտաւ ու կը գտնէ, եւ բոլոր իտալիա միակ հասարակապետութիւն ընելու խորհուրդն ու ջանքը կը շարունակէ։

Աս ընկերութենէ զատ՝ բայց գրեթէ անոր հոգւովը՝ մասնաւոր անձինք մանաւանդ քանի մը մատենագիր զիան, իտալիայի հետ սերտ ու հաստատ գաշին մէջ կեցիր. ազդին դլուխն անցիր ու քու դրօշիդ վրայ գրէ. Միութիւն, Ազատութիւն, Անկախութիւն։ Ինք զինքդ վրէժինդիր, ժողովրդեան իրաւանց թարգման ու բոլոր իտալիայի նորողիւթը հրատարակէ։ Ազատէ իտալիան բարբարոսներուն լծէն։ Եղիր իտալիայի ազատութեան Կարոլէննը։ Աս ու ասոր նման խօսքերէն ու նա եւ քանի մը սպառնալիքներէն ետքը թուղթն ասանկ կը լմնցընէ. Թէ որ ասոնք գունչներ, ուրիշները պիտօնը ընեն ու առանց քեզի եւ քեզի դէմ պիտօնը ընեն։ Կար. Ալբերտոս ան ատեն ասու ասոր նման յեղափոխական խորհուրդներու եւ խօսքերու դէմ իր թագաւորութիւնն հին օրինաց համաձայն եւ ուրիշ տէրութեանց, մանաւանդ Աւատրիայի հետ բարեկամական յարաբերութեանց մէջ մեալով՝ խոհեմութեամբ յառաջ կը վարեր։

ներ՝ Խտալիայի միութեան, ազատութեան ու անկախութեան սէրը՝ ըստ կարի ծածուկ կամ վարպետական ոճով մը յօրինուած գրութիւններով միայն՝ Խտալացւոց սրտին մէջ բորբոքելու եւ վառուած պահելու անդադար կ'աշխատէին։ Այսպիսի գրուածներն ու առանկ հնարքները, որոնց վրայ ստորին ժողովուրդը խիստքիչ կամ ոչինչ տեղեկութիւն կրնայ ունենալ, միայն կարդացողներուն եւ բարձրագոյն կարգի մարդկան վրայ ազդեցութիւն կ'ընէին ու անոնց ոգիները կը գրգռէին։ Այսպիսի անձինք մինչեւ 1848 տարին Խտալիայի այլ եւ այլ կողմերը քանի մը փոքր փորձեր ըրբին ժողովուրդներն ոտք հանելու եւ յեղափոխութիւն մը սկսելու. բայց իրենց փորձերն անյաջող վախճան ունեցան ու իրենք ալ տէրութեանց հսկող զգուշութենէն չկրնալով պրծիլ՝ իրենց մահուամբը վարձքերնին առին։ Գրեթէ տարի մը չէր անցներ՝ որ Խտալիայի մէկ կամ մէկալ տէրութիւնն իր մէջը ապստամբութեան պատրաստութիւն կամ դաւակցութիւն մը գտնելով, նոր ու խստագոյն կարգեր դնելու եւ մեծագոյն զգուշութիւններ ընելու չպարտաւորէր։ Վերը յիշուած՝ 1834 տարւոյն Սաւոյական ապստամբութենէն, մինչեւ 1844 տարին Խտալիայի այլ եւ այլ տէրութեանց մէջ իննառունուինն անձինք ապստամբութիւն հանելու գլուխը ըլլալնուն համար մահուամբ պատժուեցան. իսկ ցոկանաւերու կամ թիու ծառայութեան եւ ուրիշ ծանրու երկայն բանտարգելութեան եւ պատիժներու դատապարտուողներուն թիւն ասկից շատ աւելի էր։ Յամի 1843ին Մուրադորի անուամբ երկու եղբարը Պոլոնեայի մէջ ապստամբութիւն մը հանեցին, որն որ բոլոր Խտալիայի մէջ պիտ'որ տարածուեր, բայց տէրութիւնը զօրաւոր միջոցներ բանեցընելով՝ չարիքը շուտով վերջացուց։ Յամի 1844ին Պանտիերա անուամբ եր-

կու վենետիկցի Եղբարք՝ Աւստրիայի ծովական զօրաց մէջէն փախչելով՝ ուրիշ խել մը Իտալացւոց հետ Գալապիա անցան ու հոն ապստամբութիւն մը հանելու աշխատեցան. բայց շուտ մը բռնուելով՝ սպանուեցան։ Տարի մը Ետքը նա եւ Հռոմայի Երկրին մէջ այսպիսի ապստամբական փորձ մը փորձուեցաւ. այսինքն (1845. Սեպտ. 23.) քանի մը Երդուեալք Ռիմինի քաղքին մէջ՝ ժողովուրդը հրապարակական պարահանդիսի պատրաստուած ատենը՝ մէկ տեղ գալով՝ ոստիկանութեան մէկ պաշտօնէին հետ դիտմամբ կամ առանց պատճառի վէճ մը սկսան, որ Ետքէն կռուի դարձաւ ու ասիկայ քանի որ գնաց սաստկացաւ, մինչեւ կռուողներուն թիւը վայրկենէ վայրկեան շատնալով՝ խռովութիւնը մեծցաւ, զինուորներ վրայ հասան, եւ խռովարարները սկսան ասոնց հետ կռուիլ. զինուորներէն քանի մը հոգի սպանուեցան, իսկ մէկ մասն ալ ապստամբներուն հետ միանալով անոնց ձեռնատու կ'ըլլային։ Թէպէտ եւ բանն ասանկ յաջող Երթալով՝ Ռիմինի քաղաքն ապստամբներուն ձեռքը մնաց, բայց ուրիշ քաղաքները, որոնք յառաջադցն խօսք տուած էին Ռիմինեցոց հետ մի եւ նոյն ժամանակ ապստամբութեան դրոշը բանալու, խօսքնին չբռնեցին ու հանդարտ կեցան. ուստի եւ մեծ կամ ընդհանուր խռովութիւն ու կռիւ մը չեղած կամ զինուորական գնդեր մէջ չմտած՝ Ռիմինի ալ ապստամբութիւնը դադրեցաւ. որովհետեւ գլխաւորները քաղաքը թողուցին, մէկ մասը Ա. Մարինոյի՝ մէկ մասն ալ Տոսկանայի Երկիրը փախան։

Վ.իշ մը աւելի խորունկ ու հանդարտ մտածող Իտալացիք այսպիսի փորձերուն անպիտանութեան ույանդող Ելք չունենալուն վրայ համոզուած ըլլալով, կը կարծէին՝ որ Իտալիայի անկախութիւնն ու միութիւնը հաս-

տատելու կամ հիմնելու համար պէտք է Խտալիայի իշխողներուն մէկը բոլոր երկրին վրայ ընդհանուր միապետ կամ մէկ հատիկ թագաւոր դնել։ Աս բանիս համար ումանք՝ կար. Ալբերտոս Սարդինիայի թագաւորը, ոմանք՝ զՓրանկիսկոս Մոտենայի դուքսը, իսկ ոմանք Աւստրիայի կայսրը յարմար կը դատէին։ Կա եւ կը համարէին՝ որ Խտալիա հեղ մը այսպէս միահեծան տէրութիւն ըլլալէն ետքը՝ ուրիշ ամէն հանգամանքներն ետքէն դիւրութեամբ ու յաջողութեամբ կրնան կարգի դրուիլ։

Ուրիշ Խտալացիք՝ բոլոր երկրին անկախութեան ու ազատութեան համար Հռոմայի քահանայապետներուն հնուցմէ ի վեր ցուցըցած ջանքնու զանիկայ օտարաց իշխանութենէ ազատ պահելու համար ըրած գործքերը յիշատակելով, աս խորհուրդը յառաջ տանիլ կ'ուզէին՝ որ Խտալիայի այլ եւ այլ տէրութիւններն իրարու հետ դաշնակցելով՝ բոլոր երկիրն իբր մէկ դաշնակցութիւն (confédération) կառավարեն. ու աս դաշնաւորներուն կամ դաշնակցեալ կառավարութեան՝ Հռոմայի քահանայապետն՝ իբրեւ Խտալիայի մէկ մասին աշխարհական իշխանը՝ գլուխ ըլլայ։ Աս վախճանիս համար Ճոպէրդիքահանան (1843) երկայն գրուածքով մը նոյն խորհուրդն ունեցողներուն դիտումը կը պարզէ։ Ինք նոյն կարծիքը պաշտպանելով կը դնէ՝ որ քահանայապետն Խտալիայի դաշնաւորաց կառավարութեան գլուխն ըլլալով՝ Խտալիայի անկախութիւնն ու Խտալացի ազգին յոյսերը կը կատարուին ու կը հաստատուին։ Իսկ կար. Ալբերտոսին մեծամեծ գովեստներ տալով կը ցուցընէ՝ թէ պէտք է որ ինք սկիզբ ու միութեան եւ գործոց կեդրոն ըլլայ Խտալիա նորոգելու համար։ Ինչպէս Ճոպէրդի՝ նոյնպէս իր խորհուրդն ունեցողներն ասոնք մտացած ատեննին՝ ամենեւին չէին հոգար որ Աւստրիայի կայսրն ալ, որն որ Խ-

տալիսայի իշխողներուն մէկն է, այսպիսի դաշնակցութեան մը կը հաւանի ու անոր մէջ կը մտնէ՝ թէ չէ. ու թէ որ մտնելու ալբլայ՝ իր ոյժն ու ազգեցութիւնը բռնը իտալիայի անկախութիւնը վտանգի մէջ չիձգեր:

Աս խորհուրդն ալ ոչինչ պտուղ կամ յաջողութիւն կրցաւ ու կրնար ունենալ, մանաւանդ որ Գրիգոր Փօ. քահանայապետը՝ (ուրիշ պատճառներէն զատ) աս խորհուրդին գործադրութեամբը քահանայապետին եկեղեցական կամ հոգեւոր իշխանութեան աշխարհական իշխանութեան հետ խառնուելուն ու վտանգուելուն վրայ ամենեւին չտարակուսելով՝ նոյն խորհուրդը սնուցանելու եւ յառաջ տանելու առիթ եւ յոյս չեր տար : Կա եւ իտալացւոց մէջէն շատերն ալ, որոնք քահանայապետին այսպիսի ազգային ազատութեան ու միութեան գլուխ ու յառաջացուցիչ ըլլալուն վրայ ամենեւին յոյս ու վստահութիւն մը չունեին, յայտնի ու համարձակ նոյն խորհուրդին կը հակառակէին ու գրով եւ խօսքով անոր ծիծաղելի մտածութիւն մ'ըլլալը կը քարոզէին :

Իտալիայի ազատութեան բաղձացողները, մանաւանդ Հռոմայի տէրութեան մէջ, իրենք զիրենք աս խորհուրդներուն եւ յոյսերուն տալով, եւ վերջապէս ալ գլուխ վերցընելու ժամանակն եկած հասած կարծելով, 1846ին իրենց մեծ փորձը սկսելու կը պատրաստուէին, որն որ չէ թէ միայն բոլոր իտալիայի հապանա եւ ընդհանուր Եւրոպայի համար շատ վնասակար հետեւութիւններ կրնար ունենալ: Մէջ մ'ալ նոյն տարի՝ Գրիգոր Փօ. քահանայապետը, որուն կառավարութեան բոլոր վախճանը յեղափոխականաց ջանքը պարապի հանել էր, 15 տարի ու չորս ամիս քահանայապետական դահը նստելէն ետքը, (1846. Յունիս 2.) ջրգողութեան հիւանդութենէ մեռաւ: Թէպէտ եւ ամէն ատեն՝ ժողո-

վուրդները գրգռութեան մէջ գտնուած ժամանակը քահանայապետի մը մեռնիլն իրեն յաջորդ ընտրողներուն ծանր մտածութեանց ու մեծ զգուշութեան պատճառ կու տար. բայց աս հեղու Խտալիայի աղատութեան եռանդովը բորբոքած Խտալայիները՝ առաւելապէս Հռոմայի երկրին մէջ՝ ամէն ատեններէն աւելի վախ կու տային՝ նոր քահանայապետին ընտրութեան ատենն արտաքրոյ կարդի շփոթութիւններ ու անկարդութիւններ հանելու: Յայտնի իմացուած էր՝ որ քահանայապետական երկրին մէջ գտնուող աղատականք կամ յեղափոխականք կը բաղձային՝ որ Միդարա կարդինալը քահանայապետական դահը նատի: Ասոնք կը պատրաստուէին՝ որ կարդինալներն իրենց գաղտնի ժողովին (conclave) մէջ գումարուած ատենը՝ բոլոր ժողովրդեան աղաղակաւը նոյն Միդարա կարդինալը քահանայապետ անուանեն. ինչպէս միջին դարու մէջ քանի մը հեղ եղած է: Բայց գումարուած կարդինալներն աս անկարդ խորհուրդին կատարման ժամանակ թող չտալով՝ անսովոր շուտութեամբ քանի մը օրուան մէջ (Յունիս 16.) քահանայապետ ընտրեցին Յովհաննէս Մասդայի Ֆերրերդի կոմ կարդինալը (Ճն. 1792. Մայ. 13.), որն որ անուանեցաւ Պիոս թո.:

Աս նոր քահանայապետն Խտալիայի ուրիշ մասերէն աւելի Հռոմայի երկրին մէջ գտնուող աղատականաց կամ յեղափոխականաց գրգռութիւնը ճանչնալով, համազուած էր՝ որ կամ աշխարհական կառավարութեան կարգերուն մէջ քանի մը փոփոխութիւններ պէտք է ընել, եւ կամ սոսկալի յեղափոխութեան մը փրթելուն սպասել: Աս ասանկ հաստատ դիմնալով, միտքը դրաւ՝ դեռ խռովութիւն մը չծագած՝ կարելի եղած փոփոխութիւններու կամ բարեկարդութիւններու ձեռք զարնել:

Քահանայապետական գահը նստելէն ամիս մը ետքը՝ իր առաջին դործքն եղաւ ամէն քաղաքային յանցաւորներուն ընդհանուր թողութիւն (amnistie) հրատարակել (Յուլ. 17.), որով 6000 հոգի բանտերէն ազատեցան ու 18,000 հոգի Հռոմայի երկիրը մտնելու ազատութիւն ընդունեցան։ Ասկից ետքը քանի մը հրամանադրերով սահմանեց որ աշխարհականները տէրութեան դործքերուն մէջ խորհուրդի կանչուին, վեց կարդինալներու մասնաժողով մը գրաւ՝ որ երկրին կառավարութեան կարգերուն մէջ կարեւոր ըլլոյ օդտակար փոփոխութիւնները դանեն ու իրեն առաջարկեն։

\* Այս քահանայապետին ըրած այսպիսի նորոգութիւնները ժողովրդեան բաղձանացը համաձայն ըլլալով, շափէ աւելի ուրախութեամբ զանոնք ընդունեցան ու ամէն տեղ կեցցէ Պիոս Թ., ձայները կը հնչէին։ Նոյն իսկ Մածծինի ու իր կարծեկիցներէն շատերը՝ քահանայապետին ըրած ազատական կարգաւորութենէն յոյս առնելով ու կարծելով որ անոր ձեռքովն իրենց հասարակապետական խորհուրդներն ու բոլոր խոալիա միակ հասարակապետութեան դարձրնելու բաղձանքն ու ջանքը կատարելու ճամփայ կը բացուի, իր վրայ գոհութիւն կը ցուցնէին ու զինքը կը գովեին։ մանաւանդ թէ Մածծինի աս յուսով իրեն քանի մը (չկատարուելու) առաջարկութիւններ ալ ընելու համարձակեցաւ։ — Բայց մէծերուն եւ պաշտօնատէրներուն մէջ կային շատ անձինք ալ, որոնք քահանայապետին ըրած ազատ կարգաւորութեանց վրայ ամենեւին դոհ չըլլալով՝ յայտնապէս կը տրանցէին։ տեղ տեղ ալ պաշտօններու մէջ ըլլողները նոյն կարգաւորութիւնները չէին ուզեր ի դործ դնել։ նա եւ ոմանք իրենց պաշտօններէն հրաժարեցան ելան։ Հայրենիքնին դառնալու ազատութիւն ընդունողներուն ԻՏԱԼԻԱ

մէջէն ալ շատերը նոյն աղաստութիւնն ի գործ դնել կամ ընդունիլ չուզեցին, որովհետեւ քահանայապեան իրենց համար պայման դրած էր՝ որ տէրութեան դէմ բրածյանցանըներնուն համար զզջում ցուցընեն ու խոստում տան օր իրենց տրուած աղաստութեամբ շարաշար չեն վարուիր ու տէրութեան կարգերուն դէմ ամենեւին հակառակութիւն չեն ցուցըներ :

Պիոս Թ. քահանայապետին տուած աղաստութիւններուն ու անկից Հռոմայի երկրին բնակչաց մէջ եղած ուրախութեան ու գոհութեան լուրերը Տոսկանայի երկիրը հանելով, Լէոբոլդոս Բ. մեծ գուքսն ալ սկսած քանի մը աղաստական նորոգութիւններ ընել. (1847. Յուլ. 24.) աղաստական գաղափարներ ունեցող պաշտօնեաններ դրաւ ու տէրութեան խորհրդոց ժողով մը սահմանեց. նա եւ ժողովրդեան բաղձանաց համաձայն ուրիշ քանի մը նոր կարգեր դրաւ : Ասոնք ըլլալէն ետքը՝ Տոսկանայի ժողովուրդն ալ Հռոմայի տէրութեան բնակչաց պէս՝ իր ստացած աղաստութեան վրայ մեծ ուրախութիւն ու գոհութիւն կը ցուցընէին : Ալ աս երկու տէրութեանց մէջ ամէն օր մեծ հանդէսներու եւ տօներու վախճան չէր ըլլար. բայց աս առիթներուն մէջ յայտնի կ'իմացուէր օր հանդէսները կատարողներուն մէջ շատերուն դիտաւորութիւնը՝ իրենց վեհապետներուն տուած աղաստութեան վրայ ուրախութիւն ցուցընել չէր, հապաժողուրդները դրգուել՝ օր կէս կամ մասնական աղաստութեամբ գոհ չըլլան, Խտալիսայի մէջ ընդհանուր աղաստութիւնն ու միութիւնը հիմնելու ետեւէ ըլլան. այսինքն վեհապետները ստիպեն՝ օր Խտալիս մէկ մեծ տէրութիւն ընելու համար ժողովրդոց բաղձանաց համաձայն իրարու հետ ձեռք ձեռքի տալով աշխատին :

Արչափ ալ ժողովրդեան մէջ ասանկ գրգռու-

թիւններու պատրաստութիւն ու ջանք կար, սակայն իւրօք ու յայտնապէս ապստամբական ցոյցեր չէին ըլլար: Պիսո Թօ.ին գահակալութեան տարեդարձին օրը (1847. Յունիս 17.) Հռոմայի երկրին մէջ մեծ տօներով ու հանդիսութիւններով կատարուեցաւ. եւ աս առթին մէջ քահանայապետը յարդող ու անոր հաւատարիմ ըլլող բազմութիւնն այնչափ մեծ էր՝ որ կառավարութիւնն իւրենց զգածմանց վրայ ապահով ըլլալով՝ որոշեց անոնցմէ խել մը անձինք զիններու եւ անոնցմօվ գաւառներու մէջ քահանայապետին դէմ ըլլող կողման հետեւողներն ու ասդին անդին երեւցող աւազակները զապելու: Ասկից ամիս մը ետքը (Յուլ. 17.) քահանայապետին գահ ելլելէն ետքը տուած ընդհանուր թողութեան յիշատակը պիտ' որ կատարուէր: Աս հանդէսը կատարելու պատրաստութիւններն առաջուան հանդէսներու ատեն եղածներէն շատ աւելի էին. բայց աս հեղու քանի մը անկարգութիւններ կամ թէ ըսենք՝ ապստամբութեան նշաններ երեւան գալու սկսան: Կառավարութիւնն ակամայ ստիպեցաւ խռովութիւն հանողներէն քանի մը հոգի բռնել ու բանտ գնել. եւ իրենց յանցանքը տէրութեան դէմ ապստամբութիւն ըլլալը ծանուցուելով՝ քննութիւնն երկնցաւ: Աս հանդամանքներէն եւ նոյն միջոցին հանդիպող ուրիշ քանի մը դէպքերէն իմացուելով որ ժողովուրդը հանդարտ պիտ' որ չկենայ, քահանայապետը հարկադրեցաւ անոնց կամքն ըստ իմիք կատարել: Այսպէսով կրնայ ըստիլ որ Հռոմայի երկրին մէջ նոր ապստամբութեան կամ յեղափոխութեան սկսիլը 1847. Յուլ. 17ին եղաւ. անկից ետքն աստիճան աստիճան հաստատուելու, զայրանալու եւ տարածուելու ճամբուն մէջ մտաւ:

Այսպիսի սկզբնաւորութենէ ետքը ալ այն ուրա-

խութեան ու յնծութեան աղաղակներն ու կեցցէ պիոս  
թա ձայները յառաջուան պէս յաճախ ու եռանդմամբ  
չէին լսուեր : Կ'երեւար որ քահանայապետը մինչեւ ան  
ատեն իր ըրած նոր բարեկարգութիւններովը, զորոնք  
շատերը միայն ուրիշ աւելի մեծ նորոգութիւններու  
ոկիզը կը համարէին, ինք զինքն իր բաղձացած վախճա-  
նին հասած կը սեպէր : Բայց Եկեղեցւոյ տէրութեան  
մէջ մեծ յեղափոխութեան բաղձացողներուն միտքն ու  
բաղձանքն ասոնցմէ զատ ուրիշ շատ բաններու վրայ կ'եր-  
թար : Ասոնք կ'ուղէին որ քահանայապետն իր բաղա-  
քային պաշտօնեաններուն մէջ աշխարհականներ ալ խո-  
թէ, զասոնք դատաստաններու եւ քաղաքային գործոց  
դլուխը դնե ու իրենց յանձնէ որ ամէն քաղաքային պաշ-  
տօնարաններու մէջ նոր կարգեր ու օրէնքներ սահմանեն,  
ելեւմտից գործքերը կարգաւորելով՝ տէրութեան ելքե-  
րը մուտքերուն հետ հաւասարակշռութեան մէջ դնեն ու  
ասով տէրութեան վրայ ամէն դի վստահութիւն զար-  
թուցանեն, թէ մայրաքաղքին (Հռոմայի) ու թէ նա-  
հանգներուն մէջ ըլլող անկարգութիւնները շիտկեն,  
անպիտան պաշտօնեանները հեռացընեն ու բանտերուն  
համար օգտակար կարգաւորութիւններ ընեն : Սակայն  
չէ թէ միայն ասոնց եւ ոչ մէկն եղաւ, հապանա եւ քա-  
հանայապետը տէրութեան ամէն կարգերուն (états)  
պատգամաւորաց ժողովյն մէջ, որուն անդամներն ինք  
անձամբ ընտրած եր, յայտնապէս ու հաստատութեամբ  
ծանոց՝ որ աշխարհականներու եւ եկեղեցականներու  
հաւասար իրաւունք ունենալու եկեղեցական կառավա-  
րութեան մը էութեան կը հակառակի : Կա եւ զօրաւոր  
խօսքերով յայտնի ըրաւ՝ որ բոլորովին անխոհեմ ու  
յանդուգ են ան մարդիկ՝ օրոնք (Եկեղեցւոյ տէրութեան  
համար) վտանգաւոր խորհուրդներ ու առաջարկութիւն-

ներ դուրս կը հանեն։ Այսպիսիք կրնան Եկեղեցւոյ տէ-  
րութիւնը կամ կառավարութիւնն աշխարհականացընեւ-  
լու ջանալ, բայց չեն կրնար երբեք զինքը (քահանայա-  
պետը) ստիպել որ այսպիսի յանդուգ ու անօրէն խոր-  
հուրդի մը իր հաւանութիւնը տայ։ Պատգամաւորները  
պատշաճական մեծարանօք յայտնի ըրին՝ որ կառավա-  
րութեան կարգերուն մէջ այլ եւ այլ պակասութիւններ  
կան ու իրենք պատրաստ են այնպիսի միջոցներ գտնել ու  
առաջարկել, որոնցմով ամէն դի արդարութիւնը, հաւ-  
ասարութիւնն ու երջանկութիւնը տարածուի ու պա-  
հուի։ Նոյն ատեն քահանայապետին կողմանէ հաճոյա-  
կան որոշում մը չելլով, իր ու հպատակներուն մէջ ան-  
հաճոյ վէճերը սկսան ու օրէ օր կը սաստկանային։

Իտալիայի ազատականները մինչեւ Պիոս Բանին ա-  
տենները երկու կողմնակցութիւն կամ մաս բաժնուած  
էին, այսինքն Հռոմայեցւոց ու Սարդինիացւոց. եւ նոյն  
քահանայապետին տուած ազատութիւններէն ետքը  
բաներն ան առտիճանի հասած էին, որ եթէ Հռոմայի  
երկրին ազատականները նշան մը տային, Սարդինիայի ա-  
զատականք ալ շուտով անոնց հետ կը միանային։ Եւ աս  
բանս յաջողցընելու համար քանի մը անուանի մատենա-  
գիրը (Կեսար Պալայ, Մաքսիմոս Ածելից, եւ այլն,) ի-  
րենց ճարտար գրչովը բոլոր Իտալիայի վեհապետութիւ-  
նը երկուքի բաժնելով ու Եկեղեցական վեհապետու-  
թիւնը՝ քահանայապետին, իսկ աշխարհական գլխաւո-  
րութիւնը՝ Սարդինիայի թագաւորին սահմաննելով, կը  
ջանային ցուցընել որ միայն այսպէս Իտալիայի միութիւ-  
նը կրնայ հիմնիլ ու հաստատուիլ։

Ապա. Ալբերդոս Սարդինիայի թագաւորը ի սկզբա-  
նէ հետէ (1846) Հռոմայի երկրին անցքերը լսելով ու  
վերցգրեալ եւ ուրիշ գրուածները կարդալով, թէպէտ

եւ իր սկսած կառավարութեան կերպն ու կարգերը փոխելու նշան մը չէր տար, բայց այնպիսի ընթացք մը կը բռնէր, որ Խոտալացւոց շատերը (Սարդինիայի վեհապետներուն հին տառններէ ի վեր ունեցած՝ բոլոր Խոտալիայի գլուխ կամ միահեծան թագաւոր ըլլալու բաղձանքն ու ջանքը յիշելով,) բոլոր խորհուրդնին ու յոյսերնին անոր վրայ ուղղած էին: Թագաւորին խորհրդականներն առանիս մէջ միաբան չէին. ոմանքը զինքը կը վախցընէին այսպիսի մեծ գործքի մը յաջողելուն գժուարութիւններն առջեւը գնելով. իսկ ուրիշները քիչ մը առենէ ի վեր զինքը կը քաջալերէին ու խորհուրդ կու տային որ իր երկրին ազատական սահմանադրութիւն մը տալով ու անով Սարդինիա բոլոր Խոտալացւոց նախանձելի ընելով՝ իր իշխանութիւնն ընդարձակելու ճամբար բանայ: Աակայն թագաւորն իր յառաջուան ընթացքին մէջ ամենեւին փոփօխութիւն մը չէր ցուցըներ ու ազատականաց կողմը հակելու նշան չէր տար: Ինք այսպիսի ընթացքը բռնելով՝ թէ մայրաքաղքին ու թէ անկից գուրս այլ եւ այլ քաղաքներու մէջ ժողովրդոց իր կառավարութեան նկատմամբ ցուցըցած տէգոհութեան նշաններն ոստիկանութեան հսկողութեամբը շուտով կը խափանուէին ու արտաքուստ խոռվութեան մը պատճառ չէին ըլլար: Խել մը առեն ասանկ առանց խոռվութեան ու ազատամբական ցցցերու անցաւ, մինչեւ 1847. Աեպտ. 8. որ օրն որ Սարդինիացիք՝ առենքէն Դուրին քաղքին Աւստրիացւոց զօրաց ձեռքէն ազատուելուն տարեգարձը կը կատարէին: Աս տարի նոյն օրը տէրութեան ամէն քաղաքները՝ առանձինն գենուա քաղաքը շատ մէծ հանգէստներով ու փառաւորութեամբ կատարեցին: Բայց աս հանգէստներուն տառենն ու ետեւէ ետեւ որիշ քանի մը դէպքերու մէջ տեսնուած ցցցերը յայտնի իմացուցին կար.

Ալբերդոսին՝ որ մինչեւ ան ատեն բռնած ընթացքովը պիտ' որ չկարենայ կառավարութիւնը յառաջ տանիլ։ Աս խորհրդեան վրայ առելի եւս հաստատուեցաւ երբ որ դուրինի ու Աղեքսանդրիայի մէջ ժողովուրդը յայտնի նշաններ տալու սկսաւ՝ որ իր վրայ գոհ չէ։ Ասկից ի զատ զօրքին մէջ ալ ժողովրդեան հետ միաբանելու նշաններ կը տեսնուեին։ Նոյնպէս Սաւոյայի մէջ ապատամբական խլբամունքներ կ'երեւային։ Ասոնք եւ ուրիշ ասոնց նման նշանները կը գուշակէին՝ որ Արդինիայի մէջ շատ չ'անց-նիր խռովութիւնները սաստկութեամբ կը փրթին։

Ասոնց առջեւն առնելու համար Կար. Ալբերդոս (1847. Հոկտ. 11.) տէրութեան հին պաշտօնեաները հանեց ու նոր եւ ազատութեան կողմն ըլ-լող պաշտօնեաններ գրաւ, տպագրութեան խիստ օրէնք-ները քիչ մը մեղմացուց եւ ուրիշ քանի մը նոր գա-տաստանական կարդեր սահմանեց։ Ասոնք թէպէտ Սար-դինիայի ժողովրդեան մեծ մասին բաղձացածին մէկ փոքր մասն էին ու թագաւորն ասով Խտալացւոց սիրար չէր կրնար շահիլ. սակայն գոնէ իր երկրին մէջ ընդհանուր դոհութեան նշաններ սկսան երեւալ ու ամեն դի ուրա-խութեան ձայններ կը լսուեին։ Արնայ ըստիլ՝ որ ասկից եաքը Կար. Ալբերդոս սկսաւ իր առաջուան բռնած ըն-թացքին գէմ այնպիսի ազատական կարդերով կառա-վարել՝ որ յայտնապէս կը գուշակուեր թէ ամեն Խտա-լացւոց սիրար շահելու եւ մեծագոյն իշխանութեան կամ բոլոր Խտալիայի թագաւորութեան համելու կը ջանար։

Խտալիայի երեք տէրութեանց (Հռոմայի, Տուկա-նայի ու Արդինիայի) մէջ աս ատենները թէ ժողովր-դոց ու թէ կառավարութեանց կողմանէ եղածներուն վրայ Աւստրիա ի սկզբանէ հետէ մտագիր եղած էր. զի-տէր եւ կը լսէր որ ամեն Խտալացւոց սրտին մէջ իրեն

գէմ եղած ատելութիւնն ու իր Խտալիայի մէջ ունեցած իշխանութիւնը բոլորովին ջնջելու փափազն ու ջանքը շափէ աւելի սաստկանալով, բոլոր Խտալիայի մէջ սոսկալի յեղափոխութիւն մը կը պատրաստուի։ Ասոր համար տէրութեան առաջին մէծ պաշտօնեայն Մեդեռնիկ իշխանն ամէն բարեկամ տէրութեանց յիշատակադիր մը խաւրեց, որուն մէջ Խտալիայի ամէն տէրութեանց մէջ ընդհանուր յեղափոխութեան մը փրթելիքը գուշակելով, կ'առաջարկէր որ Աւստրիայի կայսեր Խտալիայի մէջ ունեցած ստացուածներուն անկորուստ մնալուն երաշխաւոր ըլլան ու յեղափոխութեան ծագիլն արգելելու օգնեն։ Տէրութիւններն աս երկու խնդրոց առաջինն ընդունեցան. բայց երկրորդին վրայ պատասխան տուին՝ որ իւրաքանչիւր տէրութիւն ազատ է իր երկրին կամ կառավարութեան մէջ ուղած նորոգութիւններն ու բարեկարգութիւնները ժամանակին պարագայից ու ժողովրդեան հանգամանաց համաձայն ընելու՝ առանց օտար տէրութեան մը անոր մէջ խառնուելուն։ Աւստրիա առանկ պատասխան մ'ընդուննելէն ետքը՝ հարկ համարեցաւ (1847.) Գերրարայի բերդին մէջ առաջուրնէ աւելի զօրք խոթել. եւ նոյն բերդին մէջ իր զօրք պահելու իրաւունքն ընդարձակելով՝ բոլոր նոյն քաղքին վրայ իր իշխանութիւնը բանեցընելու։ Աս գործողութեան մէջ Աւստրիայի տէրութեան ունեցած դիտումը՝ գոնէ քահանայապետական երկրին մէջ յեղափոխութեան ծագիլն արգելել, եւ ոչ թէ Խտալիայի մէջ նոր երկիր մը գրաւել ու իր կալուածները շատցընել էր։ Բայց Խտալացիք ասկից պատճառ առնելով՝ իրենց հին ատելութիւնը Գերմանացւոց դէմ նոր ու սաստիկ կատաղութեամբ դուրս թափելու սկսան, Մահակ Գերմանացւոց պոռալով ու անոնց դէմ ասդին անդին խռովութիւններ հանելով։ Քահանայա-

պետն այսպիսի պարագայից մէջ Խտալացւոց կամացը հետեւելով, Աւստրիայի տէրութեան արտօրնօք առաջարկեց որ իր զօրքը Ֆերրարայէն հեռացընէ: Աւստրիա թէտէտէտ եւ իր օգնութեան այսպիսի կերպով մերժուելուն վրայ վշտացաւ. բայց իր զօրքն անյապաղ ետ կանչեց, որմէ քահանայապետական երկրին աւելի վնաս՝ քան թէ օգուտ յառաջ եկաւ, ինչպէս յաջորդ դէպքերը յայտնապէս ցուցուցին:

Անցնինք հիմայ Խտալիայի վերջին հարաւային ծայրը, որ է Նէապոլսյ կամ Երկու Սիկիլիայի թագաւորութեան երկիրը, եւ տեսնենք անոր քաղաքային հանգամանքն աս տարիներուն մէջ (1846. 1847.):

Ծծէպէտ եւ ցամաք երկրին կամ Նէապոլսյ ժողվորդեան ալ մեծագոյն մասը կառավարութեան վրայ բոլորովին տժգոհ էր. սակայն Սիկիլիա կղզւոյն վրայ այսպիսի տժգոհներուն թիւը շատ աւելի էր: Ինչպէս պատմութիւններէն գիտենք՝ աս կղզւոյն բնակիչքը սկզբնաբար այլ եւ այլ ցեղերէն մէկ եղած տաքարիւն մարդիկներ են, որոնք շատ տարիներէ վեր ակամայ Նէապոլսյ տէրութեան տակ կը մնային, բայց երբեք անոր վրայ գոհ չէին: Յեղափոխականք աս բանս գիտնալով, այլ եւ այլ հնարքներով ու միջոցներով ստորին ժողովուրդը տէրութեան դէմ գրգռելու եւ ապստամբեցընելու կը ջանային, առաւելապէս Խտալիայի մէկալ տէրութեանց մէջ եղած նոր ազատական կարգաւորութիւններն առիթառնելով: Այսպիսի հնարքները կամաց կամաց ժողովրդեան վրայ ազդեցութիւն ընելով, յեղափոխութեան սկսելուն ճամբանները կը պատրաստուէին: Ընդհանուր խռովութիւն կամ ապստամբութիւն մը չելած, Բալերմայի մէջ (1847. Օգոստ.) տէրութիւնն իրեն դէմ պատրաստուած դաւակցութիւն մը դտաւ, որուն մէջ

Քանի մը զինուորական պաշտօնակալներ ալ մտած էին ու շուտով զսպեց։ Մեսսինայի ու Ռէճճիցի մէջ ալ (Սեպտ. 2.) ապստամբութիւն մը ելաւ. բայց աս ալ նշյապէս բերդին թնդանօթներուն աղդեցութեամբը շուտով խափանուեցաւ։ Թէպէտ եւ տէրութիւնն ասանկ ասդին անդին երեւցող մասնաւոր ապստամբական շարժմունքն իր հսկողութեամբը շուտով կը զսպէր. սակայն թէ ցամաք երկրին մէջ ու թէ Արկիլիա կղզւոյն վրայ Երևանաստրի Խոտելեայի գործակալներն ընդհանուր յեղափոխութեան պատրաստութիւնը մեծ փութով յառաջ կը տանէին։ Տէրութիւնն իր մեծագոյն հսկողութիւնն ու մտադրութիւնը ցամաք երկրին վրայ երեւցող յեղափոխական շարժմանց վրայ հաստատած ըլլալուն, Արկիլիայի վրայ ամէն կարեւոր ըլլող զդուշութիւնները չէր կրնար ի գործ գնել, ուստի եւ Մածծինեանք հոն աւելի համարձակութեամբ կը գործէին։ Ասոնք հոս Յայտարարութիւն Պանորմիդանացւոց (Բալերմոցիներուն) անուամբ երկայն գրուած մը դուրս հանեցին եւ հազարաւոր օրինակներ ամէն դի սփուեցին։ Ասոր մէջ չէ թէ միայն տգէտ ժողովրդեան կը սորվեցընէին թէ ինչ պէտք է ընել, հապա նա եւ որոշակի կը ցուցընէին թէ երբ պէտք է ոտք ելլել ու ապստամբութեան դրօշը բանալ։

Այսպիսի պատրաստութիւններով բոլոր տէրութեան մէջ 1847 տարւոյն վերջին երեք ամիսները շատ տխուր ու ահճու դողու եւ անհանդստութեան մէջ անցան։ Վերջապէս եկաւ հասաւ 1848 տարին, որուն մէջ Յունուար ամսոյն 12ը, որ երկրին Փերդինանդոս Բ. թագաւորին ծննդեան օրն էր, յեղափոխականաց յուսացածին կամ պատրաստածին համեմատ՝ ամէն բան երեւան պիտօր գար կամ որոշուէր։ Ինչու որ բոլոր տէրութեան մէջ ժողովուրդը մեծ յուսով կը սպասէր՝ որ թա-

գաւորն աս օրը նշանաւոր պիտ' որ ընէ իր հպատակաց շատ մեծ ազատութիւններ ու իրաւունքներ տալով։ Թագաւորն աս բանիս վրայ եւ ոչ խորհուրդ մը ունէր. միայն յեղափոխականք աս յոյսը ժողովրդեան մէջ տարածած էին, որպէս զի ետքը թէ որ աս յոյսը պարապի ելլէ, ինչպէս որ պիտ' որ ելլէր, ժողովուրդն ոտք հանեւ լու առիթ ունենան։ Երբ որ նոյն օրն ամենեւին առանց թագաւորական հրովարտակի մը անցաւ ու ժողովրդեան յուսացածը չկատարուեցաւ, Մեսսինայի ու Բալերմոյի բնակիչքը կատարութեամբ ոտք ելան ու ապստամբութեամբ գրոշը կանգնեցին. եւ քիչ տաենուան մէջ ապստամբութիւնը բոլոր Սիկիլիա կղզւոյն վրայ տարածեցաւ։ Բալերմոյի մէջ ապստամբները մեծ բազմութեամբ յանկարծակի թագաւորական զօրաց վրայ յարձակեցան, ու սոսկալի կռուէ մը ետքը բոլոր զօրքը քաղքէն դուրս հանեցին։ Ասոր վրայ ամեն դիաց գեղացիները զինածեկան ապստամբներուն հետ միացան ու մինչեւ Յունուարի 27 թագաւորական զօրքը, որ 6000ի կը հասնէր, Գասդէլլամարէ ամրոցին մէջ, իսկ ապստամբները քաղքին մէջ իրարու հետ կը պատերազմէին։ Վերջապէս թագաւորական զօրաց հրամանատարը տեսնելով որ զօրքը յոդնած ու լքած է ու ապստամբաց յաղթելու յոյս չկայ, զամենքն ալ նաւերը գնելով՝ ցամաք երկիրն անցաւ։ Ետքը կղզւոյն ուրիշ տեղերն ըլլող զօրքերն ալ նէապոլիս անցնելով՝ բոլոր կղզին ապստամբաց ձեռքը մնաց, որոնք շուտ մը առժամանակեայ կառավարութիւն մը դրին՝ կղզւոյն քանի մը երեւելի անձինքներէն կազմած, որոնց գլուխ կամ գահերէց եղաւ Ռումանիայ Սեղդիմոյ իշխանը։

Աիկիլիայի մէջ եղածներուն լուրերը նէապոլիս հասնելով ու ժողովուրդը հոնկից դարձող զօրաց վե-

ճակը տեսնելով, սկսաւ ահու դողու մէջ իյնալ. մանաւանդ որ յեղափօխականք սուտ լուրեր կը տարածէին թէ Սիկիլիացիք խել մը նաւերով Նէապոլիս գալու վրայ են՝ իրենց թշնամիները (Նէապոլուեցիները) ջարդելու համար։ Ժողովուրդը կը յուսաք՝ որ թագաւորն աս խռովութեանց վերջ տալու համար՝ Յունուարի 25ին (որ իրենց մէջ նշանաւոր օր մըն էր,) անշուշտ նոր ու ազատական սահմանադրութիւն մը կը հրատարակէ։ Բայց նցն օրն աս բանս չկատարուելով՝ ասդին անդին սկսան ապատամբութեան նշաններ երեւալ։ Վերջապէս թագաւորը բաներուն ետքի սահմանը հասած ըլլալը տեսնելով, (1848. Յունու. 29.) բաղձացուած սահմանադրութիւնը հրատարակեց, որուն դլխաւոր որոշումն էր՝ երկու խորհրդակիներ (այսինքն ազնուականաց եւ պաշտօնէից, ու պատգամաւորաց,) հաստատել, առաջին սենեակին անդամներուն ընտրութիւնն իրեն պահելով։ Ասկից ետքը հին պաշտօնեաները հանեց ու նոր եւ ժողովրդեան սիրելի ըլլող պաշտօնեաներ անուանեց, նա եւ խոստացաւ օր ասոնք (ժողովրդեան) պատասխանատու ըլլան։ Այնապէս եւ տպագրութեան համար ազատութիւններ տալու խոստում ըրաւ։ Նէապոլեցիք աս սահմանադրութեան վրայ գոհ եղան ու մեծ ուրախութեամբ ընդունեցան։ Խոկ Սիկիլիացիք գոհ չըլլալով՝ ապստամբութիւնը կը շարունակէին։

“Նէապոլոյ թագաւորն իր ժողովրդոց ասանկ աղատական սահմանադրութիւն մը տալէն ետքը, Խոտալիսայի միւս վեհապետները, որոնք անկից առաջ այլ եւ այլ աղատական նորոգութիւններ ընելու սկսած էին, ինչպէս մինչեւ հիմայ պատմեցինք, ալ չէին կրնար անոր օրինակին չհետեւիլ։ Ամենէն առաջ աս բանիս կարեւորութիւնը ճանչցաւ Սարդինիայի կար։ Ալբերդ թագաւորը

ուստիեւ (Փետր. 8.) իր ժողովրդեան (Statuto անուամբ) նոր սահմանադրութիւն մը հրատարակեց, որն որ ըստ գլխաւոր մասանց (երկու սենեակներու ակիզք աւնեցող) Գաղղիական սահմանադրութեան նման էր: Նոյն օրերը (Փետր. 17.) նա եւ Գոսկանայի մեծ դոքսն իր երկրին համար սահմանադրութիւն մը տուաւ, իր հրովարտակին մէջ առանձինն յիշելով՝ որ իր նախորդները Լէորոլոսս Ա. ու Փերդինանդոս Ա. իրենց ատենները նոյնը խոստացած ըլլալով՝ ինք անոնց խոստումը կը կատարէ:

Վանի մը ամիս առաջ (1847. Հոկտ. 5.) Լուգդայի Կարոլոս դոքսո՞՝ զանազան անհաճոյ գէպքերէն ստիպելով, իր պղտիկ երկիրը (զորն որ Բարմայի Մարիամ Լուիզ դքսուհւոյն մեռնելէն ետքը՝ Բարման ինք առնելով՝ պիտ' որ թողուր, ինչպէս ուրիշ տեղ դրած ենք,) հիմակուրնէ Գոսկանայի մեծ դքսին թողուց: Ասոր վրայ նոյն մեծ դքսին ու Մոտենայի դքսին մէջ վէճ ծագելով, աս ետքինը նոյնին մէկ մասը զօրքով գրաւեց: Բայց գեռ վէճը չլմնցած (Գեկտ. 18.) Բարմայի դքսուհին Մարիամ Լուիզ (Նաբոլէն Ա.ին այրին) մեռնելով, Լուգդայի Կարոլոս դոքսո՞ ըստ դաշնայի երկիրը ժառանգեց ու խոստացաւ իր հպատակաց սահմանադրութիւն մը տալ: — Նա եւ պղտիկ Մոնադոյ իշխանութեան՝ Փլորեստան Բ. վեհապետը հարկադրեցաւ իր երկրին՝ հազիւ 6000ի համար՝ հպատակաց սահմանադրութիւն մը տալ:

Խակ Պիռոս Թ. քահանայապետը, որն որ ազատական նորոգութիւններ ընելու մէջ՝ Խոտալիայի միւս տէրութիւններուն առաջին օրինակը տուած էր, վերջապէս հարկադրեցաւ մինչեւ ետքի վայրկեանը կատարել չուզածն ի գործ գնել: Ուստի իր կարդինալներուն հետ խորհուրդ ընելէն ետքը՝ (1848. Մարտ 15.) բաղձացուհւութեան:

ած Սահմանադրութիւնը հրատարակեց։ Ասոր մէջ կը ծանուցանէ որ ժամանակին պարագաներէն ու իր ժողովրդեան փափագները կատարելու բաղձանքէն շարժելով, առանց կրօնի վեաս մը հասցընելու, իր յօժար կամօքը նոյն սահմանադրութիւնը կը հրատարակէ։ Աս քահանայապետական կամ Հռոմէական սահմանադրութեան գլխաւոր մասերը հետեւեալներն էին։ Կարդինալաց ժողովը՝ քահանայապետին անձէն անբաժան հոգեւոր կամ եկեղեցական ծերակցութիւնը մը կը մնայ. իսկ աշխարհականի բողոքութեանց մէջ օրէնք դնելու համար խորհուրդ ընելն երկու (աշխարհական) սենեակներու կը յանձնուի։ Առաջին սենեակին կամ բարձրագոյն խորհրդական ժողովոյն անդամները ցկեանս կ'ընտրուին. ասոնք՝ բարձրագոյն պաշտօններու մէջ մտած, ուսմանց մէջ արդիւնաւոր ու 4000 դահեկան (scudi) տարեկան եկամուտք ունեցող անձինք պիտ' որ ըլլան։ Երկրորդ սենեակին անդամները ժողովուրդէն կ'ընտրուին. բայց պէտք է որ ընտրողները՝ տէրութեան տարին 12 դահեկան, իսկ ընտրելիները՝ տարին 100 դահեկան տուրք վճարող ըլլան։ Երկու սենեակներուն անդամները տարին երեք ամիս ժողովուած կը մնան. քահանայապետն իշխանութիւն ունի զանոնք ժողովելու, սենեակները գոցելու, նա եւ բոլորովին լուծելու։ Սենեակներն իշխանութիւն ունին տուրքերը սահմանելու, տրուելու օրինաց վրայ խորհուրդ ընելու եւ վճիռ տալու. բայց աս օրէնքները քահանայապետէն հաստատուելէն ետքը օրինաց զօրութիւն կ'ունենան։ — Ասոնցմէ զատ աս սահմանադրութեամբ գրոց քննութիւնը կը վերցուի, միայն եկեղեցական գրոց քննութիւնը կը մնայ, տուրքերէն ազատ ըլլալու առաւելութիւնը կը ջնջուի եւ ուրիշ քանի մը նոր քաղաքային կարգեր կը հաստատուին։ Քահանայապետն աս սահմանադրու-

թիւնը հրատարակելէն ետքը եկեղեցական պաշտօնեաներուն երեքը հանեց ու անսնց տեղ երեք աշխարհական պաշտօնեաներ դրաւ : Ասկից զատ միայն եկեղեցականներէ կազմած մասնաժողով մը դրաւ, որուն գործքը պիտ' որ ըլլար՝ աշխարհական կառավարութեան օրէնքներուն մէջ այն փոփոխութիւններն ընել, որոնք քահանայապետական իշխանութեան հետ կրնան միաբանիլ :

**Վ**երը գրեցինք՝ որ Աւստրիա Իտալացւոց աղաղակին ու տրատունջին համեմատ քահանայապետին կողմանէ եղած բողոքն ու ծանուցումն ընդունելով՝ ֆերարայէն իր զօրքը ետ կանչեց : Սակայն ասով Իտալացւոց կատաղութիւնն Աւստրիայի դէմ չհանդարտեցաւ . Իտալիայի ուրիշ կողմանց ժողովուրդները թողունք, նոյն իսկ Աւստրիայի տակ ըլլող Լոմբարտեան - Վենետական դաւառներուն բնակիչքն ալ ամէն Իտալացւոց խորհուրդներուն ու զգացմանց մասնակից ըլլալով, Աւստրիայի իշխանութեան տակէն ելլելը, Աւստրիայի տէրութիւնն Իտալիայէն բոլորովին դուրս հանելը՝ բոլոր սրտով կը փափագէին ու աս փափագն ամէն առթի մէջ յայտնի կը ցուցընէին : Իսկ կայսերական կառավարութիւնը շատոնցուընէ աս բաներուս տեղեակ ըլլալով ու ասդին անդին ըստ մասին յայտնի ու ըստ մասին գաղտնի երեւցող ապստամբական շարժմանց վրայ ստոյգ լուրեր ընդունելով, իր Իտալական երկիրներուն համար քանի մը ազատական նորոգութիւններ ընելու կը հակէր : Բայց աս բանիս կատարումն աւելի հանդարտ ժամանակի մը թողուլը պատշաճ սեպեց, որպէս զի չկարծուի թէ եղած ապստամբական ցոյցերէն վախնալով ազատական կարգաւորութիւններ ընելու հարկադրած է : Կառավարութիւնն ասանկ մտածած ատեն՝ իր Իտալացի հպատակներն իրենց աղդային դդածմանց հետեւելով, այլ եւ այլ հնարքներ

մտածելու սկսան՝ աւստրիական տէրութեան կամ գերմանական իշխանութեան դէմունեցած տհաճութիւննին ու ատելութիւննին դործքով յուցընելու համար։ Ի սկզբան անդ աս դործքերն աննշան բաներ էին. ժողովրդեան դրգուիչները կամ առաջնորդները (1848. Յունու. 1.) իրենց ազգայնոց խստիւ արգելեցին՝ որ տէրութեան վիճակախաղին (Քենաչը) ամենեւին մասնակից չըլլան ու ծխախոտ ծխելէն բոլորովին դադրին։ Ասիկայ երկու պատճառի համար ասանկ ըրին. մէջ մը որ Խտալացիք իրարու հետ միաբանած միով հոգւով դործեն, մէջ մ'ալ՝ որ տէրութեան գանձին զգալի վնաս հասցընեն։ Աս կարգաւորութեան Լոմբարտեան - Վենետական քաղաքներուն ամէն բնակիչքը զարմանալի միաբանութեամբ հպատակեցան։ Միլանի, Վերոնայի, Պերկամպի, Պրեշիայի ու Բաւիայի մէջ ամէն Խտալացիք ծխախոտ քաշելէն դադրեցան ու վիճակի խաղը բոլորովին վերջացուցին։ Ասով ալ գոհ չըլլալով, կուզէին այն քաղաքներուն մէջ գտնուող Գերմանացիներուն ալ ծխելն արգելել։ Երբ որ տեղ մը ծխող մը կը տեսնուէր, ժողովուդը բազմութեամբ անոր գլուխը ժողվուելով՝ կարգելուր. եւ եթէ կայսերական զինուորներէն մէկն իր գլանիկը (Կենաչը) ձեռքէն նետելու կ'ընդդիմանար, կուտ ու շփոթութիւն կ'ելլէր։ Միլանի մէջ (Յունու. 3.) այսպիսի պատճառէ մեծ կուտ մը ելաւ, որն որ սաստկանալով՝ այնչափ կոտորած եղաւ, որ քաղաքին ճամբաները վիրաւորեալներով ու դիակներով ծածկուեցան։ Ասանկ տխուր դէպքեր Բաւիայի, Բատուայի ու Պերկամպի մէջ ալ պատահեցան. անանկ որ Խտալայի զինուորական հրամանատարը Ռատեցքի ստիպեցաւ (Փետր. 23.) բոլոր Լոմբարտիա պատերազմի վիճակի մէջ կամ պատերազմական օրինաց տակ հրատարակել։ Խոկ Վենետիկի

երկրին բնակիչքն աս ատենները գեռ դրեթէ բոլորովին  
հանդարտ կը կենային :

Մեր նպատակէն դուրս կ'ելենք, եթէ հոս Գաղ-  
ղիայի մէջ (1848. Փետր.) ծագած յեղափոխութեան  
պատմութիւնը, ինչպէս նաև անկից ամիս մը ետքը  
Աիննա եւ ուրիշ տեղեր եղած յեղափոխութեանց պատ-  
մութիւնը պատմելու ըլլանք : Բաւական կը համարինք  
միայն յիշել որ աս յեղափոխութիւնները՝ մանաւանդ  
Աւստրիայինները՝ Խոտալիայի մէջ մոխրոյ տակ ծածկուած  
յեղափոխութեան կրակին բողբօքելուն մեծապէս օգնե-  
ցին : Եւ որովհետեւ հարաւային Խոտալիայի կամ Նեկապոլսոյ  
տէրութեան մէջ գրեթէ ասոնցմէ անկախ յեղափոխու-  
թիւնը ծագեցաւ, անոր համար ամենէն առաջ ան տէ-  
րութեան անցքերը պէտք ենք պատմել :

Ա երը գրեցինք՝ որ Սիկիլիա կղզւոյն բնակիչքը  
նոր սահմանագրութեան վրայ գոհ շըլլալով՝ իրենց ապ-  
ստամբութիւնը կը շարունակէին : Թագաւորը, որն որ  
նոյն սահմանագրութեան համեմատ՝ Սիկիլիա կղզւոյն  
համար զատ կառավարութիւն մը ու մասնաւոր պաշտօ-  
նարան կամ սեպհական պաշտօնեաններ սահմանած էր, կը  
յուսար՝ որ Սիկիլիացիք վերջապէս խելքերնին գլուխնին  
ժողվելով՝ նոյն առաւելութիւնները շնորհակալութեամբ  
կ'ընդունին ու կը հնազանդին : Բայց իր յոյսը պա-  
րապի ելաւ, կղզեցիք հաշտութեան նշան մը չցուցընե-  
լով՝ օրէ օր թշնամութեան ցոյցերն աւելի եւս կը յա-  
ճախէին : Քանի որ թագաւորական զօրքը Բալերմոյի ամ-  
րոցին մէջն էր, Սիկիլիացիք գեռ քիչ մը օրինաց հնա-  
զանդութիւն կը ցուցընէին . բայց նոյն զօրքը հոնկից  
հեռանալէն ետքը, նոր առժամանակեայ կաւավարու-  
թիւնը բաւական զօրութիւն ցցուցուց՝ ժողովողեան կա-  
տաղութիւնը զսպելու եւ Սիկիլիայի ու առանձինն Բա-

Երմոյի մէջ գտնուող՝ Կէապոլսեցիներն անոնց թշնամու թենէն ապահովը նելու։ Կատաղի ժողովուրդն ամենէն յառաջ իր կատաղութիւնը քանի մը բանտարկուած Կէապոլսեցի սստիկանութեան պաշտօնատեաց վրայ ցուցուց, որոնցմէ երեսունուչորս հոգի բանտերէն քաշելով դուրս հանեց ու գաղանական անդթութեամբ սպաննեց։ Աս ու ասոր նման անդթութեան գործքերը բոլոր Սիկիլիացիներն ամեն դի ատելի ըրին։

Սիկիլիա կղզւոյն վրայ աս անկարգութիւններն եղած ատենը՝ Կէապոլսոյ մէջ սահմանադրութեան հաստատուելուն փոյթ կը տարուէր։ Հոս (Փետր 24.) թագաւորն ու իրմէ ետքը բոլոր զօրքը նոյնը պահպանելու երգում ըրին։ Քանի մը օր ետքը (Մարտ 9.) հրատարակուեցաւ՝ որ Մայիս ամսոյն մէջ Կէապոլսոյ սենեակները պիտ' որ ժողովին։ Բայց որովհետեւ Սիկիլիացիք Կէապոլսոյ սահմանադրութիւնն ընդունել չեին ուզեր, անոր համար թագաւորն ամեն չարիքը խափանել ուզելով՝ նոր փորձ մըն ալ փորձեց Սիկիլիացւոց սիրտը շահելու։ Հոնտեղաց առժամանակեայ յեղափոխական կառավարութեան դրուճներոյ Սեդդիմոյ գահերէցը կղզւոյն վրայ թագաւորական կուսակալանուանեց, տեղւոյն խորհրդանոցն ալ յորդորեց որ (Մարտ 25.) Բալերմոյի մէջ ժողովուի, 1812ին սահմանադրութիւնը ներկայ ժամանակին պարագայից յարմարցընելով հաստատէ, եւ ջանայ այն պիսի միջոցներ բանեցընել՝ որ տէրութեան երկու այլ եւ այլ մասանց՝ Սիկիլիայի ու Կէապոլսոյ՝ երկիրները մէկ թագաւորի իշխանութեան տակ միակ թագաւորութիւն կամ միապետութիւն մը կացուցանեն։ Բայց աս հեղ ալ թագաւորին ամեն ջանքը պարագի ելաւ։ Սիկիլիացիք չեթէ միայն անոր հրամաններուն ամենեւին գլուխ չեին ծռեր, հապա նա եւ զինքը կը յորդորէին որ Սիկիլիայի

թագէն հրաժարի ու իր յաջորդին թողու։ Ասկից զատ՝ կղզւցն վրայ երբեմն երբեմն՝ թագաւորական իշխանութիւնը բոլորովին ջնջելու եւ հասարակապետութիւն հաստատելու ձայներ կը լսուէր ու խորհուրդ կ'ըլլար. բայց աս խորհուրդը հետեւողներ շունեցաւ. որովհետեւ հոս Մածծինի իր հնարքները չեր բանեցըներ։

Երբ որ Սիկիլիայի ապստամբութիւնն այսպէս անխափան յառաջ կ'երթար ու ցամաք երկրին մէջ ալ անկարգութիւնները վերջ չեին գտներ, թագաւորն իր հպատակաց հետութեան ու ապերախտութեան վրայ նեղուելով՝ Գաղերդա քաղաքին մէջ իր պալատը քաշուեցաւ, եւ հոնկից իր հրամանները տէրութեան ամէն կողմը կը խաւրէր. առանձինն Սիկիլիայի իրողութեանց վրայ գարման ընելու կ'աշխատէր։ Ուստի ամէն բանէն առաջ հոն յայտարարութիւն մը խաւրեց, որով կը ծանուցանէր՝ թէ իր թագաւորական իշխանութեամբն անզօր ու անվաւեր կը հրատարակէ այն ամէն որոշումներն ու հրամանները՝ զորոնք հօնտեղաց առժամանակեայ կառավարութիւնը դաւրս հանած է, ինչպէս նա եւ ան ամէն գործքերը, զորոնք նոյն կառավարութիւնն անկից ետքը ի մես թագաւորական իրաւանց համարձակի գործելու։ Աս թագաւորական յայտարարութեան կամ հրովարտակին աւելի ազդեցութիւն տալու համար, (Մարտ 23.) տասնուշորս նաւ ալ խաւրեց Մեսսինա, միանգամայն հրամայեց որ Սիկիլիա կղզւցն վրայ գտնուող բոլոր թագաւորական զօրքը հոն ժողվին։

Աս միջոցին (Փետր. 23.) Գաղղիայի յեղափոխութիւնը, քիչ մը եաքը Լոմբարտիայի ու Վենետիկի, ինչպէս նաև Վիեննայի ու Գերմանիայի յեղափոխութիւնները (մինչեւ Մարտ 28.) իրարու ետեւէ բորբոքելով, անոնց լրերը նեապոլիս հասած ատեն՝ ժողովուրդը շա-

փաղանց ուրախութեամբ իր հաճութիւնը կը յայսնէք: Այսպիսի ուրախութեան մէջ ամէնքն ալ կարծելով որ ամէն դի ապստամբած երկիրները թագաւորական իշխանութիւնը վերջացընելով՝ հասարակապետութիւններ պիտ' որ հաստատեն, անհնարին գրգռութեամբ ու ազաղակներով կը պահանջէին որ թէ նէապոլսոյ տէրութեան ու թէ բոլոր Խտալիայի մէջ նցն գործքը յաջողցընելու համար շուտով ամէն միջոցները բանեցուին: Թագաւորին ու կառավարութեան՝ աս շփոթութիւնները դադրեցընելու համար ամէն ըրածները յեղափոխականք պարապի կը հանէին, եւ ժողովուրդն աւելի եւս կը գրգռէին ու տէրութեան դէմ կը քաջալերէին: Պաշտօնեաները նեղի մտնելով ու չարեաց առջեւն առնելու միջոց չգտնելով, քանի մը հեղ իրենց պաշտօններէն հրաժարեցան, բայց թագաւորն անոնց հրաժարումը չընդունեցաւ, որովհետեւ անոնց տեղը դնելու ուրիշ աւելի յարմար ու յաջող անձինք չէր կրնար գտնել:

“Նէապոլսեցւոց պահանջմունքներուն մէկն ալ անէր՝ որ տէրութիւնն Աւստրիայէն ապստամբած Լոմբարտիային ու Վենետիկի բնակչաց զօրօք ու զինուք օդնութեան հասնի: Թագաւորին ամէն կողմանէ աս բանս կատարելու ստիպուելով, Խտալիայի ամէն տէրութեանց, որոնք սահմանադրական կառավարութիւն մը հաստատած էին, առաջարկեց որ ամէնքն իրարու հետ պաշտպանողական դաշնակցութիւն մը կազմեն: Աս առաջարկութիւնն ամենէն առաջ Պիոս թա. քահանայապետն ընդունեցաւ. բայց նէապոլսեցիք այսպիսի դաշնակցութեամբ միայն դոհ չըլալով, կը պահանջէին որ բոլոր Խտալիայի բնակիչքը միաբանութեամբ պատերազմի երթան Աւստրիացիներն Խտալիայէն դուրս հանելու համար: Թէպէտ եւ ասանկ համարձակութեամբ կը պահան-

չեին որ իրենց թշու տրուի զէնք առնուլ ու Լոմբարտացւոց օգնութեան երթաւ. բայց երբ որ տէրութեան կողմանէ թշուտուութիւն եղաւ որ ուզողը զէնք առնու եւ ազատ գունդ մը կազմելով՝ Խտալացւոց օգնութեան երթայ, այն աղաղակ հանողներէն քիչերը գործքով կրցան իրենց քաջասրտութիւնը ցուցընել: Շատերը պատճառ բերելով՝ որ տէրութիւնը կ'ուզէ երկրին ազատութեան պաշտպանները Նէապոլսէն հեռացընել՝ որպէս զի Աւտորիացւոց ձեռքն իյնան ու սպաննուին, իրենք իրենց երկրին մէջ հասարակաց ազատութիւնն ու բարիքը յառաջ տանելու համար աւելի հարկաւոր են, չուզեցին ազատակամ զինուոր գրուողներուն կարգը մտնել ու Նէապոլսէն դուրս ելլել:

Ասոնց մէջէն իբր 5000 երիտասարդներ (Մարտ 26. 27.) աղաղակաւ Աւտորիայի դեսպանին բնակարանին առջեւը ժողվուեցան, անոր տէրութեան նշանը դրան վրայէն վար առին եւ ուրախութեան երգերով այրեցին. եւ թէպէտ կառավարութիւնն ասիկայ կը տեսնէր, բայց չկրցաւ խափանել: Բազմութիւնն աս ընելէն ետքը՝ նոյն աղաղակաւ պաշտօնէից բնակարաններուն առջեւը գնաց ու ահագին սպառնալիքներով կը պահանջէր որ անոնք իրենց պաշտօններէն մերժուին: Ասկից ետքը բոլոր կատաղիները թագաւորական պալատին առջեւը գացին, ուր թագաւորը քանի մը օրէն ի վեր Գաղերգայէն գարձած կը բնակէր, ու կը պահանջէին՝ որ պաշտօնեաները վար առնուին, ու շուտ մը Լոմբարտիայի Խտալացւոց օգնական զօրք խաւուի: Թագաւորը ստիպեցաւ իր պալատին պատշգամբն ելլել ու ապստամբաց խնդիրները կատարելու խոստում տալ: Հրամայեց աւ որ քանի մը օրուան մէջ 10,000 հոգւոյ աղատ գնդեր կազմուին Լոմբարտիա խաւելու համար: Աւտորիայի դեսպանն աս ամէն գոր-

ծողութեանց մէջ իր տէրութեան դէմ պատերազմի յայտարարութիւն ու յայտնի թշնամութիւն տեսնելով, անցագիրն ուղեց ու (Մարտ 28.) Նէապոլսէն ելաւ: Կա եւ Ռուսիայի դեսպանը նոյնն ընելու սպառնացաւ:

Երբ որ դրգուռութիւններն ու շփոթութիւններն օրէ օր սաստկանալով ամէն բան տակն ու վրայ ընելու երես կը բոնէին, թագաւորը գերագոյն ատեանին Դրոյա գահերեցին յանձնեց՝ որ նոր պաշտօնէից ժողով մը կաղմէ: Ասիկայ շատ աշխատելէն ետքը՝ վերջապէս կարող եղաւ նոր պաշտօնեաներ ընտրել. նոյնը ժողովը գետածան ծառացանելու համար յայտարարութիւն ըրած ատենը՝ թագաւորին անուամբը խոստացաւ՝ որ պատգամաւորաց ընտրութեան համար աւելի մեծ ազատութիւններ չնորհուին, տարեկան տուրքերը քիչցուին ու Լոմբարտիա օգնական զօրք խաւրուի: Աս չնորհքներն ալ յեղափոխականաց համար բաւական չեղան. որովհետեւ ասոնք որչափ աւելի կ'ընդունին, այնչափ աւելի պահանջումներ ընելու կը համարձակին: Սակայն նոր պաշտօնեաներն ասոնց պահանջմանց միտ չդնելով, իրենց գործքը յառաջ տանելու կ'աշխատէին: Ծուտ մը խել մը զօրաց գնդեր դէպ ի Լոմբարտիա ճամբայ հանեցին. աս բանս յեղափոխականաց շատ հաճոյ եղաւ. մանաւանդ թէ կ'ուղէին որ բոլոր թագաւորական զօրքը դուրս խաւրուի, որպէս զի իրենք իրենց ուղածն աւելի դիւրութեամբ յաջողցընեն:

Սանք ցամաք երկրին վրայ եղած ատենը՝ Սիկիլիա կղզւոյն վրայ ապստամբութեան գործքերն աւելի եւս դրգուռութեամբ յառաջ կը տարուէին: Բալերմոյի մէջ (Մարտ 25.) խորհրդանոցը ժողվեցաւ, եւ զՊուձճերոյ Սեղդիմոյ գահերեցը՝ տէրութեան առժամանակեայ խնամապետ հրատարակեց. նա եւ թագաւորին պատգամաւ-

որութիւն մը խաւրեց՝ որ իր անշափահաս անդրանիկ որդին Սիկիլիայի փոխարքայ դնէ։ Թագաւորն աս բանս շուզեց կատարել, որովհետեւ կը վախնար որ Սիկիլիացիք իր որդին աւելի իբրեւ պատանդ իրենց քովը պահելով՝ ուղածնին կատարեն, քան թէ անոր իբրեւ իրենց իշխանին ու գլխուն հնազանդին։ Բայց աս խնդիրը չկատարելով Սիկիլիացիներն աւելի չդառնացընելու համար իրենց ուրիշ քանի մը խնդիրները կատարեց, առանձինն քանի մը ժողովրդեան սիրելի պաշտօնեաներ երկրին ներքին կառավարութեան գլուխ անուանեց։ Աակայն այս ամենայն միջոցներով չկրցաւ անոնց սիրտն ու վատահութիւնը շահիլ։ Խորհրդանոցը (Ապր. 13.) ժողվեցաւ ու վճիռ տուաւ որ Փերդինանդոս Պուրապոնեան ու բոլոր իր ազգատօհմն ի մշտնջենաւորս Սիկիլիայի գահէն մերժուած է, ու Սիկիլիա իր սահմանադրութիւնն ազէկ մը հաստատելէն ետքը՝ Խոտալացի իշխան մը իր գահին վրայ նստեցընէ։ Ասով Սիկիլիացիք իրենց ապատամբութեան վերջին դործքը կատարեցին եւ յայտնի ըրին որ ալ իրենց հետ հաշտութեան միջոցներ բանեցընելն օգուտ մը չունի։

Արովհետեւ Նէապոլսյ խորհրդանոցին բացուիւթ, ինչպէս վերը գրեցինք, Մայիս ամսոյն մէջ պիտ' որ ըլլար, անոր համար պատգամաւորաց սենեկին անդամներուն ընտրութիւնը բոլոր ցամաք երկրին մէջ Ապրիլի 18ին սկսաւ, որպէս զի ատենին ընտրութիւնները լմննալով՝ Մայիսի մէկին ամէն անդամները՝ այսինքն պատգամաւորները Նէապոլիս գտնուին։ Արմատականք կամ յեղափոխականք շատոնցուընէ կը սպասէին ու կը պատրաստուէին որ սենեակները բացուին, որպէս զի իրենք ալ իրենց խորհրդութ կատարեն, որ էր բոլոր Նէապոլսյ տէրութիւնը հասարակապետութիւն հրատարակել։ Թա-

դաւորն աս խորհուրդին տեղեակ ըլլալով՝ հաստատութեամբ միտքը գրած էր մինչեւ վերջին միջոցը բանեցընել՝ որ նոյնը չյաջողի. եւ թէպէտ տուած սահմանադրութեամբն իր ձեռքը մնացած իշխանութիւնն ալ անկորուստ պահել ու բանեցընել: Յեղափոխականաց կողմնակցութիւնն իր խորհուրդները կատարելու պատրաստուած ու ասդին անդին՝ մանաւանդ Գալապրիայի մէջ՝ բնակիչքը գրգռելու զբաղած ատենը, քիչ մը բարեմիտները կամ թագաւորին հաւատարիմ ըլլողներն ալ իրենց կողմանէ կը պատրաստուէին անոնց ջանքը պարապի հանելու. եւ աս պատճառաւ երկու իրարու հակառակ կողմնակցութեանց աշխատութեամբը տեղտեղ շփոթութիւններ կը ծագէին: Յեղափոխականք յառաջուրնէ ի վեր աչուընին եկեղեցիներու, եկեղեցականաց ու վանքերու ստացուածներուն վրայ տնկած էին ու կը պատրաստուէին զանոնք յափշտակելու: Խակ Լածարոնիները, որոնք ամէն ատեն եկեղեցիներուն ու վանքերուն սէր ու մեծարանք կը ցուցընեն, թշնամեաց խորհուրդներն իմանալով՝ զանոնք տէրութեան կը մատնէին:

Անեակներուն բացուելուն նախընթաց օրը (Մայ. 14.) թագաւորական հրովարտակ մը հրատարակուեցաւ, որուն մէջ թագաւորէն անուանուած 50 նախարարներուն կամ ատենակալներուն (pair) անունները նշանակուած էին: Առ հրովարտակը զարմատականներն արտաքս կարգի զարմացուց ու սասանեցուց, որովհետեւ ասոնք կը յուսային որ պիտ' որ կարող ըլլան զթագաւորը ստիպել՝ վերին կամ ատենակալաց սենեակը մէկդի թողտալու: Ասոր վրայ իրենց մէջ եղած գրգռութիւնն աւելի եւս սաստկացաւ եւ թշնամական գործքերն ու կռուց

պատրաստութիւնները սկսան։ Եղն օրը պատգամաւորները կամ ստորին սենեակին անդամները պատրաստիչ ժողովի մը գումարուած ըլլալով, իրենց հրաման եղաւ որ թագաւորին ու սահմանադրութեան հաւատարիմ ու հնազանդ ըլլալու երդում ընեն։ Անոնք առ հրամանը շուղեցին կատարել, պատճառ տալով որ իրենք իրաւունք ունին տրուած սահմանադրութեան մէջ կարեւոր ըլլող փոփոխութիւններն ընելու, եւ առ փոփոխութիւններն ըլլալէն ետքը սահմանադրութիւնն երդմամբ հաստատելու։ Աս պահանջումն իրաւացի կ'երեւար, բայց թագաւորը կը վախնար որ փոփոխութիւններ ընել ըսելով՝ պատգամաւորներն իր տուած սահմանադրութիւնը բոլորովին չոչնչացընեն։ ուստի իրենց ծանոց որ փոփոխութիւններ ընելու իրաւունքը նոյն իսկ ան սահմանադրութեան մէջ բովանդակած է ու իրենց անոր վրայ ըրած երդումով չիկորսուիր, հապա մանաւանդ կը հաստատուի։ Գեռ առ վէճը տեւած ատենը՝ պատգամաւորներէն 80 հոգի՝ իբրեւ իրենց պաշտօնին մէջ հաստատուած՝ թագաւորէն պահանջեցին որ սահմանադրութիւնը տալէն ետքը մինչեւ Ապրիլ ամսոյն երեքն ըրած խոստմունքներն իբրեւ սահմանադրութեան ամբողջացուցիչ մասերը հրատարակէ։ Թագաւորն առ բանս ընդունելու եւ հաստատելու յօժարութիւն ու պատրաստութիւն կը ցուցընէր։ սակայն քաղըին մէջ երեւցած ապստամբական նշանները, այսինքն ճամբաներուն վրայ պատնէշներ (barricade) շինելն ու արմատականաց կողմնակիցներուն զէնքերով անոնց վրայ երեւնալը՝ չէ թէ միայն իր միաքը փոխել տուին, հապա նա եւ պատգամաւորներն ալ իրենց կեանքը վտանգի մէջ տեսնելով՝ խորհուրդնին ընդհատեցին ու ցրուեցան։ Աս ապօտամբական գործքերն արմատականաց կամ Մածծինեանց հնարքն էր, որոնք ԽՍԼՒԸ

գիտնալով որ սահմանադրութիւնն երկու սենեակներուն խորհրդովն ու երգմամբը հաստատուելու որ ըլլայ, ալ իրենց հնար չըլլար Հասարակապետութիւն հիմնելու, անոր համար իրենց գաղտնի ժողովը հրաման տուած էր ազգային պահապանաց գնդերուն, որոնց մեծ մասն իրենց կողմը շահած էին, որ պատնէշներ շինեն եւ պատերազմի պատրաստ կենան՝ զանոնք սուստ յուսով խարելով որ նաւահանգիստը կեցող Գաղղիայի նաւատորմիջն իր թնդանօթներուն գնդակներովը ժողովրդեան օգնելով պատրաստ է:

Իսկ թագաւորն իր հաւատարիմ զօրքը, այսինքն Հելուետացւոց գնդերն ու թագաւորական անձնապահները, իր պալատին առջեւն ըլլող ընդարձակ հրապարակներուն վրայ ժողված էր: Երկրորդ օրը (Մայ. 15.) առատու չեղած՝ պատնէշներուն վրայէն ապստամբները սկսան թագաւորական զօրաց վրայ հրացաններ արձակել: Թագաւորին պալատէն՝ Դոլետցի փողոց ըսուած ճամբան՝ քաղաքը ծայրէ ծայրը երկու կը բաժնէ, առ ճամբան ապստամբներն աղէկ ամրացուցած էին ու տուներուն ամէն դստիկոններուն առջեւն եղած պատշգամբներն ալ նոյնպէս պատերազմին օգնելու վիճակի մէջ էին: Թագաւորական զօրքը մեծ նեղութեան ու դժուարութեան մէջ կը գտնուէր աս ճամբուն վրայ պատերազմած ատենը, եւ սակայն ապստամբաց յաղթելու համար պէտք էր նոյն ճամբան անոնցմէ առնուլ: աս նշանաւոր քաջութեան գործքը Հելուետացի դունդերուն պահուած էր: Ասոնք մէկ երկու հեղ պատնէշներուն ու տուներուն վրայ յարձակեցան, բայց առանց յաղթելու հարկադրեցան ետ քաշուիլ: Սակայն նոր զօրութեամբ ու քաջութեամբ հեղ մ'ալ սաստիկ յարձակում մ'ընելով՝ վերջապէս նոյն ճամբան ապստամբաց ձեռքէն ա-

զատեցին առին: Աս կոիւր 24 ժամ քշեց, Հելուետացիներէն 28 հոգի սպաննուեցան ու 174 հոգի վիրաւուրուեցան. իսկ թագաւորական անձնապահներէն միայն երկու հոգի սպաննուեցան ու 18 հոգի վիրաւորուեցան: Գոլետոյի ճամբան կորսնցընելէն ետքը՝ ալ ապատամբները կամ Մածծինեանք պատերազմելէն դադրեցան:

Օ ինուորական կոիւր լմինալէն ու զինուորները ետքաշուելէն ետքը՝ սկսաւ Լածծարոնիներուն կատաղութեան գործքերն ու արիւնհեղութիւնները ճամբաներուն վրայ ու տուներուն մէջ: Պատերազմի ատեն քանի մը մեծ պալատներ կրակ առած ըլլալով՝ ահագին հըրդեհին լցուն ամէն դի տարածուած էր, աս խառնակութեան մէջ Լածծարոնիներն անթիւ բազմութեամբ ասդին անդին ցրուելով՝ աները կը մտնէին, գտածնին կը յափշտակեին, առջեւնին եկողները կը զարնէին կը մեռցընէին: Կառավարութիւնն ասոնց ամենեւին արդելք չէր դներ, որպէս զի քաղքին մէջ ըլլող ամէն ապատամբները հեղ մը ասանկ ըստ արժանւոյն պատժուելով ու զարհութելով՝ զգաստանան ու յեղափոխական խորհուրդներէն հեռու կենան: Բայց վերջապէս երբ որ նէապոլսոյ նաւահանգստին մօտ կեցող գաղղիական նաւատորմղին Պոտէն հրամանատարը սպառնացաւ՝ որ եթէ արիւնհեղութեան ու աւարառութեան շուտով վերջ չտրուի, ինքն ալ կը սկսի քաղաքը գնդակոծել, կառավարութիւնը Լածծարոնիները յափշտակելէն ու ջարդելէն դադրեցուց եւ անկից ետքը բոլոր մայրաքազաքը հանդարտեցաւ: Աս երկու երեք օրուան կոիւներուն մէջ մեռնողներուն թիւը 1753ի կը հասնի: Նոյն միջոցին Գալապրիայի մէջ ելած ապատամբութիւնն ալ թագաւորական զօրաց վրայ համնելովը՝ կարծ պատերազմէ մը ետքը՝ բոլորովին զսպուեցաւ ու վերջացաւ:

Յամաք երկրին վրայ ապստամբները կամ արմատականք բոլորովին յաղթուելէն ետքը՝ ազգային պահապան զօրաց գնդերը լուծուեցան, որովհետեւ ասոնք չէ թէ միայն ապստամբներուն օգնականներն եղած էին, այլ եւ ուրիշ կողմանէ ալ օգտակար ծառայութիւն մը չէին ըներ. բոլոր մայրաքաղաքն ալ պատերազմական օրինաց տակ դրուեցաւ: Պատերազմէն առաջ դրուած պաշտօնեաները վերցուեցան ու անոնց տեղինք թագաւորը նոր պաշտօնեաներ անուանեց եւ անոնց գահերէց դրաւ Գարիխադի իշխանը: Կա եւ պատգամաւորաց սենեակը լուծուեցաւ ու Լոմբարտիա խաւրուած ազատակամ գնդերը թագաւորին հրամանովը ետ կանչուեցան: Մի եւ նոյն ատեն թագաւորը հրաման հանեց որ պատգամաւորաց սենեակը Յուլիսի 1ին ժողվուի եւ միանգամայն սահմանեց՝ որ նոր պատգամաւորներուն ընտրութիւնն առջի հեղուան պէս չըլլայ, հապա օրինաւոր կարգով ու ազատութեամբ:

Ասկից ետքը թագաւորն իր բոլոր մտադրութիւնն ու փոյթը Սիկիլիա կղզւոյն վրայ գարձուց ու անիկայ ալ հնազանդեցրնելու եւ կարգի բերելու միջոցները ձեռք առաւ: Սիկիլիայի յեղափոխական կառավարութիւնը (Յուլ. 11.) Բալերմոյի մէջ խորհուրդ ընելով՝ Սարդինիայի թագաւորին երկրորդ որդին Փերդինանդոս Գենուայի դուքսը՝ Սիկիլիայի թագաւոր ընտրեցին ու իրեն նոր անուն տուին Ալբերդոս Ամագէսս: Երբ որ աս ընտրութիւնը նոյն դքսին առանձին պատգամաւորութեամբ ծանուցուեցաւ, դուքսը պատասխանեց՝ որ պէտք է սպասել մինչեւ որ խաղաղութիւնը հաստատուի ու անկից ետքը հաստատուն որոշում մ'ընել: Կէապոլսց թագաւորն աս բաներն իմանալէն ետքը՝ ալ շուտ մը սկսաւ զօրաւոր բանակ մը պատրաստել՝ Սիկիլիացիները զինուց

զօրութեամբ իր իշխանութեան տակ խոթելու համար՝ իսկ Սիկիլիայի յեղափոխական կառավարութեան Ռուճաներոյ Սեդդիմյ գահերէցը կղզին ամրացընելու համար յայտարարութիւն հանեց, որով կղզւցն ամէն բնակչչքն առ հասարակ կը յորդորէր՝ որ զէնք առնեն ու ամէն կերպիւ պատրաստուին իրենց ազատութիւնն ու իրենց ընտրած նոր թագաւորին գահը պաշտպանելու համար: Եւ որովհետեւ կառավարութիւնն այսպիսի պատերազմի մը հարկաւոր ըլլող դրամը չունէր. անոր համար (Յուլ. 31.) բոլոր Յիսուսեանները կղզիէն պքսորեց, ու անոնց ամէն ստացուածները գրաւեց, բայց այս կողմանէ ձեռք բերել յուսացած հարստութիւնը չգտաւ:

Թագաւորն առ հեղու ամէն զօրութեամբ կղզւցն գործքը լմնցընելու համար՝ իր զօրքին ընտիր մասը հոն խաւրել ուզեց: Աս զօրքերը Գալապրիայի Ռեճիյ քաղաքն ետեւէ ետեւ ժողվուելէն ետքը, երբ որ (Սեպտ. 2.) 20,000 զօրաց բանակ մը պատրաստուեցաւ՝ անուանի Ֆիլանճերի սպարապետին հրամանին տակ ամէնն ալ նաւ մտան ու սկսան գէպ ի Մեսսինա յառաջ երթալ, որովհետեւ տէրութիւնը կ'ուզէր ամէն տեղէն առաջ առ քաղաքն առնուլ: Մեսսինացիք ամէն միջոցները բանեցուցին քաղաքն ըստ կարի ամրացընելու, նոր պատնէշներ շինուեցան, ականներ բացուեցան ու բոլոր քաղաքն անառիկ ամրոց մը եղաւ: Յառաջադյն հոն խաւրուած նէապոլսեցի զօրքը քաղքին բերդին մէջ դեռ ամրացած կեցած էին: Թագաւորին կողմանէ նորէն առաջարկութիւն եղաւ Մեսսինացւոց՝ մեծ կորուստ Մընելէն առաջ անձնատուր ըլլալու. բայց երբ որ անոնք ամէն առաջարկութիւնները մերժեցին, (Սեպտ. 3.) նաւերէն ու բերդէն սկսան քաղաքը գնդակոծել. որն որ 24 ժամ անդադար շարունակուեցաւ: Այսչափ ժամանակի մէջ

20,000ի չափ ռումբեր ու հրալից փամփուշտներ (raquette) քաղքին վրայ արձակուելէն ետքը, վերջապէս զօրքը նաւերէն ցամաք ելան ու (Սեպտ. 6.) սկսան քաղքին վրայ յարձակում ընել: Աս յարձակումը սաստիկ պատերազմով առտուրնէ մինչեւ իրիկուն քշեց. երկրորդ օրն ալ նոյն սաստկութեամբ շարունակեցաւ. ու երրորդ հելուետացի քաջ գունդերը անառիկ բերդի մը պէս ամրացած Մագդաղենացւոյն վանքն առին, ալ Մեսսինացւոց բոլոր ուժն ու քաջութիւնը կոտրեցաւ ու նոյն օրը թագաւորական զօրքը քաղաքին տիրեց: Բնակչաց շատերը տեսնելով օր քաղաքը ստուգիւ թագաւորականաց ձեռքը պիտի իյնայ, յառաջադոյն ամէն ստացուածնին՝ կրցածնուն չափ ժողվելով՝ առած փախած էին: Հրալից փամփուշտներէն պատճառաւած հրդեհը հազիւ երկու օրէն ետքը կարելի եղաւ մարել: Անկից ետքը Նէապոլսեցի զօրքը սկսաւ ամէն դի աւար ժողվել ու թալլել եւ առջեւը եկողը ջարդել. որովհետեւ Մեսսինացիք ալ պատերազմի ատեն իրենց ձեռքն իյնող Նէապոլսեցիները չլոււած տանջանքներով սպաննած էին: Այսպէս Սիկիլիացւոց ամենէն աւելի զօրաւոր ամրոցն ու քաղաքն առնուելէն ետքը, Նէապոլսեցիք բոլոր Սիկիլիա շուտով օրինաւոր թագաւորին իշխանութեան տակ կը հնազանդեցընէին, եթէ քիչ մը Գաղղիայի բայց աւելի Անգղիայի կողմանէ Սիկիլիացիները պաշտպանութիւն դտած չըլլային: Ասոնց Քէրքը ծովակեան ու Գաղղիացւոց Պոտէն ծովապետը, ինչպէս նա եւ անոնց դեսպանները Ռէնվալ ու Լորտ Նէրիէր, ամէն միջոցներն ի գործ դրին օր Սիկիլիայի անկախութիւնը պաշտպանելու քիչ մը ժամանակ ալ միջոց ու գիւրութիւն դտնուի: Վերջապէս իրենց հնարքներովը յաջողցուցին՝ օր զինադադար ըլլայ. միանգամայն

Սիկիլիայի երկրին վրայ սահմաններ որոշելով՝ անոր մեծ մասը կզգեցւոց իշխանութեան տակ ձգել տուին, իսկ Նէ-ապոլսեցւոց ձեռքը միայն Մեսսինա գաւառին երկիրը թողուցին:

Ի՞ոլոր զինադադարին ժամանակը թագաւորը ջա-  
նաց Սիկիլիացւոց յամառութիւնը կակղցընել ու զիրենք  
շահիլ, իրենց այլ եւ այլ շնորհքներ ու աղատութիւն-  
ներ խոստանալով, որչափ որ միապետական տէրութեան  
ամբողջութեան վեաս չէր ըլլար. մինչեւ՝ ինչպէս յառաջ  
ալ խոստացած էր՝ որոշեց որ Սիկիլիա իր առանձին  
կառավարութիւնն ու դատաստանական կարգերն ունե-  
նայ : Բայց Սիկիլիացիք իրենց զօրութեան վրայ ունեցած  
վստահութենէն կոյրնալով ու Նէապոլսեցւոց դէմ սըր-  
տերնուն մէջ միշտ բորբոքող ատելութենէն գրգռուե-  
լով, բոլոր ան շնորհքներն ու խոստմունքները մերժեցին :  
Աս յամառութեան մէջ զիրենք աւելի եւս հաստատեց  
Միերոսլաւաքի լեհ զօրապետը, որն որ թէպէտ եւ  
զինուորական քաջութիւն ու հմտութիւն մը չէր ցու-  
ցրցած, ինչպէս տեղեակ ըլլողները կը վկայեն, սակայն  
այնպիսի հնարքներ բանեցուց՝ որ բոլոր Սիկիլիայի  
20,000 զօրաց բանակին հրամանատար դրուեցաւ : Եւ  
թէպէտ թագաւորական զօրաց թիւն ալ նշնչափ էր,  
սակայն Սիկիլիացիք իրենց քաջութեան վրայ յիմարու-  
թեամբ վստահանալով, թագաւորականաց ծանուցին որ  
1849 Մարտի 29ին զինադադարը լմնցած է ու կուղեն  
պատերազմը սկսիլ :

Ասոր վրայ թագաւորական զօրաց վերին հրամա-  
նատարը Ֆիլանձերի իր զօբքը Ետնա լերան տակ ըլլող  
Գադանիա քաղքին վրայ քալեցուց, որովհետեւ Միե-  
րոսլաւաքի ալ բոլոր իր ուժը հօն կենդրոնացուցած ու  
քաղաքն ամրացուցած պատրաստ կը կենար : Հօն կոիւր

սկսան (Ապր. 6.) Նէապոլսեցի գնդերը. իսկ Հելուետացի գնդերն իբրեւ պահեստի զօրք ի սկզբան կռուց մէջ շմտան: Մինչեւ իրիկուն կատաղութեամբ պատերազմելէն ետքը, Նէապոլսեցիք տկարանալով՝ սկսան խառն ի խուռան ետ քաշուիլ մէյ մ'ալ Հելուետացի քաջերը զէնքերնին բանեցընելու սկսան: Ասոնք հազիւ երեք ժամ պատերազմեցան, եւ Գագանիա քաղաքը յաղթուեցաւ թագաւորականաց ձեռքն ինկաւ: Աս յաղթութենէն ետքը՝ ալ ետեւէ ետեւ միւս դաւառներն ու քաղաքները թագաւորական զօրաց անձնատուր կ'ըւլային: Այսպէս զօրքը յաղթանակաւ յառաջ երթալով՝ Բալերմոյ քաղքին կը մօտենար: Աս քաղքին մէջ արհեստաւորաց ակումբներն ու ազգային պահապանները կ'ուզէին առանց պատերազմելու անձնատուր ըլլալ. իսկ ստորին ժողովուրդն իր յուսահատած առաջնորդներէն գրդուուելով՝ կ'ուզէր որ պատերազմը յառաջ տարուի: Ֆիլանձերի աս միջոցին իր չուն յառաջ տանելով՝ դէպի քաղաքը կը քալէր. ու քանի որ զօրքը կը մօտենար՝ քաղքին մէջ պատերազմուզողներուն թիւը կը քիչնար. վերջապէս անձնատուր ըլլալ բաղձացողներուն կարծիքը յաղթելով՝ ասոնց գլխաւորները քաղքին բալիքները բերին Ֆիլանձերին տուին ու քաղաքը յանձնեցին: Այսպէս կոխները գադրելով՝ թագաւորական զօրքը, որուն թիւը 16,000ի կը հասնէր, 1849. Մայիսի 15ին. այսինքն Նէապոլոյ ապստամբութեան բոլորովին զսպուելուն տարեդարձին օրը՝ յաղթանակաւ Բալերմոյ մտաւ. ու Փերդինանդոս Բ. թագաւորն իր տէրութեան աս մասն ալ, որ է Սիկիլիա կղզին, իր իշխանութեան տակն առաւ: Ապստամբաց ու յեղափոխականաց գլուխները կղզին թողուցին փախան ու Մալդա կղզւոյն վրայ իրենց ապահովութիւնը գտան:

Աիկիլիս կղզւցն յաղթուելովն ու իր օրինաւոր  
թագաւորին հնազանդելով՝ Խտալիայի ուրիշ կողմերուն  
յեղափոխութեան վեսա մը չեղաւ, որովհետեւ Սիկիլի-  
ացւոց իրողութիւններն իբր առանձինն իրենց մէջ ծնած  
ու գործադրուած փորձ մըն էր: Բուն Խտալիայի յեղա-  
փոխականաց կամ Մածծինեանց, որ է Հասարակապե-  
տութիւն հիմնել ուղղներուն կողմնակցութիւնը Սի-  
կիլիայի վրայ ջանք մը չեր ցուցրցած: Իր բոլոր մտա-  
դրութիւնը, ջանքն ու գաւադրութիւնները Միջին Խտա-  
լիայի տէրութիւններուն Հռոմայի ու Տուկանայի վրայ  
ուղղած էր: Ամէն Հասարակապետականաց գլուխն ու ա-  
ռաջնորդը Մածծինի աս երկու տէրութեանց մէջ ան-  
դադար ճամբորդութիւն կ'ընէր, մէյ մը Փլորենտիա  
կ'երթար, մէյ մը Հռոմ: ու ամէն միջոցները կը գործա-  
ծէր յեղափոխութեան սերմը ցանելու, Հասարակապե-  
տութեան խորհուրդն ամենուն մտքին մէջ զարթուցա-  
նելու եւ Հաստատելու: Փլորենտիայի մէջ հին ատենու-  
ան Հասարակապետութեան յիշատակները բնակչաց միտ-  
քը յափշտակելով՝ անոր նման նոր Հասարակապետու-  
թիւն մը Հաստատելու շատ օգնեցին: Մեծ դուքսը  
չկրնալով բաւական ազդուութեամբ աս խորհուրդներն  
ու ջանքերը պարապի հանել, իսկ ժողովրդեան մէկ մասն  
իր խրատիչներէն գրգռուելով, միւս մասն ալ ամէն բա-  
նի համար անտարբեր ու անգործ կենալով, Մածծին-  
եանք իրենց հնարքները դիւրութեամբ կը յաջողցրնէին:  
Քանի մը հեղ գլխաւոր պաշտօնեաները փոխուելէն ետ-  
քը՝ Հասարակապետականաց հնարքներովն այնպիսի  
պաշտօնեաներ դրուեցան, որոնք անոնց կարծեկից ու  
օգնական էին, մանաւանդ երկուքը՝ Մոնղանելլի ու Կուե-  
րացցի, եւ ասանկով Հասարակապետական կառավարու-  
թիւն մը հիմնելու ճամբայ բացուեցաւ:

Հռոմայի կամ քահանայապետական երկրին անցաքերուն պատմութիւնը վերը մինչեւ քահանայապետին (1848. Մարտ 14.) իր հպատակաց սահմանադրութիւն մը տալը հասուցինք : Անկից ետքը Մածծինեանք կամ հասարակապետականք աւելի եւս համարձակութիւն ստանալով՝ օրէ օր զքահանայապետն այլ եւ այլ միջոցներով կը ասիպէին իրենց պահանջմունքները կատարել : Ասանկով Հռոմայի իրերն երթալով աւելի եւս կը խառնակէին, քահանայապետն աստիճան աստիճան աւելի մեծ նեղութեան մէջ կ'իյնար ու մեծամեծ փոթորիկներ կը պատրաստուէին : Աս ամէն յեղափոխական երեւոյթներուն ընթացքը Վերին Խտալիայի, մանաւանդ Լոմբարտիայի ու Վենետիկի յեղափոխական անցքերուն համեմատ յառաջ երթալուն, ըստ կարգի ժամանակին յառաջ Վերին Խտալիայի դէպքերը պէտք ենք սառը բարել :

Վ իէննայի (1848. Մարտ 13.) յեղափոխութեան լուրը քիչ ատենուան մէջ աւստրիական տէրութեան ամէն մասերուն, ուստի եւ Ալպեանց միւս կողմը՝ Խտալական երկիրները՝ Լոմբարտեան-Վենետիական թագաւորութիւնն ալ կայծակի պէս հասաւ, եւ ամէն դի այլ եւ այլ պարագայից եւ բնակչաց պատրաստութեան համեմատ՝ իր ազդեցութիւնն ըրաւ : Աւստրիական Խտալիայի մէջ ի սկզբանէ հետէ երկու կողմնակցութիւնք կային, որոնք միշտ իրարու հակառակ մնալով ալ՝ կը նային հիմայ միաբանիլ ու աւելի եւս յաջողութեամբ տէրութեան դէմ գլուխ վերցընել : Աս կողմնակցութեանց մէկը երկրին աղնուականներէն, դքսերէն, իշխաններէն ու կոմսերէն կազմած էր, իսկ մէկալը բոլոր Մածծինեաններէն : Աս վերջիններն իրենց բաղձացած ռամկապետական հասարակապետութիւնը միայն Աւս-

որիայի իշխանութիւնը Խտալիայի վրայէն բոլորովին ջնջելէն ետքը կրնային կանգնել. ուստի եւ ամէն հնարք-ներով ու զօրութեամբ անոր դէմ կռուելու եւ անոր զօ-րութիւնն Խտալիայի մէջ տկարացընելու կ'աշխատէին։ Առաջին կամ ազնուականաց կողմնակցութիւնն ալ թէ-պէտ եւ Աւստրիայի տէրութեան Խտալիայի վրայէն վեր-ցուիլը կ'ուզէր, բայց ռամկապետականաց հետ բոլորովին միաբանիլն ալ իր ամէն հին ու իշխանական կամ ազ-նուապետական իրաւունքներէն ետ կենալը պահանջնելուն, չէր կրնար արձակ համարձակ անոնց հետ եղբայրակցու-թիւն ընել։ Սակայն վերջապէս ըստ մասին անոնց հետ միացաւ, որպէս զի այնուհետեւ գոնէ առանց խիստ օ-րինաց տակ ըլլալու եւ առանց կարեւոր բարձրագոյն եւ ուստմնական կրթութեան՝ ինչպէս աւստրիական օրէնք-ները կը պահանջէին՝ հանդիստ ու զուարձալի կեանք մը անցընէ։

Դեռ ժողովրդեան մէջ խռովութեան ձայները չսաստկացած կայսեր հօրեղբայրը՝ Ռայներ արքիդուքսը, որ աւստրիական Խտալիայի փոխարքան էր, (Մարտ. 17. Միլանէն ելաւ գնաց, ու նոյն օրն իրիկուան Վիեննայի յեղափոխութեան յաջողելուն լուրը հոն տարածուելով՝ ժողովուրդը բարձրաձայն աղաղակներով իր ուրախու-թիւնը սկսաւ յայտնել ու յեղափոխութիւնը խափանել ու զողներուն դէմ նախատական ցոյցեր ընել։ Կառա-վարութիւնը շուտ մը կայսեր իր խտալացի հպատակաց քանի մը բանի մէջ իրենց բազմանաց համեմատ տուած ազատութիւնները հրատարակեց, որոնց մէկն էր ազ-դային պահապան կամ քաղաքային զօրաց գունդեր կազմել։ Միլանցիք կայսեր ու Գերմանացւոց դէմ ունե-ցած ատելութիւնն ու այսպիսի շնորհմունքներով հաշ-տուելու կամք չանենալին ցուցընելու համար պատե-

րու վրայ կպցուած վերսդրեալ հրատարակութեան օրինակները նախատական խօսքերով հանեցին պատռեցին: Թէպէտ եւ այսպիսի ապստամբական ցոյցեր կ'ըլլային. սակայն (բուն կուսակալ Շփաւը արդէն քաղքէն ելած գացած ըլլալով) անոր փոխանորդն Օ'Տոնէլ զինուորական հրամանատարին ապսպրեց որ իր զօրքը դուրս չհանէ, որպէս զի քաղաքացիք իրենց ուրախութիւնն անխափան կատարեն: Հրամանատարն աս կարգաւորութեան հնազանդեցաւ. բայց աս անխոհեմ դործքին վեասակար հետեւութիւնն ինք Օ' Տոնէլ ամենէն առաջ զգաց. վասն զի անսանձ ժողովուրդը խառնաձայն աղաղակաւ անոր պալատին վրայ վաղելով՝ զինքը բռնեց բանտարկեց: Ետքէն ապստամբաց գլուխներն իրենց խորհրդոցը համաձայն քանի մը կարգաւորութիւններ գրելով՝ նոյն Օ' Տոնէլին բռնութեամբ ստորագրել տուին: Աս կարգաւորութեանց զօրութեամբ ոստիկանութեան պաշտօնեաներն ու զինուորները Միլանին մէջ կազմուած յեղափոխականաց ատեանին կամ առժամանակեայ կառավարութեան իշխանութեան ու հրամանին տակ կը դրուէին: Նոյն կարգաւորութեանց հրամանազքին օրինակներն ուրիշ գաւառներ ալ խաւրուելով ու սփռելով, ամէն տեղ իրենց վեասակար ազդեցութիւնը ցուցրցին:

Որովհետեւ յեղափոխութիւնն աւստրիական իտալիայի մէջ շատոնցուրնէ վեր կը պատրաստուէր, անոր համար հիմայ իր յառաջադիմութեան համար կարեւոր ըլլող միջոցներն ամէն դի դործածուելու ոկտան. դրամ, զէնք, ամէն տեսակ ռազմամթեր եւ ուտելիք առատութեամբ կը դանուէին: Նա եւ գաւառներէն, Հելլուետիայի Իտալական Դիչենոյ նահանգէն, ինչպէս Պարտիանի իշխանական գործութեան պատերազմի հարկաւոր նիւթեր Միլան կը խաւրուէին: Յեղափոխութեան գլուխներն ու ա-

ռաջնորդներն այսպիսի պատրաստութիւններէն ետքը ալ յայտնի սկսան երեւալ ու գործել. իրենց մէջ անուանի ազնուականներ ալ կային, Գաղագի Միլանի քաղաքապետը, Լիդդա իշխանը, Պորճիա, Բորրոյ, Կուիչչարտի, Տուրինի ու Պորրոմէյ կոմները, Կուերբիերի փաստաբանն ու Լեգդի սպարապետը, որն որ յեղափոխականաց զինուորական գործքերուն գլուխն էր: Կայսերական զօրաց թիւը Միլանի մէջ հազիւ 15,000ի կը համար: Բայց ասոնց գլուխն ու հրամանատարն էր 82 տարեկան քաջ ծերունին Ռատեցքի կոմն սպարապետը, որն որ իր 65 տարեկան զինուորական ծառայութեամբն ու քաջութիւններովը մեծ անուն ստացած էր, եւ իր քաջը վարժուաքովն իր զինուորներուն սիրու շահած ըլլալով, ուր որ ինք կը տեսնուէր ու կը հրամայէր՝ զինուորներն առիւծի պէս թշնամեաց դէմ կը վազէին ու բերդերու վրայ կը յարձակէին Կեցցէ մեր սպարապետը պուալով:

Յեղափոխութիւնը կամ ապստամբութիւնը Միլանի մէջ քանի մը ցցցերով սկսելէն ետքը՝ Մարտի 18ին ամենայն սաստկութեամբ բորբոքեցաւ: Յեղափոխականք զինած՝ ասդին անդին կը ցրուէին, եւ ուր որ սակաւաթիւ զինուորներ կը գտնէին՝ չարաշար կը զարնէին կը մեռցընէին: Արդէն ամէն դի ճամբաններուն վրայ պատնէներ շինուած էին. բայց ապստամբներն իրենց մէջ հաստատած էին որ երբ որ կայսերական զօրքը նշն պատնէներուն մէկուն վրայ յարձակելու ըլլայ, անոնց վրայ ըլլողները զինուորաց հետ շզարնուին, հապա մօտիկ տուները փախչելով՝ հօնկից պատերազմին: Ուստի կայսերական զօրաց մաս մը տեսնուած ատենը իրենք տուները կը մտնէին ու անոնց մէջէն զինուորներուն վրայ քարեր, կահ կարասիք ու նոյն իսկ տուներուն ԽԾԱՀԻԱ

յարկերը կոտրտելով կը նետէին։ Եւ որովհետեւ այս պիսի կռուով զինուորներուն պարապ տեղ վառօդ վատնել հարկ կ'ըլլար ու նորէն վառօդ, գնդակներ եւ ուրիշ պատերազմի կարեւոր ըլլով նիւթերը հեռուանց բերելու համար ճամբաններու վրայ շատ մարդ պիտ'որ սպաննուէր, անոր համար ծերունի սպարապետը պարապ տեղ արիւն չժափելու համար՝ զինուորները քաղքէն դուրս հանեց ու անոր դռներուն առջեւն ու բոլորտիքը կեցուց Ասանկով քաղքին մէջ մտնել ելլելը խափանուելով՝ թէ որ աս պաշարումը երկայն ատեն քշելու ըլլար, քաղաքացւոց պաշարը կամ ուտելիքը լմննալով, պէտք էր որ անձնատուր ըլլային։ Աս միջոցիս (Մարտ 23.) դաւառներուն մէջ ապստամբութեան տարածուելուն լուրերը սպարապետին հասան, եւ իմացաւ որ Լոմբարտիայի գրեթէ ամէն քաղաքներուն մէջ քաղաքացիք զինուորական զօրութեան դէմ այլ եւ այլ խարէական հնարքներով յաղթող եղած են, իտալական գնդերուն մէջէն շատ զինուորներ իրենց դրօշը թող տալով, ապստամբաց կողմն անցեր են, եւ Մոնցա, Պերկամոյ, Լեգոնյ, Գոմոյ, Վարեզէ, Պռեշիա, Բաւիա, Ախենցա, Բիաչենցա, Բալմանովա ու Ռզոբյ իրենք զիրենք կայսերական լծէն աղատած են։ Աս լուրերն ասսանկ ետեւէ ետեւ հասնելով, ուրիշ դիաց ալ Սարդինիայի կար Ալբերտոս թագաւորին քիչ մը ատենէ ի վեր Լոմբարտիայի սահմանին վրայ իր զօրքը ժողված՝ յառաջ քաշելու դիտաւորութիւն ունենալն ալ յայտնի ըլլալով, Միլանի քով կեցող կայսերական զօրաց վիճակն արտաքս կարգի դժուարին կ'ըլլար։ Ուր թողունք՝ որ աս զօրքը հինգ օր հինգ դիշեր Միլանի բոլորտիքն առանց բնակարանի, առանց վրաններու անդադար հեղեղի պէս իջնող անձրեւին տակ կեցած, պաշարնին գրեթէ բոլո-

լովին սպառած, նոյնպէս եւ վառօդնին ալ նուազած ըլլալով, ալ գործելու կարողութիւն չունէին: Ուստի քաջ սպարապետը քիչ մը ատեն տարակուսի մէջ մտաւ՝ թէ արդեզք կեցած տեղը մնայ ու մինչեւ ցյետին զինուորին իշխալը կամ բոլոր պատերազմի պաշարներուն լմնալը պատերազմի, ան ալ՝ չորս դիաց յանկարծակի ապստամբներէն ու Սարդինիայի զօրքէն պաշարուելու վտանգով, թէ Միլան բոլորովին ապստամբներուն ձեռաքը թող տալով՝ իր զօրքը ետ քաշէ ու աւելի յարմար տեղ մը իր զօրութիւնը կեդրոնացընելով ու նորէն գալու զօրաց սպասելով, աւելի օգտիւ գործելու սկսի: Ինչպէս յառաջ՝ նոյնպէս հիմայ ալ կրնար իր զօրքն ամրոցին մէջ քաշելով՝ քաղաքը ոմբակոծել տալ ու ապստամբները սասանեցընել. սակայն այն աղուոր քաղաքն աւերել ապականելն ալ իրեն պատշաճական չերեւցաւ: Աերջապէս միտքը հաստատեց առ այժմ ետ քաշուելու հրաման տալ. ուստի եւ քիչ ատենէն նորէն հոսկը դառնանք ըսելով, զօրքը յառաջ քալեցուց: Բայց Միլանցոց ձեռքն իբրեւ պատերազմի գերի մնացած Աւոտրիացիներուն կեանքն ապահովցընելու համար, քաղաքէն հեռացած ատենն երեւելի քաղաքացիներէն 17 հոգի իբրեւ պատանդ հետն առառ:

Ուստեցքիին միտքն ի սկզբան ան էր որ մինչեւ (Միլանէն միայն չորս մղոն հեռու) Ատտա գետին միւս կողման եզերաց վրայ Լոսի քաղաքն երթայ, ուր կը յուսար որ քիչ օրուան մէջ 7000ի շափ զօրք ու իսել մը թնդանոթներ կու գան իր զօրաց հետ կը միանան: Բայց ճամբան լուր առաւ՝ որ Աենետիկ քաղաքն ապստամբեր է ու կայսերական կուսական եւ զօրաց հրամանատարը քաղաքը բոլորովին յեղափոխականաց ձեռքը յանձներ են: Աս տիսուր լուրը զինքը ստիպեց զօրքը մինչեւ Աերու-

նա բերդաքաղաքը յառաջ տաճելու եւ հոնկից գործելու :

Խոկ Վենետիկի ապստամբելուն ու հոն յեղափոխականաց գործքերուն արտաքոյ կարդի դիւրոթեամբ ու յաջողութեամբ, առանց կոռուոյ, առանց արիւնհեղութեան յաջողելուն պատճառը՝ միայն հոն ըլլող կայսերական գլխաւոր պաշտօնատեարց, քաղաքական կուսակալին ու զինուորական հրամանատարին վախկոտութիւնն ու տկարութիւնն էր : Ինչու որ աս քաղաքին պէս դիւրաւ պաշտպանուելու եւ ապստամբները զապելու յարմար քաղաք մը չկայ. որովհետեւ հոն ապստամբները միայն երկու յարմար տեղ կրնան ունենալ մէկտեղ ժողվուելու եւ զօրաց հետ կոռուելու, այսինքն Ս. Մարկոսի հրապարակն ու Սլաւաց ծովեղերքը (Ոիխա տէի Սքիավոնի). ուստի եւ քաջ հրամանատարի մը աշխուժութիւնն իր զօրքովը կրնայ ապստամբներուն ջանքը դիւրաւ պարապի հանել : Բայց կոմս Բալֆի քաղաքական կուսակալը տկար ծերունի մ'ըլլալով, ապստամբութեան առջի կայծը տեսնուածին պէս՝ շուտ մը ամէն բան կոմս Զիշի զենուորական հրամանատարին յանձնեց ու ինք ետ քաշուեցաւ : Խոկ Զիշի փոխանակ փութալու եւ կարեւոր աշալը ծովեամբ իր զօրքն ապստամբաց դէմ յառաջ քշելու, Վենետիկի Գորրեր քաղաքապետին՝ որ ի ծածուկ ապստամբաց հետ միաբանած էր, եւ խորամանկ Մանին փաստաբանին բանեցուցած հնարքներուն հետեւելով, այնչափ տկար գտնուեցաւ՝ որ անոնց ամէն ըսածները կատարելու փութաց : Ասոնք ժողովուրդը զրգուելէն ու ոտք հանելէն ետքը՝ հրամանատարին ու ծովակալի փոխանորդին հասկցուցին՝ թէ պէտք է քանի մը բանի մէջ ժողովրդեան կամքը կատարել, որպէս զինաղաղութիւն ու հանդարտութիւն ըլլայ : Աս կերպով

Հրաման հանել տուին՝ որ քաղաքացիներէն պահապան զօշաց գունդեր կազմուին եւ քաղաքին երեւելի տեղերն անոնց պահպանութեան յանձնուի. նա եւ գերմանացի զօրաց գունդը քաղքէն հանուի հեռացուի. ծովական կամ նաւական գործքերը, Խտալացի զինուորաց գունդը, նաւարանն ու մթերանոցները նոյն քաղաքային զօրաց խնամոցն ու հսկողութեան տակ դրուին։ Ամէն կայսերական պաշտօնատէրներն այսպէս հեղ մը խորամանկ յեղափոխականաց որոգայթին մէջ բունուելէն ու անոնց ըսածներն ընելու սկսելէն ետքը՝ ալ չէին կրնար անոնց առաջարկած պայմանագրութեան կամ իրաւախոհութեան դաշին չստորագրել։ Արդ Զիշի հրամանատարը (Մարտ 23.) իր ընկերներովն աս պայմանագրութիւնն ընդունելով՝ Վենետիկ քաղաքն ու բերդը յեղափոխականաց առժամանակեայ կառավարութեան յանձնեց, որուն գահերէցը վերսիշեալ Մանին փաստաբանն էր։ Աս իրաւախոհութեան համեմատյեղափոխականաց ձեռքը յանձնուեցաւ նաւարանն իր մէջն ըլլող առատ զէնքերովն եւ ուրիշ պատերազմական մթերներովը, նա եւ հասարակաց դրամոց արկղները. սոյնպէս եւ Խտալացի զինուորները իբրեւ նոր կառավարութեան զօբքը մնացին։ Խոկ մնացած (Գերմանացի) զօբքն ու մեծ եւ պղտիկ կայսերական պաշտօնատէրները նաև մտնելով՝ թրիեստ անցան։ Ապստամբները զԶիշի կոմսն առ ժամս իբրեւ պատանդ իրենց քովը պահեցին։

Ուկապէտ կայսերական մեծ պաշտօնատէրները Վենետիկի մէջ իրենց պարտքին ու հաւատարմութեան դէմտկար գտնուելով՝ այսպիսի նախատական վարմամբ գրեթէ իրենց տէրութեան մատոնիչ եղան. բայց ուրիշ հաւատարիմ պաշտօնատէրներ ալ գտնուեցան, որոնք իրենց պարտքերն ամենայն ճշդութեամբ կատարեցին։ Ասոնց

մէկն էր Մորդոնիչ գնդապետը, որն որ նաւաբանին հրամանատարն ըլլալով՝ իր հրամանին տակ ըլլող պաշտօնատէրներով մէկտեղ՝ իր խնամոց յանձնուած տեղը մինչեւ ցվերջին շունչը պաշտպանեց ու պատռւաւոր մահուամբ իր անունը փառաւորեց. իսկ իր ընկերները յեղափոխականաց ձեռքը գերի ինկան: Կա եւ Սանդյ Սբիրիդյ ըսուած վառօդի աշտարակին մէջն ըլլող 16 Գերմանացի (Սդիրիացի) ոմբաձիդ զինուորներն աշտարակին դռները գոցեցին ու ոչ ինչ կերպով ուղեցին անձնատուր ըլլալ: Եւ պէտք եղաւ՝ որ յեղափոխական կառավարութիւնը զանոնք կամայ ակամայ սնուցածէ, ու ըովհետեւ նոյն պահապանները միշտ կը սպառնային՝ որ եթէ իրենց բռնութիւն մը ընել ուզուի, վառօդին կը տալով՝ աշտարակին օդը կը հանեն:

Լոմբարտիայի ու Վենետիկի բնակչաց աւստրիական տէրութենէն ապստամբելովը՝ Աւստրիայի կայսեր ազգակից ու անոր պաշտպանութեան տակ ըլլող Խոտալիայի վեհապետներուն երկիրները չէին կրնար ալ յեղափոխութեան արկածներէն ազատ մնալ: Ուստի մինչեւ ան ատեն հանդարտ մնացող Մոտենայի ու Բարմայի բնակիչներն իրենց վեհապետները գահերնէն մերժելով, Պիոս թա.ին, Կար. Ալբերտոսին ու Դուկանայի մէծ դուքսին պաշտպանութեան տակ մտան: Ասանկով Աւստրիայի իշխանութեան ու պաշտպանութեան տակ Վերին Խոտալիայի մէջ մնացին միայն քանի մը ամուր քաղաքներ կամ ամրոցներ, Վերոնա, Մանդուա, Լենեակց ու Բեռքիերա: Վերոնայի մէջ Ռատեցքի սպարապետը 16,000 զօրքով ու 54 թնդանօթով ամրացած՝ գործելու կը պատրաստուէր. Մանդուայի ամրոցն ալ՝ թէպէտ թշնամեաց ձեռքն իյնալու վտանգի մէջ կը գտնուէր, բայց ատենին նոր զօրք հասնելով՝ ապահովութեան մէջ մտաւ:

Վինչեւ Մարտի 24 (1848) Աւստրիայի Իտալական երկիրներն աս վիճակի մէջ էին: Սարդինիայի կար. Ալբերտոս թագաւորը, որն որ խել մը ատենէ վեր (գրքասանց) մէյ մը աս կողմը մէյ մը ան կողմը կը հակէր ու դեռ հաստատուն նպատակի մը դիմելու որոշ նշաններ չեր ցուցըներ, Լոմբարտեան-Վենետիան թագաւորութեան յեղափոխութեան յաջողիլը տեսնելով՝ մտածեց որ իրեն համար փառաւորութեան ու բարձրանալու ատենն եկած հասած է: Երբ որ Դուքինի մէջ իր զինուուրական պաշտօնականները, զինուորները, քաղաքացիները, ուսանողներն ու գործավարները միաբանութեամբ երդում ըսին՝ որ իրենց Լոմբարտացի եղայրներուն ազատութեան համար իրենց ինչքն ու կեանքը զոհեն. ալ թագաւորը վայրկեան մ'ալ չսպասեց, հապա բոլոր իտալացւոց սիրտը շահելու համար իտալական ազգայնութեան ու անկախութեան դրօշը բացաւ. երեքգունեան դրօշն ամէն դի բարձրացընել տուաւ ու իրեն տրուած իտալիայի սուսեր անունը գործքով արդիւնաւորելու պատրաստուեցաւ: Իր Սարդինիական թագն իրեն այնչափ մեծ փառաւորութիւն չսեպելով, նա եւ Լոմբարտական երկաթիթագով պատկուիլն ու Ս. Մարկոսի առիւծին գեղեցիկ ժառանգութեան տէր ըլլալն իր սիրտը վառեց, թէպէտ եւ կը տարակուսէր՝ որ Վենետիական հասարակապետութիւնն իր սքանչելի ժառանգութիւնն այնպէս դիւրաւ օտար թագաւորի ձեռքը տայ:

\* Առ Սարդինիական-Աւստրիական պատերազմին պատմութիւնը գրելէն առաջ՝ կար. Ալբերտոսին Սարդինիայի եւ ուրիշ իտալացի զօրքերէն կազմուած բանակին հանգամանքը տեսնենք: Աս ատենները (Մարտ—Ապրիլ. 1848.) իր Սարդինիացի զօրաց թիւը 60,000ի կը հասնէր, որն որ ետեւէ ետեւ աւելնալով՝ մինչեւ Յունիս

ամիսը 71,000ի հասաւ։ Ասոնց վրայ պէտք է աւելցնել ան զօրքերն ալ, որոնք Խտալիայի այլ եւ այլ տէրութիւնները կէս մը Խտալիայի ազատութեան բաղձանքէն յորդուելով, կէս մ'ալ իրենց ժողովուրդներէն ստիպուելով՝ Վերին Խտալիա, այսինքն Աւստրիայի դէմ պատերազմելու՝ խաւրեցին։ Քահանայապետական երկիրներէն Տուրանտոյ զօրապետին հրամանին տակ եկան 17,000 կէս մը կրթեալ կէս մ'ալ ազատակամ զինուորներ, որոնց մէջ գտնուող Հելուետացի զօրաց բաժին մը աս հոռմէական զօրքին խիստ ընտիր մասն էր։ Պիսս թ. աս զօրքը խաւրած ատենը յայտնի ըրաւ՝ որ զանոնք յատկապէս պատերազմի կամ Աւստրիայի դէմ գործելու համար չիխաւրեր, հապա երկրին սահմաններուն վրայ հսկելու եւ զանոնք պահելու համար կը խաւրէ. սակայն զօրաց հրամանատարն աս յայտարարութեան այնչափ ճշդիւ չհետեւելով՝ սահմաններն անցաւ ու Սարդինիայի զօրաց հետ Խտալական ազատութեան համար Աւստրիայի դէմ կռուելու փութաց։ Նէապոլսյ Փերդինանդոս Բ. թագաւորը, ինչպէս յառաջադցն պատմեցինք, յեղափոխականաց կատաղութենէն ստիպելով՝ Բերէ զօրապետին հրամանին տակ 15,000 Նէապոլսեցի զօրք խաւրեց։ Բայց իր երկրին մէջ ապստամբութիւնը դադրեցնելէն ետեւ՝ նոյն դունդերը ետ կանչեց, որոնցմէ միայն 2000 հոգի աս հրամանին չհնազանդեցան, իսկ մէկալնոնք շուտ մը ետ դարձան։ Ասոնցմէ զատ Տոսկանայէն եկած էին 7000, Լոմբարտիայէն 5000, Բարմայէն եւ Մոտենայէն 3000 զօրք\*, բայց ըստ մեծի մասին ազատակամ

\* Տոսկանայի Լէոպոլդոս Բ. մէծ դուքսը թէպէտ եւ Աւստրիայի կայսերական ցեղէն ու տիրող Փերդինանդոս Ա. կայսեր հօրեղբօրորդին էր, Աւստրիայի դէմ ալ ամեննեւին թշնամութիւն չուներ, սակայն իր հզպատակները Մածծինեաններուն խորհրդովը դրդուելով՝ զինքը ստիպեցին Աւստրիայի

զինուորներ ու քիչ կրթուած ըլլալով՝ Սարդինիայի զօ-  
րապետները զանոնք ակամայ պատերազմի մէջ կը գոր-  
ծածէին, որովհետեւ անոնց վարմունքէն ալ կը տեսնէ-  
ին որ բոլոր հասարակապետութիւն հաստատելու ջանա-  
ցող մարդիկ են։ Այսչափ իտալիայի այլ եւ այլ կողմե-  
րէն ժողովուած զօրաց մէջ Սարդինիայի զօրքերն ամենէն  
աւելի ընտիր, քաջ, աղէկ կրթուած ու իրենց զօրապետ-  
ներուն հնազանդ էին։ Բոլոր բանակին վերին հրամանա-  
տարն ինք կար. Ալբերտոս թագաւորն էր, որն որ, ինչ-  
պէս զինք ճանչցողները կը վկայեն, թէպէտ եւ քաջ ու  
համարձակ էր, բայց քիչ հմտութիւն ունէր ու միան-  
դամայն քաջ սպարապետի մը հարկաւոր ըլլող զինուո-  
րական աշալըթութիւնն ու ազդու զօրութիւնը (énergie)  
չունէր։ Իր զօրապետներուն մէջ ալ շատ ընտիր ու քաջ  
մարդիկ կային, որոնց զինուորական հմտութիւնը թշնա-  
միք իսկ ճանչցան ու գովեցին։

Այսպիսի բանակով մը կար. Ալբերտոս պատերազ-  
մի պատրաստուած ըլլալով, երբ որ աւստրիական իտալի-  
ային մէջ յեղափոխութիւնը յաջողութեամբ յառաջ եր-  
թալու սկսաւ, ինքն ալ յառաջադցն Աւստրիայի հետ  
թշնամութիւն մը շունենալով ու առանց անոր դէմ ըստ  
կարգի եւ ըստ իրաւանց ազգաց պատերազմ հրատարա-  
կելու, առհմանն անցաւ, իր զօրքը Լոմբարդիա խոթեց ու  
Աւստրիայի ապստամբներուն օգնութիւն ընելու սկսաւ։  
Խոկզբան իր բախտն աղէկ յաջող գնաց, իր զօրքերն  
Աւստրիայի զօրաց վըայ, որոնց գունդերը իտալացի զօր-  
դէմ ըլլող պատերազմին զօրքով օգնելու։ Խոկ Մոտենայի  
դուքսը (որն որ նոյնպէս Աւստրիայի կայսեր ազգակից էր,) ու  
Բարմայի դուքսը Մածծինեանց անկարգութիւններուն չկրնա-  
լով յաղթել՝ իրենց երկիները թողուցած հեռացած էին. եւ  
անոնց կառավարութիւնը Մածծինեանց ձեռքը մեալով՝ Սար-  
դինիայի բանակին կրցածնուն չափ օգնական զօրքեր խաւրեցին։

քերուն անսնցմէ հեռանալովը քիչցած տկարացած էին,  
քանի մը յաղթութիւններ ըրին, ու Մարտ եւ Ապրիլ  
ամիսներուն մէջ եղած պատերազմներուն գրեթէ ամէնքն  
ալ Աւստրիացւոց համար անցածող ելք ունեցան : Ամե-  
նէն առաջ Սարդինիացիք Աւստրիացւոց հետ զարնուե-  
ցան Կյի՛տ-Կյի քով Մինչից գետն անցնելու ատեննին,  
ուր Աւստրիայի զօրքն ամէն կերպ քաջութեամբ աշխա-  
տեցաւ թշնամին գետէն ասդին անցնելէն արգելուլ,  
բայց անհնարին եղաւ : Ասկից ետքը կոիւն եղաւ Մոն-  
ծամպանոյի քով, ուր նոյնպէս Աւստրիացիք Մինչից  
գետին կամուրջներէն թշնամին հեռացընելու աշխա-  
տեցան, բայց հոն ալ ամէն ջանքերնին անօգուտ եղաւ.  
ոյնպէս եւ Վիլլաֆրանդայի, Բասդրենկոյի ու Պուսառ-  
լենկոյի կոիւներն (Վտիճէ գետին քով) Աւստրիացւոց  
համար յաջող վերջ չունեցան : Սարդինիացիք այսպէս  
յաղթութիւններով յառաջ երթալով՝ Բեպիերայի ու  
Մանդուայի բերդերուն վրայ յարձակեցան . բայց որով-  
հետեւ այսպիսի զօրաւոր ամրոցներն առնելու համար  
բաւական մեծ թնդանօժներ չունեին ու միանդամայն  
զօրաց մէկ մասովը միայն յարձակումը կ'ընեին, անոր  
համար նոյն բերդերուն քով իրենց ջանքը պարապի ելաւ :

Թշնամին այսպէս իր զօրութիւնը ցուցընելով  
յառաջ եկած ու մեծ պատերազմ մը տալու պատրաս-  
տած ատենը՝ Ռատեցքիին զօրքերը գեռ շատցած ու  
զօրացած չեին, սակայն ետեւէ ետեւ անոնց թիւն աւ-  
ելնալով՝ վերջապէս 30,000ի հասաւ . բայց ամէնքը մէկ-  
տեղ ժողված չէին : Վերոնայի մօտ Ս. Լուչիա գեղին  
քով (Մայ. 6.) տրուած ճակատին մէջ Աւստրիացւոց  
զօրաց թիւն էր 16,000, իսկ Սարդինիացւոցը 45—50  
հազար : Ասոնք կը յուսային որ Վերոնայի մէջ ապստամ-  
բութիւն մը ելլելով՝ իրենց մեծ օդնութիւն կ'ըլլայ.

բայց յուսացածնին չկատարուեցաւ։ Աւստրիացիք հոն՝ երեքպատիկ աւելի զօրքով ու զօրութեամբ պատերազմող թշնամոյն հետ կռուելնուն՝ երեք ժամ անդադար պատերազմելէն ետքը ետ քաշուեցան։ Բայց քիչ մը ետքը Սարդինիացւոց զօրքը Ս. Լուչիա գեղէն քիչ մը հեռու Աւստրիացւոց թնդանօթներուն կրակէն ստիպուելով՝ շփոթեցան ու սկսան փախչիլ. եւ Ս. Լուչիային քով զօրքն ասոնց օգնելու փութալով՝ Աւստրիացիք պատերազմը վաստըկեցան. սակայն զօրքն արտաքոյ կարգի յոգնած ու տիարացած ըլլալով՝ մկրցաւ թշնամոյն ետեւէն քալել ու հալածել։ Աս պատերազմին մէջ Աւստրիայի հիմնակուան Փրանկիսկոս Յովանէփ Ա. Կայսրը (գեռ. 18 տարեկան ըլլալով ու կայսրութեան թագը չընդունած) առաջին անդամ զէնք առաւ ու զարմանալի քաջութեամբ կռուեցաւ։

Սարդինիացիները Լոմբարտիա մտնելէն ու Լոմբարտիայի ապստամբներուն հետ միանալէն ետքը՝ կը յուսային ու կը ջանային կայսերական զօրաց Դիբրոլի երկիրը մտնելը խափանելու, որովհետեւ աս երկրին Լոմբարտիայի սահմանակից ըլլող մասն իտալական Դիբրոլի կը խօսուի ու բնակիչքն իտալացիք են կամ իտալերէն կը խօսին։ Եւ յիրաւի աս Դիբրոլիք իրենց բազմանքն այլ եւ այլ ցոյցերով յայտնի կ'ընէին, որ Աւստրիայէն ապստամբելով՝ իրենց սահմանակից ու ազգակից կամ լեզուակից Լոմբարտացւոց հետ միանան։ Աս բազմանքով նոյն երկրին Գրիենդ ու Ռովերետոյ քաղաքներուն բնակիչքը գլուխ վերցրնելով՝ սկսան Միլանի մէջ ըլլող յեղափոխական առժամանակեայ կառավարութեան հետ բանակցութիւն ընել ու իրենց ապստամբութիւնը յաջողցընելու միջոցներ փնտուել. բայց Աւստրիացիք ատենին՝ վրայ հասնելով, ապստամբութեան յառաջադիմու-

թիւնն ու յաջողելն արգելեցին։ Ցոպէլ գնդապետին հրամանին տակ գունդ մը կայսերական զօրք (Ապր. 9.) Դրիէնդ հասնելով՝ ապատամբներուն գլխաւորներն ու առաջնորդները բռնեցին։ Բայց երեք օր ետքը 600 Սարդինիայի զօրք ու 2000 ալ Խտալիայի այլ եւ այլ կողմերէն ժողվուած ազատակամ զինուորներ եկան Խտալական Դիրու մտան, ու քանի մը քաղաքներու տիրելէն ետքը՝ մինչեւ երեք ժամի չափ ճամբայ հեռու Դրիէնդ քաղաքը մօտեցան։ Ասոր վրայ Յովհաննէս արքիդոքոր, որն որ ան ատեն Դիրովի կուսակալն էր, լեռնաբնակ գեղացիները, որոնց քաջութիւնն ամէն դի յայտնի ծանուցուած է, զօրաւոր խօսքերով յորդորեց իրենց սովորական քաջութիւնն աս հեղու ալ ցուցընել։ Քաջ լեռնականքն աս ձայնին հնազանդելով՝ այլ եւ այլ տեղերէն բազմութեամբ եկան ու (Ապր. 18—22.) զանազան դիեր թշնամեաց հետ պատերազմելով, զանոնք Դիրուէն դուրս հանեցին ու երկիրը հանդարտեցաւ։

Ա. Լուչիայի ճակատը, որուն մէջ Աւստրիացիք յաղթող եղան, պատերազմին բախտը բոլորովին փոխեց։ Ան ճակատէն քանի մը օր ետքը 19,000ի նոր զօրաբաժին մը Վերոնա հասաւ ու Ռատեցքիին բանակը զօրացուց։ ալ անկից ետքը կրնար քաջ սպարապետը մեծ գործողութիւններու ձեռք զարնել։ Միւս կողմանէ ալ կար։ Ալքերտոսս հեղ մը պարտուելէն ետքը՝ նոր գործք կամ կոխւ մը չոկսաւ, ուստի եւ Ռատեցքի պատշաճ համարեցաւ Վերոնային դուրս ելլել ու թշնամոյն աջ թեւին վրայ քալել, որն որ Մանդուայի մօտ Գուրդադոնէ գեղին քովը Մինչից գետին եզերաց վրայ տարածած էր եւ զինուորներն ըստ մեծի մասին Տուկանացի ու Նեապոլսեցի օգնական գնդեր էին։ Ասոնք Գուրդադոնէ կրկին կարդ հողաբլուրներով ու խել մը

թնդանօթներով ամրացուցած թշնամւոյն գալուն կը սպասէին։ Ռատեցքի իր զօրքէն 4000 զինուոր Վերոնա թողուց, իսկ մնացած զօրքովը (Մայ. 27.) գէպ ի Գուրդադոնէ ճամբայ ելաւ. իրեն հետն էր Փրանկիսկոս Յովսէփ արքիդուքոր (Հիմակուան Աւստրիայի կայսրը)։ Երկրորդ օրը թշնամւոյն ամուր կայարանը հասնելով յարձակումը սկսաւ. երկու հեղ Աւստրիացւոց զօրքը նոյն ամրութեանց վրայ յարձակեցան, բայց չկրցան անոնց տիրել. վերջապէս երրորդ անգամ յարձակում մալ ընելով՝ ամէն ընդդիմութեանց յաղթեցին ու տեղոյն տիրեցին։ Թշնամիներուն մէկ մասը փախան հեռացան. իսկ մէկ մասն ալ յաղթողներուն ձեռքը գերի ինկան. եւ այսպէս աս կողմանէ Աւստրիացւոց համար վտանգ մը չմնաց։ Բայց (Մայ. 30.) Կոյիդոյի քով Սարդինիայի զօրաց հետ նոր կոիւ մը սկսան, որն որ շատ սաստիկ եղաւ, եւ երկու կողմանք ալ հաւասար քաջութեամբ պատերազմելուն՝ յաղթութիւնն անորոշ մնաց, առաւելապէս Ասպրը զօրապետին դանդաղելովն ու ատենին Ռատեցքիին գունդերուն օգնութեան չհասնելով. ի վերայ այսր ամենայնի Աւստրիացիք պատերազմի դաշտին վրայ հաստատ կեցան ետ չքաշուեցան։

Ռատեցքի Վերոնայէն իր զօրքովն ելած ատենը միտքը Բենաքիերայի բերդին օգնութեան հասնիլ ու պաշար հասցընել էր, որովհետեւ հոն ըլլող զօրքը վերջին նեղութեան ու կարօտութեան հասած ըլլալով ու Սարդինիացւոց զօրքն ալ ամէն օր բերդն առնելու փորձեր ընելով, բերդը թշնամեաց ձեռքն իյնալու վտանգի մէջ կը գտնուէր։ Սակայն Կոյիդոյի ճակատը Ռատեցքին զրադեցընելով եւ ունեցած զօրութիւնն ալ տկարացած բլալով, բերդին պահապան զօրքը կարօտութենէ ու անօթութենէ ստիպած՝ թշնամւոյն հետ բանակցութիւն ԽՍԱԼԻԱ

ըրաւ, ու առանց վնասու հոնկից մէկդի քաշուելու պայմանաւ՝ բերդը (Մայ. 31.) Սարդինիացւոց յանձնեց: Թէպէտ եւ Սարդինիացիք Բեսքիէրա առին, բայց անովիրենց բանակին աջ թեւին կրած կորուստին հատուցում մը չեղաւ. մանաւանդ թէ Ռատեցքի ալ աս կողմանէ վախ շունենալով, (Յունիս 3.) Կցիդոյէն ելաւ ու Սարդինիայի գունդերէն ամենեւին նեղութիւն մը չկրելով՝ սկսաւ դէպի կ Վիշենցա քաղաքը քալել, ուր Հռոմայեցւոց գունդերը Տուրանտոյ զօրապետին հրամանին տակ ամրացած թշնամոյն գալուն կը սպասէին: Աւստրիացիք (Յունիս 9.) Վիշենցա հասան ու երկրորդ օրը կէսօրէն առաջ Ռատեցքի հրաման տուաւ զօրաց քաղաքին բոլորտիքն ըլլող պատնէշները, բարձրաւանդակներն եւ ուրիշ ամրութիւնները յարձակմամբ առնուլ: Աս յարձակման ատեն զօրաց հարկ եղաւ շատ մեծ դժուարութիւններու եւ արդելքներու յաղթել. իրարու մօտ շարուած թնդանոթներով ամրացած բարձր հողաբլուներուն կամ պատնէշներուն վրայ պարզ ու շուտ յարձակմամբ չէին կրնար ելլել, պէտք էր որ հանդարտ ու մեծ աշխատութեամբ մագլելով՝ անսնց վրայ ելլեն, մանաւանդ թէ տեղ տեղ մէկը մէկալը վեր հանելով ուզած տեղերնին հասնին: Վիշենցա այսպէս աղէկ ամրացած ըլլալով՝ թէ որ իր մէջն ըլլող զօրքը բաւական քաջութիւն ունեցած ըլլային, դիւրաւ կրնային թշնամին տկարացընել ու հեռացընել. սակայն Տուրանտոյ քիչ մը աշխատելէն ետքը աւելի ընտրեց պայմանագրութեամբ մը այն ամուր տեղը Աւստրիացւոց գէմ չպատերազմելու խոստում տալով՝ իր 15,000 զօրքովը Վիշենցայէն ելաւ: Սցնպիսի խոստումով նա եւ Գրեվիզոյի մէջ ըլլող 4000 Հռոմայեցի զօրքն ալ՝ հոնկից ելաւ ու Բոյի ետեւը քաշուեցաւ:

Ասկից ի զատ Վելտէն զօրապետն իր հրամանին տակին ըլլող 12,000ի զօրաց մասովը Վենետիկի երկրին մէջ Քառուա .քաղաքը պաշարեց ու առաւ. նա եւ նոյն երկրին ուրիշ տեղերէն ալ թշնամեաց գունդերը դուրս հանելէն Ետքը՝ նոյն իսկ Վենետիկ քաղաքն ալ ցամաքի կողմանէ բոլորովին պաշարեց: Իսկ ծովու կողմանէ թէպէտ եւ Աւստրիայի պղտիկ նաւատորմիղը նոյն քաղաքը պաշարելու կ'աշխատէր, բայց Սարդինիայի ու Կէապոլսոյ միացեալ նաւատորմիղները վրայ հասնելով՝ այն պղտիկ նաւատորմիղը շուտով հեռանալու ստիպեցին: Նոյն միացեալ նաւատորմիղներն աս միջոցին կը պատրաստուէին Խլիրիայի ծովահայեաց Գրիէստ քաղաքը ռմբակոծելով առնուլ. բայց Գերմանական դաշնակցութիւնը, որուն դաշնակից քաղաքներուն մէկն է Գրիէստ, յարմար առենին իտալացւոց զօրաւոր սպառնալիք ընելով՝ մօտաւոր վտանգը հեռացուց:

Աւստրիացի զօրքն իր քաջ ու հմուտ զօրապետներուն հրամանին տակ այլ եւ այլ յաղթութիւններով աւստրիական խտալիայի երկրին շատ տեղերը ապստամբներուն ձեռքէն առին: Թէպէտ եւ բերքիերայի բերդը Սարդինիացւոց ձեռքն ինկած էր. բայց անոր դէմ Աւստրիացիք ալ Ֆրիուլի երկրին մէջ հզօր ու երեւելի բալմանովա ամրոցը, որն որ ապստամբութեան սկիզբները թշնամեաց ձեռքը մնացած էր, նորէն առին ապահովցուցին: Ֆերրարայի բերդին մէջ ըլլող Աւստրիացի պահակապան զօրքը շատոնցուընէ թշնամիներէն պաշարուած ըլլալով՝ մեծ նեղութեամբ ու վտանգով նոյն տեղն իրենց քաջարտութեամբը կը պահէին. վերջապէտ Վիեդէնշդայն իշխաննը գունդ մը Գերմանացի ազատակամ զօրքով Բոյ գետն անցնելով ու անոնց պաշար ու օդնական զօրք հասցընելով՝ բերդն ապահովցուց: Համառօ-

տիւ ըսենք՝ Մայիսի 30էն մինչեւ Յունիսի 10 Կեապուլսեցի ու Տուկանացի զօրքերը ցրուած հեռացած ըլլալով, իսկ Հռոմայեցի զօրքը պատերազմելու կարողութիւն չունենալով, Ուատեցքին հրամանին տակ ըլլող Աւտորիայի բանակը միայն Կար. Ալբերտոսին Սարդինիացի զօրքերուն ու Լոմբարտիայի ապատամբներուն հետ պիտի պատերազմեր:

Ասկից ետեւ եղած պատերազմներուն գեպքերը պատմելէն յառաջ՝ հոս աս ատենները Աւստրիայի կառավարութեան գլուխն ըլլողներուն իտալիայի նկատմամբ՝ առանձինն Անգղիայի Բալմերոդըն պաշտօնէին գրգռելէն ու ազդեցութենէն շարժելով՝ գործածներուն վրայ կարճ ի կարճոյ տեղեկութիւն մը կ'ուզենք տալ: Անգղիա իրեն սովորական ընթացքին համեմատ օտար տէրութեանց մէջ ծագած խռովութիւններն ու յեղափոխութիւններն աւելի յառաջ տանելու եւ յաջողընելու քան թէ մարելու ջանալով, իտալիայի մէջ՝ ինչպէս Սիկիլիացւոց ապատամբութեան ձեռնտու եղած էր, նոյնպէս եւ Լոմբարտացւոց ու Վենետիկցւոց Աւստրիայի իշխանութենէն դուրս ելլելուն խորհրդով ու գործքով կ'օգնէր: Աս կերպ քաղաքականութեան հոգին ու յառաջացուցիչն էր խորամանկ Բալմերոդըն: Անգղիայի խորհրդանոցին մէջ (Փետր. 15.) իտալիայի աղատութեան կարեւորութեան վրայ երկայն խօսքերով ու սաստիկ եռանդմամբ խօսելէն ետքը, սկսաւ նոյնը յաջողընելու միջոցներն ալ բանեցընել: Լորտ Մինդուին միջնորդութեամբը յառաջադոյն իտալիայի յեղափոխութիւնը գրեթէ սկզբնաբար զարթուցանելէն ետքը, Մածծինիին ալ ամէն կերպ ձեռնտուութիւնը կ'ընէր՝ նոյն յեղափոխութեան կրակը չէ թէ միայն բորբոքած պահէլու, հապա նա եւ իտալիայի ամէն կողմն ընդհանուր

տարածելու։ Եթե որ Վիէննայի յեղափոխութիւնը յաջողեցաւ ու նոյն ժամանակին հոգւոյն յարմար պաշտօնեաներ կառավարութեան մէջ մտան, Քալմերսդըն Աւստրիա նստաղ Անդղիայի Լորտ Բոնաոնպի դեսպանին ձեռքով զիայրին ու պաշտօնեաներն անդադար բանակցութեամբ կը ջանար համոզել՝ որ Խտալիայի մէջ պատերազմը լմնցընելու եւ խաղաղութիւն հաստատելու համար Աւստրիա Լոմբարտիայի տէրութենէն հրաժարի ու զանիկայ Խտալացւոց թողու։ Աս միջոցին Վիէննայի մէջ Ռատեցքիին (Մայ. 30էն մինչեւ Յունիս 14.) ըրած յաղթութիւններուն լուրը տարածուած չըլլալով՝ խորհրդանոցին ու պաշտօնէից մէջ (Ճիդիտցուիր տարապայման վախէն՝ թէ ժամանակին տիրող յեղափոխական խորհուրդներէն շարժելով,) այլ եւ այլ կարծիքներ կը յայտնուէին, եւ Քալմերսդընին խորհուրդին ու աղջեցութեան համաձայն պատրաստութիւն կը ցուցուէր որ Խտալիայի այսինքն Լոմբարտեան-Վենետական երկիրներուն իշխանութիւնը Աւստրիայէն հանուի, կամ ինչպէս պաշտօնեաներէն մէկը նոյն ատեն Քալմերսդընին կը դրէ, «Լոմբարտիա ալ Աւստրիայի իշխանութեան տակ չմնայ ու իրեն ազատ թողուի՝ կամ բոլորովին անկախ մնալ, առանձին տէրութիւն մը ըլլալ, եւ կամ Խտալիայի ուրիշ մէկ տէրութեան հետ միանալ»; Աս խորհուրդն այսպէս կայսերական կառավարութեան մէջ հաստատուելէն ու Քալմերսդընին հետ ալ աս նիւթիս՝ ինչպէս նա եւ զինադադար ընելու վրայ բանակցութիւններ ըլլալէն ետքը՝ կառավարութեան կողմանէ վերսովրեալ ու ըոշման համեմատ Միլանի առժամանակեայ կառավարութեան՝ Հարգիկ կոմսին ձեռքովը՝ առաջարկութիւններ խաւրուեցան։ Իսկ Միլանի կառավարութիւնն աս առաջարկութիւններն արհամարհանոք մերժեց ու կը պա-

հանջեր՝ որ Աւստրիա չէ թէ միայն Լոմբարտիան, հապա նա եւ Վենետիկ, Դաղմատիա, Խատրիա, Դրիէստ ու Հարաւային կամ Խտալական Դիրովը բոլորովին Խտալացւոց թողութեալու: Աւստրիա չէր կրնար այսպիսի մեծ զոհ մը յանձն առնուլ. ուստի բանակցութիւնները շարունակուելով՝ իրերն երկայն ատեն անորոշ վիճակի մէջ կը մնային: Աս միջոցին կայսրմէ Ռատեցքի սպարապետին հրաման եկաւ կար. Ալբերտոսին ու Լոմբարտացւոց զինադադար առաջարկելու: Կայսեր թուղթը քաջ սպարապետին ձեռքը հասաւ երբ որ Վիչենցայի յաղթութենէն ետքն իր յաղթական զօրքովը Վերոնա դարձած էր: Իմացաւ ծերունին որ կայսրն իր պաշտօնէից անխոչ հեմ խորհուրդէն, ասոնք ալ Քալմերսդընին խորամանկ հնարքներէն խարուած են. ուստի ինք զինադադարն Աւստրիայի զինուց պատուղյն ու տէրութեան շահուն վնասակար ու նախատական որոշում սեպելով, շուտ մը կայսեր թուղթ մը գրեց: Աս թղթին մէջ մինչեւ ան ատեն կայսերական զօրաց թշնամիններուն վըսյ ըրած յաղթութիւնները յայտնի ընելէն ետքը՝ պարտուպատշաճ մեծարանօք, բայց զօրաւոր խօսքերով կ'աղաչէր որ չյուսահատի, հապա նոր յաղթութիւններու յուսով առջի հրամանն ետ առնէ: Ռատեցքի իր աս թուղթը անուանի Շուարցէնպէրկ իշխանին ձեռքը տուաւ, որն որ Կյիֆոյի ճակատին մէջ ընդունած վէրքէն դեռ կատարելապէս առողջացած չէր, եւ քիչ մը ետքը պաշտօնէից դահերեց եղաւ, ու անոր հայրենասիրութեան եւ ճարտարմութեան յանձնեց որ ամէն բան կայսեր հասկըցրնելով անոր միտքը փոխէ ու պատերազմն առանց ընդմիջատութեան յառաջ տանելու հրաման ընդունի: Իշխանն իրեն յանձնուած գործքը յաջողութեամբ կատարեց ու Ռատեցքի քիչ օրուան մէջ իր բաղձացած

ուրախացուցիչ պատասխանն ընդունելով՝ նոր զօրութեամբ թշնամւցն դէմ գործելու սկառ։ — Հիմայ դառնանք աս նոր ճակատամարտներուն պատմութիւնը շարունակելու։

Կար. Ալբերտոս պատերազմին սկզբէն կը բաղձար ու կ'աշխատէր որպիսի եւ իցէ կերպով Մանդուայի հզօր ու անուանի ամրոցը, որն որ Լոմբարտիայի բալլիքը կը կոչուի, ձեռք բերել։ Խել մը ատեն կաշառով ու մատնութեամբ անոր տիրելու ջանալէն ու իր վախճանին չհասնելէն ետքը՝ հաստատութեամբ միտքը դրաւ իր զօրաց ու զէնքերուն զօրութեամբ զանիկայ պաշարել ու յարձակմամբ առնուլ։ Ուստի իր հրամանաւը Պաւա զօրապետը բազմաթիւ զօրքով (Յունիս 18.) յանկարծ Աւատրիայի զօրաց վրայ հասաւ, որոնք Մինչիցի ձախ եղերաց վրայ Մանդուայէն մինչեւ կովեռնոլա բանակածէին, ու զանոնք տեղերնէն հանեց ետ քշեց։ Ասկից ետքը 35—40 հազար Սարդինիացի զօրք Մանդուա ամէն դիաց պաշարեցին։ Այսափ զօրքը Կար. Ալբերտոս իր Աերոնայի դիմացը Ռատեցքիին բանակին դէմ կեցող գնդերէն կամ գլխաւոր բանակէն բաժնած հեռացուցած, որով զասոնք շատ տկարացուցած էր։ Ռատեցքի թշնամւցն շարժումն ու նպատակն իմանալով, զանիկայ խափանելու փութաց։ Ռիվոլիի ու Սոմմագամբանեայի բարձրութեանց վրայ ամրացած կեցած Սարդինիայի զօրաց վրայ Թուռոն զօրապետին հրամանին տակ (Յունիս 21.) երկու դիաց յարձակում ընել տուաւ. սակայն աս յարձակմամբ թշնամւցն մեծ վնաս մը չեղաւ։ Ասոր վրայ ինք Ռատեցքի (Յունիս 22.) դիշերանց զարհութելի մըրկի մը ատեն իր գլխաւոր բանակովը Աերոնայէն ելաւ, առտուանց թշնամեաց բանակին դէմ հասաւ բանակեցաւ ու անհնարին սաստկութեամբ Սո-

նայի ու Առմմագամբանեայի բարձրութեանց վրայ յարձակում մ'ըրաւ։ Երեք (ըստ այլըց՝ մէկ ու կէս) ժամ անգաղար թշնամւոյն հետ զարնուելէն ետքը, զանոնք կեցած տեղերնէն խախտեց ու փախուց. ասով Մինչիցի երեք անցքերուն եւ անոր մօտաւոր ըլլող բարձրութեանց տիրեց. ու շուտ մը նոյն գետին վրայ՝ թշնամեաց թնդանօթներուն կրակն ու դնդակները բանի տեղ չդնելով՝ երկու կամուրջ դնել տուաւ։ Բայց գեռ գետին անդիի կողմը չանցած, ինք նոյն բարձրութեանց վրայ իր բանակովը կեցած ատենը՝ կար. Ալբերտոս երկու օր ետքը (Յունիս 25.) հոն հասաւ չէ թէ 40, հապա 70 հազարի՝ բանակով. եւ նոյն օրը Գուստոցցայի քով կէս օրէն երկու ժամ առաջ սոսկալի տապի (ըստ Ռէոմիւրի՝ 28 աստիճան ջերմութեան) մէջ կուիւը սկսաւ. ինը ժամ երկու կողմերն ալ անհնարին կատաղութեամբ պատերազմեցան։ Աւստրիայի զօրքէն 50 պաշտօնակալ ու 600 զինուոր վիրաւորեցան ու մեռան. խել մը զինուոր ալ անհնարին տապէն խելացնորեցան։ Կար. Ալբերտոս չկրցաւ ոչ բարձրութեանց վրայ յարձակիլ, ուր Աւստրիացւոց գունդերը Գուստոցցայի քով սփռած էին ու ոչ իր կեցած տեղը հաստատ մնալ. ուստի եւ իրիկուան դէմ սոխապեցաւ ետ քաշուիլ ու առ օրուան յաղթութիւնը Ռատեցքին թողուլ։

Աակայն երկու բանակները երկայն ատեն իրարու հանգիստ չսուեին. Աարդինիացիք Գուստոցցայի քով յաղթուելէն ետքը, (Յունիս 26.) Վոլդայի քով նորէն թշնամւոյն դիմացը ճակատեցան. Երկու բանակներն ալ իրարու դէմ արտաքոյ կարգի կատաղութեամբ կը կռուէին, ու թէպէտ եւ զիշերն եկաւ հասաւ, սակայն կուիւը նոյն սաստկութեամբ կը շարունակէր, Վոլդայի ճամբաներուն վրայ երկու կողման զօրքերը (25,000

զինուորք) մէկզմէկ դիմաւորելով՝ առանց թշնամին բարեկամէն որոշել կարենալու՝ կուրօրէն կը զարնուէին։ Երբ որ առտու եղաւ (Յունիս 27.), սկսան երկու կողման զօրքերն իրարմէ զատուիլ ու կարգի մտնելէն ետքը՝ նոր զօրութեամբ պատերազմիլ. վերջապէս Սարդինիացիք ի սկզբան աղէկ կարգով ետքաշուելով՝ յաղթութիւնը Աւստրիացւոց բանակին մնաց։ Բայց քիչ մը ետքը երբ որ Ռատեցքի իր զօրքովը թշնամեաց ետեւէն քալելով՝ Կոյիդոյի ճամբուն վրայ հասաւ, նոյն՝ ի սկզբան աղէկ կարգով փախչող՝ զօրաց ողօրմելի վիճակն ու յուսահատութիւնը յայտնի կը տեսնուէր։ Ինչու որ պատերազմին աշխատութիւնն ու ետեւէն համար թշնամոյն վախը զՍարդինիացիներն արտաքոյ կարգի շփոթած ըլլալով՝ աւելի դիւրութեամբ յառաջ երթալու համար իրենց կաշիէ պայտսակները (չնո՞), պաշտօնակալաց ուսագիր զարդերը, գլխարկները, զէնքերն ու զինուորական զգեստները իրենց փախած ճամբաներուն վրայ ձգած էին, զորոնք գեղացիները մէկտեղ դիզելով, անոնցմով ծաղու համար բուրգեր կը կանգնէին։ Այսպէս գէպ ի Դիէնոյ փախչելով՝ խեղճ կար. Ալբերտոս Գրեմմանա հասաւ, ուր իր քովը հազիւ 10,000 զինուոր մէկտեղ ժողված էին։ Իսկ Աւստրիացւոց զօրքը յաղթանակաւ յառաջ գացած ատեննին՝ ամէն դիաց գեղացիները զերենք իբրեւ իրենց ազատիչներն ուրախութեամբ բարեւելու կը վաղէին։

Քանի որ գեռ կար. Ալբերտոս այսպիսի պարտութիւններով ընկճած ու իբր թէ Խտալացւոց առջեւն երեսու ինկած չէր, Միլանի յեղափոխական կառավարութիւնը Յունիսի 14էն սկսելով՝ Լոմբարդիա Բարմայի, Մոտենայի, Բատուայի, Վենենցայի, Դրեվենցոյի ու Ռովենցոյի երկիրները Սարդինիայի երկիրներուն հետ միա-

ցած Ասլոյական ազգատասհմին՝ այսինքն Սարդինիայի թագաւորներուն իշխանութեան տակ մէկ տէրութիւն հրատարակած էր: Կա եւ Վենետիկի առժամանակեայ կառավարութիւնը (Յուլ. 4.) ժողովրդեան սպառնալից աղաղակներէն բռնագատելով՝ Վենետիկի էրկիրն ալ Սարդինիայի հետ միացած ու կար. Ալբերտոսին իշխանութեան տակ հրատարակեց: Թէպէտ եւ Լոմբարտացիք այսպէս առատամտութեամբ կար. Ալբերտոսին իշխանութիւնը կ'ընդարձակէին, բայց պատերազմներու մէջ դժբախտ թագաւորն անոնցմէ գրեթէ ամենեւին զօրք ու օգնութիւն մը չէր ընդուներ: Աւստրիայի զօրքն իրենց պատերազմներուն ատենը՝ գիմացնին երբեք Լոմբարտացի զօրք ու զինուոր շտեսան: Եւ թէպէտ այսպէս՝ ինչպէս կ'ըսուի ծայրիւ մատին ծանր գործքերու չէին մօտենար եւ թագաւորին հետ զէնք շարժելու չէին փութար, սակայն իրենց լրագիրներաւն մէջ գրիչնին անոր գէմ շարժելու չէին դանդաղէր: Որովհետեւ թագաւոր միօրինակ թշնամեաց չէր յաղթեր ու արտաքոյ կարգի քաջութեան գործքերով Իտալացիները միշտ յաղթող չէր ըներ, անոր համար ամէն թերթերու մէջ զինքն անպիտան մարդ, հայրենեաց մատնիչ ու Իտալական ազատութեան թշնամի կ'անուանէին: Իսկ երբ որ Գուստովյացի պատերազմին մէջ կար. Ալբերտոս բոլորովին յաղթուեցաւ, ալ հասարակապետականք վայրկեան մ'ալ շուղեցին հանդարտ կենալ, շուտ մը Միլանի առժամանակեայ կառավարութիւնը, որն որ բոլոր ազնուականներէն կազմուած էր, ցրուեցին, եւ իրենց կարծեկեց (հասարակապետութիւն ուղող), անձինքներէն նոր կառավարութիւն մը դրին: Ասկից ետքը պատերազմի պատրաստութիւններ կը տեսնէին, գնդակներ կը թափէին, զէնքեր կը ժողվէին, զանոնք ստորին ժողովրդեան մէջ

կը բաժնեին, վողոցները պատնեշերով կը գոցէին կ'ամւ-  
րացընէին, եւ զիրար եւ զամշնքը կը սրտապնդէին մին-  
չեւ ցվերջին շունչը Աւստրիացւոց ու թագաւորականաց  
գէմ կռուելու։ Ազնուականք հազիւ ատեն՝ գտան՝ Աւս-  
տրիացւոց զօրքը կամ կար. Ալբերտոսին զէնքն իրենց ու  
քաղքին օգնութեան չհասած՝ քաղքէն գուրս ելլելու  
եւ գէպ ի Գիշինց կամ Սարդինիայի երկիրը փախչե-  
լու, վասն զի կը գուշակէին որ հասարակապետականաց  
սուրերն ու հրացաններն ամենէն առաջ իրենց արիւնը  
թափելու կը պատրաստուէին։

Խոկ կար. Ալբերտոս Գուստովոցայի պարտութենէն  
ետեւ իր ցրուած զօրքն ըստ կարի մէկտեղ բերելէն ետ-  
քը՝ Լոտիի քով (Օգոս. 3.) հեղ մ'ալ Ռատեցքիին  
գունդերուն հետ զարնուեցաւ. բայց հոն ալ նորէն  
յաղթուելով՝ իր զօրքն յառաջ քշեց ու Միլանի առ-  
ջեւը բանակեցաւ։ Ռատեցքի (Օգոս. 4.) անոր ետեւէն  
հանելով՝ զինքը մինչեւ քաղքին պարիսպներուն քովը  
քշեց եւ հոն ալ կարճ պատերազմէ մը ետքը (Օգոս.  
5.) թագաւորը յաղթուելով՝ ալ բոլորովին վհատեցաւ։  
Ռւստի թէպէտ եւ Գուստովոցայի կոիւէն ետքը Ռատեց-  
քիէն զինադադար խնդրած էր եւ չէր ընդունած, որով-  
հետեւ ան ատեն ծերունի յաղթողին միաքը մինչեւ  
Միլան երթալ էր, եւ հոն յաղթանակաւ չմոած՝  
թշնամւոյն հետ ամենեւին դաշնադրութիւն մ'ընել  
չէր ուզեր. բայց հիմայ թագաւորը կը յուսար որ ալ  
Ռատեցքի զինադադարը չիմերժեր։ Ասոր համար իր  
զօրապետները խորհուրդի կանչելով, իր վիճակն անոնց  
յայտնի խօսքերով ծանուցանելէն ետքը՝ հասկըցուց որ  
ինք Աւստրիացւոց հետ պայմանագրութիւն կամ զինա-  
դադար ընելէն ուրիշ պատշաճ միջոց չիդաներ։ Իր խոր-  
հրդականներն աս խորհուրդին հաւանեցան ու կար.

Ալբերտոս նցյնը Ռատեցքիին առաջարկեց։ Ռատեցքի ալ Միլանի տիրած ու ներս մտնելու պատրաստ ըլլալով, թագաւորին առաջարկութիւնն ընդունեցաւ. բայց աս պայմանները դրաւ, որ Սարդինիայի զօրքը Վէնետիկ թողու ելլէ. Սարդինիական նաւատորմիզը Դրիէստի պաշարումը թողու Ադրիական ծովէն դուրս ելլէ. Բէսքիերայի բերդն եւ ուրիշ ամուր տեղերն Աւտորիացւոց յանձնէ եւիր բոլոր զօրքովը Թիչինոյ գետին միւս կողմն, այսինքն՝ բուն Սարդինիայի երկիրն անցնի։ Խոկ հնք կայսեր կողմանէ խոստացաւ որ աս պայմանները կատարուելէն ետքը՝ Սարդինիայի երկիրն իր ամբողջութեան ու սահմաններուն մէջ անվեսա կը թողու։ Կար. Ալբերտոս աս պայմաններուն ամէնն ալ յանձն առաւ։

Աս պայմանագրութեան լուրը քանի մը վայրկենի մէջ բոլոր Միլան քաղքին մէջ տարածուելով, զարհուրելի տեսարան մը, խօսքով չբացատրուելու աղմուկ մը փրթաւ։ Բոլոր ստորին ժողովուրդը կատաղիներու պէս ասդին անդին կը ժողվէր, կը պոռար եւ ուժգին սպառնալիքներով կը վազվատէր։ Ամէնքն ալ խառն ի խուռն ձեռքերնին զէնքով վազած ատեննին՝ երբ որ զինադադար ընել ու զողներէն մէկը գիմացնին կ'ելլէր, կը զարնէին կը մեռցընէին։ Ասով ալ Հանդարտելով՝ տեղ տեղ տուններուն կրակ կու տային ու վառօդ դժնուած տեղերը բռնկցընելով՝ օդը կը հանէին։ Կատաղիներն աս ամէն բռնութեան գործքերն ըրած ատեննին՝ միտքերնին ու ջանքերնին իրենց սրտին դառնութիւնն ու կատաղութիւնը գլխաւորապէս ու ամենէն առաջ խեղճ Կար. Ալբերտոսին վրայ թափել էր։ Ամէն կերպ թշնամութեան խօսքերով, նախատական աղաղակիներով զինքը թշնամի Խտալական աղատութեան ու մատնիչ հայրենեաց կը կանչէին։ Իր նատած պալատին մէջ, ուր կատաղի

բազմութեան վախէն փախած պատսպարած էր, անդադար կը լսէր անոնց պոռալը՝ Մահի մատնչին, որ զմեզ թշնամիներուն ծախեց: Քանի մը հեղ իր ու իր որդւոց մէկուն վրայ հրացան պարպելէն ետքը՝ բոլոր պալատին պատերը գնդակներով ծակեցին ու վերջապէս անօր տակն ական բանալով՝ կ'ուզէին զինքն որպիսի եւ իցէ կերպով մեռցընել: Բայց իր պաշտօնականերէն մէկը՝ հետը 27 զինուոր առած՝ իր կենաց վտանգովը հնարք մը դտաւ, պալատը մտաւ ու ծածուկ ճամբով մը զինքը հանեց աղատեց: Սակայն թագաւորն ու իր զօրքը կատաղիներուն ձեռքէն բոլորովին ազատելու եւ իրենց երկիրը դառնալու համար աւելի եւս օգնեց Ռատեցքի, որ իր գնդերով Միլանի մերձենալով՝ ժողովրդեան կատաղութիւնը հանդարտեցուց ու ամէն բան լմնալէն ետքը, (Օգոս. 6.) յաղթանակաւ Միլան մտաւ, ուսկից շորս ամիս առաջ դուրս ելած էր, իր զօրաց ըսելով՝ թէ Քիչ ատենէն նորէն հոս կը գառնանք:

Ինչպէս կրնայ մտածուիլ՝ Ռատեցքի իր զօրքովը Միլան մտած ատենը՝ բնակչաց կողմանէ ամենեւին ուրախութեան նշան մը չտրուեցաւ. որովհետեւ ժողովը դեան մէկ մասն իր ապստամբական գործքերուն համար ահուգողի մէջ էր, մէկ մասը վերջին օրերուն դէպքերովը շփոթութեան մէջ կը դտնուէր, իսկ մէկ մասն ալ՝ այսինքն ազնուականք՝ որոնք յեղափոխութեան դլուխ ու յառաջցուցիչ եղած էին, Աւստրիացւոց յաղթական դարձովը չէ թէ միայն բոլոր իրենց ջանիցը եւ աղատութիւն գտնելու բազմանաց ոչնչանալը կը տեսնէին, հապա նա եւ ետեւէն իրենց ընդունելու արժանաւոր հատուցումը մտածելով՝ ուրիշ տեղ ապաւէն գտնելու փութացած էին: Աւստի յաղթող զօրքը դլսարկնին կանաչ ճիւղերով զարդարուած՝ իրենց ծերունի սպարա-  
1821.12.

պետին ետեւէն քաղքին մէջ յառաջ քալած ատեննին՝  
բոլոր փողցներուն վրայ մարդ մ'ալ չէին տեսներ, տու-  
ներուն պատուհանները գոցուած էին. ու զինուորնե-  
րուն՝ իրենց սիրելի զօրագլուխն իր բնակարանը տարած  
ատեննին՝ հանած ուրախական ձայներուն ժողովրդեան  
մէջէն եւ ոչ ձայն մը կը միաբանէր ու կը պատասխանէր։  
Բայց մեծասիրտ ու մարդասէր ծերունին Միլան մանե-  
լով՝ չէ թէ միայն քաղաքացւոց հետ իբրեւ թշնամի  
չվարուեցաւ, հապա նա եւ աշք գոցեց ու թող տուաւ  
որ Սարդինիացւոց գունդերն իրենց երկիրը դարձած ա-  
տենը՝ ապատամբութեան մասնակից ըլլողներուն մեծ  
մասն անոնց հետ Լոմբարդիա թողու եւ Սարդինիա ան-  
ցնի։ Իտալացի մատենագիրները, որոնք աս պատերազմ-  
ներուն պատմութիւնն իրենց զգացմանց համեմատ տեղ  
տեղ չափազանց տեղեկութիւններով կը ստորագրեն,  
գերմանացւոց բանութիւններէն ազատ մնալու համար  
(ինչպէս իրենք կը լսեն) Սարդինիայի զօրաց հետ կամքք  
աքսոր գացողներուն կամ Աւստրիայի իշխանութենէն  
դուրս ելլողներուն թիւը մինչեւ 100,000ի կը հասցընեն։  
Բայց իրենք իսկ կը հաստատեն՝ որ աս վիախստականնե-  
րուն երեք մասին երկուքը, որոնց մէջ՝ նոյն պատմչաց  
խօսքին նայելով՝ շատ ծերեր, տղաք ու կանայք կային,  
երկու օր ետքը նորէն ետ դարձան, Աւստրիայի երկիրը  
մտան։ Իսկ բուն Սարդինիայի երկիրը մնացողները, որոնց  
թիւը 30,000էն պակաս չէր, ազնուականներէն ու յե-  
ղափոխութեան օգնիչ ըլլողներէն զատ՝ էին Լոմբարդի-  
այի կայսերական գնդերէն ապատամբներուն կողմն ան-  
ցնող Իտալացի զինուորներ ու պաշտօնակալներ, խել  
մ'ալ դատարկաշըթիկ մարդիկ, որոնք չէ թէ Աւստրիայի  
վրէժինդրութենէն վախնալուն, հապա առանց աշխա-  
տելու հաց գտնելու համար Սարդինիա վազեցին։

Աս վախստականներուն մէջն էր նա եւ հռչակաւոր Մածծինին, որն որ կար. Ալբերտոս պատերազմի դաշտին վրայ իր զօրօքը զիտալիան Աւստրիայի իշխանութենէն ազատելու եւ օտարազգի տիրողներէն մաքրելու համար պատերազմած ատենը, ինք (Մածծինի) Միլանի մէջ հասարակապետական կառավարութիւնը գովեստներով բարձրացընելէն, բոլոր Խտալիա միակ հասարակապետութիւնը ըստ բարձրացընելէն, թագաւորական կողմնակցութիւնը զբարտելէն ու առանձինն զկար. Ալբերտոս (թագաւոր ըլլալուն պատճառաւ) ամէն դի կասկածելի ընելէն, որով եւ անոր պատերազմին օդնելու արգելելէն չեր դադրեր: Ճատ Լոմբարտացիք անոր հետ միաբանելով՝ աւելի լաւ կը համարէին հանգիստ նստիլ, ժողովներ ընել ու հասարակապետութիւն կանգնելու միջոցներու վրայ խօսիլ, քան թէ հայրենեաց շահուն համար զէնք առնուլ ու պատերազմի երթալ: Թէպէտ Մածծինի Սարդինիայի զօրաց հետ Լոմբարտիայէն ելաւ, բայց գիտնալով որ կարիպալտի իր գլուխը խել մը ազատակամ զինուորներ ժողված լեռներու վրայ Աւստրիացւց գէմ կը կոռւի, գնաց անոր հետ միացաւ, կը կարծէր որ աս ափ մը զօրաց օդնութեամբն իր քարոզած Խտալական հասարակապետութիւնը պիտ' որ կանգնէ: Սակայն իր այս երազն ալ քիչ ատեն տեւեց, որովհետեւ Աւստրիացիք Մորանցոների քով Կարիպալտիին զօրացը հետ զարնուելով, զանոնք չելուետիայի սահմանը քշեցին: Այսպէս Աւստրիա բուլը Լոմբարտեան-Վենետուական երկիրներէն յեղափոխութիւնը վերջացընելով՝ իր կառավարութիւնը յառաջ տանիլ ոկատ: Միայն Վենետիկ քաղաքն իր ապրատամբութեան մէջ մնաց. որն որ կար. Ալբերտոսին Ռատեցքին զօրքէն յաղթուիլն ու զինադադար ըներ:

լսածին պէս, զի՞նքն անոր իշխանութենէն ազատ հրատարակեց ու նորէն իր հասարակապետական կռավավարութիւնը սկսելով՝ ամէն պատրաստութիւններն ըրաւ Աւստրիացւոց դէմ կենալու եւ Աւստրիայի տակ չմտնելու։ Ուատեցքի ամէն միջոցները բանեցուց՝ հպարտ առիւծը խոնարհեցրնելու եւ աւստրիական արծուին հետքարեկամացընելու, բայց երբ որ ամէն խոստմոնքներն ու առաջարկութիւններն օգուտ մը չըրին, բոլոր քաղաքք ցամաքի կողմանէ իր զօրաց մէկ մասովը պաշարեց։

Ապա. Ալբերտոս իր երկիրը մտնելէն ետքը (Օգոստ. 9.) զի՞նադադարի դաշինքը հաստատեց, որուն դադրիլ՝ Աւստրիայի հետ պատերազմը շարունակելու սկսելէն ութօր առաջ պիտ'որ ծանուցուեր։ Առ դաշանց համեմատ Լոմբարտիայի մէջ իրեն առած ամէն քաղաքներն ու բերդերն Աւստրիացւոց յանձնեց ու իր նաւատօրմիղը Գրիէստի ջրերէն ետ կանչեց։ Սակայն իր երկիրը հասնելէն ետքը՝ Աւստրիայի դէմ պատերազմը ընելու խորհուրդը չէ թէ միայն չժմողուց, հապա նոյնը նորէն սկսելու միջոցներուն ձեռք զարկաւ։ Առջի հեղ պատերազմը սկսելէն առաջ օտար օգնութիւններն արհամարհելով՝ ըստած էր, “Իտալիա ինք իրմէն իր գործքը կը կատարէ”, „բայց աս հեղու Գաղղիայի օգնութեան դիմեց ու ան ատենուան առժամանակեայ հասարակապետական կռաւավարութեան գահերեցէն խնդրեց՝ որ իրեն Աւստրիայի դէմ նոր պատերազմ մը սկսելու համար քանի մը դունդ զօրք խաւրէ՝ Պիւժոյ սպարապետին հրամանին տակ։ Գաղղիայի կառավարութիւնն աս խնդիրքը մերժեց<sup>\*\*</sup>, ուստի եւ աս հեղու ալ պատերազմ սկսելու

\* L'Italia farà da se.

\*\* Գաղղիայի հասարակապետութիւնը կար. Ալբերտոսին՝ առջի հեղ Աւստրիայի դէմ պատերազմը բանալէն առաջ՝ բա-

համար հարկ էր որ ինք իր զօրօքն ու զօրութեամբը գործելու պատրաստուէր։ Հիմայ թողունք զիար։ Ալբերտոս որ նոր պատերազմին պատրաստութիւնները տեսնէ։ նոյնպէս եւ Աւենետիկ ալ առ այժմ իր պաշարման մէջ թող տալով, Միջին Խտալիայի, առանձինն Հռոմայի երկրին անցքերուն պատմութիւնը հիւսենք։

Արդինիայի թագաւորն Աւստրիայի հետ զինադադար ընելէն ու իր զօրքովն իրեն երկիրը քաշուելէն ետքը՝ ալ Խտալիայի պղտիկ տէրութեանց մէջ Մածծինեանք Աւստրիայի զօրութեան դէմ չէին կրնար հնարքներ բանեցընել ու ժողովրդոց վրայ ազատաբար իրենց ազգեցութիւնը ցուցընել։ Ուստի եւ Մոտենայի ու բեկամական ազդարարութիւն ընելով՝ խորհուրդ տուածէր, որ այնպիսի տարակուտեղի վախճան ունեցող, անօգուտ ու յանդուգն գործք մը չսկսի։ Բայց երբ որ Կար. Ալբերտոս՝ ան ատեն իր սեպհական զօրութեան ապաւինելով ու Խտալցոց շողաբորդական խօսքերէն ու մեծամեծ խօստումներէն կոյրնալով՝ պատերազմը սկսաւ, Գաղղիա ալ բոլըրովն անգործ չկենալու համար՝ Սարդինիայի տէրութեան սահմանագլուխները Ալպեան լերանց վրայ պղտիկ բանակ մը խաւրեց։ Եւ իր Գուրին նստող դեսպանին ձեռք բոված Կար. Ալբերտոսին իմացուց՝ որ եթէ իր աս անխօրհուրդ գործքովը կամ պատերազմովը Սարդինիայի տէրութեան անկախութիւնը վտանգի մեջ իյնալու ըլլայ, ան ատեն նոյն պղտիկ բանակն Ալպեան լեռներէն վար իջնալով՝ նոյն երկրին ամրողջութիւնը պահելու համար իրեն օգնէ։ Գաղղիայի կառավարութեան աս բարեկամական գործքն ալ Կար. Ալբերտոսին անհաճոյ եղաւ, որովհետեւ Գաղղիա աս իր պատրաստութեամբն անոր զօրութեան ու յաղթելու բաւական դժու ունենալուն վրայ տարակոյս կը ցուցընէր։ Ուստի շարունակ Փարիզ մարդ կը խաւրէր ու կը ջանար զկառավարութիւնը պարտաւորել՝ որ ան Ալպեան բանակը ետ կանչէ։ Աս ասանի ըլլալով՝ Գաղղիայի կառավարութիւնն ալ ի հարկէ իր պատուոյն պատշաճական սեպեց՝ երբ որ Կար. Ալբերտոս հեղ մը յաղթուելէն ետքը յառաջուան մերժած օգնութիւնը կը խնդրէր՝ նոյն անոր զլանալ։

Բարմայի դքսերն այնուհետեւ անոնցմէ վախ չունենալով՝ իրենց երկիրները դարձան ու կառավարութիւննին յառաջ տանելու սկսան։ Իսկ Տուկանա գեռ չէր կրնար իր հանգիստը գտնել՝ քանի որ սահմանակից քահանայապետական երկրին մէջ յեղափոխութեան փոթորիկը չէ թէ միայն չէր դադրած կամ գոնէ տիարացած, հապա օրէ օր աւելի եւս զայրանալու վրայ էր։

Հռոմայի մէջ քահանայապետին (Մարտ 15.) տուած ազատակամ սահմանադրութիւնը ժողովրդեան մեծ մասին հաճոյ եղած ու անոր շատ յցսերը կատարած էր։ Բայց Մածծինեանք ամէն տեղերէն աւելի հոն ամէն խոհեմութեան ու շափաւորութեան օրէնքներն արհամարհելով, իրենց ամէն անգէալ ու յիմարական բաղձանքներուն կատարումը չտեսած՝ հանգարտելու նշան չէին ցուցըներ։ Իրենց կատաղութիւնը Գերմանացւոց, մանաւանդ Աւստրիացւոց դէմ շափ ու պայման չէր ճանչնար. ու “Մահ Գերմանացւոց,, պոռացողները՝ իրենց ձայնն օրէ օր աւելի եւս կը բարձրացընէին։ Աս կատաղութենէն շարժած՝ քահանայապետին դէմ կը զայրանային օր կար. Ալբերտոս Աւստրիայի դէմ պատերազմի ելլելու պատրաստուած ատեն՝ ինք Պիոս թ. ալ նոյն կայսրութեան դէմ պատերազմ հրատարակել չէր ուղեր։ Այսպիսի զայրոյթով խորհրդով սենետիներուն մէջ յայտնի ու համարձակ կը խօսուէր ու խորհուրդ կ'ըլլար՝ որ պէտք է քահանայապետն իր աշխարհական ու վեհապետական իշխանութենէն մերկացընել։ Գերմանացւոց ու Աւստրիացւոց դէմ թշնամութեան գործքերը Մածծինեանք Հռոմայի մէջ սկսան (Մարտ 22.) Աւստրիայի դեսպանին պալատան վրայէն կայսերական արծուենշանը բռնութեամբ վար առնելով ու արհամարհանօք կոխելուտելով։ Անկից ետքը Ասմբարտիայի ու Աննետիիի

ապատամբութեան յաջողելուն լուրերը (Մարտ. 24.) հասած ատենը՝ քահանայապետը ժողովրդեան դրդութեան չկրնալով դիմանալ, իր զօրաց մէկ մասին հրաման տուաւ 2000ի շափազատակամ զինուորներուն հետ չռոմայէն դուրս ելլել ու մինչեւ երկրին սահմաններն երթալով՝ զանոնք պահպանել։ Քահանայապետին աս զօրքը խաւրած ատենը յայտնի խօսքերով Աւտորիայի դէմ պատերազմ չհրատարակելը՝ Մածծինեանց կատաղութեան նոր նիւթ տուաւ. անանկ որ ալ անկից ետքը սկսան չէ թէ միայն քահանայապետին աշխարհական իշխանութեան դէմ, հապա նա եւ նախ նոյն իշխանութեան պաշտպան ըլլող Յիսուսեանց, ետքը՝ ուրիշ վանականներուն ու վերջապէս բոլոր եկեղեցականաց դէմ լրագիրներու եւ իրենց ժողովակներուն մէջ ամէն կերպ նախատանաց խօսքեր խօսիլ ու զարհուրելի սպառնալիք ընել։ Իրենց դրդելովը ժողովուրդը մէյ մը՝ “Մահ Յիսուսեանց,, կը պոռար, ետքը՝ “Մահ վանականաց” քիչ մը ետքը՝ “Մահ քահանայից,, — Մահ կարդինալաց,, եւ աս աղաղակները կը վերջացընէր “Մահ Պիոսի Թափ,, պոռալով։ Ամէն չարեաց առջեւն առնելու համար Յիսուսեանց ընդհանրական վանահայրը քահանայապետին խորհրդովն իր կրօնին ամէն անձինքներուն չռոմէն ելլելու հրաման տուաւ (Մարտ 30.), մինչեւ որ ժամանակին պարագաները փոխուելով՝ առնաց վտանգի կարենան նորէն իրենց վանքը դառնալ։ Ասիկայ Մածծինեանց արտաքոյ կարգի մեծ ուրախութիւն պատճառեց, զորն որ իբրեւ իրենց ջանիցը պտուղ ու իրենց կողման յաղթանակ ու փառք կը սեպէին։

Քահանայապետը՝ Մածծինեանց Հռոմայի մէջ ամէն բան տակն ու վրայ ընելովն՝ օրէ օր աւելի նեղութեան ու տառապանաց մէջ կ'իյնար, եւ ձեռքէն եկածը

կ'ընէր որ առանց իր պարտուցը դէմ գործելու զամէնքը շնէ ընէ . բայց ինք ինչ որ կ'ընէր՝ հակառակողներն անկից խռովութիւն հանելու պատճառ կ'առնուին : Երբ որ (Ապր. 17.) հրաման հանեց՝ որ Հռոմայի մէջ Հրեից փողոցին (Ghetto) գոները բացուին վերցուին ու Հրեայք ազատ բնակին , ժողովուրդը՝ որն որ մինչեւ ան ատեն կերպ կերպ աղաղակներով կը պահանջէր որ Հրեից աղատութիւն տրուի , Մածծինեանց գրգռելովը՝ սկսաւ անոնց դէմ այնպիսի բռնութիւններ ընել , որ կառավարութիւնը հարկադրեցաւ զինուորներով խռովարարները ցրուել ու Հրեաներն անոնց բռնութենէն ապահովունել : Ուրիշ նոր խռովութիւններու առիթ առին քահանայապետին (Ապր. 29.) ըրած նոր յայտարարութիւնը՝ թէ ամէն կերպ պատերազմն իրեն ատելի է , եւ ինք իբրեւ գլուխ Կաթողիկէ եկեղեցւոյ՝ ոչ ինչ կերպով կրնայ հաւանիլ որ իր որդիքն իրարու դէմ պատերազմին :

Աս խռովութեանց պատճառաւ Անդոնելլի , որն որ պաշտօնէից գահերէցն էր , իր պաշտօնէն հրաժարեցաւ . նցնպէս միւս պաշտօնեաներն ալ (որոնց ամէնքն ալ աշխարհականք էին ,) իրենց հրաժարումը տուին ու (Մայ. 5.) հռչակաւոր Մածծինեան ու արմատական Մամիանիին գահերիցութեամբը նոր պաշտօնարան մը գրուեցաւ : Աս նոր պաշտօնեաներուն առաջին գործքն եղաւ վճիռ տալ՝ որ երկուք ու կէս միլիոն գահեկանի (սկուտ) արժեքով նոր կոխուելու թղթադրամներուն դիմացը եկեղեցականաց ստացուածքները գրաւ դրուին : Ասկից ետքն ուրիշ վճիռ մ'ալ տուին՝ որ Խտալիայի աղատութիւնն ապահովընելու համար՝ ամէն թշնամեաց եւ առանձինն Աւստրիայի դէմ ամէնայն զօրութեամբ պէտք է պատերազմիլ : Ասիկայ կառավարութեան կողմանէ յայտնապէս պատերազմի հրատարակութիւն ըլլա-

լով՝ Աիւցով կոմս Աւստրիայի դեսպանն իր դեսպանութեան անձինքը ցրուեց ու ինքն ալ Հռոմայէն ելաւ: Նշն օրերը Տուրանտցի հրամանին տակ ըլլող Հռոմայեցի զօրաց Աւստրիացիներէն յաղթուելուն ու նշն Տուրանտցին Ռատեցքի սպարապետին հետ դրած դաշինքին լուրը Հռոմ հասնելով՝ Մածծինեանք արտաքս կարգի կատղեցան: Եւ երբ որ լսեցին՝ թէ Աւստրիացիք ֆերրարայի բերդին պահապան զօրաց պաշար ու օդնութիւն խաւրելու հնարք գտեր են, իրենց կատաղութիւնը Քահանայապետին վրայ թափելով՝ զանիկայ իտալացւոց ազատութեան հակառակորդ կ'անուանէին: Թէ պէտ եւ Տուրանտց Ռատեցքին պայմանն ընդունած էր՝ որ Հռոմայի զօրքն երեք ամիս Աւստրիացւոց դէմ պատերազմ չընէ. սակայն Մամիանի ու իր պաշտօնակիցներն աս պայմանադրութիւնն արհամարհելով՝ նոր զօրաժողովի հրաման հանեցին ու (Յունիս 23.) սենեակներէն չորս միլիոն դահեկան պահանջեցին՝ Աւստրիայի դէմ պատերազմը շարունակելու համար: Աս կարգաւորութիւններն ընելին ետքը՝ թէ իրենք պաշտօնեաներն ու թէ խորհրդու սենեակները զքահանայապետն անդադար կը յորդորէին որ ինքն ալ պատերազմ հրատարակէ: Բայց Պիոս թ. իր հաստատութեան մէջ անշարժ մնալով՝ պատերազմ հրատարակելը յանձն չառաւ. միայն Աւստրիացւոց Հռոմայի երկրին սահմաններն անցնելով՝ ֆերրարայի բերդը նոր զօրք ու պաշար խոթելուն վրայ բողոք ըրաւ:

Ասոր վրայ Մամիանի ու իր պաշտօնակիցքը պաշտօններնէն հրաժարեցան ելան ու Պոլոնեայի մէջ (առանց քահանայապետին հաւանութեան) պատերազմի խորհրդու ժողով մը կաղմուեցաւ, որն որ տէրութեան եկամուտքն ու գրեթէ ամեն իշխանութիւնն իրեն սեպհա-

կանելով՝ հրաման հանեց որ Ֆերբուարյէն ետ դարձող Աւստրիացւոց գունդերուն վրայ Հռոմայի զօրքը յարձակում ընէ: — Մամիանիին պաշտօնարանը լուծուելէն ետքը՝ (Օդոս. 6.) ուրիշ պաշտօնարան մը կազմուեցաւ, որուն անդամները մինչեւ ան ատեն եղած պաշտօնեաներէն աւելի խիստ արմատականներէն էին: Աս միջոցիս խօրհրդոյ սենեակները՝ նոր պաշտօնէից ու քահանայապետին մէջ ըլլող կարծեաց այլեւայլութեան պատճառաւ չկրնալով գործ մը կատարել՝ մինչեւ Նոյեմբերի 15 գոցուեցան: Կրերն այսպէս օրէ օր աւելի խառնակելով ու գէշնալով՝ քահանայապետը վերջին աստիճանի նեղութեան մէջ ինկաւ: Աս նեղութեան ու շփոթութեան մէջ իրեն մէկ հատիկ ձեռնտու եւ ազատիչ գտաւ Բելլեկինոյ Ռոսասի կոմսը, զորն որ (Սեպտ. 14.) պաշտօնեից գահերէց անուանեց ու անոր յանձնեց որ նոր պաշտօնարան մը կազմէ\*:

\* Աս Բել. Ռոսասի յամի 1787 Գարբարա ձնած էր ու քաջիրաւագետ ըլլալով՝ իրաւագիտութեան ուսուցչութիւն կ'ընէր. միանգամայն ուրիշ ձիրքերով ու յաջողակութեամբ երեւելի եղած էր: Նէապոլոյ Յովակիմ Միւրա թագաւորին կողմակից ըլլալուն պատճառաւ իր ուսուցչութեան պաշտօնէն վար ձգուեցաւ ու Խտալիայէն դուրս փախաւ: Հելուետիայի Ճիններա քաղքին մէջ քիչ մը ատեն իրաւագիտութեան գասատու ըլլալէն զատ՝ նոյն երկրին կառավարութեան շատ գործքերուն մէջ իր յաջողակութեամբը մեծ համարում ստացաւ: Երբ որ նոյն կառավարութենէն հեղ մը Փարիզ խաւրուեցաւ, Լուդ. Փիլիպպոս թագաւորին հետ տեսնուելով՝ անոր միտքն անանկյափշտակեց, որ քիչ ատենէն եաքը հրաւէր ընդունեցաւ Հելուետիա բոլրովին թողուլ ու Գաղղիա անցնիլ: Հօն քիչ ատենուան մէջ Գաղղիայի քաղաքացւոյ իրաւունք ստանալէն ետքը՝ գասատու, եաքը կոմս ու վերջապէս ատենակալ (pair) եղաւ: Երբ որ Գաղղիայի մէջ Փետրուարի յեղափոխութիւնն ելաւ, Ռոսասի օր մը չկորսընցուցած ելաւ իր հին հայրենիքն խտալիա դնաց՝ հոն իր յաջողակութեան ու

Առօսսի ու նոր պաշտօնարանը դործելու սկսած  
ատենը թէ Հռոմ քաղաքն ու թէ ամէն գաւառները  
այնպիսի հանգամանաց մէջ կը գտնուէին՝ որ ամէն մարդ  
կրնար յայտնի տեսնել՝ թէ զլխաւոր իշխանութիւնը  
բոլորովին անզօր եղած է ու ապստամբութիւնը կամ  
Մածծինեան կողմնակցութիւնը չէ թէ միայն ամէն քա-  
ղաքային կարգերը, հապա նա եւ ամէն մարդու կենաց  
հանգիստն աւրած է։ Ճողովրդեան ատենախօսներն ու  
լրագիրներն ուրիշ բանի չէին զբաղեր, բայց եթէ տէրու-  
թեան զլուխն՝ այսինքն զքահանայապետը բոլոր իր  
հպատակներուն ատելի ընելու եւ զիրենք անոր դէմ  
գրգռելու։ Աս ատենները թէ մայրաքաղաքին մէջ ու  
թէ դրսերը չարագործներու եւ աւազակներու համար  
բացարձակ աղատութեան ու անպատճութեան օրեր է-  
ին։ Ասոնք Հռոմայի մէջ այնչափ շատցած էին ու այն-  
պիսի համարձակութեամբ իրենց զէնքերն ու հնարքնե-  
րը կը բանեցընէին, որ կառավարութիւնն ամէն մարդու  
աղդարարութիւն ընելու ստիպեցաւ՝ իրիկունը մժննա-  
լու սկսելէն ետքը աներուն դռները աղէկ գոցել ու աւ-  
ազակներուն գաշցններէն զգոց կենալ։ Իսկ տէրու-  
թեան թշնամիներուն ինչ աստիճանի յանդզնութեան  
հասած ըլլալն անկից յայտնի կ'ըլլայ՝ որ վերսչրեալ  
աղդարարութիւնը հրատարակուելուն երկրորդ օրն առ-  
տուանց ամէն դի քաղքին պատերուն վրայ թղթեր  
կպցուած էին, որոնց վրայ գրուած էր՝ թէ քաղաքա-

գործողութեանց նոր ասպարեզ մը գտնելու համար։ Հռոմ  
հասնելով՝ քահանայապետին առջեւն իր տաղանդներովն ու  
վարմունքովը շատ յարդ ստացաւ. որն որ յառաջուրնէ  
գիտնալով՝ որ Ոռոսսի Գաղղիայի մէջ իր յաջողակութեամբը  
թէ թագաւորին ու թէ անոր հակառակորդներուն սիրելի  
եղած էր, իր խռովեալ տէրութեան զլխաւոր պաշտօնն անոր  
ինամոցը յանձնեց։

ցեք իրիկուններն ազատ ու առանց վախի կրնան պարագիլ. ինչու որ մենք որոշած ենք՝ մեր մատնիշներն ու թշնամիները ցորեկուան պայծառ լուսին մէջ սպաննել: Գաւառներուն մէջ ալ աւազակութիւններն ու սպանութիւնները ամէն օրուան հասարակ լուրեր էին: Ամէն դի ազատակամ զօրքեր կը ժողվէին չէ թէ կառավարութեան հրամանաւ, հապա հասարակապետականաց գրդուելովը. ասոնց թիւը 40,000ի կը հասնէր: Նա եւ ամէն գաւառ իր սեպհական աւազակաց գունդերն ունէր, որոնք ամէն ճամբաներու վրայ համարձակ կը սփռէին, կը կողսպատէին ու կը սպաննէին:

Ի՞նչպէտ եւ բոլոր երկիրն այսպիսի զարհուրելի վիճակի մը մէջ կը գտնուէր, սակայն յաջողակ Ռոսսին չյուսահատեցաւ, հապա պաշտօնարանին կամ կառավարութեան գլուխն անցած օրէն միտքը դրաւ իր համարձակ կարգաւորութիւններովը Մածծինեանները կամ հասարակապետականները սասանեցընելու եւ կամաց կամաց շահելու աշխատիլ: Ամէն դի այլ եւ այլ պղտիկ գունդերու բաժնած ձիւաւոր զօրքեր խաւրելով, աւազակներուն դէմ երկիրը կ'ապահովընէր: Լոմբարտիայէն դարձող Հռոմայեցի կրթեալ գունդերը, որոնք մինչեւ ան ատեն սահմանին վրայ կը կենային, երկիրն ներսերն ու Հռոմայի մօտերը բերել տուաւ, քաղաքն աւազակներէն մաքրեց ու ոստիկանութեան անկարգութիւններն ըստ կարի շխտկեց կարգի դրաւ: (Աւստրիայի տէրութեան բանտէն փախած) Ցուգգի զօրապետին ձեռքովը, զորն որ պատերազմի պաշտօնեայ ըրած էր, Պոլոննեայի մէջ, ուր Մածծինեանց գլխաւորներն իրենց զօրութիւնը ժողված կը գործէին, պատերազմական օրէնք հրատարակելէն ետքը՝ տունները խստութեամբ քննել, ժողված զէնքերն ամէն դիաց առնել վերցընել ու օտար

տէրութիւններէն փախչելով հասարակապետականաց օգնելու եկողները բռնել բանտ դնել տուաւ:

Այսպիսի եռանդով Հռոմայի տէրութեան ներքին կառավարութիւնը ձեռքէն եկածին չափ կարգի դնելէն ետքը, միտքը դրաւ Խտալիսայի միւս տէրութեանց հետ դաշնակցութիւն մը կազմելով՝ բոլոր Խտալիա ազատական օրէնքներով կառավարուելու վիճակի մէջ դնել: Աս բանիս վրայ ամենէն առաջ դրուրին գտնուող անուանի Ճոպերդի պաշտօնէին հետ բանակցութիւն ընելով՝ կը ջանար ամէն դի հասարակապետականաց ջանքն ու հնարքները պարապի հանել ու սահմանադրական միապետութիւնն Խտալիսայի մէջ հաստատ պահել:

Ուստի ասոնք ընելով կը կարծէր որ հասարակապետականաց կամ Մածծինեանց համարձակութիւնը կը տկարացընէ. բայց իր կարծածին հակառակն եղաւ. ասոնք փոխանակ սասանելու՝ աւելի եւս կատղեցան, եւ չէ թէ միայն իրենց գէմ այսչափ խստութիւն բանեցընողին գէմ իրենց վրէժինդրութեան միջոցները սկսան պատրաստել, հապա նա եւ որոշեցին որ այնուհետեւ ամէն պատրուակիները մէկդի դնելով՝ Հռոմայի երկրին մէջ հասարակապետութիւն կանգնելու խորհուրդն ի գործ դնելու միջոցները յայտնապէս ձեռք առնեն:

Այս մի ամսոյն 15ին, ինչպէս վերը գրեցինք, խորհրդոյ սենեակները պիտ' որ բացուէին. քանի մը օր առաջ Ուստի կոմսը Գաբրապէնէրէ ըստուած հրացանակիր ձիաւորները Հռոմ կանչեց ու գոց սրահի մը մէջ իր առջեւը զօրահանդէս ընել տուաւ: Ետքը բոլոր քաղքին պահպանութիւնն ու ամէն զինուորական ծառայութիւնները 6000 կրթեալ զօրաց ու 1000 թիկնապահ ձիաւորներուն յանձնեց: Ասոր վրայ քաղաքային պահպան շոքը սաստիկ վշտանալով՝ իրենց զօրապետներուն ձեռնիւթեալիս

Քովը գահերէցին իրենց ցաւը յայտնեցին՝ որ իրենց վրայ վստահութիւն չունի. բայց գահերէցն ասոնց արքատունջը բանի տեղ չդնելով, առջի ըրած կարգաւորութիւնը չփոխեց: Ամսոյն 14ին քաղաքը բոլորովին հանդարտ էր. նցն օրը խորհրդոյ սենեակները նախապատրաստական ժողով մ'ըրին. որուն մէջ Սդերպինի արմատականաց գլխաւորներուն մէկը՝ գահերէցին դէմ այնպիսի լըբութեամբ ու կատաղութեամբ խօսեցաւ եւ անոր դիտաւորութիւնն ու ջանից նպատակն անանկ խօսքերով կասկածելի ըրաւ, որ ամէն լսողներն ապշեցան ու սասանեցան: Ասիկայ՝ Մածծինեաններէն Որոսիին համար պատրաստուած սպանութեան մէկ յառաջնթաց յայտարարութիւնն էր, որուն վրայ ոմանկը ստոյգ տեղեկութիւն ունենալով՝ իրեն հասկըցուցին որ նոյն գիշեր զինքը սպաննելու խորհուրդը տարակուսի տակ չիյնար. բայց ինք աս ազգարարութիւնը բանի տեղ չդնելով՝ ամենեւին զգուշութիւն մը չըրաւ:

Երկրորդ օրը (նոյ. 15.) կէսօրուան մօտ գահերէցը կառօք պատգամաւորաց սենեակին ժողված պալատը գնաց, որուն առջեւի հրապարակն արտաքոյ կարգի մէծ բազմութիւն մը ժողված էր, որոնք զինքը տեսած ատեննին՝ սուլելով ու անէծքով կը նախատէին: Որոսոի աս բազմութեան մէջէն հանդարտութեամբ անցնելով՝ գնաց պալատին դրսի սանդուղներէն վեր ելլել սկսաւ: Հաղիւթէ երկրորդ աստիճանին վրայ կոխած էր, մէյ մ'ալ Մածծինեաններէն վարձուած սրիկայ մը յանկածակի անոր մօտենալով իր գաշոյնը փողը խոթեց: Ըուտ մը երկու մարդ զինքն ուսերնուն վրայ առին ու բազմութեան մէջէն անցնելով, մէկն ալ արիւնոտ գաշոյնն առջեւէն տանելով, պալատին վերի դստիկոնը հանեցին պառկեցուցին: Գաշոյնը խեղճին պարանոցին գլխաւոր

երակը կտրած ըլլալուն՝ քանի մը վայրկենէն հոդին աւանդեց\* :

Աս զարհուրելի սպանութիւնը ոչ հոն պալատին մէջ ժողված պատգամաւորներուն ու ոչ ժողովրդեան վրայ տխուր ազդեցութիւն մ'ըրաւ, մանաւանդ թէ ամէն նշաններէն կրնար գուշակուիլ՝ որ նոյնն ամենուն հաճոյ եղած էր: Աւելի զարմանալին ան է որ գտնուեցան անանկ անձինք, ինչպէս՝ Կարոլոս Պոնաբարդէ Գառնինց իշխանը, որոնք այն սպանութիւնն իրրեւ հայրենեաց փրկութեան համար հարկաւոր գործ մը կը պաշտպանէին: Ուստիին գլուխն եկածը Մածծինեանք կ'ուզէին ու որոշած էին Ցուզգի զօրապետին զլուխն ալ հասցընել. բայց անիկայ նոյն օրերը Պոլոնեա գտնուելով՝ ան վտանգէն ազատելու հնարք դտաւ: Ուստիին սպանութիւնն իր գահերիցութեան տակ ըլլող պաշտօնարանին վախճանն ու անկից ետքը զարհուրելի խառնակութեանց ու ոճիներու սկիզբ եղաւ: Աս զարհուրելի գործքը կատարուելէն ետքը՝ Մածծինեանց առաջին ու գլխաւոր ջանքն եղաւ ժողովրդեան ժամանակ չլժողուլ, որ անոր հետեւութեանց վրայ մտածելով՝ սրտերնին լքանի ու նոր գործքերու ձեռք զարնելէն ետ կենան: Ուստի նոյն սպանութեան օրն իրիկուան դէմ քաղլքին պատերուն վրայ կպցուած թուղթերով ժողովուրդը հրաւիրեցին բազմութեամբ քահանայապետին առջեւն ելլել ու զի՞նքը ստիպել որ իրենց պահանջմունքները

\* Ուստիին սպանութիւնը Մածծինեանց ժողովակներուն մէջ խորհրդով պատրաստուած գործ մ'ըլլալը՝ առանձինն հետեւեալ դէպքէն կ'իմացուի: Նոյն (Նոյ. 15.) օրը Պոլոնեա քաղաքը մարդ մը սրճանոցի մը մէջ ծոցէն ժամացցցը հանեց նայեցաւ ու քովի ըլլողներուն ըստաւ. Հիմայ Ուստի արդէն սպաննուած է: — Հոռմայի կառավարութիւնը քիչ մը ատեն ետքը քննութիւն ընելով՝ թէ սպաննողին ու թէ զանիկայ վարձողներուն ով ըլլալը ստուգութեամբ իմացաւ:

կատարել։ Աս հրաւերին ամէն կարգի մարդիկ անմիջապէս հետեւելով, նոյն իրիկունը չէ թէ միայն քաղաքացիք անթիւ բազմութեամբ ձեռքերնին ջահեր առած, հապանա եւ քաղաքային պահապաններն ու բոլոր Հռոմ դանուող զինուորներն իրենց պաշտօնականերովը ժողովրդեան հետ եղայրակցութիւն ընելով մէկտեղ ժողովեցան։ Աս խառն բազմութիւնն որոշեց քահանայապետէն պահանջել՝ որ Գրիգոր ՖԶ.ին ատենէն մնացած հին խորհրդականներն իր պալատէն հեռացընել ու ամէն պաշտօններէն հանէ։ Ասկից զատ նա եւ որոշուեցաւ՝ որ բոլոր Խոտալիայի անկախութիւնը հօգալու համար ընդհանուր սահմանադրական ժողով (Constituante) մը ու խիստ արմատականներէն կազմուած պաշտօնարան մը դրուի։ Ասոնք որոշելէն ետքը՝ հաստատեցին որ երկրորդ օրն առատուանց ամէնքը մեծ հանդեսով առանց զէնքի՝ բայց երաժշտական գործիքներով ու դրօշներով քահանայապետին առջեւն երթան ու նոյն որոշմունքներուն անյապաղ գործադրութիւնը պահանջեն։

Աս որոշման համեմատ երկրորդ օրն առատուանց 30,000 հոգւոյ շափ բազմութիւն եկաւ քահանայապետին բնակած Կուիրինալ պալատին առջեւը ժողովուեցաւ ու վերցդրեալ առաջարկութիւններն անոր առջեւը դնելով՝ խառն աղաղակաւ կը պահանջէին որ զանոնք ընդունի ու հաստատէ։ Խոկ Պիսո թա. համարձակութեամբ պատասխանեց թէ ինք իր անձին բռնութիւն ընել չիտար ու իրեն մատուցուած խնդիրները չ'ընդունիր։ Ասոր վըսյ բազմութեւնն մէջ սոսկալի շփոթութիւն ու աղաղակ մը փրթաւ, ու ամէնքը միաբերան չէ թէ միայն նոյն պահանջմունքները կը կրկնէին, հապանա եւ կ'ուղէին որ նոր պաշտօնարանին անդամներն ըլլան Սդերպինի, Մամիանի, Կալեդդի, Մուծարելի ու Գա-

բելլս։ Շուտ մը պալատին մէջ պահպանութիւն ընող Հելուետացի զինուորաց հրաման տրուեցաւ՝ աղեկ զինուած՝ ժողովրդեան բռնութեան դէմ պատրաստ կենալ։ Հաղիւ թէ աս պատրաստութիւնն եղած էր, կատաղի բաղմութիւնը պալատէն ներս մտնելու կը ջանար. ան ատեն Հելուետացիները սկսան դիմայնին եկողն իրենց նիզակներովը վիրաւորել ու արգելուլ ու քիչ մը ետքը բոլոր բազմութեան վրայ հրացան պարպել։ Բազմութիւնը սկսաւ ցրուիլ, բայց չէ թէ բոլորովին տեղի տալու կամ փախչելու համար, հապա զէնք առնելով՝ բռնութեան դէմ բռնութիւն ցուցընելու եւ պատերազմելու համար։ Եւ իրօք քիչ մը ետքը ժողովրդեան կողմանէ ալ հրացաններու կրակը սկսաւ, գնդակները կարկուտի պէս պալատին մէջ ըլլոզներուն վրայ կը թափէին եւ աս կոիւն երկու ժամի շափ տեւեց։ Քահանայապետին աչքին առջեւն իր անձնական քարտուղարը Բալմա քահանան ու պատուհաններու մօտ գտնուող քանի մը անձինք զարնուեցան ինկան. շատերն ալ վիրաւորեցան։ Աերջապէս երբ որ կատաղի բազմութիւնը թնդանօթներ բերելով՝ դէպի ի պալատը շիտկեց ու զանիկայ կործանել ու կրակի տալ կը սպառնար, ան ատեն քահանայապետը բռնութեան տեղի տալով՝ առաջարկութիւններն ընդունեցաւ ու վերսպրեալ հինգ Մածծինեաններէն կազմուած պաշտօնարան մը դրաւ։ Բայց մի եւ նոյն ատեն իր քովի ըլլող օտար տէրութեանց դեսպաններուն յայտնի ըրաւ՝ որ աս հրամաններն ազատ կամք չիտար, հապա մեծագոյն չարեաց առջեւն առնելու համար։ Երբ որ կալեդդի հոն ժողվուած բազմութեան բարձր ձայնով ծանոց՝ որ քահանայապետն իրենց պահանջմունքներն ընդունեցաւ, ամէնքն ալ խառնաձայն աղաղակաւ իրենց ցնծութիւնը կը յայտնէին։ Ասկից

ետքը Մածծինեանք աւելի եւս համարձակութիւն գրտնելով՝ Հելուետացի զօրքերէն զէնքերն առին ու անոնց գունդը ցրուեցին եւ Քահանայապետին պալատներուն պահպանութիւնը քաղաքային պահապան զօրաց յանձնեցին :

Ասով Քահանայապետն իր պալատան մէջ իբրեւ բանտարկուած գերի մը թշնամեաց պահապաններէն պաշարուած կը կենար. իսկ նոր պաշտօնարաբանն ու ժողովրդենէ դրուած ատեանն իբրեւ օրինաւոր ու հաստատուած իշխանութիւն մը կառավարութիւնը յառաջ կը տանէին : Այսչափ անկարգութիւններն ու բռնութիւնները Գաղղիայի (1793ին) ահակալութեան օրերն ամենուն յիշեցընելով՝ Հռոմայի մէջ օրինաւոր իշխանութեան կողմն ըլլողներուն սիրտն ահով դողով կը լեցընէին . անանկ որ ազնուականներուն եւ եկեղեցականներուն մէջէն՝ միջոց ու դիւրութիւն ունեցողները՝ քաղաքը թող տալէն փախչելէն աւելի ապահով ճամբայ չէին գտներ : Կա եւ Քահանայապետն այսչափ բռնութեանց դիմանալու ալ կարողութիւն չունենալով ու աւելի եւս զիջանիլն ալ կարելի չըլլալով, իր մայրաքաղքէն փախչելով հեռանալը՝ խոհեմութեան դործ սեպեց. բայց առանս կարելի եղած գաղտնութեամբ ընելու եւ իր թշնամեաց ձեռքը չիյնալու համար՝ ամենայն զդուշութիւնը պէտք էր ի դործ դնել : Ուստի Գաղղիայի ու Պաւիերայի գեսապաններուն խորհրդովն ու օգնութեամբն ամէն բան յառաջագոյն կարդի դնելէն ետքը՝ Նոյեմբերի 24ին իրիկունը՝ Գաղղիայի Հարգուը կոմս դեսպանին ներկայութեանը կուիրինալի պալատին մէջ իր հասարակ Քահանայապետական ճերմակ հագուստները հանեց ու պարզ Քահանայի սեւ հագուստ հաղաւ, ակնոց մ'ալ դրաւ ու մինակուկ միայն հաւատարիմ սենեկապետով մը

իր սենեակին մէկ դռնէն ելաւ, որն որ պալատին չընաւ կուած սենեակները կը տանէր: Աս սենեակները Հելուետացի պահապանաց հասարակօրէն կեցած նեղ ճամբուն (corridor) հետ մեծ դուռով մը կապակցած էին, որն որ երկայն ատենէ վեր ամենեւին բացուած չէր: Աս գուռը մեծ դժուարութեամբ բանալէն ետքը՝ պալատին ամէն ճամբաներուն վրայ կեցող քաղաքային պահապաններուն մէջէն առանց ճանչուելու անցաւ դուրս ելաւ: Լատերանեան Ս. Յովհաննու եկեղեցւոյն մօտերը Պատիերայի դեսպան Շբաւը կոմսը գտաւ, որն որ իր կառօքն անոր կը սպասէր, անոր մէջ մտաւ ու առանց արգելքի Ալպանոյէն անցաւ մինչեւ Արիշիա գնաց: Հօն նոյն Շբաւը կոմսին ամուսինն իրեն կը սպասէր, կառքը հասածին պէս՝ կոմսը դուրս ելաւ ու կոմսուհին մէջը մտաւ ու բոլոր գիշեր յառաջ երթալով առտուան դէմ Նէապոլոյ սահմանը հասաւ ապահովցաւ: Փերդինանդոս Բ. թագաւորը զքահանայապետն իր երկրին մէջ ուրախութեամբ ընդունելով՝ կայեդայի բերդաքաղքին մէջը ամէն հանգստեամբ ընակեցուց, ուր կարդինալներուն շատերն եկան իր քովը ժողվեցան. իսկ Հռոմ միայն ուժի կարդինալ մնաց:

Հոս մայրաքաղքին մէջ պատգամաւորաց սենեակին անուամբն ու վերցգրեալ պաշտօնեաներուն դլիսաւ որութեամբն առժամանակեայ կառավարութիւն մը դրուեցաւ, որն որ մինչեւ ընդհանուր սահմանադրական ժողվոյն գումարուիլը պիտ' որ գործէր: Պաշտօնեաներուն դահերէցը Մամիանի արտաքին տէրութեանց ծանուցագիր մը խաւրեց, որուն մէջ ամէն անցած դէպքերը բարեքելու եւ արդարացընելու կը ջանար, եւ կը ծանուցանէր որ կառավարութիւնը՝ Հռոմայի իրողութեանց մէջ ամենեւին արտաքին միջամտութիւն չ'ուզեր ու չ'ըն-

գունիր։ Իսկ Պիոս Թ. Կայեդա հասածին պէս՝ հրովարտակ մը հանեց, որով կը ծանուցանէր՝ թէ Նոյեմբեր ամսոյն 16էն սկսելով Հռոմայի մէջ եղած կարգաւորութեանց դէմ կը բոլորէ։ Նոյնպէս եւ որոշ խօսքերով կը յայտնէր՝ որ ինք Հռոմէական Երկրին աշխարհական իշխանութիւնն ինչպէս որ իր նախորդէն ընդունած էր, անանկ ալ կ'ուղէ ամբողջ ու կատարեալ իր յաջորդին աւանդել։ Ասով Մածծինեանք աւելի եւս գրգռուելով՝ նոր պաշտօնարանին միջնորդութեամբ (Գեկտ. 7.) բոլոր Հռոմայի Երկրին ժողովրդոց հրովարտակ մը հանեցին, որուն մէջ Պիոս Թ. ին Կայեդայէն ըրած կարգաւորութիւններն ու յայտարարութիւններն անզօր ու ոչինչ կը հրատարակէին։ Ասկից ետքը կառավարութեան կողմանէ քանի մը պատգամաւորներ Կայեդա խաւրուեցան՝ որ զՊիոս Թ. ստիպէն նորէն իր Երկիրը գաւանալու. բայց ասոնք Նէապոլսոյ սահմանէն ներս մտնելու հրաման ընդունիլ չկրնալով՝ ետ դարձան։ Երբ որ աս հնարքը չաջողեցաւ, կառավարութիւնը քանի մը հեղ գրով զքահանայապետը յորդորեց որ ետ դառնայ, ապա թէ ոչ, կ'ըսէր, իր աշխարհական իշխանութեան ամէն իրաւունքները կը կորսընցընէ. բայց աս սպառնալիքն ալ ազդեցութիւն մը չըրաւ։ Աս միջոցին հռչակաւոր Կարիպալտի, որն որ Աւստրիացիներէն իր ազատակամ զօրքովը Հելուետիայի Երկիրը քշուած էր, Հռոմ եկաւ ու նորէն ազատակամ զօրք ժողովելով՝ Հռոմայի հասարակապետական կառավարութեան պաշտպան ու պահապան ըլլալու կը ջանար։

Մածծինեանք ժողովուրդներն իրենց օրինաւոր վեհապետաներուն դէմ գրգռելով՝ զանոնք օրէ օր աւելի համարձակ ու յանդուգն ըլլալու վարժեցուցած էին. աս բանիս վնասակար հետեւանքը պէտք էր որ իրենք ալ

ուշ կամ կանուխ զգային։ Իրօք Հռոմայի ժողովուրդը հեղ մը սկսած ըլլալով իր ամէն ուղածները կատարել տալ, ալ ետեւէ ետեւ նոր նոր պահանջմունք ընելէն չէր դադրեր. անանկ որ նոր պաշտօնարանը զանոնք չկըս-նալով կատարել, լուծուեցաւ, եւ Կալլեդդի հրամանա-պետ (dictateur) անուանեցաւ։ Եւ որովհետեւ աս մարդը որչափ ալյանդուգն էր՝ աս բարձր ու դժուարին պաշ-տօնը մինակ յանձն առնուլ չէր ուզեր, անոր համար ժողովրդեան սիրելի ըլլող երկու անձինք ալ՝ Գորսինի ու Գամմերադա իրեն ընկեր տրուեցան ու աս երեքը (հին Հռոմայեցւոց սովորութեան համեմատ) եռապետք (triumviri) անուանեցան, որոնցմով նոր կառավարու-թիւն մը սկսաւ։ Նա եւ երկու սենեակները (Գեկտ. 28.) լուծուեցան ու անկից ետքը կառավարութիւնը հրաման հանեց՝ որ բոլոր Խոտալիայի համար գումարուելու ընդհանուր սահմանադրական ժողովոյն անդամները սկսին ընտրուիլ. եւ աս ժողովն իր նիստերն ու դործողութիւն-ները յաջորդ (1849) տարին Փետրուար ամսոյն 5ին սկսի։ — Աս ժողովոյն անդամ պիտ' որ ընտրուեին չե թէ միայն Հռոմայի երկրին բնակիչներուն մէջէն, հապանա-եւ բոլոր Խոտալիայի բնակիչներէն ընտիր ու հայրենասէր անձինք։ Թէպէտ եւ վերոյգրեալ եռապետները կառա-վարութեան գլուխն էին, սակայն Հռոմայի մէջ բուն իշխանութիւնը կը բանեցընէր ու ամկապետական տտեանը կամ ժողովակը (circolo popolare), որուն գլուխն էր Մամիանի։ Աս ժողովակը 1848 տարւոյն վերջը հրատա-րակեց որ քահանայապետին աշխարհական իշխանու-թիւնը դադրած է։ Աս ու այսպիսի յանդզնական գործ-քերն ու վճիռները նոյն իսկ Մամիանիին շատ շափազանց ու անխոհեմ երեւնալով՝ ան ժողովոյն դլխաւորութենէն ելաւ։ Այսպէս եւ Ցուգգի զօրապետը՝ Հռոմայի գործ-

քերուն օրէ օր աւելի խառնակուիլն ու գէշնալը տեսնելով, երկիրը թողուց ու կայեդա քահանայապետին քով գնաց, սրուն միշտ հաւատարիմ մնացած էր: Իսկ կառավարութիւնը կարիպալտիին հրաման ու իշխանութիւն տուաւ կրցածին չափ ազատակամ զօրք ժողվել ու տէրութիւնը պաշտպանել:

Ուսէպէտ եւ քահանայապետը Հռոմեղած ատենն աւ իրեն կողմնակցութիւն ցուցընողներն ու անոր իրաւունքը պաշտպանողները Մածծինեանց կատաղութեան զոհ կ'ըլլային: բայց անիկայ Հռոմայէն հեռանալէն ետքը՝ աւ մէկ խօսքով կամ նշանով անոր կողման պաշտպան ըլլալը՝ ստոյգ մահուան պատճառ կ'ըլլար: Ամէն օր այսպիսի եկեղեցական ու աշխարհական անձանց սպանութեան լսրերը կը լսուէին: Ամենէն աւելի շատ սպանութիւններն եւ ուրիշ անդիմութեան գործքերը Ծամպիանքի անուամբ Պոլոննեացի աւազակապետի մը ու իր ընկերացը ձեռքով կը կատարուէին: Աս կատաղի մարդն եօթը սպանութեանց համար բանտ դրուած էր. բայց նոյն ատեն կառավարութեան գլուխ ըլլողներուն մարդատիրութեամբը բանտէն ազատած ըլլալով՝ իր շնորհակալութիւնն անոնց կը ցուցընէր իրենց ատելի կամ կառկածելի ըլլող անձինքը՝ մանաւանդ եկեղեցականները կերպ կերպ հնարքներով ձեռք բերելով ու անխնայ սպաննելով: Աս զարհուրելի աւազակապետին ու իր ձեռաց տակն ըլլող աւազակաց դաշցններուն զոհ ըլլող անձանց ցուցակը հոս գնելը կարեւոր չենք սեպեր, բայց միայն կը ծանուցաննենք՝ որ աս ատենները Հռոմայի մէջ անդիմութեան գործքերը կարծես թէ բոլոր ժողովը դեան համար հաճոյական տեսարաններ կամ զբաղմունք եղած էին: Ասոր ապացոյց ըլլայ հետեւեալ դէպքը: Կալեդի եռապետն օր մը իր զինուորներովը քաղքին

բոլորտիքը պարտած ատենը՝ երեք գեղացի տեսաւ ու կասկածելով որ ծպտեալ Յիսուսեանք ըլլան, զիրենք բռնեց քշքշելով քաղաք խոթեց ու կատղած ժողովրդեան ձեռքը տուաւ, որոնք զիսեղմերը տարին կամուրջի մը վրայ չարաշար սպաննեցին։ Տեսնող մը կը վկայէ՝ որ սպաննողներն իրենց սուրերուն վրայի արիւնը լցելով մաքրեր են։

Խռեպէտ եւ զարնել սպաննելն աւազակներու եւ ցած ժողովրդեան գործքն ու զբաղմունքն էր, սակայն առանձնականաց ստացուածներն ու կալուածները յափրշտակելն ու (իբր թէ տէրութեան գանձին) առնելը բուն Մածծինեան կառավարութիւնն իրեն սեպհական գործն ու պաշտօնն ըրած էր։ Աս սքանչելի կառավարութիւնն ամէն կերպ սպառնալիքով քաղքին բնակիչներն ահու դողու մէջ խոթելով, անոնցմէ սա նա տուքքը բռնի առնելէն ետքը՝ լրագիրներու մէջ առ կերպով առնուած ստակները իրրեւ ժողովրդէն հասարակապետութեան յառաջադիմութեան համար ազատ կամոք տրուած ընծաներ հրատարակել կու տար։ Բայց ամենէն աւելի զարմանալին ան է՝ որ ասդիէն անդիէն բռնութեամբ առնուած ու եկեղեցիներէն կողոպտուած միլիոններու արժեքով արծաթ դրամանոց կ'երթար ստակ կոխուելու համար։ սակայն դուրսը շըջանի մէջ արծաթ ստակ շատ ցանցառ կը գտնուէր, իսկ նոր կոխուած գահեկան ամենեին չէր տեսնուեր։ Ասոր բուն պատճառն ան էր՝ որ պաշափ արծաթը կամ ստակը կառավարութեան դլուխն ըլլողներուն ու իշխանութիւնը վարողներուն քսակը կ'երթար աներեւոյթ կ'ըլլար։

Վայսպիսի հանդամանքներն ու առանձինն ռամկապետական ժողովակին բռնած ընթացքը նոյն իսկ Մածծինեանց մէջէն քիչ մը չափաւորութեամբ վարուիլ ու-

զողները ստիպեցին ամէն գործքերէն եւտ քաշուելու : Նա եւ վերոյգրեալ եռապետներն իրենց պաշտօնէն հրաժարեցան ու անոնց տեղ մասնաւոր կառավարիչ ժողով մը դրուեցաւ : Հռոմայի կառավարութեան անկարգութիւնները նոյն իսկ Պոլոնեա գտնուող խիստ արմատականաց, որոնք ամէն կերպիւ ռամկապետական իշխանութեան կողմնակից ու պաշտպան էին, չէ թէ միայն իրենց կողման վեսասակար, հապա նա եւ բոլորովին բռնաւորական գործքեր երեւնալով, սկսան անտեղաց կառավարութեան գլուխն ըլլողներուն հետ թշնամութեամբ վարուիլ ու անոնց սպառնալիք ընել :

Յառաջագոյն եղած որոշման համեմատ ընդհանուր սահմանադրական ազգային ժողովոյն անդամներն ընտրուած ըլլալով, նոյն ժողովը (1849. Փետր. 5.) բացուեցաւ ու սկսաւ բոլոր իտալիայի համար խորհուրդ ընել : Իր գլխաւոր ու առաջին գործքերուն մէկն եղաւ (Փետր. 9.) գքահանայապետն իր աշխարհական իշխանութենէն մերկացընել ու Հռոմայի երկրին Հասարակապետութեան մը փոխուիլը վճռել ու հետեւեալ խօսքերով հրատարակել : Հռոմէական տէրութեան վրայ աշխարհական իշխանութիւնը քահանայապետէն իրօք ու ըստ իրաւանց վերցուած է : Հռոմայի եպիսկոպոսն իր հոգեւոր իշխանութիւնն ազատաբար ու անկախութեամբ բանեցընելու համար ամէն կերպ երաշխաւորութիւնը կ'ընդունի : Հռոմէական տէրութիւնը պարզ ռամկապետական կառավարութիւնը կ'ընտրէ ու Հռոմէական Հռոմէական հասարակապետութիւնն իտալիայի մնացած մասին հետ այնպիսի կապակցութեան մէջ կը մնայ, զորն որ բուն ազգայնութիւնը կը պահանջէ : Ժողովոյն 160 անդամներէն միայն 140 հոգի աս վճռոյն հաւանեցան

ու ստորագրեցին։ Աս ետքիններուն՝ այսինքն զքահանայապետն աշխարհական իշխանութենէ զրկելու հաւանողներուն մէջ առաջինն եղաւ կալեդդի, որն որ Գրիգոր ԺԶ.ին ժամանակը քաղաքային ծանր յանցանաց համար՝ յառաջ մահուան ու ետքէն մշտնջենաւոր բանտարդելութեան դատապարտուած, բայց Պիոս Թ.ին հրամանաւն իր ազատութիւնն ընդունած էր։ Կ'երեւայ որ աս քաղաքագէտ մարդն իր չնորհակալութիւնն իրեն ազատչին այսպիսի ապերախտութեամբ ցուցընելն ամենէն պարտուպատշաճ ու խոհեմական քաղաքականութեան կերպը սեպած է։

Հասարակապետութիւնը հրատարակուելէն ետքը՝ նորէն եռապետներ անուանուեցան ու նոր պաշտօնարան մը դրուեցաւ։ Թէպէտ եւ նոյն իսկ Հռոմայի մէջ, ինչպէս նա եւ ուրիշ տեղեր, ամենեւին հասարակապետութիւն չուզողներուն թիւը խիստ մեծ էր։ բայց ասոնք անզօր ըլլալով, կամ աւելի աղէկ ըսենք՝ աշխատութենէ աւելի հանգիստը սիրելով, լուեցին։ Սակայն իրենց լուութեան վնասները շուտով սկսան զգալ, մանաւանդ հարուստները որովհետեւ հասարակապետական կառավարութիւնն անոնցմէ անդադար ստակ կը պահանջէր, կէս մը՝ տուրքի կամ հարկի անունով, կէս մ'ալ՝ բռնի փոխառութեան անունով։

Վահանայապետը Հռոմայի մէջ եղածներուն լուրերն ընդունելով, (Փետր. 14.) Կայեղայէն բողոքի գիր մը գրեց իր աշխարհական իշխանութեան յափշտակութեան դէմ ու ամէն՝ արտաքին տէրութեանց խաւրեց։ Նա եւ առանձինն Աւստրիայի, Գաղղիայի, Սպանիայի ու Նեապոլսց տէրութեանց օգնութիւնը խնդրեց աս իշխանութիւնը պահպանելու համար։ Ասկից ետքը երեք կարդինալներու յանձնեց՝ որ իբրեւ իր փոխանորդներն 1861.1.2.

ու իր անուամբը Հռոմայի մէջ կարելի եղածին չափ իր կառավարութիւնը յառաջ տանին։ Մի եւ նոյն ժամանակ Անդոնելլի կարդինալը քահանայապետին անուամբը յայտարարութիւն մը հանեց, որով Եկեղեցական ստացուածոց ծախուիլն ու Հռոմայի մէջ գտնուող ճարտարութեան ու արուեստից հին ու ընտիր յիշատակարանները դուրս հանելլը կամ օտարացընելլը կ'արգելուր։ Աս ասանկ ընելուն պատճառն ան էր, որ ռամկապետական կառավարութիւնը կ'ուզէր ասոնք գրաւ գնելով՝ Անդղիայի տէրութենէն փոխ ստակ առնուլ։ Աս արգելքը թէպէտ եւ ծախել կամ օտարացընել ուզողները չէր վախցըներ, սակայն գոնէ գնել կամ իբրեւ գրաւ ընդունել ուզողները վախցընելով ու զգուշացընելով՝ իր նպատակին կը հասնէր։

Այսպիսի հրամաններով ու գրութիւններով սահմանադրական ժողովն իր գործողութեանց մէջ ամենեւին չարգելուելով՝ քահանայապետին իրաւանցը գէմ նոր կարգաւորութիւններ ընելու կը փութար։ Նոյն ժողովն իր առջի վճիռէն երեք շաբաթ ետքը՝ (Փետր. 28.) Արմելլինի, Սալիչեդդի ու Մոնդեքքի Մածծինեաններուն իշխանութիւն ու հրաման տուաւ Հռոմայի հաւատոյ խնդրոց քննութեան ատեանը (S. Officiale) բոլորովին ջնջել վերցընել։ Քահանայապետին ու Եկեղեցւոյ թշնամիներն աս ատեանն աւելի եւս ատելի ընելու եւ ժողովուրդը նոյն ատեանին խնամքն ունեցող Դումինիկէան կրօնաւորներուն գէմ աւելի եւս գրգռելու համար՝ ասդիէն անդիէն խել մը դիակիներ, կմախքներ, ոսկրտանք ու արիւնաշաղախ մազեր ժողովելով՝ գաղտուկ նոյն ատեանին տեղը բերին։ Ետքը տեսակ տեսակ երկաթէ տանջանարաններ ու գործիքներ, սուր, դանակ, ունելիք ու շուաններ նոյն տեղը բերին դիզեցին։ Ասոնք պատ-

բաստելէն ետքը՝ հրատարակեցին որ սահմանեալ օր մը  
նոյն ատեանին տեղը պիտ' որ բացուի. ուստի ժողովուր-  
դը թող գայ հոն ժողովի, որպէս զի ամէն մարդ իր աշ-  
քովը տեսնէ, կ'ըսէին, քահանաներուն ու վանականնե-  
րուն անդթութիւնը: Եւ յիրաւի որոշուած օրը ցած ժո-  
ղովուրդը Միներուա ըսուած հրապարակը ժողվեցաւ ու  
կը սպառնար հոն ըլլող Դոմինիկեանց գլխաւոր վանքը  
կրակի տալ ու մէջը գտնուող կրօնաւորները սպաննել:  
Բարեբախտութեամբ նոյն ատեն Գարապինիկը բոսւած  
զօրաց մէկ մասը վանքին մէջ կը բնակեր, որոնք կատղած  
բազմութեան սպառնալիքը լոելով, իրենք ալ սպառնա-  
ցան որ վանքին վրայ բոնութիւն մ'ընելու սկսուածին  
պէս՝ իրենց հրացանները բազմութեան պարպելով՝ զա-  
մէնքը կը ցրուեն:

Հոռմայի Մածծինեանները միայն քահանայա-  
պետական երկրին համար իրենց ջանքը ցուցընելը բաւա-  
կան չսեպելով, ինչպէս հասարակապետութիւնը հրա-  
տարակելէն առաջ՝ նոյնպէս ետքն ալ բոլոր Խտալիայի  
անկախութեան ու միութեան համար հոգ կը տանէին:  
Աս վախճանին համար ընդհանուր Խտալական խորհր-  
դանոց մը հաստատելու խորհուրդն յառաջադրոյն որոշած  
ըլլալով, (Մարտ 1.) սկսաւ նոյն խորհրդանոցին խաւրուե-  
լու պատգամաւորաց ընտրութիւնը: Ընտրուողներուն  
մէկն եղաւ Երեւանուրդ Խորլոյի հայրն ու գլուխը Մած-  
ծինի, որն որ իր մինչեւ ան ատեն ունեցած բազծանաց  
կատարումն ու բանեցուցած հնարքներուն պտուղը Հռո-  
մէական հասարակապետութեան հաստատուելովը տե-  
սած ըլլալով, ա՛լ ամենայն հոգւով ու զօրութեամբ կա-  
ռավարաւթեան գործքերուն մէջ մտաւ, եւ բոլոր Խտա-  
լիայի մէջ նոյն ռամկապետական կառավարութիւնը տա-  
րածելու կը ջանար:

Աս մարդուն ինչպէս նա եւ իրեն կարծելից ու  
թեւակից ըլլող հասարակապետականներուն ջանից ա-  
ռաջին պտուղը Տոսկանայի տէրութեան մէջ երեւեցաւ:  
Աս երկրին Լէոպոլդոս Բ. մեծ դուքսն ի սկզբանէ հետէ  
իր հպատակաց օգտին համար ամենայն հոգւովկ'աշխա-  
տէր, եւ իրաւցընէ իր ջանիւքն ու իմաստուն կառավա-  
րութեամբն երկիրը վերջին աստիճանի կը ծաղկէր ու ա-  
մէն բանի մէջ յառաջադէմ կ'ըլլար: Բայց Մածծինեան-  
ներուն գրգռիչ հնարքներն անոր հպատակներուն միտքը  
շփոթելով ու տժգոհութեան որոմն անոնց սրտին մէջ  
տնկելով, զանոնք կը ստիպէին՝ ունեցածներնէն աւելի ա-  
ռաւելութիւններ ունենալու բաղձալ ու աս բաղձան-  
քէն գրգռելով՝ իրենց վեհապետին միշտ նոր պահանջ-  
մունքներ ընել: Մեծ դուքսն աս պահանջմունքները  
կրցածին շափ կատարելու աշխատելով, աղատական նո-  
րոգութիւններ ու կարգաւորութիւններ կ'ընէր. մինչեւ՝  
ինչպէս յառաջագոյն գրեցինք իր ժողովրդեան կամքը  
կատարելու համար՝ իրեն աղգակից ու մտերիմ բարեկամ  
ըլլող Աւստրիայի կայսեր գէմ արուած պատերազմին  
օգնական զօրք խաւրելն իսկ ուղելով չուղելով յանձն  
առաւ: Բայց ասով ալ չկրցաւ իր հպատակաց գրգռեալ  
միտքը հանդարտեցընել ու գոհ ընել: Ժողովրդեան  
գրգռիչներն այնչափ ու այնպիսի հնարքներ բանեցուցին,  
եւ իր վեհապետին այնչափ զիջմանցը երախտագէտ ըլ-  
լալու տեղ՝ աւելի եւս համարձակութիւն գտնելով՝ իր  
խրատտուներէն խորհած ու հնարած սահմանադրական  
ժողով մը անոր առաջարկեց, որուն մեծ դուքսն ակամայ  
հաւանեցաւ: Սակայն անկից ետքը՝ ալ իր երկրին մէջ  
մնալով Մածծինեանց ետեւէ ետեւ ընելու չափազանց  
պահանջմունքն ընդունելու ստիպուիլ չուղելով՝ Տոս-  
կանայէն դուրս ելաւ: Ինք իր երկրէն հեռացածին պէս՝

կուերացցի փաստաբանին առաջնորդութեամբը, զորն որ մեծ դուքսը պաշտօնէից գահէրէց անուանած էր (Փետր. 18.) նոր կառավարութիւն մը դրուեցաւ, որն որ բոլորովին հասարակապետական էր. ու անոր գլուխ եւ հրամանապետ եղաւ ինք կուերացցի :

Եւ յապէս իտալիայի մէջ Մածծինեանց հնարիչն երկու հասարակապետութիւններ հիմնեցան, Հռոմէականը՝ բուն երկրին պատգամաւորաց վճռովը, եւ Տուկանայինը, որն որ թէպէտ եւ մասնաւոր վճռով մը շդրուեցաւ, բայց իրօք ռամկապետական հասարակապետութիւն մըն էր : Մածծինի հոն ալ իր բաղձանաց կատարումը տեսնելով՝ ալ ուրիշ վախճանի համար չէր աշխատեր, բայց եթէ աս երկու երկիրներուն կառավարութիւնները միացընելով՝ երկուքէն մէկ հասարակապետութիւն ձուլել կազմել. աս որ ըլլար, կը յուսար որ իտալիայի ուրիշ մասերուն մէջ ալ ետեւէ ետեւ ասանկ հասարակապետութիւններ դուրս հանելով ու զանոնք կամաց կամաց միացընելով՝ բոլոր իր երիտասարդ իտալիան միակ մեծ հասարակապետութիւն մ'ընէ : Բայց չէր գիտեր որ ինք ու իրեններն այսպիսի խորհուրդներու զբաղած ատեն՝ ուրիշ կողմերէն ինչ փոթորիկներ ու կայծակներ իրենց անկած հասարակապետութեան ծառը խորտակելու եւ կործանելու կը պատրաստուէին :

Ի վերայ այսր ամենայնի ժամանակին հանգամանաց համաձայն մտածելով՝ կընար ըսուիլ որ աս երկու հասարակապետութեանց համար ան ցանկալի ու նպաստաւոր ատենն եկած հասած պէտք էր սեպել, որուն մէջ իրենց զօրութիւնը միացընելով՝ Աւտրիայի ուժն ու իշխանութիւնն իտալիայի մէջ տկարացընելու եւ զանիկայ նոյն երկրէն բոլորովին դուրս հանելու փոթային : Գիտենք՝ որ նոյն հասարակապետութիւններուն հիմնիշ,

գլուխ ու յառաջացուցիչ ըլլողներն ի սկզբանէ հետէ մի միայն բաղձանք ունէին՝ օտարականներն իտալիայէն վլնտել եւ ի մշտնջենաւորս դուրս հանել։ Բայց զարմանք որ նոյն ատեն բոլոր իշխանութիւնը ձեռքերնին ունենալով, ամենեւին շարժում մը չէին ցուցըներ յառաջուան իրենց մեծաբանութեան ու սպառնալեաց գործադրութիւնն ընելու։ Ան ստոյգ է՝ որ Հռոմայի հասարակապետութեան գլուխ ըլլողները եկեղեցիներուն զանգակները յափշտակել, հալեցընել ու թնդանօթներ թափել կու տային, ու երբ որ Կար. Ալբերտոս, որն որ Աւստրիայի գեմ Երկրորդ անգամ պատերազմ սկսելու կը պատրաստուէր, (ինչպէս հասարակապետականք զինքը կը յորդորէին), իրենցմէ 25,000 օգնական զօրք ու բոլոր պատերազմին ատենն՝ օրը 1000ական դահեկան (սուսումնէ) իբր պատերազմի ծախք կը պահանջէր, Հռոմայն մայեցիք՝ 40,000 ու Տոսկանացիք 20,000 զօրք նա եւ պատերազմի տուրքը խաւրել խոստացան։ Սակայն երբ որ պատերազմելու ժամանակն եկաւ ու կռիւը սկսաւ, ոչ Հռոմայեցիք ու ոչ Տոսկանացիք զինուոր մ'ալ օգնութեան խաւրեցին։ Հապա Երկուքն ալ իրարմէ խրատուածի ու խօսք մէկ ըրածի պէս իրենք զիրենք կ'արդարացընէին ըսելով՝ որ ներքին խոռվութիւններուն ու թշնամիներուն պատճառաւ իրենց զօրքը Երկիրներէն դուրս հանելու չեն համարձակիր։

Անցնինք Սարդինիայի թագաւորութեան երկիրը։ Հռոմ շափաւոր կողմնակցութիւն մը, այսինքն հասարակապետութիւն չուզողները՝ Միջին Իտալիայի հասարակապետականներուն ջանիցն ու գործողութեանց մէջ ուրիշ բան չէին տեսներ ու գտներ, բայց եթէ Իտալիայի զօրութիւններուն ցրուիլն ու տկարանալը։ Կոյն տէրութեան մէջ առ կողմնակցութիւնը շատ զօրաւոր էր ու

անոր կ'առաջնորդէր սրատես ու խոհեմ Ճոպերդի քաղաքագէտը, զորն որ թագաւորը պաշտօնէից դահերէց ըրած էր : Ասիկայ պաշտօնարանին գլուխն անցնելէն ետքը՝ միտքը դրաւ Տոսկանայի երկիրը քանի մը գունդ զօքք խաւրել ու մեծ դուքսն իր երկիրն ու գահը դարձրնել : Աս բանս Մածծինեանց միտքը շփոթեց ու նոյնին մէջ իրենց կողման մեծ վտանգը տեսնելով՝ ամէն հնարքները սկսան ի գործ գնել իրենց գլխուն վրայ պատրաստուող փոթորիկը փարատելու եւ համնելու չարեաց առջեւն առնելու : Թէպէտ եւ չափաւոր (հասարակապետութիւն չուզող) կողմնակցութիւնը շատ բազմաթիւ էր . բայց իրենց մէջ Ճոպերդիի պէս սրտոտ ու համարձակ անձինք չգտնուելուն՝ երբ որ արմատականք կամ Մածծինեանք սկսան Ճոպերդիին խորհուրդին դէմզայրանալ ու սպառնալիք ընել, անոր կողմնակիցներուն մեծ մասը սասանելով՝ իրմէ բաժնուեցան ու հեռացան : Եւ որովհետեւ ան ատեն Սարդինիայի մէջ գտնուող բազմաթիւ Լոմբարտացի փախստականներն ու Ճոպերդիին ջանքովը պաշտօնէ ձգուած հին պաշտօնեաները՝ Ռեւել, Բինելլի ու իրենց ընկերներն ամէն ուժգնութեամբ նոյն դահերէցին դէմ ելան, անոր համար ինքն ալ հարկադրեցաւ պաշտօնէն ելլել ու երկրէն հեռանալ :

Ան օրէն ետքը՝ ալ Սարդինիայի կառավարութիւնը՝ զարհուրելի ալէկոծութեան մէջ գտնուող նաւու մը պէս՝ անհմուտ զեկավարներու ձեռաց տակ ժայռէ ժայռ զարնուելու վտանգի մէջ կը տատանէր : Երկրին մէջ ըլլող այլ եւ այլ ժողովակները կառավարութեան իրարու հակառակ խորհուրդներ կու տային . Մածծինեանք համարձակութեամբ ժողովրդեան մէջ սփռելով՝ իրենց ռամկապետական խորհուրդներովը շփոթութիւնները կ'աւելցընէին : Մէկ խօսքով ըսենք, յայտնի կը

տեսնուէր որ անանկ զարհուրելի դէպքեր կը պատրաստուին, զորոնք թագաւորն իր բոլոր իշխանութեամբը կարող պիտի չըլլայ արգելել ու կարգի դնել. մասնաւանդ թէ նոյները գուցէ իր գահին ալ կործանելու պատճառ պիտօր ըլլան: Այսպիսի շփոթութեան մէջ կար. Ալբերտոս այլ եւ այլ խորհուրդներով աղմկած ատենը՝ Հռոմգարիայի յեղափօխութեան յաջողութեամբ յառաջ երթալուն, եւ Աւստրիային՝ նոյն երկրին հետ զբաղելուն լուրն Խոտայցւոց ականջը հասաւ: Ասով իրենց քաջասրտութիւնը նոր բորբոք մը ստացաւ ու ալ չէին տարակուսեր՝ որ եթէ նոյն կայսերութեան դէմ Խոտայիէն պատերազմի յայտարարութիւն մը գալու ըլլայ, դէմ կենալու բաւական զօրութիւն չունենալով՝ զիտալիա Խոտայցւոց կը թողու: Կար. Ալբերտոս ալ կամ աս ետքիններուն համոզումն ունենալով, ուստի եւ առջի հեղ կորսընցուցած պատիւը նոր պատերազմով մը ստանալու յուսալով, եւ կամ Խոտայցւոց թախանձանքէն չկրնալով ազատիլ, (ինչպէս իր յայտարարութեան խօսքերէն կրնայ իմացուիլ,) որոշեց հեղ մ'ալ պատերազմով Լոմբարտիա մտնել:

Աս խորհուրդն առանկ որոշելէն ու հաստատելէն ետքը՝ (1849. Մարտ 12.) իր զօրապետներուն մէկը Միւլան խաւրեց, որ Ռիատեցքի սպարապետին ծանուցանէ թէ անկից ետքը զինադադարին ժամանակը լմնցած է: Ռիատեցքի աս յայտարարութիւնը չէ թէ միայն հանդարտութեամբ, հապա նա եւ հաճութեամբ ընդունեցաւ, որովհետեւ իր հրամանին տակ ըլլող զօրաց պատրաստութիւնը կը ճանշնար եւ Աւստրիայի զէնքերուն համար նոր յաղթանակներ ու փառք ստանալու ժամանակը հասած ըլլալուն վրայ տարակցած չունէր: Աս բանիս ապացոյց մըն է՝ աս լուրն իր զինուորներուն ծանու-

ցանելու կերպը. ինչու որ նցն յայտարարութիւնն ընդունելուն պէս՝ իր զօրքը ժողվեց ու ըսաւ. “Զինուորք, պատերազմը նորէն պիտ’ որ սկսինք. աս հեղու մեր նպատակն ըլլայ մինչեւ Դուրին յառաջ երթալ,,: Ինչպէս սպարապետը՝ նշնպէս բոլոր զօրքն արտաքսյ կարգի ու բախութեամբ աս յայտարարութիւնն ընդունելով՝ պատերազմելու եւ յաղթելու եռանդնին սկսան յայտնել:

Պատերազմը սկսելու ատեն Ռատեցքին հրամանին տակ ըլլող զօրաց թիւն էր 60,000, որոնք 120 հատ աղէկ թնդանօթներ ունէին: Խոկ կար. Ալբերտոսին զօրաց բոլորական թիւն էր 80,000 ու թնդանօթներուն թիւն 168: Սարդինիացիք իրենց զօրաց թուոյն առաւելութենէն զատ ուրիշ ամէն նկատմամբ Աւստրիացոցմէ վար էին. ինչու որ Ռատեցքին հրամանին տակ ըլլող աղէկ կրթուած զօրքը չէ թէ միայն եռանդմամբ պատերազմելու կը բաղձային, հապա նա եւ իրենց զօրութեան ու զօրապետներուն հմտութեան վրայ հաստատուն վստահութիւն ունէին: Խոկ Սարդինիայի զօրքը՝ նախընթաց տարին աւելի մեծ զօրութիւն ու յարմար դիզեր ունենալով՝ կրած պարտութիւններնին յիշելով ու իրենց զօրապետներուն անկարութիւնը կամ աւելի եւս՝ իրենց աղէկ առաջնորդելու հաստատուն կամք չունենալը նցն պարտութիւններուն պատճառ դնելով, իբր ակամայ պատերազմի կ'երթայիին: Աս անգամ ուրիշ հանգամանք մ’ալ կար՝ որ զինուորներուն պատերազմելու փափագն աւելի եւս կը տկարացընէր, այսինքն իրենց վերին հրամանատարը Քըշանովսքի Լեհացին ու անոր Լեհացի ընկերները Զամոյսքի ու Ռամորինոյ, ինչպէս նա եւ Անդոնինի, իրենց անծանօթ ու օտար անձինք էին: Ասկից ի զատ՝ հասարակապետութիւն ուզող ու սահմանադրական թագաւորութեան պաշտպան ըլլ-

լող երկու հակառակ կողմանք իրենց դործակալները զօրաց խաւրած էին: Ասոնց առջինները զինուորները կը վհատեցնէին, ըսելով որ իրենց թագաւորն Աւստրիայի հետ ի ծածուկ ամէն բան յարմարցուցած ըլլալով՝ իր կամքն անոր զօրքէն պիտ' որ յաղթուի: Խոկ ետքինները զիրենք կը խրատէին՝ որ պատերազմ ուզողներուն հետեւելով կեանքերնին պարապ տեղ չզոհեն, ապա թէ ոչ՝ իրենք դուրսը պատերազմի զբաղած ատեն՝ Սարդինիայի մէջ հասարակապետութիւնը կը հաստատուի: Նշն խոկ պատերազմը սկսելուն նախընթաց իրիկունը զօրաց մէջ տոմսեր կը պտըտէին, որոնց վրայ գրուած էր. Սարդինիացիք, որո՞ւն համար կը կարծէք որ կը պատերազմիք. ձեր թագաւորին համար. — աս վայրկենիս մէջ Դուրին հասարակապետութիւնը հրատարակուեցաւ ու թագաւորին եւ իր ազգատոհմին գահէն մերժուիլը հաստատուեցաւ: Ուստի գիտցէք որ դուք հասարակապետութեան համար պատերազմի կ'երթաք:

Կար. Ալբերտոս զինագագարին վերջանալը հրատարակելէն ետքը՝ իր զօրաց վրայ վերին հրամանատար կարգեց Քրշանովաքի Լեհ զօրապետը, որն որ բոլոր զօրաց կեդրոնը հաստատեց Կովարա, Վիճեւանոյ ու Աերչելլիքաղաքներուն մէջտեղը. խոկ երկու թեւերը Բարմայի դքսութեան սահմանէն սկսած՝ մինչեւ Լակոյ Մաճճորէ լիճին եզերքը սփռեց երկրնցուց: Սարդինիայի զօրապետները հանգարտութեամբ մը կարծէին, որ Ուստեցքի՝ Լոմբարտիայի մէջ նոր ապստամբութեան մը առջեւն առնելու համար (ինչպէս որ Կար. Ալբերտոս կը յուսար կամ կը բաղձար, մանաւանդ թէ գրգռելու կ'աշխատէր,) իր զօրքը բաժնելով՝ երկրին այլ եւ այլ կօղմերը մաս մաս կը թողու, ուստի եւ իր բոլոր բանակովն իրենց գէմ չիքալեր: Բայց քաջ ու հմուտ ծերունին աս անխոհական

ճամբան չըռո՞նեց, հապա Լոմբարտիայի մէջ պատրաստուող ապատամբութիւնը մեծ բանի տեղ չդնելով, իր բոլոր բանակովն անյապաղ Սարդինիացւոց դէմ քալել սկսաւ, որպէս զի անոնց երկայն ատեն Լոմբարտիայի մէջ մնալու ժամանակ չթողու: Ուստի (Մարտ 20.) Միլանէն ելաւ դէպի Լոտի քալեց, Բաւիայի քով առանց գժուարութեան Բոյ գետին վրայէն անցաւ յառաջ գնաց, նոյն օրն իրիկուան Դիչինոյ գետն ալ անցաւ ու անոր աջ եղեղքին վրայ բանակեցաւ: Հոն հասնելէն ետքը՝ թշնամոյն յառաջ քալելուն շուգեց սպասել, հապա ինք առաջին յարձակողական շարժումն ընելն աւելի օդտակար սեպելով ու նոյնն աւելի եւս աղդուութեամբ ի գործ գնելու դիտմամբ՝ թշնամոյն կեդրոնը թողուց, (Մարտ 21.) իր յառաջապահ գնդերովն անոր աջ թեւին վրայ յարձակեցաւ: Սարդինիացիք ամենայն զօրութեամբ ու քաջութեամբ պատերազմեցան. բայց վերջապէս չկրնալով յարձակումը ետ մղել, իրենց կեցած տեղէն ետ քաշուելու հարկադրեցան: Նոյն իրիկունը Տ'Ասբրը զօրապետը Մոնդարա քաղքին քով թշնամեաց մէկ զօրաբաժնին հանդիպելով՝ անոնց վրայ յարձակեցաւ, դէպի ի նոյն քաղաքը քշեց, վրանին հասաւ, քաղաքն առաւ, 2000 զինուոր գերի ըրաւ ու վեց թնդանօթ ալ ձեռք անցուց:

Ուստեցքի Բաւիայի քով Դիչինոյ գետին վրայէն անցած օրը (Մարտ 20.), Կար. Ալբերտոս ալ Մամենդայի քով նոյն գետին ձախ կողմն անցաւ ու սկսաւ դէպի ի Միլան յառաջ քալել: Եւ որովհետեւ ճամբուն վրայ ամենեւին թշնամոյ չհանդիպելով՝ ազատութեամբ յառաջադէմ կ'ըլլար, անոր համար զինքը նորէն իբրեւ բուլը Վերին Իտալիայի թագաւոր երեւակայելով՝ ուրախութեան աւետիսը Միլան խաւրեց ծանուցանելով որ

նոյն օրը կէսօրուան մօտ նոյն քաղաքը պիտ' որ մտնէ: Թագաւորը հոս հասնելէն ետքը՝ իր զօրաց մէկ մասը Ռամորինց զօրապետին հրամանին տակ՝ կամպոլցի քով Աւատրիացւոց բանակին մէկ կողման վրայ յարձակեցաւ: Բայց աս յարձակումը Լոմբարդացի զինուորներուն տկարութեամբը ձախող վերջ ունենալով՝ չէ թէ միայն կար. Ալբերտոս հարկադրեցաւ Միլանէն ելլել ետ քաշուիլ, հապա նա եւ Քըշանովաքի ստիպեցաւ կեցած տեղը փոխել ու Նովարայի ետեւի կողմն անցնիլ: Ասով իր զօրաց այլ եւ այլ մասերէն բաժնուեցաւ. աս հանդամանքը Ռատեցքի իր զինուորական հմտութեամբն իր զօրաց օգտին բանեցընելով՝ զանոնք այնպէս կարգի դրաւ, որ պյնուհետեւ Սարդինիայի զօրաց թուղն առաւելութենէն վախնալու վտանգ մը չմնաց: Բայց Տ'Ասբրը զօրապետին չափազանց համարձակութեամբը Սարդինիացիք հեղ մ'ալ քիչ մը ատեն նպաստաւոր վիճակի մէջ մտան: Աս զօրապետն՝ որ իր հրամանին տակ միայն 20,000 զորք ունէր, դէպ ի Նովարա յառաջ քալեց, ուր 50,000 Սարդինիացիք բանակած էին, հոն նոր կոփւ մը սկսաւ, եւ թէպէտ եւ թշնամեաց թնդանօթներն իր զօրքը սաստիկ կը ջարդէին, սակայն ինք առանց տեղի տալու կոփւը յառաջ կը տանէր ու բոլորովին յաղթուելու վտանգի մէջ էր: Բայց Ռատեցքի ատենին բանն իմանալով՝ իր զլիսաւոր բանակէն գունդ մը զօրք անոր օդնութեան խաւրեց, որով կարելի եղաւ Սարդինիացւոց ձախ թեւը տկարացընել ու ետ մղել. քանի մը ժամ ետքը ուրիշ օգնական գունդ մ'ալ հասնելով՝ բոլոր զօրքը թշնամւոյն վրայ սաստիկ յարձակում մ'ըրաւ: Անկից ետքը ալ Սարդինիացւոց օդուտ մը չըրաւ կար. Ալբերտոսին երկրորդ որդւոյն (Գենուայի դքսին) իր պահեստի զօրքը հոն հասցընելն ու իր արտաքոյ կարգիքա-

ջութեամբն ու համարձակութեամբը նոյն զօրաց առջեւն անցնելով պատերազմիլը։ Նախ՝ իրենց բանակին կենդրունն ու ետքը՝ աջ թեւը սաստիկ զարնուելով քայլայեցան, անկից ետքը գունդի ետեւէն պատերազմի դաշտը թող տալով կը փախչէր, վերջապէս գիշերուան մութն ալ վրայ հասնելով՝ բոլոր բանակը շփոթեցաւ։ Այսպէս ամէնն ալ ժամ մը խուռն ի խուռն ետ քաշուելով՝ կոտորածէն ապրողները գիշերանց նովարա մտան խռնեցան։ Հոն զինուորներուն շատերը կատաղութեամբ զէնքերնին մէկդի նետելով կը պոռային. «Մատնիչներուն մէջ պատերազմիլ չենք ուզեր,,. ուրիշները խանութներուն դռները կոտրելով՝ գտածնին կը կողոպտէին. ոմանք ալ տուներուն կրակ տալով կ'այրէին։

Այսպէս կար. Ալբերտ (Մարտ 12.) զինադադարը վերջընելէն կամ Աւտորիայի գէմ երկրորդ պատերազմը հրատարակելէն միայն տասն օր ետքը (Մարտ 23.) սոսկալի կոտորածով մը նովարա քաղքին քով չէ թէ միայն նոյն պատերազմին մէջ բոլորովին յաղթուեցաւ, հապա նա եւ անկից ետքը՝ ալ ամէն բան իրեն համար կորուած սեպեց։ Իր բանակը ցրուած, պատերազմելու անկարող եղած էր. Սարդինիա գառնալու համար ալ միայն մէկ ճամբայ կար լեռներու վրայէն, որոնց վրայ ան տկարացած վհատած զօրքը յաղթով ու զօրաւոր թշնամոյն աչքին առջեւը չէր կրնար ելլել յառաջ երթալ։ Աս յուսահատիչ հանգամանքն ամենէն առաջ ու ամենէն աւելի խեղճ կար. Ալբերտ տեսաւ ու հասկրցաւ. նովարայի քով պատերազմը շարունակած ատեն՝ ինք մինչեւ ետքի վայրկեանը պատնիշներուն վրայ կեցած՝ գրեթէ կը սպասէր որ գնդակ մը գայ զինքը զարնէ աս յուսահատական վիճակէն ազատէ։ Եւ երբ որ իր զօրապետներուն մէկը զինքն ան վտանգաւոր տեղէն բռնի ԽՏԱԼԻԱ.

Հեռացընելու կ'աշխատէր՝ ըստւ. Ասիկայ իմ կենացս  
ետքի օրն է. թող տուր որ մեռնիմ: Վերջապէս բոլորու-  
վին յուսահատած քաղքին մէջ տուն մը մտաւ. հոն իր  
որդիքն ու զօրապետները ժողվեց եւ անոնց ամէն աղա-  
չանքն ու առաջարկութիւնները մերժելով՝ ըստւ. Իմ  
գործելու ժամանակս ալ անցած է. այսուհետեւ չեմ  
կրնար իմ երկրիս օգտակար ծառայութիւն մ'ընել,  
ուստի եւ ի նպաստ իմ Վեկտոր Կմմանուէլ երէց որ-  
դոյս թագէս կը հրաժարիմ: Նոյն գիշերը (Մարտ 24.)  
Աւստրիացւոց բանակին յառաջապահ գնդերուն մէջ  
Սարդինիացի զօրապետ մը եկաւ, որն որ Սարդինիացի  
բանակը ձգած՝ երկրէն դուրս ելլել կ'ուզէր, ուստի եւ  
Աւստրիացի հրամանատարէն կը ինդրէր որ զինքն աղատ  
թողու: Աս զօրապետն ինք կար. Ալբերտ թագաւորն  
էր, որն որ ծպտեալ ու օտար անուամբ՝ ամէն բան թող  
տալով իբրեւ ինքնակամ աքսորեալ Բորդուկալի երկիրը  
գնաց. ուր եւ քանի մը ամիսէն ետքը (Յուլ. 28.) մե-  
ռաւ: Ասանկ օտար երկրի մէջ ու ամէն իշխանութենէ  
զրկուած վախճանեցաւ աս խեղճ թագաւորը, որն որ  
ամէն ատեն ժամանակին պարագաներն այլ եւ այլ  
հնարքներով իր շահուն գործածելու կը ջանար. բայց  
ոչ երբեք կարող եղաւ բախտին ուրախացուցիչ գէմ-  
քը տեսնել ու բաղձացած փառացն ու բարձրութեան  
հասնիլ:

Կար. Ալբերտին թագէն հրաժարելովը՝ իր սկսած  
պատերազմն ալ գագրեցաւ: Կոռույն երկրորդ օրը Սար-  
դինիացի Վեկտոր Կմմանուէլ Բ. (Ճնեալ 1820, Մարտ  
14.) նոր թագաւորն ու Պատեցքի սպարապետը Նո-  
վարայի մօտ գեղացւոյ մը տան մէջ մէկտեղ եկան ու  
նախ զինադադարի մը պայմաններն ու ետքը դրուելու  
խաղաղութեան դաշին սկզբնական հիմունքն որոշեցին:

Զինադադարին պայմաններն էին. Ա. Աւատրիայի զօրաց  
մաս մը մինչեւ խաղաղութեան դաշին հաստատուելու  
ատենը Սարդինիայի սահմանին մէջ Բ. Ա. Սոյնպէս եւ Աղեքսան-  
դրիայի բերդին պահապան զօրաց կէսն Աւատրիացիներէն  
Կ'ըլլայ: Գ. Աս զօրաց դարմանն ու ծախքը Սարդինիայի  
տէրութիւնը կը հոգայ: Դ. Սարդինիա կը խօստանայ:  
իր նաւատորմիղն Ադրիական ծովէն ետ կանչել ու ան  
ամէն գնդերը լուծել, որոնք Աւատրիայի կայսեր Լոմբար-  
տացի, Հռուդարացի ու Լեհացի հպատակներէն կազմու-  
ած են: Աս զինադադարի դաշնաքը (Մարտ 26.) հաս-  
տատուելէն ետքը՝ Սարդինիացիք Լոմբարտիայէն ելան  
հեռացան: Այսպէս տասն օրուան մէջ լմրնցաւ աս Սար-  
դինիական-Աւատրիական երկրորդ պատերազմը, որն որ  
իտալիայի պատմութեան մէջ՝ հայրենասիրութեամբ յո-  
խորտացող ու իտալական ազատութիւնը հաստատելու  
մեծաբանող իտալացւոց մանաւանդ Լոմբարտացւոց հա-  
մար փառաւոր յիշատակարան մը չէ:

Երբ որ Վեհիսոր Էմմանուէլ Բ. նոր թագաւորն  
իր մայրաքաղաքը հասաւ ու զինադադարին պայմանները  
հրատարակուեցան, Սարդինիացիք իրենց կրած պարտու-  
թիւնը չըիշելով՝ արտաքոյ կարգի շփոթեցան ու խռո-  
վեցան ան պայմաններն իրենց համար նախատական սե-  
պելով: Բայց պէտք է ըսել որ առ խռովութեան պատ-  
ճառը՝ պայմաններուն նախատական կամ խիստ ըլլալը  
չէր, հապա Սարդինիայի մէջ ըլլող հասարակապետական  
կողմնակցութեան յամառութիւնն ու շար կավքը: Աս  
կողմնակցութիւնը Նովարայի քով Սարդինիացւոց կրած  
կոտորածն ու պարտութիւնը բարեբախտ կամ ուրախալի  
դիպուած մը կը համարէր: Իրենց կարծեաց համեմատ  
թագաւորական զօրքը Նովարայի քով միայն յառաջա-

պահ գնդերը կը կազմէր ու յաղթուողները միայն ասոնք եին, իսկ բուն հասարակապետական զօրքն ամբողջ մնաց ու շյաղթուած իր պատուովը ետ դարձաւ։ Աս յիմարական կարծիքը Դուրինի մէջ այնչափ զօրացաւ՝ որ այլ եւ այլ խռովութիւններ պատճառելէն զատ, երբ որ պատգամաւորաց սենեկին մէջ զինադադարին պայմաններն առաջարկուեցան, պատգամաւորները ոչ ինչ կերպով յանձն առին զանոնք հաստատել։ Բայց Դուրինի խռովութիւններէն շատ աւելի մեծ եղան գենուայի մէջ ելած շփոթութիւնները։ Հոս ժողովուրդն իր հին հասարակապետութեան յիշատակաւը ռամկապետականներէն գրգռուելով՝ (Ապր. 2.) տէրութեան դէմ դլուխ վերցուց ու նոր յեղափոխութիւն մը հանեց։ Սակայն աս յեղափոխութիւնն իր ուժն ու իշխանութիւնը միայն երկու օր կրցաւ բանեցընել. ինչու որ թագաւորական զօրաց մէկ մասը Լամարմորա զօրապետին հրամանին տակ ապստամբք քաղքին վրայ հասնելով՝ կարծ կռուէ մը ետեւ ամէն բան դադրեցուց։ Սյնակէս եւ Դուրինի մէջ թագաւորը պատգամաւորաց սենեակը լուծելէն ու խռովարանները զէնքով դապելէն ետքը՝ բոլոր երկիրը խաղաղացաւ։ Քիչ մը ետքը (Օգոստ. 6.) Աւստրիայի հետ զինադադարին ատենն որոշուած հիմանց վրայ խաղաղութեան դաշինքն ալ հաստատուեցան։ Աս դաշինքը Ռատեցքի սպարապետը, որն որ Վիկտոր Էմմանուէլ Բ. թագաւորին վրայ շատոնցուընէ մեծ սէր ունէր, այնպիսի պայմաններով դրաւ՝ որ Սարդինիայի տէրութեան շատ նպաստաւոր էին, որովհետեւ իր երկրէն եւ ոչ ափ մը տեղկորսընցուց, Աւստրիացուց առած տեղերը ետ տրուեցան. միայն նոյն տէրութիւնը սահմանեալ ժամանակի մը մէջ Աւստրիայի կայսեր իբրեւ պատերազմի ծախս միլիոն մէրէ կամ ֆրանգ պիտ' որ վճարէր։

Ուատեցքի իր քաջ զօրքովը Սարդինիացւոց անանկ շուտով յաղթեց ու աս Սարդինիական-Աւստրիական պատերազմն այնչափ քիչ օրուան մէջ լմնցաւ, որ Լոմբարտացիք բաւական ատեն չկրցան ունենալ իրենց խորհած ու պատրաստած նոր յեղափոխութիւնը սկսելու: Ծերունի սպարապետն իր զօրքովը միայն տասն օր Լոմբարտիայէն կամ Միլանէն դուրս մնաց ու Միլանցիք անոր այնչափ քիչ օրուան մէջ այնպիսի յաղթանակաւ նշն քաղաքը դառնալ մտնելը տեսնելով՝ ապշեցան ու ստիպեցան լռել ու գլուխ ծռել: Միայն Լոմբարտիայի Պրեշիա քաղաքն իր յեղափոխական բաղձանքը չկրնալով զապել, ապստամբութեան դրօշը բացաւ, իր դռներն Աւստրիայի զօրաց գէմ գոյեց, եւ ներսէն ամէն բան պատրաստելով՝ յայտնապէս սպառնացաւ որ եթէ բերդին հրամանատարը քաղաքը ռմբակոծելու նշան մը տալու ըլլայ, քաղաքացիք քաղքին մէջ գտնուող ամէն Աւստրիայի գերիներն ու վիրաւորած զինուորները սրէ կ'անցընեն: Բայց աս մասնաւոր ապստամբական փորձն ալ իր վախճանը շուտով տեսաւ, իր գրգռիչներուն կամ ապստամբներուն հետ մէկտեղ անմեղ քաղաքացւոց մէկ մասին կոտորածովը: Ինչու որ Հայնաւ զօրապետը, որուն պատերազմական քաջութիւնն ու զինուորական (քիչ մը չափազանց) խստութիւնը նշն ատենուան պատերազմներուն մէջ զինքը հռչակաւոր ըրին, իր գնդերովն եկաւ (Մարտ 31 — Ապր. 1.) քաղաքը պաշարեց ու յարձակմամբ առաւ: Քաղքին մէջ ապստամբներուն կանգնած պատնէները կամ քարակոյտները՝ փողոցներու մէջ եղած կոփներով ու բերդէն արձակուած ռումբերով առնուելէն ետքը, ապստամբներն ու անոնց հետ շատ քաղաքացիներ թէ ճամբաներու վրայ ու թէ տուներու մէջ զինուորաց զինուցն ու հրամանատարին խստութեան

փորձն առնելով՝ զսպուեցան ու (Ապր. 4.) հօն ալ հանգարտութիւնը հաստատեցաւ:

Վերին իտալիայի մէջ՝ բաց ի Վենետիկ քաղքէն՝ յեղափոխական ու հասարակապետական շփոթութիւններն Աւստրիացւոց զէնքովը դադրելէն ետքը՝ Միջն իտալիայի, առանձինն Հռոմայի Երկրին յեղափոխականաց դէմ ալ պէտք էր ամէն միջոցները բանեցընել ու անոնց ալ գլուխը ջախջախել։ Աս վախճանիս համար ինչպէս Աւստրիա նոյնպէս ուրիշ Եւրոպական տէրութիւնները, մանաւանդ անոնք՝ որոնց օգնութիւնը Պիոս Թ. իր աշխարհական իշխանութիւնը նորէն հաստատելու համար ինդրած էր, իրենց զօրութիւնը բանեցընելու հարկը ճանչցան։ Զարմանալի բան մը չէ՝ որ երեք կաթողիկէական տէրութիւնք՝ Աւստրիա, Սպանիա ու Նէապոլիս քահանայապետին խնդիրքը կատարել ուզելով, միանգամայն իրենց Երկիրներուն մէջ ալ սահմանադրական միապետութեան պաշտպան ու պահապան ըլլալով՝ Հռոմայի (ինչպէս նա եւ Տուկանայի) հասարակապետութիւնը վերցընելէն ու միապետական իշխանութիւնը նորէն հաստատելէն չհրաժարէին։ Բայց Գաղղիայի նկատմամբ աս բանս շատ զարմանալի էր. հօն սահմանադրական միապետութիւնը (1848) Փետրուարի յեղափոխութեամբ ջնջուած ու հասարակապետութիւն հաստատուած ըւլլալով, պէտք էր որ Գաղղիա, որն որ ամէն ատեն իր կառավարութեան կարգին ու կաղապարին վրայ ուրիշ իրեն դաշնակից ըլլող ու իրեն հետեւող կառավարութիւններուն ձեւուելուն ձեռնտու եւ յառաջացուցիչ կ'ըլլայ, իտալիայի հասարակապետութիւններուն հաստատուելուն չընդդիմանար, մանաւանդ թէ զանոնք պաշտպանէր։ Ուր թողունք որ Գաղղիայի սահմանադրութեան մէջ Գաղղիական զօրաց համար յայտնի արգելք դրուած

էր օտար աղդաց ազատութեան դէմ պատերազմելու։  
Հռոմայի հասարակապետականք ասիկայ գիտնալով՝ թէ-  
պէտ եւ ուրիշ տէրութեանց քահանայապետին օգնու-  
թիւն տալէն վախ ունէին, սակայն Գաղղիայի հասարա-  
կապետութեան կողմանէ իրենց հռոմէական հասարա-  
կապետութեան համար օգնութիւն ու պաշտպանութիւն  
համնելուն վրայ չէին տարակուսեր։ Բայց ինչպէս ուրիշ  
անդամներ՝ նցնպէս աս անդամ ալ Խտալիայի հասարա-  
կապետականաց Գաղղիայի վրայ դրած յշոր պարապի  
ելաւ։ Ինչու որ Գաղղիական հասարակապետութեան ան  
ատենուան գլուխը կամ գահերէցը Լուդովիկոս Նաբո-  
լէոն Պոնաբարդէ չէ թէ պարզ հասարակապետութեան  
մը գլուխ ըլլալով՝ Հռոմայի պղտիկ հասարակապետու-  
թիւնը յառաջ տանելու խորհրդով, հապա ուրիշ բար-  
ձրագոյն գաղափարներով իր միաքը կը զբաղեցընէր։ Աս  
վախճանաւ ինք աւելի կ'ուզէր Եւրոպայի ուրիշ մեծ տէ-  
րութեանց՝ մանաւանդ Աւստրիայի հետ աս բանիս մէջ  
միաբանութեամբ գործելով՝ անոնց բարեկամութիւնը  
ստանալ, քան թէ անոնց բռնած ընթացքին ու ջանիցը  
հակառակ Հռոմայի հասարակապետութեան օգնելով՝  
իր գիտաւորութիւններուն յաջողութիւնը վտանգի մէջ  
դնել։ Բայց միայն Հռոմայի հասարակապետութիւնը  
չպաշտպանելով գոհ ըլլալն ալ Գաղղիական՝ մանաւանդ  
Նաբոլէոնեան պատուցին հակառակ կը սեպէր, եւ տես-  
նելով զԱւստրիա որ Խտալիայի մէջ իր զօրքն ու զօրու-  
թիւնն ուղածին պէս կը բանեցընէ, պէտք էր որ ինքն ալ  
Գաղղիական զինուց ազգեցութիւնը թերակզբուցին վրայ  
ցուցընէ, ուստի եւ ինքն ալ քահանայապետական Երկրին  
ազատութեան ու խաղաղութեան համար զօրք խաւրէ։  
ԼուդովիկոսՆաբոլէոն իր աս որոշումը Գաղղիայի կառավա-  
րութեան առջեւն արդարացընելու եւ խորհրդականաց

Հաւանութիւնն ընդունելու համար՝ ծանոյց որ որովհետեւ  
Գաղղիա ուրիշ կաթողիկէական տէրութեանց քահանայա-  
պէտական երկրին գործոցը մէջ միջամտութիւն ընելը  
չէր կրնար արդելել, անոր համար ինք ալ պէտք է որ  
նոյն միջամտութեան մասնակից ըլլայ, որպէս զի Եկե-  
ղեցւոյ տէրութեան ազատական սահմանադրութիւն մը  
տրուելուն օգնէ, զորն որ ոչ Աւտորիա եւ ոչ Նէապոլիս  
կրնար ուղել ու յաջողցընել:

« ռոմայի մէջ՝ գուրսը եղածներուն, մանաւանդ  
Սարդինիացւոց բոլորովին յաղթուելուն լուրերը հաս-  
նելով՝ հասարակապետականաց գլխաւորները մտմտուքի  
մէջ ինկան: Արդէն (Մարտ 30.) Մածծինի, Արմելինի  
ու Աաֆֆի եռապետ անուանուած էին ու հրամանապե-  
տութիւնն անոնց տրուած էր: Մածծինին ու անոր ըն-  
կերներուն մինչեւ ան ատեն՝ Գաղղիայի ու Անդղիայի  
բարեկամութիւնն ու պաշտպանութիւնը ստանալու հա-  
մար ցուցըցած ջանքը բոլորովին պարապ ելած ըլլալով,  
իրենք ու իրենց ամէն կարծեկիցներն ալ հասկըցան որ  
ալ գրսէն չէ թէ օգնութեան՝ հապա թշնամութեան  
ու պատերազմի պէտք են սպասել: Անոր համար ամէն  
միջոցներն ի գործ կը գնէին իրենց զօրքը շատցընելու,  
որուն համար իրենց մէծ օգնութիւն ըրաւ խտալիայի ու-  
րիշ կողմերէն Աւտորիացւոց զէնքովը հալածուող փա-  
խըստականներուն Հռոմդալ ժողվին ու հասարակապե-  
տութեան ծառայելու համար ազատակամ զինուոր գրու-  
իլը: Երբ որ այսպէս Հռոմայեցիք իրենց պատերազմական  
պատրաստութիւնները կ'ընէին ու առաւելապէս Հռոմ  
քաղաքը կարելի եղածին չափ ամրացընելու կ'աշխատէ-  
ին, չորս տէրութեանց զօրքերն արդէն ճամբայ ելած է-  
ին անոնց կանգնած հասարակապետութեան խախուտ  
չէնքը կործանելու համար:

Աւստրիայի կայուն իբրեւ Տոսկանայի մեծ դքսին  
ազգակից՝ ամենէն առաջ անոր Երկրին հանդարտութիւ-  
նը հոգալու համար իր զէնքերն օգնութեան հասցընելու  
փութաց : Աս վախճանաւ Ռատեցքի Սարդինիայի հետ  
պատերազմը յաջողութեամբ լմնցընելէն ետքը՝ իր հրա-  
մանին տակ ըլլով Խոտալական բանակին մէկ մասը դէպի  
Տոսկանայի Երկիրը ճամբայ դրաւ, որ անիկայ խաղաղացը-  
նելէն ու կարգի դնելէն ետեւ Հռոմայի Երկիրը մտնեն:  
Բայց աս զօքքը Տոսկանա չհասած՝ Փլորենտիայի բնա-  
կիչքն իրենց ջանիւքն ու միաբան զօրութեամբը հասա-  
րակապետութիւնը կործանած ու իրենց մեծ դքսին իր  
գահը դառնալու ճամբայ բացած էին: Աս դէպքը հե-  
տեւեալ կերպով յաջողած էր: Տոսկանայի տէրութեան  
Վիվոնոյ քաղքին ցած ժողովրդէն խել մը ազատակամ  
զինուորներ՝ Հռոմայի մէջ Ռոռոսի կոմսին սպաննուելուն  
լուրն ուրախութեամբ ընդունելէն ու քաղքին ամէն  
զանդակները զարնել տալով՝ անոր հանդէսը կատարե-  
լէն ետքը, բազմութեամբ Փլորենտիա գացած էին՝ հոն  
ռամկապետական առժամանակեայ կառավարութեան  
ծառայելու եւ պաշտպան ըլլալու համար: Այսպիսի  
սինլքոր մարդիկ հոն հասած օրերնէն սկսեալ՝ իրենց  
անկարգ վարմունքովը բոլոր բնակչաց ատելի եղած էին.  
եւ երբ որ օր մը պղտիկ կռուց մը պատճառաւ սկսան  
ժողովրդեան վրայ հրացան պարպել՝ ալ ժողովուրդը չկըր-  
նալով անոնց անկարգութեան համբերել, քաղաքային  
պահապան զօրաց ձեռքով զանոնք քաղքէն դուրս  
վռնտեց: Ասկից ետքը աւելի եւս սիրտ առնելով ու  
առժամանակեայ կառավարութեան վրայ ալ գոհ չըլլա-  
լով, միանդամայն իրենց օրինաւոր վեհապետին ետ  
գառնալը բաղձալով, բազմութեամբ ազատութեան ծա-  
ռերուն վրայ վաղեցին, զանոնք կոտրեցին, հասարակա-

պետութեան դրօշները վերցուցին ու մեծ դքսին նշան-  
ները հասարակաց շխնուածներուն վրայ դրին։ Կուերացցի  
հրամանապետը ժողովրդեան ձեռքն իյնալով բանտ դրու-  
եցաւ, բայց քիչ մը ետքը հնարքով մը իր աղատութիւ-  
նը դտաւ. այնպէս անոր ընկերը Մոնղարելլի փախչելով  
ազատեցաւ։ Այս ամենայն կատարեցաւ առանց կռուց,  
առանց արիւնհեղութեան. միայն պաշտօնակալ մը քա-  
րով մը վիրաւօրուեցաւ։ Նոյնպիսի եռանդով ու նոյն  
շուտութեամբ բոլոր երկրին մէջ առանց արիւն թափու-  
ելու հասարակապետութիւնը ջնջուեցաւ (Ապր. 11.)։  
Աս մեծ գործքն ասանկ շուտ ու յաջողութեամբ գլուխ  
հանելու համար առանձինն գեղացիները մեծ եռանդ ու  
ջանք ցուցրցին։ Միայն Լիվոռնոյ քաղքին բնակիչքն աս  
հասարակաց ջանքին ու եռանգեան չհետեւելով՝ իրենց  
ապստամբութեան մէջ հաստատ մնալու եւ անիկայ շա-  
րունակելու կ'աշխատէին։ Ուստի Աւստրիայի օդնական  
զօքքը Տ'Ասբրը զօրապետին հրամանին տակ (Ապր. 4.)  
Բարմայէն անցնելէն ետքը՝ իր առաջուան ընթացքը՝ որ  
գէպ ի Փլորենտիա ուղղած էր, փոխեց ու սկսաւ Լիվոռ-  
նոյի վրայ քալել. (Մայ. 11.) յարձակմամբ առաւ ու  
ապստամբութիւնը դադրեցուց։ Ասանկով Տոսկանայի  
մէջ յեղափոխութիւնը բոլորովին վերջանալով՝ Լէոպոլ-  
դոս Բ. մեծ դուքսը (Յուլ. 29.) իր երկիրն ու մայրա-  
քաղաքը դարձաւ, զրոն որ իր հպատակները մեծ ուրա-  
խութեամբ ու ամէն կերպ սիրոյ նշաններով ընդունեցան։  
Աւստրիացւց զօրաց մէկ ուրիշ բաժինը՝ 10,000  
հոգի՝ Վիմբֆէն զօրապետին հրամանին տակ (Մայ. 8.)  
քահանայապետական երկրին հիւսիսային մասը մտաւ.  
(Մայ. 10.) Պոլոնեա քաղքին առջեւը հասաւ, որն որ  
չուոմայէն ետքը հասարակապետականաց գլխաւոր տեղն  
էր. (Մայ. 12.) ամէն դիաց պաշարեց ու երեք օրուան

մէջ շատ հեղ ռմբակոծելով, (Մայ. 16.) անձնատուր ըլլալու ստիպեց: Ուրիշ քանի մը քաղաքներ ալ առնելէն ետքը, (Մայ. 25.) Անգոնա բերդաքաղաքը ծովու եւ ցամաքի կողմանէ պաշարեց . աս քաղաքն ալ երկայն ատեն ամէն կերպ ճիգն ու ջանքը բանեցուց թշնամին հեռացընելու համար, բայց վերջապէս նեղի մտնելով (Յունիս 18.) անձնատուր եղաւ: Ասանկով Աւստրիայի զինուց զօրութեամբը՝ որն որ քահանայապետական երկրին խաղաղութեան համար 50,000 զօրաց բանակ մը հոն խաւրած էր, երեք ամսուան մէջ Գերրարայի, Պոլոնեայի, Ռավեննայի ու Ֆորլիի կուսակալութիւնները քահանայապետին իշխանութեան տակ մտան: Աւստրիացիք հիւսիսային կողմանէ քահանայապետական երկրին ապրատամբները զապած ատեն, հարաւային կողմանէ Կէապոլսց 12,000 զօրաց բանակն իրենց Փերդինանդոս Բ. թագաւորին հրամանատարութեամբը եւ Սպանիայի 5000 օգնական զօրքը Գոնդա զօրապետին հրամանին տակ Հռոմայի երկրին Դերրաչինա քաղքին մօտ ցամաք ելլելէն ետքը, սկսան Հռոմայի սահմանին վրայ յառաջ քալել: Փերդինանդոս Բ. Ապրիլ ամսոյն վերջերն իր զօրքովը Հռոմայի սահմանն անցաւ ու հոն Կալեդոնին ու Կարիպալտիին հրամանին տակ ըլլող հասարակապետական զօրաց հետ զարնուելէն ու անոնց յաղթելէն ետքը՝ Վելեդրի քաղաքն առաւ ու հոն իր բանակը դրաւ: Թէպէտ եւ հասարակապետութեան զօրքն այսպէս չարաչար յաղթուեցաւ, սակայն Հռոմայի կառավարութեան գլխաւորները ժողովրդեան մէջ սուտ լուրեր տարածեցին՝ թէ Կէապոլսց զօրքերը չկրնալով հասարակապետական զօրաց քաջութեան դէմ կենալ՝ փախան, իսկ Հռոմայի զօրքը փառաւոր յաղթութիւն մ'ընելէն ետքը՝ զանոնք սահմանէն անդին հալածեցին: Ասոր վրայ

Նոր սուտ մ'ալ աւելցուցին ըսելով որ թէպէտ եւ հասարակապետութեան զօրաց թիւը շատ պզտիկ էր, իսկ Նէապոլսեցւոց դօքքը 16,000 հոգի էին, սակայն այն սահաւաթիւ զօքքն իր քաջութեամբն այնչափ զօրաւոր թշնամույն կրցաւ յաղթել: Դարձեալ լրագիրներու մէջ գրել տուին՝ որ աս պատերազմին մէջ բռնուած Նէապոլսեցի գերիները չուոմ պիտի բերուին. ասոնց հետ պէտք է որ, կ'ըսէին, ժողովուրդը չափաւորութեամբ ու գթութեամբ վարուի: Ժողովուրդն աս լուրէն խարուելով՝ սահմանուած օրն իրիկուան դէմ բազմութեամբ գացին այն գերիներուն գալու ճամբուն վրայ ժողվեցան, որպէս զի իրենց զօրաց քաջութեան յաղթանակները տեսնեն: Գիշերն եկաւ ու անցաւ ու գերի մ'ալ չեկաւ չտեմնուեցաւ. անոր հակառակը՝ երկրորդ օրն առտուանց կալեդդիին հրամանին տակ ըլլող զօրաց մէկ պզտիկ մասը եկաւ քաղաքը մտաւ, որովհետեւ մնացածները Նէապոլսեցւոց սուրն ու կրակը կոտրած էր. սոյնպէս եւ Կարիպալտիին ձեռքին տակ ըլլող զօրաց կէսը պատերազմի դաշտին վրայ մնալէն ետքը՝ մնացած կէսը դարձաւ չուոմ մտաւ. ասոնց մէջ միայն հինգ Նէապոլսեցի գերիներ կը տեսնուէին: Բայց հետաքըքիր մարդ մը ան Նէապոլսեցի գերի ըսուած հինգ զինուորները քննելով իմացաւ՝ որ անոնց երեքը չուոմայեցի զինուորներ էին, եւ հասարակապետութեան դլիսաւորներն անոնց Նէապոլսեցի զինուորի նշանազգեստ հագուեցընելով՝ զիրենք պատերազմի գերի ձեւացուցած էին: Նոյն մարդը կը դրէ թէ մէկալ երկու գերիներուն ալ չուոմայեցի թէ Նէապոլսեցի ըլլալը ստուգիւ չէր կրցեր իմանալ: Երբ որ աս խաբէութիւնները ժողովրդեան մէջ հրատարակուելով ամէնքը խարողներուն դէմ կը կատղէին, եռապետները բոլոր յանցանքը հեռագրով եկած լուրերուն անստու-

դութեան ու խառնակութեան վրայ ձգելով՝ իրենք զերենք արդարացուցին:

Գաղղիայի հասարակապետութիւնն Ապրիլ ամսոյն մէջերը Աւստրիայի զօրաց քահանայապետական երկիրը մտնելուն եւ արդէն քանի մը գաւառներ քահանայապետին իշխանութեան հնազանդեցընելուն լուրն ընդունելով՝ իր պատրաստած զօրքը գեպ ի Խտալիա ճամբայ հանեց: Աս զօրաց թիւը 7000ի կը հասնէր, որոնց հրամանատար տրուեցաւ Ուտինց զօրապետը, ասոր հետ իրեւ Գաղղիայի հասարակապետութեան դեսպան կամ գործակալ ընկերացաւ Լէսէբ անուանի գեսպանագէտը: Պղտիկ նաւատորմիղ մը աս զօրքը Գաղղիայէն (Ապր. 25.) Հռոմայի ԶիվիդաՎեքքիա նաւահանգիստը բերաւ: Ուտինց հոն հասածին պէս՝ քաղքին պաշտօնատէրներէն պահանջնեց որ քաղաքն իրեն յանձննեն, քաղաքապետն ու իր պաշտօնակիցներն առանց ընդդիմութեան քաղքին բալլիքներն անոր յանձնեցին. որովհետեւ ասոնք կը կարծէին, ինչպէս ետքը յայտնի ըրին, որ Գաղղիացիք իրեւ Հռոմէական հասարակապետութեան բարեկամներն ու դաշնակիցները հոն եկած են: Հռոմայեցի պաշտօնատէրներուն այնչափ յօժարութեամբ ու դիւրութեամբ մայրաքաղքին բուն նաւահանգիստը Գաղղիացւոց յանձնելը Ուտինցին ու Լէսէբին յոյս առևին որ Հռոմէական հասարակապետութեան գլխաւորները զերենք իրեւ միջնորդ ու դաշնակից ամենայն պատրաստութեամբ Հռոմ կ'ընդաւնին: Աս յուսոյն վրայ հաստատուած՝ Յայտարարութիւն մը հրատարակեցին, որուն մէջ կ'ըսէին. Գաղղիայի հասարակապետութիւնը Հռոմայի երկրին բնակչաց մեծագոյն մասին կամքը կը յարդէ ու չուզեր Հռոմայեցւոց բանութեամբ այնպիսի կառավարութեան կերպ մը տալ, որն որ իրենց ուղած հաստի ՏԱՐԱԾԱԿԱՆ

րակապետութեան հակառակ է։ Գաղղիայի զինուորներն իտալիա կը մտնեն իրեւ բարեկամ ու միայն ան դիտմամբ՝ որ Գաղղիայի օրինաւոր ազգեցութիւնը թերակղզւոյն վրայ պահեն։

Գաղղիայի զօրաց Զիվիդա Ակքքիա հասնելուն լուրը Հռոմայի մէջ հրամանապետներուն ինչպէս նա եւ անոնց գործակիցներուն վրայ շատ անհաճոյ ազգեցութիւն ըրաւ ու անոնց գլուխը շփոթեց։ Բայց Մածծինի իր ընկերներուն գործակցութեամբը հասարակապետական կառավարութիւնն այլ եւ այլ միջոցներով հաստատուն պահելու ձամբան գտած էր, քանի մը հարկերը վերցրնելով, ժողովրդեան զուարձութեան համար յաճախ հրապարակական հանդէսներ ընել տալով ու քահանայապետական կառավարութեան բարեկամ ըլլողներն ըստ կարի հալածելով։ Երբեմն նա եւ չէ թէ միայն Հռոմայի երկրէն՝ հապա նա եւ աշխարհքէն հանելու հնարքը բանեցընելով։ Աս վերջին հնարքը յաջողութեամի ի գործ գնելու համար իրենց աղեկ կ'օգնէր Որսինի կոմսը, որն որ քանի մը տարի ետքը (1858ին) նշանաւոր եղաւ Նաբոլէոն Գ. կայսրը սպաննելու համար հնարած նոր տեսակ ռումբովն ու անով ըրած փորձով։ Հասարակապետութեան գլուխներն ասոնք ընելով ու եկեղեցականաց կառավարութիւնը ժողովրդեան ատելի ընելու համար ամէն ջանքը բանեցընելով՝ կը յուսային որ եթէ օտար տէրութեանց գնդակներուն ու սուիններուն զօրութեամբը քահանայապետին աշխարհական իշխանութիւնը Հռոմայի երկրին մէջ նորէն հաստատուելու փորձերը շարունակեն, ժողովրդեան ատելութիւնն ու հաստատուն հակառակութիւնն ամէն միջոցները ձեռք առնել կու տայ ան փորձերն անօդուտ ու անպատուղ ընելու համար։ Իրոք ալ ամէն մարդ առ փորձերուն սկսիլը

տեսնելով, իր բանսարկուներէն գրգռուած՝ յայտնի համարձակ կ'աղաղակեր որ աւելի կ'ուզենք Գաղղիացւոց դէմ որպիսի եւ իցէ կերպիւ պատերազմիւ, քան թէ գերիներու պէս եկեղեցականաց կառավարութեան վրէժ-խնդրութեան զոհ ըլլալ:

Աս ատենները հասարակապետութիւնը Հռոմայի մէջ իր տրամադրութեան տակ 16,000 զօրք ունէր, որոնց դրեթէ ամէնն ալ իրենց ազատ կամքովը զինուորութիւնը յանձն առած էին. եւ իրենց մէջ շատ մը օտար երկիրներէն եկած բախտախնդիրներ կային. ինչպէս նա եւ բուն Հռոմայեցի երիտասարդներ, զորոնք միայն հասարակապետութեան անունը զէնք առնելու եւ զանիկայ պաշտպանելու յորդորած էր: Թէպէտ եւ Հռոմայեցիք այսչափ եռանդուն պատերազմողներուն թիւը շատցընելով ալ չէին կրնար ապահովութեամբ յուսալ որ ասոնք օտար տէրութեանց կրթեալ զօրաց ու բանակներուն դէմ շատ մեծ քաջութիւն մը ցուցընեն կամ երկայն ատեն կարող ըլլան պատերազմիւ, սակայն ուրիշ կողմանէ ալ անկարելի բան մը կը համարէին՝ որ Աւտորիայի, Գաղղիայի, Կէապալսի ու Սպանիայի զօրքն իրարու հետ միաբանելով ու ձեռք ձեռքի տալով՝ հասարակապետութեան դէմ կարող ըլլան պատերազմիւ: Մանաւանդ թէ իբրեւ ստոյգ կը սեպէին որ երբ որ ըլլայ՝ ասոնց մէջ հակառակութիւն ու անմիաբանութիւն մը պիտ' որ ծագի ու ան ատեն կարելի է որ Ուտինոյ Հռոմէական հասարակապետութեան կողմը բռնէ եւ կամ թէ (զորն որ աւելի հաւանական կը սեպէին,) Գաղղիացի պաշտօնականերն ու զինուորներն իրենց հասարակապետութեան նման հասարակապետութիւն մը կանգնողներուն ու պաշտպանողներուն դէմ զէնքերնին գործածելու պատերազմիւ չուզեն, հապա մանաւանդ անոնց ձեռնտու ըլլան:

Հռոմայեցիք այսպիսի պատրաստութեան մէջ եւ ղած ատեն Ուտինոյ՝ Գաղղիայէն 2000ի չափ ալ նոր զօրք ընդունելէն ետքը՝ 9000ի բանակով Զիվիդա Վեքքի-այէն ելաւ ու “Խաղաղութեան, կարգի, հաշոտութեան ու ճշմարիտ ազատութեան դրօշը բացած կու դամ”, ը-սելով, սկսաւ դէպ ի Հռոմ յառաջ քալել: Ճամբայ ել-լելէն յառաջ իր զօրապետներուն ըսած էր թէ ինք այն-պէս կը կարծէ որ Հռոմայեցիք իրենց դէմամեննեւին չեն պատերազմիր: Աս կարծեաց համեմատ՝ իր միտքն ու ջանքն էր, առանց ժամանակ կորսնցընելու՝ դէպ ի Հռոմ երթալ, որ Աւտորիացիք չհասած ու քաղաքը չառած՝ ինք յառաջէ ու զանիկայ դրաւէ: Բայց Հռոմայեցւոց չպատերազմելուն նկատմամբ ունեցած կարծիքին՝ բոլոր-ովին իր մտաց ցնորքն ըլլալը շուտով իմացաւ: Խնչու որ հազիւ թէ Գաղղիայի զօրաց յառաջապահ գնդերը Հռո-մայի մօտերը հասած էին, անոր պարիսպներուն վրայէն թնդանօթներու գնդակներն ու ռումբերը սկսան իրենց վրայ տեղալ: Ուտինոյ անմիջապէս իր զօրաց հրաման տուաւ քաղքին Տիբերիս գետին կողմն ըլլող մասին վրայ յարձակում ընել: Բայց Հռոմայեցի զօրքն աս ա-ռաջին յարձակումը քաջութեամբ ետ մզեց: Ասկից ի զատ Կարիպալտի իր հրամանին տակ ըլլող զօրքով՝ Գաղ-ղիացւոց մէկ դունդը զարկաւ ետ գարձուց, ուրիշ դի-աց ծածուկ տեղ մը դրուած թնդանօթներուն գնդակ-ները շատ մը զինուոր սպաննեցին, խել մը մարդ ալ Հռոմայեցւոց ձեռքը դերի ինկան: Այսլափ կորուստէն ու կոտորածէն ետքը՝ Ուտինոյ Հռոմայի հասարակապե-տութեան հետ (մինչեւ Յունիսի 4.) զինադադարի դաշն դնելով՝ իր զօրքովն ետ քաշուեցաւ ու դէպ ի ծովը սկսաւ հեռանալ: Հռոմայի մեծ երը Գաղղիայի գերինե-րը մարդասիրութեամբ ինամելէն ու առատութեամբ

կերակրելէն ի զատ՝ իբրեւ բարեկամ հիւրեր մայրաքաղաքին տեսնելու արժանի տեղերը պտըացուցին, եւ երեւելի յիշատակարաններն անոնց ցուցընելէն ետքը՝ Ուտինոյին բանակը խաւրեցին:

Գաղղիայի զօրաց աս առաջին կոխւը ձախող վերջունենալէն ետքը՝ Լէսէր սկսաւ Հռոմայի հասարակապետութեան մեծերուն հետ բանակցութիւն ընել: Նոյն ատենուան Գաղղիայի կառավարութեան գեսպանական ծանուցագիրներէն ու սենեակներու մէջ եղած խօսակցութիւններէն չիկրնար յայտնապէս իմացուիլ՝ թէ Լէսէրին Հռոմայի հասարակապետութեան նկատմամբ ընդունած իշխանութիւնը կամ Գաղղիայի հասարակապետութեան գահերեցէն առած հրամաններն ինչ ընդարձակութիւն ունէին: Ա'երեւայ թէ ինք Լէսէր այնպէս կարծած ըլլայ որ իրեն տրուած իշխանութենէն վեր կամ դուրս բան մը չ'ըներ, երբ որ Հռոմայի եռապետներուն հետ (Մայ. 31.) դաշն մը դրաւ, որուն զօրութեամբ Գաղղիայի Ուտինոյ զօրապետին հրամանին տակ ըլլալու համար հոն խաւրուած կը սեպուէր, եւ Գաղղիայի հասարակապետութիւնը Հռոմայի հասարակապետութեան ամէն օտար յարձակմանց գէմ երաշխաւրութիւն կու տար: Աս դաշին գիրն երկու կողմանէ ստորագրուելէն ետքը՝ Ուտինոյին խաւրուեցաւ. բայց Ուտինոյ զանիկայ բոլորովին մերժեց, որովհետեւ ինք Գաղղիայի կառավարութենէն Հռոմէական հասարակապետութեան նկատմամբ Լէսէրին ըրածին բոլորովին հակառակ հրաման ընդունած էր: Խր ընդունած հրամանն աս էր՝ որ Հռոմայի քով առջի անդամ ընդունած կոսորածն ու պարտութիւնը նոր յաղթութեամբ մը

շիտկելու եւ Հռոմքաղաքը որպիսի եւ իցէ կերպով առնելու ջանայի : Աս գործողութիւններէն կրնայ գուշակութիւն՝ որ Աէսէբ Հռոմայի հասարակապետութեան կողմը բռնելով՝ կամ իրեն տրուած հրամանները ճշդութեամբ չէ կատարած, եւ կամ իրբեւ ստոյգ համարած է որ երկու հասարակապետութեանց իրարու հետ բարեկամանալը Գաղղիայի գահերեցին կամաց դէմ չէ : Ի՞նչ եւ իցէ Հռոմայեցիք Գաղղիացւոց հետ բանակցութիւն ըրած ատեն եւ կամ զինադադարի դաշը դրուելէն ետքը, Հռոմայի զօրքն ազատ ժամանակ գտնելով՝ ուրիշ թշնամեաց հետ կրցան զբաղել : Ուտինյ զինադադարին դաշնադրութեան մէջ Սպանիայի ու Նէապոլսոյ զօրքն յիշելու կամ բովանդակելու մոռցած կամ յիշել չուզած ըլլալով, Կարիպալտի իր ազատակամ զօրքովն առաջ Սպանիայի զօրաց վրայ քալեց, որոնք իրենց քիչութիւնն ու տկարութիւնը ճանչնալով՝ պատերազմիւ չուզեցին ու ետ քաշուեցան : Կարիպալտի ասոնց կողմանէ ապահով ըլլալով, զիրենք թողուց ու Վելլեդրիի քով ըլլող Նէապոլսեցի զօրաց վրայ դարձաւ, անոնց հետ զարնուեցաւ ու յաղթեց : Փերդինանդոս թագաւորն աս պարտութեամբ չվհատելով՝ կ'ուզէր պատերազմը շարունակել, բայց Ուտինյին հետ չկրնալով միաբանիւ՝ անոր բաղձանացը համաձայն Հռոմայի սահմանէն ելաւ իր երկիրը դարձաւ :

Գաղղիայի կառավարութեան համար դժուար բան մը չէր Հռոմայի երկիրը խարած զօրքը շատցընելով ու զօրացընելով՝ իր դիտած նպատակին հասնիլ ու Հռոմառնուլ : Եւ իրօք ալ քիշ ատենուան մէջ նոր գնդեր իտալիա հասնելով՝ Ուտինյին բանակը 30,000 զինուոր, շատ մը թնդանօթներ ու ամէն տեսակ պատերազմի պաշար եւ պաշարման հարկաւոր դործիքներ ունեցաւ :

Այսչափ զօրքով ու այսպիսի պատրաստութեամբ կրնար Ուտինոյ ապահով ըլլալ՝ որ ալ Հռոմայեցւոց դիւրութեամբ կը յաղթէ ու մէկ յարձակումով մայրաքաղաքը կ'առնու։ Պատերազմի օրէնքն ու ազգաց իրաւունքն ինչպէս նա եւ հասարակաց սովորութիւնը կը պահանջէ որ դաշամբ որոշուած զինադադարի ժամանակը չվճացած՝ նոր կո-իւ մը չսկսի։ Բայց Ուտինոյ աս օրէնքն ու կարգը չնը-կատելով՝ զինադադարին ժամանակը չվրացած ու չանցած, այսինքն Յունիս ամսոյն չորսը չանցած (Մայ. 31.) եկաւ Մոնղէ Մինչից բռնեց ու (Յունիս 3.) կո-իւը սկսաւ։ Նոյն օրն առտուանց Հռոմայի Տիբերիս գետին աջ եղե-րայ վրայ ըլլող մասին, կամ Վիլլա Բամֆիլի ըսուած կողման վրայ քալեց ու հոն կեցող Հռոմայեցի գնդե-րուն վրայ յարձակելով՝ Երկու դասակ (իբր 250) զօրք գերի առաւ։ Բայց անկից ետքը Հռոմայեցի զօրքերն՝ ամենուն ակնկալութեան դէմ՝ այնպիսի քաջութեամբ ու հաստատութեամբ թշնամոյն հետ զարնուեցան ու պատերազմեցան, որ տասնուեօթը ժամու սաստիկ կուուէ մը ետքը՝ Գաղղիացիք հազիւ կրցան միայն Վիլլա Գոր-սինի ըսուած կողման վրայ տիրել։ Երկրորդ օրը (Յունիս 4.) Հռոմայի Սան Բանդրացից դրան քովերուն պարիս-պը թնդանօթներով ծակծելէն ու տկարացընելէն ետքը՝ յաջորդ օրը քաղցին վրայ նոր յարձակում մ'ալ ըրին։ Երեք հեղ աս դրան կողմն առին ու երեք հեղ ալ Հռո-մայեցի զօրքը վիրենք դուրս քշեցին. վերջապէս կո-իւն այնչափ սաստկացաւ, որ երկու կողմանք իրարու հետ երես առ երես դալով՝ ալ միայն սուխններով, սուրերով ու հրացաններու կոթերով մէկը մէկալը կը զարնէր կը վի-րաւորէր։

Ուտինոյ հասկրցաւ ու համոզուեցաւ թէ մինչեւ որ զմայրաքաղաքը կարգաւորեալ կերպով պաշարելու

չըլլայ՝ պիտի չկարենայ տիրել։ Ուստի քաղքին բոլոր տիքն երեք կարդ իրարմէ հաւասար հեռաւորութեամբ պատնէշներ կանգնել տուաւ ու իրեն գլխաւոր յարձակելու եւ ամենէն առաջ առնելու կէտ սահմանեց Գրիս սալտի կարդինալին Վաշելլց ըսուած գեղը կամ ամարաստունը։ Աս տեղը՝ որուն վրայ 600 Հռոմայեցի զինուոր պահապան դրուած զանիկայ կը պաշտպանէին, երեք շաբաթի չափ պաշարողներուն ամեն ճգնացն ու զինուորական հնարքներուն կրցաւ դէմ կենալ։ Գաղղիացիք հեղ մը բոլոր գիշեր մը (Յունիս 25—26.) անոր վրայ անդադար յարձակումներ ըրին, սակայն չկրցան առնուլ։ Վերջապէս բոլոր կալուածը թնդանօթներու զօրութեամբ աւերակի մը դարձրնելէն ետքը՝ կարող եղան անոր տիրել։ Ի վերայ այսր ամենայնի թէ ան կողմն ըւլու ու թէ ուրիշ բոլոր Հռոմայեցի զինուորներն իրենց կեցած դիրքերը կամ տեղերը զարմանալի քաջութեամբ կը պաշտպանէին. թշնամեաց կրկին անդամ ըրած յարձակումը՝ անոնց թնդանօթներուն ու պատնէշներուն վրայ յարձակելով ու թնդանօթները գործելէն արգելելով՝ ետ կը մղէին ու կորսնցուցած տեղերնին նորէն կ'առնէին։ Բայց այսչափ սաստիկ կոիւները չէ թէ միայն իրենց թիւը կը քիչցընէր, հապանա եւ գիշեր ցորեկ անհանգիստ ի գործ գրուած աշխատութիւնը զիրենք արտաքոյ կարգի կը յոգնեցընէր ու կը տկարացընէր. մանաւանդ որ պատերազմողներուն մէկ մասը փափկութեան ու բարեկեցութեան սորված երիտասարդներ էին։ Աս կոիւներուն ատենը Հռոմայի ժողովուրդը թէպէտ եւ կը տեսնէր Գաղղիացւոց գնդակներուն ու ռումբերուն գիշեր ցորեկ քաղքին վրայ իյնալովն անոր պանչելի յիշատակարաններուն քանդիլն ու ապականիլը, սակայն իրենց պատերազմող քաղաքակիցներուն ու բարե-

կամներուն աշխատանացը մասնակից ըլլալու եւ թշնամոյն ըրած վնասները ներսէն արգելելու ոչ համարձակութիւն ու ոչ ջանք մբ կը ցուցընէր :

Կաղղիացիք շարունակեալ կռիւներէն ու ոմբա-  
կոծութենէ ետքը, (Յունիս 29.) պարսպին Սան Բան-  
դրացից դրան ու կողման վրայ տիրեցին, որով եւ Հռո-  
մայեցւոց համար ալ ամէն բան կորսուած էր. որովհե-  
տեւ աս բարձր դիզբէն թշնամին ոռոմբեր արձակելով՝  
բոլոր քաղաքը կրնար մոխիր ու աւերակ դարձընել: Աս  
ասանկ ըլլալով՝ սահմանադիր ժողովը զԼարիպալտի կան-  
չեց որ անկից իմանայ թէ անկից ետքը կարելի է քա-  
ղաքը պաշտպանել: Կարիպալտի ասանկ պատասխանեց.  
թէ որ քաղքին Տիբերիս գետին անդիի կողման վրայ  
ըլլող մասը (Դրանսդեվերէ) թշնամոյն կը թողունք ու  
նոյն գետին վրայ եղած ամէն կամուրջները կ'աւրենք կը  
կոտրտենք, գուցէ կրնայ քաղաքը պաշտպանուիլ: —  
Խնչափ ատեն: — Քանի մը օր ալ: Ասոնք ըսելէն ետ-  
քը՝ Կարիպալտի ժողովոյն հասկրցուց Գաղղիացւոց ու-  
նեցած նպաստաւոր դիզն եւ ուրիշ հանգամանքը, իսկ  
իրենց վառօդի պակսութիւնը, զինուորաց յոգնածու-  
թիւնն ու ժողովոդեան մէջ տեսնուած մատնութեան  
նշանները: Ժողովն աս ամէն պարագաներուն վրայ խոր-  
հուրդ ընելէն ետքը՝ որոշեց որ քաղաքը թշնամոյն  
յանձնուի: Եռապետներն աս որոշումը լսածնուն պէս՝  
իրենց պաշտօնէն հրաժարեցան, որպէս զի անոնց գլուխն  
ու հասարակապետութեան կանգնիչը Մածծինի կարող  
ըլլայ փախչելու պատրաստութիւններն ընել ու իր անձն  
ատենին ապահովըները: Եւ իրօք ալ դեռ Գաղղիացի  
զինուոր մը քաղաքը շմտած՝ Մածծինի արդէն անկից  
եղած աներեւոյթ եղած էր: Այսնպէս եւ Կարիպալտի աս  
հեղու ալ իր բոլոր աշխատանացն անպատուղ մնալը տես-

նելէն ետքը՝ փախչելու ատեն գտաւ. իրեն հետ իր ձեռաքին տակն ըլլով ազատակամ զինուորներէն շատերը քաղքէն ելան հեռացան: Կարիպալտի կ'ուղէր ասոնցմով եւ ուրիշ ազատակամ զօրք ժողվելով՝ նէապոլսյ երկրին մէջ կամ ուրիշ տեղ մը հասարակապետութիւն հաստատելու փորձ ընել: Բայց ամէն դի չէ թէ միայն իրեն ուզածը կատարելու հապա նա եւ յառաջ երթալու իսկ արգելքներ գտնելով ու անոնց չկրնալով յաղթել՝ վերջապէս Ս. Մարինոյի երկրին մէջ իր զօրքը ցրուեց, որոնցմէ ոմանք Աւստրիացւոց ձեռքը գերի ինկան, իսկ ինք Կարիպալտի փախաւ ազատեցաւ:

Ուտինոյ Հռոմայի մեծերէն կամ քաղաքացւոց կողմանէ անձնատուր ըլլալնուն լուրն առնելէն ետքը՝ (Յուլ. 3.) իր զօրքին գլուխն անցած՝ հանդարտութեամբ ու պատշաճական կարգով մայրաքաղաքը մտաւ: Գաղղիական զօրաց քաղքին մէջ յառաջ գացած ատենն ամէն դի տներուն պատուհանները սկսան դոցուիլ, փողոցները դատարկանալ ու լուսեթիւնը տիրել: Միայն կրկեսին (Քորոյ) վրայ մեծ բազմութիւն մը երեքդունեան դրօշին բոլորտիքը ժողվեցաւ ու կը պոռար. Ակեցցէ Հռոմէական հասարակապետութիւնը: Կեցցէ խեղճիտալիան: — Մահ քահանայից: Մահ Ուտինոյ զօրապետին,,,: Բայց այսպիսի թշնամական ցոյցերն ու ձայները շուտով լուեցին. փողոցներուն վրայէն քարտկոյտները վերցուեցան ու հանդարտութիւնը սկսաւ տիրել: Ուտինոյ իր զօրքը քաղքին պատշաճական կողմերը բաժնեց ու բոլոր քաղաքն իրենց պահպանութեան յանձնեց: Թուպէտ եւ Գաղղիացի զօրքը բազմութեամբ Հռոմմանելէն ու հոն իրենք, իսկ անկից դուրս՝ Աւստրիացիք, քահանայապետական երկրին ամէն կողմերը Հռոմէական հասարակապետութիւնը վերջացուցին ու բոլոր երկիրն իր

օրինաւոր վեհապետին իշխանութեան տակը դրին . սաւկայն բնակչոց մէջ ամէն դի հանգիստը, կարգն ու կատարեալ խաղաղութիւնը մէկանց ու շուտով չհաստատուեցաւ :

Պիոս թ. . քահանայապետն իր երկրէն! հասարակապետական կառավարութիւնը վերջանալէն ետքը՝ շուտ մը հոն շգարձաւ . հապա ինք կայեղա մնալով՝ Տելլաձէնկա, Ալդիերի ու Պաննիչելլի կարդինալներն իբրեւ իր փոխանորդները Հռոմ խաւրեց՝ որ մինչեւ իրեն հոն դառնալու ատենը՝ կառավարութեան գործքերը հոգան : ասոնք սկսան Գաղղիացի զօրքն իբրեւ սստիկանութեան պաշտօնեանները գործածելով՝ անոնց ձեռքովն ամէն պատժապարտներն ու կասկածելի մարդիկը բռնել ու բանտ դնել : Կոյն երեք կարդինալները ոչ Ուտինոյին ու ոչ անոր յաջորդող Ռոստոլան զօրապետին թող կու տային իրենց կառավարութեան գործքերուն խառնուելու կամ անոնց վրայ խօսելու . իրենց բոլոր ջանքն ան էր՝ որ մինչեւ ան ատենքահանայապետական իշխանութեան դէմ յանցաւոր գտնուողներուն կամ հասարակապետականաց որպիսի եւ իցէ կերպով ընկեր ու օգնական ըլլողներուն հետ ամենայն խստութեամբ վարուին եւ զանոնք առանց պատժոյ շմողուն : Այսափ խստութեան վրայ Գաղղիայի հասարակապետութեան գահէրէցը Լ. Նար. Պոնարարդէ վշտանալով՝ իր գեսպանին ձեռքովը քահանայապետին առաջարկեց որ մինչեւ ան ատենյանցաւոր գտնուողներուն խնայէ ու ընդհանուր թողութիւն հրատարակէ : Պիոս թ. . աս առաջարկութիւնը կատարելը յանձն առաւ . բայց ընդհանուր թողութիւնէն 2000 հոգի դուրս հանեց, որոնք իր աշխարհական իշխանութեան դէմ դործողներուն գլխաւորներն էին : Ասկից ի զատ բոլոր իր հպատակաց համար քանի մը նոր առհմա-

նադրական կարգաւորութիւններ ըրաւ, որոնցմով գաւառական ժողովներու համար ժողովրդէն ընտրուելու անձանց եւ ուրիշ այսպիսի գաւառական ու քաղաքային գործոց նկատմամբ հարկաւոր ըլլով կարգերը կ'որոշուեին :

Պիտի թա. իր մայրաքաղքէն այնչափ ատեն ալ դուրս մնաց մինչեւ որ իր երեք փոխանորդներն այլ եւ պյլ նոր ատեաններով ամեն յանցաւոր ու կասկածելի անձինքը գտան ու հեռացուցին ու հասարակապետութեան եւ ետքի պատերազմին ատենն եղած ամեն խառնակութիւններուն ու աւերակներուն նշանները վերցան : Անկից ետքը (1850. Ապրիլ 13.) դարձաւ իր մայրաքաղքը մտաւ, ուր ժողովուրդը զինքն ամենայն ծանրութեամբ ու լոռութեամբ ընդունեցաւ :

Աւստրիայի ու Գաղղիայի զէնքերովը Միջին Խտալիայի մէջ ամէն բան իր հին կարգերուն մէջ մտնելէն ու ինչպէս քահանայապետը՝ նշյնպէս եւ Տոսկանայի մեծ դուքմն ու մէկալ փոքր վեհապետներն իրենց օրինաւոր իշխանութեան մէջ հաստատուելէն ետքը, կը մնար միայն Վենետիկ քաղաքը, ուր գեռ Խտալիայի երեքգունեան գրօշը բացուած ու բարձրացած կը կենար, եւ Ա. Մարկոսեան հասարակապետութեան առիւծն իրեն գէմ արձակուող թնդանօթի գնդակներուն վրայ հեռուանց կը նայէր : Ինչպէս յայտնի է՝ Վենետիկ քաղաքը ծովում մէջ այնպիսի դիրք ունի, որ ցորչափ իր մէջը գտնուողները պարենի պակսութիւն չեն սնենար, դրսէն պաշարմամբ ու պատերազմով նեղի խոթելն ու առնուլը վերջին աստիճանի դժուար կ'ըլլայ : Թէպէտ եւ Աւստրիայի տէրութիւնը ծովալճերու մէջ շինուած քաղաքը մեծագործ երկաթուղիով մը ցամաքին հետ կապած էր, բայց նշյն ատեն Վենետիկ անոր մէկ մասն աւրած ու

անպիտանցուցած, միանգամայն անոր չորս դին ըլլող պղտիկ կղզիներն ամրացուցած էին, եւ անոնց վրայէն նոյն կամուրջն անանկ դիւրութեամբ կը պաշտպանէին՝ որ Աւստրիացւոց արտաքոյ կարգի դժուար կը ըլլար անոր վրայէն անցնիլ ու քաղքին վրայ յարձակում ընել: Ուստի Ռատեցքի այլ եւ այլ փորձերէն ետքը՝ քաղաքն ըստ կարի ամէն դիաց պաշարել տուաւ. բայց աս պաշարումն ալ դիտուած վախճանին չհասցուց վասն զի Աւստրիա բաւական նաև չունէր՝ որ կարենար ամէն դիաց քաղքին պաշար բերող նաւերուն վրայ հասնիլ ու զանոնք արգելուլ: Վերջապէս որոշուեցաւ որ քաղաքը յարձակմամբ առնուն կամ անձնատուր ըլլալու ստիպեն: Աս վախճանաւ պէտք էր ամէն բանէն առաջ Վենետիկի երկաթուղոյ կամրջին դլուխն ըլլող Մալկերա բերդը ձեռք անցրնել: Ցիրաւի Վենետացիք, որոնց հասարակապետութեան գահէերէց ու հրամանապետ էր յառաջագոյն յիշուած Մանին փաստաբանը, ամէն կերպով պատերազմելու պատրաստուած էին, տեղացիներէն զէնք առնուլ կրցողը զինուած էր, նա եւ շատ մը օտար զինուորներ՝ մանաւանդ Նէապոլսեցիք Բերէ զօրապետին հրամանին տակ՝ եկած հասարակապետականաց օգնելու համար ժողված էին: Ի վերայ այսր ամենայնի ասոնց դէմ Աւստրիայի զօրքը դիւրաւ կրնար պատերազմիլույաղթել թէ որ քաղքին ու առանձինն Մալկերա բերդին դիրքն արգելք ըլլար:

Իսոլոր աս ետքի տարիներու Խտալիայի պատերազմերուն մէջ Աւստրիայի զօրքն այնչափ մեծ նեղութիւն չէր քաշած, այնչափ դժուարին արգելքներու չէր հանդիպած, որչափ որ աս բերդը ձեռք բերելու համար քաշեց ու գտաւ: Արդէն՝ բերդը լճերուն մէջ ըլլալուն՝ ծովան ջուրն անոր մօտենալու երկայն ատեն արգելք կու ԻՏԱԼԻԱ

տար. Բայց նոյն ատեն չորս շաբաթի շափ դրեթէ անդառ դար անձրեւ եկած ու լիճերուն ջրերն առատացած ու ցեխն ալ խորունկցած ըլլալով, բոլոր բերդին բոլորտիքը խորունկ ճահիճ (պանակ) մը եղած էր: Խեղճ զինուորները բոլոր գործողութեանց ու պատերազմելու ժամանակն օրերով մինչեւ ծնկուընին՝ շատ հեղ նա եւ մինչեւ կէս մէջքերնէն վեր ջուրի ու շաղախի մէջ կենալու կը ստիպէին: Ասով իրենց մէջ այլ եւ այլ հիւանդութիւններ իյնալով՝ թշնամեաց գնդակներն աւելի հիւանդութենէ կը վնասէին ու կը մեռնէին ու պաշարումը կը դժուարնար կ'երկրննար: Բայց ամէն հնարաւոր միջոցները բանեցընելով, առանձինն աւազով լեցուն տոպրակներ ջուրին մէջ նետելով ու անոնց վրայէն պատերազմելով, թնդանօթներն ալ իրենց գնդակները բերդին վրայ արձակելով՝ (1849. Մայ. 27.) մէջի պահապանները ստիպէցին թող տալ հեռանալ ու կայսերական զօրքն անոր մէջ մտաւ: Ասկից ետքը ուրիշ բերդ մ'ալ ձեռք անցընելով՝ կարող եղան քաղքին աւելի եւս մօտենալ ու զանիկայ մօտանց պաշարելով նեղի խոթել, որովհետեւ ալ գնդակներն ու ռումբերն այնպիսի մօտաւորութենէն իրենց ազդեցութիւնն աւելի եւս կը ցուցընէին:

Աս ու ասոր նման հանդամանքն ու օրէ օրաւելի եւս սաստկացող սովը պաշարեալ Վենետիկցոց ուժը կոտրելով, վրանին վհատութիւն բերաւ, մինչեւ ալ յաջողութիւն մ'ունենալու յայսը բոլորովին կորանցուցին: Աերաջապէս մէկ ու կէս տարի պաշարուած ու շատ դիաց՝ մանաւանդ ետքի երեք չըրս (Մայիս — Օգոստոս) ամիսներուն մէջ աւերած ու ապականած քաղքին բնակիչներն իրենց գլխաւորները ստիպէցին կայսերական տէրութեան անձնատուր ըլլալ: որ եւ քանի մը պայմաններով կատարեցաւ: Թէպէտ եւ կայսերական տէրութիւնը՝ գլխաւո-

բապէս ապստամբութեան գլուխ ըլլողներուն յամառութեամբն՝ աս քաղքին պաշարման ատենը 20,000 զօրք կորսնցուցած էր, սակայն նոյնը նորէն իր իշխանութեան տակ առնելու ժամանակն ապստամբներուն հետ գթութեամբ վարուեցաւ: Վասն զի ասոնց հետ՝ անձնատուր եղած ատեննին՝ (Օդոստ. 24.) դաշն դնելով թոյլ տուաւ՝ որ օտարական զօրքերը, Մանին հրամանապետը, անոր օգնականը թումազինոյ ու յեղափոխականաց գլխաւորներէն քառասուն հոգի ազատութեամբ քաղքէն ելլեն ու կայսերութեան երկիրներէն դուրս ուղած տեղերնին երթան: Իսկ ուրիշ ամէն մնացածներուն համար ընդհանուր թողութիւն հրատարակուեցաւ, միայն հարկ եղաւ՝ այնչափ պատերազմներու ատեն տէրութեան ըրած անբաւ ծախքերուն ու կրած վնասներուն համար երկրին կամ բնակչաց վրայ քանի մը ծանր տուրքեր դնել:

Հռոմայի ու Անետափիկի հասարակապետութեանց խախուտ շէնքերուն կործանուելով իտալիայի երկու երեք տարեկան յեղափոխութեան վերջին ամբարտակներն ալ ինկան կործաննեցան ու երկիրը խաղաղացաւ. եւ ինչպէս քանի մը տարի առաջ եղած էր՝ նոյնպէս 1850 տարւոյն կամ իննեւտասներորդ դարուն երկրորդ կէսին սկիզբը բոլոր թերակղզին իր օրինաւոր վեհապետներուն իշխանութեան տակ մտնելով իր հանգիստը դտաւ: Նոյն տարիներուն մէկ մատենագիրն ան ատեն պատշաճ համարեցաւ հետեւեալ խօսքերը զրել. “Հռոմայի ու Անենետիկի պաշարմանց ատենն իտալացւոց ըրած ծիգը վախճանելու յեղափոխութեան ետքի շնչերն էին: Անկից ետքը իտալիայի մէջ լռութիւնը նորէն սկսաւ տիրել, ինչպէս որ Պիոս թ.ին գահ ելլելն առաջ եղած էր: Աս եղածները խռովեցուցիչ երաղ մըն էին, որն որ իտալիայի ժողովուրդները շփոթեց: Աս շփոթութեան

մէջ քիչ մը ատեն ալեկոծուելէն ետքը արթնցած ու ը-  
րած ճգունքներնուն պատճառաւ կրած սաստիկ աշխա-  
տութենէն ու յոզնութիւնէն հանդչելով՝ իրենց գտած  
հանդարտութեան մէջ ան խոռվեցուցիչ երաղին վրայ  
սկսան խորունկ մտածել: — Արդեօք ասկից ետքն ալ  
միշտ ասանկ հանդարտ ու հանդիստ պիտ' որ մնան. ար-  
դեօք ան խորունկ լոռութիւնը՝ որն որ այնչափ խռովու-  
թիւններու եւ յեղափօխական շարժումներու ասպարէղ  
ըլլաղ երկրին վրայ կը տիրէ, երկարատե՛ւ պիտ' որ ըլլայ:  
Աս հանդամանքը նախախնամութեան գաղտնեաց մա-  
տենին մէջ գրուած է. մահկանացու մարդը կարող չէ աս  
ծածուկ մատենին բովանդակածը կարդալու: Մահկանա-  
ցուն միայն անցածները գիտէ, որոնց մէջ երկու կողմանք  
ալ, այսինքն թէ յաղթողներն ու թէ յաղթուողները,  
օգտակար խորհրդածութիւններ ընելու համար առատ  
նիւթ՝ կը գտնեն,,:

Ո՞իայն աս խօսքերը կրնար գրել ու աս խորհրդ-  
դածութիւնն ընել 1852ին մատենադրող պատմիչ մը:  
Բայց մենք՝ որ մեր առաջիկայ պատմութիւնն անկից տա-  
սը տարի ետքը կը գրենք, չենք կրնար նոյն մատենադրին  
ըրած հարցումն ընել ու ան հարցման պատասխանը  
շտուած՝ պատմութիւննիս վերջացրնել: Ինչու որ անկից  
ետքը տասը տարւան ընթացքին մէջ հանդիպող մեծ  
մեծ դէպքերը յայտնապէս կը վկայեն՝ որ Խոտալիա ան  
(1850ին) գտած խաղաղութիւնը շատ կարճ ատեն կրցաւ  
վկայելել: Աս դէպքերուն շատերը թէպէտ եւ դեռ իրենց  
վերջնական կատարումը չենք ընդունած, սակայն Խոտա-  
լիայի ընդհանուր պատմութեան մէջ նշանաւոր հա-  
տուած մը կացուցանելուն՝ չենք կրնար մատեաննիս  
կնքել՝ առանց անոնց պատմութեան դլխաւոր մասերը  
հոս ստորագրելու՝ իրեւ

# ՅԵՐԱԿԱՆ ԸՆԿԱՆԻ ԹԻՒՆ

Հ. Շրջանին:

1850—1860.

Միջին Խոտալիսյի յեղափոխական հասարակապետութիւններուն օտար զէնքերու զօրութեամբ ջնջուելովն ու իւրաքանչիւր տեղւոյ օրինաւոր վեհապետին նորէն իր գահն ու իրաւունքն ընդունելով՝ երկիրը խաղաղացած էր, ըսինք վերը: Բայց ասովլ պէտք չէ իմանալոր այնչափ հաղարաւոր անձինք՝ որոնք հասարակապետութեան բաղափարը շատ տարիներէ ի վեր մտքերնուն մէջ հաստատած էին, բոլորովին մոտքերնին փոխած, ամէն ազատութեան բաղձանքը մէկդի թողուցած ու անկից ետքը ալ միշտ հանդարտ կենալու հաստատուն առաջադրութիւն ըբած էին: Եւ ոչ պէտք է կարծել՝ թէ քանի որ Աւատրիայի կայսրը՝ այսինքն Գերմանացի իշխող մը Խոտալիայի մէկ մասն իր ձեռքին տակ կը բռնէր, ամէն Խոտալցւոց սրտին մէջ ըլլող այն մեծ վերքը՝ զորն որ Գերմանացւոց դէմ ունեցած ատելութիւննին միշտ կը սնուցանէր, բժշկուելու սկսած էր: Աս ասանկ ըլլալով, պէտք է խոստովանիլ՝ որ թէպէտ եւ 1850էն ետքը Խոտալիա արտաքուստ քանի մը տարի խաղաղութեան մէջ կ'երեւար. սակայն ներսէն յեղափոխութեան կրակը մոխրոյ տակ ծածկուած անշէջ մնացած էր:

Ամէն տեղերէն առաջ քահանայապետական երկրին հանդամանաց վրայ պատմութիւննիս շարունակելով, զանիկայ նկատած ատեննիս՝ անցած յեղափոխու-

թեան (հետքերը չըսենք ալ՝ գոնէ) հետեւութիւնները  
կը գտնենք : Աւստրիայի կայսեր զօրքը 1849ին քահա-  
նայապետական երկրին մէկ մասին մէջ հասարակապե-  
տականներուն յաղթելէն ու հասարակապետութիւնը  
ջնջելէն ետքը՝ նոյն զօրաց մէկ մասը քանի մը ատեն քա-  
հանայապետին կամքը հարկաւոր սեպուող տեղերուն  
մէջ իբրեւ պահապան մնաց : Իսկ Գաղղիայի զօրքը Հռո-  
մայի մէջ հասարակապետութիւնը վերցընելէն ետքը՝  
դրեթէ տեղացի զօրաց պէս մայրաքաղքին մէջ ու անկից  
դուրս ալ հաստատեցան մնացին, ու Զիմիդա Վեքքիա  
իրենց դիտած նպատակին համար ամրացընելէն ետքը՝  
ալ Գաղղիայի կառավարութիւնն իբրեւ իր ժառանգած  
երկրին մէջ կամ իբրեւ երկրին բուն իշխողը հոն կը վա-  
րուէր : Աս հանդամանքը Պիտո թա . այնչափ յօժար կա-  
մօք ու հաճութեամբ չէր տեսներ . բայց իր երկրին ու  
հպատակաց հանդամանքը մոտածելով՝ անոր դէմ յայտ-  
նապէս բողըքելու չէր համարձակեր : Թէպէտ եւ կը բաղ-  
ձար իր հպատակներէն երկրին պահպանութեան ու ա-  
պահովութեան համար բանակ մը կազմել . սակայն ամէն  
դի ժողովրդոց մէջ երեւցող ապստամբական հոգին զինքն  
աս բաղձանքը կատարելէն ետ կը բռնէր : Ուստի իրեն  
ուրիշ բան չէր մնար՝ բայց եթէ աչք գոցել ու թողուլ  
որ Գաղղիայի զօրքը Հռոմայի մէջ մնալէն զատ՝ Հելու-  
ետիայի զօրքն ու ասդիէն անդիէն եկած ժողված բախ-  
տախնդիրներէն աղղային զօրք անուամբ գունդեր կաղ-  
մուելով՝ մայրաքաղքին ու դաւառներուն պահպանու-  
թեանը ծառայեն :

Դուն երկրին մէջ յիրաւի յեղափոխութիւն չկար,  
բայց ներքուստ երկու հակառակ կողմնակցութիւնք քա-  
հանայապետին կառավարութեան հանդամանաց վրայ ի-  
րենց տժդոհութիւնն այլ եւ այլ ցոյցքերով կը յայտնէ-

ին, ուստի եւ ներքին խաղաղութեան ամէն կերպիւ հաստատուելուն արդելք կ'ըլլային։ Աս կողմնակցութեանց մէկը Պիոս Թօ.ին կառավարութեան վրայ անոր համար գոհ չէր ըլլար որ քահանայապետը Գրիգոր ԺԶ.ին բանեցուցած Խիստ միջոցները չէր ուզեր բանեցընել. իսկ միւս կողմնակցութիւնն անոր համար կը տրտնջէր ու կը խռովէր՝ որ քահանայապետն իր գահակալութեան սկիզբներն ըրած ազատական կարգաւորութիւնները նոյն եռանդմամբ ի գործ չէր դներ, մանաւանդ թէ ժամանակին պարագաներէն ու անցած յեղափոխութեան յիշատակէն ստիպուելով՝ անոնցմէ շատը կը փոխէր կը վերցընէր։ Աս ետքի կողմնակցութեան բաղձանքն ու պահանջումն ան էր՝ որ կառավարութիւնը բոլորովին աշխարհականաց՝ այսինքն աշխարհական պաշտօնէից ձեռքն ըլլայ։ Նոյն կողմնակցութիւնը քահանայապետական կառավարութեան կու տար չէ թէ միայն երկրին ելեւմոից մէջ տեսնուած անկարգութիւնները, հապանա եւ հողատերերուն ու ազնուականաց կալուածներուն ու ստացուածներուն մէջ եղած զրկանքն ու յափշտակութիւնները։ Ինչու որ 1850էն ետքը գաւառներու մէջ շատ տեղեր գեղացիք ու աղքատ բնակիչները ազնուականաց անտառներուն ու հունձերուն վրայ գունդ գունդ կը յարձակէին ու կրցածնին կը յափշտակէին։ Քաղաքային ապստամբներ ու խռովարաններ ալ պակաս չէին, որոնք կը ջանային քահանայապետական բերդապահներուն օդնութեամբը կամ մատնութեամբը բերդերու վրայ յարձակիլ ու զանոնք առնուլ։ Բայց ամենէն աւելի տիսուր հանդամանքն ան էր՝ որ քահանայապետական երկրին մէկ կողմը յանդուգն աւաղակապետ մը իր գնդովն ամէն դի կը քալէր, գաւառներէն տուրք կը պահանջէր կ'առնէր, փոքր քաղաքները կը կողոպտէր ու բնակիչները կը

Խոռովշը: Սակայն աս աւազակութեանց վախճան եղաւ՝ Երբ որ հեղ մը աս աւազակապետն իր գնդովը Աւստրիայի զօրաց պահպանութեան տակ ըլլող դաւառ մը հասնելով՝ նոյն զօրաց ձեռքն ինկաւ ու սպաննուեցաւ. որով եւ երկիրն անոր վախէն ու վնասներէն ազատեցաւ: —

Արդինիա արտաքին պատերազմներէն ու հասարակապետականաց դրդութիւններէն հանգչելէն ետքը՝ իր Ախկտոր կմմանուել Բ. թագաւորին տկար կառավարութեան տակ ուրիշ գժբախտ ընթացք մը բռնել սկսաւ, որուն ձեռնուու կամ աւելի եւս դրդոիչ կը լար առանձինն Անգղիա: Արդինիայի մէջ արմատականները չեն թէ միայն բոլորովին անհետ եղած չեին, հապանա եւ անոնցմէ շատերը կառավարութեան գործքերուն ու պաշտօններուն մէջ կը գտնուէին: Ասոնց ազդեցութիւնը Ախկտոր կմմանուելին պաշտօնարամին մէջ յայտնի կը տեսնուէր, որուն անդամները երկրին մէջ հին ատեններէ ի վեր եկեղեցականաց ու եկեղեցիներու արուած ազատութեանց ու առաւելութեանց դէմ ամէն հնարքներով գլուխ վերցուցին: Աս բանիս մէջ գրեթէ առաջին քայլն եղաւ՝ Ախկարդի արդարութեան պաշտօնէին (1850. Փետր. 22.) առաջարկած երկու օրէնքները: Աս օրէնքներուն առջինին գլխաւոր որոշմունքները հետեւեալներն եին. Եկեղեցականաց՝ իրենց մէջ կամ աշխարհականի մը հետ ունեցած վէճերը դատելու համար ըլլող եկեղեցական ատեանը վերցուի. թէ եկեղեցականը՝ Երբ որ աշխարհական օրինաց գէմ յանցանք մը կ'ունենան ու թէ եկեղեցական ստացուածներն աշխարհական ատեաններու իշխանութեան տակ ըլլան, ուստի եւ եկեղեցական անձինք յանցաւոր գտնուած ատեննին՝ պատժական օրինաց գըքին մէջ աշխարհականներուն համար սահմանուած պատիժներն ընդունին. Կուիրական

տեղերը, եկեղեցիներն ու վանքերը՝ ապաստանի կամ ապաւինութեան տեղի ըլլալէն դադրին, տօնի օրերը (սուրբ) չպահողներուն համար սահմանուած պատիժները ջնջուին ու միայն կիրակի օրերն ու տարւոյն եօթը գլխաւոր տօները բռնուին, այսինքն սուրբ պահուին։ Ամէն եկեղեցական անձ նոր (եկեղեցական) պաշտօն մը չկարենայ ընդունիլ՝ մինչեւ որ թագաւորական հրովարտակով մը իրեն նոյն պաշտօնն ընդունելու հրաման չտրուի։ Երկրորդ օրէնքին գլխաւոր որոշումն աս էր՝ որ ամուսնական դաշին վաւերականութեան համար հարկ է քաղաքային պաշտօնէին կամ կառավարութեան հաւանութիւնը խընդրել եւ ընդունիլ։

Աս երկու օրէնքները, որոնք Սիկկարդեան օրէնք անուամբ նշանաւոր եղան, ստորին կամ պատգամաւորաց սենեակին մէջ առանց հակառակութեան ու դժուարութեան անփոփոխ ընդունուեցան։ Իսկ վերին կամ առաջին սենեակին մէջ, ուր յատկապէս ամէն օրէնքները կը հաստատուին, աս երկու նոր օրէնքները շատ մեծ հակառակութեան հանդիպեցան, որովհետեւ հոն այլ եւ այլ կողմանակցութիւնք ու եպիսկոպոսներ կային, նա եւ բոլոր երկրին բնակչաց կողմանէ նշյներուն դէմ բողոքներ եկած էին. բայց վերջապէս աս սենեակին մէջ ալ ընդունուեցան ու հաստատուեցան։ Բայց երբ որ կառավարութիւնը նշյները հրատարակել տուաւ ու անոնց դործագրութիւնն ընելու սկսաւ, Դուրինի արքեպիսկոպոսն ամէն կերպ միջոցներով կ'աշխատէր անոնց անիրաւ ու կաթողիկէ եկեղեցւոյ կարգացն ու իրաւանցը հակառակ ըլլալը ցուցընել, ուստի եւ զանոնք ընդունելէն հրաժարացաւ։ Բայց իր ջանիցը պտուղն ան եղաւ՝ որ կառավարութիւնը զինքն իբրեւ յանցաւոր ու օրինաց չչնազանդող քաղաքացի մը բռնեց ու բանտարգել ըրաւ։ Իր

օրինակին հետեւեցան երկրին եպիսկոպոսներուն շատերն ալ, ուստի եւ անոր պէս բանտարկուեցան կամ քշուեցան։ Սակայն եկեղեցականաց մեծ մասը նոյն օրինաց դէմ չգառնալուն՝ նոյները հաստատ մնացին ու հասարակ քաղաքային օրինաց հաւասար կը գործադրուէին։

Այսպէս կաթողիկէական տէրութեան մը մէջ կաթողիկէ եկեղեցւոյ իրաւանց ու կարգերուն դէմ կառավարութեան բռնած ճամբան ու գործածած հնարքները գրեթէ հալածանքի մը կերպարանքն ու նմանութիւնն ունենալով, Հռոմայի քահանայապետին անոր վրայ չէ թէ միայն խոռվիլը՝ հապա նա եւ անոր ուղղուելուն ու փոփոխուելուն համար խիստ միջոցներու դիմելն ու զանական սպառնալիք ընելը հարկաւոր ու իրաւացի էր։ Բայց քահանայապետին ամէն աղդարարութիւններն ու սպառնալիքն ոչ թագաւորին ու ոչ անոր պաշտօնէից վրայ այն աղդեցութիւնը կ'ընէին, զորն որ պէտք էին ու կրնային ընել, թէ որ Անգղիայի կողմանէ խրատիչներ ու փորձիչներ ամէն միջոցները չբանեցընէին Սարդինիայի երկիրն խտալացիներուն համար կաթողիկէ եկեղեցւոյ թշնամեաց ապաստանարան մը ընելու։ Աս բաններն աւելի եւս համարձակութեամբ ու խնամքով ի գործ կը գրուէին հռչակաւոր Գաւուր կոմսին Սարդինիայի պաշտօնարանին գահերէց ըլլալէն ետքը, որուն ջանիւքը երկրին ամէն կողմերն ըլլող վանքերուն շատերը ջնջուեցան ու անոնց ստացուածները տէրութեան գանձը մտան (1855)։

Սարդինիայի մէջ արմատական պաշտօնեաններն իրենց տկար թագաւորին ու անով բոլոր կառավարութեան պյսպիսի եւ ուրիշ ազատական կամ յեղափոխական խորհուրդներով ու կարգաւորութիւններով առաջնորդած ատեննին՝ իրենց գլխաւոր նպատակ դրած էին

Խտալիայի միութիւնը, այսինքն անոր այլ եւ այլ կառավարութիւններն ու թագերը Սարդինիայի գահին ու թագին հետ միացընելով՝ բոլոր թերակղզին միակ Խտալական թագաւորութեան դարձընելը։ Աս խորհուրդն ամէն դի յայտնուելով ու տարածուելով՝ Սարդինիայի երկիրն՝ ուրիշ տէրութիւններու մէջ ընդունելութիւն ու ապահովութիւն չգտնող արմատականաց, յեղափոխականաց ու քաղաքային յանցաւորաց շատ ցանկալի ու պատշաճական տեղի ապահով եղաւ, ուր եւ ամէն դիաց կու դային կը ժողվէին։

Ասանկով աս տէրութեան մէջ արմատականք կամ Մածծինեանք օրէ օր հաստատուելով ու գործելու դիւրութիւն գտնելով, անոնց գլուխը Մածծինի ալ Հելլուետիա եկաւ, որն որ ան ատեններն ամէն ազատականաց ապաստանարան եղած էր։ Ինք հոն նստած՝ ամէն հնարքները կը բանեցընէր՝ բոլոր Խտալիայի մէջ ջնջուած յեղափոխութեան կայծերն անշէջ պահել ու կարելի եղածին չափ արծարծել։ Թէպէտ եւ Լոմբարտիայի մէջ աս յեղափոխական հնարքներուն տեղի ու յաջողութիւն գտնելը գժուարին կ'երեւար, որովհետեւ ծերունի Ռատեցքին իր յաղթող զօրքովը միշտ հոն կը գտնուէր. ի վերայ այսր ամենայնի Խտալացւոց անկախութեան անպայման բաղձանքն՝ ամէն խոհեմութեան օրէնքներուն դէմ՝ հոն ալ ժողովուրդն Աւստրիայի դէմ գրգռելու միջոցները ձեռք առնել կու տար։ Առանձինն Մածծինի Հելլուետիայի մէջ իր գլխաւոր աջակիցներէն շատերն իր քովը ժողված՝ հոնտեղաց լրագիրներուն միջնորդութեամբը կայսերական կառավարութեան դէմ ամէն թշնամական խոռքէրն անդադար գրելէն զատ՝ իր արբանեակները Լոմբարտիա՝ մանաւանդ Միլան կը խաւրէր, ուր եւ անոնց ջանքովը վերջապէս նոր խռովութիւն մը

Ելաւ: Միլանի մէջ (1853 Փետր. 6.) խել մը երիտասարդներ դաշոյններով զինած՝ փողոցներու վրայ կեցող զինուորաց վրայ յարձակեցան, 20 հոգի սպաննեցին, 100 հոգիի չափ ալ վիրաւորեցին: Ուատեցքի աս յանդուզն խռովիչները շուտով զսպելէն ետքը, որովհետեւ դիտէր որ Հելուետիայի Դեսին (Դիշինոյ) նահանգին իտալացի ժովդեան մէջ աս խռովովթիւնները կը պատրաստուէին ու անտեղաց խաւրուած միջնորդներու ձեռքով Լոմբարտիայի բնակիչները կը դրդուուէին, խիստ հրամանով մը բոլոր Լոմբարտիայի մէջ գտնուող Դեսինցիները դուրս հանեց քշեց: Առով Լոմբարտացիք քիչ մը ատեն սասանելով՝ Մածծինեանց գրդուութենէն չեին յորդորուեր յայտնի խռովովթիւն հանելու:

Ի՞այց շիտակը խօսելով՝ աւստրիական Խտալիայի մէջ՝ մանաւանդ թէ բոլոր թերակղզւոյն վրայ յեղափոխութեան կայծերն արծարծողները ան ատենները միայն Մածծինեանք չեին, հապա ուրիշ՝ աւելի մեծ զօրութիւն ու ազդեցութիւն ունեցող՝ դրդուիչ մը, այսինքն Գաղղիա կամ լաւ եւս ըսենք՝ Կաբոլէոն գ. կայսրը հոն ամէն բան կը շարժէր, եւ Խտալացւոց անկախութեան բաղձանքն այլ եւ այլ յշյսերով անշէջ պահելէն զատ՝ աւելի եւս կենդանացընելու ալ ճամբանները կը հարթէր: Յայտնի կը տեսնուէր՝ որ Սարդինիայի դահլիճն ուրիշ տէրութիւններէն շատ աւելի Գաղղիայի կայսեր պահանջածներուն համեմատ կը շարժէր. ու աս բանս անտարակոյս առանց մասնաւոր պատճառի, կամ թէ ըսենք՝ առանց մեծ օգուտ մը յուսալու չէր ըներ: Ժամանակին քաղաքագէտներն աս բանս նշմարած էին՝ երբ որ Գաւուր կոմու Սարդինիայի գործոց համար Փարիզ գտնուած ատենը՝ գեսպանաց ժողովոյն մէջ (1856) բոլոր Խտալիայի անուամբը խօսելով՝ նշյն երկրին քանի մը տէրութեանց,

առանձինն Աւստրիայի ու Նէապոլսոյ կառավարութիւններուն վրայ ամբաստանութիւններ ըրաւ։ Գաղղիա ալ նոյն ատեն Սարդինիայի կառավարութեան Խոտալիայի մէջ բանեցուցած քաղաքականութիւնը պաշտպանելով, առոր համեմատ Նէապոլսոյ կառավարութեան հետ բանակցութիւն ընելու սկսաւ ու կը պահանջէր՝ որ Փերդինանդոս Բ. թագաւորին իր կառավարութեան կերպին մէջ փոփոխութիւններ ընէ։ Երբ որ թագաւորին աս պահանջումը մերժեց, Նաբոլէոն ալ՝ քիչ մը Սարդինիայի ազատական սկզբանց յառաջացուցիչ ըլլալու, քիչ մ'ալ Անգղիայի պաշտօնարանին կամ Բալմերսդոնին բարեկամութիւնն աւելի եւս շահելու համար, (որովհետեւ գիտէր՝ որ Բալմերսդոն պաշտօնեան Սիկիլիա կղզին Նէապոլսոյ կառավարութենէն զատել չկրնալուն համար Փերդինանդոս Բ. ին բարեկամական աչքով չէր նայեր, ) անգղիական կառավարութեան հետ մտերիմ խորհրդակցութեան մէջ մտաւ։ Աս խորհրդակցութեամբ Անգղիա Գաղղիայի հետ միաբանելով՝ Նէապոլսոյ թագաւորին այլ եւ այլ առաջարկութիւններ ըրին. ու երբ որ ուզածնին չկատարուեցաւ, իրենց գեսպանները Նէապոլսէն ետ կանչեցին։ Աս բաներն եղան 1856 տարւոյն մէջ ու նոյն եւ յաջորդ տարին անոնց վրայ ուրիշ անյաջող գէպքեր ու խռովութեան ցցցքեր աւելցան։

Ոիկիլիայի մէջ Պենջիվենեա ասպետին առաջնորդութեամբը (1856. նոյ.) ապստամբութիւն մը ելաւ. բայց մեծ յառաջադիմութիւն մը չըրած՝ կառավարութեան զօրաց ձեռքովը բոլորովին զսպուեցաւ։ Թէպէտ եւ Նէապոլսեցիք ու Սիկիլիացիք իրենց թագաւորին վրայ գոհ չէին, որովհետեւ Սարդինիայի թագաւորին պէս ազատականներուն ամէն պահանջմանցն ականջ չէր դներ ու իր կառավարութիւնը ճիշդ հսկողութեամբ յառաջ կը ԽԾԱՀԱԸ

տանէր : Սակայն թէ Նէապոլսեցիք ու թէ Սիկիլիացիք որշափ ալ կառավարութեան վրայ տժգոհութիւն ունենային՝ ան ատեններն այնշափ դիւրութիւն ու միջոցներ չունեին ապստամբութիւն մը հանելու : Ի վերայ այսր ամենայնի Անդղիայի Բալմերագոն պաշտօնեան ամէն հնարքները կը բանեցընէր ու Սարդինիայի օգնութիւնն ալ ձեռք կ'առնէր որ երկու Սիկիլիայի տէրութեան մէջ ապստամբութեան հրդեհը ժամ մը յառաջ բորբոքի : Աս ջանից պտուղը կրնայ սեպուիլ՝ (1856 Գեկտ. 8.) Փերդինանդոս թագաւորը սպաննելու համար եղած փորձը : Որսորդաց գնդերէն Ագ . Միլանոյ անուամբ հասարակ զինուոր մը զօրահանդեռի մ'ատեն իր կարգէն դուրս ելւ լելով թագաւորին մօտեցաւ ու իր հրացանն անոր վրայ պարպեց . բայց ուղածը չկրցաւ կատարել ու ինք զինուորական դատաստանով մահուան դատապարտեցաւ ու սպաննուեցաւ : Աս զինուորին այսպիսի անօրէն խորհուրդը շատ խտալացւոց եւ առանձինն Սարդինիացւոց մէջ չէ թէ միայն զարհուրանք կամ տհաճութիւն մը չպատճառեց, հապա նաեւ իբրեւ քաջութեան, անձնուրացութեան ու դիւցազնական հայրենասիրութեան գործ մը շատ մեծ հաճութիւն ու մեծամեծ գովեստներ գտաւ : Անանկ որ Սարդինիացիք իբրենց հաճութիւնն ու իբր երախտագիտութիւնը յայտնի ընելու համար (անտարակոյն կառավարութեան հրամանաւը կամ թոյլտուութեամբը) Դուրինի փողոցներուն մէկը նոյն զինուորին անուամբը՝ Մէլոնոյ անուանեցին :

Աս բանիս հետեւութիւն ու վերը գրածներնուս ապացոյց մը կրնանք սեպել յաջորդ տարին (1857, Յունիս) Կիդոդերա ու Բիսագանէ անուամբ երկու յեղափոխական խտալացիներու առաջնորդութեան տակ խել մը երդմնակցաց Սարդինիայի տէրութեան մէկ շողենաւ-

ովը՝ Նէապոլսոյ ծովեցելքը ցամաք ելլեն ու Երկրին մէջ նոր ապստամբութիւն մը հանելը։ Քայց Նէապոլսոյ կառավարութիւնը շուտ մը պատշաճական միջոցներ բանեցրնելով՝ ապստամբութիւնը զսպելէն ետքը, նոյն շոգենաւն իր մէջը գտնուող նաւաստիքով գերի առաւ։ Իսկ Սարդինիայի տէրութիւնն առանց ժամանակ կորսնցընելու շոգենաւն ու նաւաստիքը ետ պահանջեց ըսելով՝ որ անոնք անմեղ են, որովհեաեւ երգմնակիցները յանկարձակի իբրեւ հասարակ խաղաղ ճամբորդներ նաւը մտեր, նաւաստիքն ու նաւապետը ստիպած էին շուտ մը ճամբայ ելլել ու զիբենք իբրենց ուղած տեղը տանիլ։ Աս խնդրոյն մէջ Գաղղիայի կառավարութիւնն ալ մանելով ու Սարդինիայի կողմը բռնելով, նոյն պահանջման կատարումը կ'ուզէր։

Այսպէս թէ Նէապոլսոյ խիստ միապետական կառավարութեան դէմ գործելու եւ թէ առ հասարակ իտալիայի աղատութիւնը յաջողցընելու համար իտալացիք ու մանաւ անդ Սարդինիա Գաղղիայի կառավարութեան առանձինն Նաբոլէոն կայսեր բարեկամութենէն ու օդանութենէն քիչ շատ օգուտ կը գտնէին։ Ի վերայ այսր ամենայնի նոյն իտալացիք Հռոմայի հասարակապետութեան ուստի եւ իտալիայի անկախութեան ջնջուելուն գլխաւոր պատճառը Նաբոլէոն Գ. կայսրն ըլլալը չէին կրնար մոռնալ ու անոր համար իբրեն քէն չպահել։ Ուստի թէպէտ եւ նոյն հասարակապետութեան ջնջուելէն ետքը խել մ'ատեն Մածծինեաններէն կամառ հասարակ իտալացիներէն ոչ ոք այսպիսի ոխակալութեան կամ վրէժխնդրութեան նշան մը տուաւ. բայց տարիներ անցնելէն ետքն այնպիսի մեծ դէպք մը հանդիպեցաւ, որ յայտնի ցըցուց՝ թէ իբրենք միշտ զբաղած էին առ վրէժխնդրութիւնը պատարաստելու։ — Նաբոլէոն կայսրը

կայսրուհւոյն հետ (1858, Յունու, 14.) իրիկուան կառօք թէատրոն գացած ատենը սոսկալի թնդիւն մը լսուեցաւ, որուն ետեւէն անմիջապէս ուրիշ երկու թնդիւն ալ հետեւեցաւ. ու նոյն վայրկենին՝ կայսեր կառքին բոլորտիքն ըլլող զինուորներէն ու ժողովուրդէն վերաւորուողներով ու մեռնողներով գետինը ծածկուեցաւ: Խոկ կայսրն ու կայսրուհին իրենց վրայ շիտկուած վառօդով լեցուն ուռումբերէն ազատ ու բոլորովին անվիսաս մնացին: Փարիզի ոստիկանութիւնն առանց ժամանակ կորմնցընելու կարեւոր քննութիւններն ընելով երկրորդ օրը չարագործները գտաւ, որոնք բոլոր խտալացիք էին. իրենց գլխաւորն էր Որսինի կոմար, խոկ իր ընկերներն էին Բիերի, Ռոսիոյ ու Կամեց: Որսինի քննութեան ատեն յայտնապէս խոստովանեցաւ՝ որ իրենք անոր համար Նաբոլէոն կայսրը մեռցընել ուղեցին՝ որ համոզուած էին՝ թէ խտալիա միայն անոր մահուամբն իր ազատութիւնն ու անկախութիւնը գտնելու կրնար յուսալ: — Նաբոլէոն Գ. աս չարագործներուն երեքը (Որսինի, Բիերի ու Ռոսիոյ) սպաննել՝ խոկ զկոմեց աքսորել տալէն ետքը, Գաղղիայի մէջ կենաց ապահովութեան համար քանի մը նոր կարգաւորութիւններ կամ օրէնք սահմանել տուաւ: Նաեւ ուրիշ դրացի տէրութիւններէն ալ պահանջեց՝ որ խտալացի փախստականներուն վրայ աղէկ հսկողութիւն ընել տան: Աս պահանջման համեմատ Հելուետիայէն զատ առանձինն Սարդինիայի կառավարութիւնը սկսաւ նոր կարգաւորութիւններ ընել, երդուելոց ատեանները փոխեց ու մասնաւոր օրէնք մը հրատարակեց օտար վեհապետներու կենաց դէմ գաւաճանութիւն պատրաստողներուն համար:

Որսինին ու անոր ընկերներն իրենց պատիժն ընդունելէն ետքը՝ Գաղղիայի լըագիրները նոյն Որսինիին մէկ

թուղթը հրատարակեցին, որն որ Աւստրիայի գեմ նախատական խօսքերով լեցուն էր ու դլիս ի դլուխ ուրիշ բան չէր բովանդակեր՝ բայց եթէ Սարդինիայի քաղաքականութեան ու բռնած ընթացքին գովեստներ։ Ասկից կ'իմացուէր որ Խտալացիք Որսինիին կարծեկից ըլլալով կ'ուղէին որ Գաղղիայի տէրութիւնը (իբրեւ աղքաց աղատութեան կամ աղքայնութեան պաշտպան) զԱւստրիա որպիսի եւ իցէ կերպով ստիպէ զԽտալիան Խտալացւոց թող տալու եւ անկից բոլորովին դուրս ելլելու։ Իրօք ալ Գաղղիա մկանած էր Աւստրիայի հետ առ նկատմամբ դեսպանական բանակցութիւնները ընել։ Բայց յայտնի կ'երեւար որ աս բանակցութիւնները բաղձացուած նպատակին պիտ' որ չկարենան հասցընել։ Ինչու որ թէպէտ եւ Աւստրիա կ'ընդունէր՝ որ Խտալիայի ու մանաւանդ նէապոլոյ ու Հռոմայի կառավարութեանց մէջ շատ անկարգութիւններ կան, միանգամայն ինք զինք ալ պատրաստ կը ցուցընէր իր Խտալական գաւառներուն (Լոմբարտեան-Վենետական) կառավարութեան մէջ քանի մը փոփոխութիւններ ու նորոգութիւններ ընելու։ Բայց ուրիշ տէրութիւններուն մէկն ալ աս Գաղղիական-Աւստրիական խորհուրդներուն ու ջանից օդնելու կամ հաւանելու պատրաստականութիւն չէր ցուցընէր։ Աւստրիա ալ առ տեսնելով Գաղղիայի կառավարութեան միշտ աս պատասխանը կու տար՝ թէ ինք ինչչափ ալ աշխատի Խտալիայի կառավարութեանց հանգամանքը լաւագունացընելու գործակից ըլլալ, ի վերայ այսր ամենայնի ոչ ինք ոչ ուրիշ արտաքին տէրութիւն մը կրնայ Նէապոլոյ ու Հռոմայի վեհապետները ստիպել որ իրենց կառավարութեանց կարգերը փոխեն։

Աս միջոցներուն Գաղղիայի ու Սարդինիայի մէջ՝ պաշտօնեաներուն իրարու երկիրն երթալ գալովին ու ի-

րարու հետ խորհրդակցելով՝ բարեկամական կապերն օրէ օր աւելի եւս կը հաստատուեին։ Ու թէպէտ եւ նոյն ատեններն Արեւելքի եւ առանձինն Դանուբեան իշխանութեանց (Վալաքիայի ու Մոլտաւիայի) եւ Աերուիայի վրայ տէրութեանց մէջ եղած խնդիրներն ու վէճերը ամէն մարդու կարծել կու տային՝ որ աս պատճառաւ պատերազմ մը սկսելով Եւրոպայի ընդհանութիւնը պիտ' որ տակնուվրայ ըլլայ։ Սակայն 1859 տարւոյն սկիզբն եղած դէպք մը ամէն բան պարզեց ու ամենուն յայտնի ըրաւ՝ որ չէ թէ Արեւելեան խնդիրները հապա իտալական խնդիրը կամ Գաղղիական-Սարդինիական դաշնակցութիւնը պատերազմի կրակը պիտ' որ բորբոքէ։ Աս նշանաւոր դէպքն ուրիշ բան չէր՝ բայց եթէ Գաղղիայի վեհապետին մէկ քանի խօսքը։

“Աաբոլէոն Գ. (1859, Յունու. 1.) արտաքին տէրութեանց գեսպաններուն նոր տարւոյ շնորհաւորութեան համար իր քովը ժողված ատենը՝ Աւստրիայի կայսեր գեսպան Հիւպնէր ասպետին դարձաւ ու քանի մը ծանր խօսքերով հասկըցուց՝ որ իր (Նաբոլէոնին) ու Աւստրիայի կառավարութեանց մէջ եղած յարաբերութիւնները հիմայ յառաջուան պէս աղէկ ու բարեկամական չեն։ Աս խօսքերէն ամէն մարդ իմացաւ ու գուշակեց որ Նաբոլէոն իրեն դաշնակից ըլլող Սարդինիային կամ յատկապէս իտալիային Աւստրիայի դէմ ունեցած տրտունջներուն իրաւունք տալով՝ նոյնին հետ մէկտեղ զէնք առնուլ ու խնդիրները պատերազմով որոշել կ'ուզէ։ Աս բանս աւելի եւս յայտնի եղաւ՝ երբ որ տասն օր ետքը (1859. Յունու. 10.) Սարդինիայի Վիկտոր Էմմանուէլ Բ. թագաւորը երկու սենեակները բանալու ատենն ըրած գահակոռութեան մէջ բացայայտ խօսքերով հասկըցուց որ հաւանական է թէ իր տէրութիւնը մօտ օրերը պատերազմի մը

ձեռք զարնելու ստիպուի։ Ասոր համեմատ նաեւ զօրահանդեսի մը ատեն զօրաց պաշտօնակալներուն առջեւն ըրած խօսակցութեան մէջ զիրենք զօրաւոր խօսքերով քաջ հանդիսանալու յորդորելը մօտաւոր պատերազմ մը գուշակել կու տար։ Նա եւ պաշտօնէից գահերեց Ռադացցիին՝ թագաւորին գահախօսութեան տուած պատասխանին մէջ ըսած հետեւեալ խօսքերը մօտաւոր պատերազմի յայտարարութիւն մը կրնայ սեպուիլ։ “Սարդինիայի տէրութիւնն ազգային դրօշը բարձրացուցած է, ըսաւ, բոլոր իտալիա իր աշուշները մեր վրայ տնկած իր տիսուր ձայնը մեզի կը լսեցընէ, բայց միանգամայն մեզի խորհուրդ կու տայ՝ որ մի սիրու ու մի հոգի ըլլանք,,:

Այսպիսի ուրախութեան աւետիքներն իտալացի հայրենասիրաց ու ազատականաց յշյսերը զարթուցին ու գրեթէ ամէնքն ալ իրենց մէջ մինչեւ ան ատեն եղած այլ եւ այլ կողմնակցութիւններն ու չափազնց ակնկալութիւնները մէկդի թողլ տալով իրարու հետ միաբանեցան. միայն ռամկապետական հասարակապետութեան բաղձացող կողմնակցութիւնն ու իտալիայի ամէն կարգերը փոխելուզողներն անոնց միաբանութենէն զատուած մնացին։ Այսպէս հայրենասիրաց մեծ մասն իրարու հետ միանալով՝ Դուրինի մէջ տէրութեան պաշտպանութեան տակ՝ իտալիայի ազատութիւնն ու անկախութիւնը յաջողցընելու համար կազմուած (կէս մը հրապարակական) մեծ ընկերութեան մը առաջնորդութեան տակ մտան։ Կամաց կամաց Մածծինեանք ալ աս ընկերութեան հետեկան միացան ու իրենց շատ տարիներէ վեր բանեցուցած կարգաւորութիւնները կամ ընկերական կանոնները նոյն ընկերութիւնն ընդունելով զանոնք ի գործ դնելու սկսաւ։ Ամէն դի մասնական ընկերութիւններ ու գործակալներ դրուեցան, որոնք իրենց գաղտուկ հնարքներովն ամէն տեղ

կը մտնէին, մինչեւ թագաւորաց պալատներուն մէջ իրենց ծածռկ խորհրդակիցներ ու դործակիցներ գտնելով՝ ամէն բան կ'իմանային. ասանկով ան ազգային ընկերութիւնն ամէն բանի վրայ տեղեկութիւն կ'ունենար:

Աս ամէն հանդամանքները չե թէ միայն բոլոր խտալիայի հապա նա եւ բոլոր Եւրոպայի մէջ յայտնի եղած էին ու անսնց մօտաւոր հետեւանքներն ալ գուշակելը դիւրին բան մըն էր: Պիտա թւ. քահանայապետն ու Նեապոլոյ Փերդինանդոս Բ. թագաւորը, որոնք այս ամենայն լսելով կրնային իրենց կողմանէ ժամանակին պարագայից համաձայն քանի մը փոփոխութիւններ կամ զիջումներ ընելով՝ ծագելու պատերազմն ու անոր հետեւութիւնները գուցէ իրենց երկիրներէն հեռու բռնել: Բայց երկուքն ալ զիրենք նոյնէն բոլորավին ազատ ու զանիկայ միայն Սարդինիայի ու Աւստրիական խտալիայի սահմաններուն մէջ փակուած կարծելով՝ ամէն զիջումներու եւ նորոգութիւններու հաստատութեամբ կ'ընդդիմանային: Սակայն իրենց աս քաղաքականութիւնն ըստ մասին պատճառ եզաւ՝ որ Ա երին խտալիայի մէջ ըլլալու պատերազմին վեասներն ու հետեւանքը քիչ մը ետքը մինչեւ իրենց երկիրները հասան ու շատ չարիք պատճառեցին, ինչպէս ետքը պիտո՞ր տեսանենք:

Խակ Գրադղիա ու Սարդինիա մէկ կողմանէ, Աւստրիա ալ մէկալ կողմանէ (1859. Փետր.), սկսած էին ամէն կերպ պատերազմական պատրաստութիւններն ընել, թէ պէտ եւ դեսպանական բանակցութիւններն Եւրոպայի տերութեանց մէջ կը շարունակէին, որոնց մէկ քանին ջանքն էր՝ կերպով մը միջնորդ ըլլալ ու ծագելու պատերազմը խափանել: Առուսիայի ջանքն ու առաջարկութիւնն ան էր՝ որ աս վախճանին համար ժողով մ'ըլլայ ու բաներն առանց պատերազմի լմնցընելու ճամբայ մը գրտ-

նուի: Անդղիա այլ եւ այլ առաջարկութիւններ կ'որոշէր ու կը պատրաստէր՝ որ ասանկ ժողով մը գումարուելու ըլլայ՝ անոնց վրայ խորհուրդ ըլլուի: Աս առաջարկութիւններն էին. Պէտք է որ Խտալիա անկախ տէրութիւն մ'ըլլայ. — չէ թէ միայն օտարազգի իշխողներէն ազատուի, հապա նա եւ Աւստրիայի հետ իրեն նկատմամբ եղած դաշինքներէն ազատ մնայ. — այնպիսի կառավարութեանց տակ ըլլայ՝ որոնք յառաջադիմութեան հակառակորդ ու թշնամի չեն. — վերջապէս Խտալիա ինք իրեն թող տրուի, ինք զինք կառավարէ:

Աւստրիա մինչեւ ան ատեն Խտալիայի մէջ ամենէն հզօր ու ամենէն աւելի ազդեցութիւն ունեցող տէրութիւնն էր, ուստի եւ այնչափ չէր յօժարեր Անդղիայի առաջարկութեանց առանց պայմանի հետեւելով՝ իր մինչեւ ան ատեն ունեցած բարձրութենէն վար իջնալ: Նոյն ատեններն Աւստրիայի բարեկամներուն կարծիքն աս էր, որ Սարդինիա ու Գաղղիա յեղափոխական սկզբամբք կը շարժին ու կը գործեն, ուստի թէ որ ինք Աւստրիա ալ անդղիական առաջարկութիւններուն համեմատ գործելու ըլլայ՝ մինչեւ ան ատեն Եւրոպայի տէրութեանց մէջ հաստատուն պահուող դաշինքը խանդարելով, ամենէն առաջ ինք Աւստրիա աս բանիս վնասները պիտ'որ կրէ: Բայց անկից ետքը կարգն ուրիշ տէրութիւններու ալ գալով՝ ամէն մէկն ալ նոյն վնասները պիտ'որ զգայ, մինչեւ վերջապէս Գաղղիա (ինչպէս Նաբոլէոն Ա.ին ատենը) նորէն ընդհանուր կայսրութիւնն իրեն սեպհականելու փորձերն ընելու պիտ'որ սկսի:

Աս կարծիքը, որն որ իրաւացի ու շատ հաստատուն էր, թէ որ ուրիշ Եւրոպական տէրութեանց մէջ ընդունելութիւն գտած ըլլար, պէտք էր որ ամէնքն ալ Աւստրիայի կողմը բռնէին ու թող չտային որ Գաղղիայի զօ-

րութիւնն ու ազդեցութիւնը Եւրոպայի մէջ օրէ օր աւել-  
նայ ու ընդարձակի: Բայց ան ատենուան Եւրոպայի հան-  
գամանքը զաւրութիւններն՝ Աւստրիայի հետ անձկագոյն  
դաշնակցութիւն մ'ընելէն ու բոլորովին անոր հետ միա-  
բան գործելէն ետ բռնեցին: Կային ատեն Ուսուիա իր շա-  
հուն համար առելի կ'ուզէր որ Աւստրիա պղտիկնայ ակա-  
րանայ, քանի թէ մեծ մնայ ու զօրանայ: Անդզիա, ինչպէս  
ուրիշ ատեններ՝ նոյնպէս աս միջոցիս մէջ ալ Խոտլիայի  
անկախութիւնը կամ ինքնօրինութիւնն ամեն կերպին  
կ'ուզէր, ու քահանայապետական երկրին եւ Կէտապոլսոյ  
տէրութեան կառավարութեանց վրայ չէ թէ միայն զոհ  
չէր, հապա նա եւ զանոնք կը մերժէր ու կ'ատէր, ուստի  
եւ ոչ ինչ կերպին կ'ուզէր աս ատենները Սարդինիայի ու  
Վաղզիայի ջանից ընդդիմանալ, մանաւանդ որ կը կարծէր  
թէ Սարդինիայի ջանիուքն Խոտլիա իր ազատութիւնը  
պիտ' որ գանէ: — Ասանկ աս երկու մեծ տէրութիւնները  
(Ուսուիա ու Անդզիա) Աւստրիայէն բաժնուելէն ետքը՝ կը  
մնար միայն Պրուշի տէրութիւնը, զորն որ Աւստրիա միւս  
Գերմանական տէրութիւններուն օդնութեամբը (որոնց  
մեծ մասն իրեն կօղմն էին,) շահելու եւ իրեն հետ միա-  
բանելու կը ջանար: Պրուշի գահին ինք զինք պատրաստ  
ցրցուց՝ Գերմանական դաշնակցութեան պատիւն ու մե-  
ծութիւնը պահելու աշխատիլ: Բայց Խոտլիայի մէջ Աւս-  
տրիայի կայսեր, ինչպէս նա եւ անոր ազգակիցներուն  
(Տոսկանայի ու Մոտենայի վեհապետներուն), միանդա-  
մայն քահանայապետական երկրին ու Կէտապոլսոյ տէրու-  
թեան վէճերուն համար պատերազմի մէջ մտնելը՝ ոչ  
Գերմանական դաշնակցութեան ու ոչ Պրուշի տէրու-  
թեան օդտակար գործողութիւն մը սեպեց: Սակայն բո-  
լորովին անդօրծ չմնալու համար ալ՝ ուզեց միջնօրդ ըլ-  
լալ ու պատերազմի պատրաստուող տէրութիւններուն

մէջը դանելու եւ զանոնք հաշտեցրնելու աշխատեցաւ.  
բայց աս ջանքն ալ օգտակար վախճանի մը չհասուց :

Իրերն աս վիճակի մէջ կը գտնուեին 1859 տարւոյն  
սկիզբները : Սարդինիայի տէրութիւնն իր նեղքին բարե-  
կամներուն, այսինքն Խոտալացի հայրենասիրաց ու Մած-  
ծինեանց հետ ու արտաքին գաշնակցին ու պաշտպանին՝  
այսինքն Գաղղիայի կառավարութեան կամ Նարոլէոն  
կայսեր հետ Աւստրիայի գէմ բռնելու թշնամական ըն-  
թացքին վրայ ի ծածուկ կը խորհեր ու հարկաւոր պա-  
տրաստութիւնները կը տեսնէր : Եւ մի եւ նոյն առեն  
պաշտօնէից գահերէց գաւառոր կոմսը քաղաքավարական  
ծանուցագիրներով տէրութիւնները կ'ապահովցընէր՝ որ  
Սարդինիա պատերազմ չ'ուզեր, միայն կը բաղձայ որ Խ-  
ոտալիայի ուրիշ տէրութիւններն ալ իրենց հպատակաց  
համար ազատական նորոգութիւններ ընելու սկսին : Ինք  
Գաւառոր այսպիսի խաղաղական յոյսերով ու խօսքերով  
տէրութիւնները խարելու ջանք ցուցրցած առենք՝ նոյն  
իսկ Սարդինիայի լրագիրներուն մէկ մասն ամէն տարակոյսը  
կը փարատէր ու յայտնի խօսքերով կը քարոզէր՝ որ Աւս-  
տրիան Խոտալիայէն դուրս հանելու համար Սարդինիա  
պատերազմելու չէ թէ միայն յօժարութիւն ու խորհուրդ-  
ունի, հապա նա եւ նոյն վախճանին համար պատրաստու-  
թիւններ կ'ընէ, առանց յայտնի ընելու թէ պատերազմը  
երբ ու որուն գէմ պիտ' որ սկսի : Մէկ քանի լրագիրներ  
ալ՝ դեռ 1859 տարւոյն սկիզբները շատերուն անանկ կը  
կարծեցընէին՝ որ ան պատերազմ գուշակող խօսքերը  
միայն Խոտալիայի յեղափոխականաց, կամ Խոտալիայի ան-  
կախութիւնն երազող Խոտալացւոց բազմանքներն են ու  
ոչ ոք իրօք նոր պատերազմ սկսելու հաստատուն կամք  
ունի : Բայց աս ետքի կարծիքը կամ յոյսը՝ որն որ միայն  
տէրութեանց գահիճներուն խորհրդոցը տեղեակ չըլ-

Եղներուն սիրտը կը հանդէցընէր, շուտով փարատեցաւ ու պատերազմի տխուր ամպերը Եւրոպայի երկնից վրայ երեւալու սկսան :

Ճառունք պատերազմելու միտք ու վտանգ կամ հարկաւորութիւն չունեցող տէրութիւններն ու նկատենք Աւստրիան, Սարդինիան ու Գաղղիան : Աւստրիայի կառավարութիւնն ալ զրեթէ համոզուած ըլլալով՝ որ գեսապանական բանակցութիւններն օգուտ մը պիտ' որ չունենան, սկսած զօրաժողովը յառաջ տանելու կը փութար, ու 1859ին սկիզբներն իր Խտալական գաւառներուն մէջ ըլլող զօրաց թիւն օրէ օր աւելցընելով՝ Մարտ ամսոյն մէջ հոնտեղաց բանակին թիւը 300,000ի հասուց որոնցմէ 150,000ի շափ զօրք Սարդինիայի սահմաններուն վրայ խաւրեց : Գաղղիա իր զօրաց թիւն աւելցընելէն զատ նաեւ նոր զօրքերն Ալճերիա խաւրելով՝ հոն գտնուող կը թեալ զօրաց մէկ մասը Գաղղիա բերել տուաւ, անանկ որ իր ներքին պիտոյից համար բաւական զօրք պահելէն զատ՝ 400,000էն աւելի զօրք պատերազմի խաւրելու պատրաստ ունէր : Խոկ Սարդինիական կառավարութիւնն այնպիսի եռանդմամբ ամէն տեսակ պատերազմական պատրաստութիւնները կը տեսնէր եւ երկրին ամէն դիերն աղէկ ամրացընելէն զատ բոլոր Աւստրիայի սահմաններուն վրայ այնշափ զօրք կը խաւրէր՝ որ նոյն խոկ Անդղիա ասդործքին շափազանց ու գրգռիչ ըլլալն անոր հասկըցընելու ստիպեցաւ : Անդղիա ասկից զատ իր մասնակցութիւնը երեք՝ պատերազմի պատրաստուող՝ տէրութեանց գործքերուն մէջ բանեցընելու համար՝ Լորտ Գաւլի քաջ քաղաքագետը մասնաւոր գործակալութեամբ այլ եւ այլ տեղեր խաւրելով՝ խաղաղութիւնը պահելու կաշխատէր : Բայց Գաղղիա կամ Կարոլէսն գ., ու Սարդինիա կամ Վիկտոր Էմմանուելին խորամանկ պաշտօնեան Գաւուր

իրենց պատերազմական խորհուրդները փոխելու կամ Աւստրիայի հետ չզարնուած զօրքերնին ցրուելու համազելք կարելի չեղաւ: — Սարդինիայի մէջ Աւստրիայի դէմ նոր պատերազմի պատրաստութիւն տեսնուած ատենը պէտք էր որ Խտալիայի անկախութեան համար պատերազմիւ ուղող Խտալացի ազատակամ զօրաց հոգին ու աջ բազուկը Կարիպալտի, որն որ 1850էն ետքն իր եւրոպական կամ խտալական թատերատեղէն ու ասպարէզէն աներեւոյթ եղած էր, նորէն յերեւան դայ: Իրօք ալ 1859ին կը տեսնենք որ աս Խտալացի ախոյեանը Սարդինիայի մէջ Գաւուրին պաշտպանութեան տակ ու անոր ձեռնտուութեամբն ամէն ատեններէն աւելի գործունէութիւն ցուցընելով՝ ազատակամ զինուորներ կը ժողվէ, կը կըթէ ու ժամէ ժամ սկսելու մօտեցող պատերազմին մէջ գործելու վիճակի մէջ կը դնէ:

Պատերազմի պատրաստութիւններն այսպիսի եռանդմամբ եղած ատենը՝ Աւստրիա ուրիշ բարեկամ տէրութեանց բաղձանքին համաձայն նոր պատերազմը խափանելու ըստ կարի ջանալով՝ ետքի միջոցն ալ ձեռք առնելուցեց: Ուստի վերջնագրով մը (1859. Ապր. 23.) Սարդինիայի դահլիճին ազդարարութիւն ըրաւ՝ որ իր զօրքը սահմաններէն ետ քաշէ ու անոնց մեծ մասը զինաթափ ընէ: Միանգամայն ալ սպառնացաւ որ եթէ Սարդինիա երեք օրուան մէջ որոշ ու նպաստաւոր պատասխան մը շտալու եւ աս առաջարկութիւնն ալ մերժելու ըլլայ, ալ կայսրն ուրիշ բանի չսպասելով իր զօրաց հրաման պիտ' որ խաւրէ՝ որ Դիչինոյ գետն անցնին ու Սարդինիայի երկիրը մտնեն: Սարդինիա աս անդամ Աւստրիայի դէմ պատերազմ ընելու ատենը Գաղղիայէն օգնութիւն գտնելուն վրայ արդէն ապահովցած ըլլալով, վերոյգրեալ առաջարկութիւնը մերժեց ու դրուած պայտաւում:

մանաժամը չանցած (Ապր. 26.) պատասխան տուաւ՝ որ զանիկայ չ'ընդունիր։ Աս պատասխանին համեմատ իր բանակը զօրացընելն ու սահմաններուն վրայ զօրքը շատ- ցընելը կը շարունակէր։ Աւստրիայի կայսրը Սարդինիայի վերջին պատասխանն առնելէն ետքը՝ իր խոալական բա- նակին վերին հրամանատար ձիւլայ կոմսին հրաման խաւ- րեց որ իր զօրքովը Դիչենոյ գետն անցնի ու Սարդինիայի երկիրը մտնէ պատերազմը սկսի։

Կայսրն աս հրամանը խաւրելէն ետքը՝ Սարդինիայի դէմ պատերազմ բանալուն պատճառները (Ապր. 28.) ընդհանուր հրովարտակով մը հրատարակեց։ Աս հրո- վարտակին մէջ այսպէս կը խօսի. “Ես (1849ին պատե- րազմներուն ատենը) Սարդինիայի թագաւորին երկիրնե- րէն եւ ոչ ափ մը տեղ ինծի սեպհականնեցի։ Սարդինիայի թագին աշխարհքիս վրայ ունեցած իրաւանցն եւ ոչ մէ- կուն գապայ ու իրմէն ալ՝ այնուհետեւ թշնամական դործ- քեր չընելուն համար՝ նոյն ատեններն երաշխաւորութիւն մը չպահանջեցի։ . . . Աս իմին՝ պատմութեանց մէջ օրի- նակը չունեցող՝ մարդասիրութեանս փոխարէնն եղաւ։ (Սարդինիայի կողմանէ) սկսուած թշնամութիւնն անդա- դար շարունակելն ու տարւէ տարի սաստկացող եւ ամէն կերպ հաւատագրժութեան միջոցներով իմ՝ Լոմբար- տեան-Վենետական թագաւորութեանս դէմ ի դործ դրուող գրգռութիւնները։ Խոկ ես գիտնալով՝ որ միշտ պարտական եմ իմ ժողովրդոց ու բոլոր Եւրոպային խա- զադութիւնը պահելու ջանալ, այնչափ նորանոր թշնա- մական դործքերուն երկայնմտութեամբ համբերեցի։ Կա- եւ ան ատենն ալ իմ համբերութեանս մէջ հաստատ կեցայ, երբ որ ան ընդհանուր ու աւելի ազդոյ կարգաւո- րութիւնները, զօրոնք նոր ատեններս՝ իմ խոալական երկիրներուս սահմաններուն վրայ ու անոնց մէջ բանե-

ցուած շափազանց դրգութիւններէն ստիպուելով՝ նոյներուն ապահովութեան համար սահմանեցի, առիթ եղան նոր թշնամութեան գործքեր հնարելու։ Ինձի բարեկամ ըլլող մեծ տէրութեանց բարեկամական միջնորդութիւնը յօժարութեամբ ընդունելով՝ հինգ մեծ տէրութեանց գումարելու դեսպանաժողովյն մասնակից ըլլալը յանձն առի։ Մեծին Բրիտանիայի կառավարութեան կողմանէ նոյն գեսպանաժողովյն մէջ խորհրդեանս նիւթըլալու համար իմ կառավարութեանս առաջարկուած կէտերը կամ խնդիրներն այնպիսի պայմաններով ընդունեցայ՝ որոնք ճշմարիտ, հաստատուն ու տեւական խաղաղութեան նպաստաւոր էին։ Բայց մի եւ նոյն ժամանակ բոլորովին համոզուած ըլլալով՝ որ իմ կառավարութեանս կողմանէ խաղաղութիւնը խոռվելու համար եւ ոչ փաքը գործ մը եղած է իմ բաղձանքս յայտնեցի որ ան կառավարութիւնն իր զօրքը զինաթափ ընէ, որուն յանցանքովն այնչափ շփոթութիւններ կը պատճառէին ու խաղաղութիւնը կը խռովէր։ Ի վերայ այսր ամենայնի բարեկամ տէրութեանց պահանջմանը դէմ չգնելու համար՝ հաւանեցայ որ ընդհանուր զինաթափութիւն ըլլայ, (այսինքն՝ թէ Աւստրիայի ու թէ Սարդինիայի զօրքն իրարուսահմաններէն հեռացուին ու իրենց թիւքքիցուին) Սակայն Սարդինիայի կառավարութեան կողմանէ իմ պայմաններս ընդունելու համար գրուած թէութիւններն ընդունելն ինձի կարելի ըլլալով՝ տէրութեանց միջնորդութիւնն օգուտ մը չըրաւ։ Ասկից ետքը ալ խաղաղութիւնը պահելու համար մէկ հատիկ միջոց մնաց, զորն որ ի գործ դրի, այսինքն առանց ժամանակ կորսնցընելու Սարդինիայի կառավարութենէն պահանջեցի՝ որ իր զօրքը խաղաղութեան վիճակի մէջ դնէ ու աղատակամ զօրքերը ցրուէ։ Սարդինիա աս պահանջումը չկատարեց. ասով

Եկաւ հասաւ ան ժամանակը, որուն մէջ իրաւունքն ինք զինք զինուց յաջողութեամբը պիտ' որ յայտնէ: Ես արդեռ իմ բանակիս՝ Սարգինիայի երկիրը մտնելու հրաման խաւըցի,,:

Ահաւասիկ՝ Եւրոպայի մէջ նոր պատերազմի մը հրատարակութիւնը. ասկից ետքը ալ լսուած լուրերն ու լրագիրներուն խօսքերը ապագայ պատերազմի վախերուեւ պատրաստութիւններու անստոյգ լուրերը չեն, հապասկուած պատերազմի ու սաստիկ արիւնհեղութեան դպժերն են: Մենք աս նոր պատերազմին դէպքերը պատմելէն առաջ նոյնին երկրորդական պատճառ ու զրգուիչ ըլլող իտալական խնդիրներուն վրայ ալ ըստ կարգի քանի մը խօսք պէտք ենք գրել: Յառաջագոյն գրեցինք՝ որ Գալլիայի զօրքը (1849) Հռոմայի հասարակապետութիւնը ջնջելէն ետքը քահանայապետական երկրին՝ մանաւանդ Հռոմայի՝ մէջ մնացին, նա եւ Աւստրիայի զօրաց մէկ մասն Անգոնայի բերդին մէջ պահպանութիւն կ'ընէր: Աս բանս քահանայապետական կառավարութեան այնշափ հաճոյական հանդամանք չէր կրնար սեպուիլ. բայց աւելի եւս իտալացւոց մէկ մեծ մասին շատ անհաճոյ էր ու տրտունջ եւ գրգռութիւն պատճառել կու տար որ օտար զօրք՝ մանաւանդ Աւստրիայիք երկրին մէջ պահպանութիւն կ'ընէն: Աս տրտունջին ուսկից յառաջ գալն ամէն մարդ դիւրաւ կրնար գուշակել, այսինքն տարակցոչկար՝ որ իտալիայի անկախութիւնը հաստատելու գաղափարներով լրազնդ մարդիկ՝ օտար զօրքերուն իտալիայի մէջ գտնուելովն իրենց մտածած հնարքները չեին կրնար յաջողութեամբ բանեցընել, ուստի եւ ի հարկէ չեին կրնար այն զօրաց իրենց գլխուն վրայ կենալն ու հսկողութիւն ընելն անտարբեր աչքով տեսնել: Ըստ մասին աս տրտունջներէն շարժելով, կամ նա եւ ուրիշ պատճառ-

ներու համար քահանայապետական կառավարութիւնն արտաքին գործոց պաշտօնեայ Անդոնելլի կարդինալին ձեռքովը թէ Գաղղիայի ու թէ Աւստրիայի գահիճներուն քանի մը ատենէ ի վեր կ'առաջարկէր՝ որ երկուքն ալ իրենց զօրքերը Հռոմայի երկրէն գուրս հանեն։ Գաղղիայի տէրութիւնը թէպէտ եւ Նաբոլէոնեան բաղձանաց ու ջանից համեմատ Խտալիայէն բոլորովին հեռանալը չէր կրնար այնպէս դիւրաւ յանձն առնուլ, մանաւանդ որ նոյն ատենները Սարդինիայի հետ դաշնակցութեան ու Խորհրդակցութեան մէջ գտնուելով՝ աւելի եւս պատշաճ կը սեպէր Հռոմայի մէջ իր ազդեցութիւնը հաստատուն պահել։ Ի վերայ այսր ամենայնի՝ Աւստրիայի զօրաց ալ քահանայապետական երկրէն հեռանալու ստիպութիւն բաղձալով, Անդոնելլիին առաջարկութիւնը բոլորովին չմերժեց, ուստի եւ յոյս տուա՝ որ իր զօրքը Հռոմայէն ու անոր երկրէն ետ կը քաշէ։ Խակ Աւստրիա բացայացտ խօսքերով նոյն կարդինալին պատասխան տուաւ՝ որ ինք պատրաստ է իր զօրքը քահանայապետական երկրէն դուրս հանելու՝ թէ որ Խտալիայի մէջ խաղաղութեան հաստատուն մնալուն ապահովութիւն կ'ունենայ։ Ասանկով մինչեւ Աւստրիայի ու Սարդինիայի պատերազմին սկիզբները քահանայապետական երկրին մէջ ըլլող աւստրիական զօրքը հոն մնացին։

Վիանի մը ատենէ ի վեր Խտալիայի պղտիկ տէրութեանց նկատմամբ ուրիշ ինդիր մ'ալ կար։ Ուրիշ տեղ գրած ենք՝ որ Աւստրիայի կայսրը՝ Տուկանայի, Մոտենայի ու Բարմայի մէջ՝ անոնց վեհապետներն իր ազգակիցներն ըլլալուն համար եւ առանձինն 1815ին Վիեննայի արքայաժողովոյն դաշտանցը զօրութեամբ՝ հարկաւոր եղած կամ քաղաքային խռովութիւն մը ծագած ատենը՝ զօրքով միջամտութիւն ընելու եւ օգնութեան հասնելու

իրաւունք ունի։ Եւ ետքի ատեններու (1848) խռովութեանց ժամանակը յայտնի տեսնուեցաւ՝ թէ ինչպէս Աւատրիանոյն տէրութեանց մէջ ըլլող յեղափոխութիւններն իր զօրքովը շուտ ու յաջողութեամբ զսպեց վերջացուց։ Ասկից ի զատ՝ Աւատրիա Լոմբարտիայի ու Վէնետիկի երկրն իշխողն ըլլալով՝ իր զօրութիւնն իտալիայի մէջ ուրիշ ամէն տէրութիւններէն աւելի էր. աս երկրորդական տէրութիւններուն մէջ ալ իր զօրքն ու զօրութիւնը բանեցընելու իրաւունք ունենալով, չէ թէ միայն Սարդինիայի հապա նա եւ Գալլիայի ու մանաւանդ Նաբոլէոն Գ. կայսեր նախանձ ու անհանգստութիւն կը պատճառէր։ Եւ որովհետեւ Նաբոլէոն Որսինիին ու անոր հետ համամիտ ըլլողներուն սպանութեան փորձերէն ապահով ըլլալու համար իտալիայի անկախութիւնը պաշտպանելու ստիպուած էր, անոր համար (գ.ոնէ արտաքուստ) ամէն միջոցներն ի գործ դնելու կը ջանար՝ որ Աւատրիայի ուժն ու ազգեցութիւնը իտալիայի մէջ տկարացընէ։ Աս վախճանաւ չէր ուզեր իր զօրքը Իտալիային կամ Հռոմէն հեռացընել, որպէս զի Իտալիա բոլորովին Աւատրիայի ազգեցութեան տակ չմնայ ու միանգամայն պղտիկ տէրութիւններն ալ (Իտալացւոց բաղձանացը դէմ) ամէն ատեն դիւրութեամբ Աւատրիայէն օդնութիւն չգտնեն։

Ասոնց վրայ աւելցընենք նա եւ Անգղիայի դահլձին ինչպէս ուրիշ ժամանակ նոյնպէս աս ատեններն ալ ցուցցած բաղձանիքը՝ որ Իտալիա ազատ ու անկախ ըլլայ. Աւատրիա Լոմբարտիան թողու, քահանայապետական երկրին մէջ աշխարհական իշխանութիւնը բոլորովին ուրիշ կերպարանք մը առնու, որ է ըսել՝ քահանայապետէն վերցուի, վերջապէս պղտիկ տէրութիւններն ալ ամէն առթի մէջ Աւատրիայի զէնքերուն կամ զինեալ

օդնութեան չդիմեն։ Աս խորհուրդներն ու բաղձանքները յայտնի ընողն առանձինն Անդղիայի Բալմերսդոն պաշտօնեան էր, որուն վարպետական հնարքներով Անդղիամէկ դիաց Աւստրիայի հետ բարեկամական կապերն ու յարաբերութիւնները պահելով ու մէկալ դիաց անոր Իտալիայի մէջ ունեցած տեղերն ու իշխանութիւնը եւ ազդեցութիւնը պակսեցընելը հարկաւոր ցուցընելով՝ Աւստրիայի գործքերուն ու զէնքերուն յաջողութեանը շատ վնաս տուաւ։

Գաղղիայի ու Անդղիայի կառավարութեանց Աւստրիայի տէրութեան վրայ Իտալիայի նկատմամբ այսպիսի խորհուրդներ ունենալուն, ասկից ի զատ Սարդինիական-Աւստրիական պատերազմին պատրաստութիւններուն եւ միանդամայն Նաբոլէոն Գ. կայսեր չէ թէ միայն Սարդինիայի հապա բոլոր Իտալիայի բարեկամ ու օգնական ըլլալուն լուրերը ամէն դի տարածուելով, Միջին Իտալիայի տէրութեանց մէջ ալ գրգռութիւնները, մանաւանդ թէ իւրաքանչիւր տեղւոյ վեհապետին դէմ ապստամբական շարժումները երեւան դալու սկսան։ Տոսկանայի մէջ (1859. Ապր. 20—24.) գրգռութիւններն ան աստիճանի հասան որ թէպէտ եւ Լէոբոլտոս Բ. մեծ դուքսը ժողովրդեան կամքը կատարելու համար նոր պաշտօնարան մը դրաւ, սակայն ասով ալ հանդարտութիւն չեղաւ։ Երկրին զօրքը ամէն կերպով յայտնի կ'ընէր՝ որ մեծ դուքսին կամքը կատարելու համար ժողովրդեան դէմ զէնք շարժել չ'ուզեր, նոր պաշտօնեաններն ալ ազատականներուն կամ յեղափօխականներուն հետ միաբանելով զմեծ դուքսը կը յորդորէին՝ որ երկրին խաղաղութեան համար դահէն ու իշխանութենէ հրաժարի։ Բայց մեծ դուքսն իր իրաւունքէն ոչինչ կերպով հրաժարիլ ուզեց ու ասքանը ծանուցագրով մը օտար տէրութեանց յայտնելէն

ետքը, (Ապր. 24.) իր երկրէն ելաւ ու առաջ Պողոնեա, ետքն ալ Աւստրիայի երկիրը գնաց: Ասյեղափոխութեան կամ ապստամբութեան Տոսկանայի մէջ յառաջ երթալուն ու յաջողելուն Նաբոլէոնին գործակալները շատ օգնեցին, որովհետեւ ասոնք տէրութեան զօրաց ու պաշտօնակալներուն խօսք տուած էին՝ որ ապստամբութիւնը յառաջ տանին ու թէ որ անիկայ չըաջողելու ըլլայ, Նաբոլէոն զիրենք Գաղղիայի զօրաց մէջ կ'ընդունի ու պաշտօնակալներն իրենց ունեցած աստիճանին մէջ կը պահէ:

Մեծ դուքսն իր երկրէն հեռանալէն ետքը ապստամբութիւն հանողներն ազատ գործելու գիւրութիւն գտնելով՝ ամեն բանէն առաջ՝ Բերուցցի, Տանցինի ու Մալենքինի քաղաքացիներուն գլխաւորութեան տակ առժամանակեայ կառավարութիւն մը հաստատեցին: Աս կառավարութեան առաջին գործքն եղաւ՝ Սարդինիայի Վիկտոր Էմմանուէլ թագաւորը Տոսկանայի հրամանապետ անուանել, որն որ աս պատիւն ու պաշտօնն ընդունելով՝ իրեն տեղակալ խաւրեց Պոնդոմբանեի ասպետը, աս ալ թագաւորին անուամբը պաշտօնարան ու խորհրդանոց (consulta) մը գրաւ, ու երկիրն սկսաւ ասոնց հրամաններովը կառավարուիլ: Պաշտօնեաներն Ուլու զօրապետին հրամանին տակ տէրութեան զօրաց թիւը 20,000ի հասուցին ու ասոնցմէ գունդ մը՝ խել մ'ալ ազատակամ զօրք՝ պատերազմի օգնութեան համար (Ապր. 29.) Սարդինիայի բանակը խաւրեցին: Նա եւ բոլոր երկրին բնակչաց վրայ՝ իբր պատերազմի տուրք՝ քսան միլիոն ֆրանգի հարկ դրուեցաւ: Այս ամենայն Աւստրիայի կայսեր գէմ յայտնի թշնամութեան գործքեր ըլլալով՝ անոր գեսպանն իր գեսպանատունը գոցեց ու երկրէն գուրս ելաւ: Նա եւ մեծ դուքսն իր երկրին մէջ իրեն կամաց ու իշխանութեան գէմ եղած գործքերուն գէմ բողոք ըրաւ.

բայց ապստամբները՝ Նաբոլէոնին օգնութեան վրայ վստահ ըլլալով՝ իրենց սկսած դորձքերն անխափան յառաջ կը տանէին։ Ուստի եւ իրենց կողմը զօրացընելու համար ամէն քաղաքային յանշաւորներուն ընդհանուր թողութիւն հրատարակեցին ու երկրին մէջ իրենց հակառակորդներէն ապահով ըլլալու եւ խաղաղութիւնը պահելու համար առանձին ժողով մը դրին։

Տոսկանայի մէջ ասոնք եղած ատենը Մոտենայի, Բարմայի ու Լուգդայի մէջ ալ նոյնպիսի ապստամբական փորձեր եղան ու յաջողեցան, անանկ որ աս երկիրներուն վեհապետները չկրնալով ապստամբաց յաղթել՝ օտար երկիրներ քաշուեցան։ Մոտենայի Փրանկիսկոս Ե. դուքսն ի սկզբան՝ քանի որ իր զօրքն իրեն հաւատարիմ մնացած էր՝ ապստամբութեան ու յեղափոխութեան փորձերուն յաջողութեամբ գէմ կը դնէր, մինչեւ Սարդինիայի կողմանէ Մոտենայի մէջ ապստամբութիւն զրգուելու համար խարուած պատգամաւորներուն պատճառաւ չէ թէ միայն ուրիշ տէրութիւններուն բողոք ըրաւ, հապանա եւ Սարդինիայի գէմ պատերազմ հրատարակեց։ Բայց քիչ մը ետքը գրգռութիւններն աւելնալուն՝ չարեաց առջեւը չկրնալով առնուլ՝ տեղի տալու ստիպեցաւ։ — Բարմայի դքսուհին իր երկրին մէջ ապստամբութիւնը հաստատուելու սկսելէն ետքը իր անշափահաս դուքս որդւովն երկրէն դուրս ելած էր։ Բայց երբ որ Աւստրիայի զօրքը Լոմբարտիայէն Սարդինիայի երկիրն անցնելէն ետքը Բարմայի երկիրը մտան, ապստամբաց մէկ մասը՝ մանաւանդ զօրաց պաշտօնակալներուն շատը ապստամբութիւնը թողտալով իրենց օրինաւոր վեհապետին կողմը դարձան ու զանիկայ պաշտպանելու կը ջանային։ Ասոր վրայ դքսուհին Բարմա դարձաւ, իսկ ապստամբութեան մէջ հաստատ մնացողները Սարդինիայի երկիրը փախան։ — Ասանկ Ի-

տալիսայի շատ կողմերը խռովութիւնն ու ապստամբութիւնը զօրանալու ատենը՝ հնարաւոր չեր որ Հռոմայի մէջ ալ ամենեւին անկարգութիւն ու շփոթութիւն չելլեր։ Եւ թէպէտ ի սկզբան (Ապրիլի մէջ) իրօք ապստամբութիւն մը շփրթաւ, սակայն իրերն անանկ գէշ վիճակի մէջ էին՝ որ քահանայապետը սկսաւ նորէն Հռոմ թող տալու եւ օտար երկիր երթալու պատրաստուիլ։ Միանգամայն տէրութեան պաշտօնեայ Անդոնելլի կարդինալը (Մայ. 5.) Աւստրիայի ու Գաղղիայի գեսպաններուն ծանուցագիր մը տուաւ, որուն մէջ քահանայապետին կամքը կը յայտնէր ըսելով՝ թէ քանի որ Հռոմայի երկրին խաղաղութիւնը շփոթած չէ՝ ինք (քահանայապետը) նոր սկսելու պատերազմին մէջ բոլորովին չեզոք պիտ' որ մնայ։

Աւստրիայի կայսրը, ինչպէս դրեցինք, իր Կոտալական բանակին Սարդինիայի երկիրը մտնելու հրաման տալէն ետքը՝ Ճիւլայ սպարապետը, որն որ բոլոր բանակին վերին հրամանատարն էր, (Ապր. 29.) սկսաւ զօրքը գէպ ի Դիչլինց գետը յառաջ տանիլ։ Անդղեանորէն միջնորդութիւն ընել ուզելով՝ իր գեսպանին ձեռքովը զԱւստրիա յորդորեց որ քանի մը օր ալ զօրաց գործողութիւններն ի կախ թողու։ Աւստրիա աս միջնորդութիւնն ալ ընդունեցաւ ու Ճիւլայ իր չուն քանի մը օր ալ ուշացուց։ Նոյն ատեն Գաղղիա ալ ուզեց որ Աւստրիա իր վերջնագրովը Սարդինիայի համար գրած պայմանաժամը երկնցընէ ու պատերազմը չսկսի։ Աս պահանջումն ըրած ատենն իր զօրքը յառաջ կը քշէր ու Սարդինիայի սահմանը կը հասցընէր։ Անդղեայի միջնորդութեան փորձն աս հեղու ալ չյաջողելով՝ Ճիւլայ իր զօրաց չուն յառաջ տարաւ ու Բաւիայի վրայէն գէպ ի Դիչլինց գետը քալելով՝ երեք տեղերէն զօրքն անոր վրայէն անցուց։ Աս զօ-

րաց աջ թեւը Պենետեք զօրապետին հրամանին տակ 30,000 հոգի էր, ձախ թեւը Ցոպել զօրապետին հրամանին տակ՝ նոյնպէս 30,000 հոգի էր. իսկ կեդրոնը Ճիւլսյ սպարապետին անմիջական հրամանին տակ 60,000 հոգի էր. ասոնցմէ ի զատ Աւստրիա սահմաններուն վրայ 60,000 ալ պահեստի զօրք ունէր :

“Աարոլէոն Գ. Խոտալիա խաւրուելու գաղղիացի զօրաց վերին հրամանատարութիւնն իրեն պահած ըլլալով՝ քանի մը երեւելի զօրադլուխներով (Մայ. 10.) Փարիզէն ելաւ ու Մարտիլիայէն նաև մտաւ Գենուա երթալու համար։ Փարիզէն ելլելէն առաջ՝ (Մայ. 3.) Գաղղիայի տէրութեան Աւստրիայի դէմ աս նոր պատերազմը բանալուն վրայ յայտարարութիւն մը հանեց, որուն մէջ կ'ըսէ։” Աւստրիա իր բանակը մեզի դաշնակից ըլլող Սարդինիայի թագաւորին երկիրը խոթելովը մեզի դէմ պատերազմ կը հրատարակէ։ Ինք ասով՝ հաստատուած դաշնքն ու արդարութիւնը կը խախտէ ու մեր սահմանները վտանգի մէջ կը դնէ։ . . . Գաղղիա թող զէնք առնու եւ ըսէ։ Ես ամենեւին աշխարհակալութիւն ընել չեմ ուզեր, հապա մեր ազգային աւանդութեամբ հաստատուած քաղաքականութիւնն առանց տկարութիւն մը ցուցընելու պահել կ'ուզեմ։ Ես գաշխնքը կը պահեմ։ Ենթադրելով որ ուրիշներն ալ զանոնք ի վեաս իմ խախաել չեն ուզեր։ Զեզոք տէրութեանց սահմաններն ու իրաւոնքը կը յարգեմ. բայց միանգամայն համարձակ կը յայտնեմ իմ համակրութիւնս այնպիսի ժողովրդեան մը վրայ՝ . . . որն որ օտար լծոյ տակ կը հեծէ։ Գաղղիա անիշխանութեան դէմ ունեցած ատելութիւնը յայտնի ըրաւ . . . բայց քաղաքակրթութեան պաշտպան ըլլալու պաշտօնէն ալ չհրաժարեցաւ։ Իր հիմակուան ընելու պատերազմին նպատակն է՝ Խոտալիան իրեն (Խոտալիայի =

իտալացւոց) եւտ դարձընել եւ ոչ թէ անոր իշխանը փոխել։ Մեր բաղձանքն է մեր սահմանագլխին վրայ բարեկամ ժողովուրդ մ'ունենալ, որն որ ճանչնայ թէ իր անկախութիւնը մեր ձեռօքը ստացած է։ Մենք իտալիակ'երթանք չէ թէ անկարգութիւնը յառաջ տանելու կամ Ա. Հօրը (քահանայապետին) իշխանութիւնը խորտակելու համար, զորն որ մենք նորէն իր գահին վրայ նստեցուցինք, հապա զինքն այն օտար ճնշումէն (լուծէն) ազատելու համար, որն որ բոլոր թերակղղեին վրայ կը ծանրանայ ու միանգամայն կ'ուզենք ձեռնտու ըլլալ այն կարգերը հաստատելու՝ որոնք միայն օրինաւոր շահերու ապահովնալով կրնան յաջողիլ. . . . , :

Աս իտալական պատերազմին համար սահմանուած գաղղիայի զօրաց թիւը 200,000էն աւելի էր. որոնց մէկ մասը Նաբոլէոն իշխանին հրամանին տակ Տոսկանա գնաց, մէկ մասն Ալպեան լերանց վրայէն Բիէմոնդէ մտաւ ու դէպ ի Դուրին քալեց. իսկ մէկ մասն ալ Մարսիլիայէն ծովով գենուա հասաւ։ Ասոնց այսպէս ծովու ու ցամաքի վրայէն Սարդինիայի երկիրը մտած ատենը՝ Աւտորիացւոց զօրքը (մինչեւ Մայ. 4.) նոյն երկրին մէկ քանի քաղաքները (Մորդարա, Նովարա, եւ այլն,) առած ու Բյ գետին վրայէն անցնելով Դորդոնա քաղաքը հասած էին։ Քանի մը օր ետքը (Մայ. 8.) Աերչելլի մտան ու բնակիչներէն իբրեւ բարեկամ ուրախութեամբ ընդունուեցան։ Սարդինիացիք աս քաղաքին մօտ Աեղիա գետին կամրջին տակն ական պատրաստած էին Աւտորիացւոց անցած ատենը զիրենք օդը հանելու համար, բայց Աւտորիացիք աս հնարքը յառաջագոյն իմանալով՝ ականն անգործ ըրին։ Ասոնք Աւտորիացւոց համար փոքր ու սկզբնական նպաստաւոր դէպքեր էին, որոնք շատ նշանաւոր հետեւութիւն ու օգուտ մը չունեցան։

Պէտք է ճշմարտութեամբ ըսել՝ որ Աւստրիացիք  
ի սկզբանէ հետէ՝ Սարդինիայի երկիրը մտնելէն ետքը՝  
շատ յամբ ընթացք մը բոնած ըլլալով, իսկ Գաղղիայի  
զօրքն ամէն կերպ շուտութեամբ ու աչալըջութեամբ պա-  
տերազմին տեղը մօտենալով՝ Աւստրիացւոց յառաջ եր-  
թալու ատեն չժողուցին։ Աս հանգամանքն ու առանձինն  
եւ գլխաւորաբար աւստրիական բանակին վերին հրամա-  
նատար Ճիւլայ սպարապետին բոնած դանդաղ ընթացքը  
կամ տատամանութիւնը գրեթէ յայտնապէս գուշակել  
կու տային որ բոլոր պատերազմին վախճանը Աւստրիայի  
ահեղ պատրաստութեան ու քաջ զօրաց եռանդեանը  
համեմատ պիտ' որ չըլլայ։ Իրօք ալ ետեւէ ետեւ յաջոր-  
դող դժբախտ դէպքերը, անհաւատարմութիւնը, (ներ-  
սէն ու դրսէն պատրաստուած) մատնութիւնն ու իտա-  
լական գաւառներուն բնակչաց թշնամութեան հնարք-  
ները մէկտեղ գալով՝ Աւստրիայի կայսեր ձեռքէն յաղ-  
թանակը յափշտակեցին։ Նոյն իսկ Աւստրիայի թշնամի  
ըլլող գաղղիացի պատմիչները կը խոստովանին որ չկրցաւ  
յայտնի իմացուիլ թէ Ճիւլայ վերին հրամանատարին  
միտքն ինչ էր։ Պատերազմին առջի օրերն իր շարժմունքը  
Ռատեցքիին 1849ին նոյն տեղերը ցուցըցած արագու-  
թեան ու հաստատութեան եւ ոչ մէկ շոշրդն ունեցան։  
Սարդինիա մտաւ, յառաջ քալեց. ետքը ետ դարձաւ ու  
ամենեւին զօրաւոր յարձակում մը չըրաւ։ Իր ըրած առա-  
ջին մեծ սխալանքն ան եղաւ՝ որ արագ ընթացքով իր  
զօրքը Դուրինի վրայ չքալեցուց։ Ի սկզբան անդ իր առ-  
ջեւն ըլլող պատերազմի դաշտը թշնամիներէն գրեթէ  
բոլորովին աղատ էր։ Գաղղիայի զօրքը բաժին բաժին  
գենուայէն ու Ալպեան լերանց վրայէն անհնարին արա-  
գութեամբ պատերազմին տեղը հասնելով՝ դեռ հար-  
կաւոր պաշարներէն ու մանաւանդ թնդանօթներէն զուրկ

էին։ Թէ որ ասոնք իրարու հետ միանալէն առաջ Աւա-  
տրիայի զօբքերն անոնց զատուած գունդերուն վրայ քա-  
լած ու իրենց ընթացքն ու իրարու մօտենալն արգելած  
ըլլային, ապագայ ընդհանուր յաղթութեան համար շատ  
մեծ առաւելութիւններ ու դիւրութիւններ պատրաս-  
տուած կ'ըլլար, եւ բոլոր Խոտալիայի հանդամանքը՝ հի-  
մակ եղածէն շատ տարբեր կերպարանք մը կ'ունենար։ Ի  
վերայ այսր ամենայնի Աւստրիացւոց բանակին հրամանա-  
տարին դանդաղութիւնը պատերազմին շուտով ու յա-  
ջաղութեամբ յառաջ չերթալուն պատճառ դրուած ա-  
տենը, պէտք է միանդամայն յիշել որ Ճիւլայ իր հրամա-  
նին տակ ըլլու զօբքը Սարդինիայի երկիրը խոթելէն ետքը  
Անդղիայի նոր միջնորդութեան փորձը սկսելով՝ հրամա-  
նատարն իր զօրաց ընթացքը քանի մը օր ուշացընելու  
սահպուած էր, եւ աս միջոցին Գաղղիայի զօբքն անխափան  
յառաջ կու գային ու Սարդինիայի երկիրը կը մտնէին։

“Աաբոլէոն Գ. (Մայ. 14.) Աղեքսանդրիա համնե-  
լէն ետքը իր զօրացը հրաման տուաւ բոլոր Բոյի գիծը  
կամ թշնամոյն գէմը ըլլող եղերքը պաշտպանելու կարգի  
մէջ շարուիլ։ Գլխաւոր կռիւնները (Մայ. 20.) սկսան  
Մոնդեպելլոյ ու Գասդեճիոյ գեղերուն քովերը։ Աւս-  
տրիայի զօրաց մաս մը զինուորական լրտեսութեան կամ  
քննութեան (reconnaissance) պատճառաւ նոյն կողմը  
յառաջ քալած էր։ բայց հօն գաղղիական-սարդինիական  
զօրաց մէկ բաժնին հանդիպելով, հարկ եղաւ սաստիկ  
կռուէ մը ետքը Մոնդեպելլոյ թողուլ հեռանալ։ Աս  
կողմերը նոյն կռիւն եղած ատեն՝ գաշնակցաց զօբքերուն  
վերի ծայրին մօտ կարիպալտի իր քանի մը հաղար ա-  
զատակամ զօբքովը, առանց ձիաւոր զօրաց ու առանց  
թնդանօթի, յառաջ երթալով վերին Լոմբարտիա մտաւ  
եւ հօն Վարեգէի ու Գոմցի տիրելով՝ (Մայ. 25.) Աւս-

տրիացւոց Ուրպան զօրապետին տակ պատերազմող զօրքը  
երեք ժամ շարունակ կռուելէն ետքը՝ ետ քշեց ու Լոմ-  
բարտիայի բնակչաց սիրտ կռւ տար ապստամբութեան  
դրոշը բանալ, իրենց հետ միանալ, Աւստրիայի իշխանու-  
թենէն դուրս ելլել ու Սարդինիայի թագաւորին հպա-  
տակաց ընկերանալ:

“Նաբոլէոն՝ իր ամէն զօրքը Խոտալիա հասնելէն ետքը  
գլխաւոր պատերազմը ծածուկ ընթացքով մը սկսելու  
որոշեց։ Եւ որովհետեւ Աւստրիացիք իրենց գլխաւոր զօ-  
րութիւնը ժողված պատրաստուած էին Քաւիա, Սդրա-  
տելլս, Բիաչենցա եւ Գրեմնա աղէկ պաշտպանելու, ա-  
նոր համար Նաբոլէոն աս կողմերէն հեռանալու ջանալով  
իր զօրութիւնը գէպ ի հիւսիս դարձուց եւ Նովարայի  
վրայէն Լոմբարտիա մտնելու համար (Մայ. 28.) զօրքը  
յառաջ քշեց։ Արդէն Սարդինիայի բանակն աս կողմերը  
Վերչելլիի մօտ Վիենուր Էմմանուելին վերին հրամանին  
տակ հաստատած ըլլալով, Նաբոլէոնին խորհրդովը կը  
ջանար փոքր կոխներով զԱւստրիացիները զբաղեցրնել,  
որպէս զի Գաղղիայի բանակին ընթացքը յայտնի չըլլայ։  
Վիենուր Էմմանուել (Մայ. 31.) զԱւստրիացիները Բալես-  
դրոյէն դուրս հանեց։ Նաբոլէոն ալ կառկածելով որ  
Աւստրիացիք իր դիտաւորութիւնն իմանալով՝ իր ըն-  
թացքին արգելք ըլլան, իր զօրաց չուն շուտցուց ու  
(Յունիս 1—2.) Նովարա մտաւ, ուսկից Աւստրիացիք  
քանի մը օր առաջ դուրս ելած էին։ Երկու օր ետքը  
(Յունիս 4.) իր զօրաց մէկ մասովը Դիչինոյ գետին միւս  
կողմն անցնելով՝ յանկարծակի Աւստրիայի բանակին դրւ-  
խաւոր բաժնին հանդիպեցաւ։ Վասն զի Աւստրիացւոց  
վերին հրամանատարը Ճիւլայ դաշնակցաց շարժմունքն ու  
ընթացքը դիտելով՝ վերջապէս անոնց դիտումն իմացած  
էր, ուստի եւ ատենին իր զօրաց մէկ մասը Դիչինոյին

վրայէն ետ դարձընելով՝ (Յունիս 4.) նոյն գետին երկայնութեանը վրայ իր 135,000 զօբքովը թշնամեաց հասնելուն կը սպասէր։ Գաղղիացւոց գնդերը ետեւէ ետեւ իրարու մօտենալով կը ջանային միանալ։ Սարդինիացւոց զօբքն ալ հոն համելով՝ բանակին ձախ թեւը կազմեցին, որուն աջ թեւն էին Նաբոլէոնին հետ ըլլող գնդերն ու անոր պահապան զօբքը, իսկ կենդրոնը կը կազմէին Մաք-Մահոն զօրապետին գնդերը։ Նաբոլէոն աս զօրապետն իր զօբքովը Լոմբարտիայի Մաճենդա քաղքին վրայ խաւրեց, որպէս զի զանիկայ առնէ ու հոնկից Աւտորիացւոց վրայ ետեւի կողմանէ յարձակում ընէ։ Աս ըլլալով՝ Նաբոլէոն իր անմիջական հրամանին տակ ըլլող գնդերով մինակ մնաց ու ստիպեցաւ բազմաթիւ Աւտորիացւոց հետ քանի մը ժամ պատերազմիլ։ Ասոնք Դիշինց գետին եզելը շարուած կ'աշխատէին՝ նոյն գետին վրայէն անցնող Գաղղիացւոց առաջին բաժինը ետ դարձընել. երկու կողմանէ ալ մեծ քաջութիւն ի դործ դրուեցաւ։ Բայց գետնին անհաւասարութիւնն ու ամէն դի ծառերու բազմութիւնը Աւտորիացւոց արգելք եղան իրենց ամէն զօրութիւնը, մանաւանդ ձիաւոր զօբքը յաջողութեամբ բանեցընելու եւ թշնամին ետ մղելու։ Աս միջոցիս Գաղղիացւոց ետ մնացած գնդերն ալ ատեն դտնելով՝ եկան հասան ու իրենց տկարացած գնդերը զօրացուցին. որով եւ կռիւը մինչեւ իրիկուն տեւեց։

Իսկ Մաք-Մահոնին հրամանին տակ Մաճենդայի վրայ քալող գնդերը նոյն օրը (Յունիս 4.) հոն ըլլող Աւտորիացւոց գնդերուն վրայ սաստիկ յարձակում մ'ըրին ու զանոնք դէպ ի քաղաքը քշելէն ետքը վրանին հասան ու փողոցէ փողոց, տնէ տուն երկու դիաց իրար հալածելով ու զարնելով՝ վերջապէս Գաղղիացիք յաղթող եղան։ Այսպէս քանի մը ժամ կռուելէն ետքը

Աւստրիացիք թշնամւոյն թնդանոթներուն գնդակներէն չարդուելով սկսան գիշերուան մութին ետ քաշուիլ։ Երկրորդ օրը քաղքէն քիչ մը հեռացած ըլլալով՝ ձիւլս թշնամին դաշտունելու եւ իր զօրաց մեծ մասին ետ քաշուիլը դիւրինցընելու համար՝ անոնց մէկ բաժնին հրամայեց քաղքին վրայ նորէն յարձակում մ'ընելու պէս յառաջ քալել։ սակայն աս փորձով թշնամւոյն վեաս մը չեղաւ։

Վաճենդա Միլանէն հազիւ քանի մը մղոն միայն հեռու ըլլալուն՝ Աւստրիայի հակառակ ըլլալ Միլանցիք թնդանոթներուն ձայնը լսելով՝ իմացան որ հոն Աւստրիացւոց ու Գաղղիացւոց մէջ սաստիկ կուիւ մը սկսած է, եւ որովհետեւ այսպիսի պատերազմի մը յաջող ելքն իրենց համար Աւստրիայէն ազատուելու մեծ յոյս կուտար, անոր համար ահով գողով անոր վերջը տեսնելու կը սպասէին։ Մէյ մ'ալ գիշերանց քաղաքը լուր հասաւ՝ որ Աւստրիացիք յաղթուած են. քիչ մը ետքը թշնամիէն փախչող զօրաց գնդերն ալ նոյն քաղաքը գառնալով՝ ալ ամէն տարակոյսը փարատեցաւ ու Աւստրիացւոց յաղթուիլը յայտնի եղաւ։ Հոն հասնող զօրքերը քաղքէն դուրս քանի մը ժամ հանգչելէն ետքը ամէնքն ալ քաղաքը թողուցին ու սկսան դէպ ի Մինչից գետը քալել. ասոնց հետ մէկտեղ շատ մը վերաւորեալներ ալ կառաքերով գացին։ Եւ երբ որ Միլանի մէջ ամենեւին աւստրիացի զօրք չմնաց, ժողովուրդն անմիջապէս ազատութեան երեքգունեան դրօշը տնկեց ու նոր ժողով մը կազմելով՝ (1848ին Միլանի մէջ իտալացիներէն որոշուած վճռոյն համեմատ) Վիկտոր Էմմանուել Սարդինիայի թագաւորը՝ Կոմբարտացւոց ալ թագաւոր հրատարակեց։ Երիտասարդները մէկ եղան քաղաքային պահապանաց դունդ մը կազմեցին ու բոլոր ժողովուրդն ուրախութեան

նշաններով՝ դաշնակցաց զօբքերուն յաղթանակաւ քաշաքը մտնելուն կը սպասէին։ Երեք օր ետքը (Յունիս 7.) Գաղղիայի զօբքը Մաք-Մահոնին հրամանին տակ Միլան հասան ու երկրորդ օրը Նաբոլէոն կայսրը Վիկտոր Էմմանուէլ թագաւորին հետ յաղթանակաւ հոն մտաւ, զորոնք Միլանցիք արտաքոյ կարգի մեծ ուրախութեամբ ընդունեցան։ Նշն օրը Նաբոլէոն բոլոր իտալիայի ժողովորդոց յայտարարութիւն մը հանեց, որուն մէջ կը ցուցըներ թէ ինք իր փառացը կամ Գաղղիայի շահուն համար աս պատերազմը յանձն առած չէ, հապա միայն իտալիայի ազատութեան համար, ուստի եւ ամեն իտալացիները կը յորդորէր որ զէնք առնեն ու իրենց հայրենեացն անկախութեան համար պատերազմին։ “Զինուորական օրինաց համաձայն գնդեր կազմեցէք, կ'ըսէր, վազեցէք մտէք Վիկտոր Էմմանուէլին դրօշին տակը”։

“Նաբոլէոն ու Վիկտոր Էմմանուէլ Միլանի մէջ երկայն չմնացին, որովհետեւ գիտէին՝ որ թէպէտ եւ Աւտորիացիք Մաճենդայի կռուցն մէջ յաղթուեցան, բայց անով իրենց մեծ կորուստ մը չեղաւ, ուստի եւ Լոմբարտիան միայն աս մէկ պարտութեամբ առանց ուրիշ պատերազմի՝ ձեռքէ հանելու միտք չունին։ Ասոր համար Նաբոլէոն վերցցդրեալ յայտարարութիւնը հանելէն ետքը դաղղիական-սարդինիական բանակով Միլանէն ելաւ ու յառաջ քալեց։ Հազիւ երկու մզնն տեղ յառաջ դացած ըլլալով՝ Մարինեանց քաղքին քովերն Աւտորիայի զօրաց հանդիպեցաւ ու մասնական բայց սաստիկ կռիւ մը սկսաւ, որն որ երկայն չքշեց, որովհետեւ Աւտորիացիք մասնական կռիւներով ատեն չկորսնցուցած Մինչից հասնելու կը ջանային, չէ թէ միայն Բաւիայի, Բիաչենցայի, Բարմայի ու Բիցցիկեդդոնէի մօտ ըլլող գնդերը, հապանա եւ Անգոնա ու Պոլոնեա գտնուող բերդապահ զօր-

Քերն ալ մէկտեղ ժողվելով։ Ինչու որ իրենց վերին հրամանատարը Մաճենդայի քով կրած պարտութեամբը շվհատելով՝ բոլոր իր հրամանին տակն ըլլող զօրքերը կենդրոնացընելու եւ ընդհանուր պատերազմ մը տալու խորհուրդը հաստատած էր։ Նաբոլէոն ասիկայ իմանալով, ինքն ալ սկսաւ՝ որչափ որ Աւստրիացիք Մինչիցի կը մօտենային՝ այնչափ աւելի իր զօրքը մէկտեղ պատերազմելու կարգի մէջ պահել։ Ինք կարծելով որ զԱւստրիացիները Մինչիցին քովը կը դանէ՝ անոր համեմատ կը յառաջէր։ բայց քիչ մը աւելի մօտենալով իմացաւ՝ որ անոնք արդէն նոյն գետին միւս եզերն անցեր են։ Սակայն ետքը յայտնի եղաւ՝ որ աս անցքը միայն թշնամին խարելու համար էր, որովհետեւ քիչ մը վերջը բոլոր բանակը նորէն գետին ասդիի կողմն անցաւ ու (Յունիս 23.) սկսաւ Մոնդէքեարշի գաշտին վրայ թշնամույն հետ զարնուելու պատրաստուիլ։

Աւստրիացիք նոյն տեղը պատերազմելու համար շատ յարմար գտած ըլլալով կ'ուզէին հոն թշնամույն յարձակումն ընդունիլ կամ իրենք հոնկից անոր վրայ յարձակում ընել։ Նաբոլէոն որոշած էր (Յունիս 24.) Մինչիցի մօտերն ըլլող բարձր տեղերը բռնելով Աւստրիացւոց գիւրաւ յառաջելու եւ պատերազմելու արդելք գնել։ Երբ որ Աւստրիացիք կարծելով որ թշնամին գեռ այնչափ մօտ չէ՝ սկսան իրենց գնդերը յառաջ քշել ու տարածել, յանկարծակի բոլոր գաղղիական-սարդինիական բանակին իրենց մօտենալը տեսան, ուստի եւ հարկ եղաւ մեծ կոփւը սկսիլ։ Աս կոփւը, որն որ Լոմբարտիացի Սոլֆերինոյ աւանին քովերը (Յունիս 24.) Աւստրիացւոց բանակին ու Գաղղիայի եւ Սարդինիայի միացեալ զօրքերուն մէջ եղաւ, ետքի ատեններու պատերազմներուն մէջ ամենէն զարհուրելին, սաստիկն ու նշանաւորը կրնայ սեպուիլ։

Աւատրիայի Փրանկիսկոս Յովաէլի Ա. կայսրն առ  
սոսկալի պատերազմը սկսելէն առաջ Ալիննայէն քանի  
մը մեծամեծ իշխաններով (որոնց մէջն էր նա եւ իր  
Փերդ. Մաքսիմիլիանոս Եղբայրն, որն որ ետքը Մեքսիկոյի  
կայսր եղաւ,) ու Երեւելի զօրապետներով իր բանակն եւ  
կաւ ու ամէն զօրաց վերին հրամանատարութիւնը վրան  
առաւ: Աւատրիացւոց ճակատը Երեք բաժին եղած արև  
տաքոյ կարգի Երկայնութեամբ տարածուած էր. բայց  
աւելի զօրաւոր բաժիններն էին Սոլֆերինոյի բարձր Երկրին  
վրայ ու Գաւրիանա գեղին քովվերը, ուր Աւատրիայի  
կայսրն անմիջապէս կը հրամայէր: Գաղղիացիք ամենէն  
առաջ Սոլֆերինոյի վրայ յարձակեցան, զորն որ շատ աշխատութենէ ու Երկու կողմանէ ալ անհնարին կոտորած  
ըլլալէն ետքը վերջապէս առին: Անկից ետքը բոլոր իրենց  
ուժովը Գաւրիանա պատերազմող գնդերուն վրայ յարձակեցան, ուր Երկու կայսերաց հրամանին տակ Երկու  
կողմանիք ալ անհանգիստ կը պատերազմէին: Աւատրիայի  
կայսրն իր առաջուան տուած հրամանին համեմատ իր  
ձիաւոր պահեստի զօրաց մէկ բաժնին կը սպասէր թշնամոյն յարձակումն արգելելու համար. բայց աս զօրքը (իր  
հրամանատարին անհոգութեամբ՝ կամ ըստ այլոց՝ անհաւատարմութեամբ) ատենին չհամելով կայսրը հարկադրեցաւ կուիւր դադրեցընելու: Բայց Աւատրիացւոց  
ձախ թեւին վրայ Ակմիփէն սպարապետին հրամանին  
տակ գեռ կուիւն անհնարին սաստկութեամբ կը շարունակէր, ուր եւ կոտորածն ալ ուրիշ տեղերէն աւելի մեծ  
էր: Մէյ մ'ալ իրիկուան դէմ սոսկալի մըրիկ մը ելաւ,  
որն որ ի սկզբան սաստիկ փոշի հանելով պատերազմողներուն շատ արգելք կ'ըլլար, սակայն ասկից աւելի վեատաւ հեղեղի պէս անձրեւը, որն որ շատ Երկայն չքշեց, բայց Գաղղիացւոցմէ աւելի Աւատրիացւոց վնաս տալով,

(որովհետեւ աս միջոցին Գաղղիացւոց ձիաւոր զօրքը վրայ հասած էր,) հոն ալ հարկ եղաւ պատերազմը գաղրեցը-նելով ետ քաշուիլ:

Խճկելու եւ Աւստրիացւոց ճակատին մեծ մասը մեծ կոտորածներէն ետքը պատերազմելէն դադրելու վրայ էր, սակայն աջ թեւին վրայ, ուր Սարդինիացիները՝ Պե-նետեք քաջ սպարապետին հրամանին տակ պատերազ-մող Աւստրիացւոց գնդերուն դէմ կը կռուէին, ամենեւին դադարելու նշան մը չկար: Հոն ի սկզբան Սարդինիացիք քիչ մը ատեն իրենց հակառակորդներուն յաղթելու պէս կ'երեւային, բայց կռիւն երկրնալով՝ Աւստրիացիք զանոնք ետ քշելէն ի զատ կ'աշխատէին զիրենք Գաղղիա-ցւոց գնդերէն զատել ու Կարտայի լճին վրայ յառաջ քշելով կռիւը լմնցընել: Աս միջոցիս Աւստրիայի կայորը պատերազմն ամէն կողմանէ դադրեցընելու հրաման տուած բլալով՝ Պենետեք սպարապետն ալ ակամայ ու շատ դժուարութեամբ (ու տրառունջով) ստիպեցաւ գրեթէ արդէն ստացած յաղթութիւնն անկատար թողուլ ու կռիւը դադրեցընել: Այսպէս մէկ օրուան մէջ առանկ մեծ պատերազմ մը երկու պատերազմող կողմանց մէջ զարհուրելի կոտորած ընելէն ետքը դադրեցաւ կամ թէ ըսենք լմնցաւ: Առվերինոյի ճակատը երեք կէտերու կամ բաժիններու վրայ գրեթէ միայն 14—16 ժամ տեւողութիւն ունեցաւ ու այսչափ քիչ ատենուան մէջ մեռնողներուն թիւը թէպէտ ճշկիւ շգրուեցաւ, բայց մէկանց 50,000էն պակաս շըլլալը տարակուախ տակ չ'իյ-նար: Աւստրիացւոց կորուստը կամ կոտորածը բուն պա-տերազմած ատեննին այնչափ մեծ չէր, որչափ որ եղաւ ետ քաշուած ատեննին, որովհետեւ Գաղղիացւոց թըն-դանօթներուն գնդակները բարձր դիրքերէն վար արտաքոյ կարդի հեռաւորութեամբ յառաջ երթալով Աւստրիա-

ցւոց զօրքին անհնարին ջարդ կու տային։ Իսկ գաղղիացւոց ու Սարդինիացւոց մեծ կորուստը կամ կոտորածը ճակատուած պատերազմելու եւ առանձինն Սոլֆերինոյի ու Գաւրիանայի վրայ յարձակած ատեննին եղաւ, որովհետեւ Աւստրիացւոց զօրքը չէ թէ միայն ճակատուն վրայ հաստատուն կը կենային, հապա նա եւ ամէն մէկ քայլ տեղը անհնարին կոտորած ընելէն ետքը կը թողուին։

Սոլֆերինոյի արիւնահեղ պատերազմէն ետքը Աւստրիայի բանակը Մինչից գետէն անցաւ ու մինչեւ Վերոնայի ամուր բերդին թնդանօթներուն համնելու սահմանը յառաջացաւ։ Նոյնպէս եւ Գաղղիացւոց ու Սարդինիացւոց միացեալ զօրքը նոյն բանակին ետեւէն քալելով՝ Վերոնայի, Մանդուայի ու Բեգրիերայի բերդերուն մէջտեղը բանակեցան։ Ի սկզբան կ'երեւար որ պատերազմը պիտի շարունակուի. եւ իրօք ալ տեղ տեղ, ինչպէս Բեգրիերայի բերդին քովը, նա եւ Ադրիական ծովուն վրայ Լուսին Բիբքոլց կղզւոյն ու Դաղմատիայի ծովեղերեայ Ծառա քաղքին դէմ թշնամութեան գործողութիւններ կ'ըլլային։ Բայց Գաղղիացւոց կայսրը հասկրնալով որ անկից ետքը պատերազմը շարունակել ուղելու ըլլայ, պէտք է որ ամուր բերդերու դէմ՝ զանոնք պաշարելով ու տկարացընելով՝ բաց գաշտի վրայ բանեցուցած զօրքէն ու զօրութենէն զատ հնարքներու ձեռք զարնէ, միանգամայն ալ մինչեւ ան ատեն ըրած կորուստն աչքին առջեւն ունենալով՝ Աւստրիայի կայսեր (Յուլիս 7.) զինադադարի առաջարկութիւն ըրաւ։ Կայսրը քանի մը պայմաններով հինգ շաբաթուան համար (Յուլիս 8.) զինադադարն ընդունեցաւ ու հաստատեց։

Ուկէտ եւ Նաբոլէսին այսպէս շուտով զինադադար ուղելուն պատճառն իր զօրաց կրած մեծ կոտորածն,

անոնց մէջ երեւցող վասնգաւոր հիւանդութիւններն ու օդին սաստիկ տաքութիւնն էր։ Բայց քանի մը օր ետքը խաղաղութիւն ընելու խօսքերը սկսան տարածուիլ եւ յայտնի եղաւ՝ որ Կաբոլէոն ուրիշ աւելի ստիպիչ քաղաքային պատճառներէն շարժելով հարկադրած էր չէ թէ միայն քանի մը շաբաթուան համար զինադադար ընելու, հապա բոլոր պատերազմին վերջ տալով խաղաղութեան դաշինքը հաստատելու եւ ժամանակ չկորսնցուցած Փարիզ դառնալու։ Ասոր համար երկու կայսերը (Յուլ. 11.) Վելլաֆրանդայի մէջ իրարու հետ աեսութիւն ընելով՝ քանի մը ժամ խօսակցութիւն ընելէն ետքը՝ խաղաղութեան գլխաւոր պայմաններն որոշեցին ու իրենց ստորագրութեամբը հաստատեցին։ Երկու կայսերը իրենց մէջ աս պայմանները սահմանելէն ետքը՝ անոնցմէ անուանուած պաշտօնեաններ նոյն պայմաններուն համեմատ խաղաղութեան դաշինքը (Յուլ. 12.) գրեցին ու հաստատեցին։ Աս պայմաններուն գլխաւորներն էին. Ա. Աւստրիայի կայսրը Հոմբարտիան Գաղղիացւոց կայսեր կը յանձնէ, աս ալ նոյնը Սարդինիացւոց թագաւորին կը պարգեւէ. Բ. Աւստրիայի կայսրը Վենետական գաւառները մինչեւ Մինչից գետն իրեն կը պահէ. Գ. Մինչից գետէն անդին Բեգրիերա, Մանդուա ու Պորկոյ Ֆորդէ ամրոցներն ալ իր ձեռքը կը մնան. Դ. Նոյն կայսրն Խտալիայի մէջ աս երկիրներն ունենալով՝ կազմուելու Խտալական գաշնակցութեան (confédération) մէջ կը մտնէ, որ գաշնակցութեան ալ գահերէց կ'ըլլայ Հռոմայի քահանայապետը. Ե. Գոսկանայի մեծ դուքսն ու Մոտենայի դուքսն իրենց երկիրները կը դառնան. Զ. Վերոյիշեալ գաշնակցութեան մէջ կը մտնէ նա եւ Կեապոլսոյ տէրութիւնն ալ. Է. Հռոմայի երկրին մէջ կարեւոր նորոգութիւններ կամ փոփոխութիւններ ըլլան։ Ասոնցմէ ի զատ երկու

կայսերաց մէջ սահմանուածին համեմատ հաստատուեցաւ՝ որ պատերազմին տեւողութեան ատենը եղած քաղաքային յանցանաց ընդհանուր թողութիւն տրուի:

Երբ որ Մամենդայի ու Սոլֆերինոյի մեծ յաղթութիւնները բոլոր անկախութեան փափառող իտալացիները կը յուսացընէին՝ որ իրենց համար ալ ազատութեան օրերն եկած հասած են, յանկարծակի այսպիսի պայմաններով հաստատուած խաղաղութեան լուրը զամէնքն ալ չափէ գուրս խոռովեցուց ու տրտմեցուց։ Վասն զի աս խաղաղութեան պայմաններն իտալիայի մէջ՝ Աւտորիայի կայսեր ձեռքը Վենետիկին ու Լոմբարտիայի բերդերը թող տալով, Տոսկանայի ու Մոտենայի վեհապետներն իրենց գահը դարձընելով ու Հռոմայի քահանայապետէն աշխարհական իշխանութիւնը չվերցընելով, ինչպէս նա եւ Նէապոլսոյ թագաւորն ալ իր գահին վրայ հաստատ պահելով՝ չէ թէ իտալիայի ազատութիւնը չէին ապահովցըներ, հապա մանաւանդ բոլոր թերակղզին իր առջի քաղաքային հանգամանաց մէջ ու օտար իշխողներու ձեռքին տակ կը թողուին։ Իսկ աս ամէն իտալական տէրութեանց ու Սարդինիայի տէրութեան ալ անոնց հետ մէկտեղ գաշնակցութիւն մը կազմելով՝ միաբան խորհին ու գործելը իտալացւոց ազատութեան աւելի կապ քան թէ յառաջացուցիչ պիտ'որ ըլլայ, կ'ըսէին անկախութեան բաղձացող հայրենասէրները։ “Սցն իսկ Վիկտոր Էմմանուէլ Բ. Սարդինիայի թագաւորը Վիլաֆրանգայի խաղաղութեան դաշնին վրայ բոլորովին դոհ չէր. ուստի անոր պայմաններուն իր անունը ստորագրելէն առաջ աս խօսքերը գրեց. “Ինծի վերաբերածը կ'ընդունիմ”, Սակայն ոչ Սարդինիա եւ ոչ ուրիշ իտալացիք՝ Գաղղիայի կայսրէն այնչափ օգնութիւն ու օգուտ տեսնելէն ետքը՝ կրնային ի սկզբան այնչափ համարձակու-

թեամբ անոր որոշմանցը դէմ յայտնի բողոքել։ Բայց ամէն դի ազատասէր Խտալացիք Սարդինիայի ազգեցութեան տակ օրոշեցին որ բոլոր Խտալիայէն՝ ուրիշ ամէն տէրութիւնները վերցընելով, Վիկտոր Էմմանուելին իշխանութեան տակ իշտալիայի թագառորութիւն անուամբ միապետութիւն մը հաստատելու համար ամէն ջանքն ու հնարքը ի գործ դնեն։

Վիլլաֆրանդայի դաշին պայմաններուն Խտալացւոց ամենեւին ընդունելի չըլլալուն առջի յայտնի ցցցքերը Տոսկանայի երկրին մէջ սկսան երեւան գալ։ Աս երկրին Լեոբոլտոս Բ. մեծ դուքսը ժողովրդեան ու անոր գրգռիչներուն տրտնջելու առիթները խափանելու համար իր գահէն հրաժարած ու անիկայ իր Փերդինանդոս Դ. որդւոյն տուած էր։ Աս նոր մեծ դուքսն ալ իր հպատակաց սիրտը շահելու համար խաղաղական յայտարարութիւն մը հանեց, որուն մէջ կը խոստանար իր երկրին նոր սահմանադրութիւն մը տալ, Խտալական դոյները (երեքգունեայ դրօն) ընդունիլ ու Սարդինիայի հետ դաշնակից ըլլալ։ Բայց Տոսկանացիք Խտալացի հայրենասէրներուն գրգռութեամբը միտուրբնին հաստատած էին Լոթարինգիեան - Աւստրիական ազգատոհմին իշխանները հեղ մը Տոսկանայի գահէն հեռացընել։ Ուստի երբ որ իմացան որ Վիլլաֆրանդայի դաշինքը նոյն մեծ դուքսին նորէն Տոսկանայի գահը դառնալն որոշած է, Ռիգազոլի պաշտօնէին առաջնորդութեամբը յայտնի ըթին որ Տոսկանա զմեծ դուքսը չ'ընդունիր ու կ'ուղէ Սարդինիայի հետ միանալով՝ անոր թագաւորին իշխանութեան տակ մտնել։ Թէպէտ եւ Նարոլէոն Գ. իր Փլորենտիա նստող դեսպանին ձեռքովը Տոսկանացւոց ծանոյց որ Վիլլաֆրանդայի դաշին համաձայն պէտք է որ վարուին, սակայն Ռիգազոլի ու անոր խորհրդակիցներն աս ազգարարութեան ականջ ԽՏԱԼԻԱ

չգնելով՝ (Օգոստ. 10.) սահմանադիր ժողով մը գումարեցին, ուր եկան ժողովեցան երկրին երեւելի մեծամեծներէն 168 հոդի իբրեւ պատգամաւորներ. Որիգազոլի խօսակցութիւն մը ըրաւ ու իշխաններէն մէկը ժողովոյն առջեւը դրաւ Լոթարինգեան - Աւստրիական իշխաններուն կամ աբքիդուքսերուն Տոսկանայի գահէն մերժուելուն վճիռը: Քանի մը օր ետքը (Օգոստ. 16.) նորէն ժողովեցան ու նոյն վճույն վրայ խօսուելէն ետքը՝ քուէ ձգուեցաւ ու ամենուն քուէներովը նոյն մերժման վճիռն ընդունուեցաւ: Ասկից ետքը քանի մը օրուան մէջ խորհուրդ ընելով հաստատուեցաւ օր Տոսկանայի երկիրը Սարդինիայի տէրութեան հետ միանայ ու Վիկտոր Էմմանուէլ Բ. թագաւորին իշխանութեան տակ ըլլայ:

Տոսկանայի մէջ եղածներուն նման նա եւ Մոտենայի ու Բարմայի դքսութիւններուն մէջ ու քահանայապետական երկրին Ռոմաննեա գաւառոին (Ռաւեննա, Գորլի) ու Պոլոննեայի մէջ ալ եղան: Աս երկիրներուն մէջ քաղաքացիք Վիլլաֆրանգայի դաշնն պայմաններուն վրայ գոհ շըլլալով՝ առանձին ժողովներով որոշեցին՝ իրենց մինչեւ ան ատենուան օրինաւոր վեհապետները մերժելու Սարդինիայի հետ միանալով Վիկտոր Էմմանուէլ թագաւորին իշխանութեան տակ մտնել: Գաղղիայի կայսրն այս ամենայն իմանալով եւ ուղելով ի սկզբան անդ կամ արտաքուստ ցուցընելով որ կ'ուզէ Վիլլաֆրանգայի դաշնն պայմանները ճշգութեամբ պահել տալ, Դուրինի դահընին ազդարարութիւն ըրաւ՝ որ չըլլայ թէ դքսութիւններուն ու Ռոմաննեայի ժողովը ընտրութիւնն ընդունի եւ զանոնք Սարդինիայի հետ միացած սեպէ: Աս պատճառաւ Վիկտոր Էմմանուէլ թագաւորը չկընալով իր հզօր դաշնակցին կամացը յայտնապէս հակառակիլ՝ ուրիշ ճամբայ մը ընտրեց, որ կարենայ միջին խտալիայի տէրութեանց

ժողովուրդներուն դատը վարելով կամ անոնց ուղածն օրինաւոր ցուցընելով՝ զանոնք իր իշխանութեան տակ առնուլ։ Ուստի Եւրոպայի տէրութեանց այսպէս դրեց։ “Եւրոպա չիկրնար Տոսկանայի, Բարմայի, Մոտենայի ու Ռոմանեայի համար նորոգութեան գործքը կատարելէն հրաժարիլ, զորն որ ուրիշ աւելի աննպաստաւոր պարագաներու մէջ՝ Յունաստանի, Բեղդիայի ու Դամուբեան իշխանութեանց՝ Վալաքիայի ու Մոլտաւիայի՝ համար կատարեց։ Խտալիայի բնակիչներն այն առաքինութիւններուն վրայ՝ զորոնք տառապանաց դպրոցին մէջ սորվեցան, պիտ' որ աւելցընեն նա եւ այն առաքինութիւնը՝ որն որ շատ դժուարին փորձերուն ալ կրնայ յաղթել, որ է յարատեւութիւնը, եւ ասովլ պիտ' որ ապահովընեն իրենց ամէն արդար ձեռնարկութիւնները,,:

Տոսկանայի սահմանադրական ժողովը Վիկտոր Էմանուելին այսպիսի խօսքերն իբրեւ իրենց ըրած ընտրութեան ու առաջարկութեան ընդունելութիւնը սեպելով՝ սահմանեց որ հրապարակական ուրախութեան հանդէսներ կատարուին։ Անկից ետքը սկսաւ իր ամէն վճիռներն ու հրամանները նոյն Վիկտոր Էմմանուելին անուամբը հրատարակել, հիւսիսային Խտալիայի (Սարդինիայի տէրութեան) հետ եղած մաքսի կարգերը ջնջեց, Սարդինիայի մաքսական օրէնքները հաստատեց, Տոսկանայի դրամները ժողովեց վերցուց եւ Վիկտոր Էմմանուելին անուամբն ու պատկերովը նոր դրամներ կոխեց։

Խտալիայի այլ եւ այլ կողմերն այսպէս Վիլլաֆրանդայի խաղաղութեան դաշին պայմաններն արհամարհուած ու մերժուած ատենը, յառաջադոյն երկու կայսերաց մէջ եղած խօսակցութեան համաձայն՝ Աւտորիայի, Գալլիայի ու Սարդինիայի կողմանէ նշանաւոր անձինք լիազօր իշխանութեամբ Հելուետիայի Զիւրիս

Քաղաքը (Օդոստ. 8.) եկան դեսպանաժողովը սկսան նոյն Վելլաֆրանգայի խաղաղութեան դաշին պայմաններուն վրայ խորհելու եւ զանոնք հաստատուն հիմանց վրայ ամրացընելու համար։ Ժողովին քննութիւններն ու խորհուրդները այլ եւ այլ կնճռեալ խնդիրներու հանդիպելով, մանաւանդ Խոտալիայի դքսութեանց ու Ռոմանեայի իրենց օրինաւոր վեհապետներուն ետ տրուելուն նկատմամբ, սկսած գործքերնին չէին կրնար յառաջ տանիլ ու շուտով լմնցընելու յոյսն օրէ օր աւելի կը տկարանար։ Աւկային ամբողջ երեք ամիս խորհուրդ ընելէն ու Աւստրիայի եւ Գաղղիայի վեհապետաց ու դահլիճներուն կարծիքն ու հրամաններն ընդունելէն ետքը՝ վերջապէս (Նոյ. 10.) երեք տէրութեանց երեսփոխանները կամ դեսպանները խաղաղութեան դաշինքն իրենց ստորագրութեամբը հաստատեցին ու դեսպանաժողովին վերջ տուին։ Աս դաշանց գլխաւոր յօդուածն է՝ Լոմբարտիայի մեծ մասին՝ բաց ի Մանդուա ու Բենապիերա բերդերէն իրենց սահմաններով մէկտեղ՝ Աւստրիայի կայորէն Գաղղիայի կայսեր տրուիլը, որն որ զանիկայ (Լոմբարտիա) Սարդինիայի թագաւորին կը պարզեւէ։ Այսպէս Լոմբարտիայի գլխաւոր մասը Սարդինիայի թագաւորին անցնելէն ետքը՝ Աւստրիայի կայսեր Խոտալիայի մէջ ունեցած երկրին սահմանները կ'ըլլան Լոմբարտիայի կողմանէ կարտա լճին կէսէն սկսած գէպ ի Բոյ եղած տեղերը՝ Մինչից գետին ձախ եղերաց վրայ գտնուած քիչ մը երկիրով մէկտեղ։ Աւստրիա իրեն տուած երկրին դիմացը իբրեւ հատուցում Սարդինիայէն հարիւր միլիոն ֆրանգ պիտ'որ ընդունի. որուն վճարման համար Գաղղիայի տէրութիւնը երաշխաւոր կ'ըլլայ։ Միւս յօդուածներէն մէկ քանին Խոտալիայի դուքսերուն իրենց գահերը գառնալուն վրայ էին, եւ աս բանիս գործադրութիւնն Աւստրիայի ու Գաղղիայի

տէրութեանց խնամոցը յանձնուեցաւ։ Քանի մը յօդուածներ ալ ամէն Խտալական տէրութեանց դաշնակցութեան վրայ էին, որուն գլուխ ելլելը դուքսերուն իրենց գահերը գառնալէն կախում ունենալուն՝ մի եւնցն պայմանով ապագայ դեսպանաժողովի մը մէջ պիտ'որ որոշուէր։ Ինչպէս աս նկատմամբ՝ նոյնպէս ուրիշ քանի մը Խտալիայի ներքին կառավարութեան վերաբերող խնդիրներուն նկատմամբ ալ դաշինքն ամէն բան ապագայ դեսպանաժողովոյն կը թողուր։ Մինչեւ հիմայ դրածներնէս, ինչպէս նա եւ յաջորդ դէպքերէն յայտնի կը տեսնուի՝ որ Ախլաֆրանգայի դաշին ու անոր համեմատ Զիւրիխի դեսպանաժողովոյն որոշմունքներէն Խտալիայի խաղաղութեան մեծ օգուտ մը ըրլալէն ի զատ, Խտալացոց մեծ մասը նոյն դաշանց պահպանութեան ամենեւին փոյթչէր տաներ։ Գաղղիայի կամ Նաբոլէն կայսեր կողմանէ ալ դաշանց պայմաններուն ճշդութեամբ պահուելուն համար հարկաւոր ըլլող խնամքը չէր ցուցուեր. աս պատճառաւ ոչ դուքսերուն իրենց գահերը գառնալուն եւ ոչ քահանայապետական իշխանութեան Ռոմաննայի՝ մանաւանդ Պոլոննայի մէջ ճանչցուելուն ու հաստատուելուն յցա մը կ'երեւար։ Խտալիայի հայրենասէրներն ալ տեսնելով՝ որ գահերնէն հեռացած դուքսերուն նպաստելու համար դաշինք դնող տէրութիւնները խիստ միջոցներ չեն բանեցըներ, Անգղիայի ինչպէս Գաղղիայի մէջ քանի մը կողմնակցութիւններ Խտալիայի անկախութեան յաջողելուն կը բաղձան ու ձեռնտու կ'ըլլան, գումարուելու դեսպանողովն ալ անստորդ բան մըն է, ամէն վախն ու զգուշութիւնը մէկդի կը թողուին ու Խտալիայի այլ եւ այլ տէրութիւնները Սարդինիայի թագին տակ ժողվելու եւ միակ թագաւորութիւն կազմելու խորհուրդն ու ջանքը յառաջ կը տանէին։

Ծռէպէտ եւ պատերազմը լմբննալէն ետքը գաղշ  
զիացւոց զօրքերուն մեծ մասն իրենց երկիրը դարձած էր,  
բայց 60,000ի չափ զօրք Լոմբարտիայի, Սարդինիայի ու  
Հռոմայի երկրին մէջ մնաց՝ ըստ երեւութիւնի Խտալացւոց  
յանկարծական դրգուութիւններն արգելելու համար.  
բայց անոնց՝ Խտալիայի անկախութիւնը յառաջ տանելու  
ջանքն ամենեւին չէին խափաներ: Կոյն վախճանի համար  
կարիպալտին ալ իր ձեռաց տակ իսել մը աղատակամ  
զօրք ժողված պատրաստ կը կենար՝ որ յարմար ատեն  
գտնելուն պէս հայրենասէր Խտալացւոց բաղձանացը հա-  
մաձայն յառաջ քալէ, Հռոմայի երկրին եւ Կէապոլսց  
տէրութեան վրայ յարձակի ու հոն ալ Խտալիայի միու-  
թեան խորհուրդը յաջողցընելու աշխատի: Տոսկանայի  
կառավարութիւնը զինուորական կարգաւորութեանց  
նկատմամբ դքսութիւններուն ու Ռոմաննեայի հետ նիզա-  
կակցութիւն (ligue) մը հաստատելով՝ ֆանդի զօրապե-  
տին առաջնորդութեամբը 50,000ի բանակ մը պատրաս-  
տեց: Դուրինի կառավարութիւնն ալ՝ թէպէտ եւ Կա-  
բոլէոնին աղքարարութեան համաձայն դքսութիւնները  
Սարդինիայի հետ միացած չէր բռներ, սակայն անոնց  
ամենուն վրայ Գարինեանի իշխանը դլուխ կամ կառա-  
վարութեան գահերէց դրաւ: Բայց Գալլիա ու Կոյն իսկ  
Տոսկանայի պաշտօնարանն աս բանիս ընդդիմանալուն՝  
հարկ եղաւ որ Դուրինի գահը դընդհանուր կառավար դնէ  
Պոնդոմբանեի ասպետը. սակայն Ռիգազոլին միշտ Տոս-  
կանայի պաշտօնեից գահերէց մնաց, իսկ Գարինի միւս  
երեք դքսութիւններուն վրայ հրամանապետ եղաւ. եւ  
ամէնքը միատեղ Խտալիայի տէրութիւնները միացընելու  
խորհուրդն այնպիսի եռանդմամբ կը տարածէին՝ որ գե-  
ղացիներն իսկ Խտալիայի միակ թագաւորութիւն ըլլալն

իրենց երջանկութեան լրումը կարծելով իրենք ալ նոյնին  
յաջողութեան ձեռնտու կ'ըլլային :

Քահանայապետական երկրին մանաւանդ Ուսմա-  
նեայի գաւառուներուն մէջ օրինաւոր վեհապետը թողտա-  
լու եւ Սարդինիայի հետ միանալու ջանքը օրէ օր այնչափ  
կը սաստկանար՝ որ Անգոնայի եւ Ռւմանիայի ժողովուրդն  
ալ ոտք ելլելով՝ Ուսմանեայի հետ միանալ ու Սարդի-  
նիայի իշխանութեան տակ մտնել կ'ուզէր : Աս գրգռու-  
թիւններուն ու ջանքին համեմատ ու Հռոմայիէն բազմու-  
թեամբ եկող փախստականներուն յորդորանքէն շարժե-  
լով կարիպալտի կը պատրաստուէր իր ազատակամ գուն-  
դերովը Հռոմայի երկիրը մտնել ու մայրաքաղքին վրայ  
քալել . բայց Դուրինի կառավարութիւնն իրեն հրաման  
խաւրեց որ աս խորհուրդէն ետ կենայ : Քահանայապե-  
տական կառավարութեան ամէն յորդորանքն ու ջանքը  
եւ նոյն իսկ ապստամբութիւն գրգռողներուն վրայ քա-  
հանայապետին բանագրանք կարդալը տաքցած գլուխ-  
ներն աւելի կը գրգռէին քան թէ կը հանդարտեցընէին :  
Աս միջոցիս կամ 1859 տարւոյն վերջերն Եւրոպայի մա-  
նաւանդ Խտալիայի մէջ ամէն մարդ կը սպասէր շատոն-  
ցուրնէ ի վեր խօսուած գեսպանաժողովցին, որն որ յա-  
ջորդ (1860) տարւոյն սկիզբը Փարիզի մէջ պիտօր գու-  
մարուէր՝ Խտալիայի վրայ ըլլող խնդիրները կարգի գնելու  
համար : Աս վախճանաւ Եւրոպայի հինգ մեծ տէրու-  
թիւններն իրարու հետ խորհուրդ ու բանակցութիւն ը-  
նելով՝ կը ջանային գլխաւոր նիւթերու մէջ իրարու հետ  
միաբանիլ : Եւ ի սկզբան կ'երեւար որ գժուարութիւն-  
ներն ըստ մեծի մասին դիւրինցած են, անանկ որ նոյն  
իսկ քահանայապետին գլխաւոր պաշտօնեան Անգոնելի  
կարդինալը Փարիզ գումարուելու գեսպանաժողովին եր-  
թալու կը պատրաստուէր : Մէջ մ'ալ Փարիզ փահա-

Ասյապէտն ու դեսպանաժողովը\* անունով տետրակ մը  
հրատարակուեցաւ, որուն խօսքերուն ընթացքն ու ոճը,  
պաշտպանած սկզբունքն ու բոլոր գիտումը՝ յայտնի կ'ը-  
նէր՝ որ քահանայապետին աշխարհական իշխանութիւնը  
ալ չիկրնար հաստատ մնալ. պէտք է որ քահանայապե-  
տը միայն Հռոմ քաղաքն ունենայ ու իրեն տարեկան  
եկամուալք մը կապուի ու նոյն իսկ Հռոմ քաղաքին ալ  
աշխարհական կառավարութիւնը բնակչաց մէջէն ըն-  
տրուած անձինքներուն ձեռքն ըլլայ: Աս էր նոյն նշա-  
նաւոր տետրակին գլխաւոր նիւթն ու նպատակը, եւ այս  
գրուածքն՝ ինչպէս ամէն մարդ յայտնի իմացաւ՝ Նաբոլէն  
կայսեր խորհրդովն ու հաւանութեամբը յօրինուած ըլլ-  
լալուն՝ ամէն տեղ հաղարաւոր խորհրդածութեան ու  
խօսքերու առիթ տուաւ: Բայց տետրակին ամենէն աւելի  
մեծ ազգեցութիւնն ան եղաւ որ Հռոմայի կառավարու-  
թիւնն ու Աւստրիայի դահլիճը Նաբոլէնին ներքին խոր-  
հրդոցը թափանցելով՝ գումարուելու գեսպանաժողովն  
մասնակից ըլլալէն բոլորովին հրաժարեցան, ուստի եւ  
անկից ետքը ալ այնպիսի ժողովի մը խօսքը վերջացաւ:

Ասկից ետքը սկսաւ Սարդինիայի գլխաւոր պաշտօ-  
նեան գաւուը կոմսը միջին Խտալիան Սարդինիայի հետ  
միացընելու խորհուրդը սաստկութեամբ պաշտպանել ու  
ի գործ դնելու ջանալ: Աւստրիա թէպէտ եւ նոյն  
խորհրդին բոլորովին հակառակ էր, բայց Խտալիայի մէջ  
իր ձեռքը մնացած տեղերն ամէն հսկողութեամբ պահե-  
լէն ի զատ՝ դքսութիւններուն ու Ռոմանեայի՝ ինչպէս նա  
եւ Հռոմէն դուրս քահանայապետական բոլոր երկրին՝  
իրենց օրինաւոր վեհապետներուն ձեռքը յանձնուելուն  
համար ալ չէր ուզեր նոր պատերազմ մը բանալ ու  
արիւնհեղութիւնները նորոգել: Սոյնպէս եւ Ռուսիա ու

\* Le Pape et le Congrès.

Պրուշ բռւն խնդիրն իրենց համար մտադրութեան արժանի չսեպելով՝ եղածներուն ու ըլլալիքներուն գրեթէ լոռութեամբ հանդիսատես կ'ըլլային :

Գաճաք Գաղղիայի կամ Նաբոլէոն կայսեր ու Անդղիայի կառավարութեանց . աս երկու տէրութիւններն իրարու հետ Խտալիային կատամամբ բանակցութիւններ ընելով՝ իրենց կարծիքը մէկմէկու հազորդած էին : Անդղիա Վելլաֆրանդայի դաշինքէն ետքը իր քաղաքականութիւնն Խտալիային կատամամբ անմիջամտութեան սկզբանց վրայ հաստատ պահելով՝ յայտնի կը ցուցընէր որ Խտալիայի տէրութեանց Սարդինիայի թագին տակ մէկ թագաւորութիւն ըլլալն իրեն շատ հաճոյական գէպք մընէ : Նոյն տէրութիւնն Խտալիայի վրայ ունեցած խորհուրդները չորս յօդուածի մէջ կը բովանդակէր, Ա. անմիջամտութեան սկիզբը հաստատ բռնուի, Բ. Հռոմային ու Հռոմայի երկրէն օտար զօրքերը դուրս ելլեն, Գ. Աւոտրիայի իշխանութեան տակ մնացող Վենետական երկրին նոր սահմանադրութիւն մը արուի ու Դ. միջին կամ կենդրունական Խտալիան (ամէն մէկ տէրութեան բնակչաց նորէն քուէարկութիւն ընել տալէն ու բաղձանքնին իմանալէն ետքը) միացուի, — Սարդինիայի հետ մէկ թագաւորութիւն ըլլայ: Գաղղիան արդէն մէկ քանի զիջունկներով Վելլաֆրանդայի դաշին պայմաններէն խոտորած ըլլալով Անդղիայի աս վերոյիշեալ առաջարկութիւններուն կամակից եղած էր. միայն Տոսկանայի մեծ դքսութեան նկատմամբ թէութիւն մը կը դնէր՝ որ եթէ նոյն երկիրը բնակչաց միաբան քուէներովը Սարդինիայի հետ միանալ կ'ուղէ, մերժուած մեծ դքսին ուրիշ երկիրով մը հատուցում ըլլայ:

Գաղղիայի այսպիսի խորհուրդներն ու որոշումը տէրութեան արտաքին գործոց պաշտօնեան թուվընէլ

ծանուցագրով մը (1860. Փետր. 24.) Դուրինի դահճին յայտնի ըրաւ : Աս դրին վերջը պաշտօնեան հետեւեալ յայտարարութիւնն ալ աւելցուց . “ Խտալիսայի այլ եւ այլ տէրութիւնները միանալով՝ Գաղղիայի հարաւային սահմանագլխոյն վրայ հզօր թագաւորութիւն մը կանգնուիլլ կը պարտաւորէ զիայսերական կառավարութիւնն որ իր պաշտպանութեան ու ապահովութեան համար առանձինն խնամ տանի, ուստի եւ Սաւոյայի ու Նիսայի բնակչաց յայտնի բաղձանացը համեմատ՝ կը պահանջէ որ Սարդինիայի տէրութեան աս երկու երկիրները Գաղղիայի երկրին հետ միանան,, : Գաղղիա կամ Նաբոլէոն կայսրն Խտալիսայի թագաւորութեան կանգնուելուն հաւանելու համար Սարդինիայի երկրին մէկ մասն ուղելով՝ իր զինուց զօրութեամբը նոյն երկրին ըրած օգնութեան հատուցումը կը պահանջէր, կամ ինչպէս ոմանք ըսին, ասով տեսակ մը տուրեւառ կ'ընէր :

Սարդինիա Գաղղիայէն ընդունած օգնութիւնը յիշելով՝ չէր կրնար Նաբոլէոնին առաջարկած կամ պահանջած վարձը զւանալ . անոր համար կառավարութեան գլխաւոր պաշտօնեան Գաւուր կոմսը յանուն թագաւորին Գաղղիայի պաշտօնէին (Մարտ 2.) պատասխանեց՝ որ եթէ Սաւոյայի ու Նիսայի բնակիչները միաբանութեամբ կը բաղձան Գաղղիայի հետ միանալ՝ Սարդինիայի կառավարութիւնը ժողովրդեան կամքը յարգելով պէտք է որ իր հաւանութիւնը տայ: Թէպէտ եւ Գաւուր Սաւոյայի ու Նիսայի Գաղղիացւոց տրուելուն վրայ աս խոստումն ըրաւ, բայց ետքը Դուրինի խորհրդանոցին մէջ ասոր վրայ սաստիկ վէճեր եղան, նա եւ Խտալացւոց մէջ առ հասարակ մեծ տրտունջներ լսուեցան՝ Խտալիան օտար իշխողներէն ազատելու եւ միակ անկախ թագաւորութիւն ընելու ջանացուած ատեն՝ անոր մէջէն այսպէս ամբողջ նահանգի

մը (Սաւոյայի) ու նշանաւոր քաղքի մը (Նիսայի) օտար տէրութեան մը տրուելուն վրայ։ Սակայն բոլոր Խտալիա բաւական ոյժ կամ համարձակութիւն չունենալով Գաղղիայի կամ Նաբոլէոնի պէս հզօր հարկապահանջի մը կամացը դէմ կենալու, հարկ եղաւ ամէն իրաւոնքէն հրաժարելով այն ուզուած տեղերն Խտալիայի ազատիչ սեպուող Գաղղիային յանձնել։ Ուստի եւ (Մայ. 25.) Դուրինի խորհրդանոցին երկու հարիւր ութառուն ու եօթն անդամներուն մէջէն երկուհարիւր քսան ու ինը հոգի նոյն պահանջման զիջանելով՝ տուշութեան դաշինքը հաստատեցին։ Իսկ Տոսկանայի մէջ (Մարտ 11. 12.) նորէն քուէարկութիւն ըլլալով՝ գրեթէ 250,000 քուէով բոլոր ժողովուրդն իր կամքը յայտնեց՝ որ Տոսկանայի երկիրը Սարդինիայի հետ միանալով մէկ թագաւորութիւն ըլլայ։ Ասոր վրայ Վիկտոր Էմմանուէլ Բ. այլ եւ այլ վճիռներով (Մարտ 11—25.) կենդրոնական Խտալիային չորս տէրութեանցն իրարու հետ միանալը (annexion) վաւերացուց ու հրատարակեց։ Քանի մը օր ետքը աս նոր միացեալ թագաւորութեան խորհրդանոցը Դուրինի մէջ (Ապր. 2.) բացուեցաւ, ուր եկան Փլորենտիայի (Տոսկանայի), Պոլոնեայի, Բարմայի ու Մոտենայի պատգամաւորները՝ իբրեւ խորհրդանոցի անդամներ։

Հիւսիսային կամ վերին ու միջին Խտալիայի մէջ վերջին մեծ պատերազմէն առաջ ու ետքը եղած շփութութեանց, փոփոխութեանց ու մեծամեծ դէպքերուն իրարու յաջորդած ատենը՝ հարաւային կամ ստորին Խտալիայի՝ այսինքն՝ Նէապոլսոց ու Սիկիլիայի երկիրներուն կամ երկու Սիկիլիայի թագաւորութեան մէջ ալ շփութութիւններ պակաս չեին ու աւելի եւս շփութութեանց ու մեծամեծ դէպքերու պատրաստութիւնները կ'երեւային։ — Տեսանք՝ որ Խտալիայի երեք դքսութեանց ու

Որոմանեայի Երկիրներուն Սարդինիայի հետ միանալուն վրայ իւրաքանչիւր տեղւոյ ժողովրդոց մէջ մեծ հակառակութիւն մը շելլելով՝ ամէն բան առանց զինուց լմնցաւ։ Նա եւ Սաւոյայի ու Նիսայի Երկիրներուն Գաղղիացւոց տրուելուն վրայ ի սկզբան մեծ շփոթութիւն շելած՝ տուչութիւնը գրեթէ լոռութեամբ կատարուեցաւ։ Սակայն աս վերջին գէպքն՝ այսինքն Սաւոյայի ու Նիսայի իտալիայի նոր թագաւորութեան Երկրէն դուրս ելլելը հայրենասիրաց սրտին մէջ մեծ վէրք բանալով՝ զիրենք խիստ դառնացուց ու նոր խռովովթիւններ պատճառեց։

Խոլոր 1859 տարին կամ մեծ պատերազմին առենները Մածծինի իտալիայի տեսարանէն ետ քաշուած լուս կը կենար. բայց իտալիայի Երկրին քանի մը գաւառներուն՝ Սարդինիայի կառավարութեան հաւանութեամբն ու վճռովն օտարացուիլը զինքն ու իր գործակիցները ոտք հանեց։ Ասոնք բարձրածայն կ'աղաղակէին թէ ան մարդիկը՝ որոնք օտարականներուն կը նպաստեն ու իտալական գաւառներն օտարի կու տան եւ իրենց այսպիսի տկարութեամբը զիտալիա կը ցածցընեն ու կ'անպատռեն, հայրենասէր չեն հապա ծպատեալ Պոնաբարդեանք ու գեսպանագիտաց շողոմարարներն են։ Աս մարդիկը հեղ մը այսպէս ոտք ելլելէն ետքը՝ ալ անգործ մնալ չեին ուզեր. բայց վերին ու միջին իտալիայի մէջ միութիւնը բաւական յառաջացած ըլլալով ու Նարուլէնին եւ Անգղիայի դիտաւորութիւնն ու ջանքն ալ ճանչնալով՝ որ ստորին կամ հարաւային իտալիայի իշխողներուն, այսինքն Հռոմայի քահանայապետին ու Նէապոլոյ թագաւորին Երկիրներուն ալ նոյն միութեան մէջ մտնելուն հակառակ չեին, սկսան յեղափոխութիւնը նոյն հարաւային գաւառներուն մէջ ալ տարածելու հնարքները բանեցընել։

Աս գործքին ու ջանքին մէջ Մածծինիին ու Կարիպալտիին կողմնակցութիւնները միաբանած էին\*. Սարդինիայի մէջ ալ շատերը՝ նոյն իսկ խորհրդանոցին անդամներուն մէկ մասը՝ անոնց կողմը բռնելով կը կարծէին որ մինչեւ որ բոլոր թերակղզին չմիանայ մէկ տէրութիւն չըլայ, Խտալիայի նոր թագաւորութիւնն ամբողջ չիսեպուիր ու չիկրնար հաստատ ըլլալ, ուստի եւ պէտք է ջանալ, կ'ըսէին, հարաւային Խտալիան ալ աս թագաւորութեան մասն ընել: Արդէն աս նոր թագաւորութեան երկրին մէջ շատ մը Հռոմայեցի, Նէապոլսեցի ու Սիկիլիացի փախստականներ եկած լեցուած էին ու ամենուն սիրտ կու տային՝ հարաւային Խտալիան ալ որպիսի եւ իցէ միջոցներով Խտալիայի թագաւորութեան մէջ առնուլ: Ի վերայ այսր ամենայնի երբ որ Կարիպալտի, որն որ միջին Խտալիայի նիզակակցութեան զօրաց մէկ մասին հրամանատարն էր, իր զօրօքը քահանայապետական երկրին մէջ Անգոնայի մարզը մտնելու կը պատրաստուէր, Սարդինիայի գահէմբը նոյն ատեն պատշաճ չսեպեց անոր աս բանիս հրաման տալ: Ասոր վրայ ինքն ալ հրամանատարութիւնը թուղթ տալով՝ իր կողմնակիցներէն զինեալ առջ անունով կազմուած ընկերութեան գահէրէց եղաւ ու յարմար ժամանակի կը սպասէր իր աղատակամ զօրքովը զինուորական գործողութիւնները սկսելու, այսինքն գէպ ի Հռոմայի երկիրը կամ նա եւ Նէապոլսյ սահմանէն անդին ալ արշաւանք ընելու:

\* Մածծինի թէպէտ եւ իր սկզբնական գաղափարին՝ այս բնքն բոլոր Խտալիա միակ հասարակապետութիւն ընելու վրայ միշտ հաստատ էր. բայց աս ատեններն անոր միակ սահմանադրական թագաւորութիւն ըլլալուն չէր ուզէր հակառակիւ, որովհետեւ կը յուսուր՝ որ բոլոր Խտալիա մէկ տէրութիւն ըլլալէն ետքը՝ ատենօք նոր յեղափոխութեամբ մը զանիկայ հասարակապետութեան փոխելը գիւրին կ'ըլլայ:

“Աէապոլսոյ տէրութեան վրայ Խոտալիայի ուրիշ կողմերն եղած գէպքերուն՝ վերջի (1859ին) մեծ պատերազմէն ալ առաջ՝ վնասակար աղդեցութիւն ընելն անտարակուսելի բան մըն է. սակայն իր մէջն ալ անհանգըստութեան ու տժգոհութեան նշանները պակաս չեին: Բարձրագոյն կարգի ժողովուրդը քիչ մը Փերդինանդոս Բ. թագաւորին բռնած խիստ ընթացքէն ու ամէն դի թագաւորական պաշտօնատէրներուն՝ գեղացւոց ու ցած ժողովրդեան ձեռքսվն ի գործ դրած հարստահարութիւններուն պատճառաւ, քիչ մ'ալ Խոտալացի հայրենասիրաց գրգռութենէն շարժած՝ ապստամբելու բաղձանքէն բոլորովին աղատ չէր: Իրերը կամ ոգիներն աս վիճակի մէջ գանուած ատենը՝ Փերդինանդոս Բ. Սոլֆերինոյի պատերազմին օրերը (1859. Մայիս 22.) վախճանեցաւ ու իր գահը նստաւ իր անդրանիկ որդին Փրաննիկիսկոս Բ. (Ճն. 1836. Յունու. 16.) որն որ հազիւ չորս ամիս առաջ (1859. Փետր. 2.) Պաւիերայի Մաքսիմիլիանոս դոքսին Մար. Սոփ. Ամալիա դստեր հետ (Ճն. 1841. Հոկտ. 4.) ամուսնացած էր: Ամէն մարդ կը կարծէր ու կը յուսար որ երիտասարդ թագաւորն իր հօրը բռնած խիստ ընթացքէն օտար ընթացք մը պիտ'որ բռնէ ու չափաւոր աղատասէր Խոտալացւոց կողման նպաստելով տէրութիւնը նոր ու աղատական կարգերով պիտ'որ կառավարէ:

Վեծ պատերազմը լմնալէն ետքը Վիկտոր Էմմանուել Սարդինիայի թագաւորն իրեն թուղթ մը գրեց ու զինքը կը յորդորէր՝ որ իրեն հետ միաբանի ու Խոտալիան նոր եռանդեամբ օտարաց (Աւստրիայի) ձեռքէն ու աղդեցութենէն բոլորովին աղատեն: Բայց երիտասարդ թագաւորն այսպիսի խորհուրդներուն ու յորդորանքներուն ամենեւին ականջ չգնելով՝ ի սկզբան իր հօրը դրած կարգերէն ամենեւին հեռանաւ չէր ուզեր: Սակայն Փեր-

դինանդոս թ. մեռնելէն ետքը իր հզօր աղդեցութիւնն ու ամենուն սիրտը դրած վախը տկարացած ըլլալով, յեղափոխական խրտմունքը հպատակաց մէջ յաճախելու սկսած էին: Ստորին ժողովուրդն իսկ այնչափ մէծ սէր չէր ցուցըներ թագաւորական տան վրայ, ինչպէս ուրիշ ատեններ: Ասով հարուստ քաղաքացիներուն, ազնուականաց ու մանաւանդ ազնուապետաց սիրտը մէծ վախ ինկաւ՝ որ յեղափոխութիւն մը փրթելով՝ իրենք ամենէն առաջ վնաս կրեն: Զինուորականաց մէջ ալ սկսան շփոթութիւններ ելլել. Հելուետացի վարձկան զօրքը քանի մը անկարգ պահանջումներ ընելուն՝ թագաւորը ստիպեցաւ զերենք իր ծառայութենէն հանել արձակել: Այսպէս օրէ օր ապստամբութեան վախն աւելնալով՝ պաշտօնեաններն անոր առջեւն առնելու համար խիստ միջոցները սաստկացընելու կը ջանային:

Աս նոր խստութիւնն այլ եւ այլ տէրութեանց՝ մանաւանդ Գաղղիայի ու Անդղիայի՝ Նէապոլիս նստող գեսպանները ստիպեց թագաւորին յայտնի ընել՝ որ այսպիսի խիստ միջոցներն իր գահն ու թագը վտանգի մէջ կը դնեն: Իսկ թագաւորն իր ներքին խրատիչներուն խորհրդին հետեւելով գեսպաններուն յուսալից ու հանդարտեցուցիչ պատասխաններ կու տար: Բայց սակայն օրէ օր աւելի յայտնի տեսնուող թշնամական ցոյցերն ու բերնէ բերան պարտող տժգոհութեան՝ նա եւ սպառնալեաց խօսքերն արքունիքը վախի մէջ ձգելու սկսան: Աս պատճառաւ տէրութեան մէջ նոր զօրք ժողվելէն զատ, նոր թագուհին գերմանացի ըլլալուն՝ գերմանիայի մէջ ալ Նէապոլոյ համար ազատակամ զինուորներ կը ժողվուեին ու կը խաւրուեին. նա եւ օտարազգի պաշտօնականներ բանակին մէջ կ'առնուեին: Ասանկով քիչ ատենաւան մէջ 120,000ի բանակ մը կազմուելով՝ թագաւորը

Հրաման հանեց որ զօրաց մեծ մասն իր տէրութեան Ապրուցյի նահանգին մէջ կենդրոնանան : Աս նահանգը Հռոմայի երկրին սահմանակից ըլլալուն՝ Ռոմանեայի բնակչութեամբ մեծ վախի մէջ ինկան կարծելով որ Նէապոլսց թագաւորն իր բանակովը յառաջ պիտի քալէ՝ քահանայապետին իշխանութենէն դուրս ելած գաւառները զինուց զօրութեամբ անոր հնազանդեցընելու համար : Բայց թագաւորին միաքն աս չէր, հապա իր երկրին մէջ ելլէլու ապստամբութիւնը խափանելու դրսէն գալու իտալցի խոռովիչներուն դէմ պատրաստ գտնուիլ :

Այս ամէն պատրաստութիւնները Նէապոլսց ցամաք երկրին վրայ եղած ատենը՝ Սիկիլիա կղզւոյն վրայ շատոնցուընէ ի ծածուկ պատրաստուող ապստամբութիւնը հասուննալու կը մօտենար : Հոն՝ (1859) սարդինիական - աւստրիական պատերազմը սկսելու ատենը՝ երիտասարդները սկսած էին պատերազմի պատրաստուիլ ու ապստամբութեան դրօշը տնկելու ճամբայ բանալ : Երբ որ Ավելլաֆրանդայի խաղաղութեան դաշինքը դրուեցաւ՝ Սիկիլիացիք կ'ուզէին ալ ապստամբութեան դրօշը յայտնապէս բանալ . բայց Սարդինիայի երկիրէն եկող խրատիչները նոյն ատեն իրենց խորհուրդ տուին որ քիչ մը ժամանակ ալ համբերեն մինչեւ որ միջին խտալիայի գործքերը կարգի դրուին : Սիկիլիացիք աս խորհուրդին համաձայն քիչ մը ատեն հանդարտ կեցան, բայց իրենց պատրաստութիւնները կը շարունակէին . իրենց դիտումն էր՝ Ապրուցյի նահանգին մէջ կեցող Նէապոլսց բանակին դէպի ի միջին խտալիա յառաջ քալելու ատենը՝ բոլոր Սիկիլիա կղզւոյն վրայ ապստամբութիւնը սկսիլ “Կեցցէ Ավելիտոր Էմմանուէլ ու խտալիա,, պոռալով : Եւ որովհետեւ տէրութիւնն ամէն դի իր լըտեսներն ունէր, անոր համար աս պատրաստութիւններուն վրայ տեղեկութիւն

առնելով՝ Սիկիլիայի ոստիկանութեան գահերեցին ու տեղայն զինուորական հրամանատարին ձեռքովը քըն-նութիւններ ընելով շատ մարդ բռնեց բանտ դրաւ, քա-նի մը հոգի ալ սպաննել տուաւ ու բոլոր կղզեցւոց սպառ-նացաւ որ ապստամբութեան նշաններ տեսած ատենը անխնայ կոտորած պիտ' որ ընէ:

Աս խիստ միջոցները քիչ ատեն կրցան ապստամ-բութիւնը խափաննել. որն որ միշտ սկսելու վրայ էր, եւ իրաք (1860, Ապր. 3.) Բալերմոյի մէջ գիշերանց շնկոց մը սկսաւ լուիլ ու առտուան դէմ բնակիչներն ապստամ-բաց գլխաւորներուն հրամանաւ զարնուած զանգակներու ձայնով՝ յառաջագոյն որոշուածին համեմատ՝ ոտք ելան ու կ'ուզէին քաղքէն դուրս վազելով գունդեր կազմել: Բայց կառավարութիւնը բանն իմանալով շուտ մը զի-նուորները յառաջ քալեցուց ու խել մը մարդ ջարդել տուաւ: Ասով ժողովուրդը ոստաննելով հանդարտեցաւ, բայց երիտասարդները չօրս դին վազելով գեղացիները ոտք հանեցին ու զինած քաղքին ու զինուորաց վրայ կը քալէին: Զինուորներն ասոնք ալ, ինչպէս նա եւ ճամբան հանդիպող ուրիշ ապստամբներն ալ ջարդելով՝ ապօս-տամբութեան յառաջ երթալն առ ժամս խափանեցին: Քիչ մը ետքը տէրութիւնը ցամաքէն շատ մը զօրք Սիկի-լիա կղզին խաւրեց ու Բալերմոյ քաղաքը ամէն դիաց պաշարեց, նա եւ նաւատորմիզն ալ նաւահանգստէն դուրս ելաւ ու կղզւոյն բոլորտիքը կը պարտէր դրսէն ապստամբաց գալու օգնութիւնն արգելելու համար:

Աս ապստամբութեան լուրը Գենուայի մէջ գըտ-նուող յեղափոխականաց ժողովը լսելով՝ շուտ մը կարի-պալտիին աղաչեց իր աղատակամ գունդերովը Սիկիլիա անցնիլ ու ապստամբներուն օգնել: Կարիպալտի աս ար-շտանքը յանձն առաւ ու քանի մը օրւան մէջ իրեն հետ

մէկտեղ խել մը ազատակամ զօրք գենուա ժողվուեցաւ:  
Դուրինի կառավարութիւնն աս հեղու ալ արտաքուստ ու  
զեց Կարիպալտիին արշաւանքն արգելվէլ. բայց Կարիպալ-  
տի գրեթէ ստոյդ գիտնալով՝ որ տէրութեան բուն բաղ-  
ձանքը Նէապոլսոյ երկիրն ալ Խտալիայի թագաւորու-  
թեան մէջ առնել է՝ ընդունած հրամանին չհնազանդե-  
ցաւ ու ձեռաց տակէն իր պատրաստութիւնը յառաջ  
տարաւ: Հնարքով մը երկու սարդինիայի շոգենաւ ձեռք  
անցընելէն ետքը (Մայիս 6.) գիշերանց իբր 1500 ազա-  
տակամ զինուորներով ան շոգենաւներուն մէջ մտաւ ու  
գենուայի նաւահանգստէն դուրս ելաւ: Ճամբան Տու-  
կանայի երկիրին Գալամննէ նաւահանգիստը հանդիպելով  
խել մը զէնք ու չորս թնդանօթ ու քիչ մ'ալ զօրք ա-  
ռաւ: Աերջապէս Նէապոլսոյ նաւերուն հսկողութիւնը  
խաբելու համար Անդղիայի դրօշ բանալով ու Սիկիլիայի  
մօտեցած ատենը երկու անդղիացի նաւերէն պաշտպա-  
նուելով՝ (Մայ. 12.) կղզւոյն Մարտալա նաւահանգիստը  
հասաւ ու իր զօրքովը ցամաք ելաւ: Բայց պատերազմի  
պաշարը շոգենաւներէն չհանած՝ Նէապոլսոյ պատերազ-  
մական նաւերը վրայ հասան՝ նաւուն մէկն ընկղմեցին  
մէկալն ալ գերի առին:

Կարիպալտի Սիկիլիայի վրայ տեղացիներէն յուսա-  
ցած ընդունելութիւնը գտնելով անոնց օգնութեամբը  
սկսաւ թագաւորական զօրաց պղտիկ բաժիններուն հետ  
զարնուիլ: Քանի մը օր պղտիկ կռիւներով անցընելէն  
ետքը՝ (Մայիս 27.) Բալերմոյ քաղքին վրայ քալեց. եւ  
առտուան դէմ անոր մէկ դրան պահապաններուն յաղ-  
թելով ներս վաղեց ժողովրդեան ձայն տալսվ որ շուտ  
մը ճամբաններուն վրայ պատնէշներ շինեն ու իրեն զօրացը  
հետ մէկտեղ թագաւորական զօրքը մերժեն: Բնակիչքն  
ուրախութեամբ անոր ուզածը կատարելով սկսան պատե-

բազմիւ. ճրկու օր Բալերմցի փողոցներուն վրայ թագաւորական զօրաց ու Կարիպալտեանց եւ բնակչաց մէջ սոսկալի կռիւ ու կոտորած ըլլալէն եւ քաղքին շատ տեղերը կործանելէն ու այրելէն ետքը, օտար տէրութեանց բղեշմներուն միջնորդութեամբը (Մայիս 30.) քանի մը օրւան համար զինադադար եղաւ։ Կառավարութիւնը Բալերմցի մէջ եղածներուն տխուր լուրն առնելէն ետքը պատշաճ սեպեց թագաւորական զօրքը (իբր 20,000 հոգի) անկից գուրս հանել, որովհետեւ զօրաց մէջն ալ տժգոհութեան նշաններ կ'երեւային։ Կարիպալտիին աս յաջողակ գործքը գենուա եւ ուրիշ տեղեր իրեն համար զօրք ժողվող գործակալներուն եռանդն աւելցուց, որոնք քիչ ատենւան մէջ 15,000էն աւելի ազատակամ զօրք ժողվեցին ու դէպ ի Սիկիլիա ճամբայ հանեցին։ Քանի մը հազար զօրք ալ պատրաստուեցան Հռոմայի երկիրը խաւրուելու համար։ Կարիպալտիին անունը չէ թէ միայն իտալացի երիտասարդները հապա նա եւ Հռուղարացի, Անհ, նա եւ Անդղիացի ու Գաղղիացի բախտախնդիրները կը շարժէր իր ազատակամ զօրաց մէջ մտնելու եւ իտալիացի ազատութեան համար պատերազմելու։ Կարիպալտի քիչ մը ատեն Բալերմց մնաց ու հոն բնակիչներէն հրամանապետ անուանուելէն ետքը քաղաքային կառավարութեան գործքը Սարդինիայէն եկող պաշտօնէի մը յանձնեց, որն օր (Օգոստ. 3.) հոն Սարդինիայի օրէնքը հաստատել ու հրատարակել տուաւ։ Խոկ ինք Կարիպալտի Բալերմցէն ելաւ ու Մեսսինայի վրայ քալեց, հոն թագաւորական զօրաց դէմ սաստիկ պատերազմ մը տալէն ետքը քաղաքն առաւ։ բայց Մեսսինայի հզօր բերդը թագաւորականաց ձեռքը մնաց։

Ոիկիլիայի վրայ Կարիպալտիին ձեռքովն եղած տակնուվրայութիւնն ու փոփոխութիւնը Նէապոլոյ կա-

ռավարութեան վրայ մեծ տրտմութիւն պատճառելէն զատ նա եւ մեծ լքում ու վախ բերաւ։ Թագաւորը մեծ տէրութեանց գիմեց՝ որ իր դահին հաստատ մնալուն ձեռնտու ըլլան։ Կաբոլէն կայսրը զինքը յորդորեց՝ որ Սարդինիայի հետ դաշնակցութիւն ընէ, Նէապոլսոյ ժողովրդեան ազատութիւններ տայ ու Սիկիլիայի համար զատ կառավարութիւն մը սահմանէ։ Տէրութեան մէջ խիստ թագաւորականք սկսան ազատասիրաց կողման նպաստել ու թագաւորէն հեռանալու եւ անոր կողմը թող տալու նշաններ կը ցուցընէին։ Ասոր վրայ թագաւորն իր խորհրդականներուն խրատովը որոշեց իր մինչեւ ան տաեն բռնած կառավարութեան ընթացքը փոխել. ուստի (Յունիս 25.) յայտարարութիւն մը հրատարակեց, որով կը ծանուցանէր՝ թէ իր հպատակաց նոր սահմանադրութիւն մը կու տայ, Սիկիլիայի համար ալ զատ կարդեր ու առանձին փոխարքայ մը կը դնէ։ Ասկից ի զատ կը յայտնէր որ որոշած է խտալական երեքդունեան դրօշը բանալ ու Դուրին երկու հոգի խաւրած է որ իր անուամբը Անկատոր Էմմանուելին հետ դաշնակցութիւն ընեն։ Թագաւորին աս յայտարարութիւնն ու զիջումները ժողովրդեան վրայ ամենեւին ազգեցութիւն մը չըրաւ, գոհութիւն եւ ուրախութիւն մը չպատճառեց, որովհետեւ ազատառեց ու յեղափոխականք յայտնի կը քարոզէին որ թագաւորն աս խոստմունքները ժամանակ վաստրկելու համար կ'ընէ ու զանոնք պիտ'որ չպահէ։ Կա եւ Դուրինի դահլիճն իր առաջարկութիւնը ըննդունեցաւ ու պահանջեց որ ինք առաջ իր տէրութեան մէջ խոստացած կարդերը հաստատէ ու անկից ետքն ուղած դաշնակցութեան վրայ խորհուրդ ըլլայ։ Ուրիշ կողմանէ ալ Նէապոլսեցի փախըստականք ամեն դի կ'աշխատէին որ Նէապոլսոյ թագաւորն իր դահէն մերժուի ու տէրութիւնն խտալիայի թագաւ-

որութեան հետ միանայ: Թէպէտ եւ թագաւորին դրած նոր սահմանադրական պաշտօնեաները կը ջանային այլ եւ այլ ազատական նորոգութիւններու վճիռներ դուրս տաւ- լով ժողովուրդը գոհ ընելու, բայց աս վճիռներուն միտ գնող չկար: Թագաւորը միշտ վախի ու տարակուսանաց մէջ ըլլալով ընելիքը չէր գիտեր, միայն իր զօրաց հաւ- ատարմութիւնը քիչ մը զինքը կը զօրացընէր, որովհետեւ ինքն աւ միշտ կ'աշխատէր անոնց սիրելի ըլլալու, սակայն աս գիտաց աւ իր յոյսն ըստ մեծի մասին պարապի ելաւ:

Կարիպալտի, զօրն որ Սիկիլիացիք կղզւոյն վրայ հրամանապետ դրած էին, իր ձեռաց տակ ըլլով զօրքը երեք բաժին ընելէն ու երեք հրամանատարներու տակ դնելէն ետքը, անոնցմով Նէապոլսոյ ցամաք երկիրն անց- նելու պատրաստուեցաւ: Աս զօրաց մէկ բաժինը (Օգոստ. 21.) նաւերով Սիկիլիայէն ելան ու Մելետոյի քով երեք հազար հոգի ցամաք հանեցին: Ասոնք քիչ մը յառաջ երթալէն ետքը Բիցցոյի քով եօթը հազար թագաւորա- կան զօրաց հանդիպեցան, որոնք (ինչպէս կ'երեւայ յառա- ջագոյն յեղափոխականներէն շահուած ըլլալով,) զէն- քերնին թնդուցին ու Կարիպալտեանք գիւրութեամբ Ռեձճից քաղաքն առին: Երկու օր ետքը (Օգոստ. 23. 25.) Կարիպալտիին բոլոր զօրքը Գալապրիայի եղերքը ցամաք ելան, որովհետեւ Նէապոլսոյ նաւատողմիջն ան կողմերէն ետ քաշուելու սկսած էր: Բոլոր Գալապրիա ու շընակայ տեղերն ապստամբութեան դրոշը բացին եւ թշնամոյն հետ միաբանեցան ու երեւելի քաղաքներու մէջ առժամանակեայ կառավարութիւններ ու հրամանաւ- պետի փոխանորդներ դնելով՝ ամէն գործքերը “յանուն Աիկատոր կմմանուելի իտալիայի թագաւորին եւ յանուն Կարիպալտիի՝ հարաւային իտալիայի հրամանապետին,, կը կատարէին: Քիչ ատենւան մէջ ապստամբած տեղերու

մէջ զօրք ժողվուեցան ու կարիպալտեանց հետ միաբանեւ ըվլ թագաւորական զօրաց դէմ կուռելու կ'երթային: Իսկ թագաւորական գնդերն ամէն դի թշնամիներուն յարձակմամբն իրարմէ բաժնուելով կամ կը ցրուէին եւ կամ յուսահատած դէպ ի նէապոլիս ետ կը քաշուէին. որով եւ կարիպալտեանք դիւրութեամբ բոլոր Գալապրիա գրաւեցին: Եւ թէպէտ թագաւորական նաւատօրմիղը Գալապրիայի եզերքին մօտ դտնուելով կրնար իր ռում բերովը թշնամեաց շատ վնաս տալ, բայց հրամանատարներն իրենց թագաւորին հաւատարիմ մնալու միտք չունենալով՝ թշնամւոյն առջին ամենեւին արգելք մը չէին դներ դէպ ի նէապոլիս յառաջ քալելու: Ասանկով կարիպալտի ամէն դի բնակիչներէն ուրախութեամբ ընդունուելով, (Աեպտ. 6.) Սալեռնոյ քաղաքը մտաւ:

Կ'էապոլոյ մայրաքաղքին մէջ ալ ապստամբութիւնն ու անհաւատարմութիւնը սկսաւ ուրիշ տեղերու պէս շուտ շուտ յառաջադէմ ըլլալ: Լածծարոնի ըսուած ցած ժողովուրդն իսկ, որն որ նէապոլոյ մէջ շատ բազմաթիւ է ու ամէն ատեն թագաւորին հաւատարիմ մնալով՝ խռովութիւն ելած ժամանակն անոր կողմը կը բռնէ ու զանիկայ կը պաշտպանէ, աս հեղու խեղճ Փրանկիսկոս Բ. թագաւորը թող տալով՝ բազմութեամբ ապստամբներուն կողմն անցաւ: Ասոնք ու ստորին ժողովրդեան մէջէն շատերը կատաղութեամբ ոստիկանութեան զինուորներուն վրայ յարձակելով զանոնք կը սպաննէին ու ոստիկանութեան պաշտօնարանները կ'այրէին: Սարդինիայէն եկող ծածուկ գործակալներն աս միջոցիս ամէն հնաբքները կը բանեցընէին թագաւորը ժողովրդեան առջին ատելի ընելու եւ կարիպալտիին ու Ահեկտոր Էմմանուելին կողմը դարձնելու: Անկից ետքն ալ սկսան ստուգիւ դառնութեան ու տառապանաց օրերն երիտա-

սարդ թագաւորին համար . նոյն իսկ պաշտօնեաներն աւ-  
նոր դէմ ամեն թշնամութեան հնարքները ձեռք կ'առ-  
նեին . քանի մը մտերիմներէն զատ ամէն մեծ պալատա-  
կանները թագաւորէն հեռանալու կը փութային : Կա եւ  
բանակին մեծ զօրագլուխները մէկիկ մէկիկ աղատասիրաց  
կողմը կ'անցնեին : Ամենէն աւելի թագաւորին վիշտ ու  
տրտմութիւն պատճառեց Կունցիանդէ սպարապետին  
հաւատադրժութիւնը . աս մարդը, որն որ մինչեւ ան ա-  
տեն թագաւորական տան խիստ հաւատարիմ բարե-  
կամներուն ու պաշտպաններուն մէկն էր , իր հրաժարումը  
տալէն ու իր շքանշանները թագաւորին խաւրելէն ետքը՝  
ինք իր գլխուն յայտարարութիւն կամ հրաման մը հանեց  
զօրաց՝ որ անկից ետքը ալ թագաւորին համար պիտ'որ  
չպատերազմին , հապա խտալական ազգին համար : Երբ որ  
կարիպալտիին Գալապրիա հասնելուն լուրը Նէապոլիս  
հասաւ , գրեթէ ամէն մեծ պաշտօնատէրները պաշտօննին  
թողուցին ու փախչելու ճամբայ կը փնտռէին : Պաշտօ-  
նեանները (Սեպտ . 1.) իրենց հրաժարումը տուին . նոյն-  
պէս սստիկանութեան գլուխն եւ ուրիշ բարձրագոյն  
պաշտօնի մէջ զտնուողներն իրենց պաշտօններէն հրա-  
ժարեցան : Կոյն իսկ թագաւորին երկու հօրեզքաքը՝ Աի-  
րակուսայի գուքսն ու Ագուիլայի կոմու թագաւորէն հե-  
ռացան ու թշնամեաց կողմն անցան . նա եւ մինչեւ ան  
ատեն թագաւորին կողմն ըլլող ազնուականներն օտար  
երկիրներ գացին :

Ուագաւորն իրաց այսպիսի յուսահատիչ հան-  
դամանքը տեսնելով՝ ի սկզբան կը մտածէր իրեն հաւա-  
տարիմ մնացող զօրքը Նէապոլսոյ ու Սալեռնոյի մէջ կեն-  
դրոնացընել . բայց ետքէն որոշեց որ Գաբուայի ամուր  
բերդին քովը զանոնք ժողվէ : Իսկ զօրքը քաղքէն դուրս  
ելլելէն առաջ՝ (Սեպտ . 6.) հրաման տուաւ՝ որ իր պալա-

տին բոլոր աղնիւ ու թանկագին կահ կարասիքն ու իր բոլոր ընտանիքը դուրս հանուին ու կայեղայի ամուր գղեակը տարուին։ Ասոնք նաւ դրուած ատենը ստորին ժողովուրդը հօն ժողված ամէն կերպ նախատական ու անվայելուչ խօսքերով իրենց թշնամութիւնը կը յայտնէին։ Իրիկուան դէմ ինք թագաւորը մեծ դժուարութեամբ նաւ մը գտնելով մէջը մտաւ ու կայեղա գնաց։ Հաղիւ թէ ինք քաղքէն հեռացաւ, ժողովուրդն ամէն դի թագաւորական նշանները վար առաւ կոտրտեց ու անոնց տեղը Սաւոյայի թագաւորական նշանը կախեց։ Սալեռնոնցէն դարձող թագաւորական զօրքը լուսթեամբ մայրաքաղքին մէջէն անցնելով ու ժողովրդեան նախատական խօսքերը մտիկ ընելով դէպ ի Գարուա գացին։ Թագաւորական նաւատորմիզն արդէն ապստամբներուն կողմն անցած էր։

Կարիպալտի Սալեռնոյ եղած ատենը՝ Նէապոլսէն (Սեպտ. 6.) պատգամաւորներ եկան զինքը հօն հրաւիրելու, ինքն ալ հօն գտնուող թագաւորական զօրքէն ամենեւին վախ մը չունենալով՝ երկաթուղուց վրայէն միայն քսան հոգւով (Սեպտ. 7.) հօն գնաց, ուր ազգային պահապանաց գլխաւորներն ու մեծամեծները դիմացն եկան ու զինքը յաղթանակաւ քաղաքը տարին։ Ժողովուրդն երեք օր չափազանց ուրախութեամբ ու հանդէսներով իր դալուստը փառաւորեց։ Կեցցէ Կարիպալտի, կեցցէ միակ իտալիան, կեցցէ Վիեկտոր Էմմանուել ձայները գիշեր ու ցորեկ չեին դադրեր։ Կարիպալտի այսչափ ու այսպիսի փառաւորութեան ցոյցքերը տեսնելին ետքը ալ սկսաւ Նէապոլսոյ մէջ այլ եւ այլ կարդաւորութիւններ ընել, բայց ամէն բանի մէջ կը ցուցընէր որ միայն Վիեկտոր Էմմանուելին անուամբն ու անոր թագաւորութեան համար կը դորձէ։ Նէապոլսոյ տէրութեան նաւա-

տորմիղին համար հրաման հանեց որ անկից ետքը ա՛ւ վիկտոր Էմմանուելին իշխանութեան տակն է ու անոր հրամաններուն համեմատ պիտ'օր շարժի։ Քիչ մը ետքը կառավարութիւնը յառաջ տանելու համար նոր պաշտօնարան մը դրաւ քանի մը սահմանադրութիւն ուզող անձինքներէ կազմած ու ասոնց ձեռքովը խել մը ազատական վճիռներ դուրս տուաւ։

Ի՞այց կարիպալտիին ըրած կարգաւորութիւններն ու դրած պաշտօնարանը հաստատութիւն մը չունեցան. որովհետեւ ապստամբած ու անդլուխ երկրի մը մէջ հաստատուն կարգ մը չիկրնար դրուիլ ու յեղափոխականաց ձեռքովն ամէն անկարգութիւնները մուտ ու յաջողութիւն կը դտնեն։ Ասդիէն անդիէն յեղափոխականաց գլխաւորները, որոնք իրենց հանճարովն ու յաջողութեամբը կարիպալտիէն վեր կը սեպուէին, վազեցին Նեապոլիս եկան, նոր պաշտօնարան մը կազմեցին, նոր վճիռներ դուրս կու տային, նոր օրէնքներ կը դնէին, իւրաւանց կարգերը կը փոխէին ու հարկերը կը ջնջէին։ Երկրին ամէն դին քաղաքային կառավարութեան նկատմամբ ամէն տեսակ անկարգութիւնները կը տեսնուէին, մէկ դաւառի մէջ սարդինիական օրէնքները կամ սահմանադրութիւնը կը հրատարակուէր, ուրիշ դաւառի մը մէջ 1820ին (Նեապոլսոյ) սահմանադրութիւնը կը քարոզուէր. մէկ խօսքով ըսենք՝ Խոտալիայի ուրիշ մասերուն հետ ամբողջ միութիւն ու կէս կամ մասնական միութիւն ուզողները, հասարակապետականք, սահմանադրականք ու արձակապետականք խառն ի խուռն իրարու հետ կ'իյնային ու շփոթութիւն շփոթութեան վրայ կ'աւելցընէին։ Նոյն ատեն Մածծինին ալ Նեապոլիս եկաւ եւ ի ծածուկ իր հասարակապետական դաղսփարներովը կը դործէր ու շատերուն միտքը կը շփոթէր։

Յօհեպէտ բոլոր Նէապոլսց տէրութիւնն այսպիսի շփոթութեանց մէջ կը ծփար ու թագաւորը մէկ դիաց օգնութիւն չէր տեսներ, սակայն իր բանը բոլորովին լմբնցած չէր, իր գահը կորսնցուցած չէր ու երկրին մէկ մասը դեռ իր ձեռքն էր: Ինք իր հաւատարիմներովը դարուառ կայեղաքաշուած՝ իրեն քովին ունէր 50,000 զօրք: Աս զօրքն ի սկզբան երկրին մէջ եղածները տեսնելով սասանած ընելիքնին չէին գիտեր, բայց շուտ մը առաջին սասանութենէն սիմափելով ու Գալապրիայի մէջ իրենց ցուցրցած տկարութեան վրայ զղալով, դարձան իրենց թագաւորին բոլորտիքը ժողվեցան, պատրաստ ըլլալով անոր իրաւոնքն ու թագն իրենց արեամբը պաշտպանելու եւ պահելու օգնել: Կարիպալտի ասոնց պատրաստութիւնն իմանալով իր բոլոր ազատակամ զօրքը Նէապոլսէն դուրս հանեց ու Գաբուայի մօտ շարեց աս քաղաքը պաշարելու համար: Թագաւորական զօրքին մէկ մասը (Սեպտ. 22.) թագաւորին եղբօրը հրամանին տակ քաղաքէն դուրս ելաւ, կարիպալտեանց վրայ յարձակեցաւ ու անոնց մէկ մասին աղէկ ջարդ մը տուաւ: Քանի մը օր ետքը (Հոկտ. 1.) նորէն դուրս ելլելով առելի եւս սասակութեամբ յարձակում ըրաւ, ի սկզբան յաջողութեամբ կարիպալտեանները զարկաւ ու դէպ ի Նէապոլիս ետ քշեց, անանկ որ զանոնք բոլորովին տկարացընելով մայրաքաղաքը ձեռքերնէն պիտ'որ առնէր: Բայց իրիկուան դէմ կարիպալտեանիք նոր զօրք ընդունելով զօրացան ու թագաւորական զօրքը ստիպեցին արտօրնօք ետ գառնալ ու Գաբուա մտնել: Աս կոիւներուն մէջ թագաւորականք 2000 մարդ, իսկ կարիպալտեանք 1500 մարդ կօրսնցուցին: Ամից ետքը կարիպալտի թագաւորական զօրաց դէմուրիւ կոիւ մը չկրցաւ սկսիլ, որովհետեւ ասոնք ամօւր բերդերով պաշտպանուած ըլլալով անոր ամէն վիորձերը

պարապի կը հանէին : Կա եւ Ապրուցյի գաւառին մէջ բնակիչք թագաւորին հաւատարիմ մնալով՝ զէնք առած ու պղտիկ զնդեր բաժնուած ասդին ասդին կը քալէին ու ապստամբներուն դրած ազգային պահապանները կը զարնէին զինաթափ կ'ընէին :

Աս ասանկ ըլլալով՝ Նէապոլսոյ մէջ ապստամբներուն կառավարութիւնը կը տեսնէր որ միայն Կարիպալտիին ազատակամ զօրքովը պատերազմը լմնցընելը կարելի բան չէ . ուստի կը սպասէին ու կը յուսային որ Վիկտոր Էմմանուել իր բանակին Նէապոլսոյ երկիրը բաւական զօրք խաւրէ ու զանիկայ բոլորովին գրաւէ : Իսկ Դուրինի կառավարութիւնն օտար տէրութեանց ազդարարութեան հետեւելով քիչ մը ատեն չէր ուզեր Կարիպալտիին Նէապոլսոյ տէրութեան մէջ ըրածները յայտնապէս հաստատել ու կառավարութեան հաւանութեամբ եղած գործքեր սեպել : Բայց վերջապէս Խտալացի հայրենասիրաց թախանձելէն ստիպելով, միանդամայն վախնալով որ Մածծինեանք հարաւային Խտալիայի մէջ հասարակապետութիւն հաստատելու ջանքերնին յաջողցընեն, որոշեց որ Ասրդինիայի բանակին մէկ մասը Նէապոլսոյ երկիրը պատերազմով գրաւելու խաւրէ : Աս որոշման համեմատ Վիկտոր Էմմանուել թագաւորը (Հոկտ. 9.) յայտարարութիւն մը հանեց, որուն մէջ Խտալացւոց մանաւանդ Նէապոլսեցւոց կը ծանուցանէր՝ որ ինք իր զօրաց գլուխն անցած յառաջ կը քալէ իբրեւ Խտալիայի թագաւոր իր պարտքը կատարելու եւ անով Խտալիայի մէջ յեղտփոխութիւնը վերջացընելու : Նոյն օրը (Հոկտ. 9.) Վիկտոր Էմմանուել 20,000 զօրքով Ապրուցյի գաւառը մտաւ . իսկ 10,000 սարդինիայի զօրք ալ ծովով՝ Նէապոլիս հասաւ : Թէ որ Նէապոլսոյ թագաւորական զօրաց գլուխները հարկաւոր ջանքն ի գործ դրած ըլլային, ան-

շուշտ կրնային Սարդինիայի զօրաց ընթացքն արգելել սակայն անոնք այնպէս վարուեցան՝ որ Սարդինիացիք քանի մը փոքր կռիւներէ ետքը՝ առանց մեծ պատերազմի մը՝ Նէապոլսոյ զօրքը ցրուեցին։ Ասոնցմէ 17,000 հոգի քահանայապետական երկիրը փախան ու զէնքերնին թողուցին։ Ասոր վրայ Սարդինիացիք (Նոյ. 1.) սկսան Գաբրուայի բերդը գնդակոծել։ մէջի զօրքը բոլոր օրը պատերազմելէն ետքը իրիկուան դէմ բերդը Սարդինիացւոց յանձնելով իրենք Կայեդա քաշուեցան, ուր որ Փրանկիսկոս Բ. թագաւորն իր մնացած զօրքովը պատրապարած էր։

Կարիպալտի Սարդինիայի դահլճին՝ իրեն ըրած գործքերուն վրայ դոհ չըլլալուն պատճառով վշտացած էր ու չէր ուզեր Նէապոլսոյ մէջ ձեռնտու ըլլալ որ բնակչութելով երկիրը Սարդինիայի տէրութեան հետ միացընելով Խտալիայի թագաւորութեան մաս ընելու հաւանութեան քուէ տան։ Բայց վերջէն Բալլաւիչինի մարդիզին յորդորանքով հաշտուելով՝ (Հոկտ. 21.) Նէապոլսոյ տէրութեան համար ընդհանուր քուէարկութին ընել տուաւ ու իբր մէկ ու կէս միլիոն քուէով որոշուեցաւ՝ որ Նէապոլսոյ երկիրը Սարդինիայի ու միջին Խտալիայի հետ միանալով Խտալիայի թագաւորութեան մասն ըլլայ։ Յայտնի է ու չիկրնար ուրացուիլ՝ որ թէպէտ եւ ժողովրդեան գրգռիչներն ու Նէապոլսոյ թագաւորական տան թշնամիներն իրենց ծածուկ հնարքովը՝ վերսիշեալ թիւը յառաջ բերին, այսինքն Նէապոլսոյ տէրութեան առանձին թագաւորութիւն ըլլալէն դադրիլն ուզող բնակաց թիւն այսպէս մէկ ու կէս միլիոնի հասցուցին։ Բայց իրօք ոչ ժողովուրդն էր որ այսչափ բազմութեամբ ու միաբանութեամբ ու ըրածնին խորհրդով ու խոհեմութեամբ որոշելով տէրութեան ապագայ վիճակին վրայ

քուէ ձգեցին ու կալբերնին յայտնեցին, եւ ոչ Կարիպալտիին ազատակամ զօրքն ու Սարդինիացւոց գնդերը Նէապոլսոյ թագաւորն իր հայրենական գահէն վար առին, հապա տէրութեան ներքին ապականութիւնն ու անկից յառաջ եկած ընդհանուր հաւատադրժութիւնն ու մատնութիւնը թագաւորն ու թագաւորութիւնը օտարաց ձեռքը տուին։ Տեսանք թէ ինչպէս ծանր ու վտանգաւոր վայրկենի մէջ թագաւորին հօղեղբարբը, տէրութեան մեծամեծները, պաշտօնեաները, զօրապետներն ու զօրաց մէկ մասը պարսաւելի տէրութեամբ իրենց օրինաւոր տէրը թող տալով՝ ապստամբաց ու օտարաց կողմն անցան ու անսոնց ճահքայ բացին՝ իրենց ուղածին պէս յառաջ քալելու եւ երկիրն ու իշխանութիւնը գրաւելու։

Ա իկառ Եմմանուէլ թագաւորը քանի մը օր առաջ (Հոկտ. 26.) Կարիպալտիին հետ տէսնուելէն ետքը՝ վերցիշեալ քուէարկութեան զօրութեամբ Նէապոլսոյ տէրութիւնն իր իշխանութեան տակ առածի պէս՝ նոյն Կարիպալտիին հետ (Կոյ. 7.) Նէապոլիս քաղաքը մտաւ եւ ուրախութեան ճայներով ժողովուրդէն ընդունուեցաւ։ Այսպէս հեղ մը թագաւորը հօն մտնելէն ու իրը թէ իր տէրութեան աս նոր մասն իր անմիջական հրամաններով կառավարելու սկսելէն ետքը՝ ալ Կարիպալտի իր հրամանապետութեան պաշտօնը թող տալով՝ գործելէն դադրեցաւ ու իր Գաբրերա կղզին քաշուեցաւ։ Հոն՝ Խտալիայի մնացած մասերն ալ՝ Հռոմայի բոլոր երկիրը նոյն իսկ Հռոմ՝ քաղաքով մէկտեղ, Վենետիկ ու Լոմբարտիայի Աւստրիացւոց ձեռքը մնացած մասը՝ միակ Խտալական թագաւորութեան հետ միացընելու համար սկսաւ առանձին ու իր համախոհներուն հետ պատրաստութիւն տեսնել եւ շատոնցուընէ աս նիւթիս վրայ ու-

նեցած խորհուրդին գործադրութեան միջոցներուն վրայ խորհիլ:

Խակ Նէապոլսոյ Երկրին մէջ ըլլող Սարդինիայի զօքքը (Նոյ. 5.) սկսաւ Կայեղա քաղաքն ու բերդը պաշտպել: Փրանկիսկոս Բ. թագաւորը դեռ հոն իր քովը շատ զօքք ուներ. բայց որովհետեւ ալ ասոնցմով չեր կրնար դուրս յարձակիլ ու բաց դաշտի վրայ պատերազմ տալ, իսկ զամէնքը բերդի մէջ պահելն ալ պարենի պակասութեան պատճառաւ շատ դժուարին էր, անոր համար անոնց մէկ մասն իրենց տեղը խաւրեց: Կա եւ իր բուլը ընտանիքն ու իր քովին ըլլող բարեկամ տէրութեանց դեսպանները ապահով ճամբով Հռոմ խաւրեց: Կ'ուզէր նա եւ իր թագուհին ալ անոնց հետ Հռոմ խաւրել. բայց ասիկայ յանձն չառաւ այսպիսի նեղութեան ժամանակ խեղճ թագաւորը մինակ թողուլ. ուստի եւ հոն բերդին մէջ մնաց ու ինչպէս ականատեսք կը վկայեն՝ բուլը պատերազմին ժամանակը կամ վտանգաւոր տեղերը կենալով պատերազմողներուն այրաբար կ'օգնէր ու սիրտ կու տար եւ կամ հիւանդանոցներու մէջ վիրաւորեալները սիրով կը գարմանէր: Խակ Երիտասարդ թագաւորը, որ յառաջագոյն այնչափ աշխայժութիւն ու հաստատութիւն չէր ցուցըներ, Կայեղայի բերդին մէջ վերջին աստիճանի դժուարին վիճակի մէջ հասած, իր տէրութեան գրեթէ բուլը Երկիրը թշնամեաց ձեռքն ըլլալը զիտնալով ու արտաքին տէրութիւններէն ուրիշ նպաստ մը չունենալով՝ բայց միայն Գաղղիացւոց նաւատորմիզը, որն որ Սարդինիացիները ծովու կողմանէ Կայեղա պաշտելէն քիչ մը ատեն արդելելու աշխատեցաւ, այսպիսի յուսահատիչ հանդամանաց մէջ հաստատութեամբ միտքը դրաւ ու ջանաց իր արդար իրաւունքն ամէն կերպ միջոցներով պաշտպանելու: Արտաքին տէրութեանց ստի-

պիշ խօսքերով ծանուցագիրներ խաւրեց, անոնց յիշեցը՝  
նելով տէրութեանց համապարտութիւնը (solidarité) կամ իրարու նկատմամբ ունեցած կապն ու պարտքը,  
ուստի եւ ցուցընելով որ եթէ իր գահը յեղափոխակա-  
նաց ձեռքը թող տալու ըլլան՝ բոլոր Եւրոպական կար-  
գերը խախտուելու վտանգի մէջ կ'իյնան։ Կոյնակէս եւ իր  
հպատակներուն ալ այլ եւ այլ սիրալիր յայտարարու-  
թիւններ հանեց, որոնցմէ իրեն հաւատարիմ ըլլողները  
յորդորեցան ասդին անդին զէնք առնելով կրցածնուն  
չափ անոր իրաւոնքը պաշտպանելու։ Սակայն աս արտա-  
քին փոքր ու մասնական օգնութիւնը զթագաւորը թըշ-  
նամեաց զէնքերէն չէին կրնար ու չկրցան պաշտպանել ու  
ապահովցընել։ Կայեդայի պաշարումը երկու ամիսէն աւ-  
ելի քշեց. որ ատեն ներսէն ու դրսէն գնդակներն ու  
ռումբերը մեծամեծ կոտորածներ ու վնասներ ըրին։ Եր-  
կու ամիս բերդէն ամէն վնասներուն նորոգութիւն կ'ըլ-  
լար ու բերդին մէջ ըլլողները զիրենք կը պաշտպանէին։  
Բայց վերջապէս (1861. Յունու. 7էն սկսելով) Սարդի-  
նիացիք արտաքին պատուարները բոլոր տկարտցուցին։  
Ասկից ի զատ Գալլիացւոց նաւատորմիջն ալ (Յունու.  
19.) կայեդայի մօտերէն հեռանալով Սարդինիացի կամ  
Խոտլիայի միացեալ նաւատորմիջը եկաւ բերդն ու քա-  
ղաքը ծովու կողմանէ ալ պաշարեց։ Այսպիսի սաստիկ  
պաշարմանէ ու անդադար ռմբակոծութենէ զատ բերդին  
մէջ ըլլողներուն տառապանքն ու նեղութիւնն իրենց մէջ  
յաճախող սաստիկ տենդով ու պարենի պակասութեամբ  
ալ ծանրացաւ։ Երիտասարդ թագաւորն իր քսան տա-  
րեկան դիւցազնու հի ամուսնովը իրենց թագին իրաւոնքն  
ամէն ճգամբ պաշտպանելէն ետքը երբ որ ամէն դիաց  
վրանին եկած հասած թշուառութիւնը տեսան, ալ չու-  
զեցին իրենց հետ ըլլող հաւատարիմ հպատակներուն

կեանիքն ու հանգիստը վասանգի մէջ դնել։ Աւստի թագաւորը (Մարտ 13.) թշնամեաց գլխաւորներուն հետքանակցութիւն ընելով բերդն անսնց յանձնեց եւ ինքն ու թաղուհին քանի մը հոգւով անկից ելան Հռոմ գացին, ուր Փրանկիսկոս ք. ամենէն իրեւ օրինաւոր թագաւոր Նէապոլաց կը պատուի։ Իրեն բարեկամ ըլլող տէրութիւններն իր քովն իրենց դեսպանները դրած են ու ինքն ալ անսնց քովն իր դեսպաններն ունի։ Իր երկրին շատ տեղերն իր իրաւանցը պաշտպանութեան համար հպատակներէն հազարաւոր հոգի զէնք առած կը ջանան անոր նորէն իր հայրենական գահը դառնալու ճամբայ պատրաստել։ Սարդինիայի տէրութիւնն ասոնց գէմ ամէն զգուշութիւնը կը բանեցընէ, երբեմն պղտիկ կոխւներ ալ կ'ըլլան ու շատ մարդիկ ալ բռնուելով՝ կը սպաննուին։

Խտալացւոց մէկ մեծ մասին համար, որոնք բոլոր իտալիա Սարդինիայի թագաւորին տակ միակ սահմանադրական թագաւորութիւն կամ միապետութիւն ընելու կը բաղձային, որոնց գլխաւորներն էին Սարդինիայի դահլճին ու պաշտօնէից գլուխը Գաւուր, Կարիպալտի, Ռիգազոլի եւ ուրիշները, Նէապոլաց տէրութեան երկիրը նոյն Խտալիայի թագաւորութեան հետ՝ իրենց ուղածին պէս միացընելէն ետքը, կը մնային Հռոմայի բոլոր երկիրն ու Վենետական գաւառները։ Կարիպալտի Նէապոլաց երկիրն անհաւատալի շուտութեամբ նուաճելէն ետքը կ'ուզէր անմիջապէս իր ազատակամ գնդերովը Հռոմայի երկիրը մանել, մայրաքաղքին վրայ քալել, քահանայապետն աշխարհական իշխանութենէ մերկացընել ու անկից բոլոր Խտալիայի միութիւնը հրատարակել։ Աս ըլլալէն ետքը միտքը դրած էր Վենետիկն ալ առնուլ, ոչ Գաղղիայի ու Աւստրիայի զօրքերուն բազմութիւնն ու ոչ

Լոմբարտիայի մէջ Աւստրիայի ձեռքը մնացած բերդերուն ամրութիւնն իր յանդուգն խորհուրդներուն արգելք ու սրտին վախ մը կը պատճառէին։ Բայց Հռոմայի երկիրն ու տէրութիւնը բոլորովին առնուլն ու Խտալիայի թագաւորութեան հետ միացընելը Նէապոլսց երկիրը գրաւելու պէս դիւրաւ չէր կրնար յաջողիլ։ Եւ ոչ Սարդինիայի դահլիճը կրնար այնպէս դիւրութեամբ հաւանիլ որ Կարիպալտիին ազատակամ գնդերն իրենք իրենցմէ Հռոմի երկիրը մտնէն։ Քահանայապետին ժառանգութիւնը գրաւելու համար ամենուն դիմացը մեծամեծ ու գժուարաւ յաղթուելու արգելքներ կ'ելլէին ու ամենուն ձեռքն ու զէնքը կը կապէին։

Գրաղղիայի կայսրն ետքի մեծ պատերազմէն ետեւ պատշաճ սեպած էր Հռոմ քաղքին ու Զիվեդա Վեքքիայի մէջ քանի մը տարիէ ի վեր կեցող Գրաղղիացի զօրաց թիւն աւելցընել՝ որ քահանայապետական քաղքին ու քահանայապետին անձին պահապան ու պաշտպան ըլլան։ Բայց աս զօրքը Հռոմէն դուրս քահանայապետական հպատակաց ապստամբելուն ամենեւին արգելք մը չէին դներ։ Ասով քահանայապետական երկրին մէկ մասն այսինքն Ռումաննեա դիւրութեամբ իր վեհապետէն ապրուտամբած ու երեք դքսութեանց հետ մէկտեղ Սարդինիայի թագաւորին վճռովին Խտալիայի թագաւորութեան մէկ մասն եղած էր, ինչպէս վերը գրեցինք։ Նոյնպէս եւ յիշեցինք՝ թէ Անգոնայի եւ Ումարիայի բնակիչքն ալ սոտք ելլելով կ'ուզէին նոյն թագաւորութեան տակ մտնել. իսկ Սարդինիայի կառավարութիւնը թէպէտ նոյն շարժման ու ջանից հակառակ չէր, սակայն ըստ մասին օտար տէրութեանց բարեկամական խորհուրդներն ու ըստ մասին Կաբուչոն կայսեր աս բանին յայտնապէս կամակից չըլլալը զինքն ի սկզբան կը խափանէին նոյն դաւառներն

ալ գրաւելու եւ Խտալիայի թագաւորութեան մէջ առանելու : Ի վերայ այսր ամենայնի կարիպալտին իր աղատակամ զօրքովը Սիկիլիայի տէրութիւնը գիւրութեամբ նուածելէն ետքը՝ Խտալացի հայրենասէրը ամէն դի կ'եռային ու Դուրինի դահլիճը կը պարսաւէին՝ որ ազգային միութեան օգնելու մէջ այնպէս դանդաղ կը շարժի : Ասպատճառաւ Գաւուր պաշտօնեան սկսաւ վախնալ որ չափազանց հայրենասէրը, որոնք արդէն զինքն ու իր պաշտօնարանը կը նախատէին թէ Նարոլէոնին կամացը գերի եղած է, Սարդինիայի կառավարութեան հրամանին շոպասելով Կարիպալտիին ձեռաց տակ յառաջ քալեն ու վերցիշեալ գաւառները գրաւելով՝ աս նոր յաղթութեան պատիւն ալ Կարիպալտիին տրուի : Ասիկայ խափանելու համար դահլիճին մէջ իր խորհրդովն որոշուեցաւ որ Ռւմիլիայի ու Անգոնայի գաւառներն ալ նոյն թագաւորութեան մէջ առնելու միջոցներն ի դործ գրուին, եւ աս բանիս մէջ ալ ամէն նկատումն ու վախը մէկդի դնելով կարեւոր պատրաստութիւններն ըլլան :

Խոկ Հռոմի կառավարութիւնն ու առանձինն զիսս թագահանայապետն իր դաւառներուն նկատմամբ Սարդինիայի դահլիճին ու թագաւորին բռնած վարմունքին վրայ վշտացած ու նեղացած ըլլալով անոր հետ բարեկամական հաղորդակցութիւնը կտրելէն ի զատ՝ նոյնին դէմ յայտնապէս բոլոք ու սպառնալիք ըրած էր : Գաղզիայի կայսրն իբրեւ Սարդինիայի դաշնակից աս բանիս մէջ միջնորդ ըլլալ ուղելով, զիսս թագին խորհուրդ կուտար ու կ'առաջարկէր՝ որ (ինչպէս Քահանայապետն ու դեսպանաժողովը անուամբ նոյն կայսեր ազգեցութեան տակ յօրինուած տետրակը կը նշանակէր,) Ռոմանեայի երկրին անմիջական իշխանութենէն հրաժարելով՝ զանիկայ Անկատոր Էմմանուելին իբրեւ իր աշխարհական փո-

խանորդին յանձնէ, նոյնպէս եւ Հռոմայի Երկրին ուրիշ գաւառներուն վրայ իր վերին իշխանութիւնը պահէ, որուն ապահովութեան համար Գաղղիա Երաշխաւոր ըլլայ: Պիոս թա. ինչպէս իրեն կը վայլէր՝ չե թէ միայն առ ու ասոր նման առաջարկութիւններուն չզիջաւ ու չհաւառնեցաւ, հապա իր Երկիրներուն յափշտակուիլ սկսելու ատենէն սպառնացած բանագրանաց վճիռը վերջապէս (1860. Մարտ 29.) հրատարակեց: Աս վճռով Հռոմայի Երկիրները գրաւողներն ու նոյնին խորհրդով ու գործքով օգնական ու գործակից ըլլաղները բանագրանաց տակ կը դրուեին. բայց յանուանէ ոչ ոք կը յիշատակուէր: Թէ պէտ ժամանակին հոգին առ եկեղեցական պատժոն նոյնին արժանի ըլլաղներուն սրտին մէջ յառաջ բերելու օգուան ու զգաստութիւնը՝ կամ անոնց վրայ ընելու ազդեցութիւնը խափանեց. սակայն կրնայ ըստուիլ որ գոնէ ամանց յանդգնութեան քիչ մը շափ դրաւ: Գաղղիայի կառավարութիւնը նորէն զրեց քահանայապետին ու խոստացաւ՝ որ Եթէ քահանայապետական կառավարութիւնն իր իշխանութեան տակ ըլլաղ տեղերուն մէջ քանի մը ազատական ու օգտակար նորոգութիւններ ընելու ըլլայ, Գաղղիա կը ջանայ ու միջնորդ կ'ըլլայ՝ որ կաթողիկէական տէրութիւններն իրեն հաստատուն եկամուտք կապեն, Երկրորդ կարգի կաթողիկէական տէրութիւններն ալ իրեն անձնապահ զօրք տան: Ասոր Անդօնելլի կարդինալը պատասխան զրեց՝ որ քահանայապետը մինչեւ որ իրմէն ապստամբած գաւառներն իրեն չհնազանդին՝ ամենեւին նորոգութիւն մը շիհրատարակեր:

Քահանայապետին աշխարհական իշխանութեան դէմ ու անոր տակին ըլլաղ երկիրները իր ձեռքէն առնելու համար Խտալացի հայրենասէրներն ամէն ճիգերնին բանեցուցած ատենը՝ կաթուղիկէական Երկիրներու, մա-

նաւանդ Գաղղիայի, Բեղդիայի ու հարաւային Գերմանիայի  
բնակիչքը սկսան իրենց զինուորական ու դրամական  
օգնութիւնն անոր ընծայել: Աս սիրոյ ցոյցը զքահա-  
նայապետական կառավարութիւնը շարժեց կաթողիկէա-  
կան աղջերէն իրեն օգնութեան եկած զօրքերով բանակ  
մը կազմել ու անով Գաղղիայի կայսեր Հռոմայի մէջ պա-  
հած Գաղղիայի գնդերն արձակել: Քիչ ատենւան մէջ  
ամէն դիաց, Աւատրիայի, Պաւերայի, Հելուետիայի,  
Բեղդիայի ու Գաղղիայի երկիրներէն բազմաթիւ ազատա-  
կամ զինուորներ քահանայապետական երկիրն եկան  
ժողվեցան: Աս ազատակամ զինուորներուն, մանաւանդ  
Գաղղիայէն եկածներուն մէջ շատ երիտասարդներ կային  
անուանի ու ազնուական տներէ, որոնք իրենց զէնքովն ու  
ստակովը քահանայապետին իրենց սէրն ու հպատակու-  
թիւնը ցուցընելու կը փութային: Խոկ մնացած ազատա-  
կամ զօրաց մեծ մասն իրենց տէրութիւններուն դրամովն  
ու զէնքովը քահանայապետին ծառայութեան կու գային:  
Բոլոր աս գնդերուն վրայ հրամանատար դրուեցաւ Լա-  
մորիսիէր Գաղղիայի զօրապետը, որն որ Ճեղայիրի մէջ իր  
զինուորական քաջութեամբը մեծ անուն ստացած էր ու  
Գաղղիայի մեծ զօրապետներուն կարգը կը սեպուէր.  
բայց Նաբոլէոն Գ. իշխանութեան համնելն ետքը՝ անոր  
կողմը չըլլալով ամէն զինուորական դործքերէն ետ քա-  
շուած էր: Ասիկայ թէպէտ եւ Գաղղիայի կառավարու-  
թեան մասնաւոր հրամանաւը վերցիշեալ հրամանատա-  
րութիւնը չէր ընդունած, սակայն Նաբոլէոն կայսրը հաւ-  
անեցաւ՝ որ Լամորիսիէր Գաղղիայի հպատակ մնալով՝  
կարենայ Գաղղիայէն դուրս քահանայապետին ծառայու-  
թեան մէջ մանել:

Լամորիսիէր՝ քահանայապետին ծառայութեան  
հրամար այլ եւ այլ երկիրներէն եկած ժողվուած զինուոր-

ներուն վերին հրամանատարութիւնը (1860. Ապր. 4.) ընդունելէն ետքը, անոնցմով պատերազմելու սկսելէն առաջ՝ որչափ որ ժամանակը կը ներէր՝ իրենց կարգ կանոն դնելու եւ կարգաւորեալ բանակ մը կազմելու աշխատեցաւ։ Ասկից ետքը քահանայապետական կառավարութիւնը համարելով որ այսչափ զօրաց բանակ մը բաւական է Հռոմ ու անոր երկիրը պաշտպանելու՝ Գաղղիայի կառավարութեան ծանոյց՝ որ ալ Գաղղիացի զինուորներուն Հռոմայի մէջ մնալը հարկաւոր չէ։ Գաղղիա առ յայտարարութիւնն ընդունելէն ետքը կը պատրաստուէր իր Հռոմ կեցող զօրացը հրաման խաւրել որ բաժին բաժին Հռոմայի երկրէն ելքեն ու Գաղղիա դառնան։ Մէյ մ'ալ Կարիպալտիին իր ազատակամ զօրքովը Սիկիլիա հասնելուն ու զանիկայ գրաւելուն եւ Տոսկանայի ու Գենուայի մէջ Խտալացի ազատակամ զօրաց անհնարին շուտութեամբ ու բազմութեամբ ժողվուելով հարաւային Խտալիայի վրայ քալելու պատրաստուելնուն լուրը Գաղղիա համնելով՝ կառավարութիւնը պարտաւորեցաւ տալու հրամանը մէկդի թողուլ ու Գաղղիացի գնդերը քիչ մը ժամանակ ալ Հռոմայի երկրին մէջ ձգել։ Եւ իրաւցընէ՝ արտաքին տէրութիւններէն քահանայապետական երկրին պաշտպանութեան համար եկող համնող հազարաւոր օտարական զօրքերն օրէ որ Խտալացի հայրենասէրներուն աւելի եւս գրդիռ կ'ըլլային իրենց սկսած Խտալական միութեան գործքն աւելի եւս եռանդմամբ յառաջ տանելու ջանալ ու փութեալ։ Տոսկանայի ու Պոնմանեայի մէջ աղքային գործակալները Հռոմայէն եկած բազմաթիւ փախատականներուն գրգռութեամբն ու օդնութեամբը խել մը զէնք, պատերազմի պաշար ու նոր ազատակամ զօրք ժողված՝ օտար զօրաց գէմ խաւրելու սկսան։ Տոսկանայէն (1860. Օգոստոս ամսոյն սկիզբները) պղտիկ գունդ մը ԻՏԱԼԻԱ

350 աղատակամ զօրք Հռոմայի երկիրը մտաւ ու սկսաւ հասած տեղերն ապստամբութեան դրդուել։ Լամորիսիէր զօրապետն ասոնց դէմ պղտիկ բաժին մը ձիաւոր զօրք խաւրեց, որոնք անոնցմէ քանի մը հոգի վիրաւորեցին ու սպաննեցին եւ մնացածներն իրենց տեղը ետ քշեցին։ Թէպէտ եւ Լամորիսիէր քահանայապետական երկրին կարեւոր տեղերն ամրացընելու եւ զանիկայ ամէն կերպով ապստամբութենէ ապահովընելու կը ջանար. բայց բնակիչքը յեղափոխութիւնը յառաջ տանելէն չէին դադրեր. ասդին անդին ապստամբութեան գործքերը կը յաճախէին։ Պենեւենտ քաղաքը (Օդոստ. 23.) ապրուտամբութեան դրօշը տնկելով քաղքին մէջ գտնուող քահանայապետական զօրքը գուրս վռնտեց։

Դռուրինի դահլիճը կը տեսնէր որ ալ պիտ' որ չկարենայ աղատակամ գնդերը Հռոմայի երկիրը՝ մանաւանդ Ումպրիա ու Անդոնայի մարզը մտնելէն երկայն ատեն արդելուլ, Հռոմայեցիներէն ալ օրէ օր աւելի եւս կը դրդուեր՝ որ Հռոմայի երկիրը գրաւելու սկսի։ Միանգամայն կը տեսնէր ու կ'իմանար որ Լամորիսիէր իր օտարական գնդերն ամէն դի՛ մանաւանդ Ումպրիայի ու Անդոնայի մէջ տարածելով ու քահանայապետէն ապստամբողներուն սպառնալիք ընելով՝ ամենուն սիրուն ահով դողով կը լեցընէր։ Ասոնք տեսնելով՝ Հռոմայի երկրին բնակիչներուն իրենցմէ եկող պատգամաւորներուն ձեռքովը ծանոյց՝ որ կը բաղձայ ու կը ջանայ իրենց վիճակը փոխել լաւագունացընել։ Ետքը հաստատութեամբ որոշեց՝ որ ալ ամէն նկատմանքը մէկ դի՛ թող տալով՝ իտալական բանակին մէկ մասին քահանայապետական երկրիր մտնելու հրաման տայ։ Բայց Աարդինիայի տէրութիւնն առանց Կաբոլէն կայսեր կամքն ու միտքը ճանչնալու չէր ուզեր ու չէր կրնար Հռոմայի երկիրը զօրք խոթելու զա-

նիկայ գրաւելու համարձակիլ։ Ուստի Աթիկոր Էմմանուէլ թագաւորն իր յատուկ ձեռքը Կարոլէոն կայսեր աս նիւթին վրայ նամակ մը գրեց ու զանիկայ երկու յաջողակ անձանց՝ Զալտինիին ու Ֆարինիին ձեռքովը կայսեր խաւրեց, որոնք թագաւորին թուղթն անոր տալէն ետքը իւրեն հասկըցուցին՝ որ եթէ Սարդինիայի կառավարութիւնն Խտալիայի յեղափոխութեան ընթացքին չեհետեւիր ու հայրենասիրաց ջանքին շինպաստեր՝ բոլոր թերակղզւյն վիճակը շատ գեշ կ'ըլլայ։ Ա'ըսուի թէ Նաբուլէոն ան ատեն աս երկու պատգամաւորաց պատասխան տուած ըլլայ՝ թէ “Ընելիքնիդ ըրէք, բայց շնուր ըրէք”։ Ասոր վրայ Դուրինի կառավարութիւնը ալ առանց ժամանակ կորսնցընելու սկսաւ ժրութեամբ գործել, առաջ ազատակամ զօրաց գնդերն արձակեց ու իր բանակին մէկ մասը գենուայի մէջ ու քահանայապետական սահմանին վրայ կենդրոնացուց։ Բայց զօրաց յառաջ քալելու հրաման չտուած՝ (Սեպտ. 7.) քահանայապետական կառավարութեան իր վերջնագիրը Տելլա Միներուա կոմոին ձեռքովը խաւրեց՝ պահանջելով անկից որ օտար երկիրներէն եկած զօրքն արձակէ, ապա թէ ոչ՝ ինքն ալ կը սկսի զինուք յառաջ քալել ու գործել։ Աս վերջնագրոյն՝ (Սեպտ. 11.) Անդոնելի կարդինալը ժխտական պատասխան տուաւ։ Ասկից երկու օր առաջ Խտալական զօրաց վերին հրամանատարը Գանդի՝ Լամորիսիէր զօրապետին գրեց՝ որ ժողովրդոց հայրենասիրական շարժումն ու գործողութիւնը քահանայապետական զօրքով զսպելն ու խափանելն ինք պատերազմի դէպք կամ պատճառ սեպելով՝ իր զօրքը նոյն ժողովրդոց օգնելու պիտ'որ փութայ։

Այսպիսի բանակցութիւնը դեռ շարունակած ատենը, Հռոմ խաւրուած վերջնագրոյն պատասխանը

ՀՀասած՝ Խոտալական կամ սարդինիական բանակին մէկ  
մասը 60,000 (ըստ այլոց՝ միայն 35,000) հոգի (Սեպտ.  
10.) երկու բաժին կամ թեւ բաժնուած սկսան Հռոմայի  
երկիրը մտնել, մէկը Ապենինեան լերանց արեւմտեան  
կողմանէ գէպ ի Տիբերիս գետին ձորը քալելով, իսկ  
միւսը՝ Չալտինի զօրապետին հրամանին տակ Ադրիական  
ծովուն եղերաց շխտկութեամբն Անգոնայի վրայ երթա-  
լով։ Սարդինիայի կառավարութիւնն իր զօրքը քահա-  
նայապետական երկիրը խաւրելուն պատճառները ցուցը-  
նելու համար՝ (Սեպտ. 12.) յայտարարութիւն մը հա-  
նեց, որուն մէջ բոլոր աշխարհի կը ծանուցանէր՝ որ Հռո-  
մեական գաւառները քահանայապետին հրամանաւ զի-  
նուորաց բազմութեամբ զապուելով՝ Խոտալացոց բաղձա-  
ցած միութիւնը կը խափանուի։ Քահանայապետին յոր-  
դորանքով բոլոր Եւրոպայէն եկած զինուորներով Հռո-  
մայեցիներուն կապուիլ կաշկանդուիլը՝ ամէն Խոտալացոց  
սիրտը գառնացուց։ Սարդինիայի կառավարութիւնն ա-  
զատակամ զօրաց քահանայապետական երկիրն արշաւելն  
երկայն ատենէ ի վեր կ'արդելուր. բայց հիմայ ժողովրդոց  
գրգռութիւնն արտաքոյ կարգի ըլլալով ու Նէապոլոց  
յեղափոխութիւնն ալ վրայ գալով՝ ալ հնարաւոր չէ  
պատերազմը խափանել։ Թէ որ Սարդինիայի կառավար-  
ութիւնը բոլոր ազգին բաղձանացը գէմ կենալու ըլլայ՝  
ան ատեն ալ անիշխանութիւնը գլուխ կը վերցընէ, եւ  
ասով կառավարութիւնն ազգին ու բոլոր Եւրոպայի առ-  
ջին յանցաւոր կ'երեւայ։ Աս պատճառաւ թագաւորն  
Ումպրիայի ու Անգոնայի մարզին բնակչաց պատգամաւոր-  
ներն՝ որոնք անոր պաշտպանութիւնը կը խնդրէին՝ ընդու-  
նեցաւ ու Հռոմայի գահընէն պահանջեց որ օտարազգի  
զօրքերն Խոտալիայէն հեռացընէ։ Թէ որ ասիկայ չկատա-  
րուելու ըլլայ՝ թագաւորն ալ իր զօրքը սահմանէն ներս

պիտ'որ խաւրէ ու ան ատեն գաւառներուն բնակիչքն ազատութեամբ իրենց բաղձանքը պիտ'որ յայտնեն։ Աս զինեալ միջամտութիւնը կամ միջնորդութիւնը միայն գաւառներուն համար է. թագաւորը Հռոմ քաղքին իրաւունքը կ'ուզէ պահել ու յարգել։

Սարդինիայի կողմանէ աս գործողութիւններն եղած ատենը՝ Հռոմի կառավարութիւնը Կաբոլէոնին այլ եւ այլ խօսքերուն ու խոստմունքներուն վստահանալով կը յուսար որ Գաղղիա քահանայապետին պիտ'որ օգնէ ու անոր երկիրներուն պաշտպան պիտ'որ ըլլայ։ Աս ակնկալութեամբ Անդոնելլի կարդինալը Լամորիսիէր զօրապետին գրեց որ Կաբոլէոն կայսրը Վիկոտը Էմմանուելին գրած է որ Եթէ Սարդինիա քահանայապետին երկիրներուն վրայ յարձակելու ըլլայ՝ ինքն ալ զէնքով անոր գէմ պիտ'որ դնէ։ Հռոմ աս յուսոյ մէջ եղած ատեն՝ Սարդինիայի զօրքը քահանայապետական երկիրը մտնելու սկսած էին։ Լամորիսիէր զօրապետն ան ատեն իր ձեռաց տակն ունէր իբր 20,000 զօրք, զորոնք երեք բաժին ըրած էր. ասոնց մէկը Մաշերադայի գաշտը կը բռնէր, Երկրորդը Սբոլեդոյի ու Գեռնիի մէջ կեցած՝ Տիբերիսի ձորին կողմանէ գալու թշնամուցն կը սպասէր, իսկ Երբորդը՝ նոյն իսկ Լամորիսիէրին անմիջական հրամանին տակ՝ Գոլինեցի գաշտին վրայ առջի երկու բաժիններուն մէջտեղը շարուած՝ Ապենինեանց կողմանէ գալու թշնամեաց գնդերուն գէմ ելլէլու, կը ջանար անոնցմէ առաջ Անդոնահանիլ ու կամաց կամաց իր գլխաւոր զօրութիւնը հոն ժողվելով՝ ուրիշ գաւառներուն վրայ ալ հսկել։ Բայց Զալտինիին հրամանին տակ ըլլող Սարդինիայի զօրաբաժինն անկից յառաջ Անդոնայի մօտենալով՝ նոյն բերդաքաղքին հարաւային կողմը Ողիմոյ ու Գասդելֆիտարտց քաղաքներուն բարձրութեանց վրայ հասաւ ու թշնամուցն

գուլուն կը սպասէր : Լամորիսիեր (Աւպտ. 18.) իր դնդեռովը թշնամնոյն մօտեցաւ ու կ'ուզէր անոնց վրայ յարձակելով զերենք ետ քշել կամ յրուել ու Անգոնա մտնել : Գասդելֆիտարտոյի առջեւ կոիւն անհնարին սաստիւթեամբ սկսաւ, երկու կողմանէ ալ շատ մարդիկ ինկան : Լամորիսիեր պղտիկ գնդի մը առջեւն անցած քաջասրբտութեամբ յառաջ քալեց ու իր բանակէն բաժնուելով առջեւն եկող թշնամիները ջարդելէն ետքը՝ անոնց բանակը պատուեց, յաջողութեամբ Անգոնա մտաւ : Երկրորդ օրը քահանայապետական բանակն առանց հրամանատարի մնացած ըլլալով ու թշնամիներէն պաշարուելով՝ ամէն զինուորներն ալ զէնքերնին թողուցին ու անձնատուր եղան : Բանակին մէջ գտնուող քահանայապետական երկրէն ժողվուած իտալացի զինուորները կոիւն սկսած ատենն իրենց ընկերները թողուցած իտալացոց կողմն անցած էին, որոնց հետ մէկտեղ իրենց ընկերներուն դէմ պատերազմեցան : Լամորիսիեր իրը 8000 հոգւով Անգոնայի բերդին մէջ ամրացած՝ քանի մը օր թշնամեաց պաշարման դէմ կեցաւ, որոնք ծովու եւ ցամաքի կողմանէ բերդը ռմբակոծելով՝ վերջապէս ստիպեցին զԼամորիսիեր բերդն անոնց յանձնել ու իր զօրքովն ետ քաշուիլ : Սարդինիացիք քահանայապետական երկիրը մտնելէն իրը երեք շաբաթ ետքը՝ Հունմ քաղքէն ու անոր սահմանէն զատ, (օրն որ Ժաննանդուիլուն Ա. Պէտրոսի կ'ըսուի,) քահանայապետական երկրին ուրիշ ամէն դաւառները զրաւեցին : Աս ըլլալէն ետքը քահանայապետին ծառայութեան համար այլ եւ այլ ազգերէն կազմուած բանակը լուծուեցաւ եւ ամէն մարդ իր երկիրն ու տեղը դարձաւ :

Քահանայապետական երկրին գաւառներուն Սարդինիայի զէնքերով առնուելուն վրայ արտաքին տէրու-

թիւնները, չէ թէ միայն Աւստրիա ու Սպանիա, հապանցն իսկ Սարդինիայի բարեկամը Գաղղիա, ինչպէս նա եւ Ռուսիա ու Պրուս իրենց տհաճութիւնը ցուցըցին ու բոզքը ըրին, անանկ որ Գաղղիա ու Ռուսիա իրենց գետպաններն ալ Գուրիինէն ետ կանչեցին։ Իսկ Անդղիայի գահլիճը՝ ինչպէս Նէապոլաց բոլոր երկրին նոյնպէս եւ Քահանայապետական երկրին գաւառներուն առնուելուն վրայ չէ թէ միայն տհաճութիւն ցցուցուց ու բոզքը չըրաւ, հապանցն եւ արտաքին գործոց պաշտօնեին ձեռքովլը նոյնին համար Սարդինիայի կառավարութեան գովութեան եւ ուրախակցութեան խօսքեր գրեց։ Բայց թէպէտ եւ այսպէս ի սկզբան Եւրոպայի տէրութեանց շատերը Հռոմայի երկրին մեծ մասին Սարդինիայի կամ Իտալիայի թագաւորութեան անցնելուն գժկամակ եղան ու հակառակեցան, սակայն գործունեայ կերպով միջամտութիւն չըրին ու առնուած գաւառներուն իրենց օրինաւոր վեհապետին ետ տրուելուն համար զօրաւոր միջոցներ չըանեցուցին։

Իսկ Սարդինիայի գահլիճը կամ յատկապէս պաշտօնեից գահերեցը Գաւուր արտաքին տէրութեանց ասեղածներուն վրայ ցուցըցած տհաճութիւնն ու բրած բոզքը չնկատելով, Աիկատոր Էմմանուէլ թագաւորը Նէապոլիս եւ ուրիշ նոր առած տեղերն ըրած ճամբորդութենէն իր մայրաքաղաքը գառնալէն Ետքը՝ առանց ժամանակ կորմնցընելու ջանք դրաւ Կտալիայի թագաւորութեան կանգնուիլն ու Աիկատոր Էմմանուէլ Բ. Սարդինիայի թագաւորին իտալիայի թագաւորոր ըլլալը հաստատել տալ ու հրատարակել։ Ուստի իր ջանիքը (1861. Յունու.) բոլոր մինչեւ ան ատեն Սարդինիայի թագաւորին իշխանութեան տակ մտած գաւառներուն մէջ պատգամաւորներու ընտրութիւնը ըլլալով, Դուրինի մէջ (Փետր. 18.)

թագաւորութեան ընդհանուր խորհրդանոցը ժողվեցաւ Ասոր մէջ ամէն ժողովելոց հաւանութեամբը Աիկոռ Էմմանուէլ Բ. Սարդինիայի թագաւորն Խտալիայի սահմանադրական թագաւոր անուանեցաւ ու Խտալիայի թագնիրեն արուեցաւ : Նոյնպէս ամենուն միաբան հաւանութեամբը վճռուեցաւ՝ որ Սարդինիայի սահմանադրութիւնն առանց փոփոխութեան բոլոր Խտալիայի թագաւորութեան սահմանադրութիւնն ըլլայ: Խորհրդանոցին աս երկու որոշմունքը կամ վճիռները (Մարտ 15.) բոլոր Խտալիայի մէջ հրատարակուելով՝ ամէն գի անոնց պատճառաւ ընդհանուր ուրախութեան ցոյցերով մեծամեծ հանդէսներ կատարեցան\* : —

Ահաւասիկ վերջին 1859ին մեծ պատերազմէն ետքը մինչեւ 1861 տարւոյն սկիզբները՝ Սարդինիայի տէրութեան Գաղղիայի կամ Նաբոլէոն կայսեր օգնութեամբն ու ըստ մասին Անդղիայի բարեկամութեամբ՝ քիչ մը կարիպալտիին ազատակամ գնդերուն՝ քիչ մ'ալ բուն Սարդինիայի զօրաց զէնքերովը գրաւած երկիրներուն ու զանոնք իր երկրին հետ միացընելով կաղմած ու յօրինած Խտալիայի թագաւորութեան նկարագիրը: Թէպէտ եւ Խտալացի հայրենասէրներն իրենց այնչափ ջանքով թերակղզւոյն մեծագոյն մասն ասնոր թագաւորութեան տակն առին. բայց այսչափով ոչ իրենք գոհ են ու ոչ Խտալիայի մի միայն թագաւորութիւնը կատարեալ

\* Աս ուրախութեան ցոյցերն ամէն տեղաց աւելի Դուրինի մէջ տեսնուեցաւ. բայց նոյն ուրախութեան օրերը գեղ շմնցած Խտալացի հայրենասիրաց համար շատ տիսուր գէպք մը ամէն բան տակնուվայ ըրաւ: Պաշտօնէից գահերէցն ու Խտալիայի նոր թագաւորութիւնը կանգնողներուն գլխաւոր նեցուկն ըլլով Գաւուր կոմսը յանկարծակի ուղեղի հիւանդութեամբ անկողին ինկաւ ու քանի մը ամիսէն ետքը (1861. Յունիս 6.) վախճանեցաւ :

ու ամբողջ կը սեպուի, որովհետեւ Ախկտոր Էմմանուելէն ղատ ուրիշ տիրողներ Խտալիայի թերակղզւոյն ու Խտալցւոց մէկ մասին վրայ կ'իշխեն։ Դեռ Հռոմ քաղաքը կայ իր սահմաններովը. Վենետիկ ու Վենետական գաւառները դեռ ան միակ թագաւորութենէն դուրս են։ Նա եւ Լոմբարտիայի մէկ մասը հզօր բերգերով նոյն թագաւորութեան սահմանին մէջ մտած չէ։ Բայց ամենէն աւելի Խտալցիները վշտացընող հանգամանքն ան է՝ որ մէկ գիաց Խտալիայի քանի մը պղտիկ ու մեծ տէրութիւնները յեղափոխականաց հնարքովն Խտալիայի թագաւորութեան մասեր եղած ատեն՝ ուրիշ կողմանէ բուն Խտալիայի երկու գլխաւոր տեղերն, այսինքն Սաւոյայի նահանգն ու Նիսա քաղաքն իր սահմաններովը նոյնէն կը զատուին ու օտար տէրութեան կը տրուին։ Նաբոլէոն Բ. կայսրն Խտալիայի կազմուելու միակ թագաւորութեան օգնած ու օտարաց ձեռքէն քանի մը երկիրներ առնելով անոր տուած ատեն՝ ինք անոր մէկ երկու տեղերը կ'առնէ ու Գաղղիայի հետ կը միացընէ։

Բայց Նաբոլէոն կայսրն աս առած տեղերուն համար Խտալիայի թագաւորութեան իրեն երախտագիտութիւնն ուրիշ կողմանէ ցուցուց. ինչու որ թէպէտ եւ Սարդինիացւոց քահանայապետական երկիրը մտնելուն ու անոր գաւառները գրաւելուն վրայ ի սկզբան զայրացաւ, մինչեւ ինչպէս ըսինք՝ իր գեսպանն ալ Դուրինէն ետ կանչեց, իբրեւ թէ Սարդինիայի հետ թշնամացած ըլլալը ցուցընելու համար. Բայց ետքէն ամէն թշնամութեան կամ բարկութեան նշանները վերցան ու մնացին բարեկամական կապերն՝ առանց թշնամութեան պատճառ ըլլով գէպքը փոխուելու, այսինքն քահանայապետական գաւառներն ետ տրուելու։ Նա եւ Եւրոպայի տէրութեանց մէջ Նաբոլէոն կամ Գաղղիա առջններուն մէկն

եղան՝ որոնք Խտալիայի նոր թագաւորութիւնն ընդունեցան ու Սարդինիայի Վիկտոր Էմմանուէլ թագաւորը Խտալիայի թագաւոր ճանչցան։ Ի վերայ այսր ամենայնի Պիոս Թ։ քահանայապետն իր Երկրին աս թագաւորութեան մէջ առնուած գաւառներն՝ ըստ իրաւանց՝ միշտ ետ կը պահանջէ ու ամէն ուղիղ մտածող եւ իրաւասէր մարդիկ անոր պահանջման արդարութիւնը կը ճանչնան։ Գաղղիայի կայսրն ուրիշ կաթողիկէական տէրութեանց հետ միանալով աս պահանջումը կրնար դիւրութեամբ կատարել։ Բայց ինք միայն քանի մը գունդ գաղղիայի զօրք Հռոմայի ու անոր սահմաններուն մէջ Ա. քահանայապետին անձին ու մայրաքաղքին պաշտպանութեան համար թողուցած է՝ որ Խտալայի հայրենասէրք ու կարիպալտի իրենց յանկարծական արշաւանքովը մայրաքաղքին տէր չըլան։ — Նէապոլսց Փրանկիսկոս Բ. թագաւորն իր ընտանիքովը Հռոմ նստած ու Եւրոպայի շատ տէրութիւններէն իբրեւ Երկու Սիկիլիայի օրինաւոր թագաւորը ճանչցուած, ժամանակին պարագայից ու հիմակուան հանգամանաց փոփոխութեան կը սպասէ իր օրինաւոր հայրենի ժառանգութիւնը նորէն ձեռք բերելու, որուն յաջողելուն իր հաւատարիմ հպատակներէն շատերը կը բաղձան եւ ըստ կարի կ'աշխատին։ — Աւատրիա բաւական զօրաւոր ըլլալուն եւ Վենետիական գաւառներն ու Լոմբարտիայի մէջ ունեցած հզօր բերդերը Կարիպալպիին աղատակամ գնդերուն կամ Սարդինիայի զօրաց յարձակմունքէն եւ ուրիշ ամէն վտանգներէն ազատ պահելու համար իր քաջ կրթուած զօրաց մէկ մասը հարկաւոր եղած տեղերը կեցուցած ըլլալուն, անոր Խտալական ստացուածներն Խտալիայի թագաւորութեան մէջ առնելու բաղձացողներն իրենց աս բաղձանքը կատարելու համար փորձեր ընելու չեն համարձակիր։ Մանաւանդ որ

թէ Գաղղիա ու Անդղիա ու թէ ուրիշ տէրութիւններն ամէն առթի մէջ յայտնապէս կը ցուցընեն որ իրենք Խտալացւոց Աւենետիկի գաւառներն Աւստրիայէն առնելու համար փորձեր ընելուն ամենեւին չեն կրնար հաւանիլ:

Աս վիճակի ու հանդամանաց մէջ կը գտնուի Խտալիայի թերակղզին ու Խտալիայի նոր թագաւորութիւնը 1861 տարւոյն սկիզբները, որուն մէջ մենք ալ զանիկայ թող տալով՝ անոր պատմութեանը վերջ կու տանք: Վասն զի անկից ետեւ երկու երեք տարւան մէջ նոյն թերակղզւոյն վրայ հանդիպած անցքերը՝ քանի մը պղտիկ կամ մասնական կոխւներէն զատ՝ կարիպալտիին իր ազատակամ զօրքովը (Սարգինիայի կառավարութեան հրամանին դէմ) Հռոմ քաղքին վրայ յարձակելու համար ըրած պատրաստութիւններն ու փորձերը, ինչպէս նա եւ ասդին անդին եղած քաղաքային կարգաւորութիւններն են, որոնք դեռ կատարած մը չունեցան. նա եւ տեղտեղ եղած փոփոխութիւններն ալ գլխաւոր յեղափոխութեան փոքր հետեւանքն են: Ուստի պատշաճ չենք սեպեր այսպիսի ու ասոնց նման դէպքերու համար պատմութիւննիս շարունակել. յուսալով՝ որ ապագայի մէջ Խտալիայի համար աւելի ուրախացուցիչ ու հաստատուն իրաւանց վրայ հիմնած փոփոխութիւններ ըլլալով, աւելի եւս հաստատուն ու կարեւոր նիւթեր կը պատրաստուին պատմելու, որոնց համար ժամանակաւ անշուշտ յաջողակ պատմիչներ կը գտնուին:

# Ց Ա Ն Կ

<b>Աշխարհագրական ու Վիճակագրական տեսութիւն:</b>	
Անուն, Սահմանք, Տարածութիւն:	1
Լերինք, ջուրեր:	3
Հող ու Բերք, Օդաբաժն ու Օդ:	9
Վաճառք, Վաճառականութիւն:	14
Հին ու Նոր բաժանում:	20
Խտավայի կղզիները:	24
Հին ու Նոր բնակիչք:	
Ա. Հին բնակիչք:	31
Բ. Նոր բնակիչք:	41
Ա. Շրջան, Ի սկզբանէ մինչեւ Հռոմեական-Արեւմտեան պետութեան կատարածը: — Իբր 1500 Քր. Առ. մինչեւ 476 Քր. Ետ.	47
Բ. Շրջան, Հռոմեական-Արեւմտեան պետութեան վերջանալէն մինչեւ Արեւմտեան կայսորութեան սկզբը: 476—776.	58
Գ. Շրջան, Կարողներանց իշխանութեան ու աւտորային որբապետութեան ժամանակը: 774—961.	61
Դ. Շրջան, Գերմանական կայսերական իշխանութեան ժամանակը: 961—1056:	67
Ե. Շրջան, Գերմանական առանձինն Հոհենշտաֆեան ազգատոհմն կայսերութեան ու իտալական ազատ քաղաքներուն իշխանութեան ժամանակը: 1056—1259.	70
Զ. Շրջան, Հոհենշտաֆեան վերջանալէն մինչեւ Խտավայի նոր տէրութեանց կազմուիլը: 1259—1539.	86
Է. Շրջան, Խտավայի մէջ բուն Խտավացի իշխաններուն ոկարանալէն ու օտար իշխաններ հօն ափրելու սկսելէն մինչեւ Գաղղիայի մեծ յեղափոխութեան ժամանակը: 1539—1789.	108
Ը. Շրջան, Խտավայի մէջ գաղղիական մեծ յեղափոխութեան ատենէն սկսեալ պատահած գէպքերը, նոր կառավարութիւններն ու 1848ին յեղափոխութիւնն իր հետեւակովը: 1789—1850.	
Ա. Միջոց: 1789—1815.	
Բ. Միջոց: 1815—1850.	225
Հարունակութիւն և. Շրջանին. 1850—1860	389









